

~~Հ 392~~

ԴՐԱՅԻ Դարս կ պարված.

~~689~~

281.6

3-87

ԱՄՓԱԳԱՆ է 1961 թ.

ԽԵԿԴԻ-ՎՐԱՐԴԱՆ, Անդրքուն
Ք Արքուն միաբանութեան մասին

Կ Ե Ր Ա Կ Ո Ւ Ր

S O U C H E R S

~~30746~~

Կամաց

Ըստ այս հայության ու այս օրեան համար
Վրաստանի Տաճարաց պահանջման ըստ կրոնական
ծան և անտերուրան պայմանագրի մասին



Այս հայության

Վրաստանի Տաճարաց պահան

1852 - 1834

A ~~II~~
5449

A
495

Ա 26
Ե. Զ. Գ. Ե. Բ. Բ. Ո. Խ. Թ. Խ. Ե.

Առաջնորդ գիրքը հրատարակած առեննիս՝ առելորդ կը սեպենք անոր ներքին յարդին փայ խօսիլ։
Յարդոյապատիւ Նեղինակին անունը, որն որ առկից 25
տարի յառաջ՝ իր առաքելական բարձր պաշտօնին մէջ
ի լաւագոյն կեանս փոխեցաւ եւ որուն յիշատակը շա-
տերուն մոքին մէջ զեռ անջինջ մնացած է, մէր ամեն
խօսքերէն առելի կրնայ իր զրուածքին յարդն ու պա-
տուականութիւնը ցուցընել։ Խոկ թէ որչափ հար-
կաւոր է աս զրուածքը՝ ան ալ ինք մեծարդոյ Մատե-
նագիրը՝ իր յառաջարանին մէջ կը բացատրէ։ Եւ թէ
պէտ իր նոյն խօսքերը զրելէն մինչեւ հիմա զրեթէ 30
տարի անցած է, բայց եւ այնպէս իրենց զօրութիւնը
չեն կորաբնցըներ։ որովհետեւ իր ըսած ողատճառները
մինչեւ հիմա կը գտնուին։

Մենք աս գիրքը հրատարակելու առեն՝ Մատե-
նագրին զրութիւնն ամեննելին փոխած կամ այլայլած
չենք։ Հապա ըստ ամենայնի իր զրածին պէս կը մա-
տուցաննենք բարեպաշտ ընթերցողաց, միայն ուղղագրու-
թեան կերպը՝ հիմակուան սովորականին դարձրնելով։—
Աւրիշ բան չիմնար մեզի ըսելու, բայց եթէ բաղձալ որ
իր փափաքանաց համեմատ՝ վախճանին հանի եւ ամեն
ընտանեաց մէջ զործածական գիրք մը լւայ, որմէ ա-
մէնքը հոգեւոր օդուտ հանեն։

Ի վախճանի հոս կ'առելցընենք այն յայտարարութիւնը՝ զորն որ մեծապատիւ Հեղինակը ձեռագրին սկիզբը դրած է։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Քանզի յերկասիրութեան իմում աստ զչատուածս բաշնից սուրբ գրոց հեղում ի ռամկական բարբառ, նմին իրի յայտ առնեմ եթէ ոչինչ իւիք կամք են ինձ դառնալ սովոր այսու ընդդէմ վճռոց սուրբ Եկեղեցւոյ, որք արգելուն յեղուլ անխտիր զսուրբ գիրս ի ռամկական բարբառ։ այլ մասաւանդ ակն ունիմ եթէ պահեցի զափաւորութիւնն՝ որ ի վճռոց անտի շնորհեալ ի թարգմանել զբանս սուրբ գրոց ողջամիտ մեկնութեամբ հանդերձ առ ի շահ հոգւոց։ Եւ դարձեալ՝ քանզի յերկասիրութեան իմում աստ գլխաւոր նպատակ բանիցս յածի զսուրբ գրովք, յայտ առնեմ թէ ի մեկնութիւնս՝ զոր գրեմ, չեն ինձ կամք բնաւին եւ ոչ նշանախեցիւ միով անջատել ի վարդապետութենէ սուրբ Եկեղեցւոյ եւ ի մեկնութենէ սրբոց հարց եւ վարդապետաց։ Աակայն եւ այնպէս զամենայնն արկանեմ ընդ անսխալ դատաստանաւ Հռոմէական սուրբ Եկեղեցւոյ, յայտ արարեալ զի եթէ մարդկային ինչ տկարութեամբ գթեալ իցէ իմ իւիք ի մեկնութեան ինչ, այն չէ կամովին եւ ոչ ուշի ուշով խորհրդածութեամբ յինէն գրեալ։ վասն որոյ եթէ հերքելի ինչ դատեսցի, զնոյն եւ ես իսկ այժմէն հեղինակը եւ մերժեմ։

Յ Ե Ռ Ա Զ Հ Ե Բ Ե Կ Ե

Ա Ս Տ Ո Ւ Մ Ծ Ա Ց Ե Խ Ի Մ Ե Ր Ե Խ Ի Մ Ե Ր Ե Խ
իմաստութիւնն ամէն բան խոր-
հրդով, կարգով ու վախճանի համար ստեղծեց: Ինչ
որ ստեղծեց, աս կարգին տակ դրաւ, եւ բան մը չկայ՝
որ աս աստուածազիր կարգէն գուրս մնայ: Իռվանդակ
աս աշխարհքս, աշխարհքիս վրայ ու հողին մէջ եղած-
ները՝ բոլոր մարդուս համար ըրաւ, եւ անոնց վրայ մար-
դուն իշխանութիւն տուաւ: Վրդ՝ ասոնց ամէնը մար-
դուս համար ըլլարով, պահնելի կարգով ու վայելու-
թեամբ իրաբու կապած՝ իրենց պաշտօնն ու պարագը^ը
կը կատարեն: Հապա մարդս՝ որ իր կազմածքովը, իր
բուսական, զգայական ու բանական կենդանութեամբը
հրեշտակներէն վար եղած ստեղծուածներէն աւելի գե-
րազանց է, վայրապար պիտի ըլլայ, վախճան մը պիտի
չունենայ: Աւնի. եւ ան վախճանն՝ Աստուած է: Իռլոր
աշխարհքս, երկինք ու երկիր՝ մարդուս կը ծառայեն.
մարդս ալ Աստուածոյ պիտի ծառայէ:

Ի այց ան ծառայութիւնն՝ որ ուրիշ ստեղծուած-
ները մարդուս կ'ընեն, շատ տարբեր է ան ծառայու-
թենէն՝ որ մարդս Աստուածոյ պիտ' որ ընէ: Ուրիշ ստեղ-
ծուածները մինակ հասարակ բնական գոյութիւն կամ
զգայական կենդանութիւն ունին. ուստի իրենց ըրած
ծառայութիւնն ալ իրենց բնութեան յարմար է, որ
բաել է թէ կամ հասարակ բնական եւ կամ զգայական
ծառայութիւն մըն է: Իսկ մարդս՝ որովհեաւ ուրիշ
ստեղծուածներէն աւելի բանական հոգի, որով եւ եր-

կու մեծ կարտղութիւն ալ ունի, այս ինքն՝ միտք ու կամք, և ասով Աստուծոյ կը նմանի, անոր համար սկսով է, որ ինքն ալ իր մաքովն ու կամքով՝ Աստուծոյ բանական ծառայութիւն ընէ: Աս ծառայութիւնն ան աստուածապաշտութեան սուրբ կրօնքն է, որով մարդս պարտական է զԱստուած ձանչնալու և պաշտելու, իր սուրբ պատուիրանները պահելու և ամէն կերպով ջանալու որ մեղք գործելով՝ Աստուծմէ երես չդարձընէ: Առ աս ծառայութեան կամ աստուածապաշտութեան պարտքն անանկ պարտք մըն է, որ մարդս ծնած օրէն մինչեւ մեռնելուն կէտք պարտական է, կատարելու:

Սակայն կը տեսնենք որ մարդս աս անցաւոր աշխարհիս մէջ իր ողորմելիք քանի մը օրուան կեանքը պահելու համար՝ հարկ է, որ զանազան մարմնաւոր աշխարհային գործքերու զբաղի, անանկ որ չիկրնար շարունակ հսկեւոր գործքերու և աստուածապաշտութեան կրթութիւններու հետ ըլլալ: Աս իրաւ է: Բայց ասկից չիհետեւիր թէ, աս մարմնաւոր զբաղմունքներուն պատճառաւը՝ մարդս Աստուծոյ ծառայելու և աստուածապաշտութեան պարտքէն կ'աղասի: Արչափ որ զբաղմունքներու մէջ ըլլանք, միշտ աս ծառայութիւնն ու աստուածապաշտութիւնն ընելու պարտական ենք:

Արդ՝ նախ և առաջ պէտք է զիտնալ որ ուրիշ ամէն կերպ արտաքին մարմնաւոր աշխարհային գործքերը, որ մարդս պարզապէս իր կեանքը պահելու համար կ'ընէ, մեղք չործելով, Աստուծմէ երես չդարձնելով, իր սիրուն աս աշխարհիս ունայնութիւններուն չուալով, ամէն բան Աստուծոյ պատուիրաններուն յարմար բռնելով և Աստուծոյ փառաց համար ընելով, անանկ զբաղմունք չեն՝ որ զմարդ Աստուծոյ ծառայութիւնէն ու աստուածապաշտութենէն ետ ձգեն. այլ մանաւանդ անոնք ալ Աստուծոյ ծառայութիւն ու աստուածապաշտութիւն մըն են. ինչպէս որ Պօղոս առաքեալ կը զբուցէ. “Թէ, ուտելու ըլլաք, թէ խմելու ըլ-

լաք, թէ ուրիշ ինչ որ ընելու ըլլաք, ամէն բան ի փառս Աստուծոյ ըրէք,, : (Ե. Կոբընն. Ժ. 31 :)

Բայց աս բաւական չէ: Եսկից զատ իրաւցընէ կը վայլէ ու պէտք է, որ մարդս բոլորովին ու շարունակ արտաքին մարմնաւոր գործքերու չզբաղի, այլ երբեմն ինք զինքը ժողվէ, եւ իր միտքն Աստուծոյ ծառայութեան ու աստուածապաշտութեան գործքերու տայ: Աստուած ալ երբ որ աշխարհքս ու մարդս ստեղծեց, վեց օրուան մէջ ամէն բան կատարեց լմբնցուց, ու եօթներորդ օրը հանգչեցաւ, եւ ան օրն օրհնեց ու սրբեց, ինչպէս որ զրուած է: (Օհն. Բ. 3 :) Ոյն եօթներորդ օրուան խորհրդովն ու վերոյգրեալ պատճառին համար Աստուած պատուիրեց որ շարաթ, այս ինքն՝ եօթներորդ օրը՝ մարդս ամէն կերպ արտաքին մարմնաւոր ու ծառայական գործքերէն դադրի, եւ Աստուծոյ ծառայութեան ու աստուածապաշտութեան գործքերու զբաղի. “Ճարաթ օրերը յիշէ ու սուրբ պահէն” : (Ելշ, Ի. 8 :) Ոինչեւ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ յարութիւնը՝ որչափ որ աշխարհքիս երեսն աստուածապաշտ կային, ամէնքն ալ շարաթ օրն ասանկ սուրբ կը պահէին: Խակ որովհետեւ Տէրն մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս կիրակին օրը առտուանց յարութիւն առաւ, անոր համար սուրբ առաքեալք Քրիստոսի Տեառն մերոյ հրամանաւը սահմանեցին որ բոլոր քրիստոնեայ հաւատացեալները՝ շարաթ օրը պահելու տեղ՝ ի պատիւ սուրբ յարութեան Քրիստոսի կիրակին օրը պահէն. սուրբ Խկեղեցին ալ մինչեւ այսօրս ասանկ կը պահէ: Եւ ասկից ետքն ալ մինչեւ աշխարհքիս կատարածն ասանկ պիտի պահէ: Աիրակի օրերէն զատ սուրբ Խկեղեցին քանի մը տօնի օրեր ալ սահմանեց, թէ տէրունական ըլլայ եւ թէ սրբոց, որ կիրակի օրերուն պէս սուրբ պահելու հրամայեալ է:

Դիմում որ քրիստոնեայք ասոր ասանկ ըլլալը կը ճանչնան, եւ չեն կրնար ուրանալ որ աս օրերը ծառայական գործքերէն ետ կենալու եւ աստուածապաշտութիւն

ընելու պարագան են: Բայց կը տարակուսիմ որ արդեօք ամէնքն ալ ինչպէս որ պէտք է՝ կատարելու ճամբան աղէկ զիաեն, թէ չէ: Տարակուսելու ալ իրաւունք ունիմ: «Քանիք քանիք քրիստոնեաներ կան՝ որ կիրակի ու տօն օրերը սուրբ պահելու, աստուածավաշութեան գործքեր ընելու, իրենք զիրենք ժողվելու տեղ՝ ամէն կողմանէ չուաննին թող կու տան, խաղով գինիով՝ շարթուան մեջ չըրած մեղքերնին կիրակի ու տօն օրերը կը գործեն: «Քանիք քանիք ալ կան՝ որ հաղիւ թէ մարմնով մէջ մը եկեղեցին ուաք կը կոսեն թէ չէ, (ով զիտէ թէ մատընին ուր է,) կարծեն թէ աս պարագս կը կատարեն: «Քանիք քանիք ալ կան՝ որ կիրակի կը բռնեն, եկեղեցի կ'երթան, պատարագ կը տեսնեն, բայց չեն զիտեր թէ նոյն օրը ինչ մեծամեծ, հրաշարի ու սուրբ խորհուրդներ ունի, եւ հոգերնին չըլլար, չեն ալ վնասուեր՝ որ հասկընան:

Ուրիշ տեղ քրիստոնէից երկիրները ամէն կիրակի ու տօն օր՝ սովորական քալողներէն զատ՝ մէկ երկու ժամ ալ խրատ կ'ընեն, որ մեծ ու պղտիկ եկեղեցին կը ժողվին, քահանայ մը կը նսափ ու քրիստոնէական հաւատոյ բաներէն ժողովրդեան հարցմունք կ'ընէ, եւ տօւած պատասխանը մեկնել կու տայց, որ տեսնէ թէ արդեօք հասկընալով կը զրուցէ՝ թէ թութակի պէս. նոյն աւուր խորհուրդները կը հարցընէ, կը մեկնէ ու կը սորվեցընէ, եւ ուրիշ պատշաճ խրատներ կու տայց: Եսիկա խիստ շահաւոր ճամբայ մըն է, որով կարտղութիւն ունեցողն ալ չունեցողն ալ՝ կիրակի ու տօն օրերը սուրբ կը պահէ, հոգեւոր մտածութիւններ ընելն ու բարի իմաստներու հետ ըլլալը՝ դիւրին կ'ըլլայ, ու արտաքին անպիտան վևասակար բաներով մարդ իր ատենը պարապ տեղ չ'անցըներ: Իսկ մեր կողմերն աս օգտակար ճամբան կը պակսի: Անէ որ ոմնանք զրոց լեզուն կը հասկընան ու բորբոք ունին, իրենք իրենց պիտի աշխատին. իսկ ուրիշներն՝ որ չեն հասկընար կամ կարդալ ալ չեն դիտեր, զուրկ կը մնան: Եսանկով բորբոք չունեցողները՝

բորբոքելու առիթ չեն ունենալը . բորբոք ունեցողներն ալ՝ զիւրութիւն չունենալնուն համար՝ բորբոքնին կը կորսընցընեն . եւ երկուքն ալ անօթի սոված կը մնան հոգեւոր կերակրէն՝ որ է բանն Աստուծոյ :

Քրիստոնեայ հաւատացեալը պիտի գիտնայ որ կիրակի ու տօն օրերը սուրբ պահելը՝ չէ թէ մինակ սրտաքին մարմնաւոր ու ծառայական գործքերէն եւ կենալով պիտի ըլլայ , հապա նաեւ ինք զինքը հոգեւոր ծառայութեան ու աստուածակաշտութեան գործքերու տալով : Ասոնց մէջ առաջին ու դլուստոր պարտականութիւնը՝ պատարագ տեսնելի է . անանկ որ՝ եթէ մէկը հիւանդութիւն մը չունի կամ թէ որ ուրիշ օրինաւոր արգելքի մէջ չիգտնուիր , պարտական է որ եկեղեցի երթայ ու ջերմեռանդութեամբ ամբողջ պատարագ մը տեսնէ , ինչպէս որ սուրբ Եկեղեցւոյն պատուիրաններուն մէկը յատկապէս կը զըուցէ : Խրկորդ՝ կը վայլէ որ նոյն օրը ուրիշ օրերէն աւելի Աստուծոյ աղօթք ու ջերմեռանդութիւն ընէ , որ մասնաւոր աստուածակաշտութեան գործք մըն է . եւ եթէ ուրիշ օր՝ հաւատոյ , յուայ , սիրոյ ու զդշման ներգործութիւն ընելու սովորութիւն չէ ըսած , աղէկ կ'ըլլայ որ ամէն կիրակի ու տօն օրերն աս ներգործութիւնները սրտանց ընելու սովորութիւն ընէ : Խրրորդ՝ որովհետեւ ուրիշ ատեն ամէն մարդ չիկնար զիւրաւ ժամանակ գտնել՝ որ քրիստոնէական հաւատոյ վարդապետութիւնն ու քրիստոնէին պարագերը ճանչնայ , պէտք է որ կիրակի ու տօն օրերը քիչ մը ժամանակ աս բանիս զըաղի , ցդիցածները սորվի եւ գիտցածները նորէն միտքը բերէ : Խւ չորրորդ՝ կը վայլէ որ քրիստոնեայ մը իր քրիստոնէական կրօնին հիմունքը , իր սուրբ հաւագին մեծամեծ խորհուրդներն ու հրաշալի պատմութիւնները գիտնայ ու ճանչնայ . եւ ասոր համար կիրակի ու տօն օրերէն զատ աւելի յարմար ժամանակ չիկրնար գտնել , վասն զիւրիշ օր ուրիշ զանազան մարմնաւոր հոգերու զըալեալ կ'ըլլայ :

Արդ՝ աս ըսած չորս կերպ բաներուս մէջ առաջինը՝ որ է պատարագ տեսնելը, զիւրին է, ինչպէս որ ամէնքն ալ զիտեն։ Երկրորդն ալ որ է աղօթք, ջերմեանդութիւն, հաւատոյ, յուսոյ, սիրոյ եւ զդժման ներգործութիւններ ընել՝ նոյնապէս զիւրին է։ որովհետեւ զիտեմ որ բարեպաշտ ծնողքներն իրենց զաւակներն աս բաներուն մէջ կրթելու փոյթ ունին։ Երրորդն ալ, այս ինքն՝ քրիստոնէական հաւատոյ վարդապետութիւնն ու քրիստոնէին պարոքերը ճանչնայ՝ ժամանակիս շատ զիւրին է։ որովհետեւ քրիստոնէական հաւատոյ վարդապետութեան յատուկ տետրակներ կան, եւ ամէն քահանայ ալ ծնողքներուն վրայ խատիւ պարտաւորութիւն կը դնէ, որ իրենց զաւակներուն սորվեցրնեն։ Եւ վարժապետ ալ չկայ, մանչերու ըլլայ՝ աղջիկներու ըլլայ, որ տղաք վարպետ եկածնուն պէս՝ աս ամենահարկաւոր բանը չորսիցընէ։ Եւ շիտակը՝ շատ գովելի սովորութիւն է, ան սովորութիւնը՝ որ շատ բարեպաշտ աներու մէջ տեսած եմ, որ կիրակի ու տօն օրերը տղաքը մէկտեղ կը ժողվեն ու քրիստոնէական հաւատոյ վարդապետութեան հարցմունք կը ընեն։ Ինչ աղէկ ու աստուածահանոյ բան կը լլար, թէ որ մեծերն ալ անանկ մէկտեղ ժողվուեին ու իրենք ալ անանկ հարցմունքներ ընեին։

Գանք չորրորդին, որ ըսինք թէ կը վայլէ որ քրիստոնեայ մը իր քրիստոնէական կրօնքին հիմունքը, իր սուրբ հաւատքին մեծամեծ խորհուրդներն ու հրաշալի պատմութիւնները զիտնայ ու ճանչնայ։ Ես կողմանէ մեր ազգը շատ մեծ դժուարութիւն ունի. եւ պատճառն ան է՝ որ մինչեւ հիմունք ինչ զիրք որ ելած է, կամ աղօթքի զրքեր են կամ պարզ խրատական զրքեր։ Ես աս բանս զիւրինցընելու շատոնց սրտիս մէջ ճար մը կը մտանայի. մանաւանդ կը տեսնեի որ կիրակի ու տօն օրերը ժողվուրդը պատարագի դտնուելով՝ ոչ ընթերցուածը ոչ աւետարանը կը հասկընայ, որ գոնէ անոնցմ, հասկընալով պտուղ մը քաղէ։ Եսդ՝ որովհետեւ մեր

Քրիստոնէական կրօնքին բոլոր հիմունքներուն, մեր սուրբ հաւատքին ամէն մեծամեծ խորհուրդներուն ու հրաշալի պատմութիւններուն՝ կիրակի ու տօն օրերը կան ու յիշատակութիւննին կը լսայ, եւ ան օրերը՝ պատարագներուն մէջ նոյն խորհուրդներուն յարմար մարդարկական ու առաքելական ընթերցուածներ ու աւետարաններ կը կարդացուին. անոր համար մտմտացի որ աս գիրքս գրելով՝ ժողովրդեան երկու օգուտ մէկէն ընեւմ. մէյ մ' որ կիրակի ու տօն օրերը կարդացուած ընթերցուածներն ու աւետարանները հասկընան. մէյ մ'ալ որ մեր սուրբ հաւատքին հիմունքները, մեծամեծ խորհուրդներն ու հրաշալի պատմութիւնները զիտնան ու ճանչնան. անանկ որ ամէն կիրակի ու տօն օր աս գիրքը ձեռուընին առնելով ու նոյն օրուան գլուխը մտադրութեամբ կարդալով՝ իրենց հոգին հոգեւոր կերակրով կերակրի:

Ահա աս պատճառաւ աս զիրքս կ'անուանեմ Աւերտիստր Տօնառչըաց, եւ նոյն սեղմնը տօնասէրներուն առնեւն աս կարգաւ. կը զնեւմ: Տարւոյն ամէն կիրակիներուն ու տօն օրերուն ընթերցուածներն ու աւետարանները իրենց կարգովը աշխարհարակ. կը զնեւմ: Ուր տեղ որ բացարութեան բան մը կայ, իմ կարողութեանս շափովը համառօտ մը կը բացատրեմ: Որ կիրակի ու տօն օր՝ որ յատուկ խորհուրդ մ'ունի, ան խորհուրդը կը բացատրեմ ու կը պատմեմ: Եւ ամէն կիրակի ու տօն օրուան վերջը քիչ մ'ալ բարոյական խրատ կ'աւելցընեմ: Որչափ որ ալ կարելի է կը ջանամ որ կարձառօտ զրեմ:

Գլրքիս կարգը՝ տարեկան կարգի կապել ուզելով՝ կաղանդին օրէն պիտի սկսէի: Բայց մտածելով որ նոյն օրը Վրիստոսի ծննդեան ութերորդ օրն է ու թլփատութեան տօնը կը կտարենք, աւելի պատշաճ երեւցաւ որ Վրիստոսի Տեառն մերոյ մարդեղութեան խորհրդին ու պատմութեան կարգը պահելու համար՝ Վրիստոսի ծննդեան տօնէն սկսիմ, որ ետեւէն բովան-

դակ տէրունական տօներուն կարգն ալ աղէկ գայ : Ուստի Վրիստոսի ծննդեան ճրագալուցէն կը սկսիմ, եւ կարգաւ առաջ կ'երթամ : Բայց աս պէտք է զիսնալ որ տարւոյն մէջ երկու տեղ կայ, որոնցմէ մէկուն մէջ թէ որ կիրակիներն աւելնալու ըլլան՝ մէկալին մէջ կը պակախն, իսկ թէ որ մէկալին մէջ աւելնալու ըլլան՝ առջինին մէջ կը պակախն : Ասոնց մէկը յայտնութենէն ետքը մինչեւ առաջաւորաց բարեկենդանն է, իսկ մէկալը՝ վարդավառէն մինչեւ սուրբ Աստուածածնայ վերափոխման բարեկենդանն է : Աս երկուքին մէջ միշտ երեւելի փոփոխութիւն կ'ըլլայ : Երկու տեղ ալ կայ, որ երբեմն երբեմն մէյ մէկ կիրակի տարբերութիւն կ'ըլլայ, մէկը մէծ խաչին բարեկենդանէն առաջ, մէկալը՝ յիսնակաց բարեկենդանէն յառաջ : Ես ոչ մէկ զին, ոչ մէկալ զին կը պակսեցրնեմ : այլ ամէն տեղ ամէնն ալ կարգաւ անպակաս կը զրեմ : Կարդացողը կարգաւ ժող կարդայ . բայց ամէն անգամուն՝ որ բարեկենդան մը կու գայ, ան բարեկենդանին զլուխը բանայ, եւ անանկ առաջ երթայ : Դարձեալ անշպարժ տօնեկր կան, ինչպէս Տեառնընդառաջ, Աւետում, Յովհաննու Մկրտչի ծնունդը, Այցելութիւն, սուրբ Աստուածածնայ ծնունդ, Բնծոյում, Յղութիւն, որոնք ամսու օրուան կապուած ըլլալով՝ ամէն տարի մէկ տաեն չեն հանդիպիր՝ շարաթական կարգի նայելով . կարդացողը ցանկէն կրնայ դիւրագանել :

Արովհետեւ ինչպէս վերը ըսի ջանացի որ Վրիստոսի Տեառն մերոյ մարդեղութեան խորհրդին կարդը պահեմ, անոր համար ստոյգ է՝ աւագ ուրբաթն օրը պատարագ չըլլար, ուստի պատարագի ընթերցուածու աւետաբան ալ չկայ, սակայն յատուկ ճառ մը զրի իրբեւ կտակ չարշարանաց, խաչելութեան եւ մահուան Տեառն մերոյ Հիսուսի Վրիստոսի . որպէս զի անանկ մէծամեծ խորհուրդներն ու հրաշալի պատմութիւնները պակաս չմնան : Գիտեմ որ երկայն է . սակայն թէ որ կարդացողը կամք ընէ կրնայ աւագ երկուշարթի

օրէն սկսիլ, եւ երեք չորս օրուան մէջ բաժին բաժին ընելով կարդալ:

Աս գիրքս զրելու ատեն շատ մեծ գժուարութիւն կրեցի. պատճառն ան է՝ որ խիստ գժուարին բան է Աստուածաշնչին խօսքերն աշխարհաբառի դարձրնելու միտքն անանկ կատարեալ կերպով բացատրել՝ որ մուժ բան չմնայ: Ես՝ զրաբառ Հասկրցող բարեպաշտ հոգիներուն հոգեւոր օգուտ ընելու բաղձալով, ձեռքէս եկածին չափ աշխատեցայ. սակայն չեմ կրնար ըսելթէ ըրածիս մէջ պակսութիւններ չյան. այլ մանաւանդ գիտնալով որ ողորմելի սխալական մարդ եմ, կը ճանչնամ' որ իմ տկարութեամբս աս բանս առանց պակսութեան զլուխ հանելու կարողութիւն չունիմ. մանաւանդ որ սուրբ զրոց խօսքերն՝ անսահման աստուածային խմաստութենէն առաջ կու գան, իսկ մարդուս միտքը չափաւոր ու տկար ըլլալով՝ ըսածն ալ զրածն ալ չափաւոր ու տկար կը լան: Աւստի մարդկային տկարութեանս ու պակսութեանցս ներումն խընդիրելով՝ կ'աղաւեմ' որ աս գիրքս կարդացող բարեպաշտները՝ թէ որ կարդացած ատեննին ամէն բան հասկրնալու կարող ըլլան նէ՝ հոգ չընեն ու հասկրնալու ետեւէ չիյնան. այլ Հասկրցածնին թող տան ու զանց ընեն. նային որ հասկրցածնին մտմտան եւ անկից հոգեւոր օգուտ մը քաղեն: Վասն զի աստուածաշունչ սուրբ զրոբին ամէն խօսքն ամէն մարդու բանը չէ. բան կայ՝ որ ժողովրդեան հասկրնալու բանն է, բան ալ կայ՝ որ վարդապետներու հասկրնալու բանն է. ժողովուրդը պիտի նայի որ բարդյական շահը վնտոէ: Ահա աս պատճառաւ է որ հինգ տեղ, այս ինքն՝ ՞Ռադկազարդի, Աւետման, Վերափոխման, Ինծայման, Յղութեան օրերը Առղոմնին Երգ երգոց զրքէն կարդացուած ընթերցուածները չդրի: մէյ մը՝ որ թարգմաննելն ու աշխարհաբառ գնելը զրեթէ անկարելի է. մէյ մ'ալ որ խիստ մթին ու այլաբանական խօսքերով զրուած ըլլալուն՝ հասարակ ժողովրդեան կերակուր չէ:

չեկած՝ բոլոր ինչ որ եղաւ թէ խտրական օրէնքներով, թէ ողջակէզներով ու զոհերով եւ ինչ կերպ եւ իցէ ուրիշ աղարողութիւններով, եւ թէ մարդարէներուն քարոզութիւններովը, բոլորն ալ ՚Քրիստոսի նոր Եկեղեցւոյն օրինակն էր ու գալու ՚Քրիստոսը կը ցուցըներ: ՚Քրիստոս Տէրն մեր եկաւ՝ ան օրինակներուն աւ մէնն ալ կատարեց, եւ իր նոր Եկեղեցին ու շնորհաց վիճակը հաստատեց. ուստի հիմն ՚Քրիստոսի նոր Եկեղեցւոյն անմահ սուրբ պատարագն, ուրիշ սուրբ խորհուրդներն ու արարողութիւնները, բոլորն ալ ան եկեալ ՚Քրիստոսը կը ցուցընեն: Երդ՝ աս հին ու նոր Եկեղեցւոյն նոյնութեան համար՝ պատարագին մէջ հին կտակարանէն ալ՝ նոր կտակարանէն ալ ընթերցուածներ կը կարդացուին: Աս ընդհանուր սկիզբը դիտնալով՝ բարեպաշտ կարդացողները՝ հին կտակարանէն կարդացուած ընթերցուածներն ալ զիւրաւ կը հասկրնան: Ոյխայն աս բանս ալ չմոռնան, որ մարդարէք՝ Եկեղեցի ըսելու աեղ՝ երբեմն Երուսաղէմ կըսեն, երբեմն Հարու կըսեն, երբեմն Ախոն կըսեն: Աս ալ մտուրնին պահեն որ Աստուածաշունչը՝ կերպ կերպ պատերազմ ներ ու յաղթութիւններ կը պատմէ. ասոնք ալ խորհրդարար՝ խաչին խորհրդով սատանային դէմ ՚Քրիստոսի պատերազմն ու յաղթութիւնը եւ Եկեղեցւոյն մէջ իր մշանջենաւոր թագաւորութեան հաստատութիւնը կը նշանակին:

Երդ՝ աս բաներս հասկրցընելէս ետքը, որովհետեւ զրքիս անունը Աւրախուր առնասէրաց զրի, աս սեղանին եւ աս կերակրոյն ամէնն ալ կը հրաւիրեմ. վասն զի ամենուն ալ կը վայլէ որ տօնասէր ըլլան, ամենուն ալ պէտք է որ կիրակի ու տօն օրերը սուրբ պահեն, ամենուն ալ պէտք է որ քրիստոնէական սուրբ հաւատքին հիմունքն ու խորհուրդներն ու պատմութիւնները դիտնան: Զէ թէ մինակ զգիացողին համար զբեցի, հասպա զիացողին համար ալ զիւրաւ. վասն զի զիացողն ալ պէտք է որ զիտցածները միտքը բերէ: Արչափ գերա-

Աս ալ կ'ազացիմ որ բարեպաշտ կարդացողները զիս չմեղագրեն թէ ինչու համար ընթերցուածներուն ու աւետարաններուն ամէն խօսքերն ու խմացուածները չեմ մեկներ : Իմ միտքս Աստուածաշնչի մեկնութիւն գրել չէ . վասն զի թէ որ ուղենայի ամէն ընթերցուած ու աւետարան մեկնել , աս զիրքս՝ մեծ մասեան մը կ'ըլլար : Իմ միտքս ան է , որ ինչպէս վերը զրի , կիրակի ու տօն օրեւը կարդացուած ընթերցուածներն ու աւետարանները ժողովուրդն աս զրքիս մէջ աշխարհաբառ կարդալով՝ հասկընայ , եւ քրիստոնէական սուրբ հաւատքին հիմունքը , մեծամեծ խորհուրդներն ու հրաշալի պատմութիւնները ճանչնայ :

Աերջապէս բան մը կայ՝ որ հոստեղս զնել կ'ուզեմ , որպէս զի բարեպաշտ կարդացողները գիտնան , եւ ան գիտնալով՝ ինձի ալ հարկ ըրլաց որ զրքիս ընթացքին մէջ ամէն տեղ նորէն յիշեմ : Ինչպէս որ կարդացյատնի պիտի ըլլայ , զրեթէ ամէն պատարագի մէջ աւետարաննէն առաջ միշտ երկու ընթերցուած կը կարդացուի , մէկը՝ հին կտակարաննէն , մէկալը՝ նոր կտակարաննէն : Եսոր պատճառն ու պատշաճութիւնը հասկրնալու համար՝ պէտք է զիտնալ որ Եստուծոյ կրօնքն աշխարհքիս սկիզբէն միշտ մէկ եղաւ , եւ մինչեւ աշխարհքիս կատարածն ալ միշտ մէկ պիտ՝ որ ըլլայ : Եղամայ մեղանչելուն պատճառաւու՞՝ մարդկան փրկութիւնը Վրիստոսի ձեռքովը պիտ՝ որ ըլլար , ինչպէս որ Եստուած իր անսահման իմաստութեամբը վճռեր էր : Վրիստոս չեկած՝ մարդիկ իրենց փրկութիւնը կը հոգային՝ հաւատով զալի Վեսիային , այս ինքն՝ Վրիստոսի . Վրիստոս զալէն ետքը՝ մարդիկ իրենց փրկութիւնը կը հօգան հաւատով եկեալ Վեսիային : Ուստի Եկեղեցին ալ միշտ մէկ էր ու միշտ մէկ պիտի ըլլայ . Վրիստոս չեկած՝ զալի Վրիստոսին Եկեղեցին էր , որ կ'ըսենք եւս՝ հին Եկեղեցի . իսկ Վրիստոս զալէն ետքը՝ եկեալ Վրիստոսի Եկեղեցին է , որ կ'ըսենք եւս՝ նոր Եկեղեցի : Հին Եկեղեցւոյ ատենը կամ ըսենք Վրիստոս


զանց կարդացող, փիլիսոփայ ու աստուածաբան ըլլայ մէկը՝ թող ըլլայ, պէտք է որ անդադար առաջին սորվածներն ու կարդացածները նորէ նոր յիշէ ու աչքէ անցընէ:

Ես ուրիշ վախճան չունիմ. մինակ ի վառս Աստուածոյ, ի պատիւ մօր մերոյ ամէնօրհնեալ սուրբ կուսին Մարիամու եւ հոգւոց օգուտ ընելու համար կ'աշխատիմ։ Աստուած ալ իր բարեհաճութեամբն իմ գիտաւորութիւնս ու իմ նուէրս ընդունի, որով ես զիս հանդերձ գործքովս իրեն ընծայելով՝ կը ինսդրեմ որ իր շնորհաց ցօղն իմ խօսքերուս վրայ ցօղէ, որպէսզի կարդացողներուն սիրաը մտնէ ու իրենց հոգւոյն շահ ըլլայ, անանկ որ ինչ վախճանով որ Աստուած զիրենք ստեղծեր է, ան վախճանով շարժին, այս ինքն՝ աս աշխարհքիս մէջ Աստուածոյ ծառայութիւն ընեն, եւ ի հանդերձեալն յաւիտեանս յաւիտենից Աստուածով զուարծանան:

ԸՆԹԵՐՑՄԱԿՆԱՎ

ԿԵՐԱԿԻ ՈՒ ՏՕ՛ ՕՐԵՐԱԿԻ

Հ Ա Մ Ա Ր



ՃՐԵԳԵԼՈՅՑ

ԾԱՆԴԵԱՆ ՏԵՍՈՒ ՄԵՐԱՑ ՅԻՍՈՒՄ ՔՐԵԱՑՈՒ

ԴԵԿԱՑԵՄԲԵՐԻ 24

ԸՆԹԵՐՑՄԱԿՆԱՎ, Պօղոս առաքելցն առ Տիտոս իր աշակերտն ու կրթատու առաջին եպիսկոպոսը գրած թղթէն է : (Գլ. բ. 11—15 :)

“Եստուծոյ շնորհքն եկաւ երեւցաւ, որ ամէն մարդու փրկիչն է : Զմեզ կը խրատէ որ ամրարշտութիւնն ու աշխարհքիս ցանկութիւնները վրաներնես մէկդի նետենք, եւ աս աշխարհքիս մէջ զգաստութեամբ եւ արգարութեամբ եւ աստուածաբանութեամբ ապրինք, եւ սպասենք երանելի յուսոյն ու յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ եւ փրկչին մերոյ Յիշուսի Քրիստոսի, որ ինք զինքը մեզի համար տուաւ, որպէս զի զմեզ ամէն կերպ անօրէնութենէ ազատէ, եւ զմեզ սրբելով՝ իրեն անանի յատուկ ժողովուրդ մ'ընէ՝ որ միշտ բարի գործքերու փոյթ ունենանք : (Աւտոի, կ'ըսէ Պօղոս առաքեալ առ Տիտոս,) Գուն աս բանն խօսէ ու աս բանիս յորդորէ, եւ ամէն կերպ սաստէ, որ ըլլայ թէ մէկը զբեզ արհամարհէ : ”

Պօղոս առաքեալ ըսելով թէ Աստուծոյ շնորհքն եկաւ երեւցաւ, ամէն մարդու փրկութիւն տալու համար, կ'ուզէ ըսել թէ Քրիստոսի աշխարհք գալովը՝ Առվևեսի խորական օրէնքը վերցաւ, եւ անոր տեղը հաստատեցաւ շնորհաց վիճակը, որուն մէջ եօթը սուրբ խորհրդներով ամէն մարդու փրկութիւնը գիւրինցաւ : Բայց կ'ըսէ թէ եկաւ երեւցաւ, ցուցընելու համար որ Աստուծոյ շնորհքն իր կողմանէ ամէն մարդ փրկելու բաւական է . բայց ամէն մարդ փրկութեան չիհասնիր, ոյլ ոմանք միսյն, այս ինքն՝ անոնք որ աս շնորհքս կ'ընդունին ու կը

դործածեն։ Ասոր համար ետեւէն կը զբոցէ թէ աս շնորհքս զմեղ կը խրատէ, այս ինքն՝ մեղմէ կ'ուղէ որ ամպարշտութիւնն ու աշխարհքիս ցանկութիւնը մեր վրայէն մէկդի նետենք, արմատովը մեր սրտէն գուրս հանենք, եւ բովանդակ ան գործքերը՝ որ Աստուծոյ կամաց դէմ են եւ զմեղ Աստուծմէ դարձընելով՝ փրկութենէ կը զրկեն եւ յաւիտենական դատապարտութեան մէջ կը ձգեն՝ մեղմէ չեռացընենք, եւ աս աշխարհքիս մէջ զգաստութեամբ, արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրինք, այս ինքն՝ Աստուծոյ կամքն ու պատուիրանները կատարելով։ Թէ որ ասանկ կ'ընենք եւ ասանկ կ'ապրինք աս աշխարհքիս մէջ, արժանի կ'ըլլանք երանելի յուսոյն եւ յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ եւ փրկչին մերց Յիսուսի Քրիստոսի, այս ինքն՝ Աստուծոյ տեսութեան եւ արքայութեան փառաց։ Յիսուս Քրիստոս ալ աշխարհք դարովի՝ աս պատճառաւ ինք զինքը մեղի համար տուաւ, որ իր շնորհքովի եւ իր սուրբ խորհրդներովի, իր չարչարանաց եւ արեան եւ մահուան արդեամբքը զմեղ ազատէ սատանայէն ու սատանային գործքերէն՝ որը են անօրէնութիւնք. եւ դարձեալ իր շնորհքովը զմեղ սրբէ եւ իրեն յատուկ ժողովուրդ ընէ. բայց կ'ուղէ որ մեր իրեն յատուկ ժողովուրդ ըլլալու նշանն աս ըլլայ, որ միշտ բարի գործքերու փոյթ ունենանք։ Պօղոս առաքեալ ասոնք զրուցելէն երաք՝ կը դառնայ կը պատուիրէ Տիտոսին թէ Դուն աս բանս ամենուն զբոցէ. եւ միսիթարանիք տուր, այս ինքն՝ անոնց որ աս ճամբան կը բոնեն, յոյս եւ ուրախութիւնն տուր, որ յաւիտենական փառաց պիտի համենին, եւ սաստէ, այս ինքն՝ անոնց որ աս ճամբան չեն բաներ, սպառնացիր, որ աս փրկութենէս կը զրկուին, եւ յաւիտենական դատապարտութեան մէջ կ'իյնան։

Պօղոս առաքեալին ըսածներէն յայտնի կը տեսնուի թէ որչափ մէծ եւ փրկարար եղաւ Քրիստոսի Տեառն մերց մարմանալն ու աշխարհք դալը։ Աստուած երի որ մարդը սուեղծեց, տուաւ իրեն ան երջանիկ սկզբնական արդարութեան եւ անմեղութեան վիճակը, որուն մէջ միտքը կամաց կը հրամայէր, կամքն ալ մտաց բոլորուվին կը հնաղանդէր. կամքը զգայութեանց կը հրամայէր, զգայութիւններն ալ կամաց բոլորովին կը հնաղանդէին։ Աստուած իրեն հրաման տուաւ որ դրախտն եղած ծառերուն ամենուն պտուղն ուտէ. միայն պատուիրեց որ դրախտին մէջտեղը տնկած ծառին պտղէն չուտէ. եւ պատիժ ալ դրաւ որ անհնաղանդութեամբ կերածին պէս՝ ան սկզբնական արգարութեան ու անմեղութեան վիճակը կը կորսընցընէ, կը մեռնի հոգւով, դրախտէն կ'արտաքսի եւ բիւրաւոր տկարու-

Թեանց տակ կիյնայ : Աստանան՝ որ հրեշտակային փառքէն իր հապարտութեան համար ինկած էր, նախանձեցաւ մարդուս երջանիկ վիճակին վրայ . ուղեց փորձել ու յաղթել, որ չըլայ թէ մարդս ելլէ նստի ան տեղն՝ ուսկից որ ինք ինկած էր : Զեւայ խաբեց, ըսելով թէ Ադ պտուղն ուտէք նէ՛ չէ թէ իր մեռնիք, հապա Աստուած կ'ըլլաք, ամէն բան՝ բարին ու չարը կը ճանձնաք : Եւայ խաբուեցաւ եւ հաւատաց, տեսաւ որ պտուղն ալ աղուոր էր, ձեռքն երկնցուց՝ առաւ կերաւ : Պարձաւ Եւայ ալ՝ Ադամայ փորձութիւն եղաւ նոյն խօսքերով : Ադամ չկրցաւ իր կնողը սիրած կոտրել եւ խօսքէն անցնիլ : Առաւ կերաւ . եւ կերածին պէս՝ կորալնցուց սկզբնական արդարութեան ու անմեղութեան շնորհքը, մեռաւ հոգւով եւ բովանդակ իր զաւակները ձգեց ան իր սկզբնական մեղաց պարտաւորութեան տակ : Աստուած ալ, որ “Իր ամէն խօսքերուն վրայ հաւատարիմ էն, (Առաջ. ՃԽԴ. 13.) այս ինքն՝ իր խօսքերուն վրայ կը կենայ, զինքը զբախտէն վրանտեց ու զրաւ աշխարհքիս մէջ, ուր ոչ միայն հոգւուոր տէարութեանց ու նեղութեանց տակ ինկաւ, հապա նաեւ ամէն մարմնաւոր տէարութեանց տակ, եւ ամէն մարմնաւոր դժուարութիւնները գէմի ելան :

Ասկայն Աստուած ինչպէս որ արդար էր եւ արդարութեամիւ մարդուն պատիժ տուաւ, նոյնպէս ալ ողորմած ըլլալով՝ ուղեցիր ողորմութիւնը բանեցընել եւ մարդուս նորոգութիւնը վճռեց : Բայց մեծ եւ անհասանելի խորհուրդ բանեցուց : Մեծ էր մարդուս յանցանքն ու անսահման, վասն զի անսահման Աստուծոյ դէմ էր : Աստուած ալ ուղեց որ աս յանցանաց հաւասարեալ հատուցում ըլլայ ըստ ճիշդ արդարութեան : Եւ սակայն աս կերպովս պէտք էր որ անսահման հատուցում ըլլար, որովհետեւ յանցանքն ալ անսահման էր : Բայց ինչպէս կարելի էր որ սահմանաւոր ստեղծուած մը՝ կարող ըլլար անսահման հատուցում ընել, որովհետեւ ինքն ալ, իր կարողութիւնն ալ, իր գործքն ալ, բովանդակը մէկէն սահմանաւոր են . եւ սահմանաւոր պահառն՝ անսահման գործք շիկրնար ունենալ : Ով մեծ եւ առատաձեռն մարդասիրութիւն Աստուծոյ, գտաւ ճամբան ու եղանակը . վճռեց որ իր յաւիտենական եւ ծոցածին Արդին Բանն Աստուած ի ժամանակի խոնարհի երկինքէն եւ ի յաւիտենից իր կատարեալ աստուած ային բնութիւնն ունենալով, զօրութեամի Հոգւցին սրբոյ՝ անսարատ եւ միշտ կցս Մարիամու ամենամաքուր արդանդին մէջ՝ կատարեալ մարդկային բնութիւն ալ առնէ, եւ այնպէս մէկ աստուածային անձամբ երկու բնութիւն ունենայ՝ աստուած ային ու մարդկային, եւ կատարեալ մարդու կատարեալ Աստուած ըլլայ, որպէս զի քրիստոսի գործքերը

բողը անսահման աստուածային անձնէ յառաջ դալով՝ անսահման ըլլան եւ իր ընելու հասուցումն ալ անսահման ըլլայ: Ասանկ ուզեց եւ ասանկ վճռեց լստուած, ժամանակն ալ իր անքնին եւ աստուածային իմաստութեան ու գիտութեան գանձուն մէջ որոշեց եւ դրաւ:

Չորս հազար տարի քշեց աս որոշեալ ժամանակը: Աս չորս հազար տարեան մէջ՝ բովանդակ մարդիկ կը տառապէին բանսարկու սատանային գերութեան տակ: Եյնչափ օրէնքներ, այնչափ զրհեր, այնչափ տաճարին արարողութիւնները չէին կրնար կատարեալ միմիթարութիւն տալ . վասն զի ամէնն ալ օրինակ էին, եւ չէին կրնար արքայութեան գուոր բանալ: Եւ մէպէտ չին օրէնքին այնչափ արդարները՝ հաւատով դալու Մեսիային մեռան, բայց ոչ ոք արքայութիւն մտաւ. ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ. “Ասոնք ամենը հաւատքով մեռան աւետիսը (այս ինքն՝ խոստացուած բանները) չառած . . . վասն զի Աստուած մեզի համար աւելի աղէկ սեպեց որ առանց մեզի չկատարուին,,,: (Եբրայ. Ժ. 13. 40:) Ամենքն ալ հաւատով մեռան, կ'ըսէ, բայց աւետիսը չընկալան, այս ինքն՝ արքայութիւն չհասան ու չմտան. վասն զի Աստուած մեզի համար աւելի պատշաճ դատեցաւ, որ ինչպէս մենք հաւատով եկեալ Մեսիային կը փրկուինք, այսպէս անոնք ալ՝ Մեսիան չնկած՝ արքայութիւն չմտնեն: Ուստի ան օրինակները պիտի լըննային, եւ պիտի դար միայն ճշմարտութիւնը, այս ինքն՝ Քրիստոս, եւ շնորհաց վիճակը պիտի հաստատէր, որ արքայութեան գուոր բացուի եւ մարդկան միմիթարութիւն ըլլայ:

Աստուած ամէն բան կամոց կամոց ճամբան դրաւ, ինչպէս որ իր աստուածային անքնին իմաստութեամբն ուզեց: Ակսաւ Եբրահամէն, զինքն ու իր զաւկըները յատուկ նշանով մը, այս ինքն՝ թլիփատութեամբ ուրիշ չեթանուններէն զատելով. վասն զի անոր զաւակէն պիտի ծնանէր Քրիստոս: Եբրահամու թոռը Յակոբ՝ որ տասուերկու զաւակ ունեցաւ, որոնք Խորայելի ազգին տասուերկու նահապետներն եղան, յայտնապէս զրուցեց որ Յուդայի ցեղէն պիտի գայ Քրիստոս: Եկաւ Մովսէս, սկսան մարդարէները. ամէն մէկը մէյ մէկ բան մարդարէացան Հոգւով սրբով, եւ Քրիստոսի անձին ու ժամանակին պարագաները պատմեցին: Աստուած Դաւթի ալ յայսնեց որ իր ցեղէն պիտի ծնանի Քրիստոս, որպէս զի ինչպէս որ ըստ աստուածութեան՝ ի յաւիտենից թագաւոր թագաւորաց էր, նշնովէս ըստ մարդկութեան ալ թագաւորական ցեղէ ինչնալով, թագաւորական իրաւունք ունենայ: Գանիէլ տարիովը զրուցեց չին օրինաց վերջանալը, Քրիստոսի գալն ու նոր օրինաց մշտնջենա-

որ հաստատութիւնը : Այսափի նշաններով, այսափի օրինակներով, այսափի գուշակութիւններով մարդիկ բերանաբաց կը սպասէին Քրիստոսի, ինչպէս որ զոր եւ ցամաք հողն անձրեւի կը սպասէ : Հրեաններուն ամէնը կը փութային աշխարհք մանելու, կարծելով թէ բնական ճամբով պիտի ծնանի Քրիստոս . եւ չէին զիտեր թէ կըս մօրմէ պիտի ծնանի . վասն զի Աստուած ծածկեր էր իրենցմէ Խայսի մարդարէին խօսքին խամար, որ կ'ըսէ . «Ահա կըս պիտի յշանայ ու զաւակ ծնանի, եւ անոր անունն Եմմանուէլ գնեն» : (Եռոյ. Է. 14:)

Ա երջապէս չորս հազար տարիէ ետքը եկաւ աս երջանիկ ու փառաւորեալ գիշերս, որուն մէջ աստուածային անքնին իմաստութեան կարգադրութեանց եւ պատրաստութեանց ամէնքը կատարեցան ի սուրբ եւ յամենամաքուր կըսն Մարիամ, որմէ ծնաւ Տէրն մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս . ինչպէս պատարգին մէջ կարգացուած աւետարանը կը պատմէ : (Առող. Գ. Ա. 18—25:)

«Յիսուսի Քրիստոսի ծնունդն ասանկ եղաւ : Քրիստոսի մայրը Մարիամ Յովսեփայ հետ պսակուեցաւ . բայց իրարու մօտ չեկած՝ արդէն Հոգւոցն սրբոյ զօրութեամբը յղի գրանուեցաւ : Իր այրը Յովսէփ արդար մարդ ըլլարով՝ չուզեց զանիկա խայտառակել . ուստի մտածեց որ ձայն չանած՝ իրեն ճամբաց տայ : Ինք աս մօքիս վրայ եղած ատեն՝ մէյ մ'ալ տեսիլքի մէջ հրեշտակ Տեսոն իրեն երեւցաւ ու ըսաւ . Յովսէփի, որդի Դաւթի, մի վախնար կինդ Մարիամը քովդ առնելու . վասն զի ի նմա ծնեալը՝ Հոգին սրբէն է : Արդի մը պիտի ծնանի, անունը Յիսուս գնես . վասն զի ան է՝ որ իր ժողովուրդն իրենց մեղքէն պիտի փրկէ : Այս ամենայն եղաւ՝ որ կատարուի Աստուծոյ ըսածն Խայսի մարդարէին բերնովը . Ահա կըս պիտի յշանայ ու զաւակ ծնանի, եւ անունն Եմմանուէլ գնեն, որ կը թարգմանուի Աստուած մեզի հետ : Յովսէփի քնէն արթնեցածին պէս՝ հրեշտակին հրամանը կատարեց, ու իր կինը քովին առաւ, եւ ամենեւին անոր չդպաւ՝ մինչեւ որ իր անդրանիկ որդին ծնաւ, ու անունը Յիսուս զրաւ : ,

Այս փառաւորեալ եւ երջանիկ ծննդեան եղանակը խելքէ մաքէ գուրս բան էր : Աստուած մարդկան չարութիւնն ու տգիտութիւնը ճանշնալով, անանկ բռնեց արտաքին երեւոյթը, որ մարդ մը կարող չըլայ բան մ'ըսել : Ամենասուրբ կըսն Մարիամ կուսութեամբ յշացաւ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս . եւ Աստուած անանկ կարգաւորեց որ պսակուի ու պսակին մէջն ալ կըս մնայ : Սուրբ Աստուածածնայ պսակակից տուաւ զուրբ հայրն Յովսէփ, որ շատ արդար մարդ էր .

որպէս զի սուրբ Աստուածածնայ կուսութեան վկայ եւ պահապան ըլլայ: Սուրբ Հայր Յովսէփ պասկուեցաւ թէ չէ՝ տեսաւ որ սուրբ Աստուածածին արդէն յղի էր: Աս բանս պէտք էր որ իրեն մէծ այլայլութիւն ու խոռովութիւն պատճառէր. եւ սակայն ինք Համբէրութեամբ, եղայրյափրութեամբ՝ ամեննեւին չխոռովեցաւ: Քանի որ Աստուած իրեն չէր յայտնած ան մէծ խորհուրդը, կրնար եւ իրաւունք ունէր ընելու ամէն բան՝ ինչ որ օրէնքը կը զբուցէ ասանկ դիմուածոց Համար. բայց Համբէրեց, ըրաւ: Յայտնի կը տեսնէր թէ յղի էր. բայց ոչ բամբասանք ըրաւ՝ որ չխայտառակէ, եւ ոչ դատել ուզեց. վասն զի՝ ինչպէս կ'ըսեն սուրբ Հարդ եւ վարդապետք, աստուածավախ ըլլալուն դատողութենէ փախչելով, միշտ տարակուսութեան կողմը կը բռնէր, թէ գուցէ Աստուած հրաշք մ'ըրած է, ինչպէս որ իրաւցնէ ալ ըրած էր: Եւ աս կերպով մէծ եղայրյափրութիւն ըրաւ, որով մեզի ալ օրինակ տուաւ թէ ինչպէս եղայրյափրութեամբ պիտի զգուշանք բամբասանք ու դատողութիւն ընելէն, թէպէտ եւ մեր աչքովը բան մ'ալ տեսնենք, ուր մնաց ուրիշէն լսելով. վասն զի շատ անդամ կը կարծենք թէ շիտակ կը դատենք, եւ սակայն մեր դատողութիւնը բոլորովին ծուռ կ'ելլէ: Վերջապէս սուրբ Հայրն Յովսէփ ինք զինքն Աստուածոց յանձնեց, առ Աստուած դիմեց, եւ Աստուածմէ մոտաց լցո խնդրեց, ինք զինքը բոլորովին անոր կամբին Համակերպելով: Ասով արժանի եղաւ որ Հրեշտակ Տեսան ի տեսլեան իրեն երեւցաւ, Աստուածորդւոյն ծննդեան մէծ խորհուրդն իրեն Հասկրցուց եւ սիրտը Հանդարտեցուց: Ասով ալ ամեննեւին տարակուսութեան տեղ չմնաց. վասն զի յայտնապէս տեսաւ որ ան Մեսիխան, այս ինքն՝ Քրիստոս, որ այնչափ ժամանակէն պիտի գար, եկեր Հասեր է. Հասկրցաւ որ երկրորդ անձն ամենասուրբ Երրորդութեան Որդին Աստուածոց, որ եւ կ'ըսուի բանն Աստուած, իմաստութիւն յաւիտենական, ի յաւիտենից ի Հօրէն Աստուածոց ծնեալ, եւ Հաւասար Հօր եւ Հոգւոյն եւ անոնց հետ մի Աստուած ըլլալով եւ կատարեալ աստուածային բնութիւն ունենալով, կը ծնանի մարմնով ըստ մարդկութեան ի ժամանակի ի մօրէ միայն, եւ այնպէս կատարեալ մարդկային բնութիւն առնելով՝ նոյն մարդկային բնութեան ընթացից կարգն ալ պիտի պահէ, աղայութենէ կամաց կամաց յառաջ գալով, ըստ ժամանակին ամէն գործքը պիտի կատարէ եւ իր ժողովուրդն իրենց մեղքէն պիտի փրկէ. այս ինքն՝ ինք զինքը զոհ ընելով, իր արիւնը թափելով եւ մեռնելով՝ մարդկային ազգի սկզբնական մեղաց Հաւասարեալ ու

Ճիշդ հատուցումը պիտօք ընէ , եւ զմարդիկ սաստանային գերութեննէն պիտօք փրկէ : Տեսաւ թէ մարդկային մտածութիւնն որչափ կը սխալի . վասն զի մինչեւ ան օրն ամենքը կարծելով թէ Քրիստոս բնական ճամբով պիտօք ծնանի , կը բաղային աշխարհ՝ մանել , որ Քրիստոսի Հայր կամ մայր ըլլալու արժանի ըլլան . եւ աս պատճառաւ մինչեւ ան օրը կուսութիւնն իրեւ թէ անարդեալ էր . բայց Աստուած բաներն անանեկ կարդաւորեց որ Հասարակ կարծեաց ներհակ՝ կատարուի Եսայի մարդարէին ըսածը թէ Ահա կոյս մը պիտօք յշանայ եւ որդի մը պիտօք ծնանի , եւ անունն Եմմանուէլ պիտօք գնեն : Երդ՝ սուրբ Աստուածածին կոյս ըլլալով՝ յղացեր էր զՔրիստոս , եւ կուսութեամբ ալ պիտօք ծնանէր զՔրիստոս . ուստի Քրիստոսի Աստուծոյ մայր ըլլալով , ալ ուրիշ մարդկային մայրութեան կարօտ չէր , եւ կոյս պիտօք մնար մինչեւ իր մահուան օրը : Աս եղաւ սկիզբ , որ կուսութիւնն ընտափր եւ պատուական եւ ցանկալի գանձ մ'եղաւ քրիստոնէից մէջ : Եւ պատիւը շատ մեծ է իրաւցընէ . վասն զի ամէն կուսանաց վիճակը Արքիամայ կուսութեան նմանութիւն ըլլալուն համար՝ կ'ըլլայ նաեւ նմանաբար մայրութիւն Քրիստոսի . ինչպէս որ Հայաստանն այց եկեղեցին կ'երգէ . “Ծննդեամբ սուրբ Կուսին յայրն Բեթղեհէմ , յարդորեցան գտտելքն Եւայի՝ լինել կուսութեամբ ի մայր Քրիստոսի” : (Ը-բ-ո-ւ- 10 :)

Սուրբ Հայրն Յովսէփ տեսլեան մէջ հրեշտակէն ամէն բանի վրայ կատարեալ տեղեկանալէն ետքը , երբ որ արթը լնցաւ , այնշափ ուրախացաւ , որ իր խնդութիւնն իրեն արքայութիւն եղաւ : Բայց լոեց , եւ սրբութեամբ առաւ պահեց զսուրբ Աստուածածինը , մինչեւ որ հրեշտակին խոստացած Աստուածորդին ծնաւ , եւ անունը Յիսուս գրաւ :

Այս մեծ խորհուրդն է , որ աս իրիկուն կը տօնուի , եւ փառաւոր հանդիսութեամբ յիշատակը կը կատարուի : Պատարագէն յառաջ հին կտակարանէն տասնումէկ խորհրդաւոր ընթերցուածներ կը կարդացուին : Խսկ պատարագին մէջի գիլըն ու աւետարանը՝ եղածներուն պատմութիւնը համառօտիւ առջևնիս կը գնեն , ինչպէս որ վերը տեսանք : Բայց թէ որ կ'ուզենք Քրիստոսի ծննդեան երբ ըլլալն եւ ուրիշ քանի մը պարագաներն իմանալ , սուրբ Ղուկաս աւետարանիչը կը պատմէ : (Գ.Լ. Բ. 2 :)

(Օդոստոս Հռոմանացւոց կայսրը հրաման հանեց , որ իր բովանդակ աէրութեան մէջ աշխարհագիր ընեն . այս ինքն՝ ամէն քաղքի մէջ որչափ տուն կայ , որչափ մարդ կայ , ամէնն ալ անունովը տեղովը զբուի եւ համրանքի անցնի : Ասոր Հա-

մար ամէն մարդ իր հայրենի քաղաքը պիտո՞ր երթար եւ հոն գրուէր : Հրէաստան ալ՝ թէպէտ թագաւոր ունէր, որ ան ատեն Հերօվդէս էր, բայց Հռոմայեցւոց կայսրութեան տակն էր, աս պատճառաւ նոյն երկիրն ալ աս հրամանիս տակ ինկաւ : Աւստիւ սուրբ հայրն Յովսէփի եւ սուրբ կյս Մարիամ, որոնք Գալիլեայի մէջ Կաղաքէթ քաղաքը կը նստէին, Դաւթի տնէն ու ցեղէն ըբալով, պէտք եղաւ որ երթան իրենց հայրենի քաղաքը Քեթղէհէմ, որ Հրէաստանի մէջ է, Կաղաքիթէն հարիւր երեսուն մղնի չափ հեռու, եւ հոն գրուին : Գային չգային՝ սուրբ Աստուածածնայ ծնանելու օրերը լեցուեցան : Տեղ չգտան բնակելու, վասն զի աշխարհադրին պատճառաւ շատ բազմութիւն եկած լեցուած էր. ուստի ախոռի մը մէջ մտան, եւ հոնտեղն աս կէս գիշերուս՝ որ կ'ըլլայ Դեկտեմբերի 25ին, սուրբ Աստուածածին իր Աստուածորդի զաւակը բերաւ, խանձարով պատեց ու մնրի մէջ գրաւ :

Դեմքէ հէմէն ալ գուրս բայց տեղը գիշերով հովիւներն իրենց հօտին պահպանութիւն կ'ընէին : Քրիստոս այրին մէջ ծնածին պէս՝ հրեշտակ Աստուծոյ երեւցաւ հովիւներուն մեծ լուսով ու փառքով, անանկ որ վախցան : Հրեշտակը դարձաւ իրենց ըսաւ. Մի վախնաք. ես ձեզի մեծ ուրախութեան մը աւետիս կու տամ, որ բոլոր ժողովովեան խնդում կ'ըլլայ. վասն զի ծնաւ այսօր ձեզի փրկիչ, որ է օծեալ Տէր ի քաղաքի Դաւթիւ : Եւ ձեզի աս ըլլայ նշան. տղայ մը կը գտնէք խանձարով պատած ու մնրի մէջ զրած : Աս ըսածին պէս՝ մէկէն ուրիշ հրեշտակներու բազմութիւն ալ եկաւ, անոր հետ միացաւ եւ ամենը մէկտեղ սկսան զԱստուած օրհնել եւ ըսել. Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն, : Հրեշտակները վերանալէն ետքը՝ հովիւները մէջենին խորհուրդ ըցին եւ միաբան ելան շուտով Քեթղէհէմ գային, ու տղան դտան մնրի մէջ զրուած, սուրբ Աստուածածին եւ սուրբ Յովսէփի ալ հոն, ինչպէս որ հրեշտակն ըսած էր. եւ իրենց երկրպագութիւնն ընելէն ետքը՝ դարձան, սկսան մէկուն մէկալին պատմել : Ուրիշներն ալ աս ըանս հովիւներէն լսելով կ'երթային կը տեսնէին եւ կը զարմանային : Խոկ սուրբ Աստուածածին ամէն բան կը լսէր, ձայն չէր հաներ, եւ ինք իրեն կը մտմտար :

Վագ՝ Քրիստոսի Աստուծոյ եւ Տեառն մերս սուրբ ծնընդեան խորհրդին տեղեկանալով, մենք ալ սուրբ Աստուածածնայ նայինք, թէ ինչպէս խորունկ կը մտածէր. Երեսի վրայ իշնալիք մանուկ Յիսուսին ծնած մնրոյն առջեւը, եւ մարերնիս չըրուելով՝ աղէկ մտմտանք Աստուծոյ քաղցր ու անպատմելի

խորհուրդը, որ մեր սիրոյն համար մինչեւ աս խօնարհութեան աստիճանն ինջաւ: Առաջին Ագամ մեր հայրը բարձրանալ ուղելով՝ ինքն ալ ինկաւ, զմեզ ալ ձգեց: Երկրորդ Ագամ, այս ինքն՝ Քրիստոս Տէրն մեր զմեզ վերցնել եւ բարձրացուցանել ուղելով, խօնարհեցաւ: «Ինչպէս որ յԱզամ ամենքը կը մեռնին, անանկ ալ ի Քրիստոս ամենքը կը կենդանանան:»: (Ա. Կոբենի. Ժե. 22:) Բայց Տէրն մեր կ'ուզէ որ մենք ալ թէ որ կ'ուզենք բարձրանալ, իրեն պէս խօնարհինք: Ինչպէս որ սուրբ Օգոստինու կ'ըսէ, Քրիստոս Տէրն մեր մարէն՝ իրերեւ թէ իր ժագաւորութեան աթոռէն՝ կը սորվեցընել մեզի աղքատութիւն, անընչութիւն, խօնարհութիւն եւ մահացուցում: Իսկ թէ որ աշխարհինք խրատը մտիկ կ'ընենք, աս բաներս մեզի ատելի կ'երեւան: Բայց մենք աշխարհինք մտիկ չընենք. վասն զի աշխարհինք բարձրացումը՝ հազիւ թէ մինչեւ գերեզման կընայ տեւել: Մենք մեր աշքն անցաւոր բաներէն եւ գարձընելով՝ անանց ու յաւիտենական բաներուն նայինք, եւ ինչ որ պէտք է՝ ան կատարենք, այս ինքն «Զգաստութեամբ եւ արգարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրինք աշխարհինք մէջ», ինչպէս որ Պօղոս առաքեալ կը զբուցէ. որպէս զի «Արժանի ըլլանք երանելի յուսցն եւ յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ եւ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի»:

ՎՅՈՒՄՈՒՄՆ պատարագին ընթերցուածն երէկ իրիկուան ընթերցուածն է : Խակ աւետարանը տարբեր է , որուն իմաստը թէպէտ քրիստոսի ծննդեան պատմութեան մէջ զրուեցաւ , բայց աղէկ հասկլնալու համար՝ բուն օրուանս աւետարանը հոս գնենք , որ սուրբ Ղուկաս աւետարանչեն է : (Գ. Բ. 1—7:)

“Վն օրերն Օդոստոս կսյորը հրաման հանեց , որ բովանդակ աշխարհիս վրայ աշխարհագիր ըլլայ : Աս առաջին աշխարհագիրն ան ատեն եղաւ , երբ որ Ասորիներուն վրայ Կիւրենոս դատաւոր էր : Ամենքն ալ կ'երթային , իւրաքանչիւր իր քաղաքը՝ աշխարհագրին մէջ զրուելու համար : Յովսէփի ալ երաւնազարէմ քաղաքէն , որ Գալիլեայի մէջն է , ու եկաւ Գաւթի քաղաքը՝ որ Քեթղեչէմ կ'ըսուի եւ Հրէտաստանի մէջն է , վասն զի ինքն ալ Գաւթի տնէն ու ցեղէն էր , որ Հոնտեղն աշխարհագրի գրուի՛ Մարեմայ հետ , որ իրեն հետ պահկուած ու արդէն յղի էր : Հոն հասածնուն պէս՝ Մարիամայ ծնանելու օրերը լեցուեցան , եւ իր անդրանիկ որդին ծնաւ , խանձարրով պատեց ու մնրի մէջ զրաւ , վասն զի ինեւանին մէջ իրենց տեղ չկար : ”

Վ.յս է այսօրուան աւետարանն՝ որ երէկ իրիկուն կարդացուած աւետարանին պէս՝ Քրիստոսի Աստուծոյ ըստ մարմնոյ ի մօրէ ծնունդը կը պատմէ . որով կ'իմանանք թէ Քրիստոս Աստոււած եւ մարդ , ըստ աստուածութեան՝ ի յաւիտենից ի Հօրէ էր , խակ ըստ մարդկութեան՝ ի ժամանակի կյս մօրմէ միայն ծնաւ . ինչպէս որ երէկ մեկնեցինք :

Իսպ սուրբ հարք եւ վարդապետք ուրիշ ծնունդ մ'ալ կու տան Քրիստոսի . այս ինքն է՝ որ իր շնորհօքը կը ծնանի հաւատացելոց սրտին մէջ : Արդէն նախընթաց ճառին մէջ տեսանք Պօղոս առաքելցն ըսածէն թէ Քրիստոսի աշխարհք գալովին իր շնորհըն եկաւ երեւեցաւ , մեղի փրկութիւն տալու համար : Գիտենք որ աս փրկութեան արժանի շնորհքը ըլլար , մինչեւ որ նոյն Առաքելցն ըսածին պէս՝ աս շնորհքը ընդունինք , եւ շնորհաց գործքերը չկատարենք , որոնք են՝ մեղքն , ամբարշտութիւնը , աշխարհքիս ամէն կերպ ցանկութիւնը մէկդի ձգել , ու աշխարհքիս ամէջ զգաստութեամբ , արդարութեամբ , աստուածպաշտութեամբ , այս ինքն՝ Աստուծոյ կամաց եւ պատուիրանաց համա-

ձայն կենալ, եւ միշտ բարի գործքերու փոյթ ու նախանձ ու նենալ: Խսկ թէ որ աս շնորհքս շենք ընդունիր եւ աս զործքերը չենք ըներ, աս փրկութենէս ալ կը զրկունքք: Աս շնորհքս ընդունին ան է, որ նշն շնորհքը մեր սիրտն իշնայ: Արդ որովհետեւ քրիստոսի ծննդեան եւ աշխարհք դալուն վախճանն ան է՝ որ մարդիկ աս շնորհքս ընդունին, անոր համար երբ որ կ'ընդունին, կ'ըսուի թէ քրիստոս՝ իր շնորհքն ընդունող հաւատացելոց սրտին մէջ կը ծնանի: Ուստի ասկից ալ կ'իմանանք թէ քրիստոս զմեզ փրկել ուղելով՝ կ'ուզէ որ շնորհօքը մեր սրտին մէջ ծնանի, որովհետեւ ան է մեր փրկութեան ճամբան:

Վապա ուրեմն ով կ'ուզէ քրիստոսի ծննդեան սուրբ տօնն արժանապէս կատարել, պէտք է որ քրիստոսի սուրբ ծնընդեան վախճանին փափաքի: Այս ինքն՝ որ քրիստոս իր սրտին մէջ ծնանի: Մ'ենք ալ թէ որ մեր փրկութիւնը կ'ուզենք, պէտք ենք քրիստոսի ծննդեան սուրբ տօնը կատարելով՝ աս բաղձանքս ճշմարտապէս եւ գործունէաբար ունենալ: Չենք կրնար ըսել թէ Աստուած մեզի չխտար կամ՝ չուզեր տալ աս շնորհքս. վասն զի Աստուած՝ “Կ'ուզէ որ բոլոր մարդիկ փրկութեան հասնին, ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ: (Ա. Տէմ. Բ. 4:) Բանն ան է, որ մենք ալ ուզենք, եւ ան ճամբան բռնենք, որ կարենանք արժանի ըլլալ: Ամեն Աստուածոյ օրը արեւը կ'ելլէ, եւ լցոր բոլոր աշխարհքս կը լուսաւորէ. բայց թէ որ դուն տանդ մէջ մանես, դռներն եւ ուրիշ լցոյ մանելու տեղերը գոյես տախտակով, ծեփով, անանկ որ ճեղք մ'ալ չմնայ, ինչ օգուտ ունի քեզի արեգակն ու բովանդակ աշխարհքիս լուսաւորութիւնը. դուն քու կամքդ լցոր մերժած եւ խաւարի մէջ նստած կ'ըլլաս: Ասանկ ալ արեգակն արգարութեան քրիստոս Տէրն մեր ծագեցաւ յաշխարհ, “Ուրակէս զի լցոյ տայ անոնց, որոնք խաւարի ու մահուան ստուերին մէջ նստած էին, որպէս զի սոսուները խաղաղութեան ճամփուն մէջ շակէ:” (Ղուկ. Ա. 79:) Բայց թէ որ մենք դէմ կը դնենք եւ սրտերնիս կը գոցենք, մեզի ինչ օգուտ:

Ուստի դիմենք վազենք աս արեգական լցոր տեսնելու եւ ընդունելու: Մեր սորբն այն ճամփուն մէջ դնենք, որ աս խորհրդական Բեթղեհէմը կը տանի: Հովիւները վազեցին առ Յիսուս, որ զինքը մարին մէջ նստած էին, որպէս զի սոսուները խաղաղութեան ճամփուն մէջ շակէ: Բայց տեսնելու համար ինչ պէտք է, չըլլայ թէ բան մը պակաս դրսուի: Եւ թէ որ կ'ուզենք զիտնալ թէ ինչ պէտք է մեզի, հովիւներէն սորպինք, վասն զի շատ մեծ դաս կու տայ մեզի սուրբ Աւետարանը հովիւներուն պատմութեամբը:

• Յրիստոս Տէրն մեր ծնածին պէս՝ Աստուծոյ հրեշտակը հովիւներուն միայն երեւցաւ, եւ անոնց միայն ծանոյց Փրկչին ծնունդը : Այնչափ քահանայք, քահանայապետք, օրինականք, դպիկը եւ ծերք ժողովրդեան կոյին, որ բոլոր ժամանակնին Աստուծածաշունչ գիպքը կարդալով անցուցեր էին, այնչափ նախահարց, արդարոց եւ մարդարէից գուշակութիւններն աղէկ գիտէին, շարունակ ժամանակը շափելու հետ էին, ու գիտութեան եւ իմաստութեան փականքն ունէին. անոնց հրեշտակ չերեւցաւ, անոնք չիմացան, իրենցմէ ծածկեալ մնաց: Խեղձ հովիւներն՝ որ կարդալ չէին գիտեր, ազիտութեամբ պատաճ պաշարած էին, ոչ գուշակութիւններէ կը հասկրնային, ոչ հաշիւ կրնային ընել, ոչ բան մը կրնային իրենք իրենցմէ մտածել, միայն լսելով հաւատք մ'ունէին թէ Մեսիան աշխարհք պիտի գայ, բայց թէ երբ եւ ինչպէս՝ չէին գիտեր, ասոնց հրեշտակ երեւցաւ, ասոնց Աստուծոյ փառքը ծագեցաւ, ասոնք երկնային ձայն լսեցին, ասոնք բոլոր աշխարհքիս ուրախութեան աւետիսն առին, ասոնք բովանդակ երկնաւոր գասուն ուրախութեան միայնք եւ հրեշտակաց փառաբանակից եղան, եւ ասոնք ամենէն յառաջ վազեցին գացին զՔրիստոս տեսան, իրեւ ճշմարիտ Աստուծոյ երկրպագութիւն ըրին, եւ իրենք եղան Քրիստոսի աշխարհք գալուն առաջին երջանիկ աւետարանիւնները: “Խօրհուրդ մէծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայսնեցաւ. հովիւք երգեն ընդ հրեշտակս, տան աւետիս աշխարհի, : (Ը-Պ-Ի. Ե.)

Խելքէ գուրս կ'երեւայ. սակայն Աստուծոյ իմաստութիւնը չիսխալիր: “Արդարութիւնն անօրէնութեան հետ Բ'նչ բան ունի, կամ լցուը խաւարի հետ Բ'նչ գործք ունի, կամ սատանային հետ Բ'նչ բան ունի Քրիստոս”, կ'ըսէ Պողոս առաքեալ: (Բ. Կ-Պ-Հ. Զ. 14—15:) Ան դպիրներուն, օրինականներուն, քահանաներուն ամէնն ալ սատանայի հետ էին, վասն զի ամէնն ալ խաւարի չէ թէ լուսոյ գործք ունէին, անօրէնութեամբ աշխարհքիս ցանկութեան տուեր էին զիրենք, եւ հպարտութեան ամոռ եղած էին. մինչեւ Քրիստոսի գալստեանն ալ ուրիշ բանի համար չէին բաղձար, բայց եթէ որ ըստ իրենց կարծեաց գայ եւ Հրէից թագաւորութիւնը հաստատէ, որպէս զի իրենց փառամծզութիւնը յադի, ուտեն, խմեն, հագուին կապուին եւ ամէն կերպ հեշտութիւններով հեշտանան: Քրիստոս Տէրն մեր՝ որ նոյն ինքն խոնարհութիւն է, “Հեղ եմ ես ու խոնարհ սրտով”, (Մ-Պ. Ժ. 29.) եւ այսպիսի հպարտութեան սաստիկ դէմ է, անոնց սիրար տեղ չէր կրնար գտնել. վասն զի Աստուծած ամեւարտաւաններուն հակառակ էն, . (Ա. Պէոր. Ե. 5.) եւ իրենք ալ ի պատիժ իրենց հպարտութեան՝ այնչափ

կուրցեր էին, որ թէպէտ ամէն օր կը կարդային Աստուածաշունը, բայց ինչպէս որ երեսնին քող ձգելով՝ կը կարդային, անանկ ալ իրաւցընէ մոգելոնին քողով ծածկած էր, և չէին աեսներ, չէին հասկընար թէ Մեսխային թագաւորութիւնը՝ չէ թէ աշխարհային ու ժամանակաւոր է, հապա երկնաւոր, հոգեւոր եւ անվախճան։ Ասանկներուն սիրտը Քրիստոս տեղ չէր կրնար գտնել. ինք ուրիշ սիրտ կը փնտուէր։ “Ես ուր հանգչիմ եթէ ոչ չեղերուն ու խոնարհներուն սրտին մէջ։” (Եսոյ. ԿԶ. 2.) Պարզամիտ եւ բարեմիտ հովիներն՝ որ քաղքէ դուրս, մարդիկներէ զատած, ունայնութենէ, չեշտութենէ, ամբարտաւանութենէ հեռու, գիշերով խաւար ատեն պահպանութիւն կ'ընէին իրենց խոնարհ գառնուկներուն, միայն անոնք կը հոգային, եւ բաց տեղ երկինքը նայելով՝ իրենց ամէն հոգեւոր ու մարմնաւոր բանն Աստուծոյ յանձնած էին եւ Աստուծմէ կը յուսային, Քրիստոսի խոնարհ գառնուկին աւետիսն առնելու արժանի եղան, գացին տեսան, հաւատացին, շնորհքն առին, եւ ամենէն առաջ իրենց սրտին մէջ ծնաւ Յիսուս։

Այսաւասիկ ճամբան, որով Քրիստոս Ցէրն մէր իր շնորհօքը կը ծնանի մէր սրտին մէջ՝ եթէ կ'ուղենք։ Ինք խոնարհութիւն է, եւ խոնարհ տեղ կ'ուզէ։ Իր շնորհքն անձրեւի կը նմանի։ Ծայրը սուր ապառած լերան վրայ ամենեւին անձրեւ շիկնար, ջրհեղեղ ալ դայ, կ'անցնի կ'երթայ եւ տեղը միշտ ըր կը մնայ։ Այսպէս ալ հպարտ մարդուն սիրտը բարձր եւ սուր եւ ապառած քար մըն է. որչափ շատ ըլլայ Աստուծոյ շնորհքը, աս քարը գէմ կը դնէ, չընդունիր։ Խսկ ցած տեղն՝ որչափ քիչ ալ անձրեւ դայ՝ կը մնայ եւ օգուտ կ'ընէ։ Ասանկ ալ խոնարհ մարդուն սիրտը ցած ըլլալուն համար՝ որչափ քիչ շնորհք ալ իջնայ՝ կը մնայ եւ մէծամեծ օգուտներ կ'ընէ։

Ապա ուրեմն թէ որ կ'ուղենք որ աս խոնարհ գառնուկը Քրիստոս՝ մէր սրտին մէջն ալ ծնանի իր շնորհօքը, մէր սիրտը հովիներուն սրտին պէս իրեն արժանի բնակարան պատրաստենք։ Խոնարհութիւնն ու հեղութիւնը մէր սիրտը պատած ըլլալէն զատ՝ ամէն մէկ ներքին մասն ալ մտած թափանցած ըլլայ։ Հեռանանք շուտով աշխարհքիս ամբարտաւանութենէն, ունայնութենէն, չեշտութենէն ու ցանկութենէն։ Աղմկէ ու շիոթութենէ գուրս ելլենք, այս ինքն հեռանանք անոնցմէ՝ որ ճշմարիտ ճամբէն գուրս են եւ աշխարհքիս գերի եղած են։ Ելլենք բաց տեղ, չմնանք դոց տեղ, բանտի մէջ։ Մեր մոլեկան սովորութիւնները, մէր չար բնութեան յօժարութիւնները՝ մէր բանտն են, որ զմեղ կ'արդելն հոգեւոր յառաջադիմութենէ։ Մենք զմեղ բոլորովին ընծայենք Աստուծոյ, մէզի բան մը չպա-

հելով ու բան մը չսեպհականելով։ Աս աշխարհքս արբայութեան յաւիտենական փառաց լուսայ քով խաւար մըն է . աղէկ հսկենք, աղէկ պահպանութիւն ընենք մեր զգայութեանց, որ չըլսայ թէ մեր քուն՝ այս ինքն անհօգ եղած ատեն՝ գայլը սատանան դայ զանոնք թունաւորէ։ Ամենեւին մէկ բանի մէջ չապաւինինք մեր խելքին, այլ դիմենք առ Աստուած, եւ ամէն բանելոնիս Աստուծոյ յանձնենք։

Հաւատացեալ քրիստոնէից շատը կը դիմեն այսօր հաղորդութեան սուրբ սեղանը՝ Քրիստոսի Տեան մերոյ կինդանարար մարմինը ճաշակելու, որպէս զի իրենց սրտին մէջն ալ ծնանի Քրիստոս։ Հաղորդութենէն յառաջ կը ջանան խոնարհ խոստովանութեամբ իրենց մեղքը քաւել։ Կը բաղձամ որ ամէն քրիստոնեայք ալ այսօր արժանապէս հաղորդէին, որ աս անձառ եւ անպատմելի շնորհքիս արժանի ըլլային։ Բայց՝ արժանապէս կ'ըսեմ։ Դիւրին է խոստովանանք ըլլալը, կուրծքին զարնելը, գլուխը ծռելը, եւ ուրիշ զանազան արտաքին մարմնոյ խոնարհութիւններ ընելը, ինչպէս ըսեմ, ձաղանք, պահք, ծոմապահութիւն, գետնախշութիւն, լւակացութիւն, եւ այլ կերպ կերպ մահացուցումներ։ Բայց թէ որ ներքին հոգւոյ խոնարհութիւնը չ'ըլլար, ասոնց ամէնը պարապ են, եւ անանկ արտաքուստ խոնարհութիւնն ընողին ալ խղճմանքը կը զարնէ, որ օր մը Քրիստոսի ատեանն ելած ատեն՝ Քրիստոս իրեն երեսը պիտի զարնէ, ըսելով կեղծաւոր, ինչպէս օր Փարփառեցիներուն երեսը զարկաւ։ Բանը՝ ներքին հոգւոյ խոնարհութիւնն է, որով մարդ ճշմարտապէս ու սրտանց ինք զինքն արհամարհէ, իր ոչնչութիւնը, տկարութիւնն ու պակասաւորութիւնը ճանչնայ. իր միոքը, դատումը, կամքը, բերումը, յօժարութիւնը բոլորովին ուրանայ, ոտքի տակ առնէ, եւ կամքն Աստուծոյ առ ծեւն անանկ ընէ, ինչպէս օր հողը բրտին առջնէ ։ Աս ներքին խոնարհութիւնն է, որ արտաքին մարմնոյ խոնարհութիւնն ալ ճշմարիտ խոնարհութիւն կ'ընէ, եւ իրաք բովանդակ զգայութիւնները կարգի կանոնի տակ կը դնէ, որ կարող չըլլան գիւրաւ ոտք ելլել։ Աս խոնարհութեամբ խոստովանանք ըլլողները՝ կրնան ճշմարիտ զղջում ու կատարեալ առաջդրութիւն ունենալ։ Աս խոնարհութեամբ հաղորդութեամբ առաջդրութիւնն սուրբ սեղանը գացողներն արժանապէս կը հաղորդին մարմնոյ Տեառն, վասն զի արժանի բնակարան պատրաստած կ'ըլլան։ Աս խոնարհութեամբս արժանի կ'ըլլան, որ Քրիստոս ծնանի հոգեւորապէս շնորհօք իրենց սրտին մէջ։ Աս խոնարհութեամբ իրենք Քրիստոսի կ'ըլլան, եւ Քրիստոս իրենց, որով եւ աս աշխարհքիս մէջն ալ կը ստանան ալբայցութեան փառաց հաղորդութիւն մը։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

ԾԱՆԴԵԸՆ ՏԵԱՊԻ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄ ՔԲԻՍՏՈՒՄ

Ե Ւ

ՏՕՆ ՍՐԲՈՅՆ ՍՏԵՓԱՆ ՌՈՒ

ԴԵԿԱՏԵՄԲԵՐԻ 26

ԱՅՅՈՐ ՅԻՍՈՒՄ ՔԲԻՍՏՈՒՄ ՏԵԱՊԻ ՄԵՐՈՅ ՃՆՆԴԵԱՆ ԹՈՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՆ է : Բայց այսօր միանդամայն սրբոյն Ստեփանոսի նախավկային տօնը կը կատարուի՝ երկու պատճառու . մէջ մ'որ դեկանմբերի Զին մարտիրոս եղաւ . մէջ մ'ալ՝ որ Քրիստոսի ՏԵԱՊԻ ՄԵՐՈՅ սուրբ հաւատքին համար մարտիրոս եղողներուն մէջ առաջինն է , ուստի եւ իբրև վկայ ՃՆՆԴԵԱՆ Քրիստոսի՝ անմիջապէս Քրիստոսի ՃՆՆԴԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐ՝ անոր ալ տօնը կը կատարուի , եւ պատարագին մէջ՝ Ըռաքելց Գործքէն կարդացուած ընթերցուածն իր վկայաբանութիւնն է : Կոյն ընթերցուածը չդրած՝ անիկա հասկընալու համար քիչ մը բան պէտք է զուցել :

Հոգին սուրբ առաքելց վկայ իշնալէն ետքը՝ քրիստոնէից ամէն ինչքն ու ստացուածքը հասարակաց էր , հասարակաց արկղ կար , որմէ կարօտելց օգնութիւն կ'ընէին եւ ծախքը կը հոգային : Աս բանիս վերակացուները տասուերկու առաքեալներն էին : Երբ որ քրիստոնեաները շատցան , ի հարկէ տասուերկու առաքեալներուն ալ հոգն ու աշխատութիւնը շատցաւ , ուստի չէին կրնար թէ հոգիները հոգալու , թէ դրամական տնտեսութիւն ընելու հասնիլ : Անոր համար յոյն քրիստոնեաները սկսան հրեայ քրիստոնեաներուն դէմ գանդըսիլ , որ իրենց այրիներուն հոգ չխտարուիր : Աս պատճառաւ տասուերկու առաքեալք բոլոր աշակերտները կանչեցին ժողովք ըրին , ու ըսին թէ Զիվայլեր մէզի՝ որ Աստուծոյ բանին քարոզութիւնը , հոգւոց հոգը թող տանք , ու դրամական հոգ ընենք : Աւստի դուք ձեզմէ եօմը հոգի ընտրեցէք , որոնք հոգւով սրբով ու իմաստութեամբ լեցուած ըլլան , եւ աս զործքիս վկայ դնելով՝ մենք աղօմքի , աստուածային ծառայութեան ու քարոզութեան հետ ըլլանք : Ամէնքն ալ հաճեցան աս բանիս , եւ եօմը հոգի ընտրեցին , որ ետքը առաքեալներն ալ ձեռնազրեցին ու սարկաւագ ըրին : Աս եօմը հոգիներուն անուններն ասոնք են . զիսաւորինք՝ Ստեփանոս , որ հաւատքով ու Հոգւով սրբով լեցուած էր . մէկալներունք՝ Փիլիպպոս , Պրոքոպոն , Նիկանովրայ , Տիմովլայ , Պարմենայ եւ Նիկողոյոս անտիոքացի :

Դամք հիմա սուրբ Ստեփանոսին վկայաբանութեան, որ պյօնուան պատարագին ընթերցուածն է, և Առաքելոց Գործքին մէջէն է: (Գ. Զ. 8—Ը. 2:)

Այսեւիանոս որ շատ շնորհքով ու զօրութեամբ լեցուն մարդ էր, ժողովրդեան մէջ շատ մէծամեծ հրաշքներ ու նշաններ կ'ընէր: Ելան ոմանք ան ժողովրդեան մէջէն, որ Լիրէացւոց, Աղեքսանդրացւոց, Ակիկեցւոց ու Ասիացւոց կ'ըսուէր, սկսան Ստեփանոսի հետ հակածառութիւն ընել: Բայց Ստեփանոս իմաստութեամբ ու Հոգւով սրբով կը խօսէր. ուստի մէկը չէր կրնար դէմ դնել: Անոր համար քանի մը մարդու կամքը շինեցին, որ ըսեն թէ մենք անոր բերնէն լեցինք որ Մովսեսի ու Աստուծոյ գէմ հայհցութիւն կ'ընէր: Ասով բոլոր ժողովուրդը, ծերերն ու դպիկները տակն ու վրայ ըրին. որոնք վրան վաղեցին, բռնեցին, դատաստանի քաշեցին: Առու վկաններ ալ բերին, որ ըսին թէ Աս մարդս անդադար հայհցական խօսքեր կը զրուցէ տաճարին ու օրինաց գէմ, իր բերնէն լեցինք որ կ'ըսէր թէ Յիսուս նաղովունեցին աս տեղս պիտի քանդէ ու Մովսեսին մեղի տուած օրէնքները պիտի փոխէ: Հօնաւողը նստողներուն ամենին ալ երեսը նայեցան, տեսան որ հրեշտակի երես կը նմանէր:

Այսարձաւ քահանայապետն իրեն ըսաւ. Իրաւցընէ ագատանկ է: Ան ալ ըսաւ. Արք եղաքը եւ հարթ, մատիկ ըրէք ինձի: Աբրահամ մեր հայրը Խառան չեկած՝ երբ որ Միջակեաք էր, Աստուած փառաց իրեն երեւցաւ ու ըսաւ. Եմբ քու երկրէդ ու քու ցեղիդ մէջէն, եւ ան երկիրն եկուր՝ որ քեղի կը ցուցընեմ: Ան ատեն քաղցէացւոց երկրէն ելաւ ու խառան, գնաց՝ հոն նստեցաւ: Իր հայրը մեռնելէն ետքը՝ անկից ալ վերցուց, ու բերաւ աս երկիրս պանդխատի պէս նստեցուց, ուր որ հիմա դուք կը բնակիք: Եւ հստեղս եւ ոչ քայլի մը չափ ժառանգութիւն տուաւ: Ան ատեն ինք որդիի չունէր. բայց Աստուած խօսք տուաւ իրեն որ իրմէ ետքը իր զաւկին տայ աս տեղս՝ բնակելու համար: Աստուած ըսաւ որ անոր զաւակն ստար տեղ պանդուխտ պիտօր ըլլայ, ու ծառայութիւն ընէ եւ շարշարանկք քաշէ չորս հարիւր տարիի. եւ ան ազգն՝ որուն որ ծառայութիւն պիտօր ընեն, ես պիտի դատեմ, ըսաւ Աստուած, ու անկից ետքը պիտօր ելլեն եւ հոստեղս զիս պիտի պաշտեն: Եւ իրեն թլիատութեան ուխտը տուաւ. ասկից ետքը զիսահակ ծնաւ, եւ ութերորդ օրը թլիատեց, Խահակ ալ՝ զՅակոբ, Յակոբ ալ՝ տասուերիկու նահապետները: Խսկ նահապետները Յովսեփայ վրայ նախանձելով՝ զինքն Եգիպտոս ծախեցին: Բայց Աստուած հետն էր, ամեն նեղութիւններէն զինքը փրկեց, ու

Փարաւոնի Եգիպտացւոց թագաւորին առջեւն իրեն՝ շնորհք ու խմաստութիւն տուաւ, եւ զինքն Եգիպտացւոց ու Փարաւոնին բոլը տան վրայ իշխան դրաւ:

“Եշաքք բոլը Եգիպտասի երկիրն ու Քանանու մէջ մէծ սովոր ու մէծ նեղութիւն եղաւ, անանկ որ մեր Հաքքը կերակուր չէին գտներ: Յակոր լսելով որ Եգիպտաս ուստի կը գտնուի, յառաջ մեր նահապետները հօն խաւրեց, ու երկրորդ անդամուն Յովսէփի նոք զինքը յայտնեց իր եղբարցը, եւ Փարաւոն ալ անոր ցեղը ճանշաւ: Յովսէփ մարդ խրկեց, իր հայրն ու բուլը ազգատոյմը կանչեց. բոլը նույնաստունու հինգ հոդի էին: Յակոր Եգիպտաս իջաւու հօն մեռաւ, ինքն ալ մեր նահապետներն ալ, ու իրենց մարմինը Ախքէմ տարին, ու հօնաեղը թաղցին ան այրին մէջ, զորն որ Աբրահամը՝ Ախքէմ նատած տտեն՝ Եմովսայ զակըներէն սորկով առած էր:

“Երբ որ մօտիկցաւ ան աւետեաց ատենն՝ որ Աստուած Աբրահամու խոստացեր էր, ժողովուրդն աճեցաւ ու բազմացաւ Եգիպտասի մէջ, մինչուկ որ Եգիպտասի մէջ ուրիշ թագաւոր մէլաւ, որ զՅովլսէփ չէր ճանչնար: Աս թագաւորը մեր ազգին գէմ թշնամութիւն մտածեց, մեր նահապետները չարչարեց, եւ իրենց մանչ տղաքը ջուրը նետել տուաւ՝ որ չապրին: Աս ատեններն ալ Մովսէս ծնաւ, որ Աստուածոյ առջեւ համերի էր. եւ երեք ամիս իր հօրը տունը պահեցին: Ետքը ջուրը նետեցին. բայց Փարաւոնի աղջիկն առաւ ու իրեն հօգեզպաւակ ըրաւ: Մովսէս Եգիպտացիներուն բոլը խմաստութիւնը սորմեցաւ, ու խօսքով ալ զործքով ալ զօրաւոր էր: Երբ որ քառասուն տարւան եղաւ, ուղեց որ պըրաբախ ու իր եղբարյները՝ խորայեցիզաւկիները տեսնէ: Տեսաւ որ ասոնց մէկուն զրկանկը կ'ըլլար, իսկցն զրէժիսնդրութիւն ըրաւ, Եգիպտացին սպաննեց: Ար կարծէր որ իր եղբարյը կ'իմանան թէ Աստուած իրեն ձեռքով զանոնք պիտի ազատէ. բայց անոնք չիմացան: Երկրորդ օրն անոնց վրայ հասաւ որ իրարու հետ կը կռուէին. մտաւ խաղաղութիւն ընելու համար ու ըսաւ. Դուք եղբարք էք, ինչու համար իրար կը զոկէք: Խակ ընկերը զոկող դարձաւ մերժեց ու ըսաւ. Ավ զքեղ իշխան ու գատաւոր դրաւ մեր վրայ: Խնչ, զի՞ս ալ կ'ուզես սպաննել, ինչու որ երեկ Եգիպտացին սպաննեցիր: Աս որ ըսեց Մովսէս՝ փախաւ, Վաղիպամու երկիրը զնաց պանդուխտ մնաց, եւ երկու որդի ունեցաւ:

Արաւասուն տարին լմբնալէն ետեւ՝ Ախնայի լերան անտառը՝ մօրենւոյ ծառին մէջ կրակներով ու բոցով Աստուածոյ հրեշտակն իրեն երևեցաւ: Մովսէս երբ որ տեսաւ՝ զարմացաւ տեսիլքին վրայ, մօտիկցաւ որ ինչ ըլլալ հասկընայ. Աստուածոյ

ձայնը լսեց որ կը բաէք. ես եմ Աստուած հարց քոց, Աստուած Նըրահամու եւ Ասհակայ եւ Յակովը: Մովսէս վախնալուն՝ Համարձակեցաւ նայիլ: Եւ ըստ իրեն Տէր. Ռոքէդ կօշիկներդ հանէ, վասն զի կեցած երկիրդ սուրբ երկիր է: Տեսայ Եղիպտոսի մէջ եղած ժողովոդեանս չարչարանքը, իրենց լացքն ու խեղճը լսեցի, եւ իջայ՝ որ զիրենք փրկեմ: Արդ եկուր զքեզ Եղիպտոս խրկեմ: Աս ան Մովսէսն է, զոր շնորհունեցան ու ըսին. Ո՞վ զրաւ զքեզ իշխան ու գատաւոր մեր վրայ. իսկ Աստուած մորենւոյն մէջէն երեւցած հրեշտակին ձեռքովը՝ զինքն իշխան ու փրկիչ խրկեց: Մովսէս հանեց զաննք Եղիպտոսւն, նշաններ ու հրաշքներ ընելով Եղիպտոսի մէջ, կարմիր ծովը ու անապատը քառասուն տարի:

Այս Մովսէսն է՝ որ Խրայելի որդւոց ըստ թէ Զեր եղբարց մէջէն Աստուած ձեզի մարդարէ մը պիտի հանէ ինձի պէս, անոր մտիկ ըրէք: Աս Մովսէսն է՝ որ եկեղեցւոյն մէջ անապատը գտնուեցաւ հրեշտակին հետ, որ Ամսայի լեռն իրեն հետ ու մեր հարցը հետ խօսեցաւ, ու կենաց պատուիրաններն առաւ՝ մեզի տալու համար: Բայց մեր հարքը չուզեցին հնազանդիլ, այլ մերժեցին, եւ իրենց սրտովն Եղիպտոս դարձան, ու Ահարոնին ալ ըսին որ Մեզի կուռքեր շինէ՝ որ մեր առջեւէն երթան. վասն զի ան Մովսէսն՝ որ զմեզ Եղիպտացւոց երկրէն հանեց, չենք գիտեր իրեն ինչ եղաւ: Ուստի անօրերը հորթ մը շինեցին ու կուռքին առ ջին զոհ ըրին, եւ իրենց ձեռքովը շինած բաննին վրայ ուրախացան: Աստուած ալ դարձուց ու անանկ ըրաւ որ երկնքին զօրութիւնները պաշտեն, (այս ինքն՝ երկնքին զօրութիւններուն անունովը շինուած կուռքերը պաշտեն), ինչպէս որ մարդարէից գրքերուն մէջ գրուած է. Խրայելի զաւկըներ, քառասուն տարի անապատին մէջ ինձի զոհ ու պատարագ մասուցիք. Մողքայ կուռքին վրանն ու Հաեմիայ կուռքին աստղն առիք, արձաննին շինեցիք ու անոնց երկրպագութիւն ըրիք. ես ալ զձեզ կը փոխեմ Բարելացւոց անդիի կողմը կը տանիմ: Ակայութեան խորանն անապատին մէջ մեր հարցը հետն էր, ինչպէս որ հրամայեց Մովսէսին հետ խօսողը, որպէս զի տեսած օրինակին պէս շինէ: Աս խորանն առին մեր հարքը Յեսուայ հետ բերին ան հեթանոսներուն տեղը որ Աստուած մեր հարց առջեւը ջնջեց վերցուց. եւ անանկ մնաց մինչեւ Պաւութի օրելոն, որ Աստուծոյ առջեւ շնորհք գտաւ, եւ ուզեց Յակոբայ պաշտած Աստուծոյ տունը գտնել: Եսքը Սողոմոն իրեն տուն շինեց: Սակայն չէ թէ Աստուած մարդու ձեռքով շինուած տաճարի մէջ կը բնակի. հապա մարդարէին բերնովն ըսածին պէս՝ Երկնքի իմ աթուս է, ու

երկիրն՝ ոսքիս պատուանդանն է։ զուք ինծի բնչ տուն շինեցիք, կ'ըսէ Տէր, կամ ինծի բնչ հանգստեան տեղ շինեցիք։ Իմ ձեռքս չե որ աս ամեն բան շինեց։

“Ով խստապարանոցք, ով անթլիատք սրտով ու ականջով, դուք միշտ Հոգւցն սրբայ դէմ կը կենաք, ինչպէս ձեր հարքը, դուք ալ անանկ։ Ո՞ր մարդարէն է՝ զոր ձեր հարքը Հալածեցին։ սպաննեցին զամէնքն ալ՝ որ մարդարէութիւն, դուշակութիւն ըրին Քրիստոսի գալստեան համար, զորն որ դուք հիմա մատնեցիք ու սպաննեցիք։ Հրեշտակներուն բերնովն օրէնք առիք ու շպահեցիք։

“Ես բաներս (Ստեփանոսի բերնէն) լսելով, իրենց սրտին մէջ կատղեցան, ու սկսան վրան ակռանին կրծտել։ Խակ ինք Հոգւով սրբով լցցուած ըլլալով՝ երկինք նայեցաւ, տեսաւ Աստուծոյ փառքը, եւ զբիսուս՝ որ Աստուծոյ աջ զին կեցեր էր, ու ըսաւ։ Ահա երկինքը բացուած կը տեսնեմ եւ զորդին մարդց (զբրիստոս) որ Աստուծոյ աջ կողմը կեցեր է։ Ան ատեն ամուլ ձայնով պոռացին, ականջնին գոցեցին եւ ամէնքն ալ մէկէն վրան վաղեցին։ Քաղքէն դուրս հանեցին ու սկսան քարկօծել։ Եւ վկաներն իրենց զգեստը կը դնէին երիտասարդի մը քով՝ որուն անունը Աւաւող էր։ Եւ կը քարկօծէին զԱտեփանոս՝ որ կը կանչէր ու կ'ըսէր։ Տէր Յիսուս, իմ հոգիս ընդունէ։ Ծունկ ինկաւ, բարձր ձայնիւ պոռաց։ Տէր, մեղք մի սեպեր ասոնց աս ըրածը։ Աս ըսածին պէս՝ վախճանեցաւ։ Սաւղոս ալ Ստեփանոսին սպանութեան կամակից էր։ Ասոր վրայ ան օրը մէծ հալածում սկսաւ Երուսաղեմոյ մէջ Քրիստոնէից դէմ։ Եւ առաքեալներէն զատ ամէնքն ալ Հրէաստանի գեղերն ու Ասմարիա ցրուեցան։ Խակ Ստեփանոսի մարմինը երկիւղած մարդիկ վերցուցին ու վրան մէծ սուդ ըրին։”

Ես է ահաւասիկ պատարագին ընթերցուածը, որ՝ ինչպէս ըսինք՝ սուրբ Ստեփանոսի վկայաբանութիւնն է, որն որ սուրբ Դուկաս աւետարանիշը կը պատմէ Առաքելոց Գործքերուն պատմութեան մէջ։ Ըրած ատենաբանութեան մէջ իր հրաշալի աստուածաբանութեամբը՝ Աքրահամէն սկսեալ մինչեւ Սողոմոն՝ Քրիստոսի գալստեան խորհուրդներն ու դուշակութիւնները համառատելով կը պատմէ, եւ կը բերէ բանն իր ատենին Հրէից վրայ կը լմբնցընէ թէ ինչպէս ամեն բան ոսքի տակ առին եւ զբիսուս սպաննեցին։ Արովչետեւ քահանայապետին առջին եղաւ Ստեփանոսի գատաստանը, կ'ենթադրուի թէ քահանայապետը վճիռ տուաւ զԱտեփանոս քարկօծելու։ բայց իր ատեանն ու գատաստանը պարզապէս յափշտակութիւն եւ աւաղակութիւն էր, որովհետեւ Քրիստոսի գալստե-

նէն ետքը՝ քահանայապետական իշխանութիւնն՝ ուրիշ բանեարան հետ վերջացեր էր Հրէից մէջէն։ Ուստի երկու մէծ եւ զարհութելի յանցանք ըրաւ ան քահանայապետ ըսուած մարդը։ մէջ մ'որ սուտ ու յափշտակեալ իրաւամբ ինք զինքը դատաւոր ձեւացուց որ չէր, ու ատեան նստաւ, եւ երկրորդ որ նոյն անիրաւ վճիռը կտրեց եւ քարկոծելու հրաման տուաւ։ Աս բանիս մէջ Սաւուղ ալ շատ մաս ունէր, բայց Աստուած Ստեփանոսի մահը՝ Սաւուղին դարձին, քրիստոնեայ ու երեւելի առաքեալ ըլլալուն պատճառ ըրաւ, անանկ որ ետքն՝ անօժը ընտրութեան Պօղոս առաքեալ ըսուեցաւ։ Թող ուրիշ անմիւն եւ անհամար Հրէից ու հեթանոսաց դարձը։ Աս մէծ խորհրդացյս համար այսօրուան պատարագին մէջ հետեւեալ աւետարանը կը կարդացուի։ (Յուղ. Գ. Ը. Ժ. Բ. 24—26.)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէւ, «Ստուգիւ ստուգիւ կ'ըսէւմ ձեղի։ թէ որ ցորենին հատը գետինը չ'իյնար, չիմեռնիր, ինք մինակ կը մնայ, իսկ թէ որ կը մեռնի, շատ պտուղ կու տայ։ Ավ որ ինք զինքը կը սիրէ, զինքը կը կորսընցընէ, իսկ ով աս աշխարհքիս մէջ ինք զինքը կ'ատէ, յաւիտենական կենաց մէջ զինքը կը պահէ։ թէ որ մէկը զիս պաշտելու ըլլայ՝ թող ետեւս գայ, եւ ես ուր որ եմ, իմ պաշտօնեայս ալ հոն պիտի ըլլայ։ թէ որ մէկն ինծի կը ծառայէ, իմ հայրս ալ զանիկա կը պատուէ։»

«Քրիստոս Տէրն մեր մարտիրոսաց մահը, մարտիրոսաց արիւնը՝ հողի մէջ թաղուած ցորենի կը նմանցընէ, որ կը բուռնի, եւ մէկին տեղ՝ երեսուն, վաթմուն, հարիւր կու տայ։ Ասով կ'ուղէ մարտիրոսաց արեան վրայ եղած օրհնութիւնն իմացընել, այս ինքն թէ քանի որ քրիստոնէական հաւատքին համար արիւն կը թափուի, այնչափ ալ քրիստոնէական հաւատքը կը պայծառանայ ու քրիստոնեայք կ'աճին կը բաղմանան։ Ասանկ եղաւ սուրբ Ստեփանոսին մահը, որ Քրիստոսի համբարձմանէն ետքը՝ Քրիստոսի հաւատքին համար առաջին մարտիրոսն եղաւ։ Ինք մեռաւ, հաղածանքը մէծցաւ, Սաւուղ բանտերն էրիկ մարդիկներով ու կնկտոցմով լեցուց։ «Իսկ ցրուածները՝ կը պարտէին, ու բանը կ'աւետարանէին,, (Գործ. Ը. 4.) եւ հաւատացեալները կը շատցընէին։ Աերջապէս Սաւուղ կամ Սաւուղս ալ հաւատաց, դարձաւ, եւ Պօղոս եղաւ։ Ասանկ եղաւ ուրիշ մարտիրոսներուն մահն ու արիւնն ալ, թագաւորը եւ դատաւորը, իշխանք եւ պետք, ամէնն ալ թշնամի էին, եւ քրիստոնէից արեամբն աշխարհքը լեցուցին։ բայց քրիստոնէից արիւնն աշխարհքը լուաց, կռապաշտութիւնը վերցուց եւ աստուածպաշտութիւնը ծաղկեցուց։ Ասանկ ալ պիտ'որ երթայ

մինչեւ աշխարհքիս վերջը, մասնաւանդ Կեռին ատենը: Եւ ասանկ ալ կը վայլէ քրիստոնէից, վասն զի Քրիստոս ըստ թէ զիս պաշտողը թող ետեւէս գայ. արդ Քրիստոս արիւնը թափած ըլլալով՝ իր ետեւէն գացող քրիստոնէին ալ կը վայլէ որ արիւնը թափէ կամ գոնէ արիւնը թափելու սրտանց պատրաստ ըլլայ:

Իսպաց Քրիստոս Տէրն մեր ուրիշ գեղեցիկ մարտիրոսութիւն մ'ալ կը սորվեցընէ, որ այսօրուան աւետարանին մէջ կարդացինք. այս Եգն՝ մարդուս իր անձն ուղանալն ու նոք զինքը մահացընելը: Ավ որ աս աշխարհքիս մէջ նոք զինքը կ'ատէ, ըստէ, յաւիտենական կենաց մէջ զինքը կը պահէ: Աս անձնուրացութիւնը, աս կամքուրացութիւնը, աս մահացուցումն իրաւցընէ գերազանց մարտիրոսութիւն մըն է: Աւրիշ մարտիրոսութիւնները մէկ անգամով կ'ըլլան, մարդ կը մեռնի, կը լըննայ: Իսպաց ասիկա անանկ չէ, աս աշխարհքիս մէջ քանի որ քրիստոնեան կենդանի է, միշտ ամէն օր, ամէն ժամ աս մարտիրոսութիւնս պիտ' օր ընէ: նոք զինքը պիտ' օր ատէ, բանի տեղ չգնէ, իր կամքն ու իր զգայութիւնները սպաննէ: Եւ Քրիստոս Տէրն մեր՝ ինչպէս որ առաջին մարտիրոսութեան օրինակն իր անձնն վրայ տուաւ՝ մեռնելով ու արիւն թափելով եւ ուղեց որ զինքը պաշտողն իր ետեւէն երթայ, ասանկ ալ աս մարտիրոսութեան օրինակն ալ իր անձնն վրայ տուաւ. “Ի՞ք զինքն ունայնացուց . . . նոք զինքը խոնարհնեցուց հնազանդ ըւլլաով մինչեւ ցմահ, ան ալ խաչի մահն:” (Փէլքու. Բ. 7, 8:.) Ուստի կ'ուզէ որ աս մարտիրոսութեամբ ալ ամենքս ետեւէն երթանք. ասզա թէ ոչ, ըստէ, ով որ նոք զինքը կը սիրէ, նոք զինքը կը կորսընցընէ:

Վա երկու կերպ մարտիրոսութեան ալ յաղթանակը, բրաբիոնը պատրաստ է: Վա երկու կերպով կ'ուզէ Քրիստոս որ մենք քրիստոնեայքս զինքը պաշտենք: Եւ թէ որ զինքն ասանկ կը պաշտենք, իր երկնաւոր Հայրն ալ զմեզ կը պատուէ. այս նոքն՝ ինչպէս որ Քրիստոս անվախճան թագաւորութիւն առաւ, անանկ ալ մենք Քրիստոսի թագաւորութեան ժառանգակից կ'ըլլանք. “Աստուծոյ ժառանգներն ու Քրիստոսի ժառանգակիցները, եթէ որ չարչարանքներուն հաղորդ կ'ըլլանք, փառքին ալ հաղորդ կ'ըլլանք,, կ'ըսէ Պօղոս առաքեալ. (Հ-ոմ. Բ. 17.) այս նոքն՝ մենք Աստուծոյ ժառանգ ու Քրիստոսի ժառանգակիցնենք. թէ որ Քրիստոսի չարչարանքին, Քրիստոսի մարտիրոսութեան հաղորդ կ'ըլլանք՝ Քրիստոսի փառքին, Քրիստոսի թագաւորութեան ալ հաղորդ կ'ըլլանք:

ԱՅ կիրակէիս համար չեմ կրնար յատուկ գիրք ու աւետարան դնել. վասն զի Դեկտեմբերի 25էն մինչև 31 շարժական ըլլալով՝ ամէն տարի գիրքն ու աւետարանը նոյն չիդար: Բայց ինչպէս որ ըլլայ՝ միշտ ի հարկէ ծննդեան խորհրդացն կը յարմարի: Եւ որովհետեւ աս մեծ խորհրդացն հասկընալու համար փոքր ի շատէ նիւթը պատմեցի, եւ աս ութօրէից մէջ կարդացուած աւետարաններէն երկուքը դրի, երկուք ալ կայ, անոնք ալ աստեղս կը դնեմ, որ պակաս բան չմնայ:

Վռաշինն է սրբոյն Մատթէոսի աւետարանին սկիզբը, որ Քրիստոսի ազգաբանութիւնը կը դնէ, Աբրահամէն սկսեալ: (Գլ. Ա. 1—17:)

“Ի իրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւյ Դաւթի, որ գւոյ Աբրահամու: Աբրահամ ծնաւ զիսահակ: Խսահակ ծնաւ զՅակոր: Յակոր ծնաւ զՅուդայ եւ անոր եղբարները: Յուդայ ծնաւ զՓարէս եւ զԶարա թամար կնկանէն: Փարէս ծնաւ զԵղոն: Եղոն ծնաւ զԱրամ: Արամ ծնաւ զԱմինադար: Ամինադար ծնաւ զԱղման: Աղման ծնաւ՝ զԲոսս Հռեքաբ կնկանէն: Բոսս ծնաւ՝ զԱվելիթ Հռութ կնկանէն: Ովելիթ ծնաւ զՅեսսէ: Յեսսէ ծնաւ զԴաւիթթ արքայ: Դաւիթթ արքայ ծնաւ՝ զԱռղոմոն Աւրիայի կնկանէն: Առղոմոն ծնաւ զԲրոբովամ: Ասուովամ ծնաւ զԱբիա: Աբիա ծնաւ զԱսափի: Ասափի ծնաւ զՅովսափիամ: Յովսափիամ ծնաւ զՅովսափամ: Յովսափամ ծնաւ զԱղիա: Աղիա ծնաւ զՅովամ: Յովամ ծնաւ զԱղիա: Եղիա ծնաւ զՅովամամ: Յովամամ ծնաւ զԱբաղ: Աբաղ ծնաւ զԵղեկիա: Եղեկիա ծնաւ զՄանասէ: Մանասէ ծնաւ զԱմոն: Ամոն ծնաւ զՅովսիա: Յովսիա ծնաւ զՅեքոնիա: Ետեքոնիա եւ անոր եղբարները Բարելոնի գերութեան ատեն: Բարելոնի գերութեանէն ետեւ՝ Յեքոնիա ծնաւ զԱղամիէլ: Աղամիէլ ծնաւ զԶորաբարէլ: Զորաբարէլ ծնաւ զԱբիուդ: Աբիուդ ծնաւ զԵղիակիմ: Եղիակիմ ծնաւ զԱզովի: Ազովի ծնաւ զԱպավովի: Ապավովի ծնաւ զԱքին: Աքին ծնաւ զԵղիուդ: Եղիուդ ծնաւ զԵղիազար: Եղիազար ծնաւ զՄատթան: Մատթան ծնաւ զՅակոր: Յակոր ծնաւ զՅովսէփի Մարեմնց այրը՝ որուն հետ պսակուեցաւ կցսն Մարիամ, որմէ ծնաւ Յիսուս՝ որ կոչուեցաւ Քրիստոս: Արդ՝ ամէն ազգը Աբրահամէն մինչեւ Դաւթիթ՝ կը լլայ տասնուշորս ազգ: Դաւթիթ ալ մինչեւ Բարելոնի գերութիւնը՝ կը լլայ տասնուշորս ազգ եւ Բարելոնի գերութեանէն մինչեւ Քրիստոս՝ կը լլայ տասնուշորս ազգ:”

Վու տեղու սրբոյն Մատթեոսի խօսքին մէջ երկու բան կայ դիտելու : Մէջ մ'որ երեք անգամ տասնուշորս ազգ կը համը բէ Արքահամեն մինչեւ Քրիստոս, եւ սակայն շատ աւելի է . ուստի իմանալու է որ ամէն մէկ ազգը կ'առնէ երեւելի մարդէ մը մինչեւ ուրիշ երեւելի մարդ մը, կ'ուզէ առաջինին անմիջական զաւակն ըլլայ, կ'ուզէ թոռը կամ ալ հեռաւոր սերունդն ըլլայ : Բայց սուրբն զուկաս աւետարանիչ (Գլ. Գ. 23.) կը սկսի Յիսուսէն՝ վեր կ'ելլէ, առանց անցնելու մէջտեղը, եւ կը գնէ ամենուն անունը զաւկէն առ Հայր անմիջապէս, եւ շիրմնցըներ մինչեւ Արքահամ, ուսկից որ Մատթէոս աւետարանիչ կը սկսի Քրիստոսի ազգաբանութիւնն ընել, այլ կը տանի յառաջ մինչեւ ցւամ եւ մինչեւ ցւստուած : Երկրորդ աս ալ պէտք է զիտնալ որ Մատթէոս կը բերէ Քրիստոսի ազգաբանութիւնը մինչեւ ցուրբ Յովսէփի աստուածահայր, եւ անկից կ'անցնի Քրիստոսի : Եւ սակայն սուրբ Հայրն Յովսէփ Քրիստոսի բնական հայր չէր, որովհետեւ Քրիստոս ծնաւ ի կուսէ՝ անհայր : Բայց աս բանս պարապ տեղ չէր, այլ խորհրդով : Կախ՝ թէպէտ եւ սուրբ Աստուածածին կուսութիւն ուխտած էր եւ կցս պիտի մնար, բայց որովհետեւ զաւակ ունենալն եւ միանդամայն կցս մնալը՝ մարդկային մոքէ գուրս էր, բարեասանքէն եւ գէշ անունէն ազատելու համար՝ Աստուած ուզեց որ սուրբ Յովսէփիայ հետ պահկուի, որպէս զի չար լեզուներէն ու անզգամ զապարտողներէն բանը ծածկեալ մնայ, եւ կարող ըլլան անոնք բան մ'ըսել : Ուստի թէպէտ սուրբ Աստուածածնայ՝ Դաւթի ցեղէն ու աղդէն ըլլալը յայտնի էր, եւ աստուածային յաւիտենական վճռացն կատարուելուն համար՝ ան հարկաւոր էր, սակայն որովհետեւ առն եւ կնոջ հասարակաբար կը վայելէ՝ որ մէջներին հաւասարութիւն մ'ըլլայ, անոր համար Աստուած ուզեց որ սուրբ Աստուածածնայ եւ սուրբ Յովսէփիայ պասկին մէջ ալ աս հաւասարութիւնը պահուի, եւ երկուքն ալ Յուզայի թագաւորական ցեղէն ըլլան, որ միայն Դաւթի ազգէն կ'իջնար : Երկրորդ՝ թէպէտ եւ սուրբ հայրն Յովսէփ Քրիստոսի բնական հայր չէր, այսու ամենայնիւ պասկին իրաւամբ՝ Քրիստոսի վրայ հայրութեան իրաւունք ունէր, եւ ասոր համար ճշմարտապէս աստուածահայր կ'ըսուի . ուստի ինչպէս որ Քրիստոս ճշմարիտ մօրը կողմանէ Դաւթի զաւակ էր, ասանկ ալ Աստուած ուզեց որ համարեալ հօրը կողմանէ ալ Դաւթի զաւակն ըլլայ : Աս պատճառներովս սուրբ Մատթէոս աւետարանիչ Քրիստոսի ազգաբանութիւնը սուրբ Յովսէփիայ կողմանէ կ'ընէ, որ ան կողմանէ ալ Քրիստոսի Դաւթի ցեղէն ըլլալը ցուցընէ . իսկ սուրբ Աստուածածնայ կողմանէ յայանի ըլլալուն համար՝ զանց կ'առնէ շիպատմեր :

Բայց ամէն բանեն աւելի աս պէտք է դիտել որ Յիսուս Քրիստոս Տէրն մեր՝ ինչպէս որ ըստ աստուածութեան թագաւոր թագաւորաց էր, այսպէս ալ ըստ մարդկութեան եղաւ ճշմարիտ զաւակ թագաւորի: Եւ սակայն Քրիստոս Տէրն մեր չուզեց աշխարհիս աշխարհայինն եւ ժամանակաւոր թագաւորութիւնն ունենալ. վասն զի իրաւցընէ ոչինչ է եւ ունայնութիւն. որով մեզի սորվեցուց թէ ասանկ մեծութիւնները պէտք է արհամարհել եւ անոնցմէ փախչիլ, ու միայն հօգեւոր եւ երկնաւոր եւ յաւիտենական թագաւորութեան ետեւէ կյնալ: Ինք այնչափ փախաւ այսպիսի երկրաւոր եւ փուճ պատիւներէն ու փառքէն, մինևեւ չուզեց որ մէկուն միտքն իյնայ թէ իր մայրը սուրբ Աստուածածին՝ թագաւորի զաւակ էր. եւ անանկով երեսը նայող տեղ տուող ալ չգտնուեցաւ, անանկ որ հարկ եղաւ իրեն ախոռի մը մէջ մանել, կենդանեաց մէջ ծնանել եւ ան ցուրտ ատեն անոնց շնչովն իր Աստուածորդին տաքցընել: Ասանկ պատուէ փախչելուն մէկ պատմութիւնն ալ կը պատմէ Յովհաննէս աւետարանիչ: (Գլ. Զ. 14:) Յիսուս շարունակ հրաշքներ գործելուն համար, թէ բժշկութիւն ընելով եւ թէ ուրիշ կերպ բանեներով, մանաւանդ որ մէկ անդամ հինգ հացով հինգ հազար մարդ կշտացուց, եւ ուրիշ անդամ մ'ալ եօթը հացով չորս հազար մարդ կշտացուց, մարդիկ սկսան ըսել. “Աս է ճշմարիտ մարդարէն, որ աշխարհք պիտի գար,, այս ինքն՝ աս է ճշմարիտ Մեսիան, Քրիստոս, փրկիչ, որ պիտի գար, եւ կարծելով թէ Մեսիան թագաւոր պիտ'որ ըլլար, ամէնքը միաբանեցան որ զինքն առնեն թագաւոր նստեցընեն: Բայց Յիսուս իմացածին պէս՝ փախաւ:

Ուստի թէ որ Յիսուս Քրիստոս, որ իրաւցընէ ամենայնի տէր եւ իշխան է, այսպէս արհամարհեց եւ այսչափ արհամարհելի ցուցուց աշխարհքիս ունայնութիւնն ու մեծութիւնը, օրչափ եւս առաւել մենք՝ որ տէր չենք, ասոնք պիտի արհամարհենք եւ ասոնց պիտի շտանք մեր սիրալ՝ զրըն որ միայն Աստուածոյ տալու պարտական ենք: Եւ իրաւցընէ ի՞նչ բան կայ՝ որ արժանի ըլսյ մեր սիրալ գրաւելու, վասն զի չկոյ բան մ'որ մեր սիրալ կշտացընէ. ինչ որ կը կարծենք թէ վայելելով մեր սիրտը պիտի կշտանայ ու հանդչի, շատ անդչի, կամ չկշտացած կ'անցնի, կամ վայելած տաննիսի՝ քիչ մը երկլնցածին պէս՝ մեզի ձանձրութիւն, նեղութիւն, երբեմն ալ ցաւ կը բերէ: Բայց գնենք թէ անցաւոր ըլլային եւ մեր սիրտն ալ կշտացընէին. ի՞նչ օգուտ էր մեզի, երբ որ մենք անցաւոր ենք, մենք պիտի չմանք, պիտի մեռնինք: Դաւիթ մարդարէն (Սուշ. ՃԲ. 15, 16.) կըսէ. “Մարդուս օրերը՝ խօսի կը նմանի. վայրի ծաղկի

պէս կը ծաղկի. կու գայ հովու կը փէշ կը զարնէ, եւ չիմնար, տեղն ալ անկից ետքը չ'երեւար,,,: Մեռնելէն ետքն ալ Աստուծուց դատաստանը պիտի երթանք. “Սահմանուած է որ մարդ մէկ անդամ մեռնի, ու անկից ետքը դատաստան,, կ'ըսէ Պօղոս առաքեալ: (Եբրայ. Թ. 27:) Հոն Աստուծուց պատասխան պիտի տանք: Թէ որ մէք սիրան Աստուծուց տուած կ'ըլլանք, Աստուծմէ երես դարձուցած եւ ունայնութեան ետեւէ ինկած չենք ըլլար, երանի մեզի. ան ատեն Աստուծած ալ մեզմէ երես չիգարձնենք, եւ անցաւոր անհաստատ զուարձութեանց տեղ՝ մեզի անանց զուարձութիւն կու տայ երկնից թագաւորութեան մէջ: Իսկ թէ որ աս աշխարհքիս մէջ մենք Աստուծմէ երես դարձուցած, եւ սրտերնիս Աստուծուց տալու տեղ՝ ունայնութեանց տուած կ'ըլլանք, վայ մեզի. ան ատեն Աստուծած ալ մեզմէ երես կը դարձնէ ևւ զմեզ իր յաւիտենական թագաւորութենէն կը զրկէ ու կը դատապարտինք ի տանչանսն յաւիտենից: Ուստի յիշենք Քրիստոսի Տեառն մերոյ ըսածը. “Ի՞նչ օգուտ է մարդուն, որ բոլոր աշխարհքը շահի եւ իր հոգին տուժէ,,,: (Մատթ. Ժ. 26:) Աս յիշելով՝ բոլոր սրտերնիս ու բաղձանքնիս հանդերձեալ երկնից թագաւորութեան վրայ ըլլայ, եւ աշխարհքիս ունայնութիւններն արհամարհնենք, ոտքի տակ առնենք:

Վեետարան մ'ալ կը կարդացուի այս ծննդեան ութօրէից մէջ, օրուն իմաստը ճրագալուցին օրը՝ Քրիստոսի ծննդեան պատմութեան մէջ կարդաւ զրի: Հս պարզապէս աւետարանը կը գնեմ: (Ղ. Դ. Գ. Բ. 8—20:)

“Վե աեղը (այս ինքն բնեթզեհմին քով) հովիւներ կային, որ բացը կեցեր էին, ու զիշերով իրենց հօտերուն պահպանութիւն կ'ըսէին: Բառնց հրեշտակ Տեառն երեւցաւ, եւ Աստուծուց փառքն իրենց վրայ ծագեցաւ, ու շատ վախցան: Եւ հրեշտակն իրենց ըսաւ. Մի վախնաք, ահա ես ձեզի անանկ մէծ ուրախութեան աւետիս կու տամ, որ ամէն ժողովրդոց ուրախութիւն կ'ըլլայ. վասն զի այսօր ձեզի փրկիչ ծնաւ, որ է օծեալ Տէր ի քաղաքի Դաւթի: Եւ ձեզի նշան աս ըլլայ, տղայ մը կը գտնէք խանձարով պատած ու մարի մէջ գրուած: Եւ յանկարծ անհրեշտակն հետ ուրիշ երկնաւոր զօրաց բազմութիւն երեւցաւ, որ զԱստուծուց կ'օրհնէին ու կ'ըսէին. Փառք ի բարձունս Աստուծուց, եւ յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն: Եւ երբ որ հրեշտակներն անոնցմէ վերացն՝ երկինք երան, հովիւները դարձան իրարու ըսին. Եկէք, մինչեւ բնեթզեհմ երթանք, տեսնենք՝ ինչ բանէ աս՝ որ Տէր մեզի ցուցուց: Եւ շուտ մը եկան ու գտան զՄարդիամ եւ զՅովլէփ եւ զբանուկը մսրի

մէջ դրուած . ու ան տղուն համար իրենց ըսուածները հասկրցան : Եւ ով որ կը լսէր , հովիւներուն ըսած բաներուն վրայ կը զարմանար : Խսկ Մարփիամ բոլոր աս բաներս մոքին մէջ կը պահէր ու իր սրտին մէջ կը մամար : Եւ հովիւները դարձան փառաւորելով եւ օրհնելով վլսուած՝ ամէն լսած ու տեսած բաներնուն համար , ինչպէս որ իրենց ըսուած էր : „

Ա Տ Թ Ե Ր Ո Ր Գ Օ Բ

Ռ Ն Ն Դ Ե Ա Ն

Ե Ւ 8 0 Ն

Թ Ա Փ Ե Ս Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Տ Ա Վ Ե Ա Ռ Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Վ Ե Ա Վ Ո Ւ Թ Ե Ա Ն

Յ Ո Ւ Ն Ո Ւ Ա Ր Ի 1

**Ի ՞ ն թ ե ր Ց Ո Ւ Ծ Ծ Ը լ Պ օ ղ ո ս ա ռ ա ք ե լ ց յ ն ա ռ կ ո ղ ո ս ա ց ի ս գ ր ա ծ
թ ղ թ է ն է :** (Գ. Ա. Բ. 8—15:)

“ Օ ց յ շ կ ե ց ի ք , չ ո լ լ ա յ ո ր մ է կ ը դ ձ ե զ ի ր ե ն ք ա շ է վ ա ր պ ե տ ա կ ա ն ճ ա մ բ ա ն ե ր ո վ ո ւ ս ն ո տ ի խ ա ր է ո ւ թ ե ա մ ի , մ ա ր դ ո ց ա ւ ա ն դ ո ւ թ ե ա ն ե ւ ա ս ա շ խ ա ր հ ք ի ս տ ա ր ե ր ա ց ը ն ա յ ե լ ո վ , չ է թ է Յ ի ս ո ւ ս ի Ք ր ի ս տ ո ս ի ն ա յ ե լ ո վ . վ ա ս ն զ ի Յ ի ս ո ւ ս Ք ր ի ս տ ո ս ի ր մ ա ր մ ն ո վ ը բ ո լ ո ր ա ս տ ո ւ ա ծ ո ւ թ ի ւ ն ա լ ո ւ ն ի : Դ ո ւ ք ա լ ա ն ո վ լ ե ց ո ւ ա ծ է ք : Ք ո լ ո ր ի շ խ ա ն ո ւ թ ե ա ն ց ո ւ պ ե տ ո ւ թ ե ա ն ց գ լ ո ւ ի ն ի ն ի ն է . ի ր մ ո վ ա լ գ ո ւ ք հ ա ւ ա տ ո վ ա ն ձ ե ռ ա գ ո ր ծ թ ը ւ փ ա տ ո ւ թ ի ւ ն ա ռ ի ք , ո ւ Ք ր ի ս տ ո ս ի թ ը լ ի ա տ ո ւ թ ե ա մ ի ձ ե ր մ ա ր մ ն յ ն ա ն դ ա մ ն ե ր ը ձ ե զ մ է ձ գ ե ց ի ք : Մ կ ր տ ո ւ թ ե ա ն ա տ ե ն ի ր ե ն հ ե տ թ ա ղ ո ւ ե ց ա ք . ե ա ք ը ի ր ե ն հ ե տ ա լ յ ա ր ո ւ թ ի ւ ն ա ռ ի ք՝ հ ա ւ ա տ ա լ ո վ լ Ա ս տ ո ւ ծ ո յ զ օ ր ո ւ թ ե ա ն , ո ր ի մ ե ռ ե լ ո ց յ ա ր ո ւ թ ի ւ ն տ ո ւ ա ւ ի ր ե ն : Զ ձ ե զ ա լ ո ր ա տ ե ն մ ը ձ ե ր մ է զ ի ն ո ւ ձ ե ր մ ա ր մ ն յ ն ա ն թ ը լ ի ա տ ո ւ թ ե ա ն մ է ջ մ ե ռ ա ծ է ի ք , ի ր ա ն ձ ո վ ը կ ե ն դ ա ն ի ը ր ա ւ : Մ ե զ ի մ ե ր յ ա ն ց ա ն գ ը ը ն ո ր հ ե ց . ե ւ ի ր հ ր ա մ ն ա ւ ը մ ե ր հ ա կ ա ռ ա կ ո ւ թ ե ա ն ձ ե ռ ա գ ի ր ը ը ն ց ե ց , ո ր մ ե զ ի գ է մ կ ը կ ե ն ա ր , ա շ խ ա ր հ ք է ն վ ե ր ց ո ւ ց ո ւ խ ա շ ի ն վ ր ա յ գ ա մ ե ց : Ի շ խ ա ն ո ւ թ ի ւ ն ն ե ր ո ւ ն ո ւ պ ե տ ո ւ թ ի ւ ն ն ե ր ո ւ ն զ օ ր ո ւ թ ի ւ ն լ փ ա ճ ա ց ո ւ ց , յ ա ր ո ւ թ ի ւ ն ա ռ ն ե լ ո վ ի մ ե ր ա ն ձ ի ն վ ր ա յ զ ա ն ո ն ի ք ա մ ե ն ո ւ ն ա ռ ջ ե ւ ը խ ա ղ ք ո ւ խ ա յ տ ա ռ ա կ լ ը ր ա ւ ձ գ ե ց : „

Պ օ ղ ո ս ա ռ ա ք ե լ ց յ ն ի ս ո ւ ք ե ր ո ւ ն մ ի տ ք ի ն ա ս է , ո ր Ք ր ի ս տ ո ս ի գ ա լ ս տ ե ն է ն յ ա ռ ա ջ թ ը լ ի ա տ ո ւ թ ի ւ ն կ ա ր , ե ւ ով ո ր Ա բ ր ա հ ա մ ո ւ զ ա ւ ա կ է ր՝ պ ի տ ի թ ը լ ի ա տ է ր : Ք ա ց ն ա յ ե ց է ք , կ ը ս է , ո ր ա ~

սանկ զաւկի կամ ցեղի իրաւունքներու եւ ուրիշ ասոնց նման խօսքերով չխաբուիք եւ հիմակ ալ նոյն մարմնաւոր թլիատութեան ետեւէ չիյնաք . վասն դի ան լմնեցաւ գնաց : Յիսուս Քրիստոս Աստուած եւ տէր եւ իշխան ամենայնի եկաւ . ինչպէս որ ամէն հին օրէնքներն իր անձին վրայ կատարեց , եւ կատարելով՝ լմնեցոց ու նոր օրէնք հաստատեց , ասանկ ալ թլիատուեցաւ , եւ իր թլիատուելով՝ թլիատութիւնը վերցոց , ու անոր տեղ՝ անձեռագործ կամ հոգեւոր թլիատութիւնը հաստատեց . այս ինքն՝ որ դուք ձեր կամքն ու ձեր զգացութիւններուն երկրաւոր յօժարութիւնն ուրանաք մէկդի ձգէք : Քրիստոսի գալստենէն յառաջ քանի որ աշխարհքիս վրայ սատանան իշխեր էր , Աստուած ձեր մարմինը մարմնաւոր բաներով կը կապէր . բայց Քրիստոս աշխարհք գալով՝ սատանային յաղթեց , զմեղ անոր գերութենէն ազատեց , մեր յանցանաց թողութիւն ըրաւ , ամէն մէկերնիս իր հետը թաղեց մկրտուած ատեննիս , եւ իր յարութեան հաւատալով՝ մենք ալ իր հետը յարութիւն առնեք : Աւստի ալ մարմնաւոր բաներու եւ նշաններու հարկ չըլալով՝ շնորհաց վիճակը հաստատեց , եւ ինք զինքը ձեզի շնորհեց : Անոր համար իր շնորհքով լեցուած էք , ջանացէք որ նոյն շնորհքով ձեր սիրտն աշխարհքէս եւ աշխարհքիս բաներէն կտրէք :

Պօղոս առաքելցն ըսածներն աղէկ հասկընալու համար՝ պէտք է դիտնալ որ Աստուած Արքահամու ուխտեց , եւ խօստացաւ որ Մեսիհան այս ինքն՝ Քրիստոս իր զաւակէն պիտի ծնանի : Աս պատմառաւ ուզեց որ Արքահամու ազգն ուրիշ ազգերէն նշանով մը զատուի եւ որոշուի . մէյ մ' որ նոյն ազգն իր յարգը ձանչնալով՝ աստուածպաշտութիւնը ձեռքէ չձգէ , Մեսիհյի ցեղ ըլլալու արժանի կերպով կենայ . մէյ մ' ալ՝ որ ուրիշ ազգերն ալ իրեն պատիւ ընեն եւ իրմէ վախնան : Արդ աս նշանն եղաւ թլիատութիւնը , Պօղոս առաքելցն ըսածին պէս . “Եւ նշան առաւ թլիատութիւնը .: (Հռոմ. Գ. 11:) Ինչպէս որ Աստուածաշունչը կը պատմէ , (ԾԱՆԴ. ԺԼ.) Աստուած հրամացեց Արքահամու , որ իրմէ սկսեալ՝ որչափ արու որ կար , ամէնքն ալ թլիատուին . եւ անկից ետքը քանի որ արու զաւակ կը ծնանի՝ ութ օրուան եղածին պէս՝ թլիատուի : Այնչափ խիստ էր աս պատուիրանն , որ չթլիատուողին պատիժը մահ էր : Մովսէս մարդարէին ձեռքով նոյն օրէնքը նորէն հաստատեց : (ՂԵ-Դ. ԺԲ. 3:) Արդ աս ամէն խորհրդոց վախճանը՝ Քրիստոս Տէրն մեր ըլլալով , ինք աշխարհք եկածին պէս՝ կատարեցաւ եւ լմնեցաւ : Բայց Քրիստոս իր վրան ալ կատարելով՝ ուզեց լմնեցնել , ինչպէս որ ետքը ինքն ալ ըսաւ . “Մի կարծէք որ ես ո-

բէնքները կամ մարդարէները քակելու համար եկած եմ, չէ, քակելու համար չեմ եկած, հապա կատարելու համար,, (Մ-ԴՌ. Ե. 17:) եւ խորհրդով ասանկ ըրաւ. մէյ մ'օր նիգն ալ ըստ մարդկութեան՝ զաւակ Աբրահամու ըլլալով՝ ուղեց օր Աբրահամու ցեղին նշանը վրան ունենայ. եւ դիմաւորաբար երկրորդ՝ թէպէս աս օրէնքները մեղաւորներու համար էր, եւ ինք ճշշմարիտ Արդի Աստուծոյ, օրինաց տէր, սուրբ եւ աղջիւր սրբութեան ըլլալով՝ պարտական չէր կատարելու, սակայն որովհետեւ մարդուս մեղաց հատուցում ընելու համար՝ մեր մարմինն առաւ, եւ անձառելի խոնարհութեամբ մեր մեղաւորներուս կերպարանքը մանելով՝ մեր մեղքերն իր վրայ առաւ, անոր համար ուղեց աս օրէնքիս տակն ալ մանել: Բայց աս նշանն ու աս որոշումն իր աշխարհք գալուն համար ըլլալով, երբ օր ինք եկաւ եւ վախճանը կատարեցաւ, նշանն ալ վերջացաւ: Այսու ամենայնիւ աս նշանս օրինակ մ'ըլլալով բուն գիտաւորութիւնը մնաց, այս ինքն՝ սրտի հոգեւոր թլիատութիւնը: Աբրահամ Աստուծոյ խոստմանը հաւատայ, եւ թլիատութեան նշանովն իր հաւատքն որոշուեցաւ: Քրիստոս եկաւ. Աստուծոյ խոստումը կատարուեցաւ: Մենք ալ Քրիստոսի հաւատայինք, եւ հաւատայով՝ Քրիստոսի եղանք. Քրիստոսի ըլլալով՝ Աբրահամու զաւակ եղանք. ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ. “Թէ օր դուք Քրիստոսի էք, ուրեմն Աբրահամու զաւակն էք, եւ ժառանդն էք՝ ինչպէս օր աւետիս տրուած է,,: (Գ-Հ-Դ. Գ. 29:) Աւքեմն թէ օր Աբրահամու զաւակ ենք, պէտք է օր իրեն պէս մեր հաւատքին յարմար գործք ալ ունենանք. եւ աս է հոգեւոր թլիատութիւն սրտի, օր կամապաշտութիւնն ու մեր զգայութեանց յօժարութիւնը մէկդի ձգենք, եւ մեր կամքն ու զգայութիւնները Աստուծոյ պատուիրաններուն չնազանդեցընենք:

Աս խորհրդոյս միտքը շատ համառօտ կը պատմէ մեղի սուրբ զուկաս աւետարանիւ պյօրուան աւետարանին մէջ: (Գ-Լ. Բ. 21:)

Արքիստոսի Տեառն մերոյ ծնանելէն ետքը ուլժ օր եղածին պէս՝ օր թլիատուի, անունը Յիառւս զրին, ինչպէս օր հրեշտակը զրուցեր էր արդանդի մէջ չշղացած,,:

Հատ համառօտ է աս խօսքերս, բայց միտքը խխատ ընդարձակ: Թլիատուեցաւ Յիառւս. այս ինքն՝ նշանն ու օրինակը կատարեց, եւ դուրս հանեց Ճշմարտութիւնը: Ա՛Լ Մովսեսի խտրական օրէնքները չմնացին, վասն զի անոնք բովանդակ Աստուծոյ խոստման նշաններն ու օրինակներն էին: Աստուծոյ խոստումը կատարուեցաւ, եկաւ Քրիստոս. ուստի նշաններու եւ

օրինակներու հարկ չմնաց : Անունը ՑԻՍՈՒՄ դրուեցաւ, որ լսել է՝ Փրկիչ . վասն զի իր արեամբը պիտի փրկէր իր ժողովուրդն իրենց մէղքէն . եւ աս պատճառաւ այսօր թլիփատութեան ատեն իր առաջին արինը թափեց, որպէս զի մզի գրաւ մը տայ ան յորդաշօս արեան համար, զոր չարչարժնաց եւ խաչելութեան եւ մահուան ատենը՝ մեր սիրոյն, մեր փրկութեան համար պիտի թափէր : Ա՛Լ ասկէ ետեւ չէ թէ օրինակաւ որդիք Արրահամու ենք, այլ ճշմարտութեամբ, այս ինքն՝ Քրիստոսիւ . ուստի եւ մարմնոյ թլիփատութեան ալ հարկ չունինք, վասն զի անիկա օրինակ էր . այլ ճշմարիտ թլիփատութեան սրտի հարկ ունինք, վասն զի ան է միտքը . եւ Յիսուս զմեղ փրկել ուզելով՝ կ'ուղէ որ մեր հոգեւոր սրտի թլիփատութեամբ զմեղ փրկէ . այս ինքն՝ Պողոս առաքելցն ըսածին պէս՝ ամբարշատութիւնն ու աշխարհքիս ցանկութիւնն արմատով մեր սրտին մէջէն հանենք, եւ աշխարհքիս մէջ բովանդակ մեր ջանքն ու փոյթն՝ ուրիշ բան չըլլայ, բայց եթէ զդաստութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ Վստուծոյ պատուիրանաց համաձայն ապրիլ : Վսիկա անանկ թլիփատութիւն մըն է, որ մարմնաւոր թլիփատութեան պէս մէկ անգամով կամ մէկ օրուան մէջ չըլլար չիլմըննար, այլ քանի որ կեանք ունինք, քանի որ վասնիս շունչ կոյ, ամէն օր, ամէն ժամ պիտ' որ ըլլայ, անանկ որ կրնանք ըսել թէ քրիստոնեին կեանքը շարունակ թլիփատութիւն է, որպէս զի շարունակ մահացուցում ընելով՝ մարմնոյ ցանկութիւնն ու չար յօժարութիւնները կտրէ նետէ :

Բայց աս հոգեւոր թլիփատութիւնը դժուարին գործք է, եւ մեր բնութեան տկարութեան նայելով՝ չենք կրնար մենք մէզմէ գլուխ հանել, այլ շատ մեծ կարօտութիւն ունինք Հռդուցն սրբոյ շնորհքին, որ մեր վրայ իմնայ, մեր տկարութիւնն ու չիւանդութիւնը զօրացընէ, եւ մեզի կարողութիւն տայ՝ որ կարող ըլլանք գործքով կատարել : Յիսուս Քրիստոս Տէրն մեր աս շնորհքը մէզի պատրաստեց արդեամբք իր արեան՝ զոր նախ թլիփատութեան ատեն սկսաւ թափել եւ ետքը չարչարանաց ատեն բոլոր թափեց լմբնցուց : Ապա ուրեմն իրեն փրկիչ անունը յիշելով, շարունակ ջերմեռանդութեամբ իրեն դիմենք, եւ աս շնորհքս խնդրենք . վասն զի աս Յիսուսին սուրբ եւ փրկիչ անուամբը՝ մենք սատանայէն աղատեցանք եւ արքայութեան ժառանգ գրուեցանք : Աս ան զօրաւոր անունն է, որուն ամէն երինաւորք եւ երկրաւորք եւ դժոխքին մէջ եղողները ծունք կրկնելով երկրպագութիւն կը մատուցանեն . ինչպէս կ'ըսէ Պողոս առաքեալ : (Փէլք. Բ. 10:) Աս ան անունն է, որն որ աս աշխարհքիս մէջ ամենուն փրկութիւն կը

շնորհէ, ինչպէս կ'ըսէ Պետրոս առաքեալ. “Երկինքին տակ ուրիշ անուն չկայ մարդոց տրուած, որով կարող ըլլանք փրկութեան հասնիլ”.: (Գործ. Դ. 12:) Բովանդակ մեր յշյան ու մեր փառքը, մեր զօրութիւնն ու մեր յաղթութիւնը՝ Յիսուսի ամենակարող անունն է. ուստի միշտ աս անունս յիշենք, երախտագիտութեամբ, երկրագութեամբ, հաւատով եւ ջերմեռանդութեամբ: Սուրբ բեռնարդոսին ըսածին պէս, Յիսուսին անունը՝ մարդուս լեզուին մեղքէն անուշ է, մարդուս ականջին ամէն կերպ քաղցր ձայներէն եւ երգերէն աւելի զուարձալի է, մարդուս սիրաը կ'ուրախացընէ ու կը բերկրեցընէ, եւ որշափ որ մարդը մեծամեծ նեղութեանց մէջ գտնուի, Յիսուսին անունը սրտանց յիշելով՝ կը միսիմարուի ու կը բերկրի: Յիսուսին անունը՝ սատանաներուն աշարկու է, անանկ որ մարդս որշափ մեծամեծ փորձութեանց մէջ գտնուի, Յիսուսի անունը յիշելով՝ ամենէն ալ կ'աղատի:

Եւ յսօր նոր տարւան առաջին օրն է: Յիսուս Քրիստոն աշխարհք գալէն յառաջ՝ կուապաշտները զանազան աւելորդապաշտութիւններ կ'ընէին. Քրիստոսէն ետքը՝ սուրբ Եկեղեցին զանոնք վերցուց, եւ Քրիստոսի թշքատութեան ու ամենասուրբ անուան տօնը հաստատեց: Եւ միոքն աս է, որ ամէն քրիստոնէից յիշեցընէ թէ ինչպէս պէտք է նոր տարին սկսիլ, իրենք զիրենք եւ իրենց բովանդակ կենաց գործքերը Յիսուսի նուիրելով, ինչպէս որ սուրբ Պողոս առաքեալն ալ կը զբուցէ. “Ամէն բան ինչ որ կ'ընէք խօսքով ու գործքով, բոլորն ալ Տեառն Յիսուսի անուամբն ըրէք”.: (Կոշ. Գ. 17.) Եւ դարձեալ, “Թէ ուտելու ըլլաք, թէ խմելու ըլլաք, թէ ուրիշ ինչ որ ընելու ըլլաք, ամէն բան ի փառս Աստուծյ ըրէք”.: (Ա. Կոշ. Ժ. 31:)

Ուստի մենք ալ այսօրուան օրս մասնաւոր առաջազրութեամբ մը՝ բոլը մեր կենաց կարդ ու կանոն գնենք, որպէս զի սրտի ճշմարիտ հոգեւոր թշքատութեամբ՝ աս նոր տարւանս եւ բովանդակ մեր կենաց մէջ աս աշխարհքիս ցանկութենէն եւ ունայնութենէն փախչելով, միայն Յիսուսի եւ Աստուծյ ծառայենք. եւ անանկով իր շնորհաց մէջ շարունակ աճինք, ու ճշմարիտ զաւակ ըլլանք հաւատոցն Աբրահամու, այս ինքն՝ Յիսուսի Քրիստոսի յաւիտենական թագաւորութեան ժառանգ ըլլանք:

Կ Ե Ր Ա Կ Ե

ԾՆՆԴԵԱՆ ԱԽԹՕՐԷՖԷՆ ԵՏԵՒ

ԵՐԿՈՇ ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին
մէջ : Առաջինը հին կտակարանէն՝ Եսայեայ մարգարէութենէն
է : (Գլ. Ծ. 15 — Ծ. 3:)

“Այսպէս կ'ըսէ Տէր : Ես եմ քու Տէր Աստուածդ, որ
ծովը տակն ու վրայ կ'ընեմ, եւ իր աղկներուն ձայնը հանել
կու տամ : Տէր զօրութեանց է իմ անունս : Ես իմ խօսքերս
քու բերանդ կը դնեմ ու զքեղ իմ ձեռքիս շքին տակ կը
ծածկեմ, ան ձեռքիս՝ որով երկինքը կանգնեցի ու երկրի հի-
մունքը դրի . եւ Սիոնի ալ ըսի թէ դու իմ ժողովուրդս ես :
Երուսաղէմ, արթընցիր արթընցիր, Ելիր կայնէ, գուն Աս-
տուծոյ ձեռքէն բարկութեան բաժակը, կործանման բաժա-
կը, սրտմտութեան բաժակը խմեցիր . խմեցիր ու թափեցիր :
Ծնած որդիներէդ ալ մէկը չկար որ զքեղ միտիթարէր, ու
բարձրացուցած որդիներէդ մէկը չկար՝ որ ձեռքէդ բռնէր քե-
զի օգնութիւն մը տար : Երկու բան է՝ որ քեզի դէմ կը կե-
նայ . եւ ով է՝ որ քեզի արտմակից ըլլայ . կործանում ու բե-
կում, սովու սուր, զքեղ ով պիտի միտիթարէ : Որդիք տա-
րակուսեր՝ ճամբու վրայ, անց ու դարձի մէջ կը պառկին .
թերխաշ Ճակնդեզի պէս՝ Աստուծոյ բարկութեամբ լցուեր
են, Տէր Աստուած զիրենք պատժեր է : Ուստի մոիկ ըրէ, ով
ողբանի, որ հարբած ես, բայց գինուց հարբածութեամբ չէ :
Այսպէս կ'ըսէ Տէր Աստուած՝ որ իր ժողովուրդը կը դատէ .
Ահաւասիկ ես քու ձեռքէդ առի կործանման բաժակն ու իմ
սրտմտութեանս բաժակը՝ ասկից ետքը ալ անկից չխմես : Ես
անիկակ անոնց ձեռքը կու տամ, որ քեզի վնաս կու տային, ու
անոնց ձեռքը, որ զքեղ չարչարեցին, որ քեզի կ'ըսէին թէ
խոնարհէ, թող անցնինք . ու մէջքդ գետնի հաւասար հողի
տեղ դրին, որ անցնողները վրայէդ ճամբու մը պէս անցնին
դառնան : Սիոն, արթընցիր արթընցիր ու զօրացիր . գուն ալ
Երուսաղէմ՝ քաղաքդ Արբայն, փառքդ վրադ առ . վասն զի
ասկից ետքը ալ պիզծ ու անմլիատ մարդիկ քեզմէ չեն անց-
նիր : Երուսաղէմ, փոշիներդ թօթուէ, ոսք ել ու նստէ դուն
ալ, դուստր Սիովնի՝ որ գերի էիր, զիդ կապը քակէ : Վասն
զի այսպէս կ'ըսէ Տէր . ձրի ծախուեցաք, եւ առանց արծաթի
պիտ'որ աղատիք :”

Այսայի մարգարէ Աստուծոյ կողմանէ կը պատմէ Խորայելի
ժողովութեան՝ իրենց չարչարանքն, իրենց նեղութիւնն, իրենց

պատիժը, որ զԱստուած բարկացընելուն համար՝ վրանին եւ կեր էր. եւ կը նմանցընէ զիրենք ճակնդեղի, որ ինչպէս կա կարմիր կ'ըլլայ եփած ատեն, անանկ ալ խօսյելացիք Աստուծոյ բարկութեան կրակին մէջ եփուելով՝ կաս կարմիր եղեր էին. եւ աս պատճառաւաս ալ Երուսալիմ՝ ու բոլոր Հրէաստան գերութեան տակ ինկած անշքացեր էր: Աս խօսքին դիտաւորութիւնը բոլոր մեղաւորաց է, որ Աստուծոյ դէմ գառնալով եւ զԱստուած բարկացընելով՝ Աստուծոյ բարկութեան պատճովս սատանային գերութեան տակ կը պատժուին, եւ մէղքի մէջ տապլտրկելով՝ հարբածի կը նմանին: Աս ողորմելիներուն՝ փրկութեան աւետիս կու տայ, չէ թէ ստըկով, այլ քանիւն Աստուծոյ: Աստուած՝ որ երկինքն ու երկիրը ստեղծեց, զԲանն այս ինքն՝ իր յաւիտենական եւ համագյակից Որդին խրկեց եւ մէղի տուաւ, որ զմեղ սատանայի գերութենէն ազատէ, խոնարհութենէ բարձրացընէ, սատանան՝ որ մէր նեղին ու վեասին է՝ խայտառակէ, եւ զմեղ իր անվախճան թագաւորութեան մէջ փառաւորէ:

Արկրորդ ընթերցուածը նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցյն առ Երբայցիս գրած թղթին վերջարանութիւնն է: (Գլ. ՓՊ. 18—25:)

Այս զբարք, մեղի համար աղօմք ըրէք, վասն զի հաստատ գիտենք որ մտուցնիս (կամ խղճմտանքնիս) աղէկ է, եւ ամէն բանի մէջ կ'ուզենք աղէկ ճամփայ ցուցընել: Եւ առաւել կ'աղաւնմ որ աղօմք ընէք, որպէս զի ժամ մը յառաջ ձեզի գամ: Եւ խաղաղադութեան Աստուածը՝ որ ի մեռելոց յարութիւն տուաւ Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի՝ որ մէծ է արեամբ յաւիտենական ուխտին, ձեզի հաստատութիւն տայ բարի գործքերու մէջ, որ իր կամքը կատարէք: Մեղի ալ՝ ինչ որ իրեն աչքին հաճելի է՝ ան ընէ, ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փառք յաւիտեանս. ամէն: Եղբարք, կ'աղաւնմ ձեզի որ մսիթարական թղթիս մսիթի ընէք. վասն զի կարճառօտ գրեցի: Մեր Տիմոթէոս եղբայրն ալ՝ որ ձեզի խաւրած ենք, կը ճանչնաք. թէ որ շուտով գալու ըլլայ՝ իր հետո զձեզ կը տեսնեմ: Աղջցյն տուէք ձեր առաջնորդներուն եւ ամէն սրբերուն: Աղջցյն կու տան ձեզի խալիսայի կողմերն եղող եղբայրները: Ընորհքը ձեր ամենուն հետ ըլլայ. ամէն ։

Պօղոս առաքեալ կը հասկրցընէ թէ ինչպէս աղէկ պիտ' որ ըլլայ եկեղեցականաց խղճմտանքն ու վախճանը, եւ թէ ինչպէս ամէն բանի մէջ փոյթ ու եռանդ պիտ' որ ունենան օրինակաւ ալ ցուցընելու հաւատացելոց փրկութեան ճամբան՝ զորն որ խօսքով կը վարդապետեն: Ասոր համար աղօմք կը

յանձնէ հաւատացելոց, որ Աստուած աս բարի վախճանն ու օրինակը յաջողէ։ Միանդամայն հաւատացելոց աղաւելով կ'ապրազրէ որ գրած թուղթը մաիկ ընեն եւ գործքով կատարեն։ Դարձեալ ինք աս թուղթը Հռոմեն Հրեաստանի Երրայեցւոց գրելով եւ բաղձալով զիրենք տեսնել, ի աղաւէ որ աղօթլք ընեն, որպէս զի Աստուած յաջողէ ու դառնայ գայ Տիմոֆէոս աշակերտին հետ զիրենք տեսնէ։ Զիրենք կ'օրհնէ բարեմաղթութեամբ՝ չէ թէ աշխարհային մեծութեան կամ մարմնաւոր կենաց, այլ հոգեւոր մեծութեան ու հոգեւոր կենաց, այս ինքն բարեգործութեան եւ Աստուծոյ կամքը կատարելու, եւ այս Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի անուամբը, որպէս զի մեզի սորվեցընէ թէ ամէն բան Յիսուսի անուամբ պիտի սկսինք ու Յիսուսի անուամբ պիտի կատարենք, եւ Յիսուսի անուան փառաւորութիւնը մեր վախճանը պիտ' որ ըլսայ։

Իսկ աւետարանն աս է : (Պ. Հ. Վ. Խ. 24—30 :)

“Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աշակերտներուն մէջ վէճ եղաւ թէ իրենց մէջէն ով մեծ կը սեպուի։ Յիսուս ալ իրենց ըսաւ։ Ազգերուն թագաւորներն անոնց կը տիրեն։ Եւ վրանին իշխանութիւն ունեցողները բարերար կ'ըսուին։ Բայց դուք անանկ չէք, հապա ձեր մէջը մեծ եղողը՝ պղտիկի պէս ըլսայ, եւ առաջնորդ եղողը՝ սպասաւորի պէս։ Ով աւելի մեծ է, նաառղը թէ ծառայութիւն ընողը։ Կատողն աւելի մեծ չէ մի։ Բայց ես մէջերնիդ սպասաւորի մը պէս եմ։ Եւ դուք իմ փորձութեանցս մէջ միշտ հետս էիք։ Եւ ինչպէս որ իմ Հայրա ինձի արքայութիւնն ուխտեց խոստացաւ, անանկ ալ ես ձեզի կ'ուխտեմ կը խոստանամ, որ իմ արքայութեանս մէջ իմ սեղանիս վրայ ուտէք խմեք ու տասուերկու աթոսի վրայ նստիք՝ Խարայելի տասուերկու ազգը դատելու համար։”

“Քրիստոսի Տեառն մերոյ ըսածներէն՝ յայտնապէս կը հասկընանք թէ ինչպէս ատելի պիտի ըլսայ Քրիստոնէից մէջ մեծութեան, տիրելու եւ իշխելու հոգին։ Բայց ասով չիհակը ու իմ Հրամայող պիտի ըլսայ, կամ թէ մէկու մը պիտի չհնազանդինք։ Հապա կ'ուղէ Քրիստոս՝ ամբարտաւանութեան ու մնափառութեան պիղը հոգին հալածել, անանկ որ քրիստոնէից մէջ մեծ եղողն ու հրամայողը՝ չէ թէ ինք անձին յափրշտակէ եւ յատկացընէ մեծութիւնը, հապա ճանշնայ թէ մեծութիւնն ու հրամայելը՝ Աստուծոյ կողմանէ է, եւ ինք՝ ըստ բնութեան ուրիշներուն հաւասար է Աստուծոյ առջեւ։ “Վասն զի իշխանութիւնը՝ մինակ Աստուծմէ տրուած է, եւ եղածներն Աստուծմէ սահմանուած ենն, կ'ըսէ Պօղոս առաքեալ։ (Հ. Գ. Ժ. 1 :) Եւ ասոնցմէ՝ աւելի խոնարհութիւն կը պահանջուի։

վասն զի Աստուծոյ կողմննէ կառավար եւ հրամայող ըլլալով՝
պէտք է որ Աստուծոյ հոգին ունենան. իսկ Աստուծոյ հոգին
հպարտութեննէ կը փախչի, եւ միայն խոնարհութիւնը կը սի-
րէ. ուստի նաեւ Հոգին սուրբ կ'ըսէ Աստուծածաշնչին մէջ.
“Որչափ որ մէծ ես, այնչափ ինք զինքդ խոնարհ բռնէ,,,:
(Աւու+, Գ. 20:) Ուրիշ անդամ մ'ալ ասանկ վէճ մ'եղեր եր
Յիսուսի աշակերտաց մէջ, ինչպէս կը պատմեն աւետարանիչք :
Եւ Մատթէոս (Գ. Ծ. 2.) կ'ըսէ թէ Յիսուս պղտիկ տղայ
մը կանչեց, մէջերնին դրաւ եւ ըստւ. “Թէ որ պղտիկ տղու պէս
չէք ըլլար, արքայութիւն չէք մաներ, ով որ ինք զինքն աս տղուն
պէս կը խոնարհեցըննէ, արքայութեան մէջ ան է մէծ : Ստոյգ
կ'ըսեմ ձեզի, թէ որ չդառնաք ու տղու պէս ըլլաք, երկնից
արքայութիւնը չէք մաներ : Արդ ով որ ինք զինքն աս տղուն
պէս կը խոնարհեցըննէ, երկնից արքայութեան մէջ մէծն ան է,,,:
Եր օրինական ալ Յիսուս աշակերտներուն խրատ կու տայ եւ
կը ցուցընէ թէ ինչպէս որ ի վարձ իր անձառելի խոնարհու-
թեան՝ ինք արքայութեան մէջ ամենուն պիտի հրամայէ, ասանկ
ալ իրենք արքայութեան մէջ պիտի՝ փառաւորուին . եւ խօսքն
ուխտիւ ու խոստմամբ կը հաստատէ : Խոնարհութիւնն՝ որ
Քրիստոս մէծերէն կը պահանջէ, խմանալու է՝ թէ միայն եւ-
կեղեցական մէծերու համար, հապա նաեւ աշխարհական մէ-
ծերու համար ալ :

Իսպա որչափ որ խոնարհութեան հոգի կը պահանջուի
մէծերէն, այնչափ ալ յարգութեան, հպատակութեան եւ
հնազանդութեան հոգի կը պահանջուի ստորակարգեալներէն :
Վասն զի պարտական են զմեծերն իրեւ Աստուծոյ փօխա-
նորդ ճանշալ, ինչպէս Պօղոս առաքելցն վերը յիշուած խօսքը
կը ցուցընէ, թէ իշխանութիւնն Աստուծմէ է, եւ իշխան ե-
ղողներն Աստուծմէ գրուած են : Աս պատճառաւ կը զրուցէ
դարձեալ Պօղոս առաքեալ. “Ասկից ետքը ով որ իշխանու-
թեան դէմ կը կենայ, Աստուծոյ հրամանին դէմ կը կենայ .
եւ դէմ կեցողներն իրենց գատապարտութիւն կ'ընդունին,,,:
(Հուու+. Ծ. Գ. 2.)

ԱՅՍՈՒԵՅԵՑՏԱՐԱԿԻՆ

ՏԵԱՄԻ ՄԵՐՈՅ ԹԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՆԻ

ՅՈՒՆԻՏԵՐԻ 6

ԱՅՍՈՒԵՅԵՑՏԱՐԱԿԻՆ պատարագին ընթերցուածը՝ ծննդեան ճրա-
դալուցի պատարագին ընթերցուածն է: Խորհուրդը յայսնի
է, վասն զի Պօղոս առաքեալ Յիսուսին աշխարհք դալէն կը
ձեռնարկէ ևւ կը ցուցընէ թէ ասկէ ետեւ ինչ վարք պիտօր
ունենանք:

Խակ աւետարանն աս է: (Մատթ. Գլ. Բ. 1—12:)

Այսր որ Յիսուս Հերովդէս թագաւորին օրերը՝ Հրէաս-
տանի Բեթղեհէմ քաղաքը ծնաւ, ահա արեւելքէն մոդեր ե-
կան Երուսաղէմ եւ ըսին. Ո՞ւր է Հրէից թագաւորին՝ որ ծնաւ,
վասն զի իրեն աստղն արեւելք տեսանք, եւ եկանք իրեն Եր-
կրպագութիւն ընելու: Հերովդէս թագաւորին երբ որ լսեց,
տակն ու վրայ եղաւ, բոլոր Երուսաղէմն ալ հետը: Եւ բոլոր
քահանայապետներն ու ժողովողեան դպիրները ժողվելով՝
անոնց կը հարցընէր թէ Քրիստոս ուրաեղ պիտի ծնանի:
Անոնք ալ իրեն ըսին թէ Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը.
վասն զի ասանկ գրուած է մարգարէին ձեռքովը. (Մէծի-, Ե.
2.) Եւ դուն Բեթղեհէմ Յուդայի երկիր, Յուդայի իշ-
խաններուն մէջ ամենեւին վար չես մնար. քեզմէ ինծի իշխան
մը պիտօր ելլէ, որ իմ Խրայէլ ժողովուրդս պիտի հօվուէ: Ան
ատեն Հերովդէս մոգերը գաղտուկ կանչեց եւ անոնցմէ աղէկ
մը տեղեկացաւ շիտակը թէ աստղն երբ երեւցաւ: Եւ անոնց
Ճամբայ տալսվ որ Բեթղեհէմ երթան, իրենց ըսաւ. Գացէք,
ստոյգն իմացէք ան տղուն վրայ, եւ երբ որ կը գտնէք, ինծի
ալ իմաց ըրէք, որ ես ալ գամ՝ իրեն երկրպագութիւն ընեմ:
Անոնք ալ աս բանս թագաւորէն լսելէն ետեւ՝ ելան գացին.
Եւ ահա ան աստղը՝ որ արեւելք տեսած էին, իրենց առաջնոր-
դեց, մինչեւ որ տղուն եղած տեղւոյն վրայ եկաւ. կեցաւ:
Երբ որ աստղը տեսան, շատ մեծ խնդում եւ ուրախութիւն
ունեցան: Եւ երբ որ տղունը մոռան, տղան տեսան՝ իր մօքը
Մարեմայ հետ, ու երեսի վրայ կյանալով՝ իրեն երկրպագու-
թիւն ըրին. Եւ գանձերնին բանալով՝ իրեն ոսկի ու կնդրուկ
ու զմուռս ընծայ տուին: Ետքը տեսողիքի մէջ հրաման առին
որ չըլայ թէ գառնան Հերովդեսին գան. անոր համար ուրիշ
Ճամբով իրենց երկիրը գարձան::,

Ալ կարծուի որ աս երանելի մոգերն երեք հոգի եղած ըլլան, եւ անուննին՝ հասարակօրէն կը զրուցուի՝ Մելքոն, դասպար ու Բաղտասար: Բայց մոգ ըսուելնուն համար՝ պէտք չէ հասկընալ թէ կախարդ են եղեր, ինչպէս որ մոգ բառը հասարակաբար կը նշանակէ: Այլ պէտք է զիտնալ որ հին ատեն փիլիսոփաներուն ու իմաստուններուն սովորաբար մոգ կը ըսէին, մանաւանդ Եգիպտացւոց մէջ, ուր ատենօք շատ պայծառացած էր փիլիսոփայութիւնն եւ ուրիշ իմաստութիւնները: Աս պատճառաւ ասոնք ալ, որ Եգիպտոսէն անդին գէպ ի Ափրիկէի ներքին կողմն իշխան էին եւ քաղաքներ ունեին, փիլիսոփայական ուսման ետեւէ իշխալով՝ մոգ կը կոչուէին: Կ'երեւայ թէ միանդամայն ասոնք կուապաշտ չեն եղեր, այլ աստուածապաշտ: Երդ որովշետեւ չէ թէ միայն Խրայելացիք՝ որ Մովսեսի գրաւորական օրէնքին տակն էին, հասկա ճշմարիտ Աստուածը պաշտող ուրիշ օտարը ազգերն ալ Մեսիային գալստեան կը սպասէին, անոր համար ասոնք ալ Քրիստոսի գալստեան ակնունելով՝ մտուքնին պահեր էին Բաղաամայ հազար հինգ հարիւր տարի յառաջ ըրած մարգարեւութիւնը, թէ Մեսիան ծնած ատեն՝ նոր աստղ պիտօր երեւայ, ինչպէս որ Աստուածաշնչին մէջն ալ կը պատմէ: (Թէ-+, Իդ. 17.) “Յակոբէն աստղ պիտի ելլէ:” Ուստի Քրիստոս Տէլն մեր ծնածին պէս՝ աս աստղը երեւցաւ իրենց կողմերը, եւ իսկոյն ասոնք ալ իրենց զորքովը բազմութեամբ Երուսաղէմ եկան Մեսիան վինտուելու եւ երկրուպագութիւն ընելու համար: Երբ որ հասկրցան թէ Բեթղեհէմ պիտօր ըլլայ Մեսիայի ծննդեան տեղը, Երուսաղէմէն ելան՝ որ Հոն երթան: Առաջ Երուսաղէմ մտած ատեննին՝ աստղն աչքէ կորունցուցեր էին, իսկ երբ որ ելան Բեթղեհէմ երթալու համար՝ դարձեալ տեսան եւ ուրախութեամբ լեցուեցան: Երդ՝ իրենց քաղքէն ելլելէն եւ Քրիստոսի Տեառն մերոյ ծնաննելէն տասուիրեք օր ետքը հասան Բեթղեհէմ, մտան Յիսուսին եղած տեղը, երկրագութիւն ըրին եւ ընծայ տուին: Ետքը դարձեալ Երուսաղէմ պիտի գառնային, ինչպէս որ Հերովդէս ապրուպրած էր, բայց որովշետեւ Հերովդէսին միտքը չար էր, կ'ուղէր իմանալ թէ ուրտեղ է Քրիստոս, որպէս զի սպաննել տայ, որ ըլլայ թէ ետքը Քրիստոս թագաւորէ ու ինք իր թագաւորութիւնը կորսընցընէ, անոր համար Աստուած ասոնց տեսիլք ցուցուց, եւ հրամայեց որ ըլլայ թէ Երուսաղէմ դառնան: Ուստի իրենք ալ ելան եւ ձայն չհանած՝ ուրիշ ճամփով մը իրենց տեղը դացին:

Երդ պյօրուան օրս սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի Տեառն մերոյ Աստուածայայտնութիւնը տօնելով, ամենէն առաջ աս

մեծ խորհրդաց յիշատակը կը կատարէ : Եւ Աստուածայայ-
անութիւն կոչելով՝ կ'ուղէ ըսել հրապարակական ու հան-
դիսական յայտնութիւն կամ հրատարակութիւն աստուածու-
թեան Տեառն մերց եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ գը-
խաւորաբար երեք զանազան կերպով ու զանազմն ատեն եղաւ :
Նաև՝ երբ որ մոգերն եկան երկրպագութիւն ըրին Քրիստոսի .
երկրորդ՝ երբ որ Քրիստոս Յորդանան գետին մէջ Յովհաննէս
Մկրտչէն մկրտուեցաւ . եւ երրորդ երբ որ առաջին անգամ
հրապարակաւ հրաշք դորձեց, այս ինքն՝ երբ որ Գայլեացւոց
կանա քաղաքը ջուրը գինի ըրաւ : Եւ այսօրուան տօնը կատա-
րելով՝ աս երեք խորհրդաց յիշատակը կը կատարենք : Երդ՝
ինչպէս ըսի, այսօրուան տօնախմբութեան առաջին ու գլխաւոր
խորհուրդը մոգերուն երկրպագութիւնն ըլլարզվ՝ պատշաճ էր
որ պատարագին աւետարանն ալ նոյն խորհուրդը բացատրէր .
երկրորդ խորհուրդը, այս ինքն՝ Յիսուսի մկրտութիւնը կը տես-
նենք վաղուան աւետարանին մէջ . իսկ երրորդ խորհուրդը,
այս ինքն՝ Քրիստոսի Տեառն մերց ըրած առաջին հրաշքը՝ կը
տեսնենք յայտնութեան ուժօրէքէն ետքը առաջին կիրակին
կարգացուած աւետարանին մէջ, որ խորհրդով նոյն առաջին
կիրակին կը կարգացուի :

Ո՞եծ է այսօրուան հանդիսութիւնը սուրբ Եկեղեցւոյ
մէջ, ու շատ մեծ պատուով կը կատարուի : Եւ իրաւցընէ կը
վայլէ ալ . վասն զի աս ան օրն է, որուն մէջ Քրիստոս ցու-
ցուց ու հաստատեց իր իշխանութիւնը, այս ինքն՝ իր աստուա-
ծային բնութիւնն ու ամենակարողութիւնը, որով շնորհաց վի-
ճակը, այս ինքն՝ քրիստոնէական սուրբ հաւատքը պիտի հաս-
տաեր, եւ չեթանոներն ալ նոյն հաւատքին պիտի կանչէր .
Եւ իրեւ թէ առ հաւատչեայ մը տալու համար՝ ամենէն յա-
ռաջ աս երեք մոգերն այնչափ հեռու տեղէն կանչեց ու իր
քրիստոսական հաւատքին առջիննեկ հաւատացեալներն ըրաւ :
Երանելի եղան իրենք եւ երջանիկ եղաւ իրենց բախտն, որ
այնչափ անհամար մարդիկ՝ արժանի չեղան իմանալու եւ
ճանչնալու, ու ասոնք միայն արժանի եղան : Մենք ալ ո՞չչափ
շնորհակալութիւն ընելու պարտական ենք Աստուծոյ, որ այն-
չափ մարդիկ տպիտութեան խաւարի մէջ մնալով՝ մեղի աս
շնորհքս ըրեր է որ ուղղափառ սուրբ Եկեղեցւոյ մէջ ծներ ենք,
եւ ծշմարիտ աստուածդիտութեան ու քրիստոնէական հաւա-
տաց պատուական գանձն ընդուներ ենք : Իրեն աստղն, այս ինքն՝
իր շնորհաց լցուր մեր վրայ ծագեր է, որով կ'առաջնորդէ մե-
ղի փրկութեան ճամփուն մէջ : Ետեւէն երթանք, մինչեւ ուր
որ կ'առաջնորդէ, ինչպէս ան երանելի մոգերը հետեւեցան ու

գացին, որպէս զի մենք ալ իրենց պէս փրկութեան համենք : Զըլլայ թէ Աստուծոյ ազդեցութեանց դէմ զնենք . Հապա անմիջապէս երբ որ Աստուած զմեղ կը կանչէ , եւ մեր սրտին ձայն կու տայ՝ որ մեղքէն ետ կենանք ու առաբինութիւն դործենք , ձայնը մտիկ ընենք եւ շուտով կատարենք : Դժուարութեանց չնայինք եւ չժղնանք : Երանելի մոգերն Աստուծոյ աղդեցութիւնն իմացան թէ չէ՝ շուշացան , խկոյն ճամբայ ելան , ձմեռ ատեն այնչափ տեղէն նեղութեամբք եւ տառապանք Երուսաղէմ եկան : Երբ որ հոն հասան՝ Հերովդեսին բարկութենենք չվախցան . եւ երբ որ զՅիսուս տեսան , իր աղքատութենէն ու իր խոնարհութենէն չդայթագղեցան . մանաւանդ թէ իրենց ընծաները տալով՝ զինքն իրբեւ ճշմարիտ Աստուած , իրբեւ ճշմարիտ մարդ ու իրբեւ երկնի եւ երկրի ճշմարիտ թագաւոր գաւանեցան , եւ իրենց ընծաներէն աւելի իրենք զիրենք Յիսուսի ընծայեցին բոլոր իրենց կենաց համար : Մենք ալ աստուածային ապկեցութեանց պատրաստ ըլլանք , կտրիմ ըլլանք , ամենեւին չժղնանք : Պատրաստ ըլլանք , որ երբ որ Աստուած իր շնորհքով մեր միրար կը դրդէ՝ շուտ մը չարէն չեռանանք ու բարւցն ձեռք զարնենք : Սուրբ մոգերն ասանկ պատրաստ ըլլանուն համար՝ ան մեծ շնորհքին արժանի եղան . խկ ուրիշները պատրաստ ըլլալով՝ արժանի չեղան , վասն զի Աստուած իր շնորհքն՝ ուղղվին ու վնասողին կու տայ . “Խընդրեցէք , ու ձեզի կը արուի . հայցեցէք , ու կը գտնէք . դուռը զարիկէք , ու ձեզի կը բացուի . վասն զի ով որ կը խնդրէ՝ կ'առնէ , եւ ով որ կը հայցէ՝ կը դտնէ , եւ ով որ դուռը կը զարնէ՝ իրեն կը բացուի , ըսաւ Քրիստոս Տէրն մեր : (Մ-դի . Է . 7:) Կարիմ ըլլանք , որպէս զի կարենանք մեր մարմնոյն դէմ կենալ , եւ աշխարհքիս զրոյցներն ու մարդկային նկատմանքը բանի տեղ չդնենք . վասն զի խոնարհութիւնն ու արհամարհ ըլլալն՝ աշխարհքիս մարդոց առջեւն ատելի է . բայց մենք անոնց մտիկ չընենք . “Արովիշետեւ աս աշխարհքիս խմաստութիւնն Աստուծոյ առջեւը յիմարութիւն է , կ'ըսէ Պօղոս առաքեալ : (Ա . Կ-ընէն . Գ . 19:) Եւ ամենեւին չիմցնանք , այս ինքն՝ մինչեւ մեր կենաց վերջն ասանկ երթանք , որպէս զի մեր հաւատքին պտուղը վայելնենք , այս ինքն՝ փրկութեան հասնինք . “Ով որ մինչուկ ետքը կը համբերէ , ան կը փրկուի , ըսաւ Քրիստոս : (Մ-դի . Ժ . 22:)

Ո՞հտ բովանդակ մեր կենաց մէջ երանելի մոգերուն պէս՝ մեր ընծաները մատուցանենք Աստուծոյ . այս ինքն ոսկին՝ որ հաւատքն է , կնդրուկն՝ որ յշյան է , եւ զմուռան՝ որ սէրն է , ինչպէս կը մեկնեն սուրբ վարդապետք . եւ կամ ինչպէս օմանք

ալ կը մեկնեն, ոսկին սիրոյ առ Աստուած եւ առ ընկերոս, կը նորուկն աղօմից եւ բարի դործոց, եւ զմուռոն ապաշխարութեան ու մահացուցման : Ասոնք ըլլան մեր գանձը՝ զորն որ Աստուածոյ ընծայելով՝ մեղմէ յառաջ խրկննք երկինք, որ չոն ապահով տեղ ըլլալով՝ սրբոց լուսափայլ եւ պայծառ գանձուց հետ պահուի, ինչպէս որ խրատ կու տայ մեղմի Քրիստոս Տէրն մեր. «Չեզի երկինքը գանձ գանձեցէք, ուր ցեցն եւ ուտիճը չեն աւրեր, եւ գողերն ական չեն փորեր ու չեն գողենարու»: (Մատթ. Զ. 20:) Որպէս զի մեր կենաց վախճանին՝ մեր հաւատքին գործքն ալ Աստուածոյ ցուցընելով՝ մեր յուսոյն արժանի ըլլանք, այս ինքն՝ տեսութեան Քրիստոսի Աստուածոյ մերոյ, որուն աս աշխարհիքիս մէջ հաւատացինք, եւ իրեն հետ թագաւորենք յաւիտեանս յաւիտենից:

ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՈՒԱԾՈՅ ՑԱՌԱՑՑՆ ՈՒԹԵԱՆ

Երեսկումն պատրագին մէջ կարդացուած աւետարանաւ մեկնեցինք Աստուածայայանութեան տօնին առաջին ու գլխաւոր խորհուրդը, որ է մոգուց երկրագութիւնը: Կը մնայ այսօրուան աւետարանաւն ալ երկրորդ խորհուրդը մեկնել, որ է մղբտութիւն Ցեառն մերոյ Ցիսուսի Քրիստոս: (Մատթ. Գ. Վ. գ. 1 — Դ. 2:)

«Են օրերը Ցովհաննէս Մկրտիչ Հրէաստանի անապատն եկաւ քարոզ տալով եւ ըսելով թէ Ապաշխարեցէք, վասն զի երկնից արքայութմիւնը մօտիկցաւ: Աս ան է՝ որուն համար Ես սայի մարդարէին բերնովի ըսուեցաւ թէ Անապատին մէջ ձայն մըն է՝ որ կը զրուցէ թէ Տիրոջ Ճամփան պատրաստեցէք, եւ իրեն քալեւու տեղերը շակեցէք: Եւ Ցովհաննեսին զգեստն ուղարկ ստեւէ էր, մէջքն ալ կաշիէ գօտի կապած էր: Իսկ կերակուրը՝ մարախ ու վայրենի մեղմ էր: Ան ատեն բոլը Երաւաղեմացիք եւ բոլը Հրէաստանի մէջ ու Ցորդանանու կողմն եղողները՝ իրեն կու դային, Ցորդանան գետին մէջ իրմէ կը մղբտուեին եւ մեղքերնին կը խոստովանէին: Երբ որ անսաւ (Ցովհաննէս) որ Ասդուկեցիներէն ու Փարիսեցիներէն ալ շատ մարդ եկեր էր իրմէ մղբտուելու, դարձաւ անոնց ասանկ ըսաւ: Իժերու զաւկըներ, ով սորվեցուց ձեզի, որ դամի բարկութենէն փախչիք: ասկից ետքը ապաշխարութեան արժանի

պառուղ տուէք . ու չկարծէք չըսէք թէ մեր հայրն՝ Աբրահամի է . կ'ըսեմ ձեզի որ Աստուած աս քարերէս Աբրահամու որդիներ կրնայ հանել : Գիտէք որ տապարը՝ ծառերուն արմատին քով դրուած է , որ ծառն՝ որ աղէկ պառուղ չխտար , կը կտրուի ու կրակը կը ձգուի : Ես զձեղ կը մկրտեմ ջորվ՝ ապաշխարութեան համար : Բայց իմ ետեւէս եկողն ինծմէ շատ զօրաւոր է , անանկ որ ես անոր կօշիկները կրելու արժանի չեմ : Անիկա պիտի մկրտէ զձեղ Հոդեւով սրբով եւ հրով : Իր հեծանոց՝ ձեռքն է , եւ իր կալը պիտի մաքրէ . ու ցորենն իր շտեմարանները պիտի լցցընէ , յարդն ալ չմարելու կրակով պիտ' որ պյրէ : Ան ատեն Յիսուս ալ Գալիլէէն Յորդանան եկաւ Յովհաննեսին քով , որ անկէց մկրտուի : Իսկ Յովհաննէս թող չտուաւ ու ըսաւ . Ես պէտք է որ քեզմէ մկրտուիմ , եւ դուն ինծի կու գաս : Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ իրեն . Թող սուր չիմա , վասն զի ասանկ կը վայլէ մեղի , որ ամենայն արդարութիւնը կատարենք : Եւ ետքը թող տուաւ իրեն : Երբ որ Յիսուս մկրտուեցաւ , շուշ մը ջրէն գուրս ելաւ . եւ աչա երկինք վրայէն բացուեցաւ , ու (Յովհաննէս) տեսաւ որ Հոդին սուրբ աղաւնոյ կերպարանքով կ'իջնար ու (Յիսուսին) վրայ կու գար : Մէջ մ'ալ երկինքէն ձայն մ'եկաւ , որ կ'ըսէր . Աս է իմ սիրելի որդիս , որուն վրայ հաճեալ եմ : Ասկից ետքը Յիսուս Հոդիէն անապատ վարեցաւ՝ սատանայէն փորձութիւն քաշելու համար : Եւ քառասուն օր քառասուն գիշեր ծոմ պահէլէն ետքը՝ անօթեցաւ :

Յովհաննէս Մկրտիչ՝ Զաքարիա քահանային եւ Եղիսարեթին որդին էր , որոնք սուրբ Աստուածածնայ ազգականներն էին : Երկուքն ալ ծերացեր գացեր էին , եւ զաւակ չունէին , մանաւանդ որ Եղիսարեթ ամուլ ալ էր : Իրենց ծերութեան ատեն հրեշտակին աւետեօքն աս զաւակս ունեցան . բայց թէ յղութեան եւ թէ ծննդեան ատեն զանազան հրաշքներ եղան , ինչպէս որ կը պատմէ Պուկաս աւետարանիչ : (Գլ. Ա .) Աստուած ամենայն ինչ մասնաւոր նախարինամութեամբ կարգի զրած էր , որ աս տղան մեծ մարգարէ եւ Քրիստոսի կարապետ կամ յառաջընթաց ըլլայ , որպէս զի անոր ճամբայ բանոյ եւ ժողովորդը պատրաստէ : Երբ որ սուրբ Աստուածածին ալ հրեշտակին աւետեօքը զՔրիստոս Տէրն մեր յղացաւ , արդէն Եղիսարեթ վեց ամսուան յղի էր , ինչպէս որ հրեշտակը սուրբ Աստուածածնայ ըսաւ . (Պ. Ե . Ա . 36 .) ուստի եւ Յովհաննէս Քրիստոսին վեց ամիս յառաջ ծնաւ : Իսկ Քրիստոս Տէրն մեր ծնանելէն ետքը՝ երբ որ Հերովդէս մոգերէն անոր ծնունդն իմացաւ ու կ'ուզէր զանիկա սպաննել , ինչպէս երեկ

պատմեցինք, ինչպէս որ Աստուած մասնաւոր յայտնութեամբ հրամայեր էր սուրբ Յովսեփայ՝ որ սուրբ Աստուածածնայ եւ Յիսուսի հետ փախչի Եգիպտոս երթայ, ասանկ ալ կ'երեւայ թէ նշն պատճառաւ մասնաւոր յայտնութեամբ փախցընել տուաւ զՅովհաննէս Մկրտիչ անապատները. վասն զի Պուկաս աւետարանիչ սուրբ Յովհաննէս Մկրտչին ծնունդը պատմածին պէս՝ շուտ մը կը զրուցէ. “Եւ տղան կ'աճէր ու կը զօրանար Հոգւով. եւ անապատներուն մէջն էր մինչուկ ան օրն՝ որ Խրայելի երեւցաւ, : (Պ. Դ. Ա. 80:) Արդ ասանկ երեսուն տարի անապատի մէջ մնաց քարայրի մը մէջ, որ մինչեւ հիմա կեցած է, կը սեն, եւ մասնաւոր յարդութեամբ աստուածային պաշտամանց տեղի եղած է ու սեղան կայ մէջը կանգնուած :

Իսկ Քրիստոս Տէրն մեր ծնանելն ետքը՝ երբ որ սուրբ Աստուածածնայ քառասունքն ըստ օրինաց լընցաւ, մօրը հետ տաճարը գնաց, ինչպէս որ Փետրուարի Զին կը պատմենք : Ետքը Հերովդեսին բարկութեան պատճառաւը՝ որ Քեթղեհեմի տղաքը պիտի ջարդէր, (ինչպէս որ առջևի կերպիս կ'ուզեմ պատմէլ,) սուրբ Յովսեփայ եւ սուրբ Աստուածածնայ հետ Եգիպտոս փախաւ եւ քանի որ Հերովդէս կենդանի էր, հօն մնաց : Հերովդէս մեռնելն ետքը՝ սուրբ Հոգը Յովսէփի տեսլեան մէջ հրաման առնելով՝ Խրայելի երկիրն եկաւ. բայց երբ որ հօն հասաւ ու լեց որ Հերովդէսի որդին Եղիեղայոս իր հօրը տեղն անցներ՝ թագաւոր եղեր է, վախցաւ Հրէաստան երթալու. ուստի գարձեալ տեսլեան մէջ հրաման առնելով՝ Գալիկեայի կողմը գնաց ու Կազարէթ քաղաքը բնակեցաւ : Ամէն տարի զատկին օրերը Երուսաղէմ կ'երթար Յիսուս սուս սուրբ Հոգը Յովսեփայ ու սուրբ Աստուածածնայ հետ, զատկին տօնը կատարելու համար : Եւ աս պատճառաւ՝ երբ որ տասուերկու տարւան եղած ատեն Երուսաղէմ գնաց, ան դիպուածը պատահեցաւ, որ տաճարին մէջ նստեր վարդապետներուն հետ կը վիճէր, ինչպէս որ Փետրուարի Զին պիտի պատմենք : Եւ թէպէտ ամէն տարի զատկին Երուսաղէմ կ'երթար, բայց միշտ կը գաւանար Կաղաքէթ կու գար եւ հօն կը բնակէր, ու առանձնական կեանք մը կը վարէր :

Արդ՝ Յովհաննէս երեսուն տարի անապատին մէջ ճգնելէն ետեւ՝ Աստուած իրեն հրամայեց որ գուրս ելլէ եւ քարոզութիւն ընէ, ինչպէս կ'ըսէ Պուկաս : (Պ. Դ. Ա. 2:) Ուստի իր ճգնարանէն ելլելով՝ Յորդանանու կողմերը պարտեցաւ ու քարոզութիւն կ'ընէր, ինչպէս որ այսօրուան աւետարանը մեղի կը սորմեցընէ, եւ եկողները կը մկրտէր : Բայց իր ըրած մկրտութիւնը սկզբնական մէղքէ սրբելու խորհուրդը չէր, այլ միայն

ապաշխարողական խոնարհութեան ներգործութիւն մը , ինչպէս ինքն ալ կը զորոցեր : Աակայն աստուածային ազդեցութեամբ կ'ուզեր ասով ճամիայ պատրաստել Քրիստոսի մկրտութեան , որ էր ճշմարիտ մկրտութիւն՝ որ Հոգւով սրբով հրց պէս սկզբնական մեղքը պիտի մաքրեր :

Ճիսուս Քրիստոս Տէրն մեր ալ՝ որ ան ատեն երեսուն տարեկանի չափեղած էր , ինչպէս կ'ըսէ սուրբ Ղուկաս , (Գ. 23.) որովհետեւ եկած էր ժամանակը կատարելու ան գործքն՝ որուն համար իր յաւիտենական Հայրը զինքն աշխարհք խրկած էր , վերջացուց իր առանձնական կեանքը , եւ ուղեց ինք զինքը հրատարակել , որ ամէնքն իմանան թէ աշխարհքիս փրկութիւն տալու համար եկած է . եւ ամէն բանէ յառաջ իր իշխանութիւնն ու աստուածային փառքն ուղեց յայտնել : Աւստի Յովհաննէս Մկրտիչ քիչ մը ատեն քարոզութիւն ընելէն ետքը՝ Յիսուս Քրիստոս Տէրն մեր ալ իր երեսունումկերորդ հասակին մ. ջ Յունուարի նին Յորդանան գետն եկաւ , որ հօնտեղը Յովհաննէս Մկրտչէն մկրտուի : Յովհաննէս՝ որ մօրն արգանդն եղած ատեն զբրիստոս ճանչցաւ եւ յորովայնէ յօրովայն երկրպագութիւնն ըրաւ , երբ որ տեսաւ թէ երկնի եւ երկրի արարիչն՝ որ աշխարհքս փրկելու եւ զմարդիկ սրբելու համար մարդ եղած էր , եկեր խոնարհութեամբ իրմէ մկրտութիւն կը խնդրէ , զարհուրելով դարձաւ ըսաւ . Տէր , ես պէտք է որ քեզմէ մկրտուիմ ու քեզմէ մաքրուիմ . եւ դուն ինձի կու գաս : Յիսուս պատասխան տուաւ թէ թող տուր հիմա , վասն զի ասանկ կը վայելէ մեզի որ ամէն արդարութիւն կատարենք , այս նիքն՝ ամենուն կատարեալ խոնարհութեան օրինակ տանք : Երդ՝ Յիսուս Քրիստոս Տէրն մեր ուղելով իսկզբան անդ մէկէն յայտնապէս ցուցընել թէ քրիստոնէական հաւատքին դուռը մկրտութիւնն է , ուղեց իր քրիստոսական հաւատքին քարոզութեան դուռն ալ մկրտութեամբ բանալ , որպէս զի իր մկրտութեամբը՝ մկրտութեան նիւթը կամ ջուրը սրբէ : Աւստի մտաւ ջրին մէջ մկրտուեցաւ :

Մկրտուելէն ետքը ջրէն դուրս ելածին պէս՝ երկինք բացուեցաւ , եւ իր փառքն՝ որ ունէր համագյ ընդ Զօր եւ սուրբ Հոգւոյն՝ բոլը ժողովրդեան յայտնի եղաւ . վասն զի Հոգին սուրբ աղաւնակերոյ երեւմամբ վրան իջաւ , եւ Հայր յաւիտենական ալ երկնաւոր ձայնով վկայեց թէ Քրիստոս՝ իր սիրելի յաւիտենական որդին է : Հոն եղողներուն ամէնն ալ տեսան եղած մեծ հրաշքը : Խակ ուրիշները՝ որ հոն չէին , ետքէն գալով՝ Յովհաննէս Մկրտչին կը հարցընէին , եւ Յովհաննէս ալ կը վկայէր ու կ'ըսէր թէ Առաջուընէ Աստուած ինձի իմա-

ցուցեր էր թէ երբ որ կը տեսնես որ մլրտած ատենդ՝ սուրբ Հոգին մէկուն վրայ կ'իջնայ, գիտցիր որ ան է Քրիստոս՝ որ աշխարհքիս մեղքը պիտի բառնայ։ (Յուլ. Ա. 33:)

Վրդ աչա աս է երկրորդ մեծ խորհուրդն՝ որուն յիշատակը կը կատարենք աստուածայցայնութեան տօնին։ Բայց Հոգեւոր պտուղն ու օգուտը ձեռք ձգելու համար՝ պիտի զիտնանկը որ Քրիստոս Տէրն մեր մլրտութելովն՝ երկու բան ուզեց կատարել։ Մէջ մը՝ մլրտութեան սուրբ խորհուրդն ուզեց հաստատել, որ իրմէ ետքը՝ իր սուրբ հաւատքն ընդունողներն՝ անով Ադամայ սկզբնական մեղքէն ու սատանայի գերութենէն աղատին, եւ Աստուծմէ հեղմամբ ընդունին երեք մեծամեծ առաքինութեանց ունակութիւնները, որոնք են՝ հաւատք, յշոյ ու սէր։ Եւ երկրորդ մարդուս բնութեան տկարութիւնը ճանչնալը՝ որ զանազան կրիւք զգածեալ է ու ներգործական կամ անձնական մեղաց մէջ կ'իջնայ, իր օրինակաւն՝ ապաշխարութեան սուրբ խորհուրդն ուզեց մեղաւորներուն ցուցընել, որպէս զի ապաշխարութեան ճամբով նորէն ստանան մլրտութեան ատեն ստացած ու մեղքով կորսընցուցած շնորհքնին, եւ նորէն Աստուծոյ շնորհաց վիճակին մէջ մտնեն ու հաստատուին։

Ուստի մենք ալ որ առաջուց բարկութեան որդի եւ ստանայի գերի էմոք, եւ ետքը Աստուծոյ ողորմութեամբն այնչափ բիւրաւոր մարդիկներէն զատուեցանք, ու աս սուրբ հաւատքին մէջ հրաւիրուեցանք, եւ սուրբ մլրտութեան ձեռքով Յիսուսի Քրիստոսի արդեամբը՝ Աստուծոյ որդի եւ արքայութեան ժառանգ եղանք, որովհետեւ անմիւ անհամար անդամ զանազան մահացու մեղքը Աստուծմէ երես դարձուցինք եւ իր շնորհքն ու Յիսուսի արիւնն ոտքի տակ առինք արհամարհեցինք, ապաշխարութենէն զատ ուրիշ ճանապարհ չունինք նորէն Աստուծոյ շնորհաց մէջ մտնելու եւ Աստուծոյ հաճոյ ըլլալու, որպէս զի Յիսուսի արքայութեան ժառանգորդ ըլլանք։ Ապա ուրեմն մատուրնիս բերենք թէ ինչ խոստացանք Աստուծոյ՝ երբ որ մլրտուցանք։ Խօսքերնուս վրայ մինչեւ հիմա չկենալուս համար՝ սրտանց զղջալով եւ պատշաճաւոր ապաշխարութիւն ընելով՝ հաստատ առաջադրութիւն դնենք եւ սկսինք ասկից ետքը՝ տուած խօսքերնիս կատարել։ Հրաժարինք ստանայէն ու անոր գործքերէն եւ ամէն խարէութիւններէն ու մեղքերէն, հրաժարինք աշխարհքէն ու անոր փառքէն եւ ունայնութենէն։ Հրաժարինք մարտնէն եւ անոր ցանկութիւններէն ու խարերայ հեշտութիւններէն։ Իրաք ճանչնանք թէ ասոնք մեր թշնամիներն են եւ զմեղ յաւիտենական դատապարտութեան անդունզը կը ձգեն։ Ուստի շուտով ալ անոնցմէ

փախչինք, եւ Աստուծոյ պատուիրաններն եռանդեամբ պահելով՝ միշտ Աստուծոյ շնորհքին զիմենք, որպէս զի ինք զմեղ իր շքին տակ պահէ, որ թշնամիններէն աներկիւղ պահպանուինք, մինչեւ որ աս ողորմելի կեանքերնիս վերջանայ, եւ երթանք յաւիտենական կեանքը հանգչինք:

Այսօր մեռելոց օր է: Այնչափ քրիստոնեից մէջ, որ մկրտուած ատենինին ու ետքը ապաշխարութեամբ Աստուծու առած շնորհքինին աղեկ գործածեր են ու փրկութեան արժանի եղեր են, շատերն իրենց մեղքերուն ժամանակաւոր պատիժներուն քաւութեան համար՝ Աստուծոյ արդարութեան կրակովը քաւարանի տանջանքներուն մէջ կը տանջին: Մեզմե ջուր կ'ուզեն, որ իրենց կրակը մարի եւ շուտով Աստուծոյ երեսաց տեսութեան համին: Աս ջուրը մեր աղօթքներուն, ողորմութիւններուն ու բարի գործքերուն օգնութիւնն է: Ետ չմնանք ու զիրենք չզրկենք: Որչափ որ շուտով Աստուծոյ սուրբ տեսութեան կը հասնին, այնչափ շուտով ալ իրենց բարեխօսութեամբ իրենց օգնութիւնը մեզի կը հասցընեն, որ մենք ալ կարող ըլլանք մկրտուած ատենինիս առած շնորհքինս՝ ապաշխարութեամբ նորէն ստանալ ու արդիւնք շահիլ:

Կ Ի Ր Ե Կ Ւ

ԱՍՏՈՒԾԱՑԱՑՏՆՈՒԹԵԱՆ ՈՒԹՕՐԷՒՑ ՄԷԶ

ԱՅՍՈՐՈՒԱՆ կիրակին օրը շարժական ըլլալով եւ ամէն տարի՝ ութօրէքին մի եւ նոյն օրը չանդիպելով՝ չեմ կինար յատուկ զիրք կամ աւետարան մը գնել: Ուստի Քրիստոսի Տեառն մերց ծննդեան վերաբերեալ պատմութիւնները կատարելու համար, պատշաճ տեսայ բեթղեհեմի անմեղ ու սուրբ մանկանց պատմութիւնը գնել, որովհետեւ Քրիստոսի ծննդեան համար արիւն թափելով ու նահատակուելով՝ իրենց վկայութիւնն ալ այս օրերս յիշելինիս կը յարմարի:

Վրդ՝ սուրբ Ամառթէոս աւետարանիւ երանելի մոգերուն պատմութիւնը զնելէն ետքը, ասանկ կը պատմէ: (Գ. Բ. 13—18:)

“Երբ որ մոգերը բեթղեհեմէն ելան գացին, ահա հրեշտակ Տեառն տեսլեան մէջ Յովսեփայ երեւցաւ ու ըստա, Ելիք, մանուկն ու իր մայրն առ, Եգիպտաս փախիր, եւ հանմացիր մինչեւ ես քեզի ըսեմ. վասն զի Հերովդէս մանուկը

սպաննելու ետեւէ է։ Յովսէփի ալ ելաւ գիշերով՝ տղան ու մայրն առաւ Եղիպտոս գնաց, եւ հոն մնաց՝ մինչեւ որ Հերովդէս մեռաւ։ Որպէս զի Տեառն Խօսքը կատարուի, որ (Ավսէէ) մարդարէին բերնովը կ'ըսէ թէ Իմ որդիս Եղիպտոսէն պիտի կանչեմ։ Ան ատեն Հերովդէս տեսնելով որ մողերէն խաբուեցաւ, շատ բարկացաւ, եւ մողերէն իմացած ժամանակին նայելով՝ մարդ Խրկեց, որչափ որ Բեթղեհեմի մէջ ու անոր սահմանները երկու տարւան ու երկու տարւընէ վար տղայ կար, ամէնն ալ ջարդեց։ Ան ատեն Երեմիա մարդարէին բերնովն ըստուածը կատարուեցաւ, որ կ'ըսէ։ Հռամայ մէջ ողբի ձայն լսուեցաւ, մէծ գոռում գոռում, լաց ու վայնասուն։ Հռաքէլ իր որդիներուն վրայ կու լար ու չէր ուղեր միսիթարուիլ, վասն զի չէին մնացեր։

Վրդէն վերը աստուածայստնութեան առաջին օրը պատմեցինք թէ Հերովդէս մոգերուն ազըսպրած էր որ Երթան զՔրիստոս գտնեն, եւ ետքը գտն իրեն իմացընեն, որ ինքն ալ Երթայ Երկրպագութիւն ընէ։ Բայց Հերովդեսին լեզուն՝ արդար ու սիրար շար էր. վասն զի գիտէր որ Հրեայք Մեսիային կը սպասէին ու կը զրուցէին թէ Երբ որ Մեսիան կու գայ՝ իրենց վրայ ան պիտի թագաւորէ։ Աւստի մոտածելով որ չըլլայ թէ ան թագաւորելով՝ ինք իր թագաւորութիւնը կորսընցընէ, միոքը զրաւ մեոցընել. բայց իր միոքը մէկու մը չէր կրնար յայտնել, վասն զի Հրեաներէն կը վախնար որ զինքը կը սպաննեն։ Անոր Համար ասանկ խաբէութեամբ կ'ուղէր մողերէն իմանալ ու իր վախճանին հասնիլ, եւ անհամբերութեամբ անոնց դարձին կը սպասէր։ Կոյն միջոցին սուրբ Աստուածածնայ քառասունքը լմբննալով՝ իր Աստուածորդւոյն հետ Երուսաղեմայ տաճարը գնաց, որ Մալսեսի օրէնքը տեղն Երթայ, թէ՝ պէտ ինք կարօտ չէր, ինչպէս որ տեղն ի տեղը պիտի պատմէմ Փետրուարի 2ին։ Եւ սակայն Աստուած անանկ ըրաւ որ աս բանս Հերովդեսին ականչը չեկաւ չիմացաւ։

Հերովդէս շատ օր սպասեց մողերուն դառնալուն. բայց շատ ժամանակ անցնելով եւ անոնք չդառնալով՝ հասկըցաւ որ զինքը խաբեցին. անոր Համար շատ բարկացաւ ու ճար մը կը մնառէր որ զՔրիստոս գտնէ ու մեոցընէ։ Աստուած ալ աս բանս հրեշտակի ձեռքով սուրբ Յովսերիայ յայտնեց եւ հրամայեց որ Յիսուսի ու սուրբ Աստուածածնայ հետ փախչի Եղիպտոս երթայ։ Սուրբ Հայր Յովսէփի Հրամանը կատարեց եւ գիշերով ելաւ գնաց։ Հերովդէս շուտով կ'ուղէր բան մը հոգալ. բայց մէջ մը կայսրմէն կը վախնար, որ չըլլայ թէ ինքնազութեամբ գործելով՝ զինքը սրդողընէ. մէջ մ'ալ Հրեաներէն,

որ ըըլայ թէ ապտամբութիւն հանեն Մեսիային պատճառաւ : Պատահեցաւ որ ան ատենները հարկ եղաւ իրեն Հռոմ Երթալ կայսեր հետ տեսնուելու համար : Աս պատահմունքով իր մաքինը կարգի դրաւ : Կայսեր հասկրցուց թէ ինչպէս Հրեայք հազարներով տարիներէ վեր Մեսիային կը սպասեն , որ դայ իրենց վրայ թագաւորէ . արդ , ըսաւ , հիմնէ որ աս ձայնս ելաւ թէ Մեսիան ծներէ , ի հարկէ բոլոր Հրեաները կը պատրաստուին ոտք ելլելու՝ որ իրենց թագաւորութիւնը կանգնեն : Աս բանս պէտք ես մտածել , որ ըըլայ թէ Հրեաստանը ձեռքէ կորսընցընես ու կայսրութեանդ անհաշտ թշնամի մը ստանաս՝ որ ատենօք շատ մեծ վեասներ կրնայ տալ : Այնչափ ըրաւ որ կայսրն ալ համոզուեցաւ եւ Հերովդեսին հրաման տուաւ ուղածն ընելու : Այսպէս երբ որ Հրեաստան դարձաւ , գրեթէ տարի ու կէս անցեր էր մոգերուն գալէն ետքը : Ինք տարի ու կեսով ալ չչատացաւ , հապա ապահովութեան համար յանկարծակի զօրք խրկեց Բեթղեհէմ քաղաքը , եւ որչափ որ քաղքին մէջ ու դրսերը չորս դիմ մանչ տղաք կայսին՝ երկու տարւընէ սկսեալ՝ մինչեւ մօրը կամին եղողը՝ ամէնքն ալ ջարդեց մեռցուց . որպէս զի անոնց մէջ Յիսուս ալ մեռնի :

Վ՛շ կրնայ պատմել ան կոծը , ան ողը , ան գոռում գոչումը , որ նոյն օրը Բեթղեհէմ եղաւ , երբ որ անողորմ ու անգութ զինուորք այնչափ անմեղ մանկունքն իրենց մօրը գրկէն յանկարծակի յափշտակեցին : Ինչպէս որ նունենոյն ծաղիկը՝ կարկուտը կ'իջնայ կը զարնէ , անանկ ալ անգութ դաշիճներն ան խեղճերուն մատաղ մարմինը կը ջարդէին , եւ իրենց արիւնը՝ նոյն անզգամ զինուորներուն սրովը թափուելով՝ մօրերնուն կամին հետ կը խառնուերը : Սակայն ան կոծն , ան ողը մարմնաւոր էր , վասն զի մարմնաւոր աշբով միայն նայելով՝ կու լային . ապա թէ ոչ՝ եթէ իրենց հոգւոյն աշքը բաց ըլլար , փոխանակ լացի՝ պէտք էր որ չափէ գուրս ցնծում ու խնդութիւն ընէին , ինչպէս որ երկինքն ալ հրեշտակները կ'ընէին : Վասն զի ասոնք եղան Քրիստոսի ծննդեան առաջին վկաները , որ Քրիստոսի համար , մանաւանդ թէ Քրիստոսի տեղ , իրենց արիւնը թափեցին , եւ ամէն մարտիրոսներէն յառաջ մարտիրոս եղան ու Քրիստոսի ծննդեան քաղաքն իրենց արեամբը լուացին , որպէս զի ամենուն յայտնի ըլլայ որ Քրիստոսի թագաւորութիւնը՝ Քրիստոնէից արեամբն ու մահուամբը պիտի պայծառանայ , եւ Քրիստոսի համար արիւն թափելն ու մեռնիլը՝ Քրիստոնէից փառք ու պարծանք պիտի ըլլայ , եւ աս բանիս բաղձանքը գեռ տղայ եղած ատենէն իրբ թէ իրենց մօրը կամին հետ ընդունելով՝ իրենց սրտին մէջ պիտի հրա-

հրեն, եւ երբ որ Աստուծոյ կամքն ուղղէ ու դիմուածը պատահի՝ ուրախութեամբ մեռնելու վազեն երթան։ Աս պատճառաւաւ ալ սուրբ Եկեղեցին՝ չէ թէ նոյն անմեղ մանկանց ծնողացը պէս ողը ու սուգ կը կատարէ, թէ աս անմեղ մանկանց յիշատակին օրը եւ թէ ուրիշ մարտիրոսաց օրերը, հաստացնելու մարտիրոսաց օրը եւ թէ ուրիշ մարտիրոսաց օրերը, հաստացնելու մարտիրոսաց օրը Եաղթանակաւ ու փառաք տօնելոնին կը կատարէ։

Ասկից կը հասկընանք մենք ալ թէ որչափ արեամբ ու հալածանքով գներ է սուրբ Եկեղեցին աս քրիստոնէական սուրբ հաւատքս՝ նախանձոտ սատանային պատճառաւաւ։ ասկից կ'իմանսանք թէ ինչպէս պատրաստ պիտօր ըլլանք արիւննիս թափելու՝ աս սուրբ հաւատքիս համար, եւ թէ որչափ սիրով ու յօժարութեամբ աս սուրբ հաւատքիս համար հալածանք ու նեղութիւն պիտի քաշենք, որովհետեւ միշտ հալածանքով ու արեամբ պայծառացեր է սուրբ Եկեղեցին։ անանք որ առակ է սուրբ վարդապետաց մէջ ըսել՝ թէ Մարտիրոսաց արիւնը քրիստոնէութեան սերմն է, որով կ'աճի ու կը տարածուի։ Աւստի ամէն մարմնաւոր նեղութիւններն ու տառապանքը եւ նախատինքը պիտի յանձն առնենք, միայն թէ աս սուրբ հաւատքը չկորսընցընենք։ Մեր օրերը աշխարհքիս ամէն կողմը քրիստոնէութիւն ու քրիստոնեայ թագաւորներ ըլլալով՝ հանգիստ կը վայելենք եւ աս հանգստութենէն՝ կրնամը ըսել թէ մէ՞ սուրբ հաւատքին արժէքը չենք ճանչնար։ ԱՇ, երանի թէ կենդանի ըլլային ան առաջին դարուց մարտիրոսները՝ որոնց սոկրատնքը մենք հիմա պատուով կը համբուրենք ու կը յարդենք, եւ մեղի պատուենին թէ աս սուրբ հաւատքիս համար ինչեր քաշեցին երեքհարիւր տարի կատապաշտ կայսերաց ու թագաւորաց ձեռքէն։

Ասոնք յիշելով՝ պօղոս առաքեալ զմեզ ալ կը յորդորէ (Եբայ. Ժ. 32—36.) ասանկ ըսելով. «Երդ՝ առաջն ատենաները մասուլնիդ բերէք, երբ որ լուսաւորուեցաք, ու շատ տառապանաց եւ չարչարանաց համբերեցիք, երբեմն նախատինքով ու նեղութիւններով դուք խայտառակ եղաք, երբեմն ալ ուրիշներուն հետ՝ որ ան բանները կրեցին՝ դուք ալ մասն ու բաժին ունեցաք։ Վասն զի կապուածներուն հետ՝ դուք ալ չարչարանք քաշեցիք, ու երբ որ ձեր ինչքը յափշտակեցին՝ սիրով եւ ուրախութեամբ տուիք, վասն զի գիտէիք որ աւելի աղէկ ինչք ունիք երկինքը, որ հոն կը կենան կը մնան։ Երդ՝ աս համարձակութիւնս (այս յշսս) որ ունիք, չըլլայ թէ կորսընցընէք, վասն զի վարձքն ու հատուցումը շատ մեծ է։ Չեզի համբերութիւն պէտք է, որ Աստուծոյ կամքը կատարէք ու հասնիք աւետեաց ։»

ԱՍՏՈՒՄԱՅԱՅՏՆՈՒԹԵՆԻՆ Ե ՏՔԸ

ԵՐԿՈՌ ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին մէջ : Առաջինը հին կտակարանէն՝ Եսայեայ մարդարէութենէն : (Գլ. ԴՊ. 1—13 :)

“Ուրախացիր, ով ամուլ, որ չէիր ծնաներ, գոչէ ու պոռա, դուն՝ որ ծննդեան ցաւ չէիր ունենար, վասն զի անորդի պյուղդ որդիքն աւելի շատ են՝ քան թէ էրիկ ունեցողինը : Վասն զի Տէր ըսաւ, Արաններուդ ու բակերուդ տեղը մէծ ցուր լայնցուր, կանգնէ ու մի խնայեր, չուաններդ երկրնցուր, ցցերդ հաստատէ : Աջ կողմէտ ալ՝ ձախ կողմէտ ալ թռիր գնա . Եւ քու զաւակիդ ժառանգութիւնը՝ հեթանոսներն ըլլան, ու աւրուած քաղաքները շինես : Զքեզ ամրէցրնելնուն համար՝ մի վախնար, զքեզ նախատելնուն համար՝ մ’ ամրէնար. վասն զի շատոնցուընէ քաշած ամօթդ կը մոռնաս, եւ քու սյրիութեանդ նախատինքը մէջ մ’ ալ միտքդ չիդար : Վասն զի քեզի ադ քանն ընողը՝ Տէրն է . Տէր զօրութեանց է իր անունը . Եւ նոյն Խարայելի Աստուածը՝ որ զքեզ փրկեց, բոլը աշխարհքիս Աստուածը պիտ’ որ ըսուի : Զէ թէ երեսէ ձգած ու տարակուսած կնկան մը պէս եւ չէ թէ մանկութենէն ատելի եղած կնկան մը պէս կանչեց զքեզ Աստուած : Հապա ասանկ ըսաւ Աստուած . Ատեն մը զքեզ թող տուի . բայց շատ մէծ ողը մութեամբ քեզի կ’ողըրմիմ : Քիչ մը բարկանալուս համար՝ երեսս քեզմէ դարձուցի . բայց իմ յաւիտենական ողըրմութեամբս քեզի կ’ողըրմիմ : Զքեզ փրկող Տէրն ասանկ ըսաւ : Եւ նոյն ատենը ջըհեղեղէն վեր աս բանս եղաւ . եւ ինչպէս որ իրեն նոյն ատեն երգում ըրի որ աշխարհքին չքարկանամ, ասանկ ալ քեզի չքարկանալու երգում ըրի : Ո՛չ լեռները կը շարժեմ բարկութեամբ, եւ ո՛չ ըլուրները կը փոխեմ . ո՛չ իմ ողըրմութիւնս քեզմէ կը պակսի, եւ ո՛չ քու հետդ ըրած խաղաղութեան ուխտս կ’անցնի : Ըսաւ Տէր : Ալ տառապեալ ու խախտեալ, չետդ հաշտուեցայ մինչեւ որ միսիթարուիս : Ահա քու քարերդ կարկեհան պատրաստեր եմ, ու հիմունքդ շափիդայ : Աշտարակներդ յասպիս քարէ կը կանգնեմ ու դռներդ՝ ակնվանիէ կը շննեմ . չորս դիդ ալ բոլոր պատուական քարերէ պատ կը քաշեմ : Եւ բոլը զաւկըներդ անանկ կ’ընեմ, որ Աստուածմէ կրթեալ կ’ըլլան, եւ տղաքդ շատ մէծ խաղաղութեան մէջ կ’ըլլան : ”

Որովհետեւ Աստուած հին օրինաց ատեն իր եկեղեցին՝ իր ընարեալ ժողովրդեան կամ Հրէից մէջ հաստատեր էր, անոր համար ամէն հոգեւոր հարանութեան ու տիկնութեան փառքն ու ծննդականութեան պատիւր՝ Հրէական ժողովրդանոցին տրուած էր. իսկ հեթանոսաց եկեղեցին՝ անծին անզաւակ, երեսէ ձգած մնացած էր: Աստուած՝ որ Հրէից եկեղեցին մինչեւ Քրիստոսի գալուստն ուղեց պատուել, Քրիստոսէն ետքը աս պատիւն ու փառքը ուղեց Հրէաներէն վերցրնել եւ հեթանոսաց եկեղեցւոյն տալ: Աս է մարգարէին ըրած բոլոր մարգարէութիւնը, որ յայտնապէս կը զրուցէ թէ Քրիստոսի ժառանգութիւնը հեթանոսները պիտի ըլլան. եւ կը ցուցընէ թէ ինչպէս մինչեւ աշխարհ՝ քիս վերջը պիտի տեւէ Քրիստոսի սուրբ Եկեղեցին, եւ թէ ինչ փառք ու ինչ մեծութիւն պիտի ունենայ: Եւ աս ընթերցուածը խորհրդով զրուած է աս օրս. որպէս զի Քրիստոսի Տեառն մերոյ աստուածային հեղինակութիւնը յայտնուելէն ետքը, իր ընարեալ եւ սիրելի հարան սուրբ Եկեղեցւոյ որպիսութիւնն ալ յայտնուի:

Երկրորդ ընթերցուածը նոր կտակարանէն՝ Պողոսի առաքելցյն առ Տիմոթէոս դրած առաջին թղթէն է: (Գ. Ա. 1—11:)

“Պողոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի. ինչպէս որ Հրամայեց Աստուած փրկիչ մեր ու Յիսուս Քրիստոս յոյս մեր. Տիմոթէոսի սիրելի որդւոյ ի հաւատս, չորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Հօր Աստուածէ եւ Յիսուսէ Քրիստոսէ մեր Տեառնէն: Երբ որ Մակեդոնիա կ'երթայի, անոր համար քեզի աղաւեցի՝ որ Եփեսոս մնաս, որպէս զի ոմանց պատուիրես՝ որ ուրիշ կերպ բաներ չարթեցընեն, եւ առասպելաց ու տոհմանուոց չնային, որոնք վերջ չունին: Ասանկ բաները չէ թէ հաւատով Աստուածոյ ըրած մարդասիրութիւնը, հապա կոփի կը հանեն: Վասն զի պատուիրանին զլուիր սէրն է, սուրբ սրտի, աղէկ խղճմանքով, ու անկեղծաւոր հաւատով: Ամանք ասոնցմէ դուրս ելան, եւ պարապ խօսքերու դարձան: Կ'ուզեն օրէնքի վարդապետ ըլլալ, եւ իրենք ոչ ըսածնին դիտեն, եւ ոչ թէ ինչ բռներ կայներ են: Գիտենք որ օրէնքն աղէկ է, թէ որ մէկն օրէնքին ապսարրածին պէս օրէնքը պահէ: Բայց աս գիտնալու է որ օրէնքն արդարներուն համար զրուած չէ, հապա անօրէններուն ու անհնազանդներուն, ամրարիշաներուն ու մշղաւորներուն, սուրբ չեղողներուն ու պղծերուն, հայրու մայր անարգողներուն, մարդասպաններուն, պոռնիկներուն, արուագէտներուն, մարդագողերուն, սուտղըուցներուն ու սուտերդում ընողներուն համար գրուած է. եւ թէ որ ուրիշ բան

մալ կայ՝ որ ողջամիտ վարդապետութեան դէմ է, ան վարդապետութեան դէմ կ'ըսեմ, որ երանելըն Աստուծոյ փառաւոր աւետարանին պէս է, օրուն ես ալ հաւատարիմ եղայ::

Խայեայ մարդարէութեան մէջ՝ Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյ փառքը տեսանք: Հիմա Պօղոս առաքեալ իր Տիմոթէոս աշակերտին եւ անով ուրիշ եկեղեցականաց կը սորվեցընէ թէ աս սուրբ Եկեղեցւոյ հաւատքին ինչպէս վերակացու պիտի ըլլան, որ հաւատոյ վարդապետութիւնը միշտ պարզ, անկեղծ եւ հաստատուն կերպով յառաջ երթայ, ինչպէս որ փրկիչն մեր Յիսուս Քրիստոս աւանդեր է, չէ թէ մարդկային խելքով կամ հեղինակութեամբ, չէ թէ աւելորդապաշտութիւններով ու առասպելներով, չէ թէ խնդիրներ հանելով եւ նոր հանձարներ հնարելով. հասկա խոնարհութեամբ, սուրբ սրտիւ, միամտութեամբ, սիրով ու անկեղծութեամբ, միտքն՝ Աստուծոյ հաւատքին գերի ընելով, եւ զրած օրէնքները պահելով: Ուրիշ ըսածները յայտնի են:

Խակ աւետարանն աս է: (Յ.Հ. Գ.Լ. Բ. 1—11:)

Ա ասն փառաց Տեղան մերոյ Յիսուսի Քրիստոսի: “Երրորդ օրը Հարսնիք կար Գալիլեացւոց կանա քաղաքը. Յիսուսին մայրն ալ հօն էր: ԶՅիսուս ու աշակերտներն ալ Հարսնիք կանչեցին: Երբ որ գինին պակսեցաւ, գարձաւ Յիսուսին մայրն իրեն ըսաւ. Գինի չունին: Յիսուս ալ մօրը զրուցեց. Ի՞նչ կ'ուզես ինծմէ, կին դու. զեռ ժամանակս չէ հասած: Ետքր գարձաւ մայրը սպասաւորներուն ըսաւ. Ի՞նչ որ կ'ըսէ ձեզի՞ ըրէք: Հոնտեղը վեց հատ կճէ թակոյկ կար, որ Հրէից սրբութեան կարգին պէս դրուած էին եւ ամէն մէկն երկ'երկու կամ երեք երեք մար կ'առնէր: Յիսուս անոնց ըսաւ. Թակոյկները զրով լեցուցէք: Անոնք ալ ամէնը մինչեւ բերան լեցուցին: Ետքը Յիսուս ըսաւ. Հիմակ առէք ու տաճարապետին տարեք: Երբ որ տաճարապետը գինին եղած ջուրը խմեց ու չէր գիտեր թէ ուսկից է, բայց ջուրը լեցընող սպասաւորները գիտէին. գարձաւ տաճարապետը փեսային հետ խօսեցաւ ու ըսաւ. Ամէն մարդ առաջ անուշ գինին կը գնէ ու երբ որ կը գինովնան, ան ատեն անշահը կը քշէ. իսկ դուն անուշ գինին մինչեւ հիմա պահեցիր: Այս եղաւ սկիզբը, որ Յիսուս սկսաւ հրաշք գործել ի կանա Գալիլեացւոց ու իր փառքը յայտնեց. եւ իր աշակերտներն ալ իրեն հաւատացին:,,

Աս հրաշքս Յիսուսի առաջին ըրած հրաշքն ըլլալով՝ իր աստուածային փառացը մասնաւոր յայտնութիւն մ'եղաւ. եւ իրաւցընէ չէ թէ միայն առաջին հրաշքն էր, հասկա նաեւ շատ մեծ, վասն զի արարչագործութեան կարգը կը մանէ՝ ստեղ-

ծուածոց բնութիւնն աւրելն ու նոր բնութիւն տալը . եւ աս բանս ստեղծական էակ մը շիկրնար ընել, պյլ կը պահանջուի անստեղծ եւ աստուածային ամենակարող էակ՝ որ բնութեան վրայ ունեցած իշխանութեամբն ըսէ եւ ընէ: Արդ՝ Քրիստոս Տէրն մեր ալ ջրին բնութիւնն աւրելով եւ գինւոյ բնութիւն շինելով՝ յայտնեց իր փառքը, ինչպէս կ'ըսէ Յովաննէս աւետարանիւ, այս ինքն՝ յայտնեց իր աստուածային անստեղծ եւ ամենակարող բնութիւնն ու իշխանութիւնը, որ բովանդակ բնութեան արարիչ եւ տէր ըլլալով՝ բացարձակ կը հրամայէ, եւ հրամայածն անմիջապէս կը կատարուի: Աս է աստուածայայտնութեան տօնին երրորդ խորհուրդը . բայց աւետարանն այս օրս կարդացուելով՝ աստուածայայտնութեան տօնին առաջին ու երկրորդ օրը չմեկնեցի:

Բայց ասով պէտք չէ իմանալ թէ մինակ աս հրաշքս՝ Յիսուսի աստուածութիւնը յայտնեց, իսկ ուրիշ հրաշքները շրայտնեցին: Երբ որ կ'ըսենք՝ առաջին հրաշագործութիւն՝ որով Յիսուս իր փառքն ու աստուածութիւնը յայտնեց, կ'իմացուի թէ ինչպէս առաջինը, անանկ ալ ետեւինները Յիսուսին փառքն ու աստուածութիւնը յայտնեցին. վասն զի իրացընէ ամենն ալ աստուածային իշխանութեամբ եղած են. խուլերուն լսելը, համիններուն խօսիլը, անդամալուծներուն շարժիլը, կազերուն շիտակ քալելը, կուրերուն տեսնելը, տեսակ տեսակ հիւանդներուն բժշկուիլը, դիւահարներուն ազատիլը, եւ ամէն բանեն վեր՝ մեռելոց յարութիւն առնելը՝ միայն աստուածային իշխանութեամբ կ'ըլլան: Ուստի Յիսուսի առաջին հրաշագործութեան յիշատակն ընելով՝ բովանդակ հրաշագործութեանց յիշատակն ալ մտութնիս պիտի բերենք. ինչպէս որ աստուածայայտնութեան վեցերորդ օրը՝ Պաղարու յարութեան աւետարանը կարդալով՝ ան մասնաւոր աստուածային հրաշագործութիւնն ալ կը յիշենք, որ Յիսուս աստուածային ձայնիւ հրամայեց, եւ չորս օրուան մեռած ու թաղուած Պաղարոսն անմիջապէս յարութիւն առաւ, ելաւ կայնեցաւ:

Ուուրբ Յովհաննէս աւետարանիւ կ'ըսէ թէ Յիսուս աս հրաշքս երրրդ օրն ըրաւ: Աս երրրդ օրուան ինչ ըլլալը հասկընալու համար՝ պէտք է գիտնալ որ Յիսուս Քրիստոս Տէրն մեր մկրտուելէն ետքը՝ պիտի սկսէր իր քարոզութիւնը: Բայց առանց աղօմքի չուզեց սկսիլ. ուստի մկրտուածին պէս՝ ելաւ անապատ գնաց, եւ հոնտելով քառասուն օր ու քառասուն գիշեր մէկէն ծոմ բռնեց եւ աղօմք ըրաւ: Քառասուն օրէն ետեւ անօմեցաւ ու սատանան եկաւ փորձելու. ինչպէս որ կը պատմեն աւետարանիշները: (Մատթ. Դ. 3: Մարտ. Ա. 13:

Պ-Հ-։ Դ. 2։) Սատանան յաղթուելէն ու քաշուելէն ետքը՝ Յիսուս լսեց որ Յօվհաննէս Մկրտիչ մատնուեր ու Հերովդեսին ձեռքն ինկեր էր. ուստի ելաւ Գալիլեա եկաւ, եւ հոն սկսաւ քարոզութիւն ընել: Առաջին օրը՝ Ախմոն Պետրոս եւ անոր եղբայրն Անդրեաս, անկէց ետքը Յակոբոս եւ Յօվհաննէս երկու եղբարքն՝ որ Զերեգեայ որդիին էին, Յիսուսի աշակերտ եղան: (Մ-Հ-։ Ա. 16. 19: Յ-Հ-։ Ա. 37։) Երկրորդ օրը Փիլիպպոս աշակերտ եղաւ, եւ Նաթանայէլ հաւատաց: (Յ-Հ-։ Ա. 43. 49։) Խոկ Երրորդ օրը Կանայի հարսնիքն եղաւ, որուն մէջ Յիսուս աս առաջին մեծ հրաշքը կատարեց:

Վահաշագործութեան միջնորդ ու բարեխօս եղաւ սուրբ Աստուածածին: Առորբ Կյուսը տեսնելով որ գինին հատեր է, ու տանտէրն ամօթով մնալուն՝ շփոթեր է, կերպով մը Յիսուսին հասկըցուց թէ գինի չունին: Խմացաւ Յիսուս իր սիրելի Մօրը բաղձանքը. բայց ուզեց մեզի սորվեցընել թէ առաջին փնտոելու բաներնիս՝ մարմնաւոր բաները չեն, հապա Աստուծոյ կամքը: Աւստի դարձաւ իր Մօրն ըսաւ որ Դեռ ժամանակս չէ հասած: Խոկ սուրբ Աստուածածին Հոգւով սրբով լուսաւորեալ՝ Յիսուսին միտքը հասկըցաւ, եւ Աստուծոյ կամաց ու հրամանին ձգեց բանը. անոր համար ալ դարձաւ սպասաւորներուն ըսաւ թէ ինչ որ կ'ըսէ ձեզի, ըսէք: Երբ որ բանն՝ Աստուծոյ կամքին մնաց, խոկըն Յիսուս հրաշքն ըրաւ, եւ գինով ուրախացուց հարսնիքը:

Յիսուս Քրիստոս Տէրն մեր աս հրաշագործութեամբ ցուցուց եւ հաստատեց ամենասուրբ հաղորդութեան, այս ինքն՝ իր մարմաց եւ արեան խորհրդոյն ճշմարտութիւնը. որպէս զի առանց տարակուսութեան հաւատանք թէ ինչպէս որ հրամացելով իր անսահման կարողութեամբը ջուրը գինի ըրաւ, ասսանկ ալ իր անսահման բանիւն ու հրամանաւը՝ սուրբ պատարագին մէջ հացն՝ իր սուրբ մարմինը, գինին ալ՝ իր սուրբ արիւնը կ'ըլլայ. որ իրաւոցնէ խելքէ մտքէ դուրս մեծ հրաշք է, եւ սակայն Աստուած իր ամենաբարի ու մարդասէր կամքոն ուզեց որ ամէն օր, ամէն տեղ աս մեծ հրաշքս կատարուի քահանայից ձեռքովը, որ ողորմելի մարդկային բնութեամբ զգածեալ են: Յիսուս ան հրաշքը հարսնիքը խնդացընելու համար ըրաւ. խոկ աս հրաշքս ամէն օր կ'ընէ՝ մեր հոգեւոր հարսնիքը խնդացընելու համար, որովհետեւ ինք մեր հոգւոյն փեսայ ըլլալու համեցաւ, եւ մեր հոգին իրեն հարս ընելու խոնարհեցաւ: Աւստի իրաւոցնէ մեր հարսնիքն ան հարսնիքէն շատ մեծ ըլլալով՝ ասանկ մեծ հրաշքի մը կարօս էինք: Աստուած անդադար աս մեծ բարերարութեան հրաշքը մեզի

կ'ընէ : բանն ան է՝ որ մենք ալ երախտիքը ճանչնանք եւ անանկով զմեղ արժանի ընենք : Մարմնաւոր բաները մէկդի ձգենք . վասն զի մարմնաւոր բաներուն ետեւէն իշնալով՝ Աստուծոյ բարերարութեան դէմ պատ կը քաշենք : Ամէն բանէն առաջ՝ Աստուծոյ կամքը կատարելու նայինք . ան ատեն Աստուած զմեղ ամէն կերպով կը հօգայ : Սուրբ Աստուածածին ալ մինակ աս կերպով մեղի պաշտպանութիւն կ'ընէ , այս ինքն՝ երբ որ մեր կամքը բոլորովին Աստուծոյ կամաց տակ կը դնենք եւ Աստուծոյ կամքէն զատ բան չենք փնտուեր . ինչ պէս որ Յիսուս ալ կը զրուցէ . “Նախ՝ Աստուծոյ արքայութիւնն ու իր արդարութիւնը վինտուեցէք” : (Մատթ. Զ. 33:) Աւտի ան բանն՝ որ սուրբ Աստուածածին հարսնիքին մէջ սպասաւորներուն զըուցեց , դնենք մէկ մեր ամէն մէկուն ալ կը զրուցէ . “Ինչ որ կ'ըսէ ձեզի՝ ըրէք” . այս ինքն՝ Աստուծոյ ամենասուրբ կամքը կատարեցէք . Աստուծոյ պատուիրաններուն հնազանդեցէք . ձեր սիրտը խոնարհութեամբ դարդարեցէք , որ ձեր փեսային խոնարհ Յիսուսին արժանի հարս , եւ իրեն արժանի բնակարան ըլլաք . ես ալ ան ատեն ձեր հարսնիքին մէջ դանուելով՝ երբ որ իր ամենասուրբ մարմնոյն եւ արեան կը հաղորդիք , բարեխօս կ'ըլլամ , որ իր շնորհքն ընդունիք , եւ նոյն շնորհաց մէջ մինչեւ վերջը հաստատ ու անշարժ կենաք , մեղքէն ու մեղաց առիթներէն ազատ մնաք . որպէս զի վախճանական համբերութեան շնորհքով՝ ետքն ալ երկնաւոր հարսանեաց ուրախութեան արժանի ըլլաք :

ԱՍՏՈՒՄԱՅԱՅՑՆՈՒԹԵՆԻՆ Ե Տ Ք Ը

Վահագյան, ընթերցուածը հին կտակարանէն՝ Խսայեայ մարդարէութենէն է : (Գլ. Ծ. 13 — Ծ. 11 :)

Վայսպէս կըսէ Աստուած առ Խրայէլ . “Թէ որ ոտքդ ետ կը գարձընես ու սուրբ օրերը քու կամբդ չես կատարեր, եւ կը զրուցես որ շաբամթ օրերը՝ սուրբ օրեր, Աստուծոյ նուիրեալ ու վասաւոր օրեր են . թէ որ ոտքդ բան բանելու չ'երթար ու բերնովդ բարկութեան խօսք մը չես զրուցեր, յոյսդ ալ Տիրոջ վրայ կը դնես, ան ատեն Տէրն ալ զքեզ երկրին բարութեանց կը տանի ու քու հօրդ Յակորայ ժառանգ ունդութիւնը քեզի կու ասյ, վասն զի Տիրոջ բերանն աս բանս զրուցեց : Ի՞նչ . Տիրոջ ձեռքը կարող չէ փրկելու . կամ ականջը գոցեց՝ որ չլսէ : Անանկ չէ : Ձեր մեղքն է՝ որ ձեր ու Աստուծոյ մէջտեղը պատ կը քաշէ . ու ձեր անօրէն գործքերուն համար՝ Աստուած երեսը ձեզմէ դարձուց՝ որ ձեզի չոզրմի : Ամսն զի ձեռութիդ արեամի պղծած է, ու մատուրնիդ մեղքի մէջ է . շրմունքնիդ անօրէնութիւն կը քարոզեն ու լեզունիդ անիրաւութիւն կը մտածէ : Մարդ չկայ՝ որ արդարութիւն խօսի . ճշմարիտ դատաստան ալ չկայ : Իրենց յօյն ունայն բաներու վրայ գրեթ են . եւ ունայնութիւն կը խօսին . վասն զի ցաւը կը յշանան ու անօրէնութիւնը կը ծնանին : Քարբերուն հաւկիթները ծակեցին, ու սարդի սստայն շինեցին . եւ ով որ անկից ուտել ուզեց, ծակեց բացաւ, մէջը ջուր գտաւ, ջրին մէջն ալ քարը : Իրենց շինած սստայնէն հագուստ չ'ըլլար . եւ իրենք ալ իրենց ձեռագործէն չեն կրնար հագնիլ . վասն զի գործքերնին՝ անօրէնութեան գործք են, ձեռութնին անօրէն գործքեր կան : Աստուրնին դէպի ի չարը կը վազեն . անմեղ արիւն թափելու կը փութան . իրենց խորհուրդն անզգամներու խորհուրդ է . իրենց ճամբաներուն վրայ աւերում ու թշուառութիւն լեցուն է : Խաղաղութեան ճամբան չճանչցան, եւ իրենց ճամբուն վրայ իրաւունք չկայ . բռնած գացած ճամբանին ծուռ է, ու խաղաղութիւնը չճանչցան : Ասոր համար իրաւունքն ալ իրենցմէ հեռացաւ եւ արդարութիւնն իրենց պիտի չամանի : Յոյս ունէին՝ որ լյար գայ, բայց խաւար եկաւ . լուսայ կը սպասէին, ու մութ տեղը պարտեցան . կուրի պէս պատերը պիտի բռնեն, եւ աչք չունեցողի պէս ասզին անդին պիտ' որ երթան . կէսօրուան ատեն՝ կէս գիշերի պէս պիտի

գլուրին, եւ օրհամնին և կածի պէս հոգի պիտի տան առնեն. ու արջու եւ աղաւնիի պէս ամէնքն ալ պիտի սահին:

Հայունի է Աստուծոյ ըսածները: Բովանդակ մեղաւոր ներուն ըրած չար գործքերն ու իրենց հոգւոյն կուրութիւնը կը պատմէ, որ Աստուծոյ շխտակ ճամբան, Աստուծոյ պատուիրաններուն կէսօրուան նման լըսը թող կու տան, ու մեղաց եւ անիրաւութեան ճամբան ու յամառութեան խաւարը կը քալեն, մինչեւ ետքն ալ արքայութեան լուսէն կը զրկուին, եւ գժուիքին մռւթն ու խաւարը կ'կյանան:

Երկրորդ ընթերցուածը նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Տիմոթէոս գրած առաջին թղթին մէջն է:
(Գ. Դ. 12 — Ե. 16:)

Աւատացեալներուն օրինակ ըլլաս՝ խօսքովդ, վարմունքովդ, սիրովդ, հաւատքովդ ու սուրբ վարքովդ: Մինչեւ որ ես գամ՝ կարդալու, իրատելու եւ սորվեցըներու հետ եղիր: Եպիսկոպոս ձեռնադրուած ատենդ մարդարէութեամբ քեզի տրուած շնորհքին նայէ որ անհոգ ըլլաս: Խելքդ միտքդ աս բանիս վրայ ըլլայ ու միշտ աս բանիս հետ եղիր, որ քու յառաջ երթալդ ամենուն յայտնի ըլլայ: Քու անձինդ ու վարդապետութեանդ զգոց կեցիր, եւ աս զգուշութեան մէջ միշտ մնացիր: Աս ասանկ ընելովդ՝ քու անձդ ալ կը փրկես, զքեզ մտիկ ընողներն ալ: Ծերերը մի շեխեր, սյլ հօր պէս միմիթարէ, երիտասարդները՝ եղոր պէս, պառաւները՝ մօր պէս, մանկամարդերը՝ քրոջ պէս՝ ամէն սրբութեամբ: Ան այրիներուն՝ որ իրաւցընէ այրի են, պատիւ տուր: Իսկ թէ որ այրի մը՝ որդիկը ու թոռունք ունի, անոնց թող սորվեցընէ՝ որ ամէն բանէն յառաջ իրենց տան աղէկութիւն ընեն, ու իրենց ծնողաց աշխատութեան փոխարէնը հատուցանեն. վասն զի Աստուծոյ առջեւ բարին ու ընդունելին ասէ: Իսկ ծշմարիտ այրին՝ որ քաշուած է, յօյսն Աստուծոյ վրայ դնէ ու գիշեր ցորեկ աղօմքի խնդրուածքի հետ ըլլայ: Իսկ փափկութեան ետեւէ եղող այրին՝ իր ողջութեան ատեն մեռած է: Աս պատուիրէ որ անարատ ըլլան: Իսկ թէ որ մէկն իրեններուն, մանաւանդ ընտանեացը վրայ հոգ շխտանիր, հաւատքէն ալ ուրացած է եւ անհաւատներէն աւելի գէշ է: Ան այրին՝ այրիներուն կարգն անցնի, որ վախսուն տարեկանէն վար չէ, մինակ մէկ մարդու մը կնիկ եղած է. բարի գործքեր ըրած ըլլալուն վկայութիւն ունենայ, զաւկըները կըմած ըլլայ, հիւրեր (պանդուխաներ) ընդունած ըլլայ, սուրբ մարդոց ոտուըները լուացած ըլլայ, նեղութեան մէջ զանուողներուն օգնութիւն ըրած ըլլայ, եւ ամէն բարի գործքերու

ետեւէ եղած ըլլայ: Բայց մանկամարդ այրիներէն հեռու կեցիր. վասն զի Քրիստոսի քով զուարձանալ կը սկսին՝ թէ չէ, աշխարհք մտնել կ'ուզեն. եւ որովհետեւ առաջին տուած խօսքերնուն վրայ չեն կենար, անոր համար ալ կը դատապարտուին: Ասանկները դատարկ կենալ ալ կը սորվին, ու տնէտուն կը պարտին. եւ չէ թէ միայն դատարկ, հապա նաեւ շատզրուց ու հետաքրիփիր կ'ըլլան, ու չվայած բաներ կը խօսին: Կ'ուզեմ որ ասանկ մանկամարդերը կարգուին, զաւկի տէր ըլլան, տուն տեղ ունենան, որ հակառակորդներուն ամենեւին պատճառ չարուի գէշ զրուցելու: Ասան զի արգէն ոմանք դարձան սատանային ետեւէն գացին: Թէ որ հաւատացեալ մը իր ձեռքին տակ այրի կնիկներ ունի, նայի որ զանոնք հոգայ, որպէս զի Եկեղեցւոյն ծանրութիւն չոլլայ, որ Եկեղեցին ալ անդին ծշմարիտ այրիները հոգալու հասնի::,

Եկեղեցւոյ սկիզբներն առաքեալք զանազան կարգադրութեան ըրած էին հաւատացեալ քրիստոնէից կենցաղավարութեան համար: Աս կարգադրութեանց մէկն՝ այրի կնիկներուն համար էր, որ իրենց էրիկներուն մեռնելէն ետքը՝ աշխարհքէ հրաժարելով՝ հոգեւոր կենաց եւ աղօթից հետ կը լլային: Ասոր համար Պօղոս առաքեալք իր Տիմոթէոս աշակերտին (որ Եփեսոսի առաջին Եպիսկոպոսն էր) նախ քանի մը խրատ կու տայ թէ ինչպէս զգոց պիտ' որ ըլլայ իր անձին վրայ՝ որ ամէն կողմանէ բարի օրինակ ըլլայ ու սորվեցուցածն ինք գործքով կատարէ. ետքը կը սորվեցընէ թէ ինչպէս պիտի վարուի ամէն հասակի մարգոց հետ. վերջապէս այրի կնիկներուն կարգն ու կենցաղավարութիւնը կը դնէ: Եւ գիտնալով կանաց բնութիւնը թէ ինչպէս հասարակօրէն շատախօս ըլլալնուն համար՝ հետաքրիպտութիւն կ'ընեն ու բան կը խառնեն, ամէն բանէն աւելի աս բանիս վրայ կը զգուշացուցանէ: Աս զգուշութիւնը չէ թէ միայն այրի կնիկներուն համար հասկընալու է, հապա նաեւ ուրիշ կնիկներու եւ աղջիկներու համար, մանաւանդ անոնց համար՝ որ կուտութեան ուխտիւ իրենք զիրենք Աստուծոյ նուիրած են: Ասոնց զարգը պիտ' որ ըլլայ՝ տան մէջ նստիլը, մարդկան ընկերութենէն փախչիլը, ձայներնին քաշըն ու լոելը, ուրիշն ըրածին ըսածին հետաքրիպտութիւն չընելը, բան չխառնելը, բամբասանք չընելը, ատենին աղօթք ընելը, եւ ուրիշ ատեն պարապ չկենալը, այլ ձեռագործի պատաղիլը: Իսկ թէ որ ասանկ չեն ըներ, Պօղոս առաքելոցն ըսածին պէս, Աստուծոյ տուած խօսքերնուն վրայ չեն կենար, անուամբ միայն աշխարհքէ հրաժարած կ'ըլլան, իսկ սրտով, գործքով ու վարքով՝ աշխարհքիս ունայնութեան եւ գարշութեանց հետ

կըլլան. ինչպէս որ Խորայելացիք երբ որ Եգիպտոսէն ելան, իրենց սիրար, իրենց խելքը միտքը՝ Եգիպտոսի սովորն սխոտութին չետ էր, ու պատուական մանանան կ'արհամարհէին. անոր համար ալ անոնց պէս դատաստաննին ու պատիժնին շատ ծանր կ'ըլլայ:

Խակ աւետարանն աս է : (Յ-Հ. Գ. Վ. Գ. 13—21 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ . Երկնքն ոչ ոք ելաւ, բայց մինակ ան՝ որն որ երկնքէն իջաւ, որդին մարդոյ, որ երկինքն է : Եւ ինչպէս որ Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, անանկ ալ պէտք է որ որդին մարդոյ բարձրանայ. որպէս զի իրեն հաւտացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանքն ընդունի : Վասն զի Աստուած աշխարհքս անանկ սիրեց, որ իր միածին Որդին տուաւ. որպէս զի ով որ իրեն կը հաւտայ՝ չկորսուի, այլ յաւիտենական կեանքն առնէ : Վասն զի Աստուած իր Որդին աշխարհք չխրկեց՝ որ աշխարհքը դատէ, այլ Խրկեց՝ որ աշխարհք իրմով փրկուի : Ով որ իրեն կը հաւտայ՝ չեղատապարտուիր, եւ ով որ իրեն չիհաւտար՝ արդէն իսկ դատապարտուած է, վասն զի Աստուածը միածին Որդւցն անուան չհաւտաց : Եւ աս է դատաստանն՝ որ աշխարհքս լցոն եկաւ, ու մարդիկ լուսէն աւելի խաւարը սիրեցին, իրենց գործքը չար ըլլալուն համար : Վասն զի չար գործք ընողը՝ լցուը կ'ատէ, ու լցուտեղ չիդար, որ չըլլայ թէ իր գործքերը յայտնուին : Խակ ճըմարտութիւնը կատարողը՝ լցոն տեղ կու գայ, որ իր գործքերուն Աստուածով ըլլալը յայտնի ըլլայ :

Յիսուս Քրիստոս Տէրն մեր կ'ուզէ ըսել թէ ինք ըստ աստուածութեան աստուածացին անձամի երկնքէն իջաւ, եւ մարդկութիւն առնելով՝ որդի մարդոյ եղաւ, ու ըստ աստուածութեան եւ ըստ մարդկութեան միանդամյն աշխարհքս էր, բայց ըստ աստուածութեան նաեւ երկնքն էր : Մովսեսին օձը՝ Յիսուս իր խաւելութեան օրինակ կը բերէ : Երբ որ Խորայելացիք Եգիպտոսէն ելան ու անապատն էին, իրենց մեղաց պատժոյն համար՝ Աստուած օձեր խրկեց, ործոնցմէ զարնուողը կը մեռնէր : Մովսէս՝ աստուածացին յայտնութեամի պղնձէ օձ մը շինեց տնկեց, եւ զարնուողներն անոր նայածնուն պէս՝ մեռնելէն կ'աղատէին ու կը բժշկուէին : (Թառ-Զ. Ի. Ա. 6 :) Մեղքն ալ օձ մըն է, որ մարդուս հոգին կը սպաննէ : Զարնուողներն աղատելու համար՝ հարկ եղաւ որ Որդին Աստուածոյ՝ աս օձին նմանութիւնը, այս ինքն՝ մեղաւոր մարդու կերպարակքը մարդկային բնութեամի իր վրան առնէ, եւ անով բարձրանայ, այս ինքն՝ խաչուի, արխոնը թափէ, մեռնի, զոհ ըլլայ, որպէս զի անհաւատներն ու մեղաւորներն իրեն նային, դառնան, հաւտան,

զղջան ու փրկութեան համնին։ Եւ ասով յայտնի եղաւ թէ Աստուած որշափ կը սիրէ զմարդ, որ իր սիրելի Արդին մարդուս համար աշխարհք խրկեց եւ աս աստիճան նուաստութեան իջեցուց։ Եւ Քրիստոսի աս առաջին անգամ դալը՝ աշխարհքը դատելու համար չէր, այլ փրկելու համար։ իսկ երկրորդ դալուստն՝ աշխարհքս դատելու համար պիտօր ըլլայ, երբ որ աշխարհքին վերջն իրբեւ ահեղ դատաւոր պիտի գայ, եւ ամենուն ըստ իւրաքանչիւր գործոց հատուցում ընելով, հաւատացող ներուն եւ լուսոյ ձամբան դացողներուն՝ յաւիտենական կեանք պիտի պարզեւէ, իսկ չհաւատացողներուն ու լուսէն աւելի խաւարը սիրողներուն՝ յաւիտենական դատապարտութեան պատիժ պիտի տայ։

Վա՞՝ ըըլլայ որ մենք ալ խաւարը սիրենք եւ լցոն արհամարհենք։ Քրիստոսի գալստեամբն ու իր շնորհօքը՝ մկրտութեան ատեն սատանայէն աղատեցանք, եւ սուրբ հաւատքին լուսովը պայծառացանք։ “Ատեն մը խաւար էիք, բայց հիմա լցու էք ի Տէրու։ (ԵՒԽ. Ե. 8.) Առաջ խաւար էինք, հիմա լցու ենք։ Լուսոյ արժանի վարք ու գործք ունենանք։ “Լուսոյ որդիներու պէս դացէքու։ Զըլլայ թէ մեղաց գործքերով աս լցոն արհամարհենք ու խաւարը դառնանք։ “Զըլլայ որ խաւարին անպառուղ գործքերուն հաղորդ ըլլաք։ Աստուծոյ ուղած բաներուն ետեւէն իյնանք։ “Փնտուեցէք հասկրցէք, որ բանն է՝ որ Աստուծոյ հաճելի է։ Աստուծոյ կամաց, Աստուծոյ պատուիրաններուն նայինք, եւ լուսոյ պառւղներն, առաքինութիւնները՝ մեր վրայ ցուցընենք։ “Լուսոյ պառւղն ամէն կերպ բարութեամբ եւ արդարութեամբ եւ ծշմարտութեամբ է։ Արագէս զի Քրիստոսի երկրորդ դալստեան ատեն՝ յաւիտենական դատապարտութեան խաւարը չկյնանք, այլ յաւիտենական լուսով լուսաւորինք։

ԱՍՏՈՒԹԱՅՑԱՅՑՆՈՒԹԵՆԻՆ Ե Տ Ք Ը

ԱՌԱՋ. ԶԵՆ ընթերցուածը հին կտակարանէն՝ Խայեայ
մարդարէութենէն է: (Գ. ԾԹ. 11—21:)

Այսասեցինք որ իրաւունք ըլլայ, եւ իրաւունք չկար.
սպասեցինք որ փրկութիւնը գայ, ու փրկութիւնը մեզմէ հե-
ռացաւ: Վասն զի մեր անօրէնութիւնները շատ են քու առջիդ,
ու մեր մեղքերը մեզի դէմ դարձան. մեր անօրէնութիւնները մեր
վրայ են, ու մեր անիրաւութիւնները մենք մեզմէ դիտենք: Ամ-
բարիշտ եղանք, եւ Լստուծոյ առջին սուտզուց եղանք, ու մեր
Լստուծմէն երես դարձուցինք, ետ դարձանք: Քերաննիս անի-
րաւութիւն էր, եւ օրէնք չպահեցինք, անիրաւութեան խօս-
քերը մեր սրախն մէջ լցուցինք ու միշտ անոնք զրուցեցինք.
իրաւունքն ետ զարկինք ու արդարութիւնը մեզմէ հեռացաւ:
Ասանկ մարդոց ճամբէն ճշմարտութիւնը հատեր գացեր է.
շխտակ ճամբէն չկրցան երթալ. արդարութիւնն իրենցմէ վեր-
ցաւ. իրենց սիրաը գոցեցին՝ որ չհասկընան: Տէրն ալ տեսաւ
ու չհամեցաւ, վասն զի իրաւունք չկար. նայեցաւ որ մարդ
չկար. տեսաւ որ օգնութիւն ընող չկար: Եւ ինք իր ձեռքովն
անոնց հատուցում ըրաւ, եւ ինք իր ողորմութեամբը հաստա-
տեց: Արդարութիւնը զրահի պէս հագաւ, ու փրկութիւնը
սաղաւարտի պէս գլուխը դրաւ, ու վրէժինդրութիւնը հա-
գուստի պէս հագաւ, որ հատուցում ընէ, եւ դէմ դարձող-
ները խաղք ընէ ու կղզիներուն հատուցումը տայ: Արեւմուտքի
կողմն ալ Լստուծոյ անոնէն վախնան, նշնպէս եւ արեւելքի
կողմն Աստուծոյ փառաւոր անոնէն վախնան. վասն զի Տիրոջ
բարկութիւնը գետի պէս բռնութեամբ պիտի գայ ու սրտմու-
թեամբ պիտի հասնի: Միոնէն Փրկիշը կու գայ, ու Յակորայ
ամբարշտութիւնները կը դաբձնէ, կ'ըսէ Տէր: Եւ աս ըլլայ
ինձմէ իրենց ուխտ, կ'ըսէ Տէր. իմ Հոգիս՝ որ քու վրադ է,
ու իմ խօսքերա՝ որ քու բերանդ զրի, քու բերնէդ չպակսին,
եւ քու զաւկիդ բերնէն, եւ քու զաւկիդ զաւկին բերնէն,
կ'ըսէ Տէր, ասկից ետքը մինչեւ յաւիտեան:,,

Եսայի մարդարէն Հրէից ժողովրդեան կողմանէ իրենց
անզգամնութիւնն, ամբարշտութիւնն, անօրէնութիւնն ու անի-
րաւութիւնը կը պատմէ: Խաքէն՝ Լստուծոյ սրդողին ու պա-
տմելը կը զրուցէ անանկ որ Հրեայք կուրութիւնն մէջ մնան, իսկ
հեթանոսք յարեւելս եւ յարեւմուտս աստուածապաշտ ըլլան

եւ Աստուծոյ փառաւոր անունը փառաւորեն։ Աս կուրութեան պատժոյն մէջ Հրեաները պիտի մնան, մինչեւ որ աշխարհքիս բոլոր ազգերը Քրիստոսի հաւատան, անկից ետքը Սիոնէն Փրկիչը պիտի դայ երեւայ, Հրէից ազգն ալ պիտի դառնայ Քրիստոսի հաւտայ։ Ասանկ կը մեկնէ Պօղոս առաքեալ (Հայութ. ԺԱ. 25, 26.) «Մինչեւ որ հեթանոսներուն լրու մը (այս ինքն բոլորն ալ) մօնէ ու ետքը բոլոր Խորացէլ ալ փրկութեան համնի ինչ պէս որ գրուած է։ Սիոնէն Փրկիչ պիտի դայ ու Յակոբայ ամբարշտութիւնները պիտի դարձնէն»։ Բայց այս ամենայն Նեռին ատենը կը կատարուի։

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Տիմոթէոս գրած երկրորդ թղթէն է։ (ԳԱ. Ա. 1—9։)

«Պօղոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի՝ Աստուծոյ կամքն, ինչպէս որ կենաց աւետիքն է ի Քրիստոս Յիսուս։ Տիմոթեայ սիրելի որդւոյ՝ շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն զօր Աստուծմէն եւ Քրիստոսէ Յիսուսէ մեր Տեառնէն։ Գոհութիւն կու տամ Աստուծոյ՝ զօր իմ նախնիներէս մաքուր Խղճմտանքով կը պաշտեմ, որ միշտ անպակաս զքեզ աղօթքներուս մէջ կը յիշեմ։ Քու արցունքներդ միտքս բերելով՝ գիշեր ցորեկ կը բաղձամ որ զքեզ տեսնեմ, որպէս զիւրախութեամբ լեցուիմ։ Քու անխիղճ հաւատքդ կը մտածեմ։ Ինչպէս որ յառաջ ալ քու մամիկ Լաւոդէ ու մայրդ Խւնիկէ ունէր։ Հաստատ միտքս զրած եմ որ ան հաւատքը գուն ալ ունիս։ Ասոր համար միտքդ կը ձգեմ որ գուն ալ բանեցընես Աստուծոյ շնորհքը՝ զօր Աստուծած ինձմէ ձեռնազրուած ատենդքեզի տուաւ։ Վասն զի Աստուծած մեզի վախկոտութեան հոգին չտուաւ, այլ զօրութեան ու սիրոյ ու զգաստութեան հոգին։ Ասկից ետքը ըլլայ որ Տեառն մերոյ վկայութեան համար, եւ կամ իմ պատճառաւս՝ որ իրեն համար կապուած եմ, քեզի ամօթ մը դայ։ այլ գուն ալ աւետարանին չարչարանաց կցորդ եղիր, ըստ Աստուծոյ զօրութեան, որ զմեզ փրկեց ու սուրբ կոչմամբ կոչեց, չէ թէ մեր գործքերուն նայելով, այլ իր միտքը դրածին նայելով ու իր շնորհքով՝ որ ի յաւիտենից տուաւ մեզի ի Քրիստոս Յիսուս։»

Պօղոս առաքեալ Տիմոթէոսին խրատ տալով՝ բոլոր եկեղեցականաց ալ խրատ կու տայ ու մտուլնին կը ձգէ որ ձեռնազրութեան ատեն առած շնորհքնին բանեցընեն։ այս ինքն Աստուծոյ բանը վարդապետելով եւ Աստուծոյ ժողովուրդը հովուելով։ Եւ թէ որ աս վարդապետութեան համար նեղութիւն, չարչարանք ու հալածանք ալ քաշեն, պիտի չվախնան,

կըսէ, այլ աւետարանին ճշմարտութիւնը համարձակ պիտի քարոզեն, որպէս զի ճշմարտութեան կամ Քրիստոսի չարչարակից ըլլան։ Ասիկա մասնաւոր կոչում մըն է, որուն Աստուած իր բարեհաճութեամբը կը նախասահմանէ եւ կը կոչէ եկեղեցականները։

Իսկ այսօրուան աւետարանը հասկընալու համար՝ պէտք է որ աս կիրակիէս առջի ուրբաթ օրը կարգացուած աւետարանը դնեմ. վասն զի այսօրուան աւետարան՝ ուրբաթ օրուանին կէսն է։ Արդ՝ ուրբաթ օրուանն աս է։ (Յ-Հ. Գ. Դ. 1—23)։

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Երր որ իմացաւ թէ Փարիսեցիք լսեր են թէ ինք Յիսուս Յովէաննեսէն աւելի աշակերտ կը ժողվէ ու կը մլրտէ. թէ պէտ ինք չէր մլրտեր, այլ իր աշակերտները կը մլրտէին. Հրէաստանի երկիրը թող տուաւ ու նորէն Գալիլեա եկաւ։ Հարկ եղաւ որ Սամարիայէն անցնի։ Ուստի Սամարացւոց քաղաք մ'եկաւ, որուն անունը Ալիքար էր ու մատ էր ան գեղին՝ որ Յակոբ իր Յովսէփ զաւկին տուաւ։ Հօնտեղը Յակոբայ մէկ աղբիւրը կար։ Յիսուս ալ ճամբէն յոդնած՝ աղբեր վրայ նստեր էր։ Ժամն ալ զրեթէ վեց կար։ Մէջ մ'ալ Սամարիայէն կնիկ մ'եկաւ՝ ջուր քաշելու համար։ Յիսուս իրեն ըսաւ. Խնծի ալ տուր որ խմեմ։ Ան ատեն Յիսուսին աշակերտները քաղաք գացած էին, որ կերակուր գնեն։ Սամարացի կնիկն ալ դարձաւ իրեն ըսաւ. Գուն՝ որ Հրեայ ես, ինչպէս ջուր կ'ուղես ինծմէ՝ որ Սամարացի կնիկ մըն եմ. վասն զի Հրեանները Սամարացիներուն հետ ամեննեւին չեն խառնուիր։ Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ ու ըսաւ. Թէ որ դուն Աստուծոյ պարգեւը ճանչնայիր ու դիտնայիր թէ ովէ է որ քեզի կըսէ թէ ինծի ջուր տուր՝ որ խմեմ, գուցէ գուն անկից կ'ուղէիր, ան ալ քեզի կենդանի ջուր կու տար։ Կնիկն ալ դարձաւ իրեն ըսաւ. Տէր, դուն դշյլ (Հ-Հ) ալ չունիս, եւ աս ջրհորը խորունկ է, արդ՝ կենդանի ջուրն ուսկից կրնաս ունենալ։ Գուն՝ մեր Յակոբ հօրէն աւելի մեծ մարդ ես, որ աս ջրհորը մեզի տուաւ, ու ինքն ալ, տղաքն ալ, ոչխարներն ալ ասկից խմեցին։ Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ ու ըսաւ. Ով որ աս ջրէն կը խմէ, դարձեալ կը ծարուի. բայց ով որ իմ տուած ջրէս կը խմէ, յաւիտեան շնծարուիր, այլ իմ տուած ջուրս իրեն ջրի աղբիւր մը կ'ըլլայ՝ որ կը բղսէ ի կեանս յաւիտենական։ Կնիկն ալ իրեն ըսաւ. Տէր ան ջուրն ինծի տուր, որ չծարուիմ ու հոս չգամ ջուր քաշելու համար։ Իսկ Յիսուս իրեն ըսաւ. Գնա, էրիկդ կանչէ ու հոս եկուր։ Կնիկը պատասխան տուաւ ու ըսաւ. Ես էրիկ չունիմ։ Յիսուս ալ իրեն ըսաւ. Աղէկ զրուցեցիր՝ որ էրիկ չունիս. վասն զի հինգ էրիկ փոխած ես, ու հիմակուան

ունեցածդ՝ քու էրիկդ չէ . աղ շխտակ զըսւցեցիր : Կնիկն ալ իրեն ըսաւ . Տէր, կ'երեւայ որ գուն մարդարէ ես : Մեր հարքն աս լերանս վրայ երկրպագութիւն ըրին . իսկ գուք կ'ըսէք թէ միայն երուսաղէմ պէտք է երկրպագութիւն ընել : Յիսուս իրեն ըսաւ . Կի՞ն գու, հաւատա ինձի, ատեն պիտի գայ, որ ոչ աս լերան վրայ, եւ ոչ երուսաղեմայ մէջ՝ Հօր Աստուծոյ երկրպագութիւն պիտ'որ ընեն : Դուք ձեր չգիտցածին երկրպագութիւն կ'ընելք . մենք մեր գիտցածին երկրպագութիւն կ'ընենք . վասն զի փրկութիւնը Հրեաներէն է : Բայց ատեն ալ պիտի գայ ու հիմակ արդէն եկած է, որ ճշմարիտ երկրպագութիւն ընողները՝ Հօր Աստուծոյ հոգւով ու ճշմարտութեամբ երկրպագութիւն պիտ'որ ընեն, վասն զի Հայր Աստուծ ալ իրեն ասանկ երկրպագութիւն ընողներ կ'ուղէ :

Վ. Ե., ինչպէս ըսի, ուրբաթ օրուան պատարագին մէջ կարդացուած աւետարանը, որ պատմութիւնն ալ, Յիսուսին խօսքն ալ կէս կը ձգէ : Իսկ պատրուան պատարագին աւետարանը՝ նոյն ուրբաթ օրուան կէս մնացած տեղէն կ'առնէ Յիսուսին խօսքը, եւ ետքը պատմութիւնն ալ կը շարունակէ ու կը լմնացընէ : (Յաճ. Գ. Լ. Դ. 24—42:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ . «Աստուծ հոգի է . ու Աստուծոյ երկրպագութիւն ընողները՝ պէտք է որ հոգւով ու ճշմարտութեամբ երկրպագութիւն ընեն : Կնիկը գարձաւ իրեն ըսաւ . Դիմունք որ Մեսիան պիտի գայ՝ Քրիստոս ըսուածը . Երբ որ ան կու գայ, ամէն բան մեզի կը զըուցէ : Յիսուս ալ իրեն ըսաւ . Ես եմ՝ որ հետդ կը խօսիմ : Աս խօսքիս վրայ աշակերտներն եկան ու զարմացան որ կնկան հետ կը խօսէր . բայց մէկը ըսաւ թէ ի՞նչ կ'ուղես, կամ ատոր հետ ի՞նչ կը խօսիս : Կնիկն իր սափորը հոն ձգեց, քաղաք գնաց, եւ անտեղի մարդոց ըսաւ . Եկէք, մարդ մը տեսէք, որ ըրածներուս ամէնն ալ ինձի ըսաւ . արդեօք ա՞ն է Քրիստոս : Քաղքէն ելան ու իրեն կու գային : Բայց անոնք չեկած՝ աշակերտներն աղաւեցին ու ըսին . Վարդապետ, հաց կեր : Յիսուս ալ իրենց ըսաւ . Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չէք գիտեր : Աշակերտներն ալ սկսան իրարու ըսել թէ Արդեօք մէկը կերակուր բերած է իրեն ուտելու : Իսկ Յիսուս իրենց ըսաւ . Իմ կերակուրս ան է՝ որ զիս իրկողին կամբն ընեմ ու իրեն գործքը կատարեմ : Դուք չէք ըսեր որ սա տեղս չըրս ամիս մնաց, ու հնձոց ժամանակը կու գայ, ահա ես ալ ձեզի կ'ըսեմ . աշուընիդ վերցուցէք ու արտերը նայեցէք, ճերմըկեր կտրուելու են եղեր : Եւ ով որ կը հնձէ, վարձք կ'առնէ ու յաւիտենական կենաց մէջ պտուղ կը ժաղվէ . որպէս զի սերմանողն ալ հնձողն ալ

միատեղ ցնծան : Եւ աս է ճշմարիտ բանն՝ որ սերմանողն ուրիշ է, հնձողն ուրիշ : Ես զձեղ խրկեցի, որ աշխատանք չըրած բաններնիդ հնձէք, ուրիշներն աշխատեցան, եւ դուք անոնց աշխատանքը մտաք : Արդ՝ ան Սամարացւոց քալքէն շատ մարդ քրիստոսի հաւատաց, տեսնելով որ կնիկը վկայութիւն կու տար թէ ըրածներուս ամէնն ալ ինծի ըսաւ : Իսկ երբ որ Սամարացիք եկան՝ իրեն աղջանեցին որ հօն իրենց քովը մնայ, Յիսուս ալ երկու օր հօն կեցաւ : Ան ատեն ալ աւելի շատ մարդ իր խօսքին համար իրեն հաւատաց . ու կնկանը կ'ըսէին թէ Ասկից ետքը քու խօսքիդ համար չենք հաւատար : Վասն զի մենք մեր ականջովն իր խօսքերը լսեցինք, ու գիտենք որ իրաւ- ցընէ աշխարհքիս փրկիչն ինքն է :

Վ.ս աւետարանիս պատմութիւնն ու միտքը բոլոր յայտնի է : Միայն Յիսուսի խօսքերուն մէջ երկու կտոր կայ որ առակի պէս դոց ըլլալուն՝ բացարութեան կը կարօտի : Մէջ մ'ան՝ որ կ'ըսէ թէ “Ազուրնիդ վերցուցէք, ու արտերը նայեցէք, ճերմըկեր՝ կտրուելու են եղերն . . . ասով ուզեց քրիստոս հասկրցը- նել իր աշակերտներուն թէ ոչ միայն Սամարացւոց, այլ եւ ուրիշ ազգաց ատենն եկած հասած է, որ իրեն հաւատան . ուս- տի իրեն աշակերտներուն փոյթն ու պաշտօնն ալ՝ անոնց իր հաւատքը քարոզել պիտ'որ ըլլայ : Երկրորդ՝ կ'ըսէ քրիստոս աշակերտներուն . . . “Սերմանողն ուրիշ է, հնձողն ուրիշ . Ես զձեղ խրկեցի որ աշխատանք չըրած բաններնիդ հնձէք, ուրիշ- ներն աշխատեցան, ու դուք անոնց աշխատանքը մտաք . . . ասով ուզեց քրիստոս հասկրցընել թէ իրմէ յառաջ եկած արդարոց, նահապետաց եւ մարդարէից աշխատանքն ալ մեծ աշխատանք էր . որովհետեւ անոնք աշխատեցան, մարդիկը հաւատացուցին թէ Մեսիան պիտի զայ, եւ աս վկայութեան համար կեան- քերնին դրին : Հիմա դուք իրենց սերմանածը կը հնձէք, քա- րոզելով եւ հաւատացընելով թէ Մեսիան՝ քրիստոս եկաւ . Եւ այսպէս սերմանողն ալ հնձողն ալ միատեղ կը ցնծան : Աս ցնծումը կատարեալ կը վայելեն երկնից աբբայութեան մէջ ուրիշենց աշխատանաց վարձքը կ'առնեն, եւ յաւիտեանա յաւի- տենից ցնծութեամբ իրենց աշխատանաց պտուղը կը վայելեն : Աստուած զմեղ ալ աս ցնծութեան արժանի ընէ, որ սերմա- նողաց ու հնձողաց աշխատանօքը՝ Աստուծոյ ճշմարիտ հաւատ- քին մէջ ծներ ենք, եւ Հոռվմէական սուրբ Եկեղեցւոյ զաւակ ըլլալով՝ ուղղափառ գաւանութեամբ քրիստոսի հաւատացեր եւ իր արդեանց անսահման դանձուն ժառանգ եղեր ենք :

Ա Ս Տ Ո Ւ Ծ Ա Ց Ա Յ Տ Ն Ո Ւ Թ Ե Ն Է Ն Ե Տ Ք Ը

Վ Ա Բ Ա Զ Բ Ի Ն ը ն թ ե ր ց ու ա ծ ը լ հին կ տ ա կ ա ր ա ն է ն ՝ Ե ս ա յ ե ա յ մ ա ր գ ա ր է ո ւ թ ե ն է ն է ։ (Գ Լ. Կ. 14—20:)

Վ Ա ս ն կ կ ը ս է Տ է ր . « Ք ե զ ի ն ե ղ ո ւ թ ի ւ ն տ ո ւ ո ղ ն ե ր ո ւ ն ու չ ա ր չ ա ր ո ղ ն ե ր ո ւ ն զ ա ւ ա կ ն ե ր ը վ ա խ ն ա լ ո վ ք ե զ ի զ ա ն . զ ք ե զ վ ա խ ց ը լ ն ո ղ ն ե ր ո ւ ն ա մ է ն ն ա լ՝ ո տ ո ւ ը լ ն ե ր ո ւ դ կ ո խ ա ծ տ ե ղ ւ ց ն ե ր կ ր պ ա գ ո ւ թ ի ւ ն ը ն ե ն . դ ո ւ ն ա լ՝ ք ա ղ ա ք Տ է ա ռ ո ւ ս օ ր բ շ յ ն Խ ա ր ա յ ե լ ի ը ս ո ւ ի ս : Վ ա ս ն զ ի դ ո ւ ն ա շ ք է ձ գ ա ծ ու ա տ ե լ ի ե ղ ա ր , ու մ ա ր գ մ ը չ կ ա ր՝ ո ր ք ե զ ի օ գ ն է ր . ե ս զ ք ե զ ա ն ա ն կ ը ն ե մ , ո ր յ ա ւ ի տ ե ն ա կ ա ն ու ր ա խ ո ւ թ ի ւ ն ու ն ե ն ա ս , ու զ ա ւ ա կ է զ ա ւ ա կ ց ն ձ ու թ ի ւ ն ու ն ե ն ա ս : Հ ե մ ա ն ո ս ո ւ ն ե ր ո ւ ն կ ա մ ը լ զ ի ե ս ու թ ա գ ա ւ ո ր ն ե ր ո ւ ն մ ե ծ ու թ ի ւ ն ու տ ե ս . ե ւ հ ա ս կ ը ն ա ս ո ր ե ս ե մ Տ է ր , ո ր զ ք ե զ կ ա պ ե ց ը լ ն ե մ ու կ ը փ ր կ ե մ՝ Ա ս տ ո ւ ա ծ Խ ա ր ա յ ե լ ի ։ Պ է լ ն ձ ի տ ե ղ ա լ՝ ք ե զ ի ո ս կ ի բ ե ր ե մ , ե ր կ ր մ ի տ ե ղ՝ ք ե զ ի ա ր ծ ա մ բ ե ր ե մ , ու փ ա յ տ ի տ ե ղ՝ ք ե զ ի պ լ ի ն ձ բ ե ր ե մ , ու ք ա ր ի տ ե ղ՝ ք ե զ ի ե ր կ ա մ ի տ ա մ : Ք ե զ ի խ ա ղ ա ղ ո ւ թ ե ա ն ի շ խ ա ն ն ե ր տ ա մ , ու ա ր դ ա ր ո ւ թ ի ւ ն ը ն ո դ չ ը ց ե լ ո ւ ն ե ր տ ա մ : Մ է յ մ 'ա լ ք ո ւ ե ր կ ր ի դ մ է ջ ա ն ի ր ա ւ ո ւ թ ի ւ ն չ ը լ լ ա յ ո ւ ք ո ւ ս ա հ մ ա ն ն ե ր ո ւ գ մ է ջ ' ա ւ ե ր ո ւ թ շ ո ւ ա ռ ո ւ թ ի ւ ն չ ը լ լ ա յ : Պ ա ր ի ս պ ն ե ր դ փ ր կ ո ւ թ ե ա ն պ ա ր ի ս պ ը լ լ ա ն , ու դ ո ւ ն ե ր դ՝ ց ն ձ ու թ ե ա ն դ ո ւ ն ե ր ք ։ Մ է յ մ 'ա լ ք ե զ ի ց ո ր ե կ ո ւ ա ն լ լ յ ս տ ո ւ ո ղ ն՝ ա ր ե ւ ը չ ը լ լ ա յ , ու դ ի շ ե ր ո ւ ա ն լ յ ս տ ո ւ ո ղ՝ լ ո ւ ս ի ն ը չ ը լ լ ա յ , ա յ լ ք ե զ ի լ յ ս՝ յ ա ւ ի տ ե ն ա կ ա ն Տ է ր ն ը լ լ ա յ , ու փ ա ո ք դ ՝ Ա ս տ ո ւ ա ծ ը լ լ ա յ : Ա ր ե ւ ը ք ե զ ի հ ա մ ա ր չ մ տ ն է , ու լ ո ւ ս ի ն ը ք ե զ մ է չ պ ա կ ս ի . վ ա ս ն զ ի Տ է ր ք ե զ ի լ յ ս յ ա ւ ի տ ե ն ա կ ա ն պ ի տ ի ը լ լ ա յ : »

Վ ա մ ա ր գ ա ր է ո ւ թ ի ւ ն ը՝ բ ո լ ո ր ք ր ի ս տ ո ս ի ս ո ւ ր բ ե կ ե լ ց ւ ց ն մ շ տ ն շ ե ն ա ւ ո ր պ ա յ ծ ա ռ ո ւ թ ի ւ ն ը կ ը պ ա տ մ է , թ է ի ն չ պ է ս Խ ա ր ա յ ե լ ի ա ս տ ո ւ ա ծ ա պ ա շ տ ա զ զ ի ն յ ա ռ ա ջ թ շ ն ա մ ի ե ղ ղ ղ ն ե ր ը՝ ե տ ք ը լ ք ր ի ս տ ո ս ի հ ա ւ ա պ ի ն խ ո ն ա ր հ ե ց ա ն , ե ւ ա ն ց ա ւ ո ր մ ե ծ ու թ ե ա ն , հ ա ր ս տ ո ւ թ ե ա ն ո ւ ա շ խ ա ր հ ք ի ս ո ւ ն ա յ ն ո ւ թ ե ա ն տ ե ղ՝ հ ո գ ե ւ ո ր գ ա ն ն ո ւ ց , ա յ ս ի ն ք ն ք ր ի ս տ ո ս ի ա ր դ ե ա ն ց , շ ն ո ր հ ա ց ե ւ խ ո ր հ ր դ ո ց ա ր ժ ա ն ի ե ղ ա ն , ու հ ո գ ե յ ն ս ր բ ո յ մ շ տ ն շ ե ն ա ւ ո ր լ ո ւ ս ա ւ ո ր ո ւ թ ե ա մ ի ը պ ա յ ծ ա ռ ա ց ա ն :

Ե ր կ ր ո ր դ ը ն թ ե ր ց ու ա ծ ը լ ն ո ր կ տ ա կ ա ր ա ն է ն , պ օ ղ ո ս ի ա ռ ա ք ե լ ց ն ա ռ տ ի ս ի ս ի մ ո ւ թ է ո ւ գ ր ա ծ ե ր կ ր ո ր դ թ ղ մ է ն է : (Գ Լ. Բ. 15—19:)

« Փ ո ւ թ ա ս ո ր բ ո յ մ շ տ ն շ ե ն ա ւ ո ր լ ը ն ա յ ծ ա ռ ա ց ա ն ,

առանց ամօթյոյ մշակ ըլլաս, ու ճշմարտութեան բանք կարճ խօսքերով՝ ուղղութեամբ պատմես։ Խոկ պիղծ ու սնոտի խօսքերէն ետ կեցիր։ Վասն զի անոնք ամբարշտութեան մէջ աւելի առաջ կ'երթան, ու իրենց խօսքն ալ կերցաւի պէս կը տարածի ասոնցմէ են Հիմնոս ու Փիղեառոս, որոնք ճշմարտութեան ճամբէն դուրս ելան եւ կ'ըսեն թէ մեռելց յարութիւն արդէն եղած է. եւ ասանկով շատ մարդ ալ հաւատքէ կը հանեն։ Բայց Կատութց հիմք հաստատ կը կենայ, ու աս նշանն ունի, թէ Տէր իրեն եղաղները կը ճանչնայ, եւ ով որ Տիրոջ անունը կու տայ՝ անիրաւութենէ ետ կը կենայ։,

Պօղոս առաքեալ՝ Տիրոյթէօսին խրատ տալով՝ ամէն ուղղափառ վարդապետներուն խրատ կու տայ որ սուրբ Եկեղեցւց մէջ ճշմարիտ ուղղափառ վարդապետի կատարելութիւններն ունենալու փութան. իմաստուն ըլլան, խոչեմ, նախանձաւոր, բարի, անարատ, քաջ, աներկիւղ, եւ ճշմարտութիւնն ուղղափառութեամբ ամենուն քարոզեն կարճ խօսքերով, այս ինքն՝ երկայն, շրջուն, նորահանճար խելքեր չըանեցընեն, այլ սուրբ Եկեղեցւց վարդապետութիւնը՝ պարզութեամբ, բարեմտութեամբ, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ իրենք պահէն, եւ անանկ ալ ուրիշներուն սորվեցընեն։ Դարձեալ խրատ կու տայ որ աս ճամբէն դուրս ուրիշ ճամբայ բոնողներէն հեռու կենան, վասն զի անոնց հետ վիճելը՝ հաւատացելց վեասակար է։ Օրինակ ալ կը բերէ երկու հերետիկոսներէ, որոնք կը քարոզէին թէ յարութիւն մեռելց պիտի չըլայ, որ սուս եւ հաւատքէ դուրս ու Քրիստոսի ըսածներուն գէմ էր, ինչ պէս որ այսօրուան աւետարանին մէջ կը տեսնենք։

Վարդ՝ աւետարանն աս է։ (Յ-Հ. Գ. Ե. 19-30.)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. «Ստոյգ ստոյգ կ'ըսեմ ձեզի. Որդին մարդոյ ինք իրեն բան մը չկերնար ընել, թէ որ չտեսնէ որ Հայրը կ'ընէ. Վասն զի ինչ որ Հայրը կ'ընէ, անոր նման Որդին ալ կ'ընէ։ Վասն զի Հայր զիրդին կը սիրէ, եւ ինչ որ ինք կ'ընէ՝ բոլորն ալ Որդւոյն կը ցուցընէ. Եւ աս բաներէս աւելի շատ մէծ գործքեր կը ցուցընէ իրեն, որոնց վրայ դուք կը զարմանաք։ Վասն զի ինչպէս որ Հայր մեռելները կը յարուցանէ ու կենդանի կ'ընէ, նոյնպէս Որդին ալ ուղածը կենդանի կ'ընէ։ Եւ չէ թէ Հայր մարդու մը գատաստանը կը կտրէ, այլ բոլոր գատաստանն իր Որդւոյն տուաւ. որ ամէնքը զիրդին պատուեն՝ ինչպէս որ զՀայր կը պատուեն։ Ով որ զիրդին շիպատուեր, շիպատուեր զՀայրն՝ որ զինքը խրկեց։ Ստոյգ ստոյգ կ'ըսեմ ձեզի, թէ ով որ իմ խօսք կը լսէ եւ զիս խրկողին կը հաւատայ՝ յաւիտենական կեանքը կ'ընդունի ու գատաստան շիմններ,

այլ մահուրնեկ ի կեանս կը փոխուի: Ստոյգ ասոյգ կ'ըսեմ ձեզի, որ ատեն պիտի դայ ու եկած ալ է, որ մեռեալք Որդւցն Աստուծոյ ձայնը պիտի լսեն. ու լսողները կենդանի պիտի ըլլան: Վասն զի բնչպէս որ Հայր ինք իրեն կեանք ունի, ասանկ ալ իր Որդւցն տուաւ՝ որ ինք իրեն կեանք ունենայ, եւ իշխանութիւն տուաւ իրեն որ դատաստան ընէ: Խսկ մարդու որդի ըլլալուն համար ինչ կը զարմանաք: Վասն զի ատեն պիտի դայ որ գերեզմաններուն մէջ եղողներուն ամէնն ալ իր ձայնը պիտի լսեն ու գուրս պիտ'որ ելլին. ով որ բարիք դործած է՝ կենաց յարութիւն պիտ'որ առնէ, խսկ ով որ չարիք գործած է՝ դատաստանի յարութիւն: Ես ինք իրմէս բան մը չեմ կրնար ընել. հապա բնչպէս որ կը լսեմ, անանկ կը դատեմ, ու դատաստան արդար է. վասն զի ես իմ կամքս չեմ վիճուեր, հապա զիս խրկողն կամքը::

Հիփուս Քրիստոս Տէրն մեր աս խօսքերով իր ճշմարիտ աստուածութիւնն ու ճշմարիտ մարդկութիւնը կը հասկըցընէ: Մի միայն աստուածային անձ ունենալով՝ ինք իրեն համար երբեմն Որդի Աստուծոյ կ'ըսէ, երբեմն ալ՝ Որդի մարդոյ: Որդի Աստուծոյ ըսելով՝ աստուածութիւնը կ'իմացընէ. խսկ որդի մարդոյ ըսելով՝ մարդկութիւնը կը ցուցընէ: Ուստի ըստ աստուածութեան՝ Հօր Աստուծոյ հաւասար ըլլալով, իր աստուածային ամենակարողութիւնն ու իշխանութիւնը կը յայտնէ: Նտքը իր դատողական իշխանութիւնը կը հասկըցընէ, որ աշխարհքիս վերջը դատաստան պիտի ընէ, եւ մեռելուրը գերեզմանէն հանելով ու ողջընցընելով իրենց դատաստանը պիտի կտրէ. արդարոց՝ յաւիտենական կեանք պիտի պարզեւէ, խսկ մեղաւորաց՝ յաւիտենական տանջանք պիտի տայ:

Խսկ մենք՝ որ Աստուծոյ ընորհքով ասոնց կը հաւատանք՝ բնչպէս պէտք է որ աս դատաստանիս պատրաստուինք: Պետքոս առաքեալ աշխարհքիս վերջանալուն բաները պատմելով՝ նոյն հարցումը հաւատացեալներուն կ'ընէ. “Ի՞նչպէս պէտք է որ դանուիք..” (Բ. ոլեոր. գ. 11.) եւ ասանկ պատասխան կու տայ, “Սուրբ եւ աստուածապաշտ կարդաւ պիտի սպասէք, ու պիտի փութաք որ Տիրոջը օրուան գալուն հասնիք . . . : Ասոր համար, սիրելիք, աս բաներուս սպասելով՝ ջանացէք որ ամի՞իծ ու անարատ գտնուիք,, այս ինքն՝ պէտք է որ սրբութեամբ եւ աստուածպաշտութեամբ՝ Աստուծոյ պատուիրանները պահելով՝ սպասէք, եւ նայիք որ Աստուծոյ ան օրը դայ համնի. ուստի աս բաներուս սպասելով՝ փոյթ տարէք որ անբիծ ու անարատ գտնուիք: Ապա ուրեմն մենք ալ աս անբիծ եւ անարատ վարքն ունենանք, սրբութեամբ ու աստուածպաշտու-

թեամբ եւ Աստուծոց պատուիրանները պահելով կենանք աշխարհիս մէջ, որպէս զի Քրիստոս Տէրն մէր եկած ատեն՝ պատրաստ գտնուինք, ու ամենեւին չփոխթելով՝ կարող ըլլանք ըսել. “Ինչ որ պարտական էինք ընելու՝ ըրինք,,. (Ղ.մ. ֆէ. 10.) եւ Քրիստոս ալ խաղաղութեան երեսով դառնայ մեղի ըսէ. “Ազնիւ, ծառայ բարի ու հաւատարիմ. որովհետեւ քիչ բանին մէջ հաւատարիմ եղար՝ ես ալ զքեղ շատ բանելու վրայ կը դնեմ. մտիր քու տիրոջդ ուրախութիւնը,,. (Մարտ. Խ. 21.) այս բնիքն՝ ես քեզի քիչ բան ապսպրած էի, քեզնէ քիչ մը բան կ'ուզէի. դուն բնծի հաւատարիմ եղար, իմ խօսք կատարեցիր. Հիմակ ես ալ քեզի մեծ վարձք ու հատուցում կու տամ. եկուր քու տիրոջդ ուրախութեան մասնակից եզիր, որ յաւիտեանս յաւիտենից ուրախանա :

ՏԵՇԱԲԿԵՐՆ ԳԵՇԱԲԿ

ԱՐ Ե

ՔՐԻՍՏՈՍԻ ՏԵԱԹՐԻ ՄԵՐՈՅ ՔԱՌԱՄԵՕՐԵԱԾ ՏԱԶԱՐ ԳԵՎԱՐ

ՓԵՏՐՈՒԹԻՒ 2

ԱՅՍՈՐՈՒՄՆ հանդիսութիւնը սուրբ Եկեղեցին կը կատարէ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ քառասնորեայ եղած ատեն՝ իր մօրն ամենասուրբ կըս Մարեմայ հետ տաճար գալուն պատուցն եւ յիշատակին համար, որն որ Ղուկաս աւետարանիչ կը պատմէ: Իսպ որովհետեւ աս պատմութեանս աւետարանը մենք պատարագին մէջ չենք կարգար, այլ առաւօտեան ժամասացութեան մէջ, հարկ է որ ես ալ՝ պատարագին ընթերցուածներն ու աւետարանը չդրած՝ առաւօտեան ժամասացութեան վերջին աւետարանը զնեմ. որպէս զի այսօրուան խորհրդոցն պատմութիւնը կարգաւ դրած գտնուիմ: Նշն աւետարանն աս է: (Ղ.մ. Գ. 22—40:)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ծնանելն ետքը, “Երբ որ իրենց սրբութեան օքերը լմբնցան, ինչպէս որ Մօվսեսի օրէնքին մէջ գրուած է, զՅիսուս առին՝ Երուսաղէմ տարին, որ Աստուծոց առջեւ հանեն. ինչպէս որ Տիրոջ օրէնքին մէջ գրուած է, թէ Ամէն արու զաւակ՝ որ իր մօրն արդանդը կը բանայ, սուրբ Տեառն կոչուի. ու ընծայ ալ տան, ինչպէս

որ Տիրոջ օրէնքին մէջ գրուած է, զցյդ մը տատրակ կամ երկու հատ աղաւնոց ձագ : Խրուսաղեմայ մէջ ալ մարդ մը կար՝ Սիմէռն անունով, եւ ասիկա շատ արդար ու երկիւղած էր, ու յօյս ունէր Խրայելի միտթարութիւնը (այս ինքն՝ Մեսիան) տեսնելու . եւ Հոգին սուրբ էր ի նմա : Աս մարդս Հոգին սրբէն հրաման առած էր որ չմեռնի, մինչեւ որ զօծեալն Տեառն չտեսնէ : Եւ ահա աս մարդս Հոգւոյն սրբյ ապդեցութեամբ տաճար եկաւ : Եւ երբ որ ծնողքը (այս ինքն սուրբ Յովհէփ եւ սուրբ Աստուածածին) մանուկ Յիսուսը բերին, որ օրինաց ըսածները վրան կատարեն, Սիմէռն ալ զինքը գիրին առաւ, Աստուծոյ օրչնենք տուաւ ու ըսաւ . Տէր, ալ հիմակ արձրկէ քու ծառադ՝ ինչպէս որ ըսիր՝ ի խաղաղութիւն . վասն զի աչքս՝ քու փրկութիւնդ տեսաւ, որ բոլոր ժողովրդոց առջեւ պատրաստեցիր . որ հեթանոսներուն լցոյ յայտնուի, եւ քու ժողովրդիդ Խրայելին փառք ըլլայ : Խակ հայրն ու մայրը զարմացեր մնացեր էին թէ ինչ բաներ կը զցուի վրան : Դարձաւ Սիմէռն՝ օրչնեց զիրենք ու մօրը Մարեմայ ըսաւ . Ահա ասիկա կեցած է, որ Խրայելի մէջ շատերու գլորում ու կանգնում եւ հակառակութեան նշան ըլլայ . ու քու սրտէդ ալ սուր անցնի, վասն զի շատ սրտերու խորհուրդները պիտի յայտնուին : Հօնտեղն էր Աննա մարդարէն ալ Փանուելի աղջիկը ևսերայ ցեղէն, որ շատ պառուեր էր : Ասիկա իր կուսութենէ ետքը՝ միայն եօմը տարի կարգուած մնացեր եւ անկից ետքը սյրի մնացեր էր, ու ժուսունուչորս տարւան շափ, ու տաճարէն չէր զատուեր . հապա գիշեր ցորեկ պահք պահելով ու աղօմք ընելով՝ հօն ծառայութիւն կ'ընէր : Աս ալ ան ժամանակն ելաւ Աստուծոյ փառք տուաւ, ու Երուսաղեմի փրկութեան յօյս ունեցողներուն ամենուն հետ սկսաւ խօսիլ անոր վրայ : Երբ որ ամէն բան կատարեցին, ինչպէս որ Տիրոջ օրէնքին մէջ գրուած էր, նորէն Գալիլեա դարձան, ու իրենց քաղաքը Նաղարէթ եկան : Խակ մանուկը կ'աճէր ու կը զօրանար՝ լի իմաստութեամբ . Աստուծոյ շնորհքն ալ վրան էր :

Վ.ս խորհուրդն ու պատմութիւնն աղէկ հասկընալու համար՝ պէտք է գիտնալ որ Աստուծոյ՝ Մավսեսի ձեռքով Հրէից ազգին տուած օրէնքներուն մէջ հետեւեալ պատուերներն ալ կային : Նախ՝ հրամայեց որ երբ որ կին մը արու զաւակ կը ծնանի, քառասուն օր պիոլծ սեպուի ու տաճար չմննէ . եւ աս քառասուն օրը սրբութեան օրեր ըսուի . Խակ քառասունքը լմբնալուն ետքը՝ սուրբ սեպուի, տաճար երթայ ու տարեկան գառ մը եւ աղաւնի կամ տատրակ մը տայ՝ ողջակէղ մասուցանելու համար . Խակ թէ որ աղքատ ըլլայ ու գառ մը տալու

կարողաւթիւն չունենայ, ան ատեն միայն երկու տատրակ կամ երկու աղաւնւոյ ձագ տայ : (Վէ-ր. Գլ. ԺԲ.) Երկրորդ՝ որովհիւնեւ Հրեից ազգն Եգիպտոսէն ելած ատեն՝ Փարաւոն չուզեց թող տալ, իսկ Աստուած ինը մեծամեծ պատիժ տալէն ետեւ՝ վերջին պատիժ մ'ալ տուաւ որով Փարաւոն խոնարհեցաւ ու թողուց . այս ինքն՝ բոլոր Եգիպտացւոց երկրին առջինեկ ծնունդները՝ թէ մարդիկներունը թէ անասնոցը, Փարաւոնի տնէն սկսեալ՝ մինչեւ յետին ողորմելի աղքատը, ամէնը մէկէն մէկ գիշերուան մէջ հրեշտակը ջարդեց, բայց Հրեից առջինեկներուն ամեննեւին չդպաւ . ասոր Համար Աստուած ուզեց որ բոլոր Հրեից առջինեկները կամ անդրանիկներն իրեն ըլլան ու իրեն նուիրուին . աս է՝ որ կ'ըսէ թէ Ամէն մանչ զաւակ՝ որ իր մօրն արգանդը կը բանայ, այս ինքն իր մօրն առջինեկ բերած ծնունդը կամ զաւակը կ'ըլլայ, սուրբ Տեառն կոչուի : (Ելեշ, ԺԳ. 2. 15: Թու-ր, լ. 17:) Ասոր Համար ալ հրամացեց Աստուած որ անդրանիկ մանչ զաւակները տաճար տանին մատուցանեն, ու հինգ սիկղ վճարեն իրեն Համար . իսկ մէկ սիկղը կ'ընէր չորս գայշեկան (Ա-ր-դ-ր) ըստ հին արժողութեան :

Արդ՝ սուրբ Աստուածածին եւ Քրիստոս Տէրն մեր ուզեցին աս օրէնքներուն հնազանդիլ ու կատարել . թէպէտ ո՛չ սուրբ Աստուածածին, ո՛չ Յիսուս պարտական էին կամ Հարկ մ'ունէին հնազանդելու . Վասն զի սուրբ Աստուածածին կուսութեամբ յղացաւ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս՝ զօրութեամբ Հոգւոյն սրբոյ՝ եւ զանիկա կուսութեամբ ծնաւ՝ իր կուսութեան ամեննեւին վեաս մը ըլլալով . ուստի մաքուր մնալովն ամեննեւին պղծութիւն չունեցաւ, եւ մաքրութեան Համար՝ չէ թէ միայն քառասուն օրուան՝ Հապա նաեւ բոպէի մը կարու չեղաւ : Իսկ Յիսուս՝ ճշմարիտ Որդի Աստուծոյ ըլլալովը՝ չէ թէ օրինաց տակ չէր, այլ օրինաց տէր, իշխան ու տուղ էր, եւ ամէն բանի տէր ըլլալովն՝ ամէն անդրանիկ եւ ուրիշ ամէն բան՝ իրենն էին : Ի վերայ այսր ամենայնի, որովհետեւ Աստուած կ'ուզէր որ Քրիստոս օրէնքներն իր վրայ կատարելով՝ հին օրէնքը վերջացընէ, ինչպէս որ Քրիստոս ալ ըսաւ . “Մի կարծէք որ օրէնքները կամ մարդարէները քակելու Համար եկած եմ . չէ, քակելու Համար չեմ եկած, Հապա կատարելու Համար” . (Մ-ր. Ե. 17.) ասոր Համար Յիսուսի ծնանելէն ետքը քառասուն օր եղածին պէս՝ սուրբ Աստուածածին եւ սուրբ Հայրն Յօվսէփի, որ ան ատեն կ'երեւայ թէ Կաղաքիթ քաղաքն էին, մանսուկ Յիսուսն առին, Երուսաղէմ գացին, զՅիսուս տաճար տարին, որպէս զի օրէնքին հրամացած բանե-

րը կատարեն, թէ մօր կողմանէ եւ թէ որդւցն կողմանէ, ինչպէս որ վերը դրինք: Միայն աս տարբերութիւնս եղաւ որ սուրբ Աստուածին աղքատութեան մէջ ըլլալով՝ գառն շտուաւ, հապա աղքատ կնիկներուն պէս զցդ մը տատրակ կամ աղտանի տուաւ:

Այս ատեն Երուսաղեմի մէջ ծերունի մը կար Սիմեոն անունով, որ երկիւղած ու բարեպաշտ էր եւ բոլոր կեանքը տաճարին ծառայութիւն ընելով կ'անցընէր: Աս մարդը, ինչպէս որ սուրբ աւետարանը կը զրոցէ, “Հոգին սրբէն հրաման առած էր որ չմեռնի մինչեւ որ զՕծեալն Տեառն տեսնէ”, այս ինքն դՔիստոս: Աս աստուածային ազգեցութիւնն ունենալով՝ Քրիստոսի գալուն կը սպասէր, որ զինքը դիմուորէ: Վերջապէս Հոգին սուրբ իրեն իմացուց, ինքն ալ ծերութեամբը գողդըղալով՝ վաղեց տաճար եկաւ, եւ երբ որ Յիսուս տաճար մտաւ, դէմն ելաւ. աս պատճառաւաւս աս տօնիս անունը Տեռն ընդ կ'ըսուի: այս ինքն՝ Տիրովն առջին երթալ, զջէր դիմաւորել: Եւ ինչպէս որ սուրբ աւետարանը կը պատմէ, ուրախութենէն գրկեց զՅիսուս, Աստուծոյ փառք տուաւ ու խնդրեց որ մեռնի. սուրբ Աստուածածնայ եւ սուրբ Յովսեփայ ալ օրհնենք տուաւ, ու Քրիստոսի չարչարանքները մարդարէանալով՝ սուրբ Աստուածածնայ սրախն խոցն ու ցաւն ալ գուշակեց: Նոյնպէս Աննա մարդարէ ալ՝ օրհնութեամբ փառք տուաւ Աստուծոյ, եւ Քրիստոսի փրկիչ ըլլալն՝ ամենուն զրուցեց: Երբ որ ամէն բան լրինցաւ, սուրբ Աստուածածին եւ սուրբ Հոյր Յովսէփի առին մանուկ Յիսուսը, նորէն Գալիլեա գարձան ու իրենց քաղաքը Նաղարէթ եկան. ու հոն մացին մինչեւ որ Հրեշտակ երեւցաւ սուրբ Յովսեփայ եւ զՅիսուս Եգիպտոս փախցընել տուաւ՝ Հերովդեօին բարկութեան պատճառաւը:

Քրիստոսի Բեթղեհեմէն տաճար գալուն Խորհրդեան համար կը կատարուի այսօրուան թափորը. եւ մոմեղինաց լցուը կը նշանակէ Քրիստոսի՝ լցու աշխարհի ըլլալն ու աշխարհքս լուսաւորելու համար գալը: Խոկ նախընթաց իրիկուան կրակը կը նշանակէ Քրիստոսի միւսանգամ գալուստը, երբ որ աշխարհքս վերջը բոլոր աշխարհքս կրակով կ'այրի, եւ յարութիւն մեռելոց կ'ըլլայ, ու Քրիստոս վերջին դատապատանը կ'ընէ, արդարները լուսաւոր փառօք հոգւով եւ մարմնով ի լցուն յաւիտենական կը հանդուցանէ, խոկ մեղքը խաւարեալները՝ արտաքին խաւարը, յաւիտենական հուրը հոգւով եւ մարմնով կը դատապարտէ:

Աս է այսօրուան տօնին ու հանդիսութեան Խորհուր-

դը : Մնաց , որ պատարագին ընթերցուածներն ու աւետարանը դնեմ : Առաջին ընթերցուածը հին կտակարանէն Եսայեայ մարդարէութենէն է : (Գլ. ԻՊ. 21—ԻԵ. 8:)

“Ե՞ն օրը Աստուած իր ձեռքն երկնքի զարդերուն վրայ պիտի դնէ , ու աշխարհքիս երեսն եղած թագաւորներուն վրայ : Եւ անոր ժողովըները պիտի ժողվին կապոց ընեն ու ամուր բերդերու մէջ պաշարեն . Եւ շատ ազդ անցնելէն ետքը՝ իրենց այցելութիւն պիտի որ ըլլայ : Նզիւսն ալ պիտի հալի ու պարիսպը կործանի . վասն զի Ախոնի լերան վրայ ու Երուսաղեմայ մէջ Տէր պիտի թագաւորէ ու ծերերուն առջին պիտի փառաւորուի : Տէր Աստուած իմ , Ես զքեզ փառաւորեմ , քու անունդ օրհնեմ , որ սքանչելի բաներ ըրիր , առաջին ճշմարիտ խորհուրդը : Երաւցընէ , Տէր , քաղաքները՝ հողաբլուր ըսիր , ու ամուր քաղաքները՝ հիմէն փլցուցիր . ամսպարիշտ մարդոց քաղաքները յաւիտեան չը ինուին : Ասոր համար աղքատ ժողովորդը զքեզ օրհնէ ու զրկեալ մարդոց քաղաքները զքեզ օրհնեն . վասն զի ամէն խոնարհ քաղքի օգնական եղար , ու կարօտութեան համար տրտում եղողներուն՝ ապաւինի տուն . շար մարդոց ձեռքէն զանոնք փրկեցիր : Ծարաւիներուն ապաւէն եղար , ու զրկեալ մարդոց հոգի տուիր . վասն զի մարդիկ ծարուեր էին Ախոնի մէջ ու թուլցեր ընկեր էին , այն ամբարիշտ մարդոց ձեռքէն՝ որոնց զմեզ մասնեցիր : Ես լեռանս վրայ Տէր զօրութեանց ամէն հեթանոսներուն պիտի ցուցընէ . պիտի ուրախանան , գինի խմեն , մրուր շունեցող իւղով օծուին , Եւ աս լեռը զերենք պիտի կլլէ : Ես բանս ամէն հեթանոսներուն պատմէ . վասն զի ամէն ազգաց վրայ եղած խորհուրդն աս է : Մահը զօրացաւ ու կուլ տուաւ . բայց Աստուած դարձեալ ամենուն աչքէն արցունքը կարեց , Եւ իր ժողովորեան նախատինքը բոլոր աշխարհքէն վերցուց . վասն զի Տիրոջ բերանը զբուցեց :”

Լասայի մարդարէն՝ Հրէից ազգին թագաւորութիւնը կորսընցընելէն ու գերի ըլլալէն կը սկսի պատմել : Ծատ ազդ անցնելէն ետքը , կ'ըսէ , իրենց այցելութիւն , այս ինքն Մեսիան պիտի գայ , Երուսաղեմայ տաճարը պիտի մանէ Եւ ծերերուն առջին պիտի փառաւորուի , ինչպէս որ Ախմէոն ծերունիէն ու Աննա մարդարէէն փառաւորուեցաւ : Քրիստոսի թագաւորելը կը մարդարէանայ , բայց մարմնաւորապէս չէ , այլ հոգեւորապէս , այս ինքն՝ սատանային ուժը կոտրելուլ , կուապաշտութիւնը վերցընելով ու հեթանոսները հաւատքի բերելով , որ յառաջուց Աստուծոյ շնորհքէն Եւ հաւատայ լուսէն զբկեալ էին , բայց իրենց խոնարհութեան համար՝ Աստուած իրենց ծարաւը

կարեց՝ հաւատքին քարոզութեան ջրով։ Կը բերէ ետքը կը դարձնէ բանը Հրէից ազգին վրայ, որ Նեռին ատենը պիտի հաւատան. իսկ անհաւատք ամէնը մէկէն Սիօն լերան վրայ պիտի չարդուին ու լեռը զիրենք պիտի կը։

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցին առ Գաղատացիս դրած թղթէն է։ (Գ. Դ. 1—7:)

“Վ. Կ'ըսեմ. քանի որ ժառանգը տղայ է, ծառայէն աւելի բան մը չէ, թէպէտ եւ ամենուն տէր ըլլայ. այլ վերակացուներու եւ հոգացողներու ձեռքին տակն է, մինչեւ որ հօրը սահմանած ատենը գայ: ‘Եղնապէս մենք ալ երբ որ տղայ էինք, աս աշխարհքիս տարերաց տակ (այս ինքն՝ հին օրինաց զգալի ու մարմաւոր նշաններուն եւ արարողութիւններուն տակ) ծառայութիւն կ'ընէինք: Բայց երբ որ ատենն եկաւ լեցուեցաւ, Աստուած իր Արդին խրկեց, որ կնիկ մարդէ ծնաւ եւ օրինաց տակ մտաւ, որ օրէնքին տակն եղողները գնէ, որպէս զի մենք ալ որդեգիր ըլլանք: Դուք ալ որդի ըլլալով՝ Աստուած իր Արդւոյն Հոգին մեր սիրտը խրկեց, որ կը կանչէ արբա՛, հայր: Ա՛լ ասկից ետքը ծառայ չես, որդի ես. եթէ որդի ես՝ Աստուծոյ ժառանգն ալ ես:”

Պօղոս առաքեալ կը հաստատէ վերի ըսածնիս, թէ Բանն Աստուած սուրբ Աստուածածնէն ծնանելով՝ ամենեւին օրէնքին դէմ չգնաց, այլ օրինաց հնազանդութեան տակն եղողները գնէ, որպէս զի օրէնքը կատարելով՝ օրէնքին հնազանդութեան տակն եղողները գնէ, այս ինքն՝ հին օրինաց վիճակը վերցընէ, եւ նոր օրինաց՝ այս ինքն շնորհաց վիճակը հաստատէ, որ մենք Աստուծոյ որդեգիր եւ որդի եւ ժառանգ ըլլանք: Իսկ ըսելովը թէ Քրիստոս կնիկ մարդէ ծնաւ, չ'ուզեր ըսել թէ սուրբ Աստուածածին կոյս չէր. հապա կ'ուզէ ըսել թէ Քրիստոս ճըշմարտապէս Արդի Աստուծոյ էր: Աւստի կ'ին ըսած ատեն՝ սեռականապէս կ'առնէ, ու իգական սեռը կ'իմանայ ըստ որում յարական սեռէ զատուցեալ. ինչպէս որ նաեւ Յիսուս ի կանա Գալլեացւոց եւ խաշին վրայ ալ սուրբ Աստուածածնայ՝ կին դու ըսաւ: Աւրիշ պատճառ մ'ալ կայ, ինչպէս որ կ'ըսեն ամէն վարդապետք եւ սուրբ հարք, թէ Առաքեալը յամառեալ Հրէից առջեւն ասսանկ պատուական ու մարդկային խելքէ մաքէ դուրս եղած կուսութեան խորհուրդը չէին ուզեր բացայայտ յիշել, որպէս զի չարհամարհեն. իսկ հաւատացելոց մէջ միշտ համարձակ կը քարոզէին, կը դաւանէին եւ դաւանել կու տային:

Իսկ օրուան խորհրդոյն պատշաճ աւետարանն առաւօտեան ժամասացութեան մէջ կարդացուելով, ինչպէս որ

իսկզբան դրի, պատարագին մէջ հետեւեալ աւետարանը կը կարդացուի: (Գ.Հ.-Ք. Գ.Լ. Բ. 41—51:)

Տեսուն մերց Յիսուսի քրիստոսի “Ծնողքն ամէն տարի զատկի տօնին Երուսաղէմ կ'երթային: Երբ որ տասուերկու տարւան եղաւ, ինչպէս որ տօնին սովորութիւնն էր, Երուսաղէմ երթալէն, տօնին օրերը կատարելէն ետեւ իրենց դարձած ատեն՝ Յիսուս մանուկն Երուսաղէմ մնաց ու ծնողքը շիմացան, կը կարծէին թէ ուրիշ ճամփու ընկերներուն հետէ: Օրուան մը ճամփու չափ եկան, ու սկսան իրենց դրացիներուն եւ ճանշուորներուն հարցընել: Երբ որ չցտան, նորէն Երուսաղէմ դարձան՝ որ վնտուեն: Երեք օրէն ետքը գտան՝ որ տաճարին մէջ վարդապետներուն հետ նստեր, զանոնք մափկ կ'ընէր ու անոնց բան կը հարցընէր: Իր խօսքերը լսողները բոլոր իր իմաստութեան ու տուած պատասխանններուն վրայ կը զարմանային: Ծնողքն ալ երբ որ տեսան՝ սբանչացան, ու մայրը դարձաւ իրեն ըստաւ. Արդեակ աս ի՞նչ բան է՝ որ մեզի ըրիր. աշաւախիկ հայրդ ու ես կը տառապէինք, զքեզ կը վնտուէինք: Յիսուս ալ իրենց ըստաւ. Զիս ինչո՞ւ համար կը վնտուէիք. չէիք դիմեր որ իմ Հօրս տան մէջ պէտք է որ գտնուիմ: Բայց իրենք Յիսուսին ըստածը շշասկըցան: Ետքը իրենց հետ իջաւ, միատեղ Նազարէթ գնաց, եւ իրենց հնազանդ էր: Մայրն ալ ամէն բան մաքին մէջ կը պահէր: Եւ Յիսուս կը զարգանար իմաստութեամբ ու տարիիով ու շնորհքով՝ յԱստուծոյ եւ ի մարդկանէ:,,

Երգէն վերը այսօրուան խորհուրդը մէկնեցինք, եւ տեսանք որ սուրբ Աստուծածին տաճարէն ելած ատեն՝ Յիսուսին հետ դարձաւ Գալիլեա եկաւ, եւ սուրբ Յովսեմիայ հետ մէկտեղ Նազարէթ քաղաքը նստեցաւ: Քիչ մը ետքը Հերովդեսին բարկութեան պատճառաւը՝ Եգիպտոս իախան: Երբ որ Եգիպտոսէն դարձան՝ դարձեալ Նազարէթ քաղաքը բնակեցան. եւ հոնտեղէն ամէն տարի զատկի տօնին օրերը Երուսաղէմ կ'երթային՝ տաճարին մէջ երկրպագութիւն ընելու համար, ինչպէս որ առ հասարակ Հրէից սովորութիւնն էր. տօնն եօթն օր կը տեւէր, եւ ան օրերը լմըննալէն ետքը՝ տուն կը գառնային: Այսպէս մնաց Յիսուս Նազարէթ քաղաքը՝ մինչեւ որ երեսուն տարեկան եղաւ: Եւ աս երեսուն տարւան միջոցին մէջ իր ըրածներէն՝ սուրբ աւետարանը միայն աս երկու բանը կը պատմէ. մէյ մը՝ տասուերկու տարւան եղած ատեն՝ տաճարին մէջ Հրէից վարդապետներուն հետ խօսակցութիւն ընելը, եւ երկրորդ՝ որ միշտ սուրբ հայր Յովել սեփայ եւ սուրբ Աստուծածանայ հնազանդ էր:

Վարդ այսօրուան մեծ հանդիսութեան տօնն ու խորհուրդն իմացանք : Բայց պէտք է որ պատուին ալ քաղենք : Վասն զի սուրբ Եկեղեցւոյ դիտաւորութիւնը, բաղձանքն ու ջանքն ան է, որ հաւատացեալք ամէն տօնի օր՝ նոյն խորհուրդը յարգեն, մտածեն, եւ ինչ որ կը գտնեն կատարելու կամ նմանելու՝ գործքով կատարեն ու նմանին : Ուստի ամէն բանէն առաջ մենք ալ սուրբ Աստուածնայ հետ եւ սուրբ Աստուածնայ ձեռքով՝ իր աստուածորդին Յիսուս՝ Աստուծոյ մատուցանենք իրեւ մեր մեղաց քաւութեան ողջակեղ . որպէս զի իր առջեւը շնորհք ու ողորմանթիւն գտնենք : Մեր միջնորդն ու բարեխօսը Յիսուս է, ինչպէս որ կ'ըսէ Պօղոս առաքեալ . “Աստուծոյ ու մարդկան մէջ միակ միջնորդն է մարդն Յիսուս Քրիստոսու” : (Ա. Տէմ. Բ. 5:) Մեր փրկիչը Յիսուս է . միայն Յիսուսով կրնանք փրկութիլ, միայն իր անուանիը կրնանք մեր մեղաց թողութեան եւ յաւիտենական փառաց արժանի ըլլալ . ինչպէս որ կ'ըսէ պետրոս առաքեալ . “Ամենեւին ուրիշի ձեռքով փրկութիւն չկայ . վասն զի երկնքին տակ ուրիշ անուն մ'ալ չկայ մարդոց արուած՝ որով կարող ըլլանք փրկութեան համենիլ” : (Գործ. Դ. 12:) Եւ յատկապէս ասոր համար ինք Որդին Աստուծոյ իր յաւիտենական աստուածային փառքէն խոնարհելով՝ մարդկային բնութիւնն առաւ, մեղաւորի կերպարանաց մէջ մտաւ, եւ այսօր տաճարին մէջ ինք զինքն ու իր կետանքն՝ իր յաւիտենական Հօրը կ'ընծայէ, որպէս զի ետքը չարշարանքին, խաչելութեան ու մահուան ատեն՝ իր արիւնը թափելով՝ մեր մեղաց համար ընելու ողջակեղը կատարէ լմբնցրնէ . ինչպէս որ սուրբ Սիմեոն ծերունին ալ մարգարէանալով՝ սուրբ Աստուածնայ պատմեց : Միշտ մտուրնիս ըլլալով սուրբ Սիմեոնին ըսածը Քրիստոսի համար թէ Հակառակութեան նշան պիտօր ըլլայ, ջանանք եւ զգոյշ կենանք որ ըլլայ թէ անոնց մէջ դանուինք, որ Քրիստոսի, իր սուրբ աւետարանին եւ իր սուրբ Եկեղեցւոյն կը հակառակին ու դէմ կը գառնան, ինչպէս որ Հրեայք ըրին եւ ինչպէս որ կ'ընեն ան քրիստոնեացք՝ որ աշխարհքիս սովորութեանցն եւ ունայնութեան ետեւէ երթալով՝ կ'ապրին, ու սատանային կամքն, իրենց սրտին կիրքերն ու իրենց մարմնոյն անկարգ բաղձանքներն ու չար ցանկութիւնները կը կատարեն : Եւ իրաւցընէ աս օրերս ալ՝ որ աշխարհքս բարեկենդանի օրեր կը զրուցէ, շատ մարդիկ՝ որ անուամբ միայն քրիստոնեայ են, իսկ գործքով քրիստոնէութեան դէմ վարք ունին, անառակութեամբ, անամօժ գործքերով, մարմնոյ եւ որովայնի ծառայելով՝ Քրիստոսի ու իր սուրբ աւետարանին

կը հակառակին . ու սուրբ Ամենա ծերունացին ըստածին պէս՝ Յիսուս իրենց չէ թէ կանգնում, հապա գլորում կ'ըլլայ, եւ աս պատճառաւ . աւելի մեծ պատժոյ տակ կ'իշխան: Ասանիներուն օրինակէն հեռու կննալով՝ մենք ունայնութեանէ փախչինք, եւ մահացուցմամբ ու ապաշխարութեամբ՝ արքայութեան յաւիսնական փառքն ու ճշմարիտ բարեկենդանութիւնը փնտուենք:

Երկրորդ՝ սուրբ Աստուածածնայ հնազանդութեան եւ խոնարհութեան նայելով՝ մենք ալ հնազանդութիւն ու խոնարհութիւն ընելու ջանանք: Սուրբ Աստուածածին հնազանդեցաւ եւ քառասնօրեայ քաւութեան օրէնքը կատարեալ ի գործ դրաւ, թէպէտ ամենեւին պարտական չէր, որովհետեւ ինք քաւութեան բան մը չունէր, եւ իր Որդին՝ նցն ինքն օրինաց տէրն ու հրամայողն էր: Քայց ասով սորվեցուց որ Աստուծոյ սուրբ օրէնքներուն ու մեր օրինաւոր մեծաւորներուն հրամանին ճշդիւ հնազանդինք եւ ասդիէն անդիէն անհիմն ու կեղծաւորական պատճառներ չինտուենք՝ անոնց տնօրինում առնելու համար: Աշխարհքիս վրայ եւ երկնքին երեսն եղող բոլոր արարածներէն աւելի մաքուր էր սուրբ Աստուածածին: Եւ սակայն բոլոր երուսաղեմի առջեւ ինք զինքն ուղեց անմաքուր ցուցընել, որպէս թէ մաքրուելու եւ սուրբ ըլլալու կարօտութիւն ունէր. եւ ասով մեզի ճշմարիտ քրիստոնէական խոնարհութիւնը սորվեցուց, որ մենք մեր մեղաւոր ու արհամարհելի ըլլալը ճանչնանք, ոչ միայն Աստուծոյ առջին, հապա նաև մարդկան առջեւ. եւ իմանանք որ ամէն օր մեղանչելով՝ ամէն օր սրբուելու եւ մաքրուելու կարօտութիւն ունինք: Սուրբ Աստուածածին իր ծնողաց կողմանէ՝ թագաւորի զաւակ, եւ իր որդուցն կողմանէ՝ Աստուծոյ մայր ըլլալով, ամենեւին արտաքուստ մեծ երեւալը չսիրեց. հապա ինչպէս որ իր Աստուածորդին աստուածային փառքէն խոնարհելով՝ նուաստացեր ու աղքատացեր էր, այսպէս ինքն ալ իր տան աղքատութիւնն ու նուաստութիւնը սիրելով՝ աղքատաց պէս աղքատ ողջակէզ տուաւ տաճարը, եւ ասով մեզի ալ խրատ տուաւ որ իրեն եւ իր Աստուածորդուցն նմանինք աղքատութեամբ, եւ աս աշխարհքիս անցաւոր փառքը, մեծութիւնն ու հարստութիւնն արհամարհելով՝ խոնարհութեամբ ապրինք. որպէս զի մեր վրան ալ կատարուի իրեն ըսածը. “Խոնարհները բարձրացուց, անօմի եղողները բարութեամբ լիցուց, ու մեծատունները ձեռուցնին պարապ ձգեցն: (Ղ.մ. Ա. 52, 53:)

Երրորդ՝ սուրբ Աստուածածնայ, սուրբ Ամենա ծե-

բունւցն եւ Աննա մարգարէին աստուածպաշտութիւնն՝ ամենուն ճշմարիտ աստուածպաշտութեան օրինակ պիտ'որ ըլլայ: Իրենք տաճար կ'երթային՝ միայն աղօթելու, Աստուածոյ երկրպագութիւն ընելու, զԱստուած օրչնելու եւ Աստուածոյ փառք ու գովութիւն տալու համար: Նոյն աստուածպաշտութեան ճշմարիտ հոգին պիտի ըլլայ նաեւ քրիստոնէից մէջ՝ երբ որ եկեղեցի կ'երթան՝ որ Աստուածոյ տունն է: Ունայնութիւնը, հագուիլ կապուիլն, ինք զինքը ցուցընելը՝ քրիստոնէին ամէն տեղ եւ ամէն ատեն արգելուած է, բայց եւս առաւել եկեղեցւոյ մէջ. Նոյնպէս հետաքրքրութիւնը, պարապիսակութիւնն ու բամբասանքը: Եկեղեցի երթալու վախճանը՝ միայն Աստուած պիտ'որ ըլլայ. եկեղեցւոյ մէջ բովանդակ զբաղմոնքը՝ միայն Աստուած պիտ'որ ըլլայ. եկեղեցիէն ելելն ալ Աստուածոյ ընկերութեամբ պիտ'որ ըլլայ: Կը լոեմ եւ չեմ յիշեր աս տեղս զանազան անկարգութիւնները՝ զոր արք եւ կանայք ըստ իւրաքանչիւր վիճակի՝ աս ժամանակներս կ'ընեն եկեղեցւոյ մէջ եւ չեն ամրւնար: Աս միայն կը զրուցեմ որ այսպիսիները՝ սուրբ Սիմէոնին մարգարէացած սուրբ սուրբ Աստուածածնայ սրտին կը զարնեն, եւ իր խոցը կ'աւելնայ՝ տեսնելով որ քրիստոնեայք իր Որդին պատուելու տեղը կու գան, բայց պատուելու տեղ՝ կ'անարգեն ու կ'արհամարհեն: Աս մտածելով՝ արթըննան ու յիշեն Աստուածոյ ըսածը ևսայի մարգարէին բերնովը. “Իմ տունս՝ աղօթքի տուն պիտի կոչուիու. (Եռայ. Ծ. 2. 7.) Եւ ինչպէս պէտք է նէ՝ խելքերնին գլուխնին ժողվելով՝ խօնարհութեամբ, երկիւղածութեամբ ու պարկեշտութեամբ կենան, եւ հոգւով՝ ու ճշմարտութեամբ երկրպագութիւն մատուցաննեն Աստուածոյ, բոլոր սրտէ աղօթքը ընեն եւ փառք ու գոհութիւն տան Աստուածոյ անուան:

Ա Խ Թ Ե Կ Ի

Ա Ռ Ա Զ Ա Տ Ո Ր Ա Ց Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն

Ա Ռ Ա Զ Ա Տ Ո Ր Ա Ց Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն
մարդարէութենէն է : (Գ. Ա. 10—Կ. 9 :)

“ Հ ո գ ի ս Ա ս տ ո ւ ծ ո վ ց ն ծ ա յ , վ ա ս ն զ ի բ ն ծ հ ի փ ր կ ո ւ թ ե ա ն չ ա զ ո ւ ս տ ո ն ե ւ ո ւ ր ա խ ո ւ թ ե ա ն պ ա տ մ ո ւ մ ա ն ը հ ա զ ց ո ւ ց . փ ե ս ս յ ի պ է ս գ լ ո ւ խ ս պ ս ա կ գ ր ա ւ , ո ւ հ ա ր ս ի պ է ս զ ա ր դ ե ր ո վ զ ի ս զ ա ր դ ա ր ե ց . բ ն չ ա փ է ս ո ր ե ր կ ի ր ն ի ր ծ ա ղ կ լ ն ե ր ը կ ա մ ե ց ը ն է ո ւ բ ն չ պ է ս ո ր պ ա ր ո ւ է զ ը ս ե ր մ ա ն ի ք ը կ ը բ ո ւ ս ց ը ն է , ա ն ա ն կ ա լ Տ է ր ի ր ա ր դ ա ր ո ւ թ ի ւ ն ո ւ ց ն ծ ո ւ թ ի ւ ն ա մ է ն ա զ զ ե ր ո ւ ն ա ռ ջ ե ւ պ ի տ ի ծ ա գ է : Ա խ ո ն ի հ ա մ ա ր չ ե մ լ ո ւ ե ր ո ւ ե ր ո ւ ս ա ղ ե մ ի հ ա մ ա ր չ ե մ դ ա ղ ր ի ր , մ ի ն չ ե ւ ո ր ի ր ա ր դ ա ր ո ւ թ ի ւ ն ը լ ո ւ ս ո յ պ է ս չ ձ ա գ ի , ո ւ ի ր փ ր կ ո ւ թ ի ւ ն ը փ ա յ լ ա կ ի պ է ս չ վ ա ռ ի : Ե ւ բ ո լ ո ր հ ե թ ա ն ո ւ պ ք ո ւ ա ր դ ա ր ո ւ թ ի ւ ն դ ո ւ թ ա գ ա ւ ո ր ք ո ւ փ ա ռ ք դ տ ե ս ն ե ն . ո ւ ք ե զ ի ն ո ր ա ն ո ւ ն մ ը կ ո չ ո ւ ի , բ ն չ ա ն ո ւ ն ո ր Տ է ր կ ը դ ն է : Ե ւ Տ ի ր ո ջ ձ ե ռ ք ը վ ա յ ե լ ո ւ թ ե ա ն պ ս ա կ մ ը լ լ ա ս , ո ւ ք ո ւ Ա ս տ ո ւ ծ յ գ ձ ե ռ ք ը ա ր ք ա յ ո ւ թ ե ա ն թ ա գ մ ը . Ե ւ մ է յ մ ա լ լ ք ե ա լ թ ո ղ ե ա լ շ ո ս ո ւ ի ս ո ւ ք ո ւ ե ր կ ի ր դ մ է յ մ ա լ ա ւ ե ր ա կ չ կ ո չ ո ւ ի : Վ ա ս ն զ ի ք ո ւ ա ն ո ւ ն դ ի մ կ ա մ բ ո ւ պ ի տ ի կ ո չ ո ւ ի , ո ւ ք ո ւ ե ր կ ի ր դ ա լ չ ե ն ո ւ բ ն ա կ ե ա լ . վ ա ս ն զ ի Տ է ր ք ե զ ի պ ի տ ի հ ա մ ի , ո ւ ե ր կ ի ր դ ա լ բ ն ա կ ո ւ թ ե ա մ բ պ ի տ ի լ ե ց ո ւ ի : Ա ն չ ա փ է ս ո ր ե ր ի տ ա ս ա ր զ ը կ ո ւ ս ի հ ե տ կ ը բ ն ա կ ի , ք ո ւ ո ր դ ի ք դ ա լ ա ն ա ն կ ի ք ե զ բ ն ա կ ի ն . Ե ւ բ ն չ ա փ է ս ո ր փ ե ս ա ն հ ա ր ս ի ն ք ո վ կ ո ւ ր ա խ ա ն ա յ , ա ն ա ն կ ա լ Տ է ր պ ի տ ի ո ւ ր ա խ ա ն ա յ ի ք ե զ : Ե ւ ք ո ւ պ ա ր ի ս պ ն ե ր ո ւ դ վ ա յ , Ե ր ո ւ ս ա ղ է մ , բ ո լ ո ր օ ր ն ո ւ բ ո լ ո ր զ ի շ ե ր ը պ ա հ ա պ ա ն ն ե ր պ ի տ ի զ ն ե մ , ո ր մ ի ն չ ո ւ կ ա ռ տ ո ւ զ Տ է ր յ ի շ ե լ է ն չ դ ա ր ի ն : Վ ա ս ն զ ի ք ե զ ի ն մ ա ն չ կ ա յ , ո ր շ ո կ է ե ւ ա շ խ ա ր հ ք ի ս վ ա յ զ զ է մ պ ա ր ծ ա ն ի ք ի բ ա ն մ ը ն է : Տ է ր ի ր փ ա ռ ք ի ն վ ա յ ո ւ ի ր բ ա զ ի ն զ օ ր ո ւ թ ե ա ն վ ա յ ե ր դ ո ւ մ ը ր ա ւ , ո ր ք ո ւ ց ո ր ե ն դ ո ւ կ ե ր ա կ ո ւ ր դ թ շ ն ա մ ի ն ե ր ո ւ դ ձ ե ռ ք ը ե ր մ տ ա ր . ո ւ ք ո ւ ա շ խ ա տ ա ն ք ո վ դ շ ի ն ա ծ զ ի ն ի դ օ տ ա ր ն ե ր ո ւ ն զ ա ւ կ ը ն ե ր ը շ ե ն խ մ ե ր : Հ ա պ ա ժ ո ղ վ ո ղ ն ե ր ն ո ւ տ ե ն ե ւ զ Տ է ր օ ր հ ն ե ն . ո ւ ժ ո ղ վ ո ղ ն ե ր ն ի մ ս ր ո ւ թ ե ա ն ս ս ր ա հ ն ե ր ո ւ ն մ է ջ խ մ ե ն : ,

Վ ա ս ո ւ ծ յ ա յ ս ա մ ե ն ա յ ն ը ս ա ծ ն ե ր ը խ ո ր հ ր դ ա ւ ո ր ե ր ո ւ ս ա ղ ե մ ի ն հ ա մ ա ր է , ա յ ս ի ն ք ն ք ր ի ս տ ո ս ի ս ո ւ ր ը Ե կ ե ղ ե ց ւ յ ն հ ա մ ա ր , ո ր ի բ ր ե ւ ա ն ա ր ա տ հ ա ր ս Ք ր ի ս տ ո ս ի զ ա ր դ ա ր ո ւ ե ց ա ւ ո ւ փ ա ռ ա ւ ո ր ո ւ ե ց ա ւ ն ո ր օ ր է ն ք ի ն շ ո ր հ ք ն ե ր ո վ լ ո ւ խ ո ր հ ո ւ ր դ ն ե ր ո վ լ . շ ե ն ո ւ բ ն ա կ ե ա լ ե ր կ ի ր ե ղ ա ւ , ա յ ս ի ն ք ն ա մ է ն ա զ զ ք ե ւ ա զ ի ն ք մ է ջ մ ո ա ն , բ ո լ ո ր հ ե թ ա ն ո ւ պ ի խ ո ն ա ր հ ե ց ա ն ե ւ ա յ ն շ ա փ թ ա գ ա ո ր ն ե ր հ ա ւ ա տ ա ց ի ն :

Երկրորդ ընթերցուածը նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Տիմոթէոս գրած երկրորդ թղթէն է : (Գլ. Բ. 15—26 :)

“Փութա որ Աստուծոյ առջեւը գուն գքեզ ընտիր ընես, առանց ամօթոյ մշակ ըլլաս, ու ճշմարտութեան բանը կարծ խօսքերով եւ ուղղութեամբ պատմես : Խակ պիղծ ու սնուախ խօսքերէն ետ կեցիր, վասն զի անոնք ամբարշտութեան մէջ աւելի առաջ կ'երժան, ու իրենց խօսքն ալ կերցաւի պէս կը տարածի . ասոնցմէ են Հիմենոս ու Փիղեառոս, որոնք ճշմարտութեան ճամբէն դուրս ելան ու կ'ըսեն թէ մեռելց յարութիւն արդէն եղած է . եւ ասանկով շատ մարդ ալ հաւատքէ կը հանեն : Բայց Աստուծոյ Հիմր հաստատ կը կենայ եւ աս նշանն ունի, թէ Տէր իրենները կը ճանչնայ, եւ ով որ Տիրոջ անունը կու տայ՝ անիրաւութենէ ետ կենայ : Բայց մէծ տան մէջ՝ չէ թէ միայն ոսկիէ ու արծըթէ ամաններ կան, հապա նաեւ փայտէ ու հողէ ամաններ ալ, կան՝ որ պատույ մէջ են, կան՝ որ անարդութեան մէջ : Թէ որ մէկն ինք զինքն անանկ բաներէն կը մաքրէ, պատուական աման մը կ'ըլլայ՝ սրբած ու իր Տիրոջը պիտանաւոր, ամէն բարի գործքերու պատրաստուած : Բայց երիտասարդական ցանկութիւններէն փախիր . եւ արդարութեան, հաւատքի, սիրոյ, խաղաղութեան ու սրբութեան ետեւէ եղիր, անոնց հետ՝ որ սուրբ սրտիւ Տիրոջ անունը կը կանչն։ Ա.Յ. Եիմար ու անիրաւու ինսդիրներէն փախիր, գիտցիր որ անսկից կոհիւներ կը ծնանին : Խակ Աստուծոյ ծառայ եղողը՝ պիտի չկռուի, ոյլ ամենուն հետ հեղ պիտի ըլլայ, ուսուցիչ, անոխակալ, հակառակողները հանդարառութեամբ պիտի խրատէ . գուցէ Աստուծ անոնց ապաշխարութիւն կու տայ՝ որ ճշմարտութիւնը ճանչնան, եւ ասանկով սատանայէն իր կամաց որսացեալներն արթըննան՝ անոր որոգայթներէն ելլեն :”

Պօղոս առաքելցն խօսքերուն միտքն ուրիշ տեղ (Երե 65) մէկնեցինք : Խակ աւետարանն աս է : (Յահ. Գլ. Զ. 15—21 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Երբ որ իմացաւ որ պիտի գան՝ զինքը յափշտակեն, որ թագաւոր ընեն, դարձեալ մինակ լեռը գնաց : Իրիկուն եղած ատեն՝ իր աշակերտները ծովեղըն իջան, նաւ մտան ու ծովուն մէկալ կողմը կափառնառում գացին : Մութը կոխեց, ու Յիսուս դեռ իրենց չէր եկած . հովն ալ սաստիկ ըլլալուն՝ ծովը շատ կը յուղէր : Քսան ուհինք կամ երեսուն ասպարեզի շափ յառաջ երժալէն ետքը՝ տեսան որ Յիսուս ծովուն վրայէն կը քալէր ու նախին մօ-

տիկ էր եւ շատ վախցան։ Յիսուս ալ դարձաւ իրենց ըստ։ Խս եմ, մի վախնաք։ Անոնք կ'ուզէին զՅիսուս նաւն առնել։ բայց նաւը շուտով մը հասաւ ան երկիրն՝ ուր որ կ'երթային։ Հիսուս Քրիստոս Տէրն մեր զանազան հրաշքներ գործելուն համար՝ բոլոր ժողովուրդը շարունակ ետեւէն կ'երթար։ Ուստի օր մ'ալ հինգ հազարի շափ մարդ կար ժողված։ Եւ ասոնց ուրիշ կերպակուր չգտնուեցաւ՝ բայց միայն հինգ հատ դարեղէն նկանակ ու երկու ձուկ։ Աս հինգ հացն ու երկու ձուկը՝ Յիսուս առաւ օրհնեց, աճեցուց եւ այնչափ ժողովրդեան տուաւ։ ամէնքն ալ կերպն կշտացան, տասուերկու սակառի ալ աւելցուկ կտորներ ժողվեցին։ Մարդիկ ասանկ մեծ հրաշքը տեսնելով՝ սկսան ըսել։ Աս է ճշմարիս մարդարէն՝ Մեսիան կամ Քրիստոս՝ որ աշխարհք պիտի գար։ Եւ որովհետեւ Հրեաները ծուռ ըմբռնմամբ մտուընին դրեր էին որ Մեսիան եկած ատեն՝ իրենց թագաւորութիւնը կը հաստատէ, իրենք բոլոր ազգաց կը տիրեն, եւ ամէն կերպ մարմնաւոր հանգստութիւն, հարստութիւն ու հեշտութիւն կը վայելեն։ ասոր համար մեջերնին խորհուրդ ըրին որ Յիսուս ըլլալով ան խոստացեալ Մեսիան՝ որ եկեր այնչափ հրաշքներ կը գործէ, առնեն զինքն իրաւցընէ թագաւոր նստեցընեն, որ ժամ մը յառաջ իրենց բանը յաջողի։ Աս խորհուրդն ան թանձրամիտ Հրէից խորհուրդն էր, որոնց մաքին վրայ վարագոյր ձգուած ըլլալով՝ հոգեւոր խորհուրդներու չէր հասներ ու միայն արտաքին մարմնաւոր բաներով կը յափշտակուէր։ Այլ Յիսուս իր մշտնջենաւոր թագաւորութիւնը հոգեւորապէս միայն պիտի հաստատէր։ իսկ մարմնաւորապէս՝ միայն աղջքատութիւն, անընըւթիւն, խոնարհութիւն, մահացուցում, նուաստութիւն, անծանօթ ըլլալ, հալածանք քաշել, արին թափել եւ մեռնիլ կ'ուզէր։ Աւստի երբ որ իմացաւ թէ պիտի գան զինքը յափշտակեն ու թագաւոր ընեն, փախաւ մինակուկ լեռը գնաց։ իրիկուան դէմ իր աշակերտաները զատ խրկեց, գիշերով ինքն ալ ծովուն վրայէն քաշելով՝ զատ գնաց, անանկ որ աշակերտներուն երթալը բոլոր ժողովուրդն իմացեր էր, բայց Յիսուսին երթալը չէր իմացեր։

Եւ արդ եթէ Յիսուս՝ որ ոչ միայն ըստ մարմնոյ թագաւորութեան իրաւոնք ունէր, հապա նաև ըստ աստուածութեան իրաւցնէ թագաւոր թագաւորաց, տէր տէրանց եւ իշխան ամենայնի էր, այսպիսի աշխարհային ունայն պատիւներէն ու մեծութիւններէն փախաւ, որչափ եւս առաւել պէտք է որ մենք փախչնիք եւ ատենք։ Աշխարհքիս մէջ մեզի երկու բան պէտք կրնայ ըլլալ, մէյ մը կերպակուր՝ որով մեր կեանքը պա-

հենք, մէջ մ'ալ զգեստ՝ որով մէր մէրկութիւնը ծածկենք եւ
մէր մարմինը ցրտէն պահենք։ Ասոնց չափը պիտի պահենք, եւ
աւելըրդները մէկդի ձգելով՝ մէծութենէ, ունայնութենէ եւ
պատուէ պիտի փախչինք։ Անոր համար ասանկ կը խրատէ զմեղ
ուղղու առաքեալ (Ա. Տէմ. Զ. 6—10.) «Մեծ շահ մէծ առու-
տուր է աստուածպաշտութիւնը՝ հետը բաւականութիւն ըլ-
լալով։ վասն զի աշխարհքս բան մը չըերինք, բան մ'ալ չենք
կրնար տանիլ։ այլ կերպակուր ու հագուստ ունինք, եւ անով
շատանանք։ Խսկ ով որ մէծնալ կ'ուզէ, փորձութեան ու
որոգայթի մէջ կ'իյնայ, եւ կերպ կերպ անմիտ ու վեասակար
ցանկութիւններու մէջ կ'իյնայ, որ մարդը սատակման եւ
կորստեան մէջ կ'ընկղմէ։ Վասն զի ամէն չարեաց արմատն՝
արծաթմսիրութիւնն է. անանկ որ ոմանք արծաթմսիրութեան
ետեւէ իյնալով՝ հաւատքէ ալ ելան, իրենք զիրենք ալ շատ
կերպ ցաւերու մէջը ձգեցին։»

Ե. Կ Ի Ր Ե Կ Ի

Ա Թ Ա Զ Ա Ւ Ո Ր Ա Ց Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն Է Ն Ե Ց Ք Ը

Վարչական ընթերցուածը հին կտակարանէն՝ Եսայեայ
մարգարէութենէն է : (Գ. ԿՊ. 7—18 :)

“Տիրոջ ողորմութիւնը յիշեցի, Տիրոջ քաջութիւնը յի-
շեցրնեմ, ամէն բանի մէջ՝ ինչ որ Տէր մէջի կը հատուցանէ։
Տէր դատաւոր բարերար Խորայելի տան, որ մէր վրայ բերած
բանները՝ իր ողորմութեան ու իր բազում արդարութեան նայե-
լով կը բերէ։ եւ ըստ թէ իմ որդիքս՝ իմ ժողովուրդս են
ու զիս չեն անարգեր։ եւ իրենց ամէն նեղութիւններէն իրենց
փրկութիւն եղաւ։ Պատգամանուոր մը կամ հրեշտակ մը չփրկեց
զիրենք։ Հապա ինք զիրենք փրկեց։ զիրենք սիրելուն ու իրենց
վրայ խնայելուն՝ ինք զիրենք փրկեց, վերցուց ու բարձրացուց
մինչեւ յաւիտեան։ Բայց իրենք դէմ դարձան ու իր սուրբ
Հոգին սրդողցուցին։ Տէր ալ դարձաւ իրենց թշնամի եղաւ։
ինք Տէր անոնց հետ պատերազմեցաւ։ ու հին ատենները յի-
շեց թէ ուր է Պովսէս եւ իր ժողովուրդը։ Աւր է ան՝ որ
հօտերուն հօվիւր գետնէն հանեց։ ուր է ան՝ որ սուրբ Հո-
գին անոնց մէջ դրաւ։ որ իր ձեռքովը զլթովսէս վեր վեր-
ցուց, եւ անոր առջեւն իր փառաւորեալ թեւովք ջրերուն
յաղթեց, որ իրեն յաւիտենական անուն ընէ։ Անդունդնե-

րէն զանոնք անցուց՝ ինչպէս որ ձին անապատէն եւ ջորին դաշտէն կ'անցնի, ու աշխատանք չբաշեցին։ Հոգին Տեառն իշաւու իրենց առաջնորդեց։ Աս կերպով քու ժողովուրդդ տարիիր՝ որ քեղի փառաց անուն ընես։ Եւ արդ՝ դարձիր երկնքէն, եւ քու սուրբ տաճարէդ ու փառքէդ նայէ։ Ուր է քու նախանձդդ ու զօրութիւնդ, ուր է քու գթութեանդ բաղում ողորմութիւնը՝ որով մեղի կը ներէիր։ Վասն զի դուն ես հայր։ որովհետեւ Աբրահամ զմեզ չգիտցաւ ու Խորացէլ զմեզ չճանցցաւ, արդ դուն, Տէր հայր մեր, փրկէ զմեզ։ վասն զի քու անունդ իսկզբանէ մեր վրայ է։ Տէր, ինչու համար թող տուիր որ մենք քու ճամբէդ մողորինք։ Եւ մեր սիրով խստացուցիր, որ քեզմէ չվախնանք։ Դարձիր քու ծառաներուդ համար, դարձիր քու ժառանդութիւնդ եղած ազգերուն համար։ ըլլայ թէ քու սրբութեանդ լեռը չժառանդենք։

Լասայի մարդարէն՝ Տիրոջ ողորմութիւնն ու բարերարութիւնը յիշելով՝ որ այնչափ զանազան բարիք ըրած էր Հրէից ազգին, անոնց ապկերախտութիւնն ալ կը պատմէ, որ սրտերնին խստացուցին, Աստուծոյ Ճամբէն գուրս ելան ու կռապաշտութիւն ըրին։ Ասոր համար Հրէից ժողովրդեան կողմանէ ալ կը խստուվանի թէ Աստուծոյ տուած պատիժներն արդարութեամբ եւ իրաւամբ էին։ Եւ սակայն յիշելով դարձեալ Աստուծոյ հայրութիւնը, որ միշտ կենդանի է եւ ամեն բան հայրաբար կը նախախնամէ, իրեն կը դառնաց դարձեալ ժողովրդեան կողմանէ՝ կը խնդրէ որ զայ զիրենք փրկէ ու ճշմարիտ հաւատքի բերէ, եւ կ'աղաւէ որ չմողու զիրենք որ սրբութեան լեռնէն այս ինքն՝ Քրիստոսի սուրբ Նկեղեցիէն դուրս մնան։

Լոկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Տիմոնթէոս գրած երկրորդ թղթէն է։ (Պ. Գ. 1—15.)

“Աս գիտոցիր՝ որ Ետքի օրերը շատ գէշ ատեններ պիտի գան։ վասն զի մարդիկ պիտի ըլլան անձնասէր, արծաթասէր, հպարտ, ամբարտաւան, հայհցիչ, իրենց ծնողաց անհաւան, ապկերախտ, անսուրբ, անողբեկի, անդութ, բանսարկու, անժոյժ, վէս, բարին չսիրող, մասնիչ, յանդուզն, ամբարհաւաճ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր, անանէ որ աստուածպաշտութեան կերպարանք պիտի ունենան, բայց աստուածպաշտութեան ուժն ուրացած պիտի ըլլան։ Ասանկներէն հեռու կեցիր։ Վասն զի ասոնցմէ են՝ որ անէ տուն կը մնանեն, եւ ամէն կերպ մեղքերով լեցուած կնիկ-

ները կը գերեն . կերպ կերպ ցանկութիւններու մէջ ինկած են . միշտ կը սորվին , եւ երբեք ճշմարտութեան դիտութեանը չեն հասնիր : Այլ ինչպէս որ Յանէսն ու Յամրէսը՝ Պոլսեսի գէմ կեցան , անանկ ալ ասոնք ճշմարտութեան գէմ կը կենան . մտուրնին ապականած մարդիկ եւ հաւատքի մէջ անպիտան են : Բայց ամենեւին աղէկի դառնալիք չունին , վասն զի ասոնց անմտութիւնն ամենուն յայտնի պիտի ըլլայ , ինչպէս անոնցն ալ եղաւ : Բայց դուն իմ վարդապետութեանս ետեւէն եկար , առաջնորդութեան , յօժարութեան , հաւատքի , երկայնմուռթեան , սիրոյ , համբերութեան , հալածանաց , չարչարանաց . ինչպէս որ պատահեցաւ ինծի՝ Անտիոք , Իկոնիոն ու Լիսոդրոս , ինչ հալածանքներու համբերեցի , եւ Տէր ամենէն ալ զիս աղատեց : Եւ ամենքն ալ՝ որ կ'ուզեն աստուածպաշտութեամբ ապրիլ ի Քրիստոս Յիսուս , հալածանքի մէջ պիտի կենան : Բայց չար ու մղորեցուցիչ մարդիկ չարութեան մէջ առաջ պիտի երթան . իրենք մոլորած ըլլարվ՝ ուրիշներն ալ պիտի մղորեցընեն : Բայց դուն՝ սորված ու հաւատարիմ եղած բանիդ մէջ՝ հաստատ կեցիր . ուսկից սորված ըլլարդ գիտես . վասն զի մանկութենէդ սուրբ գիրքը գիտես , որ կընայ զքեզ իմաստուն ընել ու փրկել Յիսուսի Քրիստոսի հաւատքովը :

Վ. ընթերցուածը բացատրելու հարկ չկայ : Պօղոս առաքեալ ետքի օրեր ըսելով՝ մեր օրերը կ'իմանայ : Երկիւղած ու բարեպաշտ մարդն աս ատենիս վիճակին նայելով՝ մէկիկ մէկիկ կը տեսնէ Հոգին սրբին խօսքերուն ճշմարտութիւնը : Բայց աշխարհիս աս վիճակին մէջ իր բաշած հալածանքն ու նեղութիւնն ամենեւին իրեն տրտմութիւն պիտի չըլլայ , այլ մանաւանդ մեծ միխթարութիւն պիտի ըլլայ . որովհետեւ ճշմարտ աստուածպաշտութեան նշանին մէծը՝ Յիսուսի անուան եւ արդարութեան համար հալածանք ու նեղութիւն քաշելն է , ինչպէս որ Պօղոս առաքեալ ինք զինքն օրինակ կու տայ , եւ ինչպէս որ ուրիշ սրբերուն ալ եղաւ :

Խսկ աւետարանն՝ անցած կիրակի կարդացուած աւետարանին շարունակութիւնն է : (Յան. Գ. Զ. 23—38 :)

“Կրկրորդ օրը ծովուն անդիի կողմը կեցող ժողովուրդը տեսաւ որ հոն ուրիշ նաև չկար , բայց մէկ հատ մը միայն , որուն մէջ Յիսուսի աշակերտները մտան . Յիսուս ալ իր աշակերտներուն հետ նաւը չէր մտած , այլ միայն իր աշակերտները դացած էին : Նցն ատեն Տիքերեայէն ուրիշ նաւեր եկան ան տեղին մօտ՝ ուր որ հացը կերած էին : Խսկ ժողովուրդը տեսնելով որ Յիսուս եւ աշակերտները հոն չէին , իրենք աս

նաւերն առին ու կափառառմ եկան զջիսուս վնտաելու համար : Եւ երբ որ ծովուն անդիի կողմը զննքը գտան, իրեն ըսին . Վարդապետ, Երբ եկար հու : Յիսուս պատասխանեց անոնց ու ըսաւ . Ստոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, զիս կը վնտաէք, չե թէ հրաշք տեսնելուդ համար, հապա հաց ուտելուդ ու կշտանալնուդ համար : Գացէք գործեցէք, չե թէ անցաւոր կերակուրը, հապա ան կերակուրն՝ որ յաւիտենական կենաց մէջ կը մնայ, զորն որ որդին մարդոյ ձեզի կու տայ, վասն զի Հայր զանիկակ Աստուած կ'լիքեց : Իրեն ըսին . Ի՞նչ ընենք՝ որ Աստուած գործքը գործենք : Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ իրենց . Աստուած գործքն աս է, որ անոր հաւատաք՝ զորն որ խաւրեց : Ըսին իրեն . Ի՞նչ նշան կ'ըսես, որ տեսնենք ու հաւատանք, ի՞նչ կը գործես : Մեր հալքն անսպատին մէջ մանանան կերան . ինչպէս որ գրուած է թէ Երկնքէն իրենց հաց տուաւ՝ որ ուտեն : Յիսուս ալ գարձաւ իրենց ըսաւ . Ստոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ ձեզի Մովսէս Երկնքէն հաց չտուաւ . հապա իմ Հայրս Երկնքէն ճշմարիտ հացը կու տայ ձեզի : Վասն զի հացն Աստուածմէ է, որ Երկնքէն կ'իջնայ ու աշխարհքիս կեանք կու տայ : Ըսին իրեն . Տէր, ան հացն ամէն ատեն տուր մեզի : Յիսուս ալ ըսաւ իրենց . Ես եմ կենաց հացը, ով որ ինծի կու գայ՝ չ'անօթենար . Եւ ով որ ինծի կը հաւատայ ամենեւին չիծարուիր : Բայց ես ձեզի ըսի որ զիս տեսաք, ու չըք հաւատար : Իմ Հօրս ինծի տուածն՝ ինծի կու գայ . Եւ ինծի եկողն՝ ես գուրս չեմ հաներ : Վասն զի ես Երկնքէն իրայ՝ չե թէ իմ կամքս կատարելու համար, հապա զիս խաւրողին կամքը կատարելու համար : „

Ինչպէս որ անցած կիրակի կարդացուած աւետարանին մէջ տեսանք, Հրեհից ժողովուրդն իրենց մարմնաւոր շահը տեսնելով, որ հինգ հազար մարդ՝ աշխատութիւն կամ նեղութիւն մը չքաշած՝ հինգ հացով ու հինգ ձկով դիւրութեամբ կշտացան, ուղեցին զջիսուս թագաւոր ընել, որ ասանկ դիւրութեամբ իրենք հեշտութեան մէջ վայելեն : Կայնպէս Երկրորդ օրն ալ վազեցին ետեւէն գացին . Եւ իրենց միտքն ու վախճանը՝ միայն իրենց մարմնաւոր շահն էր, որպէս զի նորէն այնպէս աշխատութիւն կամ նեղութիւն մը չքաշած՝ դիւրութեամբ կիրակրին : Ասոր համար Յիսուս ալ զիրենք յանդիմնեց, ըսելով թէ Զիս վինտուելիդ՝ չե թէ հրաշք տեսնելուդ այս ինքն Աստուած յիառաց համար է, հապա հաց ուտելուդ ու կշտանալնուդ կամ ձեր մարմնաւոր շահուն համար է : Ետքը զիրենք խրատեց որ իրենց մարմնաւոր շահուն ետեւէն չկընան, հապա յաւիտենական կենաց մէջ մնացող շահուց . մտուընին

շակեն, Աստուծոյ հոգեւոր թագաւորութիւնը վիճուեն։ Բայց Հրեայք տակաւին կուրանալով՝ իրենց մարմնաւոր շահը կը վիճուէին ու հոգեւոր միջոցներով՝ իրենց մարմնաւոր շահուն վախճանին կ'ուղէին հասնիլ. Նորէն կերակրոյ հրաշք խնդրեցին ու Մովսեսէն ալ օրինակ բերին, որ անապատին մէջ ամէն օր երկնքէն մանանան կ'իջեցընէր։ Յիսուս անուշ կերպով մ'իրենց ուղածը մերժեց, եւ աստուածային բանին հոգեւոր ու կենդանաբար հացին, եւ իր ամենասուրբ մարմնոյն հաղորդութեան խօսքը բացաւ։ Անոնք դարձեալ իրենց ուղած մարմնաւոր հացին աղաչանիքը կրկնեցին, ըսելով թէ Ըն հացն ամէն ատեն տուր մեզի, որպէս զի աշխատութենէ միշտ աղատին։ Յիսուս ալ վերջապէս յայտնի հասկըցուց իր խօսքերուն միտքը, ըսելով թէ կենաց հացն ես եմ, ինձի հաւտացէք ու ինձի եկէք որ իմ ամենասուրբ մարմնովս զձեզ կշտացընեմ։

Ո՞ւր մէջն ալ արդեօք որչափ մարդիկ կան, որ բովանդակ խելքերնին ու սրտերնին մարմնաւոր շահու տուած են, անանկ որ՝ Աստուած ջնէ՝ գուցէ հոգեւոր ճամբան ալ իրենց մարմնաւոր շահուն կը բանեցընեն։ Բայց աս աշխարհքիս մարմնաւոր շահը՝ բոլոր կորստական ու անցաւոր է։ Մենք մեր մարմնոյն համար կ'աշխատինք. բայց ան ալ կորստական ու անցաւոր է. կամ ուշ եւ կամ շուտ հոգին տակ պիտի մտնէ։ Իսկ հոգինիս յաւիտենական է, եւ անանկ կերակրոյ մը կարօտ է՝ որ յաւիտենական կենդանութիւն պարգեւէ ու յաւիտենական մահուանէն փրկէ։ Աս կերակուրը վիճուենք, ու գտնելու համար՝ առ Քրիստոս դիմնք. բայց չէ թէ ան վերը գրուած Ճրէից պէս կեղծաւորութեամբ, հապա ճշմարիտ, սրտանց ու անշահասէր մոգով։ Քրիստոս ալ մեր առջեւն աս կերակրէն երկու սեղան կը դնէ, ինչպէս կ'ըսէ Խովմաս Գեմբացին. (Գ.Է. + Գ. Գ. Ժ. Ժ. 4.) մէյ մ'իր աստուածային բանին վարդապետութիւնը, եւ երկրորդ՝ իր ամենասուրբ մարմնոյն հաղորդութիւնը։ Ասոնցմով կերակրինք մեր պանդխտութեան ժամանակ եւ ասոնցմով ապրինք մեր ճամբորդութեան ատեն, մինչեւ որ մեր կենաց ճամբան լմիննայ, եւ բարի մահուամբ մեռնելով՝ հասնինք Քրիստոսի երկնաւոր թագաւորութեան։

Բ. Ա Ւ Բ Ե Կ

Ա Ռ Ա Զ Ա Տ Ո Ր Ա Ց Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն Է Ն Ե Տ Ք Ը

Վ. Ա Ռ Ա Զ Ա Տ Ո Ր Ա Ց Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն Է Ն Ե Տ Ք Ը
մարգարելութենէն է : (Գ. Վ. Կ. 18—Կ. 12 :)

“Մեզի հակառակ եղողները՝ մեզի նեղութիւն տուին ու քու սրբութիւնդ ոտքի տակ առին կոխեցին : Մենք ալ դարձանք առջինին պէս եղանք՝ երբ որ դուն մեր վրայ չէիր ամիեր, ու քու անունդ մեր վրայ չէր կոչուեր : Թէ որ երկնքը բանաս, քու վախտ լեռները կը բռնէ, եւ ինչպէս որ մամը կրակի առջեւ կը հալի՝ անանկ կը հալին . ու քեզի հակառակ եղողները կրակով կ'այրին . ու անունդ թշնամիներուդ յայտնի կ'ըլլայ, ու հեթանոսք քու երեսէզ տակնուվրայ կ'ըլլան : Երբ որ փառաւոր բաները ընեն, լեռները կը տկին դողալ : Յաւիսենից չսեցինք ու աչուրնիս ալ քեզմէ ուրիշ Աստուած չսեսաւ ու քու գործքերդ՝ որ քու ողբրմութեանդ յշս ունեցողներուն կ'ընես . վասն զի արդարութիւն ընողներուն ու քու ճամբադ մոածողներուն դէմը կ'ելես : Արդ ահա դուն բարկացար, ու մենք մեղք գործեցինք : Անոր համար մոլորեցանք, եւ ամէնքս ալ իրեւե պիղծ եղանք, մեր ամէն արդարութիւնը՝ աղտօսալաթերու պէս է . եւ մեր անօրէնութիւններուն համար՝ ամէնքս ալ տերեւի պէս թափուեցանք, հովի ալ եկաւ՝ զմեզ առաւ տարաւ : Վարդ չմնաց՝ որ քու անունդ տայ, եւ մարդ չկայ՝ որ յիշէ ու քեզի ապահնի . վասն զի դուն երեսդ մեզմէ դարձուցիր, մեր մեղքերուն համար զմեզ մատնեցիր : Եւ արդ, Տէր, մեր հայրը գուն ես, մենք կաւ ենք, ու դուն մեր ստեղծողն ես, եւ ամէնքս ալ քու ձեռքիդ գործքն ենք : Տէր, մեզի շատ մի բարկանար, ու երկար ատեն մեր մեղքը մի յիշեր : Եւ արդ, Տէր, մէյ մը նայէ, բոլոր ժողովուրդդ ու քու սրբութեանդ քաղաքը Սիոն՝ աւերակ եղաւ . Երուսաղէմ անապատի պէս եղաւ . մեր սրբութեան տունը (այս ինքն՝ տաճարը) անէծքի տակ ինկաւ, մեր հայրերուն օրհնած փառքը՝ կրակով այրեցաւ, ու բոլոր մեր փառաւորութիւնը կործանեցաւ : Եւ ասոնք ասանկ ըլլալով, Տէր, դուն գեռ կը համբերես, լոեցիր եւ զմեզ խիստ խօնարհ ըրիր :”

Լսացի մարգարէն՝ Հրէից ժողովոդեան ըրած անօրէնութիւնները Աստուծոյ առջեւ յիշելով՝ կը խոսառվանի որ Աստուծոյ խրկած պատիմն ալ արժանապէս եկած է վրանին : Եւ աս բանս ամէն մեղաւորներուն ալ կու գայ, որ իրենց մեղին

Համար Աստուծմէ կը պատժուին, ու Աստուծոյ շնորհքէն կ'իշնան, որ ամէն պատժէն աւելի մեծն է: Բայց ինչպէս որ մարդարէն՝ Աստուծոյ սիրած ու ընտրած բաները, այս ինքն՝ զիրուսաղէմ, զՍիօն եւ զտաճարը յիշելով՝ կ'ուզէ անոր գութը շարժել, ասանկ ալ մեղաւորն իր յանցանքը խոստովանելով՝ Աստուծոյ բրած ու ընտրած բանը՝ Աստուծոյ առջեւ յիշելով, այս ինքն՝ իր հոգին որ Աստուծոյ պատկերն ու նմանութիւնն է ու Հոգւոյն սրբոյ տուն եւ տաճար, պիտի ջանայ Աստուծոյ գութը շարժել՝ որ ողորմի, եւ մեղքերուն կրակովն պյրած մրկած փառքը՝ այս ինքն կորսուած շնորհքը նորոգէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցին առ Տիտոս գրած թղթին սկիզբն է: (Գ.Ա. 1—11:)

“Պօղոս Աստուծոյ ծառայ, եւ Յիսուսի Քրիստոսի առաքեալ, ինչպէս որ Աստուծոյ ընտրեալներուն հաւատքն է, ու ճշմարտութեան գիտութեամբ՝ որ աստուածպաշտութեան հետ մէկանդ է, ու յաւիտենական կենաց յուսովը, զոր անսուան Աստուած յաւիտենական ժամանակներէն յառաջ խոստացաւ, ու իր ասենին իր բանը քարոզութեամբ յայտնեց, եւ ես ալ անոր հաւատարիմ եղայ՝ ինչպէս որ Աստուած փրկիչ մեր հրամայեց. Տիտոսի սիրելի որդուոյ՝ ըստ Հասարակաց հաւատոց, շնորհք եւ խաղաղութիւն Հօր Աստուծմէ եւ Յիսուսէ Քրիստոսէ մեր փրկչէն: Անոր համար զքեզ կրետէ թողուցի, որ պակաս եղած բաները շտկես, ու ամէն քաղաք ալ եպիսկոպոսներ դնես, ինչպէս որ քեզի պատուիրեցի, թէ որ անարատ, մէկ անգամ միայն կարգուած ըլլայ, հաւատացեալ զաւկըներ ունենայ, անանկ որ վասնին՝ անառակութեան կամ անհնագանդութեան ամբաստանութիւն մ'եղած չըլլայ: Վասն զի պէտք է որ եպիսկոպոսն անարատ ըլլայ՝ ինչպէս որ Աստուծոյ տնտեսի կը վայելէ. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ նախատող, ոչ զարմող, ոչ ագահ. այլ հիւրասէր, բարեսէր, համեստ, արդար, սուրբ, ժուժիկալ, վարդապետութեան բանին հաւատարիմ վերակացու ըլլարով. որպէս զի ողջամիտ վարդապետութեամբ կարող ըլլայ միիթարել ու հակառակ կեցողներն ալ կշտամբել: Վասն զի շատ անհնաղանդներ, զրախօսներ ու խաբերաներ կան, մանաւանդ անոնք որ թղթատութենէ եկած են. որոնց բերանը պէտք է գոցել. վասն զի ասոնք են՝ որ բուլը տները կը քանդեն՝ կ'աւրեն, ու չփայլած բաներ կը սորվեցընեն՝ ստակ վաստարկելու համար::”

Պօղոս առաքեալ Տիտոսին աստուածային օրհնութեան

ողջնը տալէն ետքը՝ անմիջապէս միտքը կը ձգէ թէ ինչ է իր պաշտօնը եւ թէ ինչ կատարելութիւնները պիտի ունենայ. եւ ասովլ բոլոր եկեղեցականները կը խրատէ: Խսկ ան՝ որ կ'ըսէ թէ ձեռնադրեալները միայն մէկ անդամ կարգուած ըլլան, անովլ կ'ուզէ սուրբ Եկեղեցւոյ կանոնը միտքը ձգել, թէ մէկը՝ որն որ առաջին կնիկը մեռնելէն ետքը՝ դարձեալ կարգուած է, անկանոնական կը համարուի եւ չիկնար քահանայական կարգին սուրբ աստիճաններն ընդունիլ, որովհետեւ աս բան՝ արժանի տրամադրութեան պակասութիւն մը կը սեպուի:

Խսկ աւետարանն աս է: (Յ.Հ. Գ. Զ. 59—72:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ըստաւ. “Այս է երկնքէն իշած հացը. չէ թէ ինչպէս որ ձեր հարքը մանանան կերան ու մեռան. ով որ աս հացը կ'ուտէ, յաւիտեան կենդանի կը մնայ: Աս բանս Յիսուս կափառնառում ժողովրդանոցին մէջ սորվեցոցած ատեն ըստաւ: Աշակերտներէն շատերն երբ որ լսեցին, դարձան ըսին. Խիստ է ադ բանը, ով կրնայ ատոր խօսքը մտիկ ընել: Յիսուս ալ իր հոգւովի իմացաւ որ աշակերտներն աս բանիս համար կը տրանցին, դարձաւ իրենց ըստ. Ա՞ս է՝ որ ձեզի գայթագութիւն կու տայ: Հապա տեսնելու ըլլաք որ որդին մարդոյ իր առաջին եղած տեղն ելլէ, ի՞նչ կ'ըսէք: Հոգին է կեանք տուողը, մարմինն ամեննեւին օգուտ մը չունի. իմ ձեզի զուցոցած բաններս՝ հոգի է ու կեանք: Բայց ձեր մէջ ու մանք կան՝ որ չեն հաւատար: Վասն զի Յիսուս խկզբանէ գիտէր թէ ով են անոնք՝ որ չեն հաւատար, ու ով է ան՝ որ զինքը պիտի մատնէ: Ուստի ըստ. Անոր համար ձեզի ըսի, որ մարդ մը չիկնար ինծի գալ՝ թէ որ իմ հօրմէս իրեն տրուած չոլլայ: Աս խօսքիս վրայ աշակերտներէն շատերն ետ դարձան, եւ ալ հետը չէին պտըտեր: Յիսուս ալ դարձաւ իր տասուերկու աշակերտներուն ըստաւ. Դուք ալ կ'ուզէք երթալ: Ախմոն պետրոս պատասխան տուաւ իրեն ու ըստաւ. Տէր, որո՞ւն երթանք. յաւիտենական կինաց խօսքերը քու քովդ են. եւ մենք հաւատացինք ու ճանշանք որ դուն ես Քրիստոս Որդին Աստուծոյ: Խսկ Յիսուս իրենց պատասխան տուաւ. Ես չեմ՝ որ զձեզ տասուերկուք ալ ընարեցի. եւ սակայն ձեզմէ մէկը սատանայ է: Յիսուս աս բանս՝ Խսկարիովտացի Ախմոնեան Յուդային համար ըստ. վասն զի ան էր՝ որ զՅիսուս պիտի մատնէր ու տասուերկուքներէն մէկն էր:”

Վնցած կիրակին օրուան աւետարանին մէջ արդէն տեսանք որ մարմնաւոր շահու համար՝ հոգեւորը պիտի չինտուենք ու մարմնաւոր շահու ետեւէն պիտի չիյնանք: Այսօրուան աւետարանը մնզի կը հաստատէ որ այսպիսի աստուած պաշտութիւնն

անհիմն ու խաբէական է, եւ շուտով կը վերջանայ: Ասանկ ալ ան ժողովրդեան մէջէն՝ որ Յիսուսի հրաշալի հացը կերեր ու կշտացեր էին, շատերը Յիսուսին ետեւէն գացին ու աշակերտեցան, որպէս զի ասանկ դիւրին ճամբով իրենց մարմառոր հացը գտնեն: Բայց երբ որ տեսան որ Քրիստոս ուրիշ հոգեւոր կերակուր սկսաւ քարոզել, այս ինքն՝ ինք զինքն իրենց առջեւը դնելով՝ օրինակ տալ իր առաքինութիւններն, որ են աղքատութիւն, խոնարհութիւն, մահացուցում, նեղութիւն, համբերութիւն, շարարանք եւ խաչ, աս բաներս իրենց փրնտուած մարմնաւոր շահուն դէմ գալով՝ ըսին: Խիստ է ադրանը, ով կրնայ ատոր խօսքը մտիկ ընել. եւ զինքը թողտուին գացին:

Վս աւետարանս պյսօրուան շատ յարմար եկած է. որովհետեւ աս օրերս եւ բոլոր առջեւի շաբթուս մէջ՝ բարեկենդանի օրեր ըլլալով՝ քրիստոնեաններուն մէջէն շատ մարդ պյնչափ կը մուսնայ հոգեւոր կերակուրն եւ ինք զինքն պյնչափ մարմնաւոր շուայտութեան ու անառակութեան կու տայ, մինչեւ թէ որ մէկը բան մ'ալ ըսելու ըլլայ, շուտ մը պատասխան կու տայ. Խիստ է ադրանը, ով կրնայ ատոր խօսքը մտիկ ընել: Բայց ասանկ պատասխան առողջ ողորմելոյն հոգին ինչ կը ըւլայ: Խնչպէս որ տեսանք, Յիսուսին ետ կը դառնայ, եւ կորըստական բաներու հետ ըլլալով՝ անոնց հետ կը կորսուի:

Բայց ճշմարիտ քրիստոնեան պյսպիսի ցոփութիւններէն ինք զինքը ժողվելով՝ պիտի յիշէ միշտ քրիստոսի ըսածը թէ “Հոգին կերակրէն աւելի է...” (Մ-ր. Զ. 25.) ուստի իր հոգին ալ միշտ աշքին առջին պիտի բերէ, ու Աստուծոյ տուած ուրախութիւնը՝ Աստուծոյ կամքը կատարելով պիտի ընէ, չէ թէ Աստուծոյ կամքն ու պատուիրաններն ուղի տակ առնելով: Ապա թէ ոչ՝ Քրիստոսի ըսածին պէս՝ (Մ-ր. Ի. 38.) ինչ պէս որ ջրհեղեղէն առաջ մարդիկ ուտելով խմելով եւ իրենք զիրենք բոլորովին աշխարհքիս ուրախութեան տալով՝ զիստուած մոռցան ու ետքը ջրհեղեղով կորսուեցան, անանկ ալ քրիստոնէին կ'ըլլայ, մեղքերուն ջրհեղեղովը կը կորսուի դժոխք կ'երթայ: Ապա ուրեմն աշուընիս առ Աստուծ վերցընենք եւ ուրախութիւննիս՝ քրիստոնէական ուրախութիւն ընենք, այս ինքն՝ մեր մարմնոյն պյնչափ միայն հանգիստ տանք որ աւելի զօրանալով՝ կտրիճ ըլլայ, եւ ետքը մեծ պահոց ապաշխարութիւնը, ծոմը, ճգնութիւնն ու մահացուցումը քաջութեամբ կատարէ ի փառս Աստուծոյ, որպէս զի ինչպէս որ խստութեամբ կը սկսինք մեծ պահքը, առանց կտրելու պյնպէս շարունակենք, եւ նոյնպէս խստութեամբ ալ վերջացընենք:

ԵԿԱՏԵՐԻՆԻ

ԳԱՐԱՍՏԱՆԻ ՈՐԴԻ ԱՅ ՊԵՀ ԱՅ ԱՅ

ԲՈՒԽ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐԱՊՈՎԱԾԸ ՀՅԱ ԿՄԱԿԱՐԱՆԷՆ՝ ԵՍԱՅԵԱՅ
մարդարէութենէն է : (Գ. Ծ. 1—14 :)

“Եմուր կանչէ ու մի խնայեր, ձայնդ փողի ձայնի պէս
բարձրացուր. իմ ժողովրդեանս մեղքն իրեն պատմէ ու Յա-
կոբայ տան անօրէնութիւնն իրեն պատմէ : Ամէն օր զիս կը
մինառեն եւ իմ ճամբաս ճանչնալ կ'ուզեն, իբրեւ թէ ժողո-
վուրդ մըն է՝ որ արդարութիւնը եւ իր Աստուծոյ իրաւուն-
քը թողուցած չէ. հիմակ ալ եկեր՝ արդարութիւն եւ իրաւ-
ունք կը փնտուն: Կ'ուզեն Աստուծոյ մօտիկնալ ու կ'ըսեն. Աս
ինչ է, պահք պահեցինք, ու դուն չտեսար. մենք զմեզ խո-
նարհեցուցինք, ու դուն չգիտար: Վասն զի ձեր պահոց
օրերը՝ ձեր կամքը կը կատարէք, ու ձեր ձեռաց տակ եղած-
ներուն ամէնն ալ կը կսկզբցընէք: Պահք կը պահէք եւ հա-
կառակութիւն ու կոխ կ'ընէք, ու աղքատը կը չարչարէք:
Խնջուս պէտք է անանկ օրուան պահքը. որ դուք եկած ինծի
բողոքէք, եւ ես ալ ձեզի չսեմ: Ես անանկ պահք չընտրեցի,
եւ ոչ ան կերպով՝ ինք զինքը կծկտելու օրեր ընտրեցի: Թէ
որ վիզդ անդոյ պէս ալ ծուելու ըլլաս, ու քրծի մոխրի վայ
ալ նստելու ըլլաս, սակայն անոր ալ ոչ պահք կ'ըսեմ եւ
ոչ ընդունելի օր. ես անանկ պահք չընտրեցի, կ'ըսէ Տէր:
Հապա անիրաւութեան կասըլ քակէ, առեւարիդ բոնութեան
խարդախութիւնը քակէ. նեղելոց թողութիւն տուր ու ար-
ձըկէ, եւ բովանդակ անիրաւութեան մուրհակները պատուէ:
Անօթի եղողներուն առջին հացդ բրդէ ու տուն չունեցող
աղքատները՝ տունդ տար. թէ որ մերկ մարդիկ տեսնելու
ըլլաս՝ հացցուր, ու քու զաւկիդ ընտանեաց վայ աչք մի
տնկեր: Ան ատեն լցադ կանուխկեկ կը ծագի ու շուտով
քեզի բժշկութիւն կը հասնի. առջեւէդ արդարութիւն կը
քալէ ու Աստուծոյ փառքը չորս զիդ կ'առնէ: Ան ատեն կը
կանչես, Աստուած ալ քեզի կը լսէ. եւ դուն խօսքդ չմըն-
ցուցած՝ Աստուած քեզի պատասխան կու տայ թէ Ահա եկեր
կեցեր եմ: Եւ թէ որ դուն՝ խարդախութիւն ընելէն, ձեռք
երկրնցընելէն ու արտնչելէն ետ կենաս, անօթի եղողներուն՝
հացդ յօժար կամք տաս ու կարօտած մարդիկը կշատացընես,

ան ատեն մութ տեղը քու լցուադ կը ծագէ, խաւարդ ալ կէս-օրուան պէս կ'ըլլայ, եւ քու Աստուածդդ ամէն ատեն քեզի հետ կ'ըլլայ. քու սրտիդ ուզած բաները կը գտնես ու ուկըր-տանդդ կը գիբնան. ջրալից պարտէդ կը դառնաս, եւ անանկ աղբիւր մը կ'ըլլաս՝ որուն ջուր ամենեւին շիպակսիր: Շատոնց-մէ մնացած աւերակներդ կը շինուին ու հիմնեսքդ յաւիտեան կը մնան ազգէ յազգ. դուն ալ կը կանկնիս, ու ցանկեր շի-նող գոցող կը կոչուիս, եւ մէջէն բացուած ուտքի ձամբաները կը կտրես: Թէ որ ոսքդ ետ կը դարձընես ու սուրբ օրերը քու կամքդ չես կատարեր, եւ կը զրուցես որ շաբաթ օրերը սուրբ ու Աստուածոյ նուիրեալ եւ փառաւոր օրեր են, ու ոսքդ բան բանելու չ'երթար, ու բերնովդ ամենեւին բարկութեան խօսք մը չես զրուցեր, եւ թէ որ յշուադ Տիրոջ վրայ կը դնես. ան ատեն Աստուած ալ զքեզ երկրին բարութիւնները կը տանի, ու քու հօրդ Յակոբայ ժառանգութիւնը քեզի կու-տայ. վասն զի Տիրոջ բերանն աս բանս զրուցեց::

Երկորրդ ընթերցուածը նոր կտակարանէն՝ Պօղոսի առաքելցն առ Հռոմայեցիս գրած թղթէն է: (Գ. Ժ. 11—Ժ. 23:)

“Վա ատենիս համար ասիկա պէտք է գիտնաք, որ ալ քնէ արթըննալու ատեննիս է, վասն զի փրկութիւնը հիմա մեզի աւելի մօտիկ է՝ քան թէ երբ որ հաւատացինք: Գիշերը գնաց ու ցորեկը մօտիկցաւ. ասկից ետքը խաւարի գործքերը մէկդի ձգենք ու լուսոյ զէնքը վրանիս առնենք: Ցորեկի պէս զգաստութեամբ շրջինք. չէ թէ անառակութեամբ ու արբե-ցութեամբ ու խառն անկողնք ու պղծութիւններով ու նա-խանձով ու հակառակութեամբք. հապա Տէր Յիսուս Քրիս-տոս վրանիդ ըլլայ. եւ ձեր մարմինը մի հոգաք ցանկութեան համար: Բայց հաւատիք մէջ տկար եղողներն ընդունեցէք ու երկմտութեամբ խիղճ մ'ընէք: Մարդ կայ՝ որ կը հաւտայ թէ ամէն բան կրնայ ուտել: Խսկ հիւանդ եղողը՝ թող բանջար ուտէ: Ուտողը՝ չուտողին արհամարհանք ընէ: չուտողն ալ ուտողին վրայ դատողութիւն թող չընէ: վասն զի Աստուած զանիկակ ընդունեցաւ: Դուն ովկ ես՝ որ ուրիշն ծառան կը դատես. իր Տիրոջը կը կենայ կամ կ'լյնայ. բայց թող կենայ. վասն զի Տէր կարող է զի՞քը հաստատել: Մարդ կայ՝ որ օր ընդ մէջ պահէք կը պահէ. մարդ ալ կայ՝ որ ամէն օր պահէք կը պահէ. ամէն մարդ իր սրտին հաճութեան նայելով՝ կ'ընէ: Օրը մտածողը՝ Տիրոջը կը մտածէ. խսկ օրը չմտածողը՝ Տի-րոջը շիմտածեր. եւ ով որ կ'ուտէ՝ Տիրոջը կ'ուտէ ու Աստո-ծոյ գոհութիւն կու տայ. խսկ ով որ չուտեր՝ Տիրոջը չ'ու-

տեր ու Աստուծոյ գոհութիւն կու տայ: Վասն զի մեղմէ մէկը չկայ՝ որ ինք իրեն ապրի ու ինք իրեն մեռնի: Թէ որ կ'ապրինք՝ Տիրովը կ'ապրինք, ու թէ որ կը մեռնինք՝ Տիրովը կը մեռնինք: Եւ արդ՝ թէ ապրինք եւ թէ մեռնինք՝ Տիրովն ենք: Վասն զի Քրիստոս ալ անոր համար մեռաւ ու յարութիւն առաւ, որ բոլոր մեռելներուն վրայ ալ, կենդանիներուն վրայ ալ տիրէ: Դուն ինչո՞ւ քու եղայրդ կը դատես կամ ինչո՞ւ քու եղայրդ վար կը զարնես: Վասն զի ամէնքս ալ՝ Քրիստոսի առենին առջեւը պիտի կենանք. որովհետեւ ասանկ գրուած է թէ կենդանի եմ ես, կ'ըսէ Տէր, որ ամէն ծունկ ինծի պիտի կրկնուի եւ ամէն լեզու զԼստուած պիտի խոստովանի: Ապա ուրեմն՝ ամէն մէկերնիս իր անձին համար Աստուծոյ պատասխան պիտի տայ: Ասկից ետքը ըլլայ որ մէկզմէկ դատենք. հապա աս բանս եւելօք մտուցնիդ զրէք, որ եղբօր գայթագղութիւն չտաք: Աս գիտեմ ու հաստատեալ եմ ի Քրիստոս Յիսուս, որ իրմով ամենեւին պիղծ բան մը վկայ. բայց պիղծ սեպողին՝ պիղծ կ'ըլլայ: Վասն զի թէ որ կերակրոյ պատճառաւ եղայրդ կը տրտմի, հետը սիրով գացած չես ըլլար. ըլլայ որ քու կերակրովդ կորսընցընես զանիկա՝ որուն համար Քրիստոս մեռաւ: Չեր բարին չհայհցուի: Վասն զի Աստուծոյ արբայրութիւնն ուտելիք ու խմելիք չէ. ոյլ արդարութիւն ու խաղաղութիւն ու խնդրութիւն ի Հոգին սուրբ: Վասն զի ով որ ասոնցմով Քրիստոսի ծառայութիւն կ'ընէ, Աստուծոյ հաճոյ է, մարդկան առջեւն ալ ընտիր է: Ուրեմն ասկից ետքը խաղաղութեան ու իրար շինելու հետ ըլլանք: Չըլլայ որ կերակրոյ պատճառաւ: Աստուծոյ գործքը քակես աւրես: Ամէն բան սուրբ է, բայց ան մարդուն չար է, որ խղճմտանք ընելով. կ'ուտէ: Լաւ է ոչ միս ուտել, ոչ գինի խմել, եւ ոչ ալ ուրիշ բան մ'ընել՝ որով եղայրդ կը գայթագղի կամ կ'ինայ կամ կը տկարանայ: Դուն հաւատք ունիս, աղէկ. բռնէ քու հաւատքդ Աստուծոյ առջին մինակուկ: Երանի անոր՝ որ ինչ բանով որ իր եղայրը կը փորձէ, ինք զինքն ալ անով չգատէ: Խսկ խղճմտանք ընողը՝ թէ որ ուտելու ըլլայ, դատապարտեալ է, վասն զի հաւատքէ դուրս կ'ընէ. ինչու որ հաւատքէ դուրս (հաւատքի գէմ) ըլլող բաներուն ամէնն ալ մեղք է: Իսկ աւետարանն աս է: (Մ-որդ. Գ. Զ. 1—21:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. “Զգոյշ եղէք ձեր ողորմութեան վրայ որ մարդու առջին չընէք, մարդոց բան ցուցընելու համար. գուցէ վարձք ալ չընդունիք ձեր Հօրմէն՝ որ երկինքն է: Հապա երբ որ ողորմութիւն կ'ընես, առջեւէդ փող զարնել մի տար. ինչպէս որ կեղծաւողք կ'ընեն ժողո-

Վըրդեան ու հրապարակի մէջ, որ մարդոցմէ փառաւորուին. ստոյգ կ'ըսեմ ձեզի, իրենց վարձքն ան է: Հապա երբ որ դուն ողորմութիւն ընելու ըլլաս, աջ ձեռքիդ բրածը՝ ձախ ձեռքդ շիմանայ. որպէս զի ըրած ողորմութիւնդ ծածուկ ըլլայ, ու քու Հայրդ ալ՝ որ ծածուկ կը տեսնէ, քեզի յայտնապէս հատուցանէ: Եւ երբ որ աղօթք ընելու ըլլաս, կեղծաւորներուն պէս չընես, որ ժողովրդեան մէջ ու հրապարակներուն գլուխները աղօթքի կենալը կը սիրեն, որ մարդկան երեւան. ստոյգ կ'ըսեմ ձեզի՝ իրենց վարձքն ան է: Հապա երբ որ դուն աղօթք ընելու ըլլաս, սենեակդ մտիր, գուներդ գոցէ, ու քու Հօրդ ծածուկ աղօթք ըրէ. Եւ քու Հայրդ ալ՝ որ ծածուկ կը տեսնէ, քեզի յայտնապէս կը հատուցանէ: Եւ երբ որ աղօթք ընելու ըլլաք, չեթանոսներուն պէս շատախօս մ'ըլլաք, որոնք կը կարծեն թէ շատզրուցութեամբ ձայներնին կը լսուի: Երդ՝ անոնց մի նմանիք. վասն զի դուք ձեր Հօրմէն բան մը չինդրած՝ ձեզի պէտք եղածը ձեր Հայրը գիտէ: Եւ արդ՝ դուք ասանկ աղօթք ըրէք: Հայր մեր՝ որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ. քու արքայութիւնդ դայ. քու կամքդ կատարուի՝ ինչպէս որ երկինքն անանկ ալ երկրի վրայ: Եմէն օրուան հացերնիս այսօր մեզի տուր, ու մեր պարուքը թող մեզի, ինչպէս որ մենք ալ մեզի պարուք ունեցողներուն կը թողունք: Եւ թող մի տար որ փորձութեան մէջ կյանք. հապա զմեղ չարէն փրկէ. վասն զի քուկդ է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս, ամէն: Վասն զի թէ որ դուք ուրիշներուն յանցանքին թողութիւն կու տաք, ձեր երկնաւոր Հայրն ալ ձեզի ձեր յանցանքին թողութիւն կու տայ: Իսկ թէ որ դուք ուրիշներուն յանցանքին թողութիւն չէք տար՝ ձեր Հայրն ալ ձեզի ձեր յանցանքին թողութիւն չիտար: Եւ երբ որ պահք պահէլու ըլլաք, կեղծաւորներուն պէս տրտում մ'ըլլաք, որոնք երեսնին կ'աւրեն, որ մարդկան երեւան՝ թէ պահք կը բռնեն. ստոյգ կ'ըսեմ ձեզի, իրենց վարձքն ան է: Հապա երբ որ դուն պահք պահէլու ըլլաս, զլուխտ օծէ, երեսդ լուա, որ պահք պահչողի պէս չերեւաս մարդու աչքի, այլ քու Հօրդի ծածուկ. Եւ քու Հայրդ ալ՝ որ ծածուկ կը տեսնէ, քեզի յայտնապէս կը հատուցանէ: Պուէք ձեզի երկրի վրայ գանձ մի գանձէք, ուր ցեցն եւ ուտիճը կ'աւրեն, ու գողերն ական կը բանան ու կը գողնան: Հապա ձեզի երկինքը գանձ գանձեցէք, ուր ցեցն եւ ուտիճը չեն աւքեր, ու գողերը ական չեն բանար ու չեն գողնար: Վասն զի ուր որ ձեր գանձերն են, ձեր սիրտն ալ հոն կ'ըլլայ:»

Վայօր մեծ պահոց առաջին կիրակին ըլլարով՝ կարդացուած ընթերցուածներն ու աւետարանն ալ բովանդակ պահոց կը վերաբերին։ Եւ ամենէն ալ աս կը սորմինք որ բանելու պահքերնիս՝ միայն իրբեւ արտաքին սովորութիւն կամ կեղծաւորութիւն եւ կամ ի ցցցց մարդկան ըըլլայ։ Հապա ճշմարիտ ու շահաբեր, անանկ որ մեր երկնաւոր հօրն առջևուը հաձեկի եւ ընդունելի ըըլլայ։ Ճշմարիտ ըլլալու համար՝ բովանդակ մեր կիրքը, մեր մեղքերը, մեր չար սովորութիւնները, մեր բնութեան չար յօժարութիւնները կտրելու, մէկդի ձգելու, անիրաւութենէն փախչելու եւ Աստուծոյ իրաւանց ու արդարութեան ճամբան մանելու ենք։ Իսկ շահաբեր ըլլալու համար՝ նայինք որ սուրբ Եկեղեցւոյ վախճանն ու դիտաւորութիւնը կատարենք։ Արդ՝ սուրբ Եկեղեցին պահք հաստատելով եւ հրամայելով՝ ուրիշ վախճան ու դիտաւորութիւն չունի, բայց եթէ նախ՝ որ մեր մարմինն ու զգայութիւնները մահացուցում ու ճգնութիւն քաշելով՝ յոդնին, թոյլնան եւ ցանկութեամբ կամ ուրիշ մոլութեամբ մը կարող չըլլան մեր հոգին կոխվելու. եւ երկրորդ՝ որ մենք քրիստոսի մարմնոյն անդամներն ու Քրիստոս մեր գլուխն ըլլալով, ինչպէս որ Յիսուս նախ խաչեցաւ, եւ ետքը ի յարութեան փառաւորեցաւ, նշյնպէս մենք ալ նախ մեր մարմինը պահքով, ճգնութեամբ ու մահացուցմամբ խաչ հանենք, որ ետքը հոգւով յարութիւն առնենք ու Քրիստոսի արքայութեան մէջ իրեն փառակից ըլլանք։ վասն զի սրբոց Հարց ըսածին պէս՝ Փշով պսակուած գլխին տակ եղած անդամներուն՝ վարդէ պսակ չիվայեր։

Իսայց Պօղոսի առաքելոյն խօսքերուն աղէկ նայինք։ Զըլլայ որ վայրապար ու շինծու պատճառներով մենք զմեղ պահոց պարտաւորութենէն դուրս ձգենք, ու պահքերնուու մէջ զանցառութիւն ընելով՝ մեր եղաքարց դայթադղութեան պատճառ ըլլանք, որ զմեղ դատեն ու բամբասեն։ Անապատին մէջ Խրայելացւոց ժողովութեան պատահածը՝ մեղի խրատ ու օրինակ ըլլայ։ (Թառաց, ԺԷ. 33.) Աստուած իրենց պատուական մանանան տուեր էր. իրենք յարդը շնանցան, ու միս ուտելու ցանկալով՝ տրտնջեցին։ Աստուած բարկացաւ եւ իրենց ուղած բանովը զիրենք պատժեց։ Անմիւ անհամար լորամարդի խըրեկեց, որ Եկան բովանդակ Խրայելացւոց բանակին վրայ թափեցան՝ երկու կանգուն բարձրութեամբ։ Ժողովուրդն ելաւ՝ երկու օր ու մէկ գիշեր ժողովեց, եփեց, աղեց, ապիստեց։ Երբ որ ուտելու նստան եւ դեռ միսն աղջաներնուն տակն էր, Աստուծոյ բարկութիւնն ելաւ, եւ տրտնջողներուն ու միս ու-

տել ցանկացողներուն ամէնն ալ զարկաւ սպաննեց . անանկ որ մեռելոց բանակ դարձաւ ան տեղը , եւ անունն ալ գերեզմանք ցանկութեան ըսուեցաւ :

Խայց պահք չբոնողներն ալ չդատենք ու չբամբասենք , Պօղոս առաքելոյն ըսածին պէս . վասն զի մեր եղաւարց դատաւորը մենք չենք , հապա թէ մենք եւ թէ ուրիշները հաւասարապէս Աստուծոյ ծառաներն ենք : Աստուած մեր դատաւորն է եւ մենք ալ Աստուծմէ պիտի դատուինք : Աստուծոյ մեզմէ ուզած պահքը , Եսայի մարդարէին ըսածին պէս , չէ թէ միայն բերաններնուս արտաքին պահքը պիտ'որ ըլլայ , հապա նաեւ մեր հոգւոյն ներքին պահքը , այս ինքն՝ դատողութիւն ու բամբասանք չընելը , եւ ամէն անիրաւութենէ ետ կենալը : Եւ աս ներքին պահքն է՝ որ արտաքին պահքն ալ ճշմարիտ պահք կ'ընէ . վասն զի մեր հոգւոյն ու մեր սրտին ներքին վախճանն ու յօժարութիւնն է՝ որ արտաքինն ալ կը շինէ կամ կ'աւրէ . ինչպէս որ կ'ըսէ Տէրն մեր Աբերնէն ելածը սրտէն կու գայ , եւ ան է՝ որ մարդը կը պղծէ . վասն զի սրտէն կ'ելքն չար խորհուրդները , սպանութիւնները , շնութիւնները , պոռնկութիւնները , գողութիւնները , սուտ վիպյութիւնները , հայհյութիւնները . ասոնք են՝ որ մարդը կը պղծեն , : (Մատթ. ԺԵ . 18, 19:) Կայնակէս իմացիր նաեւ ուրիշ մեղքերը , պահք պահել չուզելը , դատելը , բամբասելը , եւ այլն , որ բոլոր խաւարային ու յժոխային գործքեր ըլլալով՝ դժոխոց խաւարը կ'առաջնորդեն :

Բ. Կ Ի Ր Ե Կ

Ք Ա Թ Ա Ս Ն Ո Ր Դ Ա Ց Պ Ա Ց Ա Ց

Ա Ռ Ա Զ Բ Խ Ն Ը Ն Ժ Ե Ր Ջ Ո ւ ա ծ ը լ Հ ի ն կ տ ա կ ա ր ա ն է ն ՝ Ե ս ա յ ե ա յ
մ ա ր դ ա ր է ո ւ թ ե ն է ն է : (Գ լ . 1 գ . 2—22 :)

“Տ է ր , ո ղ ո ր մ է մ ե զ ի , վ ա ս ն զ ի մ ե լ ք մ ե ր յ շ ս ը ք ո ւ վ ր ա դ
դ ր ի ն կ ր . ա ն հ ա ւ ա տ ն ե ր ո ւ ն զ ա ւ ա կ ը կ ո ր ս ո ւ ե լ ո ւ ե ղ ա ւ , բ ա յ ց մ ե ր
փ ր կ ո ւ թ ի ւ ն ը ք ե զ մ է է ն ե ղ ո ւ թ ե ա ն ժ ա մ ա ն ա կ : Ք ո ւ վ ա խ ի դ
ձ ա յ ն է ն ժ ո ղ ո վ ո ւ ր գ ն ե ր ը յ ի մ ա ր ե ց ա ն , ո ւ ք ո ւ վ ա խ է դ հ ե թ ա
ն ո ս ք ց ի ր ո ւ ց ա ն ե ղ ա ւ : Ե ւ ա ր դ՝ ձ ե ր կ ո ղ պ ո ւ տ ը ժ ո ղ վ ո ւ ի՝ մ ե
ծ ի ն ն ո ւ պ ա տ ի կ ի ն ը . ի ն չ պ է ս ո ր մ ա ր դ մ ա ր ա խ ը կ ը ժ ո ղ վ է՝ գ ո ւ
բ ը կ ը լ ե ց լ ն է , զ ձ ե զ ա լ ա ն ա ն կ ի ս ա դ ք ը լ ն ե ն վ ա ր ձ գ ե ն : Ս ո ւ ր բ
է Տ է ր Ա ս տ ո ւ ա ծ մ ե ր՝ ո ր ե ր կ ի ն ք ը կ ը բ ն ա կ ի : Ի ր ա ւ ա մ բ ք ո ւ ա ր
դ ա ր ո ւ թ ե ա մ բ լ ե ց ու ե ց ա ւ Ս ի ո ն : Օ ր ի ն օ ք պ ի տ ի մ ա տ ն ո ւ ի ն ո ւ
գ ա ն ձ ե ր ո վ պ ի տ ո ր ը լ լ ա յ մ ե ր փ ր կ ո ւ թ ի ւ ն ը . հ ա ս ա ւ ի մ ա ս տ ո ւ
թ ի ւ ն , հ ա ն ձ ա ր ե ւ ա ս տ ո ւ ա ծ պ ա շ ո ւ թ ի ւ ն Տ ե ա ո ն . ա ր դ ա ր ո ւ
թ ե ա ն գ ա ն ձ ե ր ն ա ս ո ն ք ե ն : Ա հ ա ձ ե ր ա հ է ն պ ի տ ի վ ա խ ն ա ն .
զ ձ ե զ վ ա խ ո ց ն ե ր ը՝ ձ ե զ մ է պ ի տ ի վ ա խ ն ա ն . ձ ե զ ի հ ր ե շ տ ա կ
ն ե ր պ ի տ ի խ ա ւ ր ե ն , ո ր ո ն ք դ ա ռ ն ա ս պ է ս լ ա ր ո վ՝ խ ա ղ ա ղ ո ւ թ ի ւ ն
պ ի տ ի խ ո ղ ր ե ն , վ ա ս ն զ ի ի ր ե ն ց ճ ա մ բ ա ն ե ր ը կ տ ր ո ւ ե ց ա ն . հ ե
թ ա ն ո ս ն ե ր է ն ե ղ ա ծ վ ա խ ը լ մ ը ն ց ա ւ . ե ւ ի ր ե ն ց հ ե տ ե ղ ա ծ ո ւ խ
ա ր վ ե ր ջ ա ց ա ւ . ե ւ ա ս կ ի ց ե տ ք ը ա ն ո ն ք մ ա ր դ ո ւ տ ե զ մ ի զ ն է ք :
Ե ր կ ի ր ը ս գ յ մ է զ մ ո ւ ո ւ տ կ ա ր ա ց ա ւ . Լ ի բ ա ն ա ն ա մ օ մ ժ ո վ
ի ն կ ա ւ . Ս ա ր ո ն խ ո տ բ ո ւ ս ա ծ գ ա շ ա մ ե ղ ա ւ . Գ ա լ ի ե ա ո ւ կ ա ր
մ ե զ ո ւ յ ա յ տ ն ի ե ղ ա ւ : Հ ի մ ա կ ը լ ե լ ե մ , կ ը ս է Տ է ր , Հ ի մ ա կ ը փ ա
ռ ա ւ ո ր ի մ , Հ ի մ ա կ ը բ ա ր ձ ա ր ա ն ա մ , Հ ի մ ա կ ը տ ե ս ն է ք , Հ ի մ ա ա մ օ
մ ժ ո վ կ յ ի ն ա ք . ձ ե ր ո ւ ժ ք զ օ ր ո ւ թ ի ւ ն ն ը ն դ ո ւ ն ա յ ն կ ը լ լ ա յ , ո ւ
կ ր ա կ ը զ ձ ե զ կ ո ւ տ է : Ա գ ա ր ա կ ի փ շ յ պ է ս՝ հ ե թ ա ն ո ս ն ե ր ը պ ի
տ ի խ ա շ ո ւ ի ն , ա յ ր ո ւ ի ն ո ւ թ ա փ ո ւ ի ն : Հ ե թ ա ն ո ս պ ք՝ ը ր ա ծ ս պ ի
տ ի լ ս է ն . մ օ տ ե ղ ո ղ ն ե ր ն՝ ի մ զ օ ր ո ւ թ ի ւ ն ս պ ի տ ո ր ի մ ա ն ա ն . ա ն
օ ր է ն ն ե ր ը Ս ի ո ն է ն վ ո ր ն տ ո ւ ե ց ա ն . ա մ բ ա ր ի շ ա ն ե ր ո ւ ն վ ր ա յ
ի ն ա յ : Ա ր դ՝ ձ ե զ ի ո վ պ ի տ ի պ ա տ մ է թ է բ ո ր բ ո ք ա ծ կ ր ա կ կ ա յ .
կ ա մ յ ա ւ ի տ ե ն ա կ ա ն տ ե զ ը ձ ե զ ի ո վ պ ի տ ի պ ա տ մ է : Ա ր դ ա ր ո ւ
թ ե ա մ բ գ ա ց ո ղ ը՝ շ ի տ ա կ ճ ա մ բ ո ւ ն վ ր ա յ կ ը խ օ ս ի . ա ն օ ր է ն ո ւ
թ ի ւ ն ն ո ւ ա ն ի ր ա ւ ո ւ թ ի ւ ն ը կ տ է , ձ ե զ ք ը կ ա շ ա ն ե ր է ե տ կ ը
ք ա շ է , ա կ ա ն ը կ ը գ ո յ է՝ ո ր ա ր ե ա ն գ ա տ ա ս տ ա ն ը լ լ ա յ , ա չ ք ը կ ը
գ ո յ է՝ ո ր ա ն ի ր ա ւ ո ւ թ ի ւ ն ը շ տ ե ս ն է : Ա ն ա ն կ մ ա ր դ ք՝ հ ա ս տ ա տ
ք ա ր ի վ ր ա յ շ ն ո ւ ա ծ ա յ ր ի մ է զ կ ը բ ն ա կ ի . ի ր ե ն հ ա ց կ ը տ ր ո ւ ի ,
ե ւ ի ր ջ ո ւ ր ը հ ա ւ ա տ ա ր ի մ կ ը լ լ ա յ : Փ ա ռ ա ց թ ա գ ա ւ ո ր ը պ ի տ ի

տեսնէք, ու ձեր աչքը հեռուէն երկիրը պիտի տեսնէ . ու ձեր անձինքը՝ Տիրոջ երկիւղը պիտի մտմայ: Ո՞ւր են կարգացողները, ո՞ւր են խրատ տուողները, ո՞ւր է ան որ բոլոր ժողովորդեան մեծին ու պղտիկին պահպանութիւն ընողները կը համրէ, որ հետև ամենեւին խորհուրդ մը չըրաւ . վասն զի ծանր ձայները չէր գիտեր՝ չափեւն համար . շատ գէշ ժողովուրդ, լողն ալ չիհասկընար: Աչա մեր փրկութեան քաղաքը Սիոն . ձեր աչքն Երուսաղէմ քաղաքը մեծցած տեսնէ . վրաններն ամենեւին չշարժին, ու իր վրանին ցցերը յաւիտեանս յաւիտենից չշարժին. իր չուաններն ալ չկտրտին . վասն զի ձեր վրայ Տիրոջ անունը մեծ է: Չեզի ըլլայ ան տեղն՝ ուր գետերն ու ջրերուն բաժնած թեւերը լսյն ու ընդարձակ են: Են ճամրէն չերթաս, ու քու նաւերդ ալ թի քաշելով չերթան . վասն զի իմ Աստուածս մեծ է ու զիս զանց չըներ: Տէր՝ մեր հայրն է . Տէր՝ մեր դատաւորն է . Տէր՝ մեր իշխանն է . Տէր՝ մեր թագաւորն է . Տէր՝ մեր փրկիչն է . եւ ինք զմեզ պիտի փրկէ:”

Եշրկու բանի վրայ կը խօսի Եսայի մարգարէն աս մարգարէութեան մէջ: Մէջ մաղլոմք կ'ընէ որ Աստուած Ասորիները կոտրէ, ջարդէ, որ Խորայելի ազգը չկը կը դարձընէին ու բոլը քաղաքները կ'աւրէին . որպէս զի Խորայելի ազգն անոնց ձեռքէն ազատի: Բայց ասոր ճամբան ալ կը սորվեցնէ, որ երբ որ ժողովուրդն անօրէնութիւնն ու անիրաւութիւնը մէկդի կը ձգէ եւ աստուածպաշտութեամբ ծշմարիտ արդարութեան գործքեր կը գործէ, ան ատեն Աստուած կը հաշուի եւ զիւրեւք կը փրկէ: Եւ ասով բոլոր մեղաւորները կը խրատէ, որ մեղքով սատանային գերութեան տակ ինկած են: Երկրորդ կ'իմացընէ ասով Քրիստոսի քաջութիւնն ու յաղթութիւնը, որ իբրեւ հայր, իբրեւ դատաւոր, իբրեւ իշխան, իբրեւ փրկիչ մարդկան ազգը սատանային գերութենէն պիտի ազատէ, ու Երուսաղէմը, այս ինքն սուրբ Եկեղեցին պիտի հաստատէ, պիտի մեծցընէ, պիտի փառաւորէ, եւ այն հաստատութեան, մեծութեան ու փառաւորութեան մէջ յաւիտեան պիտի պահէ:

Եշրկորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, ոլողոսի առաքելոյն առ Հռոմայեցիս գրած թղթէն է: (Գ. Ժ. 1 — Ժ. 10:)

“Եշրկորդ, Աստուածոյ գիտութեամբը ձեզի կ'աղաւեմ, որ ձեր մարմինը պատրաստէք պատարագ կենդանի, սուրբ, հաճոյ Աստուածոյ, որ ձեր բանաւոր պաշտօնն է: Եւ չըլլայ որ աս աշխարհքիս կերպարանքը դուք ալ վրանիդ առնէք . հապաձեր միտքը նորէն նորոգեցէք, որ կարող ըլլաք աղէկը քնննել, եւ իմանալ թէ Աստուածոյ կամքն ինչ է, բարին ու

հաճելին ու կատարեալը։ Աստուծոյ շնորհքով՝ որ ինծի տղուածէ, ձեր մէջ եղողներուն ամենուն աս կ'ըսեմ, ըլլաց որ մտածելու պէտք եղած բանէն աւելի բան մը մտածէք։ Հապա ամէն մէկերնիդ՝ ինչպէս որ Աստուծ հաւատքին չափը բաժնը է՝ զգաստանալու համար մտածէ։ Ինչպէս որ մէկ մարմնոց մէջ շատ անդամներ ունինք, եւ ամէն անդամին ենք ի քրիստոս։ այլ ամէն մէկս իրարու անդամ ենք։ Բայց մեզի ալ կերպ կերպ շնորհքներ արուած ըլլալով՝ մենք ալ շնորհքներ ունինք։ Ըլլաց մարդարէութիւն՝ հաւատքին չափօվը, ըլլաց պաշտօն՝ ըստ պաշտամանն։ ուսուցանողն՝ ըստ վարդապետութեան, միսիթաւրովն՝ ըստ միսիթարութեան, առատն՝ երեսը խնդալով, վերակացուն՝ փութով, ողջորմութիւն ընողն՝ ուրախ սրտով։ Այս առանց կեղծաւորութեան։ չար բանն ատել, բարի բաներուն հետ ըլլալ. եղայրսիրութեան կողմանէ՝ իրարմէ առաջ զանուիլ. փոյթ ընելու՝ չվախնալ։ Հոգւով եռացէք, Տեառն ծառայեցէք, յուսով խնդացէք, նեղութեան համբերեցէք, ստէպ աղօմք ըրէք, հաւատացեանուներուն պէտք եղած բաները տուէք, հերասիրութեան ետեւէ եղէք։ Զձեզ հալածողներն օրհնեցէք. օրհնեցէք ու մի անիծէք։ Խնդացողին հետ խնդացէք, լացողին հետ լացէք. ուրիշին բանը ձերինին պէս մտածեցէք։ Ամբարտաւան մը ըլլաք, հապա խոնարհներուն հետ խոնարհ եղէք։ Դուք զձեզ իսաստանոյ տեղ մի զնէք։ Զըլլաց որ չարին համար մէկու մը չար հասուցանէք։ Ամէն մարդուն առջին աղէկ բաները մտածեցէք։ Թէ որ կարող էք՝ ամէն մարդու հետ խաղաղութիւնը ըրէք։ Աիրելիք, գուք ձեր վուէժը մի խնդրէք։ Թողտուէք, որ բարկութիւնն անցնի, վասն զի գրուած է թէ Վրէժ խնդրութիւնն իմն է, եւ ես պիտի հասուցանեմ, կ'ըսէ Տէր։ Հապա՝ թէ որ թշնամիդ անօմի է, հաց տուր իրեն. եւ թէ որ ծարաւի է, ջուր տուր իրեն. աս ասանկ ընելով՝ իրեն դլուխը կրակներ կը թափես։ Զըլլաց որ չարը քեզի յալթէ, հապա գուն բարիքով չարին յալթես։ Ավ որ իշխանութեան տակն է՝ թող չնազանդութիւն ընէ. վասն զի իշխանութիւնը՝ մինակ Աստուծմէ արուած է. եւ եղածներն Աստուծմէ սահմանուած են։ Ասկից ետքը՝ ով որ իշխանութեան դէմ կը կենայ, Աստուծոյ հրամանին դէմ կը կենայ. եւ դէմ կեցողներն իրենց դատապարտութիւն կ'ընդունին. վասն զի իշխանները՝ չէ թէ բարի գործքերէն, հապա չար գործքերէն վախցընելու, ետ կայնեցընելու համար գրուած են։ Կ'ուզես իշխանութենէ չվախնալ, բարի գործք ըրէ, ու իրմէն գովասանք կ'առնես.

վասն զի բարի գործքերուն համար Աստուծոյ պաշտօնեայ է քեզի: Խակ թէ որ չարագործ ես, վախցիր. վասն զի մէջքը պարապ տեղ սուր չէ կապեր. Աստուծոյ սպասաւորն է՝ որ չար գործք ընողին բարկանայ ու վուժինդրութիւն ընէ: Ուստի հարկ է հն սղանդ ըլլալ, չէ թէ միայն բարկութենէն վախնալով, հապա նաև խղճմանք ընելով: Ասոր համար ալ հարկ կը վճարէք, վասն զի Աստուծոյ սպասաւորներն են՝ աս գործքերուն ետեւէ ըլլալու համար: Արդ՝ ամէն մէկուն պարտքերնիդ վճարեցէք, որուն որ հարկ պիտի վճարէք՝ հարկը վճարեցէք, որուն որ մաքս՝ մաքսը, որուն որ երկիւղ՝ երկիւղը, որուն որ պատիւ՝ պատիւը: Չըլլայ որ մէկումը պարտական մնաք, բայց միայն իրար սիրելու. վասն զի ով որ ընկերը կը սիրէ, օրէնքը կը կատարէ. Մի շնարը, մի սպանաները, մի գողանարը, մի սուտ վկայերը, մի ցանկարը. Եւ թէ որ ուրիշ պատուիրան մ'ալ կայ, ան խօսքին մէջ կը մտնէ, թէ քու ընկերդ՝ քու անձինդ պէս սիրէ: Սէրն՝ իր ընկերին չար բան չըներ: Օրէնքին լըումը սէրն է::

Պօղոս առաքելցն ըսածները յայտնի են. բոլորն ալ սքանչելի քարոզ մըն է՝ որ բարյական առաքինութիւններուն ամէնն ալ կը սորվեցընէ: Կը բերէ ամէնն ալ եղայրսիրութեան կը կապէ. ու եղայրսիրութեան կանոն ալ կը դնէ՝ ինչպէս որ Աստուած կը հրամայէ, թէ քու ընկերդ քու անձինդ պէս սիրես. այս ինքն՝ ինչպէս որ գուն զքեղ կը սիրես եւ չես ուզեր որ մէկը քեզի ամէննեւին չար բան մ'ընէ, հապա կ'ուզես որ ամէնքն ալ քեզի բարկը ընեն, ասանկ ալ դուն ուրիշը սիրես, ուրիշն ամէննեւին չար բան մը չընես, եւ ամենուն բարկը ընես: Աս կանոնով մարդ ամէն բարյական առաքինութիւնները կը կատարէ եւ Աստուծոյ պատուիրանները տեղն ի տեղը կը պահէ:

Խակ աւետարանն աս է: (Մատի. Ե. 17—48:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. “Մի կարծէք որ օրէնքները կամ մարդարէները քակելու համար եկած եմ. չէ, քակելու համար չեմ եկած, հապա կատարելու համար: Ստոյգ կ'ըսեմ ձեզի, երկինք ու երկիր չանցած՝ օրէնքներէն ու մարդարէներէն յովս մը՝ որ նշանախեց մըն է, զանց չըլլար, մինչեւ որ ամէնը չկատարուի: Ով որ աս պատուիրաններէն պղափիկ բան մը կը լրւծէ, կ'աւրէ եւ ուրիշներուն անանկ կը սորվեցընէ, երկնից աբբայութեան մէջ փոքր կոչուի. Խակ ով որ կ'ընէ ու անանկ կը սորվեցընէ ուրիշներուն, անիկա երկնից աբբայութեան մէջ մեծ կոչուի: Բայց կ'ըսեմ ձեզի որ եթէ ձեր արդարութիւնը՝ դպիրներուն ու փարիսեցիներուն արդա-

րութենէն աւելի չըլլար, երկնից արքայութիւնը չէք մաներ : Լսած էք որ առջններուն ըսուեցաւ թէ Մի սպանաներ . վասն զի ով որ սպանութիւն կ'ընէ , դատաստանի պարտական կ'ըւլլայ : Բայց ես ձեզի կ'ըսեմ թէ ով որ պարապ տեղ իր եղբօրը կը բարկանայ , դատաստանի պարտական կ'ըլլայ . եւ ով որ իր եղբօրը՝ խենթ կը զըուցէ , դատաստանի պարտական կ'ըլլայ . եւ ով որ իր եղբօրը՝ բախուկ կը զըուցէ , գժուիքի կրակին պարտաւոր կ'ըլլայ : Թէ որ սեղանի վրայ պատարագ մասուցանելու ըլլաս եւ հոն միտքդ գայ որ եղբայրդ վրայ խէթ ունի , պատարագդ սեղանին առջին ձգէ , գնայ յառաջ եղբօրդ հետ հաշուուէ , ու ետքը եկուը պատարագդ մասու : Ասոխիդ հետ կանուխկեկ իրաւախոհ եղիր , քանի որ հետը ճամբուն վրան ես . ըլլայ որ ետքը սսովոդ զքեզ դատաւորին ձեռքը մասնէ , դատաւորն ալ՝ դահճին , ու բանտ մտնես : Ատոյդ կ'ըսեմ քեզի , որ ետքի մնացած նաքարակիսը մինչեւ որ չվճարես , անկից չես ելլեր : Լսած էք որ ըսուած է թէ Մի շնար : Բայց ես ձեզի կ'ըսեմ թէ ով որ կնիկ մարդու երեսը կը նայի՝ անոր ցանկանալու համար , անմիջապէս իր սրտին մէջ շնութիւն ըրած կ'ըլլայ : Թէ որ աջ աչքդ քեզի դայթագդութիւն կու տայ , հանէ ու քեզմէ նետէ . վասն զի աւելի աղէկ է քեզի որ անդամներուդ մէկը կորսուի , քան թէ բոլոր մարմինդ գժուիքի կրակին մէջ լինայ : Եւ թէ որ աջ ձեռքդ քեզի դայթագդութիւն կու տայ , կտրէ ու քեզմէ նետէ . վասն զի աւելի աղէկ է քեզի որ անդամներուդ մէկը կորսուի , քան թէ բոլոր մարմինդ գժուիքի կրակին մէջ լինայ : Ըսուած է թէ ով որ իր կնկան ճամբայ կու տայ՝ արձակման թուղթը ձեռքը տայ : Բայց ես ձեզի կ'ըսեմ թէ ով որ իր կնկանը՝ պռանկութեան պատճառը չեղած՝ ճամբայ կու տայ , անոր շնութեան պատճառ ննք կ'ըլլայ . եւ ով որ ճամբած կնիկը կ'առնէ , շնութիւն կ'ընէ : Գարձեալ լսած էք որ առաջններուն ըսուեցաւ թէ Սուտ երդում մ'ըներ , բայց Տիրով ըրած երդումդ կատարես : Այլ ես ձեզի կ'ըսեմ որ ամեննեւին երդում մ'ընէք , ոչ երկնքին վրայ , վասն զի Աստուծոյ աթոռնէ . ոչ երկրին վրայ , վասն զի Աստուծոյ ոտուըները գնելու տեղն է . ոչ երուսաղեմի վրայ , վասն զի մեծ թագաւորին քաղաք է . եւ ոչ քու գլխուդ վրայ երդում ընես , վասն զի մաղ մը չես կրնար ճերմիկընել կամ սեւցընել : Հապա ձեր խօսքը՝ այսն այս , եւ ոչն ոչ ըլլայ . վասն զի անկից աւելին՝ չարէն է : Լսած էք որ ըսուեցաւ թէ Աչքին՝ աչք , եւ աղջային՝ աղջայ : Բայց ես ձեզի կ'ըսեմ որ վնաս տուողին ամեննեւին գէմ մի գնէք . հապա թէ որ մէկը՝ աջ ծնոտիդ ապտակ կը զարնէ ,

մէկալն ալ իրեն դարձուր : Եւ ով որ կ'ուզէ զքեղ դատաստան քաշել ու շապիկդ առնել, բաճկոնդ ալ իրեն թող տուր : Եւ ով որ պարապ տեղ զքեղ մղոն մը տեղ կը քաշէ կը տանի, երկու մղոն ալ գնա հետք : Ով որ քեզմէ բան կ'ուզէ՝ տուր . Եւ ով որ քեզմէ փոխ կ'ուզէ առնել, երեսդ մի դարձըներ : Լսած կը որ բառ եցաւ թէ Ընկերդ սիրես ու թշնամիու ատես : Բայց ես ձեզի կ'ըսեմ, ձեր թշնամիները սիրեցէք, ձեզի անէծք տուողներուն օրչնէնք տուէք, զձեղ ատողներուն բարի ըլուք եւ զձեղ չարչարտներուն ու հալածողներուն համար աղօթք ըլուք . որպէս զի ձեր երկնաւոր Հօրը որդիքն ըլլաք . վասն զի ինք իր արեգակը չարերուն ու բարիներուն վրայ ալ կը ծագէ, եւ արդարներուն ու մեղաւորներուն վրայ ալ անձրւ կը թափէ : Վասն զի թէ որ դուք զձեղ սիրողները սիրելու ըլլաք, ի՞նչ վարձք կ'առնէք . աս բանը մաքսաւորներն ալ չե՞ն ըներ մի : Եւ թէ որ մինակ ձեր բարեկամներուն բարեւ տալու ըլլաք, ի՞նչ աւելի բան ըրած կ'ըլլաք . ադ բանը մաքսաւորներն ու մեղաւորներն ալ չե՞ն ըներ մի : Արդ՝ դուք կատարեալ եղէք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն ալ կատարեալ է :

Վ. Խօսքերով Քրիստոս Տէրն մեր քրիստոնէին կենաց ճամբան ու կերպը կը սորվեցընէ : Բայց միայն բանիւք չիսոր վեցըներ, հապա նաև գործքով . վասն զի իր տուած խրատներուն օրինակն ինք իր վրայ ցուցուց . անոր համար կ'ըսէ թէ Ով որ կ'ըսէ, եւ անանկ կը սորվեցընէ ուրիշներուն, ան մեծ կոռուփ երկնից արքայութեան մէջ : Արդ՝ իր գործքով կատարած ու խօսքով տուած քարտզ՝ բովանդակ մեղի աս կը սորվեցընէ որ մենք մեղի յաղթենք, մեր կամքը կոտրենք, մեր մարմնն ու մեր զգայութիւնները ոտքի տակ առնենք, մեր յօժարութեան դէմ եղած բաները սիրով ընդունիք . այս ինքն՝ չարչարանքը, նեղութիւնը, հալածանքն ու խաչը սիրով կրենք, եւ ուրիշ ամէն առաքինութիւնները վրանիս ժողվնիք : Բովանդակ աս բաներս Քրիստոս Տէրն մեր ինչպէս որ բերնով քարոզեց, անանկ ալ գործքով կատարեց . վասն զի ծնած բուպէէն մինչեւ մեռած բոպէն՝ շարունակ խոնարհութեամբ ու համբերութեամբ չարչարուեցաւ, հալածուեցաւ ու խաչուեցաւ : Արդ՝ քրիստոնեայ եղողն ալ, որովհետեւ մկրտութեամբ Քրիստոսի անունը վրան առած է, պէտք է որ աս բաներուս ամէնն ալ կատարէ : Ասոր համար սուրբ Հարք կը զրուցեն որ քրիստոնէին կեանքը շարունակ կրթութիւն է, այս ինքն՝ մոլութիւններն ու չար սովորութիւնները վերցընելու եւ առաքինութիւններն ու բարի սովորութիւնները հաստատելու

Հրահանգ : Ասոր համար Քրիստոս Տէրն մեր ալ կը զբուցէ որ աշուշնիս, ձեռուղնիս, այս ինքն՝ մեր մարմնոյ զգայութիւնները մեզի մեղք մանելու պատճառ եղած կամ առաջնութեան արգելք եղած ատեն՝ կտրենք նետենք. որ ըսել չէ թէ դանակով կտրենք, քան իցի. հապա հոգւով կտրենք նետենք. այս ինքն՝ սարփի տակ առնենք, յաղթենք, որ չեղածի պէս ըլլան : Ծատ բան ալ կայ, որ բնական իրաւանց նայելով՝ թէ որ մարդ մ'ուզէ կատարել, օրինաւոր կ'ըլլայ. ինչպէս ըսենք, երբ որ մէկն իրեն անիրաւութիւն կ'ընէ՝ իրաւունքը մինտուել, դատասատան գաղել. թշնամին վրան եկած ատեն՝ ծեծկուիլ. թալլել ուզած ատեն՝ թող չտալ, որոնց հին օրինաց մէջ Մոլուկս մարդարէին ձեռքով Աստուած հրաման տուեր էր, ինչպէս Քրիստոս կը յիշէ. “Անձին՝ անձ, աչքին՝ աչք, աղլային՝ աղլայ, ձեռքին՝ ձեռք, ոտքին՝ ոտք” : (Երէր. բրէն. ԺԹ. 21:) Բայց Քրիստոս Տէրն մեր՝ բնական իրաւանց դիմացը՝ իր քրիստոնէական սիրոյ օրէնքը դրաւ, որով քրիստոնէին կը վայլէ՝ քրիստոնէական կատարելութեան փոյթ ընել եւ ասանկ բաներէն ետ կենալ : Եւ աս քրիստոնէական կատարելութեան փոյթն այնչափ մեծ պիտի ըլլայ, որ մեր մարդկային բնութեան վիճակին տարածին չափ՝ մեր երկնաւոր Հօրը նմանինք, եւ կատարեալ ըլլանք՝ ինչպէս որ ինք կատարեալ է :

Այս ամենայն մասնաւոր աստուածային օգնականութեան կարօտ բաներ են. անանկ որ ստուգիւ մեր ողորմելի ու տկար մարդկային բնութեան նայելով՝ շատ դժուար բաներ են. բայց Աստուծոյ շնորհքովը հնարաւոր ու դիւրին են : Ապա ուրեմն իյնանը Աստուծոյ առջեւ, եւ խնարհական պաղատանքով խնդրենք որ իր բարերար ու մարդասէր սուրբ Հոգին իր շնորհքովը մեր սիրոն իջնայ, մեր մեռելութիւնն ողջընցընէ, մեր հիւանդութիւնը բժշկէ, մեր տկարութիւնը զօրացընէ ու մեզի կարողութիւն տայ որ աս բաներս իրմով սկսինք, իրմով յառաջ ասանինք, մինչեւ մեր ետքին շունչը, եւ իրմով լինցընցընէնք մեր մահուան ատեն, որպէս զի կատարեալ գտնուինք :

Ե Ա Խ Ա Զ Ա Ն Ը Ա Բ Ա Մ Ա Յ Ա Յ
մարդարէութենէն է : (Գ. Ծ. Դ. 11—Ծ. 13 :)

“Ով տառապեալ ու խախտեալ, հետդ հաշտեցայ մինչեւ
որ միմիթարուիս : Աչա քու քարերդ կարկեհան պատրաստեր
եմ, ու հիմունքդ՝ շափիղայ : Աշտարակներդ յասպիս քարէ կը
կանգնեմ ու դռներդ ակն վանիէ կը շինեմ. չորս դիդ ալ բո-
լոր պատուական քարերէ պատ կը քաշեմ : Եւ բոլոր զաւկը-
ներդ անանկ կ'ընեմ, որ Աստուծմէ կրթեալ ըլլան, եւ տղաքդ
շատ մեծ խաղաղութեան մէջ ըլլան : Դուռ ալ արդարութեամբ
շինուիս : Ան անիրաւէն հեռու կեցիր, ու չես վախնար եւ
գողը քեզի չիմօտիկնար . վասն զի դրսէն եկողները՝ ինծի հա-
մար քեզի կը մօտիկնան ու քովդ պանդուիստ կ'ըլլան, եւ
զքեզ իրենց ապաստան կ'ընեն : Աչա ես հաստատեցի զքեզ .
չէ մէ գարբնյ մը պէս՝ որ վիրով կրակը կը հրահրէ ու բանի
գործքի դալու աման կը շինէ . հապա ես զքեզ հաստատեցի՝
որ վկորսուիս ու չապականիս : Վնաս տուող ամանը քու մէջդ
չաջողի . եւ որչափ որ քու վրադ ձայն մը դատի կ'ելլէ, յաղ-
թես, ու բոլոր դատախազներդ ալ հետը յաղթուին : Վասն զի
Տիրոջ պաշտօնէից ժառանգութիւն կայ . ու դուք ալ ինծի
իրաւոնք պահող պիտ' որ ըլլաք : Դուք՝ որ ծարաւի էք, ջրին
դացէք, եւ դուք՝ որ արծաթ չունիք, դացէք գնեցէք, եւ ար-
ծաթ չտուած՝ ուտէք, ու գինացն գինը չվճարած՝ խմէք . ին-
չու համար ճարպն արծաթով կը գնէք, ու հացով չէք առ-
ներ . ինչու համար աշխատանքնիդ զձեղ պիտի չկշտացընեն :
Խօսքս մտիկ ըրէք, ու աղէկ բաները կ'ուտէք, եւ բարութիւն-
ները կը վայելէք : Ականցնիդ ինծի տուէք, իմ ցուցուցած ճամ-
բէս քալեցէք : Խօսքս մտիկ ըրէք, ու հոգինիդ բարութեան
մէջ կ'ապրի . եւ դաւթի հաւատարիմ սրբութիւնները՝ ձեզի
հետ յաւիտենական ուխտ կը գնեմ : Աչա զինքը հեթանոսնե-
րուն վկայութիւն ընելու տուի, ազգաց վրայ իշխան ու հրա-
մայող դրի . շգիտցող ազգերը՝ քեզի պիտ' որ աղաշեն, եւ զքեզ
չճանցող ժողովուրդները զքեզ ապաստան պիտի ընեն, վասն
Տեառն Աստուծոյ քո սրբացն Խորայելի, վասն զի զքեզ փառաւո-
րեց : ԶՏէք վնասուեցէք, եւ երբ որ գտնելու ըլլաք՝ իրեն
աղաշեցէք . երբ որ ինք ձեզի մօտիկնալու ըլլայ՝ ամբարիշան
իր ճամբան թող տայ ու անօրէն մարդն՝ իր խորչուրդները,

եւ առ Տէր դառնայ որ ողորմութիւն գտնէ, եւ առ Աստուած մէր՝ որ բազմապատիկ անօրէնութիւններնուգ թողութիւն տայ: Վասն զի իմ խորհուրդներս ձեր խորհուրդներուն պէս չեն, եւ իմ ճամբաներս ձեր ճամբաններուն պէս չեն, կ'ըսէ Տէր: Հապա ինչպէս երկինք երկրէն հեռու է, անանկ ալ իմ ճամբաններս ձեր ճամբաններէն հեռու են, որ իմ խորհուրդներս ձեր խորհուրդներէն: Ինչպէս որ անձրեւը կամ ձիւնը երկնքէն կ'իջնայ, եւ մէյ մ'ալ տեղը շիդառնար, մինչեւ որ հողը խմցընէ ու մինչեւ որ հողն ալ ծնանի ու բղնէ, ցանողին հունտ տալով եւ ուտելու հաց. այսպէս պիտ'որ ըլլայ իմ բերնէս ելած բանն ալ, դատարկ պիտի շդառնայ՝ մինչեւ որ իմ ուղածներս կատարէ: Ես քու ճամբաններդ կը դիւրընցընեմ. դուն ալ իմ ճամբաններս կը պահես: Վասն զի ուրախութեամբ պիտի ելլէք ու ցնծութեամբ պիտի սորվիք: Արովչետեւ լեռներն ու ըլուգները պիտի ցաթկուտեն՝ ուրախութեամբ ընդունելու համար. եւ անտառին բոլոր ծառերն իրենց ոստերովը ծափ պիտի զարնեն: Եւ ցրդւոյն տեղ՝ նոն պիտի բուսնի, ու գժնկին տեղ՝ մուրտ պիտ'որ ելլէ. եւ յաւիտենական անուն ու նշան պիտի ըլլայ Տիրով, ու պիտի չպակսի::

Վ Ա Մ Ո Ւ Ա Ծ Ե Ա Յ Ի Բ մարդարէն բերնովը՝ Քրիստոսի Եկեղեցւոյն մեծութիւնն, ընդարձակութիւնը, սրբութիւնը, փառաւորութիւնը, պտղաբերութիւնն ու շահաւորութիւնը կը պատմէ: Իր բերնէն ելած բանը, այս ինքն Արդին Աստուծոյ՝ Բանն յաւիտենական, Աստուծոյ ամէն ուղածները կատարելով՝ հաստաեց աս սուրբ Եկեղեցիս: Կը մնայ որ աս սուրբ Եկեղեցւոյն զաւակ Եղողներն ալ՝ Աստուծոյ կամքը կատարեն, Աստուծոյ ուղած ճամբէն քալեն. այս ինքն՝ ինչպէս որ իրենց մայրը՝ Քրիստոսի հարսը սուրբ Եկեղեցին՝ գեղեցիկ է եւ ամենեւին արատ մը չունի, իրենք ալ նմանապէս գեղեցիկ ըլլան հոգւով, առաքինութիւններով զարդարուած ըլլան, ու ամենեւին արատ մը չունենան, ամենեւին անօրէնութեան կամ ուրիշ չարութեան գործքերու հետ չըլլան. որպէս զի Աստուծոյ ալ իրենց ամէն աղաւանքն ընդունի եւ իր շնորհքովը զերենք զարդարէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելոյն առ Կորնթացիս գրած երկրորդ թղթէն է: (Գ. Զ. 1—18:)

“Կործակից ենք ձեզի ու կ'աղաւենք որ Աստուծոյ շնորհքը պարապ տեղ չընդունիք: Վասն զի (Աստուծոյ) ասանկ ըսած է թէ ընդունելի ատեն՝ ձայնդ լսեցի, ու փրկութեան օրը՝ քեզի օգնութիւն ըրի: Ահա ընդունելի ատենը հիմակ է, ահա փրկութեան օրը հիմակ է: Զըլլայ թէ մէկու մը պատճառ մը

տաք, որ պաշտօնը նախատուի. հապա Աստուծոյ պաշտօնեայ ըլլանիդ ամէն բանի մէջ ցուցրցէք, շատ համբերութիւն ընելով. նեղութեանց, վշտաց, չարչարանաց, գանի, բանտի, խոռովութեան, աշխատութեան, հակման, պահոց, սրբութեան, գիտութեան, երկայնմտութեան, քաղցրութեան մէջ, ի Հոգի սուրբ. սիրոյ մէջ՝ առանց կեղծաւորութեան, ճշմարտութեան խօսքերու, Աստուծոյ զօրութեան մէջ, արդարութեան զենքին համար՝ որ աջ ու ձախ կողմէն է. փառքով ու անարդանօք, դուփութեամբ ու պարսաւանօք. իրբեւ մոլար ու ճշմարիտ. իրբեւ շճանցուած ու ճանցուած, իրբեւ մահկանացու եւ ահա կենդանի ենք. իրբեւ խրատուած ու մահապարտ չեղած. իրբեւ տրտմած եւ միշտ ուրախ ենք. իրբեւ տնանկ ու շատերը կը մեծցընենք. իրբեւ թէ ամենեւին բան մը չունինք ու ամէն բան ունինք: Ո՛վ Կորրնթացիք, մեր բերանը ձեզի բացուած է, ու մեր սիրտը՝ լայնցած: Գուք մեղմէ ամենեւին նեղութիւն մը չէք քաշեր. բայց եթէ գուք ձեղմէ գութ ունենալով՝ նեղուիք: Երգ՝ ես ալ զձեղ զաւկի տեղ զնելով՝ նոյն հասուցումը ձեզի կ'ընեմ: Գուք ալ սրտերնիդ լայնցուցիք: 2ըլայ որ անհաւատներուն հետ մէկ լուծի տակ մտնէք. վասն զի արդարութիւնն անօրէնութեան հետ ինչ բան ունի կամ լցորխաւարի հետ ինչ բան ունի, կամ սատանային հետ ինչ բան ունի Քրիստոս, կամ հաւատացեալն անհաւատին հետ ինչ բաժին ունի, եւ կամ Աստուծոյ տաճարն ինչ նմանութիւն ունի մեհենին: Գուք արդէն Աստուծոյ կենդանւոյ տաճար էք. ինչպէս որ Աստուած ալ ըստ թէ ես իրենց մէջ պիտի բնակիմ ու իրենց մէջ պիտի շրջիմ, եւ իրենց Աստուած պիտի որ ըլլամ, իրենք ալ ինծի ժողովուրդ պիտի ըլլան: Աւտոի անոնց մէջէն ելէք եւ անոնցմէ զատուեցէք, կ'ըսէ 8էք, ու պղծոց մի մօտիկնաք. եւ ես զձեղ կ'ընդունիմ ու ես ձեզի հայր կ'ըլլամ, գուք ալ իմ որդիկս ու իմ աղջիկներս կ'ըլլաք, կ'ըսէ 8էք ամենակալ:

Վատուած ամենուն իր բաւական շնորհքը կը պարզեւէ, այս ինքն՝ ամենուն կարօղութիւն կու տայ բարի գործք գործելու: Թէ որ մէկը կ'ընդունի եւ բանեցընելու ետեւէ կ'իյնայ, ան ատեն Վատուած ալ իր գործունեայ շնորհքը կու տայ, որով ան մարդն իր կարտղութիւնն իրօք կամ ներգործութեամբ ի գործ կը գնէ: Խակ բանեցընել չուզողին՝ Աստուած հասարակօրէն իր գործունեայ շնորհքը շիտար: Աս է՝ որ Պօղոս առաքեալ կ'աղաւէ թէ Աստուծոյ շնորհքը պարապ տեղ չընդունինք: Եւ թէ որ Աստուծոյ տուած բաւական շնորհքը բանեցընել չենք ուզեր, չէ թէ միայն Աստուծոյ շնորհքը պարապ տեղ առած կ'ըլլանք, հապա նաեւ արհամարհելով մերժած

ու ոսքի տակ առած կ'ըլլանք : Եւ սակայն Աստուած մեր փրա-
կութեան սկիզբն ու ճանապարհը՝ ան շնորհքներուն հետ կա-
պած է, վասն զի առանց Աստուածոյ շնորհաց չենք կրնար փրա-
կուիլ : Ուստի ամէն մէկ անգամուն որ իր շնորհքը կու տայ,
մեր փրկութեան ատենն ու օրը մեր առջին կը դնէ : Ես է ըսա-
ծը . Ահա ընդունելի ատենը հիմակ է . ահա փրկութեան օրը
հիմակ է : Թէ որ դէմ չենք դառնար, հապա կ'առնենք ու բա-
նեցրնելու ետեւէ կ'իյնանիք, անով կ'ըլլայ ան ժամանակը՝ որ
Աստուած զմեղ ընդունիլ ու վելով՝ մեր ապաշխարութեան ձայ-
նը կը լսէ . Եւ անով կ'ըլլայ մեր փրկութեան օրը՝ որ Աստուած
մեղի օգնութիւն կ'ընէ . Ինչպէս որ կ'ըսէ Պօղոս առաքեալ:
Խէկ Պօղոս առաքելոյն ուրիշ ըսածները՝ բովանդակ աս շնորհ-
քին ներգործութիւններն են, որոնցմավ մեր քրիստոնէական
փառքն ու կատարելութիւնը յայտնի կ'ըլլայ ու անհաւատնե-
րէն կը զատուինք . Աստուած մեր հսյորը կ'ըլլայ, մենք ալ Աս-
տուածոյ զաւկըները :

Խէկ աւետարանն աս է : (Ղ. Գ. Ժ. 1—32 :)

Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի “Քով բոլոր մաքսա-
ւորներն ու մեղաւորները եկեր կեցեր էին, որ խօսքը լսեն :
Խէկ փարիսեցիք ու դպիրք կը գանգըտէին ու կ'ըսէին . Ինչու
համար աս մարդու մեղաւորները կ'ընդունի ու անոնց հետ կե-
րակուր կ'ուտէ : Յիսուս ալ դարձաւ իրենց աս առակն ըսաւ :
Ո՞վ կայ ձեր մէջը՝ որ հարիւր ոչխար ունենայ, եւ անոնցմէ
մէկը կորսընցուցած ատեն՝ մէկալ իննունուբնն ոչխարը անա-
պատին մէջ շմողու, եւ ան մէկ կորսուած ոչխարին ետեւէն
շերթայ, մինչեւ որ գտնէ : Եւ երբ որ գտնելու ըլլայ, խնդա-
լով ուսը կ'առնէ, առևն կ'երթայ, բարեկամներն ու դրացիները
կը կանչէ ու կ'ըսէ իրենց . Ինծի հետ ուրախ եղէք, վասն զի
կորսընցուցած ոչխարս գտայ : Կ'ըսեմ ձեզի որ երկինքն ալ
ասանկ ուրախութիւն կ'ըլլայ մէկ մեղաւորի համար՝ որ ապաշ-
խարութիւն կ'ընէ, քան թէ իննունուբնն արդարոց համար՝
որ ապաշխարութիւն ընելու կարսութիւն չունին : Կամ ո՞ր
կնիկն է՝ որ տասը գրամ ունենայ, եւ մէկ գրամ կորսընցու-
ցած ատեն՝ ճրագ շմառէ ու բոլոր տունը շավէ եւ այնչափ
շինառէ՝ մինչեւ որ գտնէ : Եւ երբ որ գտնելու ըլլայ, բարե-
կամներն ու դրացիները կը կանչէ ու կ'ըսէ . Ինծի հետ ուրախ
եղէք, վասն զի կորսընցուցած գրամն դտայ : Ասանկ ալ կ'ը-
սեմ ձեզի որ Աստուածոյ հրեշտակներուն մէջ ուրախութիւն կ'ըլլայ
մէկ մեղաւորի համար՝ որ ապաշխարութիւն կ'ընէ :
Եաբը ըսաւ Յիսուս . Մարդուն մէկն երկու աղայ ունէր . պըզ-
տիկը դարձաւ իր հօրն ըսաւ . Հայր, ունեցածներէդ ինծի ին-

կած բաժինս տուր: Ան ալ ունեցածը բոլոր անոնց բաժ-
նեց: Շատ օր չանցաւ, պղտիկ տղան բոլոր բաները ժողվեց
առաւ քալեց, հեռաւոր երկիր մը գնաց, ու հոնաեղը բոլոր
ունեցածները վատնեց. վասն զի անառակութեամբ կ'ապրէր:
Ամէն բան հատցընելէն ետեւ՝ ան քաղաքը մեծ սով մ'եղաւ,
եւ ինքն ալ սկսաւ չքաւորութիւն քաշել: Ուստի գնաց ան
տեղի քաղաքացիներէն մէկուն քով մտաւ, ան ալ զինքն
իր ագարակը խաւրեց, որ խողերն արածէ: Եւ կը բաղձար որ
ան խողերուն կերած եղջիւրէն իր փորք կշացընէ. բայց
իրեն տուող չկար: Ետքը խելքը գլուխն եկաւ ու ինք իրեն
ըսաւ. Իմ հօրս տունը քանի վարձկան կայ, որ ամէն կերպով
կուշտ կ'ապրին, եւ ես հոստեղս անօմի սոված կը մեռնիմ:
Ելքնմ հօրս երթամ ու իրեն ըսեմ. Հայր, մեղայ յերկինս
եւ առաջի քո. ասկից ետքը արժանի չեմ որ քու որդիդ
ըսուիմ: Դուն զիս քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ: Եւ
ելաւ իր հօրը գնաց: Ինք հետու եղած ատեն՝ հայրը զինքը
տեսաւ ու գթացաւ. ելաւ վազեց, դիմաւորեց, վիզը փաթ-
տուեցաւ ու պագաւ: Որդին ալ դարձաւ իրեն ըսաւ. Հայր,
մեղայ յերկինս եւ առաջի քո. ասկից ետեւ արժանի չեմ որ
քու որդիդ ըսուիմ: Հայրը դարձաւ իր ծառաներուն ըսաւ.
Ծուտով առջի հագուստը հանեցէք ու իրեն հագուցէք,
մատնին ալ մատը դրէք ու ոտքը կօշիկ հագուցէք. Եւ պա-
րարած եղը բերէք մորթեցէք, ուտենք եւ ուրախանանք.
վասն զի աս իմ որդիս մեռած էր ու նորէն կեանք առաւ,
կորսուած էր ու գտնուեցաւ: Եւ սկսան ուրախանալ: Իսկ մեծ
որդին ագարակն էր. երբ որ եկաւ տան մօտիկցաւ, երգերուն
ու պարերուն ձայնը լսելով՝ ծառաներէն մէկն իրեն կանչեց,
հարցուց որ Աս ինչ բան է: Ան ալ դարձաւ իրեն ըսաւ.
Եղբայրդ դալուն համար է. Հայրդ ալ պարարած եղը մորթեց,
վասն զի ողջ առողջ զինքն ընդունեցաւ: Եղբայրը բարկացաւ,
ու չէր ուզեր ներս մտնել: Հայրը դուրս ելաւ ու սկսաւ աղա-
շել: Ան ալ դարձաւ իր հօրը պատախան տուաւ ու ըսաւ.
Աս քանի տարի է՝ որ քեզի կը ծառայեմ եւ երբեք քու մէկ
պատուէրդ ոտքի տակ շառի. օր մը ինծի ուլ մը չտուիր, որ
բարեկամներուս հետ ուրախանայի. Եւ երբ որ ադ որդիդ
եկաւ, որ քու ունեցածներդ պոռնիկներուն հետ կերաւ,
պարարած եղն իրեն մորթեցիր: Հայրն ալ իրեն ըսաւ. Որ-
դեակ, դուն միշտ հետս ես ու բոլոր իմ ունեցածն քուկդ է.
բայց հիմակ ուրախանալ ու խնդալ պէտք էր, որովհետեւ
աս եղբայրդ մեռած էր ու նորէն կեանք առաւ, կորսուած
էր ու գտնուեցաւ::

Վնմիտ փարփսեցիներն ու դպիբներն՝ իրենց արդարութիւնը կեղծաւորութեամբ ու խարէութեամբ բոլոր արտաքին զգուշութիւններու վրայ դրած էին, անուննին ելած ու ճանչցուած մաքսաւորներէն ու մեղաւորներէն հեռու կենալով եւ հետերնին կենցաղավարութիւն չընելով։ Անոր համար երբ որ կը տեսնէին որ Քրիստոս Տէրն մեր անոնց հետ կը նստէր կ'ելլէր, կ'ուտէր կը խօսակցէր՝ կը տրտնջէն ու կը բանիասէին։ Բայց Քրիստոս Տէրն մեր ասանկ փարփսեցական բամբասանկն ու կեղծաւորական դայթագլութիւնը պէտք էր որ չխեպէր. վասն զի ապաշխարութեան քարոզութիւն պիտի ընէր, եւ ապաշխարութեան քարոզը՝ չէ թէ արդարներուն, հապամզաւորներուն համար է. ինչպէս որ ինքն ալ ըսաւ. “Արդարները կոչելու չեկայ, այլ մեղաւորները”։ (Մ-ԷՒ. Բ. 17:) Ասոր համար նստեցաւ, ան կեղծաւոր ու խաբեբայ փարփսեցիներուն եւ դպիբներուն առակներով հասկրցուց թէ ինչպէս պէտք է մեղաւորներուն ետեւէն իյնալ ամէն կերպով, որ ապաշխարեն։

Վսկից կ'իմանանք մենք ալ որ բիւրաւոր անգամ զլևատուած բարկացընելով՝ իրեն առջեւը մեծ մեղաւոր ենք, թէ որչափ Աստուած մեր ետեւէն կ'իյնայ եւ կ'ուզէ որ ապաշխարենք։ Ասիկա աւելի անկից յայտնի կ'ըլլայ, որ Աստուած ասբանիս համար այնչափ սիրեց զմեզ, որ իր միածին Որդին աշխարհք խրկեց, որպէս զի մարդ ըլլայ եւ զմեզ կենդանացընէ, այս ինքն՝ մեղքին մեռելութենէն յարուցանէ. ինչպէս որ կ'ըսէ Յովհաննէս առաքեալ. “Աստուծոյ սէրը մեր վրայ աս բանիս մէջ երեւցաւ, որ Աստուած իր միածին Որդին աշխարհք խրկեց, որ անոր ձեռքովը կենդանի ըլլանք”։ (Ա. Յ-Հ. Դ. 9:)

Վարդ չկայ մէջերնիս, որ կարող ըլլայ ըսել թէ ես մեղաւոր չեմ, ուստի Քրիստոս ալ ինծի համար չեկաւ՝ որ զիս ապաշխարութիւնը ընելու կանչէ. թէ որ Պօղոս առաքեալ՝ որ անօթ ընտրութեան էր ու վախճանական համբերութեամբ Աստուծոյ չնորհաց մէջ հաստատեալ, եւ չմեռած՝ Աստուծոյ արբայութիւնը տեսած էր, կ'ըսէ թէ “Յիսուս Քրիստոս աշխարհք եկաւ՝ մեղաւորները փրկելու համար, որոնց գլուխն ես եմ”։ (Ա. Տէհն. Ա. 15.) ուր կը մանք մենք ողորմելիքս ու թշուառականքս՝ որ տերեւի մը պէս թեթեւ ու պղտիկ հովէ մը կ'երերանք ու փատած պաղց պէս ծառէն վար կ'իյնանք։ Թշնամիներու եւ աւազակներու ձեռք ինկած ենք, այս ինքն՝ աշխարհքին, սատանային ու մեր մարմնոյն չար զգայարանացը։ Մենք ալ ասոնց խրատներուն ականչ կախելով՝ մլրտութեան ատեն Աստուծմէ առած ժառանգութիւննիս այս

ինքն՝ անմեղութեան շնորհքնիս վատնեցինք ու անառակութիւնը ըրինք, այս ինքն՝ մեղքերով մեր հօգին սատանային գերի ըրինք։ Վերջապէս անանկ եղանք, որ հոգեւոր գեղեցիութենէն ու հոգեւոր ժառանգութենէն ամենեւին բան մը չմնաց քովերնիս, բայց անանկով ալ զգաստացանք։ Կարծեցինք թէ մեղաւորներուն վերակացութիւն ընող սատանային ծառայութիւնը մանելով՝ ան զմեղ կը կշտացընէ։ Բայց ան ալ զմեղ իր ագարակը, մեր ապականեալ ու չար մարմնոյն ծառայութեան մէջ դրաւ, որ խողերն արածենք, այս ինքն՝ մեր չար զգայարանաց կամքը կատարենք։ Ասկայն անով չկշտացանք, անօթի մնացինք։ Տեսանք որ խողերը, մեր չար զգայարանքները, եղինակը կ'ուտեն, խողի պէս մեղաց ապականութեան ու ցանկութեան մէջ կը հեշտանան։ ուղեցինք որ մեր հոգին ալ անով կշտանայ։ Բայց չեղաւ։ վասն զի մեղաց ապականութիւնը, ցանկութիւնն ու հեշտութիւնը՝ մարդուս հոգւցն կերակուր ու կեանք չխտար, հապա կը սպաննէ։

Բայց ասանկով մեր վախճանն ուր կ'երթայ. կը տեսնենք ու կ'իմասնանք, վասն զի խղճմանքնիս որդի պէս շարունակ զմեղ կը կրծէ։ Հապա ինչո՞ւ համար անօթի սոված կը կորաւունք։ Վարձկանները, այս ինքն՝ ապաշխարութիւնընողները, մեր հօրը տան մէջ Աստուծոյ շնորհքով կուշտ կ'ապրին։ Մենք ինչո՞ւ համար մեղաց մէջ անօթի սոված կորսունք։ Մինչեւ ցերք ասանկ պիտ' որ երթանք ու պիտի չզգաստանանք։ Խղճմանքնիս եւս կը ձգենք։ “Ահա ընդունելի ատենը հիմակ է, ահա փրկութեան օրը հիմակ է։” Ի՞նչ, արդեօք մեր հայրը զմեղ չուզեր, զմեղ չը՞նդունիր։ Զէ, չէ։ Թէ որ մենք երթալու ըլլանք, ան մեր առջեւը կ'ելլէ կը վազէ, զմեղ կը դիմաւորէ, մեր վիզը կ'իյնայ ու սիրով եւ գթութեամբ զմեղ կը համբուրէ։ Վպա ուրեմն ատեն չանցընենք, վազենք երթանք, առջեւն իյնանք ու ըսենք ամէն մէկերնիս։ “Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո. ասկից ետքը արժանի չեմ քու որդիդ ըսուելուն, վասն զի քու ժառանգութիւնդ առի, սուրբ մկրտութեան անմեղութիւնն առի, քու շնորհքներդ առի, բայց ամէնն ալ վատնեցի ու կորալնցուցի։ Քեզմէ հեռացայ գացի, չուզեցի որ հոգիս անօթի սոված կը մեռնէր կը կորսուէր։ “Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո. ասկից ետքը արժանի չեմ քու որդիդ ըսուելուն, բայց գիտեմ որ գուն զիս երեսէ ձգած ատենդ՝ ես ձգել չես ուզեր. վասն զի զիս երեսէ ձգած ատենդ՝ ես

կը գատապարտուիմ, եւ իմ հօդիս՝ որ քու միածին Արդւյդ
թափած արեան զինն է, կը կորսուի յաւիտեան։ Հայր, յի-
շէ քու միածին Արդւյդ խաչուելուն առջի իրիկուան ըրած
աղօթքը. “Հայր, կ'ուզեմ որ ինծի տուածներդ՝ ինծի հետ
իմ եղած տեղս ըլլան։” (Յակ. Ժէ. 24.) Արդ, Հայր, թէ
որ ես ասանկ կը մնամ նէ՝ կը կորսուիմ կը գատապարտուիմ
ու իր հետը չեմ կրնար ըլլալ։ Բայց քու գթութեանդ, քու
ողորմութեանդ, քու մարդասիրութեանդ՝ շափ շկայ։ Իմ ըրած-
ներուս մի նայիր, հասկա քու ողորմութեամբդ գթա։ Առ զիս
դրկէ, զիս լուա։ Իմ առաջին հաղուստս ինծի հագցուր, քու
շնորհքովդ զարդարէ։ Մատնին ձեռքս դիր, զիս քու արդայու-
թեանդ համար նախասահմանէ։ Պարարած եղին սեղանը պա-
տրաստէ, զիս քու միածին Արդւյդ հաղորդութեան սուրբ սե-
ղանցն արժանի ըրէ։ Իմացուր ամենուն՝ հրեշտակաց եւ մարդ-
կան, որ ես մեռած էի ու նորէն կեանք առի, կորսուած էի
ու գտնուեցայ. որպէս զի իրենք ալ ուրախանան մեղաւորիս
ապաշխարութեան վրայ։

Դ. Ա Խ Բ Ը Կ Ա Խ

ԱՌԵՍՆՈՐԴԱՑ ընթերցուածը՝ հին կտակարանէն եսայեայ
մարդարէութենէն է։ (Գ.Լ. Ծ.Զ. 1—Ծ.է. 21.)

“Այսպէս կ'ըսէ Տէր։ Իրաւանց զգոյշ կեցէք ու արդա-
րութիւն ըրէք. վասն զի իմ փրկութիւնս եկեր հասեր է եւ
իմ ողորմութիւնս պիտի յայտնուի։ Երանի՞ ան մարդուն՝ որ աս
(արդարութիւնը) կ'ըսէ եւ ան մարդուն՝ որ աս բանիս մէջ կը
կենայ. իմ շաբաթս կը պահէ շնպղծեր, ու իր ձեռքը կը
բռնէ՝ որ անիրաւութիւն չընէ։ Օսարազգին՝ որ եկեր Տիրոջ
հաւատացեր է, թող չըսէ թէ Տէր իր ժողովոդէն զիս կը
մերժէ զուրս կը հանէ. ու ներքինին թող չըսէ թէ ես շոր
փայտ եմ։ Այսպէս կ'ըսէ Տէր՝ ներքինիներուն։ Անոնք որ իմ
պահպանութիւնս կը պահէն, եւ իմ ուղածներս կ'ընտրեն ու
իմ ուկտսիս վրայ կը կենան, իմ տանս մէջ ու իմ ծածկիս
տակ իրենց անուանի տեղ կու տամ, տղոց ու աղջիանց տեղէն
աւելի, եւ իրենց յաւիտենական անուն կու տամ, անանկ որ
ամենեւին չպակսի։ Եւ ան աղլազգիներն՝ որ եկեր Տիրոջ
հաւատացեր են՝ որ իրեն ծառայեն եւ իր անունը սիրեն եւ
իրեն ծառայ ու աղախին ըլլան. ու ամէնն ալ՝ որ իմ շա-

բաթս կը պահեն չեն պղծեր ու իմ ռւխտիս վրայ կը կենան. անոնց ամէնն ալ կ'առնեմ, իմ սրբութեանս լեռը կը տանիմ ու իմ աղօթքի տանս մէջ զիբենք կ'ուրախացընեմ. իրենց ողջակէզներն ու պատարագներն իմ սեղանիս վրայ ընդունեիլ կ'ըլլան. վասն զի իմ տունս՝ բոլոր հեթանոսաց աղօթքի տուն պիտի կոչուի: Ըսաւ Տէր Տէր՝ որ Խարայելի ցիր ու ցան եղածները կը ժողվէ, թէ անապատին բոլոր գաղաններուն ժողովները վրան կը ժողվեմ: Եկէք անապատի բոլոր գաղանները ու կերէք: Տեսէք որ ամէնն ալ կուրցան ու խելք չունին. ամէնքն ալ համբացեալ շան պէս եղեր են, որ հաջել չեն կրնար. անկողիններնուն մէջ երազներ կը տեսնեն, քնանալը կը սիրեն: Աիրբ շներուն պէս եղան՝ որ կշտանալիք չունին. չար են ու իմաստութիւնը չեն ձանչնար. ամէն մարդ իր ուղած ձամբան քալեց գնաց: Եկէք (ըսին) գինի առնենք աղէկ մը գինովնեանք. եւ այնպիսի օրը մեզի եւելք մեծ զոհ կ'ըլլայ: Նայեցէք, արդարն ինչպէս կորսուեցաւ. ու մարդ մը չկայ՝ որ սրտիւ մտիկ ընեւ. արդար մարդիկ չեն մնար ու մարդ չինայիր. վասն զի անիրաւութեան ձեռքով արդար մարդ չինար: Արդար մարդուն գերեզմանը խաղաղութեամբ ըլլայ, որ ելեր գացեր է: Բայց դուք առջեւս եկէք, անօրէն զաւկրներ, պունկորդի զաւկրներ, շնութեան զաւկրներ: Ինչով կը պարծիք, կամ որո՞ւն վրայ բացիք ձեր բերանը եւ կամ որո՞ւն վրայ լեզունիդ երկրնցուցիք: Դուք չք մի ան կորստեան որդիները, անօրէնութեան զաւկրները, որ անտառախիտ ծառերուն տակն ինկած՝ ձեր կուռքերուն կ'աղաւէիք. խորունկ ձորերուն մէջ, քարերու գլուխներուն մէջ ու ձորերուն կողմերը՝ ձեր որդիքը կը զոհէիք: Քու բաժնդ ան է, քու վիճակդ ան է. դուն նուէրներդ անոնց թափեցիր, զոհերդ անոնց մատուցիր. եւ այսչափ բաններուն վրայ ես չբարկանամ, կ'ըսէ Տէր: Մեծ ու բարձր լերան վրայ է անկողինդ, ու հոն ելար՝ զոհերդ զոհելու եւ դռներուդ սեմցն ետին քու յիշտակներդ հաստատեցիր: Կը կարծէիր որ ինծմէ հեռու կենալովդ՝ աւելի բան մը կը գտնես: Քու անկողիններդ լայնցուցիր ու անոնց քովերը փուռեցար. հոմանիններդ սիրեցիր ու անոնց հետ քու պունկութիւններդ շատցուցիր. հեռաւորներուն շատը քեզի ստացար ու քու սահմաններէդ գուրս հրեշտակ (պատգամաւոր) խաւրեցիր: Յաղթուեցար ու մինչեւ գժոիսք իջար: Այնչափ շատ ձամբորդութիւններ ըրիր, աշխատեցար, ու ըսիր թէ ալ հիմա հանգչիմ. վասն զի ոյժ ունենալուդ ըրիր ադ բանը. անոր համար ինծի չշնաղանդեցար: Արմէն վախցար ու զարհութեցար, որ ինծի

ստեցիր եւ չյիշեցիր ու մոքէդ չանցուցիր ու սիրտ չըրիր։ Ես ալ զքեղ տեսայ ու անտես ըրի։ Ես ան եմ՝ որ յաւիտենից եմ։ Եւ գուն ինծմէ չվախցար։ Արդ ես իմ արդարութիւնս ու քու չար գործքերդ կը պատմեմ, որ ամենեւին քեզի օգնութիւն մը չեն ըներ՝ երբ որ աղաղակելու ըլլաս, ու քու նեղութենէդ զքեղ չեն փրկեր. վասն զի անոնց ամէնն ալ հովը կ'առնէ կը տանի ու միրիկներն իրենց մէջ կը բաժնեն։ Իսկ անոնք՝ որ իրենց յոյսն իմ վրաս դրած են՝ երկիրը պիտի ստանան, ու իմ սրբութեանս լեռը ժառանգեն ու պիտ'որ ըսեն։ Առջեւէն ճամբայ բացէք, ու իմ ժողովրդեանս ճամբուն վրայէն արդելքները մէկդի ըրէք։ Ասանկ կ'ըսէ բարձրեալը՝ որ ի բարձունս կը բնակի յաւիտեան, սուրբն ի մէջ սրբոց, որուն անունը բարձրեալ է եւ ի սուրբս հանդուցեալ։ որ տարակուսած մարդոց՝ երկայնմտութիւն կու տայ, ու սրտով մաշածներուն՝ կեանք կու տայ. մինչեւ յաւիտեան ձեզմէ վրէժիսնդրութիւն չեմ ըներ, ու ձեզի միշտ չեմ բարկանար. վասն զի հոգին ինծմէ կ'ելէ ու ամէն շունչն ես ըրի։ Մեղքերուն պատճառաւ քիչ մը ատեն իրեն տրտմութիւն տուի ու երեսս իրմէ դարձուցի։ Եւ տրտմեցաւ ու տրտմութեամբ իր ճառիւան քալեց գնաց իմ առջիս։ Իր սրտին ճամբաները տեսայ ու զինքը բժշկեցի. զինքը միսիթարեցի ու իրեն ճշմարտութեան միսիթարութիւն տուի. Եւ իր սգաւորներուն պտուղ հաստատեցի։ Հեռաւորներուն ու մերձաւորներուն խաղաղութիւն խաղաղութեան վրայ, կ'ըսէ Տէր. Եւ ես զիրենք կը բժշկեմ։ Բայց անօրէնները ծովու պէս պիտի ծփին, ու հանգիստ չգտնեն. Եւ իրենց ջուրը ոտքի տակ պիտ'որ երթայ ու կաւըլլայ։ Ամբարիշտներուն խաղաղութիւն չկայ, կ'ըսէ Տէր։

Վստուած աս խօսքերով կը հասկրցընէ թէ ինչպէս առաջուց խրայելի ազգը սիրեր էր, որ անունը՝ ժողովաւրդ Աստուծոյ դրած էր, իսկ ուրիշներուն՝ օտարազգի ու այլազգի կ'ըսէր։ Բայց երբ որ տեսաւ թէ խրայելացիք զինքը մոռցան, թողուցին, կուոք պաշտեցին եւ ամէն կերպ անօրէնութեան ու անիրաւութեան գործքեր գործեցին եւ Աստուծոյ աղղեցութիւններն ու խրատները բանի տեղ չաեպեցին. Աստուած ալ իրենց սրդողեցաւ, զիրենք երեսէ ձգեց, ու Քրիստոսի ձեռքով՝ օտարազգիները, այլազգիները, կռապաշտները իր հաւատքին կանչեց, իր սրբութեան լեռը, այս ինքն՝ իր եկեղեցին անոնց տուաւ, որ անոնք իր կամքը կատարեն ու իր պատուիրանները պահէն։ Ասով կը խրատէ ամէն մեղաւորները՝ որ զգաստանան, ապաշխարեն, անօրէնութենէն ետ կենան ու առ Վստուած դառնան. վասն զի Վստուած իրենց կա-

բօտ ըլլալով, զիրենք կրնայ երեսէ ձգել ու իրեն շնորհքն անանկ մարդոց տալ, որ իր կամբը կը կատարեն ու իր պատռի-րանները կը պահեն:

Եշրկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, ոլողով ա-ռաքելցն առ Եփեսացիս պրած թղթէն է: (Պ. Դ. 17—Ե. 14:)

“Վա կըսեմ ու կը վկայեմ ի Տէր, որ ասկից եաքը մէջ մ’ալ անանկ վարք չունենաք, ինչպէս որ ուրիշ հեթանոսներն ունին, որ իրենց մաքին ունայնութեամբը կ’երթան. որոնց սիրտը խաւարած է ու Աստուծյ կեանքէն օտարացեր չեռացեր են, իրենց տգիտութեան համար ու իրենց սրախն կու-րութեան համար: Որոնք յոյսերնին կտրած ու իրենք զիրենք ցանկութեան տուած են, ամէն կերպ պղծութեան գործքե-րու և ագահութեան ետեւէ ըլլալով: Բայց դուք զՔրիստոս ասանկ չսորվեցաք: Թէպէտ իր հաւատքը լսեցիք ու իրմով սորվեցաք՝ Յիսուսի ճշմարտութեան ինչպէս ըլլալը, որ հին մարդը, խարեւութեան ցանկութեամբ ապականածը՝ առաջին գործքերով ձեզմէ հանէք, մէկդի ձգէք. ու ձեր մոքովն ու հոգւովն նորոգուիք եւ նոր մարդը հագնիք, որ ըստ Աստուծյ հաստատուած է արդարութեամբ ու ճշմարտութեան սրբու-թեամբ: Ուստի ստուգիւնը մէկդի ձգեցէք. ամէնքդ ալ իրարու շիտակը զրուցեցէք. վասն զի իրարու անդամ ենք: Քարկա-ցէք, ու մի մեղանէք. արեւը ձեր բարկութեան վրայ չմննէ (այս ինքն՝ արեւը չմտած՝ ձեր բարկութիւնն իջուցէք ու հաշ-տուեցէք): Զըլայ որ սատանային տեղի տաք: Ով որ գողու-թիւն կ’ընէր, մէջ մ’ալ չգողնայ. այլ մանաւանդ թող աշխա-տի ու իր ձեռքովը բարի գործքեր գործէ, որպէս զի որուն որ պէտք է նէ՝ կարող ըլլայ տալ: Զեր բերնէն ամենեւին չմայ-լած խօսք մը չելլէ. Հապա բոլոր խօսքերնիդ պէտք եղած տեղը շինելու համար ըլլայ, անանկ որ լսողներուն շնորհք տայ: Զըլայ որ Աստուծյ սուրբ Հոգին տրտմեցընէք, որով ձեր փրկութեան օրը կնքուեցաք: Ամէն կերպ դառնութիւն ու բարկութիւն ու սրամմութիւն եւ աղաղակ ու հայշյութիւն եւ ուրիշ ամէն կերպ չարութիւն ձեզմէ վերնայ: Իրարու հետ անուշ եղէք, գթած եղէք. իրարու ներեցէք, ինչպէս որ Աստուած ալ Քրիստոսի ձեռքով մեզի ներեց: Ոիրելի զակը-ներու պէս՝ Աստուծյ նմանեցէք, եւ իրարու հետ սիրով դա-ցէք, ինչպէս որ Քրիստոս ալ զմեզ սիրեց ու ինք զինքը մեզի համար մատնելով՝ Աստուծյ անուշահոտ պատարագ ու զե-նումն եղաւ: Խակ պտոնելութեան եւ ուրիշ ամէն կերպ պղծու-թեան կամ ագահութեան անունն ալ չըլլայ ձեր մէջը, ինչպէս

որ սուրբերուն կը վայլէ . ու զազրութիւն կամ խենթուխելառ խօսքեր եւ կամ խեղկատակութիւն ալ (չըլայ) , որ չիվայլեր . այլ մանաւանդ գոհութիւն : Աս իմացէք ու գիտցէք որ ով որ պոռնիկ է , կամ պիղծ է , կամ ագամ է՝ որ կուապաշտ է , Քրիստոսի ու Աստուծոյ արքայութեան մէջ ժառանգութիւն չունի : Զըլայ որ մէկը սնուսի խօսքերով զձեղ խարէ . վասն զի ասոր համար է՝ որ Աստուծոյ բարիկութիւնը կ'իջնայ անհաւան որդիներուն վրայ : Զըլայ որ ասկից ետքը անոնց հետ բան գործք ունենաք : Վասն զի թէպէտ ատեն մը խաւար էիր , բայց հիմա լցոյ էք ի Տէր . լուսոյ որդւոց պէս գացէք . վասն զի լուսոյ պառւզն՝ ամէն կերպ բարութեամբ ու արդարութեամբ ու ճշմարտութեամբ է : Փնտուեցէք հասկրցէք թէ որ բանը Տիրոջ հաճելի է . չըլայ որ խաւարին անպառով գործքերուն հաղորդ ըլլաք . այլ մանաւանդ ան բաները յայտնեցէք գուրս հանեցէք : Վասն զի անոնց մէջ ինչ որ ծածուկ կ'ըլայ , անանկ բանը խօսիլ զրուցելն ալ աղտուզի է : Բայց որ բանն՝ որ լցոյը կու գայ , յայտնի կ'ըլայ . վասն զի ամէն յայտնի եղած բանը՝ լցոյ է : Ասոր համար ալ կ'ըսէ . դուն՝ որ քնացեր մնացեր ես , մեռելներուն մէջէն ելիր կայնէ , ու Քրիստոս քեզի լուսատու ըլլայ :

Պօղոս առաքեալ աս խօսքերովս Քրիստոնէին վարքը բոլոր կը սորվեցընէ : Ամէն Քրիստոնեայ՝ որ մկրտութեան ատեն խաւարէն ազատելով ու Հոգւոյն սրբոյ շնորհքովը լուսաւորուելով՝ հին մարդը , այս ինքն՝ սկզբնական մեղքին գերութիւնը վրայէն նետեր է , եւ նոր մարդը , այս ինքն՝ շնորհաց աղատութիւնը ստացեր է , աս խօսքերէն յայտնապէս կ'իմանայ թէ ինչ տարբերութիւն պիտի ունենայ իր վարքը՝ հեթանոսներուն ու անհաւատներուն վարքէն . վասն զի անոնց սիրտը խաւարածու կուրացած ըլլալով՝ իրենք ալ խաւար են , իրենց գործքերն ալ խաւարի գործքեր են : Խսկ Քրիստոնեան լուսաւորեալ եւ լուսոյ զաւակ ըլլալով՝ ինքն ալ լցոյ պիտօր ըլլայ , իր գործքերն ալ լուսոյ գործքեր պիտի ըլլան : Ապա թէ ոչ՝ իր մղբրտութեան օրն առած Հոգին սուրբը կը տրտմեցընէ , այս ինքն՝ կը սրդողցընէ . եւ ասով ուրիշ հեթանոսներէն ու անհաւատներէն աւելի մեղք մ'ալ կը գործէ , ուստի եւ կրկին պատիժ քաշելու արժանի կ'ըլայ :

Խսկ աւետարանն աս է : (Ղ.ս. Գլ. Ժ. 1—31 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Իր աշակերտներուն ըսաւ . Մեծատուն մարդ մը կար , որ տնտես մ’ունէր : Աս տնտեսին վրայ ամբաստանութիւն եղաւ , իրը թէ իր ինչքը կը վատնէ : Կանչեց առջին ու ըսաւ . Աս ի՞նչ է՝ որ վրադ կը լսեմ . տնտեսութեանդ հաշիւը տուր . վասն զի ալ ասկից ետքը շես կրնար

տնտես ըլլալ: Տնտեօր մաքին մէջ ըսաւ. Ի՞նչ ընեմ, տէրս
զիս տնտեսութենէս կը հանէ. բանիլ չեմ կրնար, մուրալու
կ'ամընամ: Գիտեմ ինչ կ'ընեմ, որ տնտեսութենէս ելած
ատենս՝ մէկը մէկալը զիս իրենց տունն առնեն: Արշափ որ իր
տիրոջը պարտականներ կային, մէկիկ մէկիկ ամէնն ալ առջին
կանչեց: Առաջ եկողին հարցուց. Դուն իմ տիրոջս որչափ
պարտական ես: Ան ալ ըսաւ. Հարիւր մար ձէթ: Ըսաւ իրեն.
Առ քու հաշուեգիրդ, նստէ շուտով յիսուն գրէ: Դարձեալ
մէկալին ըսաւ. Դուն որչափ պարտական ես: Ան ալ ըսաւ.
Հարիւր քու ցորեն: Անոր ալ ըսաւ. Առ քու հաշուեգիրդ,
նստէ ուժսուն գրէ: Տէրն ալ աս անիրաւ տնտեսը՝ խելք
բանեցընելուն համար գովեց. վասն զի աս աշխարհքիս զաւ-
կըներն իրենց ազգին մէջ լուսոյ զաւկըներէն աւելի խելա-
ցի են: Ես ալ ձեզի կ'ըսեմ. դուք ալ անիրաւ մամոնայէն ձեւ-
զի բարեկամներ ստացէք. որ անոր պակսած ատենը՝ անոնք
զձեղ յաւիտենական տունն ընդունին: Ով որ քիչ բանի մէջ
հաւատարիմ է, շատին մէջ ալ հաւատարիմ է. եւ ով
որ քիչ բանի մէջ անիրաւ է, շատին մէջ ալ անիրաւ է:
Արդ դուք որ անիրաւ մամոնային մէջ հաւատարիմ չե-
ղաք, ճշմարիտը ձեզի ով կը հաւատայ: Եւ թէ որ օտարին բա-
նին հաւատարիմ չեղաք, ձերինը ձեզի ով կու տայ: Աչ ոք
կրնայ երկու տիրոջ ծառայութիւն ընել. վասն զի թէ որ
մէկն ատելու ըլլայ, մէկալը կը սիրէ, եւ կամ թէ որ մէկը
մեծարելու ըլլայ, մէկալը կ'արհամարհէ, չէք կրնար Աս-
տուծոյ ու մամոնայի միատեղ ծառայութիւն ընել: Աս ամէն
բաներս փարիսեցիները լսելով՝ արծաթաւէր ըլլայնուն հա-
մար՝ սկսան զբիսուս արհամարհէլ: Ցիսուս ալ իրենց ըսաւ.
Դուք զձեղ մարդկան առջին կ'արդարացընէք, բայց Աստուծո
ձեր սիրու գիտէ, վասն զի ով որ մարդկան առջին բարձր է,
Աստուծոյ առջին պիղծ է: Օրէնքներն ու մարդարէները մին-
չեւ Յովհաննէս էին. անկից ետքը Աստուծոյ արքայութիւնը
կը քարոզուի, ու ամէն մարդ անոր վրայ բռնութիւն կ'ընէ:
Եւելի գիւրին է որ երկինք ու երկիր անցնի, քան թէ օրէնք-
ներուն մէկ նշանախեցն իյնայ: Ով որ իր կնկանը ճամրայ կու
տայ եւ ուրիշ կնիկ կ'առնէ՝ շնութիւն կ'ընէ. եւ ով որ ճամ-
բած կնիկը կ'առնէ՝ շնութիւն կ'ընէ: Մարդուն մէկը մեծա-
տուն էր, բեշեղ ու ծիրանի կը հագնէր եւ միշտ առատու-
թեամբ կ'ուրախանար: Պազարոս անունով աղքատ մ'ալ վեր-
քերով լցուած՝ անոր տան դրան առջին ինկած կեցած էր,
ու կը ցանկար ան մեծատան սեղանէն ինկած փշանքներէն
կշտանալ. շներն ալ կու դային ու իր վէրքերը կը լզէին:

եղաւ որ աղքատը մեռաւ ու հրեշտակները զինքն առին՝ Աւրահամու գողը տարին : Մեծատունն ալ մեռաւ ու թաղուեցաւ : Դժոխիքին մէջ տանջուած ատեն՝ աչքը վիր վերցուց, հեռուեն զԱբրահամ տեսաւ, Ղաղարոսն ալ տեսաւ՝ որ անոր գողը նստեր հանգչեր էր : Եւ բարձր ձայնով կանչեց ու ըսաւ . Հայր Աբրահամ, ողորմէ ինծի ու Ղաղարոսը խաւրէ՝ որ մատին ծայրը ջուրը թամթիւ ու լեզուս թրջէ, վասն զի սաստիկ ապեկս կը պապակիմ : Աբրահամ ալ իրեն ըսաւ . Որդեակ, միտքդ բեր, որ գուն անդիի աշխարհքը կենդանութեան ատենդ քու բարիքդ առիր, նոյնպէս Ղաղարոս ալ չարչարուեցաւ . Հիմակ ինք հոս կը միսիթարուի, իսկ գուն՝ ան տեղը կը պապակիս : Ասկից զատ ան ալ կայ՝ որ մեր ու ձեր մէջ շատ մեծ վիչ կայ . ասկից ձեզի անցնիլ ուղղողները՝ չեն կրնար . ադկից ալ մարդ չիկրնար մեզի անցնիլ : Մեծատունն ալ ըսաւ . Արդ՝ կ'աղաւեմ քեզի, հայր, որ իմ հօրս առւնը խաւրես զինքը . Հոն հինգ եղայր ալ ունիմ . որպէս զի անոնց վկայութիւն տայ, որ ըըլսց թէ անոնք ալ աս տանջանքներու տեղը գան : Աբրահամ ալ իրեն ըսաւ . Մովսէսն ու մարդարէները (այս ինքն՝ Մովսէսի ու մարդարէներուն գրքերն) ունին, թող անոնց մատիկ ընեն : Ըն ալ ըսաւ . Զէ, հայր Աբրահամ . բայց թէ որ մոռելներէն մէկն երթալու ըւլսց, կ'ապաշխարեն : Աբրահամ ալ ըսաւ . Թէ որ Մովսէսի ու մարդարէներուն մտիկ չեն ըներ, մոռելներէն մէկն ալ յարութիւն առնէ՝ չեն հաւտար :

Քրիստոս Տէրն մեր առաջին պատմութեամին ուղեց մեզի հասկրցընել թէ Աստուած մեր հոգւոյն զանազան շնորհքներ տուեր է, որ անոնց տնտեսութիւն ընենք եւ բանեցընենք : Թէ որ աղէկ բանեցընելու տեղ՝ գէշ կը բանեցընենք ու կը վասնենք, ի հարկէ մեր պահապան հրեշտակն իր պարտականութիւնը կատարելու համար՝ մեր ըրածներուն վրայ ամբաստանութիւն կ'ընէ Աստուծոյ առջեւ : Աստուած ալ զմեղ կը կանչէ ու մեր տնտեսութեան հաշիւը կ'ուղէ, որ զմեղ տնտեսութենէ հանէ ու իր երեսէն ձգելով՝ զմեղ պատճէ : Խոկ տնտեսին բանեցուցած աշխարհային խելացութենէն օրինակ մ'առնելով՝ զմեղ կը յանդիմանէ որ մեր հոգեւոր տնտեսութեան համար այսչափ խելք չենք բանեցըներ, ուստի աս խրատը կու տայ որ միշտ ամէն բանի մէջ ան մտածենք թէ ի հարկէ օր մ'Աստուած զմեղ պիտի կանչէ ու մեր տնտեսութեան հաշիւն ուղէ . որպէս զի ամէն բանի մէջ վախճաննիս յիշելով՝ տնտեսութիւննիս աղէկ ընենք :

Խոկ ան որ Քրիստոս Տէրն մեր կ'ըսէ թէ “Անիրաւ մամու-

նայէն ձեզի բարեկամներ ստացէք, առաջին նայուածքով՝ հեգնական ոճ մը կ'երեւայ, որով փարիսեցիները յանդիմանել ուղեց, որ արծաթաւէր էին։ Սակայն Քրիստոսի Տեառն մերս բուն ներքին միտքն աս էր, որ երբ որ մարդու՝ Ըստուծյա տուած հոգեւոր շնորհքները կը կորսընցընէ ու ձեռքը բան մը չիմմար, որով յաւիտենական կեանքը կարող ըլլայ ժառանգել, անիրաւ մամոնայէն, այս ինքն՝ աշխարհքիս ընդունայն մեծութեամբը յաւիտենական կեանքը ստանայ, այս ինքն՝ ողորմութիւն տայրով։ ինչպէս որ տնտեսն՝ իր տիրոջը պարտականներուն ողօրմելով, անոնց տունն իրեն տեղ պատրաստեց։ Բայց աս օրինակը զգուշութեամբ պիտի առնենք ու մեզի յարմարցընենք, վասն զի ասկից չենք կրնար հետեւցընել թէ կրնանք գողութիւն ընել՝ որ ողորմութիւն տանք, քաւ լիցի։ Վասն զի ուրիշներ՝ հարկաւորապէս տիրոջը պիտի դարձընենք, որ թողութիւն, յափշտակութիւն, ուրիշն բանը քովը պահել, չոտալ, անիրաւ վաշխ, վեսա տալ, անիրաւ ժառանգութիւն, եւ բիւրաւոր ուրիշ կերպ անիրաւութիւններն անանկ բաներ են, որոնց համար անհնարին է ողորմութեամբ հատուցում ընել, այլ բացարձակապէս պէտք է յատուկ տիրոջը դարձընել, ապա թէ ոչ դժոխքը կը վճարէ։ Իսկ թէ որ տէրը չիմանցուիր, ան ատեն պէտք է ողորմութեամբ քաւել։ Աւստի Քրիստոսի Տեառն մերս ըսածը կ'իմացուի արդար ստացուածոց վոյս, որոնք որչափ որ արդար ըլլան, միշտ ընդունայն ու աշխարհային անցաւոր մեծութիւն ըլլալով՝ քրիստոնեան սիրտն անոնց պիտի չկապէ եւ աղքատներուն ողօրմութիւն ընելով պիտի բաժնէ։

Իսկ մեծատան ու աղքատին պատմութեամբը Քրիստոս Տէրն մեր մեզի բացայացտ կը հասկըցընէ թէ որչափ խարէական է աս աշխարհքիս անցաւոր հեշտութիւնը, փափկութիւնն եւ ուրախութիւնը, որ ետքը յաւիտեանս յաւիտենից դժոխին մէջ մարդուս հոգին կ'այրէ ու կը տանջէ։ Ասոր ներհակ՝ բացայացտ կը հասկըցընէ թէ որչափ մեծագին ու արդիւնաւոր է աս աշխարհքիս մէջ Ըստուծյա համար նեղուիլը, չարչարուիլն ու խաջուիլը, որ ետքը յաւիտեանս յաւիտենից Ըստուծյա հետ ուրախանալու եւ հանգչելու պատճառ կ'ըլլան։ Երանի ան մարդուն, որ աս ասանկ մոտածելով՝ աշխարհքիս ունայնութենէն ու հեշտութենէն կը քաշուի, ու խաչը գրկելով՝ Յիսուսի չարչարանքներուն ճամբէն կ'երթայ։ Իսկ ան մեծատան ըսած հինգ եղբայրները, այս ինքն՝ մեր հինգ զգայութիւններն այնշափ կ'յըցեր են, որ չեն ուղեր աղէկ մը աս բաներս մոտածել։ աս աշխարհքիս մէջ միայն իրենց տեսածը ճանչնալով ու հան-

գերձեալն աչքով շտեսնելով՝ իրենք զիրենք ան դժոխքին տանջանքներուն տեղն երթալու կը պատրաստեն։ Եւ սակայն աստուածային գրքերը զմեղ կը խրատեն, մեղի ազգեցութիւն կ'ընեն։ Թէ որ չենք հաւտար ու աս աշխարհքէս կը խարուինք, վայ մեղի։ մեր վերջն ալ ան ողօրմելի մեծատան պէս կ'ըլլայ։ Խսկ թէ որ կը հաւատանք եւ խելքերնիս գլուխնիս ժողվելով՝ Աստուծոյ ուզած ճամբէն կ'երթանք, երանի մեղի։ մեր վերջն ալ ան երանելի աղքատին պէս կ'ըլլայ ու արքայութեան մէջ կը հանդշինք։ Աս աշխարհքիս երկու բանն ալ անցաւոր է։ նեղութիւնն ալ, չեշտութիւնն ալ։ Խսկ հանդերձեալ կենաց երկու վիճակն ալ յաւիտենական է։ հանդիստն ալ, տանջանքն ալ։ Մենք ալ անցաւոր բանով յաւիտենականը ծախու պիտի առնենք, կամ անցաւոր նեղութեամբ յաւիտենական հանդիստը, կամ անցաւոր հեշտութեամբ յաւիտենական տանջանքը։ Ո՞վ է ան մարդը՝ որուն թագաւորը խօսք տայ որ եթէ դուն իմ սիրոյս համար օր մը բանտը կենաս՝ ես ալ քեզի իմ թագաւորութեանս կէսը կու տամ, որ մինչեւ որ մեռնիս երթաս՝ վայելես, եւ ինք չուզէ։ Աստուծոյ մեզմէ ուզածը՝ յաւիտենականին նայելով՝ օրուան մը նեղութիւնն ալ չ'ըսուիր։ Խսկ պարգևեւելու յաւիտենական հանդիստն՝ իր անվախճան անվերջ թագաւորութիւնն է։ Կ'ուզենք այնչափ կոյր ու խենթ ըլլալ, որ մենք զմեղ ասանկ անսպայման խեղութենէն զլկենք։ Աստուած չընէ։ Ապա ուրեմն աստուածային դրոց ու քարոզութեանց խրատներն ու ազգեցութիւնները մտիկ ընենք, որ մենք ալ մեծատան գացած տանջանքներուն տեղը չերթանք, հապա աղքատ Պազարոսին գացած հանդիստն երթանք ու Քրիստոսի հետ յաւիտեանս յաւիտենից թագաւորենք։

Ե. Կ Ի Ր Ե Կ Ի

Ք Ա Ռ Ա Ս Ա Ո Ր Դ Ա Ց Պ Ա Հ Ո Ց

Ա Ռ Ա Զ Բ Ա Ը Ը Ն Ա Ր Դ Ա Ց Պ Ա Հ Ո Ց՝ Եսայեայ
մարգարէութենէն է : (Գ. Ա. Կ. 8—25.)

“**Ա յ ս պ է ս կ կ ը ս է Տ է ր . Խ ն չ պ է ս ո ր ո ղ կ յ շ զ ն ե ր ո ւ ն մ է ջ ճ ի ռ**
մ ը կ ը գ տ ն ո ւ փ ի , ո ւ կ ը ս ե ն . Վ ա ս ո ր մ ի դ պ չ ի բ մ ՝ ա ւ ր ե ր , վ ա ս ն զ ի
վ ր ա ն 8 ի ր ո ց օ ր հ ն ո ւ թ ի ւ ն ը կ ա յ . ա ն ա ն կ ա լ ի մ ծ ա ւ ա յ ի ս հ ա-
մ ա ր կ ը ն ե մ , ա ն ա ն կ ո ր զ ա մ է ն կ ը ն ա լ չ ե մ կ ո ր ս ր ն ց ը ն ե ր ։ Ե ւ
Յ ա կ ո ր ա յ օ ւ Յ ո ւ գ ա յ ի զ ա ւ ա կ ը կ ը հ ա ն ե մ օ ւ ի մ ս ր բ ո ւ թ ե ա ն ս
լ ե ռ ը կ ը ժ ա ռ ա ն գ ե ն . Ե ւ ի մ ը ն տ ր ե ա լ ն ե ր ս օ ւ ծ ա ռ ա ն ե ր ս կ ը
ժ ա ռ ա ն գ ե ն ո ւ հ ո ն կ ը բ ն ա կ ի ն ։ Ե ւ ա ն տ ա ռ ի ն մ է ջ հ ո վ ի ւ ն ե ր ո ւ ն
ո չ ս ա ր պ ա հ ե լ ո ւ տ ե ղ կ ը լ լ ա յ . ո ւ Ա ք ո ր ա յ ձ ո ր ը զ ի ս փ ն ս ո ւ ո ղ
ժ ո ղ ո վ ր դ ե ա ն ս ո չ ս ա ր լ ն ե ր ո ւ ն հ ա ն գ ի ս տ ը կ ը լ լ ա յ ։ Խ ս կ դ ո ւ ք ՝ ո ր
զ ի ս թ ո ղ ո ւ ց ի ք օ ւ ի մ ս ր բ ո ւ թ ե ա ն ս լ ե ռ ը մ ո ո ց ա ք , ս ա տ ա ն ա ն ե -
ր ո ւ ն ս ե ղ ա ն կ ը շ ն ե կ ի ք օ ւ բ ա խ ա տ ի ն զ ի ն ի կ ը ն ո ւ ի ր է ի ք . Ե ւ
զ ձ ե ղ ս ր յ ն բ ե ր ա ն ը կ ո ւ տ ա մ օ ւ ա մ է ն կ դ ա լ կ ը ջ ա ր դ ո ւ ի ք . վ ա ս ն
զ ի զ ձ ե ղ կ ա ն չ ե ց ի , օ ւ մ ո ի կ չ ը ր ի ք . Խ ո ս ե ց ա յ , օ ւ խ ո ս ք ս ո ւ ր ի
տ ա կ ա ռ ի ք . Ե ւ ի մ ա ռ ջ ի ս չ ա ր գ ո ր ծ ք ե ր ը ր ի ք օ ւ ի մ չ ո ւ զ ա ծ
բ ա ն ե ր ս ը ն տ ր ե ց ի ք ։ Վ ն ո ր հ ա մ ա ր ա յ ս պ է ս կ ը ս է Տ է ր . Ա հ ա հ ն ծ ի
ծ ա ռ ա յ ո ղ ն ե ր ը պ ի տ ՝ ո ր ո ւ տ ե ն , Ե ւ դ ո ւ ք ա ն օ մ ի թ ի պ ի տ ի մ ա ք .
ա հ ա հ ն ծ ի ծ ա ռ ա յ ո ղ ն ե ր ը պ ի տ ի խ մ ե ն , օ ւ դ ո ւ ք ծ ա ր ա ւ ի պ ի տ ի
մ ա ք . ա հ ա հ ն ծ ի ծ ա ռ ա յ ո ղ ն ե ր ը պ ի տ ՝ ո ր ո ւ ր ա խ ա ն ա ն , օ ւ դ ո ւ ք
պ ի տ ՝ ո ր ա մ ը ն ա ք . ա հ ա հ ն ծ ի ծ ա ռ ա յ ո ղ ն ե ր ն ի ր ե ն ց ս ր տ ի ւ ը պ ի -
տ ի ց ն ծ ա ն ո ւ ր ա խ ա ն ա ն , Ե ւ դ ո ւ ք ձ ե ր ս ր տ ի ն ց ա ւ է ն ս պ ի տ ի կ ա ն -
չ ո ւ ր ո ւ տ է ք օ ւ ձ ե ր հ ո գ ի ն ե լ լ ե լ է ն ս պ ի տ ի լ ա ք ո ղ բ ա ք . վ ա ս ն զ ի
դ ո ւ ք ձ ե ր ա ն ո ւ ն ը թ ո ղ պ ի տ ի տ ա ք , օ ր ի մ ը ն տ ր ե ա լ ն ե ր ս ա ն ո վ
կ շ տ ա ն ա ն , Ե ւ Տ է ր զ ձ ե ղ պ ի տ ի ս ա տ կ ի ց ը ն է ։ Ե ւ ի մ ծ ա ռ ա ն ե -
ր ո ւ ս ն ո ր ա ն ո ւ ն մ ը պ ի տ ի տ ա մ , օ ր ե ր կ ի ի վ ա յ օ ր հ ն ո ւ ի . վ ա ս ն
զ ի ճ շ մ ա ր ի ս Ա ս տ ո ւ ա ծ ը պ ի տ ՝ ո ր օ ր հ ն ե ն . օ ւ ե ր կ ի ի վ ա յ ե ր -
դ ո ւ մ ը ն ս ո ղ ն ե ր ը ճ շ մ ա ր ի ս Ա ս տ ո ւ ծ յ վ ա յ ե ր դ ո ւ մ պ ի տ ՝ ո ր
ը ն ե ն . վ ա ս ն զ ի ա ռ ջ ի ն ե ղ ո ւ թ ի ւ ն ը պ ի տ ի մ ո ւ ն ա ն օ ւ մ է յ է մ ՝ ա լ
մ ա ռ ո ւ ը ն ի ն ս պ ի տ ի չ ի ն ա յ : Վ ա ս ն զ ի ն ո ր ե ր կ ի ն ք օ ւ ն ո ր ե ր կ ի ր
պ ի տ ՝ ո ր ը լ լ ա յ , օ ւ ա ն ց ա ծ գ ա ց ա ծ ն ե ր ը չ ի շ ե ն օ ւ մ ա ռ ո ւ ը ն ի ն չ ի յ -
ն ա յ . հ ա պ ա ի մ ը հ ա ս տ ա տ ա ծ ի ս մ է ջ ց ն ծ ո ւ թ ի ւ ն Ե ւ ո ւ ր ա խ ո ւ -
թ ի ւ ն ս պ ի տ ի գ տ ն ե ն : Վ ա ս ն զ ի ա հ ա ե ս զ ե ր ո ւ ս ա ղ է մ ՝ ց ն ծ ո ւ -
թ ի ւ ն կ ը ն ե մ , Ե ւ ի մ ժ ո ղ ո վ ո ւ ր դ մ ՝ ո ւ ր ա խ ո ւ թ ի ւ ն կ ը ն ե մ . Ե ւ
ր ո ւ ս ա ղ ն ե մ ա յ վ ա յ կ ը կ ը ց ն ծ ա մ , օ ւ ի մ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ե ա ն ս վ ա յ կ ը կ ու -
ր ա խ ա ն ա մ . օ ւ ի ր մ է ջ ը մ է յ մ ՝ մ ՝ ա լ լ ա լ ո ւ ձ ա յ ն օ ւ ո ղ ը ի ձ ա յ ն
չ ի լ ա ս ո ւ ի ր ։ Հ ո ն ա ս կ ը ա ն ը ա կ ա ծ մ ա յ կ ը կ ը ց ն ծ ա մ ա յ կ ը կ ու

չլեցուցած ծեր ըլլայ. վասն զի պղտիկ զաւակը՝ հարիւր տարեկան պիտ'որ ըլլայ, ու հարիւր տարեկան մեռնողը՝ մեղաւոր ու անիծեալ պիտի ըսուի: Տներ պիտի շինեն, ու իրենք բնակին. այդիներ պիտի անկեն, ու պառուղն իրենք ուտեն: Անկից ետքը մէջ մ'ալ չ'ըլլար որ իրենք շինեն եւ ուրիշը բնակի, եւ կամ իրենք անկեն եւ ուրիշն ուտէ: Իմ ժողովրդեանս օրերը կենաց փայտին օրերուն չափ պիտ'որ ըլլայ. իրենց ձեռագործները հիննան: Իմ ընտրեալներս մէջ մ'ալ պարապ տեղ չաշնատին չյոդնին, ու մէջ մ'ալ անէծքով զաւակ չծնանին. վասն զի իրենք Աստուծմէ օրհնած զաւակներ են, ու իրենց ծնունդն ալ իրենց հետ: Անանկ պիտի ըլլայ, որ իրենք ինծի աղօթք չըրած՝ ես իրենց ձայնը պիտի լինմ. ու խօսքերնին չլընցուցած՝ իրենց պիտ'որ ըսեմ թէ ի՞նչ կ'ուզէք: Ան ատեն գայլերն ու գառնուկները միատեղ պիտ'որ արածուին, եւ առիւծն եղան պէս յարդ պիտ'որ ուտէ. եւ օձը՝ հողը հացի պէս պիտ'որ ուտէ. իմ սրբութեանս լեռը չարիք մը պիտի չընեն ու վեաս մը չտան, կ'ըսէ Տէր:,,

Լրայի մարդարէն Աստուծոյ կողմանէ կը պատմէ Խարայելի ժողովրդեան՝ իրենց աւերումն ու մահը, եւ իրենցմէ ճիռ մը, այս ինքն՝ քիչ մը բան մնալը, եւ անոր ալ քրիստոնեայ ըլլալը, եւ ուրիշ քրիստոնէից հետ սուրբ Եկեղեցւոյ մէջ ցնծալն եւ ուրախանալը: Իսկ ուրիշներուն աւերումն օրինակ է ամէն մեղաւորներուն յաւիտենական մահուան, օրոնք Աստուծոյ ըսածին պէս՝ Աստուած կը կանչէ, ու մտիկ չեն ըներ. կը խօսի, ու խօսքն օտքի տակ կ'առնեն, եւ Աստուծոյ առջին չար գործքեր կ'ընեն ու Աստուծոյ չուղած բաները կ'ընարեն:

Լրկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցին առ Փիլիպեցիս գրած թղթէն է: (Գլ. գ. 1—դ. 9:)

Անկից ետքը, եղբարք իմ, ուրախ եղէք ի Տէր: Աս բանս պէտք է որ ես չդանդաղիմ գրեմ, դուք ալ պէտք է որ աղէկ պահէք: Զգոյշ կեցիք ան շներէն. զգոյշ կեցիք ան չար մշակներէն. զգոյշ կեցիք թլիքատութենէն: Վասն զի թլիքատութիւն մենք ենք, որ հոգւով ծառայութիւն կ'ընենք Աստուծոյ, ու կը պարծինք ի Քրիստոս Յիսուս. եւ մարմնոյ վրայ պարծանք չունիք: Թէպէտ ես մարմնոյ կողմանէ ալ կրնամ պարծանք ունենալ. թէ որ մէկն ուրիշ կերպ կը կարծէ մարմնոյ կողմանէ պարծանք ունենալ, ես անկից աւելի. ուժ օրուան թլիքատուած եմ, Խարայելի աղքէն եմ, Բենիամենի ցեղէն, Եբրայեցիէ ծնած Եբրայեցի, օրէնքով փարիսեցի, Նախանձ ունենալուս համար՝ Եկեղեցին կը հալածէի, արդարութեան օրէնքներուն կողմանէ անարատ էի: Բայց ինծի շահ եղածներուն ամէնն ալ՝

Քրիստոսի համար ինծի վեաս կը սեպեմ: Նաեւ ամէն բան վեաս կը սեպեմ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերց մեծ գիտութեան համար. որուն համար ալ ամէն բանէն զրկուեցայ, եւ ամէն բան կղկղանք կը սեպեմ, որ զՔրիստոս շահիմ եւ ի նմա գտնուիմ. չէ թէ ան օրէնքներէն եղած արդարութիւնս ունենալու համար, հապա Քրիստոսի հաւատքէն եղած արդարութիւնը, որ Աստուծէն է. որպէս զի հաւատքով զինքը ճանչնամ եւ իր յարութեան զօրութիւնն, ու իր շարչարանքներուն մէջ բաժին ունենամ, եւ իր մահուան նմանիմ. թէ ինչպէս ըլլայ որ մեռելոց յարութեան հասնիմ: Չէ թէ ասոնք առած ու կատարեալ եղած եմ, այլ ետեւէ եմ որ հասնիմ, կամ մանաւանդ որ Յիսուս Քրիստոս զիս բռնած է: Եղբարք, ես զիս հասածի տեղ չեմ դրած. բայց աս կայ՝ որ անցած ները մոռցեր եմ, զլուխս կախեր՝ առջեւս եղածին հասնելու կը փութամ. Խելքս միտքս ասոր տուած եմ, որ Աստուծոյ կոչման երթամ հասնիմ ի Քրիստոս Յիսուս: Ասկից ետքը դուք ալ՝ որ կատարեալ էք, աս մտածեցէք. ու թէ որ ուրիշ բան մտածելու ըլլաք, Աստուած ան ալ ձեզի յայտնէ՝ որ ճանչնաք: Բայց մենք ասոր հասնաք, աս պիտի մտածենք եւ աս կանոնիս մէջ միաբան պիտի կենանք: Եղբարք, ինծի նմանեցէք, ու նայեցէք փիտուեցէք զանոնք՝ որ անանկ ճամբաց կը բռնեն, ինչպէս որ մենք ձեզի օրինակ ենք: Վասն զի շատերն անանկ կ'երթան, որոնց վրայ շատ անդամ ձեզի ըսած եմ, եւ հիմակ ալ լարով կ'ըսեմ, որ Քրիստոսի խաչին թշնամի են. որոնց կատարածը՝ կորուստ է, որոնց Աստուածը՝ իրենց որովզոն է, իրենց փառքն ալ իրենց ամօթն է. միայն աս աշխարհքիս բաները կը մտածեն: Խսկ մեր առաքինութիւնը երկինքն է, ուսկից որ Փրկչին Տեառն Յիսուսի Քրիստոսի ակնեկալութիւն ունինք, որ մեր խնարհութեան մարմինը պիտի նորոգէ ու իր փառաւոր մարմնոյն նմանցընէ, ինչպէս որ զօրութիւն ունի, որ ամէն բան իր տակը կարող ըլլայ հնազանդեցընել: Ասկից ետքը, եղբարք իմ սիրելիք ու ցանկալիք, իմ ուրախութիւնս ու պսակս, ասանկ հաստատոն կեցէք ի Տէր, սիրելիք: Եւոդիային եւ Ախնատիքին ալ կ'աղաւեմ, որ աս բանս մտածեն ի Տէր: Այո, քեզի ալ կ'աղաւեմ, որ ինծի սրտակից ու աշխատակից ես. դուն ալ օգնական ըլլաս անոնց՝ որ աւետարանին քարոզութեան մէջ՝ ինծի ու կղեմայ եւ ուրիշ աշխատակիցներուս հետ նահատակուեցան. որոնց ամենուն անունն ալ ի դպրութեան կենաց զրուած է: Ուրախ եղէք ի Տէր ամէն ատեն. դարձեալ կ'ըսեմ, ուրախ եղէք: Չեր հեղութիւնն ամէն մարդու յայտնի ըլլայ: Տէր մօտ է: Ա-

մենեւին բան մը մի հոգաք . այլ ամէն կերպ աղօթք ու խընդ դրուածք ու գոհութիւն ընելով՝ ձեր խնդրուածքն Աստուծոյ առջեւը յայտնի ըլլայ : Եւ Աստուծոյ խաղաղութիւնն, որ ամէն խելքէ մոռք վեր է, ձեր սիրան ու ձեր միաքը պահէ ի Քրիստոս Յիսուս : Ասկից ետքը, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեցն է, ինչ որ արդար է, ինչ որ սուրբ է, ինչ որ սիրելի է, ինչ որ աղէկ անուն ունի, ինչ որ առաքինութիւն է, ինչ որ գովելի է, ան բաները մտածեցէք : Ինչ որ սորվեցաք, ինչ որ առիք, ինչ որ լսեցիք, եւ ինչ որ իմ վրաստեսաք, անոնք ըրէք . եւ խաղաղութեան Աստուծը հետերնիդ ըլլայ :

Պօղոս առաքեալ աս խօսքերովս աղջուոր քարոզ մը կուտայ մեզի թէ ինչպէս ամէն բան մէկի ձգելով՝ բովանդակ մեր խելքը միտքն ու ամէն չանքը՝ յաւիտենականին համար պիտի ըլլայ : Ասոր համար ճամբան ալ կը սորվեցընէ, իր բոնած ճամբան օրինակ տալով : Եւ ասով կ'իմանսանք թէ Եւկեղեցւոյ մէջ՝ որոնն օրինակին պիտի նայինք ու որոնն օրինակէն հեռու պիտի կենանք . այս ինքն՝ բարի վարք ունեցողներուն եւ ճշմարիտ առաքելական քարոզիներուն օրինակին պիտի նայինք եւ անոնց պիտի նմանինք . իսկ ուրիշներէն՝ որ զքրիստոս չեն քարոզեր, այլ իրենք զիրենք կը քարոզեն, հեռու պիտի կենանք, որ չըլլայ թէ մենք ալ իրենց հետ հոգուով եւ մարմնով դատապարտինք :

Խակ աւետարանն աս է : (Պ. Տ. Գ. Ժ. 20—Ժ. 14 :)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի “Երբ որ փարիսեցիք հարցուցին թէ Աստուծոյ թագաւորութիւնն Երբ պիտի գայ, պատասխան տռւաւ անոնց ու ըսաւ . Աստուծոյ թագաւորութիւնը խտրանօք չիգար, եւ պիտի չըսուի թէ ահա հոս է կամ հոն է . վասն զի Աստուծոյ թագաւորութիւնն ահա մէջերնիդ է : Աշակերտներուն ալ դարձաւ ըսաւ . Օր պիտի գայ, որ որդուց մարդոյ օրերուն մէկը տեսնելու պիտի բաղձաք, ու պիտի չտեսնէք : Եւ եթէ որ ըսելու ըլլան ձեզի որ Ահա հոս է կամ հոն է, չըլլայ որ ետեւէն երթաք : Վասն զի ինչպէս որ փայլակն երկնքին տակը փայլատակելով երկնքին տակն եղած բաներուն վրայ կը ծագէ, անանկ ալ որդի մարդոյ կ'ըլլայ իր օրը : Բայց առաջ պէտք է որ շատ չարչարանք ու նախատինք կրէ աս աղգէս : Եւ ինչպէս որ Նոյի օրերն եղաւ, անանկ ալ որդուց մարդոյ օրերը պիտի ըլլայ : Կ'ուտէին, կը խմէին, կնիկ կ'առնէին, էրիկ կ'առնէին, մինչեւ ան օրը՝ որ Նոյ տապան մտաւ ու ջրհեղեղն եկաւ եւ զամենքը կորսընցուց : Նոյնպէս՝ ինչպէս որ Ղովանյ օրերն եղաւ, կ'ուտէին կը խմէին, ծախու

կ'առնեին կը ծախէին, կը տնկէին կը շննեին, ու ան օրը՝ որ զովու Սոդոմէն ելաւ, երկնքէն կրակ ու ծծումբ իշաւ, եւ զամէնքը կորսընցուց. ասանկ պիտի ըլլայ ան օրն ալ՝ որ որդին մարդոյ պիտի յայտնուի: Ան օրը տանիքն եղողը՝ որուն բաները տան մէջն են, վար չիջնայ իր բաներն առնելու համար. նյուպէս արտն եղողն ալ ետ չգառնայ: Պովասյ ինիկը յիշեցէ: Ով կ'ուզէ իր հոգին ազատել, կը կորսընցընէ. ու ով որ իր հոգին կը կորսընցընէ՝ կ'ազատէ: Կ'ըսեմ ձեզի. ան զիշերը՝ թէ որ մէկ անկողնի մէջ երկու հոգի գտնուին, մէկը պիտի առնեն, մէկաը թող տան. եւ թէ որ երկու հոգի միատեղ արտն ըլլան, մէկը պիտ'որ առնեն, մէկաը թող տան: Պատասխան տուին իրեն ու ըսին. Տէր ուր տեղ: Յիսուս ալ ըսաւ իրենց. Ուր որ մարմին կայ, հօն արծիւները կը ժողվին: Դարձաւ իրենց առակ մ'ալ ըսաւ, որ (հասկըցնէ թէ) ամէն ատեն պէտք է աղօթք ընել ու պէտք չէ ձանձրանալ: Ըսաւ. Քաղքի մը մէջ դատաւոր մը կար, որ Աստուծմէ չէր վախնար ու մարդէ չէր ամրշնար: Ան քաղքին մէջ այրի կնիկ մ'ալ կար, որ իրեն կու դար ու կ'ըսէր. Դատս կարէ, զիս սոսիսիս ձեռքէն ազատէ: Եւ երկայն ատեն դատաւորը չէր ուզէր: Ետքը դարձաւ ինք իրեն ըսաւ. Թէ եւ Աստուծմէ շեմ վախնար ու մարդէ շեմ ամրշնար, բայց գոնէ աս այրի կնիկ մ'ալ կար, որ իրեն կու դար ու կ'ըսէր. Դատս կարէ, զիս սոսիսիս ձեռքէն ազատէ: Եւ երկայն ատեն դատաւորին ըսածը. Հապա Աստուծ իր ծառաներուն վրէժիսնդրութիւն պիտի ընէ որ գիշեր ցորեկ իրեն կ'աղաղակեն ու միայն երկայնմտութիւն պիտի բանեցընէ իրենց: Այո, կ'ըսեմ ձեզի, որ շուտով վրէժիսնդրութիւն կ'ընէ անոնց: Բայց որդին մարդոյ եկած ատեն՝ արդեօք աշխարհքիս վրայ հաւատք կը գտնէ: Ամանց ալ՝ որ իրենք զիրենք արդար կը սեպէին եւ ուրիշները բանի տեղ չէին գներ, աս առակս ըսաւ: Երկու հոգի ելան տաճար գացին՝ աղօթք ընելու համար, մէկը փարիսեցի, մէկաը մաքսաւոր: Փարիսեցին զատ կեցեր՝ ինք իրեն աս աղօթքս կ'ընէր. Աստուծած իմ, զոհութիւն կու տամ քեզի, որ ուրիշ մարդոց պէս, յափշտակողներուն ու անիրաւներուն ու շնացողներուն պէս կամ աս մաքսաւորին պէս չեմ. Հապա ամէն շաբաթ երկու օր պահք կը պահէմ, եւ ամէն ունեցածներէս տասանորդ կու տամ: Խակ մաքսաւորը զատ կեցեր՝ աշքն ալ չէր ուզէր երկինք վերցընել. Հապա կուրծքը կը զարնէր ու կ'ըսէր. Աստուծ,

քաւեա զիս զմեղաւորս : Ա'լըսեմ ձեզի . մաքսաւորը փարխսեցին աւելի արդար դարձաւ իր տունը . վասն զի ով որ ինք զինքը կը բարձրացընէ՝ կը խոնարհի , եւ ով որ ինք զինքը կը խոնարհեցընէ՝ կը բարձրանայ : ,

Լշրեք երեւելի նիւթ կայ Յիսուսին Խօսքերուն մէջ :

Առջինն աս է որ Հրեայք ան յիմարական հարցմունքն ըրին թէ Մեսիային թագաւորութիւնն Երբ պիտի ըլլայ . եւ մտուցնին բաղձանքնին ան էր որ Մեսիան ժամ մը յառաջ թագաւորէ՝ իրենց միտքը դրած կերպով , որ իրենք ալ ուտեն խմեն եւ ուրիշ մարմնաւոր ուրախութիւններն ու հեշտութիւններն ազատ համարձակ կատարեն : Ասանկ մարմնաւոր եւ երկաւոր մտածութիւններուն համար՝ Յիսուս ալ զիրենք յանդիմանեց ու հասկրցուց որ իր թագաւորութիւնն արգէն եկած ու միայն հոգեւոր է . եւ այնչափ իրենց խելքին դէմ է , որ իրենք չհաւնելով՝ զինքը պիտի չարչարեն ու մեռցնեն : Բայց իրենց վասյ գալու պատիժն ալ իրենց հասկրցուց՝ Նոյի ատենին ու Առգոմ՝ Գոմորին մարդիկներուն օրինակովը , որ ինչպէս անոնք ուտելու խմելու եւ ուրիշ մարմնաւոր հեշտութիւններու հետ ըլլալով՝ ջրով ու կրակով պատժուեցան , անանկ ալ Հրեայք մարմնաւոր հեշտութիւններու ետևէ ըլլալով՝ պիտի պատժուեին . վասն զի մարմնաւոր հեշտութիւններու մէջ մտնողին հօգին կորսուած կ'ըլլայ ու ինք մարմին կամ դի մը կ'ըլլայ . իսկ ուր որ դի կ'ըլլայ , արծիւները վկան կը թափին ու պատըռուելով կ'ուտեն : Իրօք ալ Հրեայք ասանկ եղան : Վասն զի Քրիստոս յարութիւն առնելէն ետքը քանի մը տարի անցաւ , Հռոմայեցիք՝ որոնց նշանն արծիւն էր , եկան մտան Հրէաստան առին , պատըռուեցին , ջարգեցին , գերի ըրին ու անսապատ դարձուցին : Ասկից զատ ուզեց Յիսուս աս Խօսքով վերջին դատաստանը քրիստոնէից աչքին առջեւ գնել , որ երբ որ զԱստուած կը մոռնան ու մարմին կ'ըլլան , յանկարծակի ինքն ալ կու գայ ու կը լմբնցընէ :

Լշրկրորդ նիւթն աս է , որ Յիսուս իր ծառաներուն խրատ տուաւ որ միշտ աղօմք ընեն , ու այրի կնկան պատմութեամբ հասկրցուց որ ամենեւին չճանձրանան , այլ միշտ իրենց կրած նեղութիւնը , չարչարակն ու հալածանքն Աստուծոյ յանձնելով՝ դիշեր ցորեկ իրեն դիմն . վասն զի եթէ նոյն անիրաւ դատաւորն՝ ան այրի կնկան անդադար աղաւանքներուն գէմ չկրցաւ գնել նէ , Աստուած՝ որ արդար դատաւոր է , ստոյգ է՝ ատեն մը երկայնմտութիւն կ'ընէ , բայց վերջը ի հարկէ արդար դատաստան կը կտրէ ու վրէժինզրութիւն կ'ընէ :

Լշրրորդ նիւթը փարխսեցւոյն ու մաքսաւորին պատմու-

թիւնն է : Աս պատմութեամբ կը սորվեցընէ մեզի Յիսուս թէ ինչպէս սուտ եւ կեղծաւոր արդարութիւն է ան մարդոց արդարութիւնը , որոնք իրենք զիրենք արդարի տեղ կը դնեն . որովհետեւ իրենք զիրենք արդարի տեղ դնելով՝ հպարտութիւն եւ ինքնահաւանութիւն ընելուն համար՝ ունեցած արդարութիւննին ալ կը կորսընցընեն : Խսկ անդին մեղաւորն ու չարագործն՝ իր ինչ ըլլալը ճանչնալով՝ խոնարհ խոստովանութիւն ընելուն համար՝ կ'արդարանայ : Ուստի հպարտութեամբ , ինք զինքը բարձրացընելով՝ մարդ կը խոնարհի , այս ինքն՝ վերէն վար կ'ինասյ . Խսկ խոնարհելով , իր ողորմելի մարդկային տկարութիւնն ու իջնալը ճանչնալով եւ առ Աստուած գիմելով՝ մարդ կը բարձրանայ , այս ինքն՝ մեղքին խորունկ փոսէն՝ առաքինութեան բարձր լեռը կ'ելլէ :

Դւ արդ , ով է մեր մէջէն ան մարդը՝ որ կարող է ըսել թէ Արդար եմ , ամենեւին մեղք չունիմ , մարդկային տկարութիւն չունիմ , մարդկային ողորմելի կրից տակ չեմ : Թէ որ ասանկ դրած ենք մտունիս , շատ գէշ վիճակի մէջ ենք : “Թէ որ ըսելու ըլլանք որ ամենեւին մեղք չունիք , մենք զմեղ կը խարենք ու մեր բերանը ճշմարտութիւն չկայ : (Ա . Յ - Հ . Ա . 8:) Ապա թէ իրաւցընէ մարդ ենք եւ մարդկային տկարութիւն ունինք , դառնանք մենք զմեղ ճանչնանք ու խոնարհութեամբ մեր մեղքը խոստովանինք : Անանկ յիմար չըլլանք որ Աստուծոյ ողորմութեան վրայ ապաւինելով՝ մեր սանձը քակենք ու մեր զգայութիւններոն հետեւինք : Վասն զի ստոյդ է Աստուած ողորմած է . բայց որչափ որ ողորմած է , պյնչափ ալ արդար է : Ողորմութիւն կ'ընէ մինչեւ որ իր աստուածային իմաստութեամբ դրած երկայնմտութեան չափը կը լեցուի . Խսկ երբ որ չափը կը լեցուի , ան ատեն արդարութիւնը ձեռք կ'առնէ ու վրեժինդրութիւնը կ'ընէ , ինչպէս որ ջրհեղեղի ատեն ու Ասոյմ գոմորին ըրաւ : Բայց մարմնաւոր պատիժը բան չէ . բանը հոգեւոր պատիժն է , որով մեր հոդին կը պատժէ դժոխքին մէջ յաւիտեանս յաւիտենից : Ուստի քանի որ Աստուծոյ երկայնմտութեան չափը լեցուած չէ , զգաստանանք ու իր ողորմութիւնը ձեռք առնենք : Իյնանք առջեւը , ճշմարիտ խոստովանութեամբ խոստովանինք մեր մեղքերը , ու ճշմարիտ զղջմամբ լալով եւ արտասուօք իրմէ թօղութիւն խնդրենք ու ըսենք . Աստուած , քաւեա զիս զմեղաւորս . Աստուած , քաւեա զիս զմեղաւորս ի մեղաց եւ կեց :

Զ. Կ Ե Ր Ե Կ Ի

Ք Ա Ռ Ա Ս Ն Ո Ր Դ Ա Ց Պ Ա Հ Ա Ց

**Վ.Ա.Յ.Բ. Ընթերցուածը հին կտակարանէն Խսայեայ
մարդարէութենէն է : (Գ.Լ. Կ.Զ. 1—24:)**

“Վ.յապէս կ'ըսէ Տէր . Երկինք իմ աթոռս է , ու Երկիրն
ոտք գնելու տեղս է . դուք ինձի Բնչ տուն շինեցիք , կ'ըսէ
Տէր . կամ ան հանդստեան տեղս Բնչպէս տեղ է . վասն զի
աս ամէն բան իմ ձեռքս ըրաւ , եւ ամէն բան իմն է , կ'ըսէ
Տէր : Ես որո՞ն կը նայիմ : Մինակ հեղերուն եւ խոնարհնեւ-
րուն կը նայիմ եւ անոնց՝ որ իմ խօսքերէս կը դողան : Բայց
անօրէնն՝ որ ինձի եզն պատարագ կը մատուցանէ , անանկ է՝ Բնչ-
պէս որ մէկը մարդու մը գլուխ կտրէ . եւ ով որ ոչխար պա-
տարագ կը մատուցանէ , անանկ է՝ Բնչպէս որ մէկը շուն մը մոր-
թէ . եւ ով որ բարակ ալիւր կը մատուցանէ , անանկ է՝ Բնչպէս
որ մէկը խոզի արիւն թափէ . եւ ով որ յիշատակաց խնկին հա-
մար կնդրուկ կու տայ , անանկ է՝ Բնչպէս որ հայհցին է : Եւ
իրենք իրենցմէ իրենց ճամբան ու իրենց գարշելի բաներն ըն-
տրեցին , որոնք ախորժեցին : Ես ալ իրենց խարէութիւնը ձեռք
առի ու իրենց մեղքին յարմար՝ իրենց հատուցում կ'ընեմ .
վասն զի զիրենք կանչեցի , ու ինձի չլսեցին . խօսեցայ , ու մտիկ
չըրին . եւ իմ առջեւս չարութիւն գործեցին ու իմ չուզած
բաներս ընտրեցին : Աստուծոյ պատգամները մտիկ ըրէք , դուք՝
որ իր խօսքերէն կը դողաք : Եղբարք մեր , ձեր ատելիներուն
եւ ձեզի գէշ ընողներուն հետ խօսեցէք , որ Տիրոջ անունը
փառաւորուի ու ձեր ուրախութեան մէջ երեւայ , եւ անոնք
ալ ամրէնան : Զայն բարբառոյ՝ քաղքին մէջէն . ձայն՝ տաճարին
մէջէն . ձայն Տեառն՝ հակառակորդներուն հատուցումը կը հա-
տուցանէ : Յղին չծնած ու ծնանելու ցաւերը չըռնած՝ աղատե-
ցաւ ու մանչ զաւակ ծնաւ : Ավ լսեց , ով տեսաւ ասանկ բան ,
որ Երկիրը մէկ օրուան մէջ ծնանելու ցաւի մէջ մասաւ , ու բո-
լոր ազգ մը մէկէն ծնաւ . վասն զի Սիոն ծնանելու եղաւ ու
իր զաւկըները ծնաւ : Ես տուի քեզի ադ յշուը , իսկ դուն զիա
չիշեցիր , կ'ըսէ Տէր : Ամուլն ալ , ծննդականն ալ ես չըրին մի ,
կ'ըսէ քու Աստուածոյ : Աւրախ եղիր , Երօւսաղէմ , ու Ժողվուե-
ցէք՝ որ Երուսաղէմի մէջ տօն կատարէք . ամէնքդ ալ՝ որ զին-
քը կը սիրէք , խնդացէք ու միատեղ ուրախ եղէք՝ դուք որ
իրեն համար սգոյ մէջ նստեր էիք . վասն զի իր մխիթարու-
թեան ստինքներէն կամ պիտի դիէք կշտանաք . եւ իր փառքն
եկած հասած ատեն՝ կուշտ կուշտ պիտի վայելէք : Վասն զի

ասանկ կ'ըսէ Տէր . Ահա ես ատոնց վրայ խաղաղութիւնը զետի
պէս կը գարձընեմ , ու չեթանոսներուն փառքը՝ սաստիկ մէծ-
ցած հեղեղատի պէս . ատոնց զաւկըներն ուսերնուն վրայ առնե-
լով բերեն , ու ծնկուըներնուն վրայ գդուեն՝ ինչպէս որ մայր
մը իր զաւակը կը գդուէ , ես ալ զձեզ անանկ գդուեմ . ու Ե-
րուսաղեմի մէջ միսիթարուիք , եւ տեսնէք ու սրտերնիդ ինդայ ,
ու ձեր ոսկրտանիքը կանանց խոտի պէս զուարձանան . եւ Տի-
րոջ ձեռքն իրմէ վախցողներուն յայտնի ըլլայ ու Հաւատա-
ցողներուն սպառնայ : Վասն զի ահա Տէր կրակի պէս պիտի գայ ,
ու իր կառքը՝ փոթորկի պէս , որ սրտմառութեամբ իր հատու-
ցումը հատուցանէ , ու կրակի բոցովին իրեն եղած արհամարհա-
նաց պատիժը տայ : Վասն զի Տիրոջ կրակովը բողոք երկիրս
պիտի դատուի ու իր սրովը բողոք մարմինները պիտի դատուին .
Տիրոջմէն շատ մարդ պիտի վիրաւորուի , որ իրենց պարտէզնե-
րուն ու սրահներուն մէջ պիտի սրբուին մաքրուին . խողի միս
ու գարշելի բաներ եւ մաւկ ուտողներուն ամէնն ալ միատեղ
պիտի սատկին , կ'ըսէ Տէր : Եւ ես իրենց գործքն ու իրենց
խորհուրդը գիտեմ : Կու գամ բողոք ազգերն ու լեզուները կը
ժաղվեմ . գան ու իմ փառքս տեսնեն . Եւ իրենց վրայ նշան կը
դնեմ : Իրենցմէ փրկեալները կ'առնեմ ու ազգերուն կը խրկեմ ,
Թարսիս , Փուդ , Լուդ , Մոսոդ , Թորել , Յունաստան ու հե-
ռաւոր կղզիները՝ որ իմ անունս լսած չեն ու փառքս տեսած
չեն . ու ազգերուն մէջ իմ փառքս ու իմ անունս պատմեն :
Եւ իրենց եղբայրներն ամէն ազգաց մէջէն , կառքերու վրայ
հեծած , զարդարուն ձիերով , հովանոցներով՝ Երուսաղէմ սուրբ
քաղաքը՝ Տիրոջ պատարագ (ընծայ) բերեն , կ'ըսէ Տէր . ինչ-
պէս որ Խարայելի որդիքը՝ Տիրոջ առնը մէջ՝ սաղմաններով ի-
րենց պատարագներն ինծի մատուցին : Եւ իրենցմէ կ'առնեմ ,
ինծի քահանաներ ու զեւտացիներ կ'ընեմ , կ'ըսէ Տէր : Ինչպէս
որ պիտի ընեմ՝ որ իմ առջիս նոր երկինք ու երկիր ըլլայ , կ'ը-
սէ Տէր , ասանկ ալ ձեր զաւակը կենայ : Եւ ամսէ ամիս , ու
շաբթէ շաբաթ՝ ամէն մարդ պիտի գայ Երուսաղէմ իմ առ-
ջիս երկրպագութիւն ընելու , կ'ըսէ Տէր Աստուած : Եւ պիտի
ելլեն տեսնեն ինծի գէմ յանցանք ընող մարդիկներուն ոսկըր-
տամնքը , որոնց որդը պիտի չմեռի ու կրակը պիտի չմարի . Եւ
ամէն մարդկան տեսիլ պիտ'որ ըլլան :

Եսայի մարդարէն նախ եւ առաջ՝ Հրէից օրինակովը բո-
լը մէղաւորներուն ըրած բարեգործութիւնը կը հասկըցընէ ,
որ միայն արտաքին բան մ'ըլլարով , իրենց ներքին հպարտու-
թեան եւ շար կամաց պատճառաւը՝ ան արտաքուստ բարեգոր-
ծութիւն երեւցածն ալ կեղծաւորութիւն կ'ըլլայ , ու բարե-

գործութենէն կը դառնայ՝ չարագործութիւն կ'ըլլայ, Վասն զի բարօյական գործքերուն մէջ՝ չար ըլլալու համար՝ երեք բան կայ, որ մէկուն մէկը մտածին պէս՝ չար կ'ըլլայ, այս ինքն՝ չար առարկայ կամ նիւթ, չար պարագայ եւ չար վախճան. իսկ բարօյական գործքը բարի ըլլալու համար՝ երեք բան միատեղ պիտի գայ. այս ինքն՝ բարի առարկայ կամ նիւթ, բարի պարագայ եւ բարի վախճան։ Երդ մարդարէին ըստ բարեկործութիւնները, թէպէտ ըստ ինքեան բարի առարկայ կամ նիւթ ունին, բայց պարագան ու վախճանը չար ըլլալով՝ բարութենէն կ'ելլեն, չարութիւն՝ ուստի Աստուծոյ առջեւն ալ պատժելի կ'ըլլան։ Ետքը մարդարէն՝ Քրիստոսի Եկեղեցւոյն սրանց լի ծնունդն ու յառաջացումը կը պատմէ հեթանոսաց մէջ։ Բայց հետը կը խառնէ նաև մարդարէութիւն՝ Հրէից գարձին ու Քրիստոնեայ ըլլալուն՝ Կեռին ատեն, ինչպէս նաև Կեռին ու իր անաստուած բանակին ջարդն ու աւերումը կը մարդարէանայ։

Աշկըրդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կողոսացիս զրած թղթէն է։ (Գ.Լ. Բ. 8 — Գ. 17.)

“Օ քոյշ կեցիք, չըլլայ որ մէկը զձեղ իրեն քաշէ վարպետական ճամբաններով ու մնութի խաբէութեամբ, մարդոց առանդութեան եւ աս աշխարհքիս տարերացը նայելով, չէ թէ Յիսուսի Քրիստոսի նայելով. վասն զի Յիսուս Քրիստոս իր մարմնովը բոլոր աստուածութիւնն ալ ունի։ Դուք ալ անով լիցուած էք։ Բոլոր իշխանութեանց ու պետութեանց գլուխն ինքն է. իրմով ալ գուք հաւատով անձեռագործ թըլլափատութիւնն առիք, ու Քրիստոսի թըլլափատութեամբ ձեր մարմնցն անդամները ձեզմէ ձեզիք։ Մկրտութեան ատեն իրեն հետ թաղուեցաք. Ետքը իրեն հետ ալ յարութիւն առիք՝ հաւատովվ Աստուծոյ զօրութեան, որ ի մեռելոց յարութիւն տուաւ իրեն։ Զձեղ ալ որ ատեն մը ձեր մեղքին ու ձեր մարմնցն անթըլլափատութեան մէջ մեռած էիք, իր անձովը կենդանի ըրաւ։ Մեզի մեր յանցանքը շնորհեց. Եւ իր հրամանաւը մեր հակառակութեան ձեռագիրը շնչեց, որ մեղի գէմ կը կենար, աշխարհքէն վերցուց ու խաչին վրայ գամեց։ Խշխանութիւններուն ու պետութիւններուն զօրութիւնը փմացուց, յարութիւնն առնելովն՝ իր անձին վրայ զանոնք ամենուն առջեւը խաղք ու խոյտառակ ըրաւ ձգեց։ Եսկից ետքը չըլլայ որ մէկը զձեղ գատէ՛ ուտելու կամ խմելու կողմանէ, կամ տօններու նկատմամբ, կամ ամսաղջուխներուն եւ օրերուն պատճառաւը, որոնք գալու բաներուն ստուերներն են. իսկ մարմին՝ Քրիստոս է։ Երլայ որ մէկը զձեղ խարէ, որ չտեսնուած խոնարհութեամբ ու հրեշտակային կրօններով ուղէ պարագ տեղ յառաջ երթալ, իր

մոքին մէջ իրեն պարապ տեղ հպարտութիւն ընելով, ու գլուխոր չունենայ՝ որ Քրիստոս է, որմէ բոլոր մարմինը յօդերով ու խաղալիքներովը շարժելով ու խառնուելով, Աստուծոյ ու զած կերպով կ'աճի: Թէ որ Քրիստոսի հետ՝ աս աշխարհքիս տարրներէն մեռաք, ինչու համար գեռ կենդանւց պէս կը կենցաղավարիք: Մի մերձենար, մ'ուտեր, մի գալիք, որ ամէնն ալ ապականութեան բաներ են, մարդոց պատուիրաններուն ու վարդապետութեան համաձայն, որ իմաստութիւն մը բանեցընել կը կարծեն՝ իրենք իրենց խելքին կրօններ ու խօնարհութիւն ու մարմնոյն չխնայել՝ հնարելով. չէ թէ մարմնոյն բովանդակութեան պատիւ մ'ընելու համար: Թէ որ Քրիստոսի հետ յարութիւն առիք, ապա ուրեմն վերինը փրնտուեցէք, ուր որ Քրիստոս նստած է՝ Աստուծոյ աջ կողմը. վերինը մասածեցէք, չէ թէ աս աշխարհքիս վրայ եղածը: Վասն զի մեռաք, ու ձեր կեանքը Քրիստոսի հետ յԱստուած ծածկուած է: Խոկ երբ որ Քրիստոս կը յայտնուի, որ ձեր կեանքն է, ան ատեն դուք ալ իրեն հետփառով կը յայտնուիք: Ասկից ետքը ձեր երկրաւոր անդամները սպաննեցէք, մէկ զի ձգեցէք պոռնկութիւնը, պղծութիւնը, բիծը, մարմնոյ հեշտութիւնը, չարեաց ցանկութիւնն ու ագահութիւնը՝ որ կուպաշտութիւն է, որուն համար՝ Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհաւան որդիներուն վրայ, որով դուք ալ ատեն մը կը վարուէիք, երբ որ ան բաներուն մէջ կենդանի էիք: Արդ՝ դուք ալ անոնց ամէնը մէկ զի նետեցէք, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, խեղկատակութիւնը ձեր բերնէն: Իրարու սուտ մի զրուցէք. հին մարդն իր գործերովը վրաներնէդ հանեցէք, ու նորը հագէք՝ որն որ իր արարչնն պատկերին պէս գիտութեամբ նորոգուած է, ուր ո՛չ հրեայ կայ եւ ո՛չ հեթանոս, ո՛չ թլիքատութիւն եւ ո՛չ անթլիքատութիւն, ո՛չ խուժ դուժ ու ո՛չ սկիւթացի կայ, ո՛չ ծառայ ու ո՛չ ազատ կայ, այլ ամենայն եւ յամենայնի Քրիստոս: Ասկից ետքը Աստուծմէ ընտրութիւնի, սուրբի ու սիրեցելոյ պէս՝ հագէք, վրանիդ առէք գութը, ողորմութիւնը, քաղցրութիւնը, խօնարհութիւնը, հեղութիւնը, երկայնմտութիւնը. մէկմէկու ներեցէք, իրարու շնորհեցէք. թէ որ մէկը մէկէ մը տրտունչ մ'ունենայ, ինչպէս որ Աստուած՝ Քրիստոսի ձեռքով ձեզի շնորհեց, դուք ալ անանկ իրարու շնորհեցէք: Եւ ամէն բանէն վեր՝ սէրը, որ կատարելութեան կապն է: Եւ ձեր սրտին մէջ հաստատուի Քրիստոսի խաղաղութիւնը, որուն մէկ մարմնով կոչուեցաք: Եւ միշտ գոհութիւն տուէք, որ բանն Քրիստոսի ձեր քովն առատապէս բնակի. ամենայն իմաստութեամբ իրար սորվեցու-

ցէք ու խրատեցէք, սաղմաներով ու օրհնութիւններով ու հոգեւոր երգերով ու շնորհքով ձեր սրտին մէջ զԱստուած օրհնեցէք։ Ամէն բան ալ՝ ինչ որ կ'ընէք խօսքով ու գործքով, բոլորն ալ Տեառն Յիսուսի անուամբն ըրէք։ Եւ անով Աստօնածոյ եւ Հօր գոհութիւն տուէք։»

Փողոս առաքեալ աս խօսքերով նախ եւ առաջ կը հասկրցընէ որ Քրիստոս աշխարհք գալովն ու հին օրէնքները կատարելով ու լմբնցընելով, շնորհաց վիճակը հաստատեց, ինչպէս որ Քրիստոսի ծննդեան ուժերորդ օրը մէկնեցինք. ուստի խրատ կու տայ քրիստոնէից, որ չըլայ թէ խաբուին ու հին օրինաց խարական եւ հրէական պաշտամանց ետեւէն ըլլան, վասն զի Քրիստոսէ ետքը հրէութիւն ու այլազգութիւն չմնաց, ոյլ ամէնքն ալ մէկ հաւատք եղան ի Քրիստոս։ Երկրորդ՝ կը խրատէ որ քրիստոնէից մէջ չըլայ թէ մէկն ելլէ ու ինք իր խելքին եկած նորահնար աւելորդապաշտութիւններ հանէ, եւ ուրիշներն ալ անանկ բան հնարողին ետեւէն երթան. ուստի եւ ճշմարիտ քրիստոնէական վարուց սկզբունքը կը ցուցընէ, որ Քրիստոսի մարմնոյն այս ինքն՝ սուրբ Եկեղեցւոյ դիտութեամբն ու սորվեցուցած կերպովը պիտօր ըլլայ, վասն զի Եկեղեցւոյ գլուխն ալ Քրիստոս է։ Եւ Երբորդ մասնաւորապէս խրատ կու տայ որ չար գործքերն ու մոլութիւնները մէկդի ձգենք, եւ մէնք զմեզ ամէն կերպ բարի գործքերով ու առաքինութիւններով զարդարենք, որոնց զլիսաւորը՝ աստուածայինս սէրն է։ Եւ կը բերէ բանը հոն կը կապէ որ ամէն բաներնիս, այս ինքն՝ ամէն մտածութիւննիս, խօսքերնիս ու գործքերնիս՝ ի փառս Աստուածոյ ու Յիսուսի անուամբն ընենք։

Խակ աւետարանն աս է։ (Մատթ. Գլ. Իր. 34—Իգ. 39.)

“Երբ որ փարիսեցիք լսեցին թէ (Յիսուս) սադուկեցինները պապանձեցուց, ամէնը մէկտեղ ժողվացան. եւ մէջերնէն մէկը փորձելով հարցուց իրեն ու ըստա. Վարդապետ, օրինաց մէջ որ պատուիրանը մեծ է։ Յիսուս ալ ըստա իրեն. Քու Տէր Աստուածդ բոլոր սրտէդ ու բոլոր անձնէդ ու բոլոր մոքէդ սիրես. աս է մեծ ու առաջին պատուիրանը։ Երկրորդն ասոր նման է. Քու ընկերդ քու անձննդ պէս սիրես։ Աս Երկու պատուիրաններէն կը կախուին բոլոր օրէնքներն ու մարդարէնները։ Խակ Երբ որ փարիսեցիք ժողվացան, Յիսուս ալ իրենց հարցուց ու ըստա. Քրիստոսի համար գուք ինչ կը կարծէք, որուն որդին է։ Ընոնք ալ ըսին իրեն. Դաւթի որդին է։ Յիսուս ալ իրենց ըստա. Հապա ի՞նչպէս Դաւիթ Հոգւով զանիկա տէր կը կանէ ու կ'ըսէ. Տէր իմ տիրոջն ըստա, իմ աջ կողմն նստէ, մինչեւ որ քու թշնամիններդ քու ոտքիդ պատուանդան ընեմ։

Աւատի թէ որ Դաւիթը զանիկա տէր կը կանչէ , ինչպէս Դաւիթի որդին կը լլայ : Եւ մէկը չէր կրնար իրեն ամենեւին բան մը պատասխան տալ . ու ան օրէն ետքը մէկը չէր համարձակեր իրեն բան մը հարցըներու : Ան ատեն Յիսուս ժողովոդեան ու իր աշակերտներուն հետ խօսեցաւ ու ըսաւ . Մովսեսի աթոռը նստեցան դպիրք ու փարիսեցիք . ինչ որ կ'ըսեն ձեզի՝ ըրէք ու պահեցէք . բայց իրենց գործքերուն նայելով՝ բան մ'ընէք . վասն զի կ'ըսեն եւ իրենք չեն ըներ : Ծանր ու չվերնալու բեռներ կը կապեն ու մարդոց ուսր կը դնեն . եւ իրենք չեն ուզեր իրենց մատովը դպիր ու շարժել : Բողոք իրենց գործքերն ալ ի ցոյցս մարդկան կ'ընեն . իրենց գրապանակը (Վատուծոյ տասը պատուիրանները վրան գրուած թուղթը պահելու տեղը) կը լայնցընեն , եւ իրենց զգեստներուն քղանցները կ'երկընցընեն : Ընթրեաց մէջ՝ առաջին տեղը նստիլն ու ժողովոգանոցին մէջ՝ առաջին աթոռները եւ հրապարակներուն մէջ՝ մէկէն մէկալէն բարեւ առնելը կը սիրեն . կ'ուղեն ալ որ մարդիկ իրենց՝ Ռաքրի ռաքրի , ըսեն : Բայց դուք ամենեւին մէկու մը վարդապետ ըստ սէք , վասն զի ձեր ուսուցիչը մէկ է , եւ դուք ամենքդ ալ եղաքը էք : Եւ երկրի վրայ ձեզի մէկը հայր մի կանչէք , վասն զի ձեր հայրը մէկ է՝ որ երկինքն է : Դուք ալ ուսուցիչ մի կոչուիք . վասն զի ձեր ուսուցիչը Քրիստոս է . եւ ձեր մէջէն մեծը՝ ձեր սպասաւորն ըլլայ : Ավ որ ինք զինքը կը բարձրացընէ՝ կը խոնարհի , եւ ով որ ինք զինքը կը խոնարհեցընէ՝ կը բարձրանայ : Վայ ձեզի , կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք , որ երկնից թագաւորութիւնը մարդոց առջին կը գոցէք . դուք չէք մաներ , մանողներուն ալ չէք թողուր որ մանեն : (Վայ ձեզի , կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք , որ սյրիներուն տունը կ'ուտէք . աղօթքնիդ կ'երկընցընէք , ասոր համար աւելի դատաստան պիտ' որ ընդունիք :) Վայ ձեզի , կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք , որ ծով ու ցամաք կը պտըտիք և կամառւ մ'ընելու (այս ինքն՝ մարդ մը ձեր աշակերտն ընելու) համար . եւ երբ որ գտնելու ըլլաք , ձեզմէ երկու անգամ աւելի դժոխքի զաւակ կ'ընէք : Վայ ձեզի , կոյր առաջնորդք , որ կ'ըսէք թէ ով որ տաճարին վրայ երդում կ'ընէ , բան մը չէ . բայց ով որ տաճարին մէջ եղած ոսկեցյն վրայ երդում կ'ընէ , արժան է (երդում երդում է) : Յիմար ու կոյր մարդիկներ , որը մէծ է , ոսկին թէ տաճարը՝ որ զոսկին կը սրբէ : Եւ ով որ սեղանին վրայ երդում կ'ընէ , բան մը չէ . բայց ով որ սեղանին վրայ եղած պատարագին երդում կ'ընէ , արժան է : Յիմար ու կ'ըլր մարդիկներ , որը մէծ է , պատարագը թէ սեղանը՝ որ զպատարագը կը սրբէ : Արդ՝ ով որ սեղանին վրայ երդում կ'ընէ , սե-

զանին վրայ ալ, սեղանին վրան եղած բոլոր բաներուն վրայ ալ երդում ըրած կ'ըլլայ. եւ ով որ տաճարին վրայ երդում կ'ընէ, տաճարին վրայ ալ, տաճարին մէջ բնակողին վրայ ալ երդում ըրած կ'ըլլայ. եւ ով որ երկնքին վրայ երդում կ'ընէ, Աստուծոյ ամռոփին վրայ ալ, ան ամռոփին վրան նստողին վրայ ալ երդում ըրած կ'ըլլայ: Այս ձեզի, կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք, որ անանուխը, սամիթն ու շամանը կը տասանորդէք. եւ օքէնքներուն ուրիշ ծանր ծանր բաները թողուցեր էք, դատաստանը, ողորմութիւնն ու հաւատքը. պէտք էր որ աս ալ ընէիք, ան ալ թող չտայիք: Այ կ'ըր առաջնորդք, որ մժգուկները կը քամիք եւ ուղտերը կուլ կու տաք: Այս ձեզի, կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք, որ բաժակին ու սկաւուակին զբոխ դին կը սրբէք, իսկ ներսի դին յափշտակութեամբ ու աղտեղութեամբ լեցուն է: Կ'ըր փարիսեցի, նախ բաժակին ու սկաւուակին ներսի դին սրբէ, որ արտաքինն ալ սուրբ ըլլայ: Այս ձեզի, կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք, որ ծեփած գերեզմաններու կը նմանիք, որոնք զրսանց աղուոր կ'երեւան, բայց մէջը մեռելներու ուկրներով ու ամէն կերպ պըղծութիւններով լեցուն է: Կ'ընպէս դուք ալ դրսանց մարդոց աչքին արդար կ'երեւաք, բայց ներսէն կեղծաւորութեամբ ու անօրէնութեամբ լեցուն էք: Այս ձեզի, կեղծաւոր դպիրք ու փարիսեցիք, որ մարդարէներուն շիրիմները կը շինէք, ու արդարներուն գերեզմանները կը զարդարէք, եւ կ'ըսէք. Թէ որ մեր հարց օրերն ըլլայինք, մարդարէներուն արիւնը շէնիք մաներ: Ապա ուրեմն դուք ձեզի համար վկայութիւն կու տաք որ մարդարէները սպաննողներուն զաւկըներն էք: Դուք ալ ձեր հարց չափը լեցուցիք: Օձեր, իժի զաւակներ, դժոխքին դատաստանէն ինչպէս պիտի փախչիք: Ասոր համար ահա ես ձեզի մարդարէներ ու իմաստուններ ու դպիրներ կը խրսկեմ. եւ անոնցմէ պիտի սպաննէք ու խաչ հանէք, եւ անոնցմէ պիտի տանջէք ձեր ժողովրդանոցներուն մէջ, ու քաղքէ քաղաք պիտի հալածէք. օրպէս զի որչափ որ աշխարհքիս երեսն արդար մարդու թափած արիւն կայ՝ ամէնն ալ ձեր վրայ գայ, արդար Աբելին արիւնէն սկսած՝ մինչեւ բարաքիայի որդւցն՝ Զաքարիային արիւնը, որ տաճարին ու սեղանին մէջտեղը սպաննեցիք: Ստոյգ կ'ըսեմ ձեզի, անոնց ամէնն ալ աս ազգիս վրայ պիտի գայ: Երուսաղէմ, Երուսաղէմ, որ մարդարէները կը կոտրէիր կը չարգէիր ու քեզի խրկուածները կը քարկոծէիր. քանի անգամ ուզեցի քու զաւկըներդ ժողվել, ինչպէս որ հաւն իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ, եւ դուք չուզեցիք: Ահա ձեր տունը ձեզի աւերակ թող մնայ: Բայց կ'ըսեմ

ձեզի, որ ասկից ետքը մէյ մ'ալ զիս չէք տեսներ, մինչեւ որ
ըսէք. Օրհնեալ եկեալ յանուն Տեռառն :,,

Արասափելի է Աստուծոյ աս սպառնալիքը, բարկութիւնն
ու պատիժը: Բոլոր աշխարհիս երեսը Աստուծոյ աչքին
անանկ սիրելի ազգ չկար, ինչպէս էր Հրեից ազգը: Իր սիրոյն
համար աս ազգիս այնչափ բարերարութիւններ ըրած էր Աս-
տուած, թէ մարդաւոր եւ թէ հոգեւոր, որ թիւն ու համ-
րանքը չկայ: Երուսաղէմ, որ Հրեից ազգին իբրեւ թէ հոգին
էր, անանկ սիրելի եղած էր Աստուծոյ, որ Աստուած անոր
միշտ հարսի անուն կու տար: Եւ սակայն ինչպէս որ սիրելի
մարդուն ըրած յանցանքը՝ սիրողին աչքին շատ մէծ կ'ըլլայ եւ
սիրոը սաստիկ կը վիրաւորէ, ասանկ ալ եղաւ Հրեից ազգն
ու Երուսաղէմ Աստուծոյ առջեւ: Այնչափ սիրելի էր, բայց
սիրողին բոլոր սէրը ոտքի տակ առաւ ու սիրողին ըրած բա-
րերարութիւններուն ամէնն ալ մերժեց: Բաւական չէ: Սիրո-
ղին սիրելի արդարներն ու մարդարէնները՝ դժոխային ատելու-
թեամբ անարգեց, հալածեց, չարչարեց, քարկոծեց, կոտրեց,
ջարդեց, սպաննեց, եւ ամէն ըրածներուն վրայ պսակ մը դնե-
լու համար՝ գիրիսասո ալ սպաննեց: Համբերեց Աստուած, բայց
շափը լեցուածին պէս բոլորը մէկէն աչքէ ձգեց, եւ ամէն
բանին պատիժը մէկէն վրանին թափեց:

Աստուած ային գրքերը Երուսաղեմոց խորհուրդը մեր
հոգւոյն վրայ կ'առնեն, եւ անով կը հասկըցնեն Աստուծոյ
մէր հոգւոյն վրայ ունեցած սէրն ու ըրած բարերարութիւն-
ները, այնչափ որ մեր հոգին՝ Քրիստոսի հարս ըրաւ, Քրիստո-
սի արեամբ մեր հոգին սատանային ձեռքէն ազատեց, որով
մեր հոգին ալ Յիսուսի արեան գինն եղած է: Բայց ինչպէս
որ Հրեից ազգն ապերախտութեան համար ուրիշ պյազգինե-
րէն ու անհաւատներէն աւելի պատճուեցաւ, անանկ ալ մեր
հոգին ուրիշ անհաւատներէն կամ ճշմարիս ուղղափառ հա-
ւատքի մէջ չեղողներէն աւելի կը պատժուի. որովհետեւ
ապերախտութիւն ըրած ատեննիս չէ թէ միայն Աստուծոյ
շնորհներն ուրիշ տակ կ'առնենք, հապա նաեւ այնչափ ար-
գարներուն, մարդարէններուն, առաքեալներուն ու մարտիրոս-
ներուն թափած արիւնը ուրիշ տակ կ'առնենք եւ մանաւանդ
մեր անորէն մեղքերովը զՅիսուսն նորէն խաչ կը հանենք, չար-
շարանքներն ու վէրքերը կը նորոգենք, եւ արիւնը ուրիշ տակ
կ'առնենք, որ ամէն բանէն աւելի է. եւ ասով Յիսուսի
ըսածն ըրած կ'ըլլանք, թէ Դուք ալ ձեր հարց չափը լեցու-
ցիք: Բայց ասով անմիջապէս աստուածային բարկութիւնը մեր
վրայ կը թափի ու այնչափ արիւնը մեր վրայ կը գառնայ:

Աստուած ալ տեսնելով որ ինք այնչափ անգամ ուզեց զմեղ ժողվել, ինչպէս որ հաւեն իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ, ու մենք չուզեցինք. իր արդարութիւնը ձեռք առնելով՝ մեր հոգւոյն համար ալ ան սոսկալի վճիռը կու տայ. “Ահա ձեր տունը ձեզի աւերակ մնայ..” այս ինքն՝ աստուածային շնորհքէն զրկուի: Ավ սարսափելի եւ զարհուրելի վճիռ, որ վախճանաբար զմեղ Աստուծոյ երեսէն ձգելով՝ յաւիտենական դատապարութեան մէջ կը ձգէ:

Ասկայն աս ասանկ ըլլարով՝ գեռ Աստուած միշտ զերու սազէմ կը փնտաէ. մեր հոգին կ'ուզէ, ինչպէս որ փեսայ մ' իր հարսը կը փնտաէ ու կ'ուզէ: Թէ որ մենք կը մեղազրենք ու կը քամահենք ան հարսն՝ որ իր փեսան կը թողու եւ իրմէ կը զատուի, դառնանք մեր բերնովը մենք զմեղ մեղազրենք ու քամահենք. որովհետեւ մեր վիճակն անոր վիճակէն աւելի մեծ է, վասն զի մեր հարսնութիւնը հոգեւոր է ու Քրիստոսի նուիրած է: Աս ալ յիշենք որ մենք Քրիստոսի մարմնոյն անդամն ըլլարով, Քրիստոս ամեննեին չ'ուզեր որ իր անդամներէն մէկը կորսուի: Ապա ուրեմն արթըննանք ու զգաստանանք: Ահա բոլոր մեծ պահոց մէջ սուրբ Եկեղեցին սուրբ գրոց ընթերցուածներովն ու աւետարաններովը հասկրցուց մեղի թէ ինչ կ'ուզէ Աստուած Երուսաղեմէն, այս ինքն՝ մեր հոգիէն: Կ'ուզէ որ խաւարային գործքերը, այս ինքն՝ մեղքերը, մողութիւնները, չար սովորութիւնները, կիբբը, զգայական յօժարութիւնները, կամապաշտութիւնները մէկդի ձգենք. եւ զմեղ ամէն առաքինութիւններով, բարի սովորութիւններով, հեղութեամբ, մահացուցմանի, կամաց ուրացութեամբ եւ Աստուծոյ ուզած ուրիշ բաններով զարգարենք, որպէս զի մեր հոգին՝ անարատ, մաքուր ու գեղեցիկ հարս մ'ըլլայ Յիսուսի: Փութամիք ասոնք կատարելու. եւ Աստուած մեր քանի մ'օրուան աշխատանքին համար՝ ետքը յաւիտենական եւ երկնային ուրախութիւն ու փառք կու տայ. անանկ որ մեր հոգին արքայութեան մէջ մեր փեսային Յիսուսի թագաւորին քով նստելով՝ իրեն հետ կը թագաւորէ:

Շ Ա Դ Վ Ա Տ Ա Մ Ի Ռ Դ

ԱՌԱՐԱՅԻՆ ընթերցուածք՝ հին կտակարանէն, Առղոմնինի երդ երգոց գրքէն է։ Բայց ինչպէս որ յառաջաբանութեան մէջ լիշեցինք, զանց կընենք հօստեղս դնելու։ մէյ մ' որ աշխարհաբառ դնելը գրեթէ անկարելի է, եւ երկրորդ՝ որ միտքը շատ մութ է ու ժողովրդեան յարմար չէ։

Երկրորդ ընթերցուածք՝ գարձեալ հին կտակարանէն Զաքարիայ մարգարէութենէն է։ (Գ.Լ. Թ. 9—15.)

Այլուախ եղիր յայտ, գուտառ Սիօնի, քարոզէ, գուտառ երուսաղեմի. աչա քու թագաւորդ քեզի կու գայ արդար ու փրկիչ, նշնը հեզ ու իշու եւ նոր յաւանակի վրայ նրաւած։ Եփրեմէն ելած կառքերն ու երուսաղեմէն ելած ձիերը պիտի սատկեցրնէ. պատերազմի աղեղը պիտի կոտրի, աղգերու բազմութիւն ու խաղաղութիւն պիտ' որ ըլլայ. ու ջոերուն վրայ պիտի տիրէ՝ ծովէ մինչեւ ծով, ու գետերէն մինչեւ աշխարհ-քին ծայրերը։ Եւ գուն քու ուխտիդ արեամբը քու կապած-ներդ անջուր գրէն հանեցիր արձրկեցիր. ու ժողովրդեան կապուածները ամրոցներու մէջ պիտի նատիք. եւ քու մէկ օրուան պանդխտութեանդ տեղ՝ քեզի կրկին պիտի հատուցանեմ։ Վասն զի գքեզ, Ցուզա, աղեղի պէս ինծի պիտի լարեմ։ Եփրեմն ալ լեցուցի։ Եւ քու զաւկըներդ, Սիօն, Ցունաց զաւ-կըներուն վրայ պիտի հանեմ։ ու պատերազմողի պողովատիկ սրցն պէս գքեզ ձեռքս պիտ' որ առնեմ։ Եւ Տէր իրենց վերա-կացու պիտ' որ ըլլայ. իր նետը փայլակի պէս պիտ' որ ելլէ, եւ Տէր Տէր ամենակալ փող պիտի զարնէ, ու իր սպառնալեաց շարժմարը պիտ' որ երթայ. Տէր ամենակալ իրենց պաշտ-պանութիւն պիտ' որ ընէ ։

Զաքարիա մարգարէն՝ խօսքը տաճարին ու Երուսաղեմի գարձելով՝ մարգարէութիւն կ'ընէ որ Մեսիան փառաւորա-պէս Երուսաղեմ քաղաքը պիտի մանէ իշու վրայ հեծած, եւ տաճար պիտ' որ երթայ, ու կառքերը, այս ինքն՝ քահանայա-պետները, եւ ձիերը, այս ինքն՝ հպարտ ու խրոխտ գպիրները, փարիսեցիներն ու օրինականները պապանձեցրնէ, բերաննին դոցէ, ինչպէս որ աւետարանին մէջ քիչ մը վերջը կը տես-նենք։ Ետքը Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյն յառաջացման

վրայ մարդարէութիւն կ'ընէ, որ բոլոր թշնամիներուն պիտի յաղթէ ու ամէն ազգաց վրայ պիտի տիրէ, թէ Հրէից եւ թէ հեթանոսաց:

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Փիլիպպեցիս գրած թղթէն է: (Գ. Դ. 4—7:)

“Ուրախ եղէք ի Տէր ամէն ատեն. դարձեալ կ'ըսեմ, ուրախ եղէք: Չեր հեղութիւնն ամէն մարդու յայտնի ըլլայ: Տէր մօտ է: Ամենեւին բան մը մի հոգաք. այլ ամէն կերպ աղօթք ու խնդրուածք ու գոհութիւն ընելով՝ ձեր խնդրուածքն Աստուծոյ առջն յայտնի ըլլայ: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը՝ որ ամէն խելքէ մօքէ վեր է, ձեր սիրան ու ձեր միտքը պահէ ի Քրիստոս Յիսուս և,

Վ. յսօր Քրիստոսի Երուսաղէմ դալուն օրն ըլլալով՝ սուրբ Եկեղեցին ալ աս ընթերցուածով մեր միտքը կը ձգէ անոր միւսանգամ գալուստը, որ պիտի գայ կենդանիներն ու մուածներն դատելու համար, որպէս զի Պօղոս առաքելոյն Խրատին համեմատ միշտ պատրաստ գտնուինք ամէն կերպով:

Իսկ աւետարանն աս է: (Մատթ. Գ. Ի. 29 — Ի. 17:)

“Եշրիքովէն երած ատեննին՝ շատ ժողովուրդ Յիսուսին ետեւէն գնաց: Եւ աչա ճամփուն վրայ երկու կցը նստեր էին: Եսոնք երբ որ լսեցին թէ Յիսուս կ'անցնի, պուացին ու ըսին. Յիսուս, որդի Դաւթի, ողորմէ մեղի: Ժողովուրդն ալ անոնց սաստեց, որ լոեն: Բայց անոնք ալ աւելի կը պոռային ու կ'ըսէին. Տէր, որդի Դաւթի, ողորմէ մեղի: Յիսուս կեցաւ, զանոնք կանչեց ու ըսաւ. Ի՞նչ կ'ուզէք որ ձեզի ընեմ: Ըսին իրեն. Տէր, աշուշնիս բացուի: Յիսուս ալ գթացաւ, իրենց աչքին դպաւ, եւ իսկցն տեսան ու ետեւէն գացին: Ելու որ Երուսաղէմ մօտիկցան ու Բեթփագէ եկան՝ Զիթենեաց լերան մօտ, ան ատեն Յիսուս իր աշակերտներէն երկուքը Խրկեց ու ըսաւ իրենց. Սա առջեւնիդ եղած գեղը գացէք. ու հօնտեղը կապուած էշ մը կը գտնէք, յաւանակն ալ հետը, քակեցէք ու ինծի բերէք: Եւ թէ որ մէկը ձեզի բան մը զըռոցելու ըլլայ, ըսէք որ իրենց տիրոջը պէտք են. եւ շուտ մը կը խրկէ զանոնք: Բայց ասոնց ամէնն անոր համար եղաւ, որ Զաքարիա մարդարէին խօսքը կատարուի, որ կ'ըսէ. Ըսէք Սիոնի զստեր, ահա քու թագաւորդ քեզի կու գայ, հեղ, ու իշու վրայ եւ իշուն յաւանակին վրայ հեծած: Աշակերտները գացին, եւ Յիսուսին իրենց հրամայածին պէս ըրին. էն ալ յաւանակն ալ բերին, եւ իրենց զգեստներն անոնց վրայ ձգեցին. Յիսուս ալ անոնց վրայ նստաւ: Իսկ ժողովուրդեան մէջ շատերն իրենց զգեստները ճամփուն վրայ կը փուէին. շատն ալ ծառերէն ու-

տեր կը կտրէին ու ճամբուն վրայ կը տարածէին։ Եւ առջեւէն ու ետևէն գացող ժողովուրդները կը պոռային ու կ'ըսէին։ Օրհնութիւն որդւց Դաւթի օրհնեալ ըլլայ ան՝ որ յանուն Տեառն կու գայ, օրհնութիւն ի բարձունս։ Իսկ երբ որ Յիսուս Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը թնդաց ոտք ելաւ եւ ըստաւ։ Արդեօք ովկ է աս մարդս։ Ժողովուրդն ալ ըստաւ։ Աս է մարդարէն Յիսուս՝ Գալիլեայի Նաղարիթէն։ Իսկ Յիսուս տաճար մտաւ, եւ տաճարին մէջ բան ծախողներուն ու գնողներուն ամէնն ալ դուրս հանեց։ Հատավաճառներուն (սեղանաւորներուն) սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթուները կործանեց։ Եւ ըստ իրենց, Գրուած է որ իմ տունս՝ տուն աղօթից պիտի անուանի։ Եւ դուք գողերու այր (անձաւ) ըրեր էք։ Եւ հոն տաճարին մէջ կցըրերն ու կաղերն իրեն եկան, եւ զիրենք բժշկեց։ Իսկ քահանայապետներն ու դպիրները տեսնելով Յիսուսին ըրած հրաշքներն ու տղաքն՝ որ տաճարին մէջ կը պոռային ու կ'ըսէին։ Օրհնութիւն որդւց Դաւթի, բարկացան ու իրեն ըսին։ Ալ լսե՞ս ի՞նչ կ'ըսեն ասոնք։ Յիսուս ալ ըստաւ։ Այսու դուք չէք կարգացեր որ Տղոց ու կաթ ուտողներուն բերնէն օրհնութիւնը կատարեցիր։ Եւ զանոնք թող տալով՝ քաղքէն դուրս ելաւ Բեթանիա գնաց, եւ հոն մնաց։

Յիսուս անմեղ եւ անարատ գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի, երեսունուիրեք տարւան ու վեց ամսուան ըլլալով՝ աստուածային յաւիտենական վճռոյն դրած ժամանակն եկած էր, որ զենուի ու ամէն մարդկան զատիկ փրկութեան ըլլայ։ Նշյն զատիկն՝ որ Հրեայք կը կատարէին, գառնիքը մորթելով, Յիսուսի օրինակ էր։ Յիսուս նոյն զատիկն օրինակը պիտի կատարէր, ու Ճշմարտութեամբ պիտի լեցընէր։ Երդ ան օրն, որ Հրեայք՝ ըստ սովորութեան՝ զատկական գառնիքը Բեթփագէէն մեծ հանդիսութեամբ Երուսաղէմ պիտի տանէին, Յիսուս ալ Բեթփագէ գնաց, որ Ճշմարիտ զատկական գառն ըլլալով՝ նոյն օրն անկից Երուսաղէմ երթայ մեծ հանդիսութեամբ, որպէս զի զատիկն համար զենուի ու արիւնը թափի։ Երուսաղէմ երթալու համար՝ էջ ու յաւանակ մը բերել տուաւ, որոնց վրայ ամենեւին մարդ նստած ու բեռ դրուած չէր։ Եւ երկուքին վրայ ալ ետեւէ ետեւ հեծաւ, ինչպէս որ կը զրուցեն մեկնիչ վարդապետները, այս ինքն՝ Զիթենեաց լեռնէն վար իշած ատեն՝ իշուն վրայ նստաւ։ Ետքը անկից իջաւ, յաւանակին վրայ նստաւ, ու անանկ ելաւ Երուսաղէմ։ Ասով կ'ուղէր Քրիստոս նշանակել որ մինչեւ ան ատեն իր Եկեղեցին Հրէից ազգին մէջն էր։ բայց նոյն ատեն

անիկա ձգեց, ու նոր յաւանակը, այս ինքն՝ նոր Եկեղեցին առաւ հեթանոսներէն, եւ անոր վրայ հեծաւ։ Աս իշխանութեամբ մտաւ Երուաղէմ ու տաճարը. հին օրէնքն՝ որուն մէջ աւազակներ մտեր էին, կործանեց, ու նոր օրէնքը հաստատեց, որ դեռ ան ատեն իբրեւ թէ տղոց ու կաթ ուտղներու բերնով՝ կ'օրհնուէր։ Գացած ատեն ժողովովեան մէջն շատերը զգեսանին գետինը կը փռէին, շատերն ալ ծառերէն սստ կը կտրէին՝ գետինը կը տարածէին. եւ ամէնքն ալ ձեւուրնին ձիւղեր առած, ծերերը ձիթենւոց սստ, իսկ տղաք արմաւենւոց սստ, առջեւէն ու ետեւէն երթարով՝ Յիսուսի թագաւորութեան վկայութիւն կու տային։ Ասկից առնելով, օրովշետեւ սուրբ Եկեղեցին սյօր աս խորհրդոյս յիշատակը կը կատարէ, այսօրուան տօնին անունը՝ Ծաղկազարդ դրուած է։

Վասնկ նաեւ մեր հաղորդութիւն առած օրը՝ Յիսուս մեր սրտին Երուաղէմը եւ մեր հոգւոցն տաճարը կու գայ։ Մենք ալ ապաշխարութեան ձիթենիներով ու բարեգործութեան արմաւենիներով կ'երթանք առջն, որ զինքն ընդունիք։ Կը մտնէ Յիսուս մեր հոգւոցն տաճարը, եւ անկից՝ աւազակները, այս ինքն՝ մոլութիւնները կը հանէ գուրս կը վորնտէ։ Բայց նայինք որ քահանայապետներն ու գպիրները, այս ինքն՝ մեր չար յօժարութիւններն սոք չելլեն եւ զՅիսուս չարհամարհեն։ վասն զի ան ատեն Յիսուս ալ կը հարկազրի թող տալու մեր հոգւոցն տաճարն ու քաշուելու։ ԶՅիսուս ովաննայով կ'ընդունիք։ Բայց նայինք որ մեր ովաննան ալ Հրէից ովաննային պէս կեղծաւորութիւն ըլլայ, որ ինչպէս իրենք հինգ օրէն ետքը Պիղատոսին առջեւը խաչեսցի խաչեսցի պոռացին, անանկ ալ մենք, չըսեմ քանի մը ժամէն, հապա գուցէ քանի մը բոպէէն ետքը՝ խաչեսցի խաչեսցի չպոռանք, ու մեր անօրէն մեղքերովը զինքը նորէն խաչ չանենք։ Հապա մեր օրհնութիւնը, մեր ովաննան կատարեալ ըլլայ, այս ինքն՝ հաստատութեամբ ըլլայ ի չնորհս Աստուծոյ. որպէս զի առանց մեղաց ապրելով՝ միշտ Յիսուս մեր հոգւոցն տաճարին մէջ բնակի, եւ իր չնորհաքը միշտ մեր հոգին կառավարէ, որ մեռած ատեննիս ալ՝ իր երկնաւոր թագաւորութեան հասնինք եւ իրեն հետ թագաւորենք յաւիտեանս յաւիտենից։

Ե Ւ Ե Տ Ո Ւ Մ Ե

ՄՐԲՈՅ ԿՈՒՍԻՆ ՄԱՐԴԱՄՈՒ ՀԱՏՈՒԾԱԾԱՌՆԻ

ՄԱՐՏԻ 25

Ա յ է 8 ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին մէջ : Առաջին ընթերցուածը հին կտակարանէն, Սողոմոնի Երդոց Երդոցն մէջէն, որ խիստ մուժ ու այլաբանական ըլլալուն համար՝ զանց կ'ընեմ հոստեղս դնելու :

Երկրորդ ընթերցուածը՝ նյունպէս հին կտակարանէն, Սողոմոնի Առակաց գլբէն է : (Գ.Լ. ԺԱ. 30—ԺԲ. 4:)

“Վարդարութեան պտղէն՝ կենաց ծառ կը բուսնի : Անօրէններուն հոգիները տարածամ կը վերնան : Թէ որ արդարը հազիւ կ'ազատի, հապա մեղաւորն ու ամբարիշտն ուր կը մնան : Ով որ խրատը կը սիրէ, իմաստութիւնը կը սիրէ . իսկ ով որ յանդիմանութիւնը կ'ատէ, անմիտ է : Տիրոջմէ չնորհք գտնողը՝ շատ աղէկ կ'ըլլայ . իսկ անօրէն մարդուն բերանը պիտի գոցուի : Մարդ անօրէնութեամբ յաջողութիւն շիդաներ : Արդարներուն արմատը չիկտրիր : Ժրագլուխ կինն՝ իր երկանը պսակն է :”

Այսօմն իմաստնշն ըսածները՝ բոլոր բարոյական խրատներ են : Իսկ հոստեղս խորհրդական միտքը Դաւիթթ թագաւորին արդարութեան վրայ ըլլալով՝ կ'ուզէ ըսել թէ ան արմատէն, այս ինքն՝ Դաւիթի ազգէն, կենաց ծառը պիտի բուսնի, այս ինքն՝ սուրբ Աստուածածին, ու Ժրագլուխ պիտի ըլլայ եւ զքրիստոս պիտի պտղաբերէ :

Երրորդ ընթերցուածը՝ դարձեալ հին կտակարանէն Խսայեայ Մարդարէութենէն է : (Գ.Լ. ԺԲ. 7—10:)

“Վասնկ կ'ըսէ Տէր . Ի՞նչպէս աղուոր են լերանց վրայ խաղաղութեան համբաւն աւետարանող մարդուն սոքերը, որն որ բարութիւններ կ'աւետարանէ . վասն զի քու փրկութեանդ ձայնը պիտի լսեցընեմ, որ Սիոնին ըսուի թէ Աստուած քու վրագ թագաւորէ : Աւան զի քու պահապաններուդ ձայնը բարձրացաւ . եւ ան ձայնը լսելով՝ ամենքն ալ ցնծան . վասն զի աշուըներնուն առջեւ պիտի անսնեն ան ատեննը՝ որ Տէր Սիոնին պիտի ողորմի : Լեռներն ու Երուսաղեմի աւերակները ցնծութիւն պիտի կանչեն, վասն զի Տէր իրեն ողորմեցաւ եւ զերուսաղէմ փրկեց : Եւ Տէր իր սուրբ բազուկը բոլոր ազգերուն առջեւ յայտնի պիտոր ընէ ու աշխարհքիս ամէն կողմը մեր Աստուծոյ փրկութիւնը պիտի տեսնէ :”

Աս մարդարէութիւնը Քրիստոսի աշխարհք գալուն վրայ է, որ եկաւ իր բազկին ուժքը խաչին վրայ բոլոր մարդկան յայտնեց, սատանային յաղթելով ու բոլոր աշխարհքս սատանային ձեռքէն փրկելով. եւ առաքեալներուն ու աւետարանիւններուն ձեռքովն իր սուրբ հաւատքն աշխարհքիս ամէն կողմը տարածեց :

Չորրորդ ընթերցուածը՝ նոյնպէս հին կտակարանէն Զաքարիայ մարդարէութենէն է : (Գ. Բ. 10—13 :)

“Խնդա եւ ուրախ եղիր, դուսար Սիօնի. վասն զի ահա ես կու գամ եւ ի քեզ կը բնակիմ, կ'ըսէ Տէր: Եւ ան օրը շատ ազգեր Տիրոջ վրայ կ'ապաւինին ու իրեն ժողովուրդ կ'ըւլան եւ ի քեզ կը բնակին, եւ կ'իմանաս որ Տէր ամենակալ զիս քեզի իրկեց : Եւ Տէր՝ սրբութեան երկրին մէջ իր բաժինը զբուգան կը ժառանգէ, եւ զլրուսաղէմ նորէն կը սիրէ : Ամէն մարդ ալ Տիրոջ երեսէն կը վախնայ, վասն զի իր սուրբ ամպերէն արթընցեր է :”

Աս մարդարէութիւնս ալ Քրիստոսի գալստեան ու սուրբ Եկեղեցւոյ վրայ է :

Հինգերորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն Մազաքիայ մարդարէութենէն է : (Գ. Գ. 1—2 :)

“Ահա ես իմ հրեշտակս կը խաւրեմ, ու իմ առջեւէս իմ ճամբաս կը պատրաստէ. եւ ձեր վնտուած Տէրն յանկարծակի իր տաճարը կու գայ, ու ձեր ուզած հրեշտակն ուխտի : Ահա կու գայ, կ'ըսէ Տէր ամենակալ: Եւ իրեն մոտած օրուան ովկ կրնայ համբերել, կամ իր յայտնուած ատենուան ովկ կրնայ հանդարտիլու :”

Աս մարդարէութիւնս ալ Քրիստոսի գալստեան վրայ է :

Ա եցերորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելոյն առ Կորլնթացիս գրած երկրորդ թղթէն է : (Գ. Զ. 16—Է. 1 :)

“Խուք արդէն Աստուծոյ կենդանւոյ տաճարն էք, ինչպէս որ Աստուծ ալ ըսաւ թէ Ես իրենց մէջ պիտի բնակիմ ու իրենց մէջ պիտ որ երթամ, եւ իրենց Աստուծ պիտ որ ըլլամ, իրենք ալ ինծի ժողովուրդ պիտ որ ըլլան: Ուստի անոնց մէջէն ելէք եւ անոնցմէ զատուեցէք, կ'ըսէ Տէր. ու պիղծերուն մի մօտիկնաք, եւ ես զձեզ կ'ընդունիմ, ու ես ձեզի հայր կ'ըլլամ, գուք ալ իմ տղաքս ու իմ աղջիկներս կ'ըլլաք, կ'ըսէ Տէր ամենակալ: Խոկ որովհետեւ ասանկ աւետիս ունիմք, սիրելիք, մենք ալ զմեզ մարմնոյ ու հոգւոյ ամէն պղծութիւններէն մաքրենք. Աստուծմէ վախնալով՝ սրբութիւնը կատարենք:”

Աս խօսքերով Պօղոս առաքեալ մեզի կը հասկըցնէ թէ

Քրիստոս աշխարհք գալով, սուրբ Եկեղեցին Հաստատելով
եւ զմեզ հեթանոսներուն ու անաստուածներուն մէջէն կան-
չելով՝ մեզմէ ինչպէս վարք կ'ուղէ, որպէս զի ինք մէզի հայր
ըլլալով՝ մենք ալ իրեն արժանի որդի ըլլանք:

Իսկ աւետարանն աս է: (Ղ. Դ. Ա. 26—38:)

"Ո Եցերորդ ամսոյն մէջ՝ Աստուած (Հայրն ամենակալ) Գարբիել հրեշտակը խրկեց Գալիենայի քաղաք մը՝ որուն անու-
նը Կաղաքը էթ էր, կյս աղջը կան մը՝ որ Դաւթի տնէն Յովսէփ
անունով մէկու մը պսակուած էր. կուսին անունն ալ Մարիամ
էր: Հրեշտակն եկաւ իրեն ըսաւ. Ուրախ լիր բերկրեալդ,
(Է-Շ Ա-Ռ Ա-Ռ Ո-Վ-Ջ-Ն քեզ լի շնորհօք), Տէր ընդ քեզ: Ան
ալ աս Խօսքերուս վրայ տակնուվրայ եղաւ, ու ինք իրեն սկսաւ
մտածել թէ աս ինչպէս ողջոյն է: Իսկ հրեշտակն իրեն ըսաւ.
Մի վախնար, Մարիամ, վասն զի Աստուծմէ շնորհք գտար:
Եւ ահա պիտի յշանաս ու որդի մը ծնանիս, եւ անունը Յի-
սուս պիտի դնեն: Անիկա մեծ պիտ'որ ըլլայ ու Որդի Բարձրե-
լոյ ըսուի, եւ Տէր Աստուած իր Հօրը Դաւթի ամուսն իրեն
պիտի տայ, ու Յակոբայ տան վրայ յաւիտեանս պիտի թա-
գաւորէ եւ իր թագաւորութեան վերջ պիտի ըլլայ: Իսկ Մա-
րիամ գարձաւ հրեշտակին ըսաւ, Ի՞նչպէս պիտ'որ ըլլայ ինծի
աս բանը, վասն զի ես էրիկ մարդ չեմ գիտեր: Հրեշտակն ալ
պատասխան տուաւ ու ըսաւ իրեն. Հոգին սուրբ վրադ պիտ'որ
իշնայ, ու Բարձրելոյն զօրութիւնը վրադ հովանի ըլլայ. վասն
զի քեզմէ ծնանելիքն ալ սուրբ է ու Որդի Աստուծոյ պիտի կո-
չուի: Եւ ահա քու Եղիսաբէթ ազգականդ ալ իր ծերութեան
ատենը յղի է. ատեն մը ամուլ կ'ըսուէր, ու հիմա վեցերորդ
ամսոյն մէջն է. վասն զի Աստուծոյ կարողութեան առջեւը
ամենեւին բան մը անկարելի չէ: Մարիամ ալ ըսաւ. Ահա կե-
ցեր եմ ես Տիրոջ աղախինն եմ. ըսածիդ պէս ըլլայ ինծի:
Հրեշտակն ալ ելաւ իրմէ գնայ::

Ահա աս է այսօր պատարագին մէջ կարդացուած սուրբ
աւետարանը, որով կ'իմանանք այսօրուան հրաշալի տօնին
սքանչելի եւ անհասանելի խորհուրդը, այս ինքն՝ Յիսուսի
Քրիստոսի Տեառն մերոյ մարդեղութիւնը, որ սուրբ Աստուա-
ծածնայ կուսական եւ ամբողջ արգանդին մէջ խելքէ մաքէ
դուրս հրաշքով կատարեցաւ: Չորս Հաղար տարի էր որ աշ-
խարհքս ու մարդկային ազգը սատանային բռնութեան տակ
գերի եղած էր ու կու լար: Քոյցը արդարները, նահապետներն
ու մարդարէները կը սպասէին փրկչին Յիսուսի, որ գայ զիրենք
ազատէ: Վերջապէս այսօրս է եղեր ան օրը, որ Աստուած ի
յաւիտենից սահմաներ էր՝ իր խոստմունքը կատարելու համար:

Վրդէն վեց ամիս առաջ իր կարապետին յղութիւնն ալ հրաշ-
քով եղած էր, որ գարբիէլ հրեշտակին աւետեօքը Զաքարիա
քահանային կնիկը Եղիսաբէթ ամուլ ըլլալով՝ պառաւութեան
ատեն զջովհաննէս Մկրտիչ յղացեր էր, ինչպէս որ Յունիսի
24ին՝ պատմութիւնը պիտի դնենք: Այսօր ալ դարձեալ նոյն
գարբիէլ հրեշտակապետը կիշնայ առ կշյան Մարիամ եւ ող-
ջյն կու տայ: Իսկ սուրբ կոյս Մարիամ՝ որ ան ատեն իր խցին
մէջ քաշուած՝ մինակուկ խելքը միարքն Աստուծոյ տուեր, ա-
զօմք կ'ընէր, յանկարծակի հրեշտակը մարդու կերպարանօք
տեսնելով՝ շփոթեցաւ եւ սկսաւ մտածել թէ աս ինչ ողջյն է
եւ ինչ տեսիլք: Իսկ հրեշտակն ամսիշապէս իր Աստուծոյ
կողմանէ խաւրուելուն պատճառն ու Քրիստոսի մարդեղու-
թեան հրաշալի ու մեծ խորհուրդն իրեն իմացընելով՝ միարքը
հանդարտեցուց, ինչպէս որ վերը սուրբ աւետարանին մէտե-
սանք: Բայց սուրբ Աստուածածին պատիկութենէ՝ մշտնչենաւոր
կուսութեան ուխտ ըրած ըլլալով՝ դարձաւ խոնարհութեամբ
հրեշտակին հարցուց որ Ի՞նչպէս կրնայ ըլլալ ադ բանը, որով-
հետեւ ես էրիկ մարդ չեմ գիտեր: Հրեշտակն ալ հասկրցուց
թէ իր կուսութիւնն ամբողջ, անարատ ու անսապական մնալով՝
պիտի ըլլայ աս բանս, վասն զի Աստուծոյ ամենակարող զօրու-
թեամբը Հոգին սուրբ պիտի կատարէ: Աւստի սուրբ Աստուա-
ծածին ալ ամենեւին ուրիշ հարցմունք մը չըրաւ, այլ թէպէտ
եւ արդէն հրեշտակին ըսածին պէս՝ ամսիշապէս Աստուծոյ մայր
եղած էր, ի վերայ այսր ամենայնի ինք զինքն Աստուծոյ աղախին
ընելով, զինքն Աստուծոյ կամաց յանձնեց: Եւ այսպէս Բանն
յաւիտենական, Որդին Աստուծոյ, որ ի յաւիտենից իր աս-
տուածային անձին հետ՝ կատարեալ աստուածային բնութիւն
առած էր Հօր Աստուծմէն, ի ժամանակի՝ նոյն մի միայն աս-
տուածային անստեղծ անձամբ՝ ի Մարեմայ սրբոյ կուսէն կա-
տարեալ մարդկային բնութիւն ալ առաւ, կերպաւորեալ ըստ
ամենայնի մեղի պէս հոգւով եւ մարմնով, բաց ի ստեղծական
մարդկային անձնեւ, վասն զի աստուածային անստեղծ անձը՝
մարդկային ստեղծական անձին տեղ լցուց, որով եղաւ մի
Քրիստոս՝ միով միայն աստուածային անձամբ ենթակայացեալ
յերկուս բնութիւնս՝ յաստուածային եւ ի մարդկային: ուստի
եւ ունեցաւ երկու բնութիւն միաւորեալ ի մի անձն աստուա-
ծային. ինչպէս որ ընդհանուր սուրբ Եկեղեցին կը խոստովանի
եւ կը դաւանի:

Ճրդ հիմա գանք տեսնենք թէ այսօրուան տօնին խոր-
հրոդէն ինչ պտուղ պիտի քաղենք: Աախ՝ սուրբ Եկեղեցին
բաղձալով որ իր զաւկըները, սուրբ Աստուածածնայ՝ ուրիշ

սուրբերէն աւելի մեծ պատիւ տան, որովհետեւ Աստուծոյ մայր է, իրենց կը սորվեցընէ ան աղօթքն՝ որուն մեծ մասը հրեշտակին ըսած խօսքերն ըլլալով, Հրեշտակային ողջոյն կ'ըսուի. այս ինքն՝ Ռուբեն Իւզում, վե շնորհած, եւ այլն: Ուստի մենք ալ նյոյն աղօթքն ըրած ատեննիս՝ յիշենք որ սուրբ կոյս Մարիամ՝ Աստուծոյ մայր ըլլալու ատեն աս խօսքերս երկնքէն լսեց. եւ ջանանք որ ջերմեռանդութեամբ ու յարդութեամբ ըսենք: Զըլայ որ մենք ալ անոնցմէ ըլլանք, որ մինակ բերնուց կը զրուցեն եւ սրտանց ըսելը հոգերնին չէ: Ստուգիւ շատ աղէկ է շատ անգամ նյոյն աղօթքը կրկնել. բայց անանկ ջերմեռանդութեամբ ընելու ենք, որ սուրբ Աստուածածնայ լսելի ըլլայ ու Աստուծոյ աթոռոյն աւցեւն ելլելու արժանի:

Երկրորդ՝ ինչպէս կ'ըսէ սուրբ Ամբրոսիոս, սուրբ Աստուածածնայ օրինակէն կուսանքները սորվին թէ ինչպէս զգուշութեամբ պիտի պահէն իրենց կուսութիւնը, եւ ինչպէս պիտի փախչին էրիկ մարդոց հետ տեսութիւնը ընելէն: Դարձեալ հասկրնան թէ ինչպէս մեծ ու պատուական գանձ է կուսութիւնը, որովհետեւ սուրբ Աստուածածին ան ատեն միայն հաւանութիւն տուաւ Աստուծոյ մայր ըլլալու, երբ որ իմացաւ թէ իր կուսութեան վիաս մը չիտար:

Երրորդ՝ սուրբ Աստուածածնայ վարքն ամենուս օրինակ պիտի ըլլայ առանձնութեան, այս ինքն՝ քաշուելու, բամբասանքի խօսքերէն հեռու կենալու, լրակացութեան, աղօթափրութեան, աշխարհքն եւ ունայնութիւնն արհամարհելու, խոնարհութեան, հնազանդութեան, համակերպութեան ընդ կամացն Աստուծոյ, համբերութեան, Աստուծոյ ձեռքէն եկած բաները՝ թէ յաջողութիւնը թէ ձախորդութիւնը՝ միակերպ սիրով ընդունելու, եւ ուրիշ ամէն կերպ առաքինութեանց:

Ա երջապէս ամէն բանէն աւելի մտածենք թէ ինչպէս մեծ է Աստուծոյ մեր վրայ ունեցած սէրը, որ իր միածին Որդին մեզի համար տուաւ, որ մեր փրկութեան համար մարդ ըլլայ, չարչարուի, արիւնը թափէ ու մեռնի: Մէյ մը հաւատքի աշքով մտածենք թէ ինչ ողորմելի վիճակի մէջ էինք յառաջ, որուն մէջն ալ պիտի մնայինք՝ թէ որ Որդին Աստուծոյ չգար եւ զմեզ չփրկէր: Դարձեալ մտածենք ան հրաշալի խոնարհութիւնն՝ որով բանն Աստուած, երկրորդ անձն ամենասուրբ երրորդութեան, կենդանի եւ ճշմարիտ Աստուած, համագյակից Հօր եւ սուրբ Հոգուցն, Տէր երկնի եւ երկրի, այնչափ ոչնչացաւ ու խոնարհեցաւ, մինչեւ աս մեր ողորմելի մարդկային բնութիւնն առաւ, ծառայի կերպարանք մտաւ. եւ ան՝ որ ամենակալ, անսահման, անչափ, անլովանդակելի եւ

յաւիտենական լսառուած էր, մեր սիրոյն համար մարմին եղաւ, ինչպէս որ Յովշաննէս աւետարանիւ կը զրուցէ. (Ա. 14.) այս ինքն՝ մահկանացու, տկար, չարչարելի եւ ամէն կերպով մեզի նման մարդ եղաւ: Ասոր համար սուրբ Օգոստինոս կը զրուցէ. Թող ամրշնայ մարդ հպարտ ըլլալու, որովշետեւ ինքն Աստուած մարդուս համար խոնարհ եղաւ: Արդ՝ Որդւցն Աստուածուծոյ խոնարհութեան նայելով՝ մենք ալ խոնարհութիւն սորվինք, եւ մեզի փառք ու երջանկութիւն սեպենք՝ չէ թէ բարձրանալն ու մարդոց աչքին առջեւ բան մ'ըլլալը, հապա ամէն բանի մէջ խոնարհիլը. վասն զի ճշմարիտ մեծութեան հասնելու ճամբան՝ միայն խոնարհութիւնն է. ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր իր օրինակովը մեզի սորվեցուց, ու խօսքովն ալ քարոզեց, ասանկ ըսելով. “Ով որ ինք զինքը կը բարձրացընէ, կը խոնարհի. եւ ով որ ինք զինքը կը խոնարհեցընէ, կը բարձրանայի, : (Մատթ. Կտ. 12:)

ԵՒԵԳ ՀԵՏԵԳԸ ԸՆԹԱՑԻ

Ի՞նթերջնունո՞ւ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելոյն առ Կորնթացիս գրած առաջին թղթէն է: (Գլ. Ժլ. 23—32:)

“Ես Տիրովմէն առի ու ձեզի աւանդեցի, որ Տէր Յիսուս ան գիշերն՝ որ կը մատնուէր, հացն առաւ, գոհացաւ, փրցուց ու ըսաւ. Առէք ու կերէք, աս է իմ մարմինս, որ ձեզի համար կը տրուի. ասիկա ըրէք իմ յիշատակիս համար: Նշնպէս ընթրիքէն ետքը բաժակն ալ առաւ ու ըսաւ. Աս բաժակն նոր ուխա է իմ արեամբս. ասիկա ըրէք քանի անդամ որ խմելու ըլլաք, իմ յիշատակիս համար: Քանի անդամ որ աս հացն ուտելու եւ աս բաժակը խմելու ըլլաք՝ Տիրոջ մահը պատմեցէք, մինչեւ որ ինք դայ: Ասկից ետեւ ով որ անարժանութեամբ աս հացը կ'ուտէ կամ աս Տիրոջ բաժակը կը խմէ, Տիրոջ մարմնոյն եւ արեան պարտական մնայ: Ամէն մարդ նախ ինք զինքը փորձէ, եւ ետքը ան հացէն ուտէ ու ան բաժակէն խմէ: Վասն զի ով որ անարժանութեամբ կ'ուտէ ու կը խմէ, իր անձին դատաստան կ'ուտէ ու կը խմէ, վասն զի Տիրոջ մարմինը չիխարեք: Ասոր համար ալ մէջներնիդ շատ հիւանդներ ու ախտաժէտներ կան, եւ շատեր ալ կան՝ որ արդէն մեռած են: Վասն զի թէ որ մենք զմեզ քննելու ըլլայինք, չէինք դատապարտուեր: Եւ թէ որ կը դատուինք, Տիրովմէ կը խրատուինք, որ ըլլայ թէ աշխարհքի հետ դատապարտուինք:”

Իսկ աւետարանն աս է: (Մատթ. Գլ. 17—30:)

“Ի՞ազարջակերաց առաջին օրը՝ աշակերտները Յիսուսի եկան, հարցուցին ու ըսին. Ուր կ'ուզես որ քեզի պատրաստենք վաստիկն ուտելու համար: Յիսուս ալ իրենց ըսաւ. Քաղաքը սա անոնչով մարդուն դացէք, եւ իրեն ասանկ ըսէք. Վարդապետն ըսաւ. Ատենս մօտիկցեր է, իմ աշակերտներովս զատիկը քու քովդ կ'ընեմ: Աշակերտներն ալ Յիսուսին հրամայածին պէս ըրբն ու զատիկը պատրաստեցին: Երբ որ իրիկուն եղաւ, Յիսուս իր տասուերկու աշակերտներուն հետ նստած էր: Կերակուր կերած ատեննին՝ իրենց ըսաւ. Ստոյդ կ'ըսեմ ձեզի որ ձեր մէջէն մէկը զիս պիտի մատնէ: Անոնք ալ շատ տրոտեցան. եւ ամէն մէկը սկսաւ իրեն ըսել. Միթէ ես եմ, Տէր: Ան ալ իրենց պատասխան տուաւ ու ըսաւ. Ինծի հետ ձեռքը սկաւառակին մէջ երկընցընող զիս պիտի մատնէ: Որդի մարդոյ կ'երթայ, ինչպէս որ իրեն համար գրուած է. բայց վայ ան մարդուն՝ որուն ձեռքովն որ որդին մարդոյ կը մատնուի. աղէկ էր իրեն որ անանկ մարդն ամենեփին ծնած ըրլըար: Յուղա ալ՝ որ պիտի մատնէր զինքը, պատասխան տուաւ ու ըսաւ. Վարդապետ, միթէ ես եմ: Յիսուս ալ ըսաւ իրեն. Դուն ըսիր: Խոկ կերակուր կերած ատեննին՝ Յիսուս հայն առաւ, օրհնեց, փրցուց, աշակերտներուն տուաւ ու ըսաւ. Առէք կերէք, աս է իմ մարմինս: Բաժակն ալ առաւ, գոհացաւ, իրենց տուաւ ու ըսաւ. Ամէնդդ ալ ադկից խմեցէք. վասն զի այդ է իմ արիստն՝ նորոյ ուխտի, որ շատերու համար կը հեղանի ի թողութիւն մեղաց: Բայց կ'ըսեմ ձեզի, որ ասկից ետքը մէյ մ'ալ որդոյ բերքէն չեմ խմեր, մինչեւ ան օրն՝ որ ատիկա ձեզի հետ իմ Հօրս թագաւորութեան մէջ նորէն կը խմեմ: Ետքը գոհութեան աղօմքն ըրբն, ու Զիթենեաց լեռն ելան:”

Վատուած այնափ սիրեց զմարդիկ, որ իրենց սիրոյն համար իր միածին Որդին անոնց տուաւ: (Յ-Հ. Գ. 16:) Յիսուս ալ “Մինչեւ ցմահ հնազանդ ըլլալով՝ ան ալ խաչի մահն, (Փէշտ. Բ. 8.) մահն ու խաչը յանձն առնելով ու հնազանդելով՝ մէր սիրոյն համար խոնարհեցաւ, աշխարհք եկաւ, մարդեղաւ: Այնչափ մեծ էր իր սէրը, որ չէր կրնար մարդիկ իր բազմագութ ու մարդասէր աչքէն բռպէ մը թողուլ: Բայց հարկ էր որ մարդկային ազգը սատանային գերութենէն փրկելու համար խաչուէր, արինը թափէր ու մեռնէր: Ուզեց որ իր մեծ ու վերջին սէրն իր ամենափարողութեամբը մեզի ցուցընէ: Ուստի եւ զատկի աօնէն առաջ, գիտնալով որ իր ատենն եկած է, որ աս աշխարհքէս ելլէ՝ իր Հօրը քովն երթայ, իր աս աշխարհքիս մէջ եղողները սիրեց եւ մինչուկ վերջը սիրեց:

(Յաջ. ԺԳ. 1.) Վասն զի իր ամենակարող հրամանաւն ամենասուրբ հաղորդութեան, այս ինքն՝ իր մարմնոյն ու արեան խորհուրդը հաստատեց, որով հացի ու գինուց տեսակներուն տակ կը պաշտի նոյն ինքն Տէր մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս, իր աստուածութեամբն ու մարդկութեամբն իրապէս եւ գոյացապէս եւ մասցապէս ներկայ ըլլալով. եւ այնպէս ընդ ամենայն յաւիտեանս մեղի հետ կը մնայ աս աշխարհքիս վրայ սուրբ պատարագին ու սուրբ հաղորդութեան մէջ:

Ճեկ որ ուղենանք ասանկ մեծ ու հրաշալի խորհրդոյն գովասանիքն ընել՝ ո՞չ լեզու կը բաւէ եւ ո՞չ խօսք, վասն զի անսահման խորհուրդ է: Ճեկ որ Յիսուսի սէրը նայելու ըլլանք, իր սիրոյն մէջ կը թաղուինք, աներեւոյթ կ'ըլլանք: Խակ թէ որ մեր մարդկային ողբրմէլի տկարութեան նայելու ըլլանք, ազէկ մտածելով՝ պէտք է որ խելքերնիս թոցընենք: Ով ենք մենք, որ նոյն ինքն Յիսուս Քրիստոս մեղի կերակուր ըլլայ: Խելքէ մտքէ գուրս շնորհք մըն է, որ Յիսուս կ'ընէ քրիստոնէիցս: Ասանկ մեծ շնորհքի ինչպէս պէտք է որ մենք ալ երախտագիտութիւն ընենք, ինչպէս պէտք է որ մեր սիրտն ու հոգին իրեն արժանապէս պատրաստենք:

Տասուերկու առաքեալ էին, որ Քրիստոսի հետ նստելով՝ Քրիստոսի մարմինը ճաշակեցին. եւ սակայն տասնումէ կն արժանապէս ճաշակեցին. Խակ մէկը, այս ինքն՝ Յուղա Ակարիս վացին՝ անարժանութեամբ ճաշակեց ու սատանային գործիքն եղաւ. ճաշակելուն պէս՝ գուրս ելաւ, եւ իր ստեղծողն, իր տէրն, իր բարերարն, իր վարդապետը՝ երեսուն արծաթի համար մատնեց: Աս օրինակը շատ սարսափելի ու զարհուրելի օրինակ է մեղի: Ըսոր համար պօղոս առաքեալ, ինչպէս որ վերը տեսանք, զմեղ կը զգուշացընէ որ չը լլայ թէ անարժանութեամբ հաղորդութունք. վասն զի անարժանութեամբ հաղորդուելով՝ մենք զմեղ կը դատապարտենք: Աւսոի խրատ կուտայ ու կ'ըսէ որ ամէն մարդ նախ ինք զինքը փորձէ, այս ինքն՝ քննէ, եւ թէ որ մեղքի մէջ ընկած է, ճշմարիտ զզմանի ու հաստատուն առաջարրութիւն դնելով՝ խոնարհաբար խոստովանանք ըլլայ, իր մեղքերուն թողութիւն առնէ. թէ որ ուրիշն հոգեւոր կամ մարմնաւոր հատուցում մ'ունի ընելու, առանց զանցառութեան ընէ կատարէ. սրտին մէջէն մեղքի յօժարութիւնը կարէ նետէ, աչքն ունայնութենէ ու անցաւոր բաներէ ետ դարձընէ. իր մարդկային ակարութիւնն ու ողորմէլի վիճակը ճանչնալով՝ խոնարհի, ասոնցմէ ետքը չերմեռանդութեամբ ու սրտանց առ Յիսուս դիմէ, եւ իր տկարութիւնը, հիւանդութիւնը, կուրութիւնն, անմաքրութիւնը,

աղքատութիւնը, մերկութիւնը՝ լալով Յիսուսին առջին զնէ, ու աղաւէ որ ինք Յիսուս իր սուրբ մարմնոյն հաղորդութեամբն իր սիրտն իշնայ, եւ իր տկարութիւնը զօրացընէ, հիւանդութիւնն առողջացընէ, կուրութիւնը լուսաւորէ, անմաքրութիւնը սրբէ, աղքատութիւնը շնորհ քով հարստացընէ ու մերկութիւնն առաքինութիւններով ծածկէ:

Վասնկ ընելով՝ արժանապէս կը հաղորդուիք Յիսուսի մարմնոյն, ու հաւատքի աչքով աս աշխարհքիս մէջ մինչեւ մահ զՅիսուս կը տեսնենք, թէպէտ եւ մեր մարմնաւոր աչքէն ծածկուած ըլլայ. իսկ մեռնելնէս ետքը՝ իր անհուն ու անբաւ մարդասիրութեամբն իր յաւիտենական թագաւորութեան ժառանգ կ'ըլլանք, ու զինքը դէմ յանդիման տեսնելով, իր տեսութեամբը միշտ եւ հանապաղ կ'ուրախանանք, ու սրբոց հետ կը փառաւորենք յաւիտեանս յաւիտենից:

Ե Ւ Ե Գ Ո Ւ Ր Ի Ռ Ա Թ

Յ Ի Ս Ո Ւ Ս Ի Ք Ր Ի Ս Ո Ս Ո Ւ Տ Տ Ե Ա Թ Ի Ն Մ Ե Ր Ո Յ Ց

ԶԵՐԸՆԵՐՆԵՐ. ԽԵԶԵԼՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ՎՐԱՅ

ԱՐԾՐԴ մը Երուսաղեմէն Երիքով իշնալու ատեն՝ աւազակներու ձեռք ինկաւ, որ զինքը հանուեցուցին, վիրաւորեցին, կիսամահ թողուցին ու իրենք դացին: Պատահեցաւ որ քահանայ մը նշյն ճամբէն անցաւ. ան մարդը տեսաւ, անցաւ գնաց: Նշյնպէս զեւտացի մալ նշյն տեղն եկաւ, տեսաւ ու անցաւ գնաց: Սամարացի մալ ճամբորդութիւն ընելով, նշյն տեղն եկաւ ան մարդուն քով, ու տեսնելով զիտացաւ: Քովը գնաց, վէրքերուն վրայ զինի ու ձէթ դրաւ եւ պատեց, իր դրաստուն վրայ դրաւ, մէկ պանդոկ մը տարաւ ու դարմանեց: Երկրորդ օրն անկից ելած ատեն՝ հանեց պանդոկասկետին երկու դաշեկան տուաւ ու ըստաւ. Աս մարդս դարմանէ. եւ ինչ որ վրան աւելի ծախք կ'ընես՝ նորէն եկած ատենս քեզի կը հատուցանեմ:» (Ղ. - Ճ. Ժ. 30—35:)

Վ.ս առակս Յիսուս Քրիստոս Տէրն մեր պատմեց մարդուս եւ իր վրայ: Ասով ուզեց հասկըցընել թէ մարդկային բնութիւնը յԱդամ եւ յԵւա, Երուսաղեմէն՝ այս ինքն երկրաւոր աստուածատունկ դրախտէն՝ Կօմնապարսպեան Երիքով, այս ինքն՝ յաւիտենական երանութիւն դացած ատեն, աւազակներուն, այս ինքն՝ չար նախանձուտ սատանաներուն ձեռքն ինկաւ:

մատնուեցաւ: Ասոնք ալ չարաշար զարկին, վիրաւորեցին զմարդկային բնութիւնը. ճամփուն վրայ, այս ինքն՝ գրախտէն գուրս կիսամահ թողուցին ու գացին: Եկաւ քահանան, այս ինքն Ադամէն մինչեւ Մովսէս եղած աստուած պաշտութիւնը, որն որ առանց գրաւոր օրինաց մարդուս սրտին մէջ ըլլալով՝ մարդկային բնութիւնն իրեւ թէ ինք իրեն քահանայ էր, այնշափ երկայն ատեն կեցաւ նայեցաւ, ճար մը չկրցաւ ընել, անցաւ գնաց: Եկաւ զեւտացին: Եկաւ Մովսէս, զեւտական կարդը սահմանեց, գրաւոր օրէնքը տուաւ. ան կարգն ու օրէնքը մնաց մինչեւ Քրիստոս. այնշափ երկայն ատեն կեցաւ նայեցաւ, ճար մը չկրցաւ ընել, անցաւ գնաց: Եւ ստուգիւ ոչ քահանան ու ոչ զեւտացին կրնային աս վիրաւորեալ մարդկային բնութեան ճար մ'ընել. որովհետեւ մարդկային բնութիւնը յԱդամ ընդդէմ անսահման բարեցն Աստուծոյ մեղանչելով՝ իր յանցանքն ալ անսահման եղած էր. եւ Աստուած իր յաւիտենական ու անդունին վճռովին ուղեր էր որ աս յանցանքին հաւասարեալ եւ արժանի հատուցում ըլլայ ըստ Ճիշդ արդարութեան: Ուստի աս վիրաւորեալ մարդկային բնութիւնն ասանկ ճամփու վրայ մնաց մինչեւ որ Սամարացին, այս ինքն՝ Քրիստոս Յիսուս Տէրն մեր, Եկաւ իր աստուածային անձամբը միաւորեց զաստուածային եւ զմարդկային բնութիւնը, եւ մարդկային անձն շառնելով, իր աստուածային անստեղծ անձը՝ մարդկային ստեղծական անձին տեղը լեցուց, ուստի հարկաւորապէս Քրիստոսի մարդկութիւնն աստուածային անձէն անսահմանութիւն մ'առաւ, ու Քրիստոսի մարդկութեան գործքերն՝ որ անսահման աստուածային անձէն յառաջ կռ գային, անսահման արժողութիւն ունեցան. անանկ որ Քրիստոսի ըրած զոհը, Քրիստոսի ըրած հատուցումը՝ չէ թէ միայն արժանի ու հաւասարեալ հատուցում եղաւ ըստ Ճիշդ արդարութեան, հապա նաեւ առաւելեալ: Արդ աս Սամարացին, այս ինքն՝ Յիսուս Քրիստոս Տէրն մեր, ճիռ վրայ չեծնելով, այս ինքն՝ մարդկային բնութիւնն առնելով, Եկաւ աշխարհքս, իրեւ հովիւ քաջ՝ եղաւ ի խնդիր մոլորեալ եւ վիրաւորեալ ոչխարի բնութեանս, տեսածին պէս՝ ճիշդն վրայ դրաւ, այս ինքն՝ աս վիրաւորեալ մարդկային կերպարանքը, բաց ի մեղաց, իր մոլորդկութեան վրայ առաւ. եւ որպէս թէ ինք աս վէրքերը՝ չէ թէ միայն կերպարանք, հապա նաեւ իրաւոցընէ իր վրան ունենալով՝ աս վէրքերուն համար պէտք եղած գեղը, այս ինքն՝ գինին ու եղը վրան լեցուց. դառն չարշարանք, խաչելութեամբ եւ մահուամբ՝ մարդկային բնութեան համար Աստուծոյ անսահման զոհ ու քաւութիւն եղաւ:

Արդ՝ Քրիստոս Տէրն մեր ծնած օրէն մինչեւ որ երեսուն-

ուիրեք տարւան եղաւ, շարունակ բանիւք ու իր օրինակովը՝ մարդկան փրկութեան համար աշխատեցաւ. իսկ այսօր ամէն բան կատարեց լմբնցուց, ու զոհ ըլլալով՝ իր արեամբը զմարդիկ ստամայի գերութենէն ազատեց: Իսկ թէ ինչպէս եղաւ, կարգաւ տեղն ի տեղը պատմենք:

Վ. ագ հինգչարթի իրիկունը զատկական գառը բազար-ջով ուտելէն եռաք՝ ամենասուրբ հաղորդութեան, այս ինքն՝ իր փրկական մարմնոյ եւ արեան մեղսաբաւիչ խորհուրդը հաստատեց, ինչպէս որ երեկ տեսանք: Անկից ետքը ելաւ, զգեստը վրայէն հանեց, մէջքը զենջակ կապեց, ջուր տառ կոնքի մէջ լեցուց ու սկսաւ աշակերտներուն ոտքը մէկիկ մէկիկ լուալ, ու մէջքը կապած զենջակովը սրբել: Լմբնցընելէն ետքը՝ զգեստը հագաւ, նստեցաւ ու իրենց ըսաւ. “Գիտէք, ես ձեզի ինչ ըրի: Դուք ինձի վարդապետ ու տէր կ'ըսէք. ու աղէկ կ'ընէք, վասն զի իրացընէ անանկ եմ: Արդ թէ որ ես տէր ու վարդապետ ըլլալով՝ ձեր ոտքը լուացի, պէտք է որ գուք ալ իրարու ոտքը լուաք: Վասն զի ես ձեզի օրինակ մը տուի, որ ինչպէս ես ձեզի ըրի, դուք ալ անանկ ընէք և, (Յ.Հ. Ժ. 12—15:) Անկից ետքը իր աշակերտներուն գլուխը նստելով՝ ամենասուրբ բերանը բացաւ, եւ աս աստուածային կտակն ըրաւ. ինչպէս որ կը դնէ Յովհաննէս աւետարանիչ: (Գ. Ժ. 16 — Ժ. 26:)

“Մտջդ ստոյդ կ'ըսեմ ձեզի. ծառան իր տիրոջմէն մէծ չէ, ոչ ալ խաւրուած մարդը՝ զինքը իրկողէն մէծ է: Թէ որ աս գիտէք, աւելի երանելի կ'ըսաք՝ թէ որ աս ասանկ ընէք: Ամենուդ համար չեմ զրուցեր. վասն զի ես իմ ընտրածներս դիտեմ. բայց զբքին ըսածը պիտի կատարուի, որ ինձի հետ հաց ուտող՝ ինձի խարէութիւն ըրաւ: Քանը չեղած՝ հիմակուընէ կ'ըսեմ ձեզի, որ եղած ատեն հաւատաք թէ ես եմ: Ատջդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, ով որ իմ խրկած մարդս կ'ընդունի, զիս կ'ընդունի. եւ ով որ զիս կ'ընդունի, զիս իրկողը կ'ընդունի: Յիսուս աս ասանկ ըսելէն ետքը՝ սիրալ լեցուեցաւ, վկայեց ու ըսաւ. Ստոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ ձեզմէ մէկը զիս պիտի մասնէ: Աշակերտները սկսան իրարու նայիլ, տարակուսելով թէ որուն համար կը զրուցէ: Յիսուսին քովն ալ աշակերտներուն մէկը (Յովհաննէս աւետարանիչ) նստած էր, զոր Յիսուս կը սիրէր: Ոիմն Պետրոս իրեն աչք ըրաւ, որ հարցընէ թէ որուն համար կը զրուցէ: Ան ալ Յիսուսին ըսնջքը ծռեցաւ եւ ըսաւ. Տէր, ով է: Յիսուս ալ պատասխան տուաւ ու ըսաւ. Ան է, որուն ես պատառը կը թաթիւմ կու տամ: Եւ պատառը թաթիւց, Յուղա սկարիովտացւցն տրւ-

աւ : Պատառէն ետքը՝ ալ սատանան Յուդայի փորը մտաւ : Յիսուս ալ իրեն ըսաւ . Արդ՝ ինչ որ ընելիք ունիս՝ շուտով ըսէ : Խակ նստողներէն մէկն ալ չխմացաւ թէ աս խօսք ինչու համար ըսաւ իրեն . վասն զի ումանք կը կարծէին թէ՝ ստըկին մնառուկը Յուդային ձեռքն ըլլալուն համար՝ Յիսուս իրեն ըսաւ որ աս տօն օրերը մ:զի պէտք եղած բաները գնէ , եւ կամ որ աղքատներուն բան մը տայ : Խակ Յուդա պատառն առածին պէս՝ շուտով մը գուրս ելաւ , ու գիշեր էր : Անիկա գուրս ելլելէն ետեւ՝ Յիսուս ըսաւ . Հիմակ որդին մարդոյ փառաւորուեցաւ , Աստուած ալ իրմով փառաւորուեցաւ , վասն զի թէ որ Աստուած իրմով փառաւորուեցաւ , Աստուած ալ զնա իրմով պիտի փառաւորէ ու շուտով պիտի փառաւորէ : Արդեակք իմ , քիշմատեն հետերնիդ եմ . ետքը զիս պիտի փնտուէք . եւ ինչպէս որ Նրէից ըսի թէ իմ գացած տեղս՝ դուք չէք կրնար գալ , հիմակ ալ ձեզի կ'ըսեմ : Նոր պատուիրան կու տամ ձեզի , որ իրար սիրէք , ինչպէս որ ես զձեզ սիրեցի , որպէս զի դուք ալ իրար սիրէք : Ամէնքն ասով գիտնան որ դուք իմ աշակերտներս էք , թէ որ մէկզմէկ սիրէք : Սիմնն ոլեարոս գարձաւ իրեն ըսաւ , Ո՞ւր կ'երթաս , Տէր : Յիսուս պատասխան տուաւ . Իմ գացած տեղս՝ դուն հիմա ետեւէս չես կրնար գալ . բայց ետքը իմ ետեւէս պիտի գաս : Պետքս ալ իրեն ըսաւ . Տէր , ինչու համար հիմա կարող պիտի ըլլամ ետեւէդ գալ . արդէն ես իմ անձս քեզի համար կը դնեմ : Յիսուս պատասխան տուաւ . Դուն քու անձդի ինծի համար կը դնես . ստոյդ ստոյդ կ'ըսեմ քեզի , հաւը (աքաղաղը) չխօսած՝ դուն զիս երեք անդամ պիտի ուրանաս :

“Արտերնիդ տակնուվրայ ըլլայ . այլ Աստուծոյ հաւատացէք ու ինծի հաւատացէք : Իմ Հօրս տունը շատ օմենւաններ կան . ապա թէ ոչ՝ ձեզի կը զրուցէի որ կ'երթամ ու ձեզի տեղ կը պատրաստեմ : Եւ թէ որ կ'երթամ ու ձեզի տեղ կը պատրաստեմ , դարձեալ կու գամ եւ զձեղ քովս կ'առնեմ , որ իմ եղած տեղս՝ դուք ալ դտնուիք , ու գացած տեղս ալ գիտնաք , ճամբան ալ գիտնաք : Թովմաս իրեն ըսաւ . Տէր , գացած տեղդ չենք գիտեր , ճամբան ինչպէս պիտի գիտնանք : Յիսուս ալ իրեն ըսաւ . Ես եմ ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք . մօրդ մը առ Հայր չեղար՝ բայց եթէ ինծմով . թէ որ զիս գիտնայիք , իմ Հայրս ալ գիտցած կ'ըլլայիք . ասկից ետքը ան ալ կը գիտնաք , ու զինքը տեսաք : Փիլիպպոս իրեն ըսաւ . Տէր , մեզի ցըցուր զշայր , եւ ան մեզի հերիք է : Յիսուս իրեն ըսաւ . Այսչափ ատեն հետերնիդ եմ , ու դուն զիս չճանչցար , Փիլիպպէ . զիս տեսնող՝ Հայրն ալ տեսած կ'ըլլայ , եւ

գուն ի՞նչպէս կ'ըսես որ զայր մեզի ցուցուր : Դուն չես հաւատար որ ես ի Հայր ու Հայր յիս է : Ձեզի զըսւցած խօսքերս՝ չէ թէ ես ինձմէ կը զըսւցեմ . հապա յիս բնակող Հայրն է՝ որ գործքերը կ'ընէ : Կը հաւատապէ ինձի, որ ես ի Հայր ու Հայր յիս է . ապա թէ ոչ՝ գոնէ գործքերուն համար ինձի հաւատացէք : Ատոյդ սովոյդ կ'ըսեմ ձեզի թէ ով որ ինձի կը հաւատայ՝ իմ ըրած գործքերս ինչն ալ կը գործէ . ու անոնցմէ աւելի շատ մեծ բաներ կը գործէ, վասն զի ես առ Հայր կ'երթամ : Եւ ինչ որ իմ անուամբս կը ինչդրէք, ձեզի ան բանը կ'ընեմ, որպէս զի Հայր Արդւոյլ փառաւորուի : Թէ որ զիս կը սիրէք, իմ պատուիրաններս պահեցէք : Ես ալ Հօր կ'աղաշեմ, եւ ուրիշ միսիթարիչ կու տայ ձեզի, որ յաւիտեանս ձեզի հետ բնակի, ճշմարտութեան Հոգին՝ զօր աշխարհքս չեկընար ընդունիլ, վասն զի զանիկա չիտեսներ ու չիճանշնար, բայց դուք զինքը կը ճանչնաք, վասն զի ձեր քովը պիտի բնակի ու ձեզի հետ պիտ'որ ըլլայ : Զձեզ որբ չեմ թողուր . ձեզի կու գամ : Քիչ մ'ալ (ատեն կայ) ու ետքը աշխարհքս ալ զիս չիտեսներ . բայց դուք զիս պիտի տեսնէք, վասն զի ես կենդանի եմ, դուք ալ կենդանի պիտի ըլլաք : Ան օրը պիտի զիտնաք դուք որ ես ի Հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ : Ով որ իմ պատուիրաններս ունի եւ զանոնք կը պահէ, զիս սիրողն ան է . եւ զիս սիրողն՝ իմ Հօրմէս կը սիրուի . ես ալ զինքը կը սիրեմ, եւ զիս իրեն կը ցուցընեմ : Դարձաւ Յուղա, Ակարիսվուացին չէ՝ մէկալը, ըսաւ . Տէր, ինչ պատճառաւ է, որ գուն զքեզ մեզի պիտի յայտնես ու աշխարհքին պիտի շյայտնես : Ցիսուա ալ պատասխան տուաւ ու իրեն ըսաւ, թէ որ մէկը զիս կը սիրէ, իմ խօսքս կը պահէ . եւ իմ Հայրս ալ զինքը կը սիրէ . եւ իրեն կու գանք ու իր քովն օժեւան կ'ընենք . իսկ ով որ զիս չիսիրեր, իմ խօսքերս չիպահեր : Եւ իմ խօսք՝ որ կը լսէք, իմ չէ, հապա իմ Հօրս է, որ զիս խաւրեց : Քանի որ չետերնիդ եմ, աս խօսքերս ձեզի զուցեցի : Իսկ միսիթարիչ Հոգին սուրբ՝ զօր Հայր իմ անուամբս պիտի խաւրէ, անիկա ամէն իմ ըսածներս ձեզի կը սորվեցնէ, եւ ամէն ալ մոտելնիդ կը ձգէ : Զեզի խաղաղութիւն կը թողում . իմ խաղաղութիւնս ձեզի կու տամ : աշխարհքիս տուածին պէս՝ ես ձեզի չեմ տար : Արտերնիդ տակնուվըսայ ըլլայ ու վախ չմտնէ : Լսեցիք որ ձեզի ըսի թէ կ'երթամ ու ձեզի կու գամ : Թէ որ զիս սիրէիք, պէտք էր որ ուրախանապայիք, որ ես Հօր կ'երթամ, վասն զի իմ Հայրս ինձմէ մեծ է : Եւ բանը չեղած՝ հիմակուընէ ըսի ձեզի, որ եղած ատեն հաւատք : Աւ ասկից ետքը հետերնիդ շատ չեմ խօսիր : Աս աշխարհքիս

իշխանը կու դայ ու վրաս բան մը չիտները : Բայց որպէս զի աշխարհն իմանայ որ ես զշայր կը սիրեմ, ու ինչպէս Հայր ինձ ծի պատուիրեց՝ անանկ կ'ընեմ, համար ելք, առկից երթանք :

“Ես եմ ճշմարիտ որթը . իմ Հայրս ալ մշակ է : Ան ուռն՝ որ յիս է ու պտուղ չիտար, զանիկա կը կտրէ . իսկ որն որ պտուղ կու տայ, զանիկա կը մաքրէ, որ աւելի պտղաբեր ըլլայ : Դուք արդէն սուրբ էք, ձեզի ըսած խօսքերուս համար : Յիս կեցէք, ես ալ ի ձեզ կենամ : Ինչպէս որ ուռն ինք իրեն չիլլնար պտուղ տալ՝ մինչեւ որ որթին վրայ հաստատած ըլլայ . նշնպէս դուք ալ թէ որ յիս հաստատեալ ըլլաք : Ես եմ որթ, դուք ալ ուռ . ով որ յիս հաստատուած է եւ ես ի նմա, անիկա շատ պտուղ կու տայ . վասն զի առանց իմ բան մը չէք կրնար ընել : Թէ որ մէկը յիս հաստատուած ըլլայ, անիկա դուրս ելաւ, ինչպէս որ ուռը կ'ելէ, ու ցամքեցաւ չորցաւ . կը ժողվնն կրակը կը ձգեն, ու կ'այրի : Թէ որ դուք յիս կը կենաք ու իմ խօսքերս ալ ի ձեզ կը կենան, ուզած նիդ կը խնդրէք, ու ձեզի կ'ըլլայ : Իմ Հայրս աս բանիս մէջ փառաւորուեցաւ, որ շատ պտուղ տաք ու իմ աշակերտներս ըլլաք : Ինչպէս որ Հայր զիս սիրեց, ես ալ զձեզ սիրեցի . իմ սիրոյս մէջ հաստատ կեցէք : Թէ որ իմ պատուիրաններս կը պահէք, իմ սիրոյս մէջ կը մնաք . ինչպէս որ ես ալ իմ Հօրս պատուիրանները պահէցի եւ իր սիրոյն մէջ կեցած եմ : Աս խօսքերս անոր համար ըսի ձեզի, որ իմ ուրախութիւնս ի ձեզ ըլլայ ու ձեր ուրախութիւնը կատարեալ ըլլայ : Իմ պատուերս աս է, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ալ զձեզ սիրեցի : Ան կից մէծ սէր չիկրնար մէկն ունենալ, քան թէ որ ինք զինքն իր բարեկամներուն համար տալով : Դուք իմ բարեկամներս էք, թէ որ իմ ձեզի պատուիրած բաներս կ'ընէք : Ասկից ետքը զձեզ ծառայ չեմ կանչեր . վասն զի ծառան իր աիրոջ ըրած բաները չիգիտեր . հապա զձեզ բարեկամ կանչեցի, վասն զի Հօրմէս լսած բաներուս ամէնն ալ ձեզի իմացուցի : Դուք զիս ընարեցիք . հապա ես զձեզ ընարեցի եւ զձեզ զրի, որ դուք երթաք ու պտղաբեր ըլլաք ու պտուղնիդ մնայ . եւ ինչ որ իմ անուամբս Հօրմէս ուզելու ըլլաք, ձեզի տայ : Աս կը պատուիրեմ որ իրար սիրէք : Թէ որ աշխարհն զձեզ կ'ատէ, գիտնաք որ առաջ զիս կ'ատէ : Թէ որ աս աշխարհն քէս ըլլայիք, աշխարհն իրենները կը սիրէք . բայց աս աշխարհն քէս ըլլալնուդ համար, ու ես զձեզ աշխարհն քատելուս ընարելուս համար՝ աշխարհն զձեզ կ'ատէ : Յիշեցէք ան խօսքն որ ըսի թէ Ծառան իր տիրոջմէն մէծ չէ . թէ որ զիս հալածեցին, զձեզ ալ կը հալածեն . թէ որ իմ խօսքս պահեցին, ձերն ալ կը

պահեն : Բայց աս բաներս ձեզի իմ անուանս համար պիտի ընեն , վասն զի զիս խաւրողը շիմացան : Թէ որ ես եկած ու հետերնին խօսած չըլսցի , իրենց մեղք մը չէր ըլլար . բայց հիմակ իրենց մեղքին պատճառ չեն կրնար բոնել : Ավ որ զիս կ'ատէ , իմ Հայրս ալ կ'ատէ : Եթէ աս գործքերս ըրած չըլսցի իրենց , որ ուրիշ մէկն ամենեւին ըրած չօւնի , իրենց մեղք մը չէր ըւլար . բայց հիմա տեսան ու ատեցին՝ զիս ալ , Հայրս ալ : Բայց իրենց օրէնքին մէջ գրուած բանը պիտի կատարուէր թէ Զիս պարապ տեղ ատեցին : Իսկ երբ որ մսիթմարիչը կու գայ , որ ես Հօրմէս ձեզի պիտի խաւրեմ , Ճշմարտութեան Հոդին՝ որ ի Հօրէ կ'ելլէ , անիկա ինծի համար վկայութիւն պիտի տայ : Դուք ալ կը վկայէք , վասն զի իսկզբանէ իմ հետու էք :

“Աս խօսքերս անոր համար ըսի ձեզի , որ չդայթակղիք : Իրենց ժողովրդանոցներուն մէջն զձեղ դուրս պիտի հանեն . բայց ատեն պիտի դայ որ զձեղ մեռցնողը՝ պիտի կարծէ թէ Ըստուծոյ պաշտօն կը մասուցանէ : Եւ աս բանս անոր համար պիտի ընեն ձեզի , վասն զի ոչ զհայր եւ ոչ զիս ճանցան : Եւ անոր համար ալ աս բանս ըսի ձեզի , որ ատենը գալու ըլլայ նէ՝ յիշէք թէ ես ձեզի ըսի : Աս խօսքս իսկզբանէ չըսի ձեզի , վասն զի հետերնիդ էի : Բայց հիմակ ես զիս խաւրողին կ'երթամ , եւ մէկերնիդ ալ չիշարցըներ ինծի թէ ուր կ'երթաս : Սակայն այս խօսքերս ձեզի ըսելուս համար՝ ձեր սիրոտը տրտմութեամբ լցուեցաւ : Բայց ես ճշմարիտը կը զրուցեմ ձեզի . աւելի աղէկ է ձեզի՝ որ ես երթամ . վասն զի թէ որ ես չերթամ , մսիթմարիչը ձեզի չիգար . իսկ թէ որ երթալու ըլլամ , զինքը ձեզի կը խաւրեմ : Ան ալ պիտի դայ՝ աս աշխարհքս յանդիմանէ՝ մեղքի համար , արդարութեան համար ու դատաստանի համար : Մեղքի համար , վասն զի ինծի չեն հաւտար . արդարութեան համար , վասն զի ես իմ Հօրս կ'երթամ ու մէջ մ'ալ զիս չէք տեսներ . դատաստանի համար , վասն զի աս աշխարհքիս իշխանը դատապարտեալ է : Աւրիշ շատ բան ալ ունիմ ձեզի ըսելու . բայց հիմա չէք կրնար տանիլ : Երբ որ ինք՝ Հոգին ճշմարտութեան կու գայ , անիկա ձեզի ամէն ճշմարտութեամբ կ'առաջնորդէ . վասն զի չէ թէ ինք իրմէ պիտի խօսի , հապա լսածը պիտի խօսի եւ ըլլալիքը ձեզի պիտի պատմէ : Անիկա զիս պիտի փառաւորէ , վասն զի իմինէս պիտի առնէ ու ձեզի պիտի պատմէ : Ինչ որ Հայրս ունի , ամէնն ալ իմն է . անոր համար ձեզի ըսի որ իմինէս պիտի առնէ ու ձեզի պիտի պատմէ : Քիչ մ'ալ (ատեն կայ) եւ ալ զիս չէք տեսներ . եւ քիչ մ'ալ եսքը կը տեսնէք զիս , եւ ես առ Հայր կ'երթամ : Աշակերտներուն մէջն մէկ քանին սկսան իրարու ըսել . Ի՞նչ բան

է աս՝ որ մեզի կ'ըսէ թէ քիչ մ'ալ (ատեն կայ) եւ ալ զիս
չէք տեսներ. ու քիչ մ'ալ ետքը զիս կը տեսնէք. եւ թէ ես առ
Հայր իմ կ'երթամ։ Եւ կ'ըսէին. Ի՞նչ է ան՝ քիչ մ'ալ ըսա-
ծը, շենք գիտեր ինչ կ'ըսէ։ Յիսուս ալ իմացաւ որ կ'ուղէին
իրեն հարցընել ու ըսաւ իրենց. Ան կը հարցընէք իրարու, որ
ըսի թէ քիչ մ'ալ (ատեն կայ) եւ զիս չէք տեսներ. ու քիչ
մ'ալ ետքը զիս կը տեսնէք։ Ստոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ
գուք պիտի լսք ու պիտի ողբաք, եւ աշխարհք պիտի խնդայ.
գուք պիտի տրտոմիք, բայց ձեր տրտոմութիւնն ուրախութիւնն
պիտի գառնայ։ Աին մը զաւակ բերելու ատեն կը տրտմի, վասն
զի ատենը հասած է. իսկ զաւակը բերելէն ետքը՝ կրած նե-
զութիւնն ալ շիշիշեր, խնդալուն համար՝ որ աշխարհք մարդ
ծնաւ։ Դուք ալ հիմա տրտոմութիւն ունիք. բայց դարձեալ կը
տեսնեմ զձեզ, ու սրտերնիդ ուրախ կ'ըլլայ. եւ ուրախու-
թիւննիդ մարդ մը ձեզմէ չիվերցըներ։ Եւ ան օրը ամեննեւին
ինձի բան մը պիտի չհարցընէք։ Ստոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ
ինչ որ իմ չօրմէս իմ անուամբս խնդրելու ըլլաք, ձեզի կու-
տայ։ Մինչեւ հիմակ իմ անուամբս բան մը չինդրեցիք. Խըն-
դրեցէք, ու կ'առնէք, որ ձեր ուրախութիւնը լեցուի։ Աս բա-
ներս առակներով զրուցեցի ձեզի. ատեն պիտի դայ՝ որ ալ
առակներով պիտի շնուսիմ հետերնիդ. այլ յայտնապէս իմ
Հօրս վրայ ձեզի պիտի պատմեմ։ Ան օրը իմ անուամբս պիտի
խնդրէք. եւ չեմ ըսեր ձեզի որ ես ձեզի համար Հօր կ'աղա-
շեմ։ Վասն զի գուք զիս սիրելնուդ եւ իմ Աստուծմէ ելելուս
հաւատալնուդ համար՝ ինք Հայրն ալ զձեզ կը սիրէ։ Հօրմէն
ելայ ու աշխարհք եկայ. դարձեալ աշխարհքը թող կու տամ,
եւ առ Հայր կ'երթամ։ Դարձան աշակերտներն իրեն ըսին.
Ահա հիմա յայտնի կը խօսիս ու ամեննեւին առակ մը չես զրու-
ցեր. հիմա զիտենք որ ամէն բան գիտես, եւ ամեննեւին պէտք
չէ որ մէկը քեզի բան մը հարցընէ. ասով կը հաւատնք որ
Աստուծմէ ելար։ Յիսուս ալ իրենց պատասխան տուաւ ու ը-
սաւ. Հիմա կը հաւատք։ Ահա ատեն պիտի դայ, եւ եկած ալ
է, որ ամէն մէկդ տեղերնիդ պիտի ցրուիք, ու զիս մինակ թող
պիտի տաք. եւ մինակ չեմ, վասն զի Հայր հետս է։ Աս խօս-
քերս անոր համար ձեզի ըսի, որ հետս խաղաղութիւն ունե-
նաք։ Աս աշխարհքիս մէջ նեղութիւն պիտ' որ ունենաք. բայց
սիրտ առէք, վասն զի ես աշխարհքին յաղթեցի։

“Ճիսուս աս խօսքերս խօսելէն ետքը՝ աչքն երկինք վեր-
ցուց ու ըսաւ. Հայր, ատենը հասած է, փառաւորէ քու Արդիդ,
որ քու Արդիդ ալ զքեզ փառաւորէ. ինչպէս որ ամէն մարմնոյ
վրայ իրեն իշխանութիւն տուիր, որ իրեն տուածներէդ ամենուն

ալ յաւիտենական կեանք տայ : Աս է յաւիտենական կեանքը , որ ճանչնան զբեղ միայն ճշմարիտ լստուած , ու խաւրած Յիսուս Քրիստոսդ : Ես զբեղ երկրի վրայ փառաւորեցի : Հիմակ ալ , Հայր , զիս փառաւորէ քու քովդ , ան փառքով՝ որ աշխարհքը չեղած՝ քու քովդ ունէի : Աս աշխարհքիս մէջէն ինծի տուած մարդոցդ՝ քու անունդ յայտնեցի . քուկդ են , ու ինծի տուիր զանոնք , եւ քու խօսքդ պահեցին : Հիմա գիտցան որ ինչ որ ինծի տուած ես՝ ամէնն ալ քեզմէ է : Վասն զի ինծի տուած խօսքդ իրենց տուի . եւ անոնք ընդունեցան ու ճշմարտութեամբ ճանչցան որ քեզմէ ելայ , եւ հաւտացին որ դուն զիս խաւրեցիր : Երդ ես անոնց համար կ'աղաւեմ , աշխարհքին համար չեմ աղաւեր , հապա անոնց համար կ'աղաւեմ , զըրոնք ինծի տուիր , վասն զի քուկդ են . եւ ինչ որ իմն է , ամէնն ալ քուկդ է . եւ ինչ որ քուկդ է , ան իմն է , եւ անոնցմով փառաւորուած եմ : Ես ալ ասկից ետքը աշխարհքիս մէջ չեմ . իսկ անոնք աշխարհքիս մէջ են , ու ես քեզի կու գամ : Հայր սուրբ , զանոնք պահէ քու անունովդ՝ որով ինծի տուիր , որպէս զի մէկ ենք : Քանի որ աշխարհքիս մէջ իրենց հետ էի , ես զանոնք կը պահէի քու անունովդ՝ որով ինծի տուիր , ու պահեցի , եւ մէկն ալ չկըրսուեցաւ , կորստեան որդիէն զատ , որ գլքին խօսքը կատարուի : Բայց հիմակ ես քեզի կու գամ , եւ աս խօսքս աշխարհքիս մէջ կը խօսիմ , որ իմ ուրախութիւնս իրենց քով կատարեալ գտնուի : Քու խօսքդ ես իրենց տուի , ու աշխարհքս զիրենք ատեց . վասն զի աշխարհքէն չեն , ինչպէս որ ես ալ աշխարհքէն չեմ : Աս չեմ աղաւեր որ զանոնք աշխարհքէն վերցընես , այլ՝ որ զանոնք չարէն պահէնս : Աս աշխարհքէն չեն , ինչպէս որ ես ալ աշխարհքէն չեմ : Քու ճշմարտութեամբիդ զանոնք սուրբ ըլք . վասն զի աշխարհքէն չեն , ինչպէս որ ես ալ աշխարհքէն չեմ : Բայց չէ թէ միայն իրենց համար կ'աղաւեմ , հապա նաեւ անոնց խօսքովն ինծի հաւատացողներուն ամենուն համար , որ ամէնքն ալ մէկ ըլլան , ինչպէս որ դուն Հայր , յիս ես , եւ ես ի քեզ եմ , որպէս զի անոնք ալ ի մէզ ըլլան . որ աշխարհք ալ հաւատայ թէ զիս դուն խաւրեցիր : Եւ ինծի տուած փառքդ իրենց տուի , որ մէկ ըլլան , ինչպէս որ մէնք ալ մէկ ենք : Ես ի նոսա , դուն ալ յիս , որ կատարեալ ըլլան ի մի . եւ աշխարհք ալ դիտնայ որ դուն զիս խաւրեցիր . ու ես զանոնք անանկ սիրեցի , ինչպէս որ դուն զիս

սիրեցիր : Հայր, կուզեմ որ ինծի տուածներդ ինծի հետ՝ իմ եղած աելզ ըլլան, որ տեսնեն իմ փառքս՝ զոր ինծի տուիր, վասն զի աշխարհք չեղած՝ դուն զիս սիրեցիր : Հայր արդար, եւ աշխարհք զքեզ չճանցաւ . բայց ես զքեզ ճանցայ, անոնք ալ իմացան որ դուն զիս խաւրեցիր : Եւ քու անունդ իրենց իմացուցի ու կ'իմացընեմ, որպէս զի ինչ սիրով որ զիս սիրեցիր՝ ան սէրն անոնց մէջ ըլլայ, ես ալ իրենց մէջ ըլլամ :»

{}իառւս Քրիստոս Տէրն մէր աս աստուածային կտակն ու քարոզը՝ ասանկ հրաշալի աղօմքով ու օրչնութեամբ լմրնցընելն եսքը, աշակերտներն առաւ (բաց ի Յուգայէն, որն որ՝ ինչպէս վերը տեսանք՝ պատառն առածին պէս՝ զնաց) եւ անոնց հետ վերնատնէն գուրս ելաւ, ու ինչպէս որ իր սովորութիւնն էր՝ Զիթենեաց լեռն ելաւ : Բայց լերան վրայ չիեցաւ : Յովսափատու ձորն եկաւ, Կեդրոնի հեղեղատն անցաւ, ու գեթսեմանի գեղն եկաւ : Առաքեալներէն ուժ հոգի հօն ձգեց, ըսելով՝ աղուք հոս նստեցէք մինչեւ որ ես երթամ աղօմքընեմ : (Մ-րն. ԻԶ. 36:) Խոկ մէկալ երեքն՝ որ առաքեալներուն մէջ աւելի մեծ ու Յիտուսին աւելի մերձաւոր էին, այս ինքն՝ զՊակորոս, զՅակորոս եւ զՅովհաննէս հետն առաւ ու պարտէզ մտաւ : Հոն իր մարդկային երեւակայութեան մէջ բերելով կրելիքները, սկսաւ ըստ մարդկութեան արտամլ եւ հոգալ : Ան ատեն ան երեքին ըստ, «Հոգիս մինչեւ ի մահ տըռտում է, կեցէք հոս, եւ ինծի հետ արթուն միացէք» : (Մ-րն. ԻԶ. 38:) Անոնք հօն ձգեց, եւ ինք քարլնկեցի մը չափ յառաջ զնաց, եւ երեսին վրայ իյնալով՝ ասանկ աղօմք ըրաւ . «Հայր իմ, թէ որ հնար է՝ աս բաժակս ինծ մէ անցնի . բայց չէ թէ իմ ուզածս, հապա քու ուզածդ ըլլայ» : (Մ-րն. ԻԶ. 39:) Ետքը գարձաւ աշակերտներուն եկաւ ու տեսնելով որ քուն են, պետրոսին ըստ . «Ասանկ չկրցաք ինծի հետ ժամ մը արթուն կենալ . արթուն կեցէք ու աղօմք ըրէք, որ փորձութեան մէջ չիյնաք . հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար» : (Մ-րն. ԻԶ. 40, 41:) Աս ըստ ու երկրորդ անդամ գնաց նցին աղօմքն ըրաւ : Եկաւ նորէն աշակերտներուն, տեսաւ որ քուն էին . վասն զի աշուլնին ծանրացած էր : Դարձեալ երրորդ անդամ գնաց տեղը եւ նոյն աղօմքը կրկնեց : Բայց այս աղօմքներուն ատենը՝ հոգեվարքի պէս տկարութեան մէջ ինկաւ, ու արիւն կը քրտընէր . խոկ երկնքէն իրեն հրեշտակ երեւցաւ եւ ուժ տուաւ : (Ղ-ր. ԻԲ. 43, 44:) Երրորդ անդամ աղօմքէն որ դարձաւ, աշակերտները գարձեալ քնոյց մէջ գանելով՝ ըստ իրենց . «Ասկից եաքը քուն եղիք ու հանգչեցէք . վասն զի ահա ժամն եկած է ու որդի մարդոյ մեղաւորնե-

րուն ձեռքը կը մատնուի . ելէք ասկից երթանք , վասն զի աչա զիս մանողը հասաւ , : (Մ-ԴԻ . ԻԶ . 45 , 46 :)

Հիսուս աս խօսք լընցոց թէ չէ , մէյ մ'ալ նայիս որ Յուդա Ակարիովացի՝ տասուերկու առաքեալներէն մէկը , որ երկու օր յառաջ , այս ինքն՝ առագ չորեքշաբթին օրը , գացեր զնիսուս քահանայապետներուն երեսուն արծաթով ծախեր էր , ու համբոյըն անոնց նշան տալով՝ յարմար ատեն մը կը վնասուեր մատնելու , եկաւ գիշերով՝ գեթսեմանիի պարտէզը մտաւ , հետն ալ շատ բազմութիւն սրերով ու գաւազաններով , ջահերով ու լապտերներով , քահանայապետներուն ու փարիսեցիներուն սպասաւորներովը : Յիսուս տեսնելով որ այն-չափ մարդ եկեր էր վրան , “Զով կ'ուզէք , ըսաւ : Անոնք ալ ըսին . “Յիսուս Կազովեցին , : Յիսուս պատասխանեց թէ “Ես եմ , : Աս ըսաւ թէ չէ , ետ ետ գացին ու գետինը զարնուեցան : Երբ որ մէյ մ'ալ հարցուց եւ անոնք ալ նոյն պատասխանը տուին , Յիսուս իրենց ըսաւ . “Չեղի զրուցեցի որ ես եմ : Երդ եթէ զիս կ'ուզէք , ասոնք թող տուէք որ երթան , : (Յ-Ճ-ԺԸ . 4—8 :) Ան ատեն Յուդա Յիսուսին մօտիկցաւ ու Աղջ լեր , վարդապետ , ըսելով՝ համբուրեց : Յիսուս ալ դարձաւ ըսաւ . “Յուդա , համբուրելով՝ կը մատնես զրդին մարդոյն : (Պ-Ճ-Ի . ԻԲ . 48 :) Խակ ուետոս առաքեալ եղածները տեսնելով՝ սաստիկ վշտացաւ , եւ քովը սուր ունենալով՝ քաշեց քահանայապիտին Մաղքոս անուամբ ծառան զարկաւ ու ականջը կտրեց : Յիսուս աս տեսնելով՝ խսկոյն մօտիկցաւ ականջը բժշկեց ու պետուսին ըսաւ . “Սուրդ տեղը դիր . վասն զի ովք որ ձեռքը սուր կ'առնէ՝ սրով կ'իյնայ : Կարծես որ չեմ կրնար զօրս աղաչել որ հիմակ ինծի հոս տեղը հրեշտակներէն տասուերկու գնդէ աւելի հասցընէ : Հապա գրքին խօսքն բնչպէս պիտի կատարուի , որ ասանկ պիտ' որ ըլլայ կ'ըսէ , : (Մ-ԴԻ . ԻԶ . 52—54 :) Ետքը դարձաւ Հրէից ալ ըսաւ . “Իբրեւ թէ աւաղակի մը վասյ ելեր էք սրերով ու բրերով : Միշտ տաճարին մէջ հետերնիդ էի , ու ձեռուրնիդ վրաս չդրիք . բայց աս է ձեր ժամն ու իշխանութիւնը խաւարին : (Պ-Ճ-Ի . ԻԲ . 52 , 53 :) Ան ատեն աշակերտները զնիսուս թողուցին փախան :

Խակ եկողներն առին զՅիսուս կապեցին , ու նախ Աննա քահանայապետին տարին , որ կայիափա քահանայապետին աներն էր . ան ալ բոնեց կայիափա քահանայապետին խաւեց , եւ ինքն ու բոլոր գալիրներն ու ծերերը հօն ժողմեցան : Պետրոս ալ հետուէն գնաց ետեւէն մինչև քահանայապետին սրահը , եւ հոնաեղը սպասաւորներուն հետ նստեցաւ , որ կատարած տեսնէ . եւ կրակին քով կը տաքնար : Հօն տեղը ա-

զախին մը Պետրոսին նայելով՝ ըսաւ. “Աս ալ անօր հետն եղողներուն մէկն էր,, : Իսկ Պետրոս ուրացաւ. Ես ան մարդը չեմ ճանչնար, ըսելով: Եւ իսկցին հաւը խօսեցաւ: Քիչ մ'ալ անցաւ, ուրիշ մարդ մը զինքը տեսաւ ու ըսաւ. “Դուն ալ անօնցմէ ես,, : Պետրոս ալ՝ “Ես անօնցմէ չեմ,, ըսաւ: Ժամ մը ետքը ուրիշ մարդ մ'ալ հաստատելով ըսաւ. “Ստուգիւ աս ալ անօր հետն էր, վասն զի գալիքացի է,, : (Ղ-Է-Հ. Ի. 56—60:) Իսկ Պետրոս երրորդ անգամ ուրացաւ, երդում ըրաւ ու ըսաւ. “Ան ձեր ըսած մարդը չեմ ճանչնար,, : Եւ շուտ մը հաւն ալ երկրորդ անգամ խօսեցաւ: Տէրն ան ատեն դարձաւ մէջ մը Պետրոսին նայեցաւ. ան ալ յիշեց Յիսուսին ըսածը թէ Հաւն երկու անգամ չխօսած՝ դուն երեք անգամ զիս պիտի ուրանաս: Ասոր վայ դուրս ելաւ ու սկսաւ դառնապէս լալ: (Մ-Է-Հ. Ժ. 71, 72:)

Իսոյց երբ որ դուրսն աս բաներս կ'ըլլային, ներսը Յիսուսի գատաստանը կը քշէին Հրեայք: Եւ նախ Աննա քահանայապետը Յիսուսին՝ իր աշակերտներն ու իր վարդապետութիւնը հարցուց: Յիսուս ասանկ պատասխան տուաւ. “Ես աշխարհին մէջ յայտնապէս խօսեցայ, ես ամէն անգամ ժողովորդանոցին մէջ սորվեցուի, ու տաճարին մէջ՝ բոլոր Հրեաները ժողովուած ատենը. Եւ ծածուկ բան մը չեմ խօսած. ինչո՞ւ համար ինծի կը հարցընես. լողներուն հարցուր՝ որ իրենց ինչ խօսած եմ. իմ ըսածներս աշա իրենք զիտեն,, : Աս ըսածին պէս՝ հոն եղող սպասաւորներէն մէկը Յիսուսին ապատկ զարկաւ ու ըսաւ. “Ատանկ պատասխան կու տաս քահանայապետին,, : Յիսուս ալ դարձաւ իրեն ըսաւ. “Թէ որ գէշ բան մը զրուցեցի, գէշութիւնը ցուցուր. իսկ թէ որ աղէկ ըսի՝ ինծի ինչո՞ւ կը զարնես,, : (Յ-Է-Հ. Ժ. 19—23:) Ետքը սկսան քահանայապետն ու բոլոր ատեանը Յիսուսի դէմ սուտ վկայութիւն մը ինտուել՝ որ մեռցընեն, եւ չեին կրնար գտնել. վասն զի թէպէտ շատ սուտ վկայութիւն տուող եղաւ, բայց խօսքերնին իրարու յարմար չէին: Ետքը երկու սուտ վկայ ելան ըսին որ Աս մարդս կ'ըսէր թէ “Ես կրնամ Աստուծոյ տաճարը քակել ու երեք օրուան մէջ շինել,, : Աս ըսին, բայց վկայութիւննին դարձեալ իրարու հետ նոյն չելաւ: Ան ատեն քահանայապետն ոտք ելաւ ու Յիսուսին ըսաւ. “Պատասխան չտան, նայէ՝ վրադ ինչ ամբաստանութիւն կ'ընեն,, : Յիսուս լուեց: Քահանայապետը դարձեալ ըսաւ. “Զքեզ կ'երդմնեցընեմ յԱստուած կենդանի, որ ըսես մեզի թէ դուն ես Քրիստոս Աստուծոյ Արդին,, : Աս հարցման Յիսուս բերանը բացաւ ու ըսաւ. “Դուն քու բերնովդ ըսիր, բայց կ'ըսեմ ձեզի որ աս-

կից ետքը պիտի տեսնէք զորդին մարդց՝ Աստուծոյ զօրութեան աջ դին նստած ու երկնքին ամգերուն վրայէն եկած,,։ Աս խոսքին վրայ քահանայապետն զգեստը պատռեց ու պոռալով ըստւ. “Հայհայեց, ալ Ի՞նչ պէտք է մեղի վկայ. ահա ըրած հայհայութիւնը հիմա լսեցիք: Ի՞նչ կ'ըսէք,։ Անոնք ալ ամէնքը մէկէն պոռալով ըստն. “Մահապարտ է,,։ (Մ-ԴԻ. ԽԶ. 59—66:) Երդ ըստ օրինաց Հրեկից հայհայիչը կը քարկոծուէր, բայց աւելի խայտառակ մահուամբ մեռցնելու համար՝ ուղեցին կռապաշտ դատաւորին ձեռքը մատնել: Սակայն կէս զիշերը նոր անցած ըլլալով՝ պէտք եղաւ որ լուսնալուն սպասեն: Աւստի երեք ժամի չափ ան անզգամ մարդիկ զիփուուս առին, շըրածնին չմնաց. երեսը թքնելով, մահապարտի մը պէս զլխուն վրայ լաթ ձգելով, ապտակներ ու բռնցի զարնելով ու ծաղրաբանութեամբ հարցընելով թէ “Մարդարէացիր մէղի, Քրիստոս, քեզի զարնողն ով է,,։ (Մ-ԴԻ. ԽԶ. 68:)

Ա երջապէս առաւատեան լցոն ելլելու սկսածին պէս՝ քահանայապետները, զպիրներն ու ժողովոդեան ծերերը մէկ եղան, ու խորհուրդ ընելով օրոշեցին որ զՅիսուս առնեն, Պիղատոսին տանին ու խաչ հանել տան: Ան ատեն մատնիչ Յուդան տեսնելով որ Յիսուս մեռնելու դատապարտուեցաւ, ըրածին վրայ զղաց. եւ առած արծաթը՝ քահանայապետներուն ու ծերերուն դարձընելով՝ ըստւ. “Մեղայ որ արդար արիւնը մատնեցին,,։ Խակ անոնք ընդունեցան ու ըսին. “Մեր հոգը չէ, գուն գիտես,,։ (Մ-ԴԻ. Խէ. Յ, Կ:) Յուդա տեսնելով որ անով չեղաւ, յուսահատութենէն արծաթը տաճարին մէջ ձգեց ու գնաց ինք զինքը կախելով խզեց: Ետքը քահանայապետներն ան արծաթը՝ արեան գին ըլլալուն համար՝ պատշաճ չտեսան որ կորբանն ընդունին. ուստի խորհուրդ ըսին ու անով բրտի ազարակն առին, որ օտարներու գերեզման ըլլաց:

Վրդ ամէնքը մէկաեղ զինուրներով զՅիսուս կապեցին, առին Պիղատոսին տունը տարին. բայց Հրեայք ներս չմտան, որ ըրլայ թէ պղծուին ու զատիկնին աւրուի: Աւստի Պիղատոս դուրս ելաւ ու հարցուց թէ “Ի՞նչ չարախօսութիւն կ'ընէք աս մարդուս գէմ:” Անոնք ալ պատասխան տուին որ “Եթէ չարապործ ըրլար, քեզի չէինք մատներ,,։ Պիղատոս կրկնեց. “Պուք զինքն առէք ու ձեր օրէնքին համեմատ դատեցէք:” Խակ Հրեայք չուզեցին, ըսելով թէ Մեղի չ'կյար մարդ մեռցնել: Ասոր վրայ Պիղատոս ներս մտաւ, զՅիսուս առջին բերել տուաւ: Եւ որովհետեւ Հրեայք չէ թէ միայն ամեաստաներ էին որ իրենց ազգը կը խոռովի ու թող չիտար որ կայսեր հարկ տան, հապա նաև աս ալ ամեաստաներ էին որ ինք

զինքը Հրեից թագաւոր կ'ընէ , Պիղատոս հարցուց Յիսուսին թէ “Հրեից թագաւորը դուն ես,, : Յիսուս ալ Պիղատոսին հարցուց . “Ադ բանը դուն քեզմէ կ'ըսես , թէ ուրիշները քեզի ըսին ինծի համար,, : Պիղատոս ալ զրուցեց . “Ի՞նչ , ես ալ հրեայ եմ որ . քու ազգդ ու քահանայապետք զքեզ ինծի մատնեցին . Ի՞նչ բան ըրած ես,, : Ան ատեն Յիսուս պատասխան տուաւ . “Իմ թագաւորութիւնս աս աշխարհքէս չէ . թէ որ իմ թագաւորութիւնս աս աշխարհքէս ըլլար , իմ սպասաւորներս դէմ կը կենային , որ չըլլայ թէ Հրեաներուն ձեռքք մատնուիմ . բայց արդ՝ իմ թագաւորութիւնս ասկից չէն : Պիղատոս խկյն հարցուց . “Ապա ուրեմն դուն թագաւոր մըն ես,, : Յիսուս պատասխան տուաւ . “Դուն կ'ըսես , որ թագաւոր եմ . բայց ես անոր համար ծնած ու անոր համար աշխարհք եկած եմ , որ ճշմարտութեան վկայեմ . ճշմարտութենէ եղողն իմ խօսք կը լսէ,, : Պիղատոս ալ հարցուց . “Ի՞նչ է ճշմարտութիւնն : Բայց պատասխան տալուն չափանկը՝ դուրս ելաւ , քահանայապետաց ու ժողովոդեան ըսաւ որ “Ես աս մարդուս վրայ ամեննեւին յանցանք չեմ գտներ , : (Յ-Է- Ժ-Լ . 28—38:) Խակ Հրեայք պոռազով պոռչութալով՝ շատ բան զրուցեցին Յիսուսին համար : Բայց Յիսուս ամեննեւին պատասխան չտուաւ . անանկ որ Պիղատոս դարձաւ իրեն ըսաւ . “Ինչո՞ւ պատասխան չես տար . նայէ՝ ի՞նչ բաներ կը զրուցեն քեզի համար,, : (Մ-Է- Ժ-Ե . 4:) Բայց աս խօսքիս ալ Յիսուս ամեննեւին պատասխան չտուաւ , անանկ որ Պիղատոս շատ զարմացաւ :

Ուակայն Պիղատոս այսչափ խօսակցութիւններուն մէջ տեսնելով որ Յիսուս բոլորովին անմեղ է ու յանցանք մը չունի , խղճմուանքը թող չտուաւ որ վրան մահուան վճիռ կտրէ . այլ մանաւանդ ուզեց կերպ կերպ ճամբաներ բանեցընել , որ զինքը Հրեից ձեռքէն ազատէ : Ուստի նախ առաջին Հրեաներուն խօսքին մէջ Գալիլեայի խօսք մը լսելով՝ հարցուց թէ Յիսուս Գալիլեացի է : Երբ որ խմացաւ թէ Գալիլեացի՝ ուստի եւ Հերովդէս թագաւորին իշխանութեան տակէն է , որն որ ան օրերը Երուսաղէմ էր , բանեց զՅիսուս անոր խաւրեց : Հերովդէս զՅիսուս տեսնելով՝ շատ ուրախացաւ . վասն զի շատ ժամանակէ վեր կը բաղձար զանիկա տեսնել , վրան շատ անգամ բան լսելուն համար . կը յուսար հրաշք մը տեսնել : Շատ բան հարցուց Հերովդէս Յիսուսին . բայց Յիսուս ամեննեւին պատասխան չտուաւ : Խակ Հրեայք՝ որ մէկանդ զացեր էին , պոռազով շատ ամբասանութիւններ կ'ընէին : Ան ատեն Հերովդէս ալ իր զինուորներովը զՅիսուս արհամարհէց , ու խաղքը ընելու համար՝ վրան ճերմակ լավդ ձգել տուաւ ու նորէն Պի-

շատոսին խաւրեց : Մինչեւ ան օրը Պիղատոս ու Հերովդէն իրարու թշնամի էին . իսկ ան օրը բարեկամ եղան : (Պ. 1. 14. 6—12 :)

Երբ որ զՅիսուս նորէն Պիղատոսին առջեւը բերին , գարձաւ Պիղատոս քահանայապետներուն , իշխաններուն ու ժողովրդեան ասանկ ըսաւ . «Աս մարդու ժողովուրդը գլխէ հանողի մը պէս՝ առիք ինծի բերիք . եւ աշա ձեր առջեւը գատաստանն ըրի ու ձեր ըսած յանցանքներուն մէկը վրան չգտայ . Հերովդեսին ալ խաւրեցի , ան ալ բան մը չգտաւ : Ուստի մունկը արժանի յանցանք մը չունի . խրատեմ զինքն ու արձակեմ :» (Պ. 1. 14—16 :) Աս ասանկ ըսաւ , վասն զի իմացաւ որ Հրեայք նախանձու համար զինքը կը մատնեն : Հրեայք սովորութիւն ունէին որ ամէն զատկին կ'երթային Երուսաղէմ կեցող հոռմայեցի գատաւորէն կը խնդրէին որ բանան եղող մահապարտներէն մէկն արձակէ : Ան ալ անոնց ուղածը կ'արձակէր կ'ազատէր : Ելոդ Պիղատոս ուղեց աս կերպով զՅիսուս արձակէլ : Անոր համար զարձաւ բազմութեան ասանկ ըսաւ . «Ձեր սովորութիւնն է որ զատկին ձեզի մարդ մը արձակեմ . արդ կ'ուղեց որ Հրէից թագաւորն արձակեմ :» (Յ. 1. 39 :) Նոյն ատեն բանտին մէջ Քարաբբան անունով աւազակ մը կար , որ Երուսաղէմի մէջ խոռվութիւն հանելուն ու մարդ մեռցնելուն համար բուներ բանտարկեր էին : Քահանայապետները ժողովրդեան միուրը գարձուցին որ ան Քարաբբան խոնդրեն : Ուստի ամէնքը մէկէն սկսան պոռալ որ զՅիսուս մեռցընէ եւ զՔարաբբան արձակէ : Քանի որ Պիղատոս կը ջանար զատել , Հրեայք ալ պյնչափ աւելի կը պոռային որ խաչուի :

Են ատեն Պիղատոս զՅիսուս ներս տարաւ ու ծեծեց : Զինուրներն ալ փշէ պսակ մը շինեցին , զլուխը զրին . ծիրաննեցն զգեստ մ'ալ հագուցին , աջ ձեռքն եղէդ մը տուին , նստեցուցին ու ծաղը ընելու համար՝ իրեւ թէ թագաւորի առջին՝ ծունկ կ'իշնային ու կ'ըսէին . «Ո՛ղջ լեր թագաւոր Հրէից . աս կ'ըսէին , ու երեսին ապտակներ կը զարնէին : Ետքը Պիղատոս գուրս ելաւ ու ժողովրդեան ըսաւ . «Ահա դուրս կը բերեմ ձեզի , որ գիտնաք թէ ես անոր վրայ յանցանք մը չեմ գտներ ,» Աս խօսքիս վրայ Յիսուս ալ ան հագուստով ու փշէ պսակով գուրս ելաւ : Ելածին պէս՝ Պիղատոս ըսաւ . «Ահա մարդը ձեզի ,» : Քահանայապետը եւ ուրիշ Հրեայք՝ զՅիսուս տեսածնուն պէս՝ ամէնքը մէկէն ձայներնին վերուցին , պոռացին . «Խաչ հանէ , խաչ հանէ ատիկա ,» : Պիղատոս ալ ըսաւ . «Դուք առէք ու ձեզմէ խաչ հանեցէք . վասն զի ես վրան յանցանք մը չեմ գտներ ,» : Հրեայք ալ պա-

տասխան տուին, “Մենք օրէնք ունինք, եւ ըստ մեր օրինաց՝ պէտք է որ մեռնի, վասն զի ինք զինքն ևստուծց որդի ըրաւ,, : Պիղատոս աս խօսքս լսելով՝ աւելի վախցաւ որ չըլլայ թէ իրաւցընէ ևստուծց որդի ըլլայ։ Նորէն ներս մտաւ ու Յիսուսին հարցուց։ “Ուսկից ես գուն,, : Յիսուս պատասխան չտալով՝ Պիղատոս դարձաւ ըստ։ “Ինձի հետ չես խօսիր։ չես գիտեր որ իշխանութիւն ունիմ զքեզ խաչ հանելու, եւ իշխանութիւն ունիմ զքեզ արձակելու,, : Ան ատեն Յիսուս պատասխան տուաւ ու ըստ։ “Դուն իմ վրաս ամենեւին իշխանութիւն մը չէիր ունենար, թէ որ վերէն տրուած չըլլար քեզի, անոր համար զիս քեզի մատնողը՝ մեծ մեղքի տէր եղաւ,, : Ասոր վրայ Պիղատոս աւելի կը ջանար զՅիսուս ազատելու։ Բայց Հրեայք կը պոռային ու կ'ըսէին։ “Թէ որ ադ մարդը կ'արձակես, կայսեր բարեկամ չես։ ով որ ինք զինքը թագաւոր կ'ընէ, կայսեր հակառակ է,, : Աս բանս երբ որ լսեց Պիղատոս, զՅիսուս դուրս հանեց, ինքն ալ բեմին վրայ նստեցաւ։ Աս բաներս կ'ըլլային զատկէն յառաջ ուրբաթ օրը, առտուանց։ Դարձաւ Պիղատոս Հրէից ըստ։ “Ահա ձեր թագաւորը ձեզին,, : Անոնք ալ նորէն պոռացին։ “Վերցուր մեր մէջէն, վերցուր մեր մէջէն ու խաչ հանէ,, : Պիղատոս պատասխանեց։ “Ես ձեր թագաւորը խաչ հանեմ,, : Քահանայապետներն ալ կրկնեցին թէ “Մենք կայսերէն ուրիշ թագաւոր չունինք,, : (Յ-դ. Ժ-թ. 1—15.)

Եսոնք եղած ատեն՝ Պիղատոսին կնիկը քուն ըլլալով՝ շատ բաներ երևեցան իրեն, ուստի մարդ խաւրեց Պիղատոսին ըստ։ “Ան արգար մարդէն ինչ կ'ուզես անոր պատճառաւոր շատ բան անցաւ այսօր զիսէս երաղիս մէջ,, : Մէկ դիէն ալ քահանայապետք ու ծերք՝ ժողովրդեան ականջը դրին ու դրդուեցին որ Բարարբար աւազակին ու մարդասպանին ազատութիւնը խնդրեն եւ զՅիսուս մեռցընել տան։ Ուստի երբ որ Պիղատոս նորէն հարցուց թէ “Աս երկուքին ո՞րը կ'ուզէք որ ձեզի արձակեմ,, , ամէնը մէկ բերան պոռացին։ “Բարարբան,, : Նորէն հարցուց Պիղատոս։ “Հապա ինչ ընեմ զՅիսուս,, : Ամէնքն ալ պոռացին։ “Խաչուի,, : Դարձեալ հարցուց Պիղատոս։ “Ի՞նչ գէշութիւն ըրաւ,, : Խոկ անոնք միշտ պոռագով աս կ'ըսէին։ “Խաչուի,, : Վերջապէս Պիղատոս աւեսնելով որ ճարչկայ, հապա աւելի խոռովութիւն կ'ըլլայ, ջուր բերել տուաւ ու բոյոր ժողովրդեան առջին ձեռութիւնը լուալով ըստ։ “Ադ արդար մարդուն արենէն ես քաւեալ եմ, գուք գիտէք,, : Ան ատեն բոյոր ժողովուրդը մէկէն պոռաց։ “Ատոր արիւնը մը վրան ու մեր զաւկըներուն վրան,, : (Մ-դ. Ի-թ. 19—25.) Աս

խոսքիս վրայ Պիղատոս՝ Քարարբան արձակեց, Յիսուսին ալ վճիռը կտրեց ու ձեռուընին տուաւ, որ տանին խաչ հանեն:

Ի ազմութիւնը բողոքը մէկէն առին զՅիսուս դուրս հանեցին: Հոն տեղը Աիմոն անունով, կիւրենացի մարդ մը գըտնելով՝ խաչն անոր վրայ բեռցուցին, որ Յիսուսին ետևէն տանի: Ետևէն շատ մարդիկ ու կնկտիք կ'երթային ու կուլոյին: Դարձաւ Յիսուս ասոնց ըստաւ. Դստեղը Երուսաղեմի, իմ վրաս մի լաք, հապա ձեր վրայ ու ձեր զաւկըներուն վրայ լոցէք. վասն զի օրեր պիտի գան՝ որ պիտի ըսուի թէ Երանին ամուլներուն եւ ան արդանդներուն՝ որ պաւակի չեն ունեցեր, ու ան սամիլքներուն՝ որ կամ չեն տուեր: Ան ատեն պիտի սկսին լեռներուն ըսել թէ Վրանիսի ինկէք, ու բլուրներուն թէ Զմեզ ծածկեցէք: Վասն զի թէ որ թաց փայտին ասանկ կ'ընեն, հապա չորին բնչ պիտոր ըլլայ: (Ղ-է. Խ-4. 26-31:)

Տարին մինչեւ Գողգոթայ լերան գրուխը, եւ հոնտեղը գիւղն չետ լեղի խառնեցին ու տուին՝ որ խմէ: Յիսուս մէջ մը համը նայեցաւ ու չուզեց խմել: Ետքը զինքը հանուեցուցին, խաչին վրայ պառկեցուցին, եւ ձեռուըներն ու ոտուըները գամելէն ետքը՝ վերցուցին խաչը տնկեցին: Պիղատոս ալ տախտակի մը վրայ իր վնասը (յանցանքը) գրեր էր՝ յունարէն, լատիներէն ու հրէարէն, “Յիսուս նազովրեցի թագաւոր Հրէիցո: (Յ-է. Ժ-թ. 19:) Եւ թէպէտ Հրեայք աս բանիս հաւանութիւն չառուին եւ ուզեցին որ գրէ թէ ննիք ըստաւ որ Հրէից թագաւոր եմ. բայց Պիղատոս մէջ մը գրածը փոխել չուզեց: Աւրիշ երկու շարագործներ ալ բերած էին չետը. անսնք ալ՝ մէկը մէկ դին, մէկալը մէկալ դին խաչեցին: Խաչ հանելէն ետքը զինուորները Յիսուսի զգեստներն առին, չորս բաժին ըրին, մէջերնին բաժնեցին. Խակ պատմումանն առանց կարի վերէն վար մէկ կտոր ըլլալուն՝ չպատռեցին, այլ վիճակ ձգեցին, եւ որուն որ ելաւ՝ ան առաւ: Յիսուս խաչուածին պէս՝ առաջին խօսքն աս եղաւ որ իր Հօրն աղօթք ըրաւ, որ զինքը խաչ հանողներուն մեղացը թողութիւն տայ. “Հայր, ըստաւ, թողութիւն տուր ասոնց, վասն զի ըրածնին չեն դիտեր, : (Ղ-է. Խ-4. 34:)

Վնցնող գարձող Հրեայք նախատինք տալով, զլուխնին շարժելով, կը հայհցէին ու կ'ըսէին. “Վահ, որ տաճարը կը քակէիր ու երեք օրուան մէջ կը շինէիր. գուն զքեզ ազատէ: Թէ որ Աստուծոյ Արդի ևս, խաչէդ վար իջիր, : Նցնապէս քահանայագետներն ու գպիրներն եւ ծերերը նախատինքներ կը զրուցէին. “Աւրիշներն ազատեց, ինք զինքը չիկնար ազատել: Թէ որ Խարայելի թագաւորն է, թող խաչէն հիմակ իջնայ, ու իրեն հաւտանիք: Թէ որ յօյն Աստուծոյ վրայ գրեր է, Աս-

տուած ալ զինքը կուզէ, թող Աստուած զինքը փրկէ. վասն զի ըսաւ թէ Աստուծոյ Արդի եմ,,: (Մ-ԴԻ. Ի. 39—43:) Ամեն մէկը մէջ մէկ կերպով կը նախատէր։ Չախ կողմը խաչող աւազակն ալ սկսաւ հայշցել ու ըսաւ. “Դուն չես մի քրիստոս. զքեղ ալ փրկէ, զմեղ ալու իսկ մէկալը սաստեց ու ըսաւ. “Աստուծմէ չես վաֆնար, որ դռն ալ նոյն պատժին մէջ ես։ Մենք իրաւցընէ մեր ըրածներուն նայելով՝ արժանապէս կը պատժուինք. իսկ աս մարդո՞չ չար բան մ’ըրած չունի,,: Աս ըսաւ ու ետքը գարձաւ Յիսուսին զուցեց. “Տէր, քու թագաւորութեամբ եկած ատենդ՝ զիս յիշէ,,: Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ. “Յտոյդ կ’ըսեմ քեզի, այսօր իմ հետա դրախտին մէջ կ’ըլասու։ (Ղ-Դ. Ի. 39—43:)

Հոնտեղը խաչին քով Յիսուսին Մայրն ու սուրբ Յովհաննէս աւետարանիչ կեցեր էին։ Յիսուս զիրենք տեսածին պէս՝ որ մօտ կեցեր էին, առաջ Մօրն ասանկ ըսաւ։ Յովհաննէս աւետարանին համար. “Աին դու, ահա քու որդիդ,,: Ետքը գարձաւ Մօրը համար ալ Յովհաննէս աւետարանին ասանկ ըսաւ. “Ահա Մայրուն։ (Յ-Հ. ԺԹ. 25, 26:) Աս խօսքիս վրայ սուրբ Յովհաննէս աւետարանիչ իր տունն առաւ զուրբ Աստուածածին։

Լըրբ որ զՅիսուս խաչեցին, երեք ժամն անցեր՝ դէպ ի վեց կ’երթար. որ ըսել է թէ կէսօրուան ատենները խաչեցին զՅիսուս. իսկ ժամը վեց գացածին պէս՝ բոլոր աշխարհքիս վրայ մուժ կոխեց, արեւը խաւարեցաւ. եւ մինչեւ ինն անանկ մնաց։ Իսկ ժամն իննին իմացաւ Յիսուս որ ամեն բան կատարեալ է, աստուածաշնչին խօսքը կատարելու համար՝ ըսաւ. “Ծարաւի եմու։ (Յ-Հ. ԺԹ. 28:) Ետքը աշքն երկինք վերցուց ու ըսաւ հրէարէն. “Էլի էլի, լամա սաբագթանի. այս ինքն՝ Վասուած իմ Աստուած իմ, զիս ինչո՞ւ թողուցիր,,: Հոն եղողներն աս լսելով, կարծեցին որ Եղիան կը կանչէ։ Մէկն ալ վաղեց սպունգ մը քացախը թամիսեց ու եղէդի վրայ դրաւ, Յիսուսին բերանն երկընցուց։ Աւրիշներն ալ կ’ըսէին. “Թող տուր, նայինք, Եղիան կու կայ զինքը կը փրկէ,,: (Մ-ԴԻ. Ի. 46—49:) Իսկ Յիսուս մեծ ձայն մը հանեց ու ըսաւ. “Հայր, քու ձեռքդ կ’աւանդեմ իմ հոգիս,,: (Ղ-Դ. Ի. 46:) Աս ըսաւ ու զլուխը ծուեց, հոգին աւանդեց։ Մէջ մ’ալ տաճարին վարագ ոյրը վերէն վար պատուեցաւ, երկու կտոր եղաւ. երկիրը շարժեցաւ, քարերը պատուեցան, գերեղմանները բացուեցան ու շատ ննջեցեալ սրբոց մարմինները յարութիւն առին. եւ Յիսուսի յարութիւն առնելէն ետքը՝ իրենք ալ Երուսաղէմ մօտան ու շատ մարդու երեւցան։ Իսկ հարիւրապետը

գետնին շաբժն եւ ուրիշ եղածները տեսնելով՝ զարմացաւ, վախցաւ մնաց ու ըսաւ. “Իրաւցընէ Աստուծոյ Որդի էր աս մարդու, : (Մ-րի. ի. 51—54:) Ծատ կնիկներ ալ կային հոն-տեղը, որ հեռուէն կեցեր՝ կը նայէին, ամէն բան կը տեսնէին:

Արովչետեւ երկրորդ օրը մեծ շաբաթ օրն էր, Հրեայք չուզեցին որ մարմինները մինչեւ նոյն օրը մնան, ուստի գացին պիղատոսին աղաւեցին որ մարդ խաւրէ, որոնք սրունկնին ջարդեն, որ վերնան: Զինուորներն եկան ու երկու աւազակ-ներուն սրունքը ջարդեցին: Խսկ երբ որ Յիսուսին եկան, տես-նելով որ արդէն մեռած էր, սրունկին չդպան. բայց զինուորնե-րէն մէկը տէ գով Յիսուսին կողը խոցեց. եւ խսկյն արիւն ու ջուր ելաւ: (Յ-Հ. ԺԹ. 31—34:)

Խրիկուան մօտ Յովսէփի արեմաթացին, որ մեծատուն Հրեայ մըն էր, եւ բարեգործ, արդար ու գաղտուկ Յիսուսին աշակերտ ըլլալով՝ աս բաններուս մէջ ամեննեւին մասն չունէր, գնայ պիղատոսին աղաւեց որ Յիսուսի մարմինն իրեն շնորհէ: Պիղատոս զարմացաւ Յիսուսին անանկ շուտով մեռնելուն հա-մար, ուստի հարիւրապետը կանչեց, որ հարցընէ իմանայ: Եւ հարիւրապետէն ստուգելով որ իրաւցընէ մեռեր է, շնորհեց ու հրաման տուաւ որ վերցընէ: (Մ-րի. ԺԵ. 42—45:) Ուստի Յովսէփի արեմաթացի եկաւ՝ նոր կտաւ բերաւ: ‘Նիկողեմոս ալ եկաւ, ու հալուէի հետ խառնած զմուռս ալ բերաւ. Հարիւր լիարի չափ: Երկուքը մէկ եղան՝ Յիսուսին մարմինը խաչէն վար առին, ու Հրէից սովորութեան պէս պատեցին ու ինկե-ցին: Հոնաեղբ Յիսուսին խառնած տեղուան մօտ՝ պարտէզ մը կար, պարտիզին մէջն ալ քարէ նոր գերեզման մը՝ որուն մէջ ամեննեւին մարդ թաղուած չէր. մօտ ըլլալուն համար շուտով մը հոն թաղեցին. (Յ-Հ. ԺԹ. 39—42.) վան մեծ քար մը գրին ու գացին: Մարիամ մագդաղենացին, Մարիամ Յակոբայ եւ Յովսէնայ հոն ըլլալով՝ թաղուած տեղը տեսան: (Մ-րի. ԺԵ. 47:)

Խսկ շաբաթ օրը քահանայապետներն ու փարիսեցինները պիղատոսին գացին, ըսին. “Տէր, մատուցնիս եկաւ որ ան մզորե-ցուցիչն ողջ եղած առեն կըսէր թէ Երեք օրէն ետքը յարու-թիւն կ'առնեմ: Երդ մինչեւ երեք օր հրամայէ որ գերեզմանը պահին. չըլլայ որ աշակերտները գան գիշերով գողնան, ու ժողովրդեան ըսեն թէ մեռելներուն մէջէն յարութիւն առաւ. եւ յետին մոլորութիւնն առաջինէն գէշ ըլլայ:” Պիղատոս ալ ըսաւ. “Զինուորները ձեռուընիդեն, գացէք զիտցածնուդ պէս աղէկ նայեցէքս: (Մ-րի. ի. 62—65:) Էնոնք ալ գացին գե-րեզմանին քովը պահապաններ գրին, եւ իրենք ալ գերեզ-մանը կնքեցին:

Վարդ ահա աս կերպով Յիսուս Քրիստոս Տէրն մեր՝ իր մարդկային բնութեամբը շարչարուեցաւ, խաչուեցաւ, արիւնը թափեց ու մեռաւ, մարդուս մեղքին համար զոհ եղաւ: Եւ աս զոհս կատարեալ եւ արժանի եւ հաւասարեալ հատուցումն եղաւ. անանկ որ Ռդամայ սկզբնական մեղաց պատճառաւ. սատանան որչափ իշխանութիւն որ ունեցեր էր մարդկային բնութեան վրայ, բոլորը մէկէն կորարնցուց: Յիսուսի հոգին՝ որ աստածութեան հետ անբաժան մնացեր էր, (ինչպէս որ նաեւ մարմինն ալ աստուծութեան հետ անբաժան էր մնացեր,) լիմպս իջածին պէս՝ գռները կոտրանց, ան մութ բանտն աւրեց, ու չորս հազար տարւան մէջ մեռնող արդարներուն եւ սուլբերուն հօգինները՝ որ հօնտեղը Քրիստոսի գալուն ու զիւրենք ազատելուն կը սպասէին, մէկէն ազատեց, գուրա հանեց:

Ինչպէս որ կը զրուցէ Պօղոս առաքեալ (Երրայեցոց թղթին մէջ) Սովուսի ձեռքով Հրէից տրուած հին օրէնքին արարուղութիւնները, նշանները, զոհները բոլորն ալ Քրիստոսի օրինակն ու Քրիստոսի նոր օրէնքին, այս ինքն՝ շնորհաց վիճակին նշաններն էին: Քրիստոս գալովն ու նյոյն օրինաց ամէնն իր վրան կատարելովը, եւ օրինակներուն ճշմարտութիւնը՝ այս ինքն մեղքին ճշմարիտ քաւութեան զոհն իր վրան լմբնցընելովը՝ հին օրէնքը մէկէն դադրեցաւ, ու օրինակներու եւ նմանութիւններու տեղ՝ սուրբ Եկեղեցւոյ ճշմարիտ խորհուրդները հաստատուեցան: Վասն զի ինչպէս որ խելքան պատմեցի Քրիստոսի ըսած առակը, Սամարացին՝ այս ինքն Քրիստոս, աս մարդկային բնութեան գեղ ընելէն ետքը, պանդոկին այս ինքն՝ իր սուրբ Եկեղեցւոյն մէջ դրաւ. պանդոկապետին ձեռքը յանձնեց, այս ինքն՝ սուրբ Եկեղեցւոյ գլխոյն, որ իր փոխանորդն է. ձեռքն ալ երկու դաշեկան տուաւ, այս ինքն՝ երկու մէծ իշխանութիւն տուաւ, կապելու եւ արձակելու. յանձնեց իրեն որ աս երկու մէծ իշխանութեամբ մինչեւ աշխարհքիս վերջը մինչեւ իր միւս անգամ գալուստը՝ բոլոր սուրբ Եկեղեցին կառավարէ. եւ ետքը ինք թէ պանդոկապետին եւ թէ անոր պաշտօնէից աշխատանքին վարձքն առատապէս կը հասուցանէ:

Վարդ մենք ալ՝ որ Աստուծոյ անսահման ողորմութեամբը՝ Յիսուսի պատուական արեամբ վրկուեցանք ու Քրիստոսի ճշմարիտ սուրբ Եկեղեցւոյն վաւակն եղանք, ասանկ մէծ բարերարութեան յարզը ճանշնանք, եւ ինչպէս պէտք է՝ անսանկ մեր վարքը կարգի գնենք: Յիսուս մեր մեղաց համար շարչարուեցաւ, խաչուեցաւ, արիւնը թափեց ու մեռաւ: Ապա ուրեմն քանի որ մեղք կը գործենք, մենք մեր ձեռքովը Յիսուսի շարչարանքները, խաչելութիւնն ու մահը կը նորագենք, արիւնը

կը թափենք, ոտքի տակ կ'առնենք: Բայց մեր ըրածը Հրէից ըրածէն աւելի մեծ կ'ըլլայ եւ աւելի մեծ պատժոյ արժանի է. վասն զի անոնք տգիտութեամբ ըրին, բայց թէ որ մենք ընելու ըլլանք, դիտնալով կ'ընենք: Սակայն թէ որ մինչեւ հիմա շատ անգամ մեր անօրէն մեղքերով զջիսուս խաչեր ենք, դառնանք սրտանց, ըրած անօրէնութիւննիս ճանչնանք, մէյ մ'ալ ընելու հաստատ առաջադրութիւն դնելով՝ կյանք խաչելեալ Յիսուսին առջևուն ու լալով ողբարով ըսենք:

Տէր Յիսուս, գառն անմեղ, իրաւցընէ ես իմ ձեռքովմ՝ իմ անօրէն մեղքերովս անզգամ Հրէից պէս զքեզ բռնեցի, չարչարեցի, խաչ հանեցի եւ արիւնդ թափեցի: “Իմ անօրէնութիւններս ես ինձմէ կը ճանչնամ, ու մեղքերս միշտ աչքիս առջին են,,: (Ա-Ա. Ծ. 5:) Մեղայ, Տէր, մեղայ, բոլոր սրտէս կը ցաւիմ կը զջամ. լաւ էր ինծի, որ հազար անգամ մեռած ըլլայի, քան թէ մէկ անգամ զքեզ սրդողցընէի: Բայց ես ուղրմելի որդս ըրի. գուն մ'ըներ, Տէր, որ անսահման մեծութիւն ես, եւ անսահման ողորմութիւն: “Ողորմէ ինծի, Աստուած, քու մեծ ողորմութեամբ եւ քու բազում գթութեամբ անօրէնութիւնս քաւէ,,: (Ա-Ա. Ծ. 3:) Գուն քու արիւնդ իմ վրաս ցոյէ, եւ ես խկցն արդար կ'ըլլամ. զիս քու արեամբ լուա, ու ձիւնէն աւելի ճերմակ կ'ըլլամ: (Ա-Ա. Ծ. 9:) Գուն զիս քու վէրքերուդ մէջ պահէ, որ քու վէրքերդ տեսնելով՝ զանոնք մեղքերով չնորոգեմ: Քու չարչարանացդ արդեամբը քու աստուածային շնորհքիդ գանձէն քիչ մ'ալ ինծի պարգեւէ, որ անոր ուժովը մեղքէն ետ կենամ, առաքինութեան մէջ առաջ երժամ: Տէր, զիս աս աշխարհքիս մէջ քեզի հետ չարչարէ, իմ մարմինս զգայութիւններս չարչարէ սպաննէ, ու շարունակ զլուխս նեղութեանց փշէ պսակ զիր, որ եաքը քու ալքայութեանդ մէջ՝ յաւիտենական հանդիսան ու փառաց պսակը քու ձեռքէդ առնեմ. եւ աս աշխարհքիս մէջ քեզի չարչարակից ու խաչակից ըլլալով՝ ալքայութեանդ մէջ ալ քեզի փառակից ըլլամ ու բոլոր սրբոց հետ զքեզ յաւիտեանս յաւիտենից փառաւորեմ:

ԵՒՐԳ Ը ԵՐԱԹ

ՃՐԱԳԱԼՈՅՑՑ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱՆ ՄԵՐՈՅ ՅԻՌՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԻ

Ի՞նթերջութեան՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելոցն
առ Կորընթացիս դրած առաջին թղթէնէ : (Գլ. Ժե. 1—11:)

“Արդարաբ, կը ցուցընեմ ես ձեզի իմ աւետարանս, զորն
որ ձեզի քարոզեցի, դուք ալ ընդունեցաք, եւ որուն վրայ
հաստատուած էք. որով դուք կ'ապրիք, ինչպէս որ ես ձեզի
քարոզեցի՝ թէ որ կը պահէք. բայց եթէ պարապ հաւտացած
ըլլաք: Վասն զի ես առաջուց ձեզի ան բանն աւանդեցի, զոր
ես ալ ընդունեցայ թէ Քրիստոս մեր մեղաց համար մեռաւ, ինչ-
պէս դիբքը կը զըուցէ, թաղուեցաւ ու երրորդ օրը յարութիւն
առաւ, ինչպէս որ գիբքը կը զըուցէ: Եւ Կեփային (Պետրոսին)
երեւցաւ, ետքը տասուերկուքին (տասոնումէկ առաքելոց): Ետ-
քը՝ հինգ հարիւրէն աւելի եղբարց մէկէն, որոնց մէջէն շատերը
մինչեւ հիմա ողջ են, ոմանք ալ վախճանեցան: Ետքը Յակովայ
երեւցաւ, վերջը բոլոր առաքեալներուն: Ամենէն եսքն ալ՝
իրեւ անարդ մէկու մը՝ ինձի ալ երեւցաւ: Վասն զի առա-
քելոց մէջ ամենէն վարն ու ոչինչն ես եմ, որ առաքեալ
ըստելու այ արժանի չեմ, վասն զի Աստուծոյ եկեղեցին հա-
լածեցի: Բայց Աստուծոյ շնորհքովն եմ՝ ինչ որ եմ, ու վրաս
եղած Աստուծոյ շնորհքը պարապ տեղ չգնաց. Հապա անոնցմէ
ամենէն աւելի աշխատեցայ. չէ թէ ես, այլ հետև եղած Աս-
տուծոյ շնորհքը: Արդ թէ ես թէ անոնք ասանկ քարոզեցինք,
դուք ալ ասանկ հաւատացիք::”

Դոյր հին կտակարանին գրքերը՝ գալու Մեսիան կը քա-
րոզեն. իսկ նոր կտակարանին գրքերն՝ եկած Մեսիան կը քարո-
զեն: Պօղոս առաքեալ ալ՝ որ առաջուց հին օրինաց հաւատքին
կը ծառայէր, եւ ետքը եկած Մեսիային հաւատալով՝ նոր օրինաց
մէջ մտաւ, իր դրած թղթերուն մէջ շարունակ եկած Մեսիան
քարոզելով՝ անոր հաւատքը կը սորմեցընէ: Ասոր համար աս
տեղս ալ իր քարոզած աւետարանը՝ հաւատացնալ քրիստոնէից
միտքը կը ձգէ. ու հին կտակարանին մէջ գրուած մարդարէու-
թիւններուն կատարուելովը՝ նոր օրինաց ճշմարտութիւնն ու
քրիստոնէական հաւատքին հաստատութիւնը կը ցուցընէ: Մե-
սիային չարշարանքը, մահը, թաղումն ու յարութիւնը՝ հին
կտակարանին մէջ մարդարէները գուշակեր էին: Աս բաներս
բոլոր Քրիստոսի վրայ կատարուեցան: Առաքեալն աս բաներս

ան ատեն կը գրէ, որ Քրիստոսի յարութիւնը տեսնողները կենդանի էին, որով իր քարոզութեան ճշմարտութիւնը կը հասատէ :

Խակ աւետարանն առ է : (Մ-դբ. Գ.լ. Ի.լ. 1—20:)

Ա ասն յարութեան Տեառն մերց յիսուսի Քրիստոսի : “Ծաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթին (կիրակի) առտուն կը լուսընար : Մարիամ Մաղդաղենացի ու մէկալ Մարիամ Եկան գերեզմանը տեսնելու : Եւ աշա մեծ շարժում մ'եղաւ, որով հետեւ հրեշտակ Տեառն երկնքէն իջաւ, եկաւ գերեզմանին բերնեն քարը վերցուց ու վրան նստեցաւ : Եւ իր տեսիլքը փայլակի պէս էր, զգեստն ալ՝ ձեան պէս ձերմակ : Պահապաններն ալ իրմէ վախնալով տակնուքը եղան ու մեռել դարձան : Հրեշտակը դարձաւ կանանց ասանկ ըստաւ. Գուք մի վախնաք, գիտեմ որ խաչելեալ Յիսուսը կը փնտուէք . Հոս չէ. վասն զի յարեաւ, ինչպէս որ ըսած էր. Եկէք եղած տեղը տեսէք. ու շուտով գացէք իր աշակերտներուն ըսէք, որ յարութիւն առաւ. Եւ աշա ինք ձեզմէ յառաջ գալիլեա կ'երթայ, հօն կը տեսնէք զինքը. ահա ձեզի ըսի : Անոնք ալ շուտ մը գերեզմանէն ելան՝ վախով ու մեծ ուրախութեամին, կը վազէին որ աշակերտներուն պատմնն : Մէջ մ'ալ Յիսուս իրենց դիմացն ելաւ ու ըստաւ. Աղջոյն ձեզի : Անոնք ալ ինկան, ոսքը պղըսեցան ու երկրպագութիւն ըրին իրեն : Ան ատեն Յիսուս իրենց ըստաւ. Մի վախնաք. գացէք իմ եղայրներուն ըսէք որ գալիլեա երթան ու հօն զիս կը տեսնեն : Անոնք երթալէն ետքը՝ ահա զինուորներէն մէկ քանին քաղաք եկան, ու բոլոր եղածները քահանայապետներուն պատմեցին : Անոնք ալ ձերերուն հետ ժողվուեցան, մէկաեղ խորհուրդ ըրին, ու զինուորներուն շատ արծաթ տալով՝ լսին թէ Ասանկ զրուցեցէք որ մէնք քուն եղած ատեննին՝ զիշերով աշակերտներն եկան, զինքը գողցան. Եւ թէ որ ադ բանը դաստաւորին ականջը համնելու ըլլայ, մէնք զինքը կը հաճնոնք ու ձեզի հոդ ընել չենք տար : Անոնք ալ արծաթն առին, ու լսած խրատնին կատարեցին : Ասկից աս ձայնը տարածուած է Հրէից մէջ մինչև այսօրս : Խակ տասնումէկ աշակերտները Գալիլեա գացին, ան լեռը՝ զորն որ Յիսուս իրենց նշանակած էր : Երբ որ զՅիսուս տեսան, երկրպագութիւն ըրին . մէկ քանին ալ տարակուսեցան : Խակ Յիսուս դարձաւ իրենց հետ խօսեցաւ ու ըստաւ. Երկինքն ալ՝ երկրի վրայ ալ՝ ամէն իշխանութիւն ինծի տրուեցաւ : Ինչպէս որ Հայր զիս խաւրեց, ես ալ զձեզ կը խաւրեմ : Գացէք ասկից ետքը բոլոր հեթանոսները ձեզի աշակերտ ըրէք. մկրտեցէք զանոնք յանուն Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյն սրբոյ : Ինչ որ ձեզի պատուիրեցի,

իրենց սորվեցուցէք որ ամէնն ալ պահէն։ Եւ ահա ես հետեւնիդ եմ ամէն օր մինչեւ աշխարհը ին ետքը։»

Վաւետարանէս բացայսյա կ'իմանանք Քրիստոսի Ցեառն մերոյ յարութեան պարագաները. անսնկ որ նորէն բացատրելու հարկ չկայ։ Աս միայն պէտք է գիտնալ որ աւագ ուրբաթ օրը իրիկուան դէմ ժամն իննին Յիսուս Հոգին աւանդեց. Եւ Յովէփ արեմաթացին ու Նիկոլեմոս զինքը շուտով թաղեցին, որ արեւը մարը չմտած՝ տեղերնին դառնան. վասն զի շաբաթամուտ ըլլալով՝ արեւը մարը մտած ատեն պէտք էր որ իրենց տեղը գտնուեին։ Իսկ շաբաթ օրն ալ սուրբ ըլլալուն համար չէին կրնար իրենց սահմանէն դուրս ելլել. անոր համար Յիսուսի գերեզմանը մարդ չգնաց։ Իսկ կիրակին օրը առաջուանց Մարիամ Մագդաղենացի ու մէկալ Մարիամ վաղեցին գերեզմանը։ Քայց ան ատեն Յիսուս արդէն յարութիւն առած էր. գերեզմանը չբացած՝ դուրս ելլելով։ Ետքը հրեշտակն իջաւ ու ան շարժումն ընելով՝ քարը գերեզմանին վրայէն վերցուց։ Ասով կատարուեցաւ Յիսուսի խօսքը, որ ըսած էր թէ երեք օրուան մէջ յարութիւն կ'առնեմ. վասն զի ուրբաթ օրը Հոգին աւանդեց եւ օրը չմընցած՝ մարմինը գերեզման դրուեցաւ, ուստի ան օրը կը սեպուի՝ մէկ. շաբաթ օրը՝ բոլոր գերեզմանին մէջ մնաց, ուստի ան օրն ալ կը սեպուի՝ երկու. կիրակի օրն ալ՝ որ ըստ օրինաց Հրէից՝ առջի իրիկուընէ արեւը մարը մտածին պէտ՝ կը սկսի սեպուիլ, մինչեւ առաջ գերեզմանին մէջ մնաց ու ետքը յարութիւն առաւ, ուստի ան օրն ալ կը սեպուի՝ երեք։

Քայց աս զատկին խորհուրդն աղէկ հասկընալու համար՝ պէտք է գիտնալ որ մեր զատիկը՝ Հրէից զատկէն առած է անունը։ Հրեայք Պատառ կը զբուցեն, որ ըսել է ռազ+ վասն զի Մովկէս մարգարէն՝ Ասաւուծոյ հրամանաւ։ Հրէից աս տօնս սահմանեց ան ատեն, երբ որ հրեշտակը գիշերով բոլոր Եղիպտացիներուն եւ իրենց անասուններուն առջինեկները ջարդեց։ Իսկ Հրեաներէն անցաւ ու չդպաւ. իրենք ալ Եղիպտուէն ու Փարաւոնին ձեռքէն ազատեցան, ելան գացին ու կարմիր ծովին անցան. իսկ Փարաւոն բոլոր զօրքովը կարմիր ծովուն մէջ ընկղմեցաւ։ Աս պատմութիւնս համառօտիւ դնենք հոստեղս։

Վասուած խոստացեր էր Աքրահամու որ Քանանու երկիրն իրեն զաւկին կու տայ։ Երբ որ Յովէփ նահապետն իր Եղբարց նախանձուն համար ծախուեցաւ, Եղիպտոս գնաց, Հոնտեղը շատ նեղութիւն քաշելէն ետեւ՝ մեծցաւ ու Փարաւոնին երկրորդն եղաւ, իր Յակոբ Հայրը՝ որ Աքրահամու թոռն էր, իր Եղբարքն ու բոլոր իրենց ազգատոհմն Եղիպտոս բե-

րաւ : Հոն տեղը մնացին ու շատցան որդւոց որդի մինչեւ հինգերորդ ազգ : Եգիպտոսի մէջ Խրայելացւոց մնացած ատենք՝ չորս հարիւր երեսուն տարի եղաւ : Բայց աս չորս հարիւր երեսուն տարւան մէջ քանի գնաց՝ շարունակ իրենց նեղութիւնը, շարչարանքն ու տանջանքը շատցաւ . անանկ որ Եգիպտացիք զերենք գերւոց պէս կը գործածէին, շարաչար խստութեամբ աշխատցընելով : Չորս հարիւր երեսուն տարիէն ետքը Աստուած հաճեցաւ Հրեաներն անգերութենէն ազատել . ուստի զՄովսէս ու անոր Ահարոն Եղայրը Փարաւոնին խարեց, որպէս զի Աստուծոյ կողմանէ իրեն հրամայեն որ ժողովուրդն արձակէ : Խսկ Փարաւոնին սիրտը հպարտութեամբ խստացաւ ու չուզեց թող տալ : Աստուած՝ Մովսէսի ու Ահարոնի ձեռքով կերպ կերպ հրաշքներ ըրաւ, բայց Փարաւոն անոնցմով ալ չխոնարհեցաւ : Վերջապէս Աստուած աս կերպովս խօնարհեցուց : Նախ՝ Մովսէսի ու Ահարոնի ձեռքովը Հրէից հրամայեց որ ամէն տուն մէջ մէկ արու ոչխար առնեն, որ մէկ տարւան ու անարատ ըլլայ . եւ ան ոչխարը լուսնի (Մարտի) տասնուշորսին իրիկուան գէմ մորթեն զոհ ընեն . ետքը արենէն առնեն, բոլոր աներուն դրանց երկու քովն ու վերի դին քսեն . եւ ան իրիկուն կրակով խորվեն ուտեն ու ամենեւին կտոր մը չաւելցընեն ու ոսկը մը չկոտրեն . հետն ալ բաղարջ ուտեն լեզի եղեգով . կերած ատեննին գօտինին մէջքերոնին, կօշիկնին ուտուրնին ու գաւազաննին ձեռուընին ըլլայ . վասն զի Զ-Պէի, այս ինքն անցք Տեառն է : Աստուած ինչպէս որ պատուիրեր էր, Հրեայք անանկ ըրին : Կէս գիշերուան՝ Աստուծոյ հրեշտակն անցաւ ու բոլոր Եգիպտացւոց առջիննեկները զարկաւ սպաննեց, Փարաւոնին առջիննեկն մինչեւ գերւոցնը եւ բոլոր անասուններունն ալ, միայն Հրէից աներուն չդպաւ, որոնց դրան վրայ գառին արիւնը քսուած էր : Ան բոպէին մէջ բոլոր Եգիպտոս սգս լացի մէջ մտաւ : Փարաւոն չդիմացաւ, գիշերով կանչեց զՄովսէս եւ զԱհարոն, ու հրաման տուաւ որ երթան : Բոլոր Եգիպտացիք ալ կը փութացընէին որ Հրեայք ելլեն երթան : Անոնք արդէն պատրաստ ըլլալով՝ իսկոյն գիշերանց ճամբայ ելան ու Եգիպտոսէն գացին :

Վասնկ մէծ հրաշքին յիշատակը մնալու համար՝ Աստուած Հրէից հրամայեց որ ամէն տարի ան օրը նօյն կերպով տօնը կատարեն, գառը մորթեն խորվեն եւ բաղարջով ու լեզի եղեգով ուտեն . եօթն օր ալ կարգաւ մինակ բաղարջ ուտեն . իսկ խմորած հաց՝ ամեննեւին չուտեն ու տներնին ալ չդտնուի :

Ետքը Փարաւոն խմանալով որ Հրեայք իր ձեռքէն ելան, թող տալուն զզչացաւ . ուստի շուտ մը զըլքը ժողվեց, ետեւ-

նէն հասաւ, տեսաւ որ Հրեայք կարմիր ծովուն քով կեցեր են : Մովսէս՝ Աստուծոյ հրամանաւ գաւաղանը ջրին զարկածին պէս՝ ջուրն է պատռեցաւ, երկու բաժնուեցաւ, մէջտեղը ցամաք եղաւ, եւ Հրեայք մէջէն սկսան անցնիլ : Եգիպտացիք ալ ետեւնէն գացին, մինչեւ որ ամէնն ալ ծովուն մէջ մտան : Իսկ երբ որ Հրեաները ջրին մէջէն բոլոր դուրս ելան, ան ատեն Մովսէս գաւաղանաւը նորէն ջրին զարկաւ . ջուրն ալ եկաւ տեղը լեցուեցաւ, եւ բոլոր Եգիպտացիները խզեց, անանկ որ մարդ մը չաղատեցաւ, ամէնն ալ մեռան ջրին մէջ : Ետքը Հրեայք կամաց կամաց Աւետեաց երկիրը գացին :

Վ'ս բաներս բոլոր օրինակ էին եւ խորհուրդ ունեին, որ ատենին պիտի կատարուէր : Չորս հազար տարի մարդկային բնութիւնը Եգիպտոսի մէջ, այս ինքն՝ սատանային գերութեան տակ, կը նեղուէր ու կը չարչարուէր . Փարաւոն, այս ինքն՝ սատանան, բոնացեր չէր ուղեր արձակել : Հարկ եղաւ որ Աստուած զատիկը մորթել տայ . զգաւան զոհ ընել տայ, որ սատանային ուժը կոտրի ու իր անդրանիկ զաւակը մեռնի, այս ինքն՝ իր հպարտութիւնը կոխուի ճնշուի : Յիսուս գառն Աստուծոյ՝ որ բառնայ զմեզս աշխարհի, եկաւ մորթուեցաւ, զոհ եղաւ, ու սատանային ուժը, հպարտութիւնը կոխեց սպաննեց : Ազատեցաւ մարդկային բնութիւնը սատանային ձեռքէն . եւ աս մեռեալ զոհը, այս ինքն՝ Յիսուսի մարմինը գերեւիման մտաւ . իսկ հոգին՝ աշխարհի իս ծովը ճղքեց, իշաւ լիմոս, որ ան բանտին մէջ մնացող հոգիներն ալ ազատէ : Հասաւ սատանան ետեւէն, որ ըըլայ թէ անոնք անկից փախցրնէ . բայց Յիսուսի հոգին զանոնք ազատեց, սատանան կապեց եւ անոր ուժը դժոխիքն մէջ ընկղմեց : Աերջապէս յարութիւն առնելով՝ ճշմարիտ աւետեաց երկրին, այս ինքն՝ արքայութեան դուռը բացաւ, որ քրիստոնեայք իր արգեանց զբութեամբն ու Աստուծոյ շնորհքով ազատաբար հոն մտնեն, հանգչին յաւիտեանս յաւիտենից :

Վ'ստուած մեղի ալ հրամայեց որ աս զատիկիս տօնն ու յիշատակը կատարենք, չէ թէ Հրէից պէս օրինակաւ կամ մարմառաւոր արարողութեամբ, հապա ճշմարտութեամբ եւ հոգեւորապէս : Նաև Հրէից զատիկը՝ որ լուսնի ամսոյն տասնուշորսին կը նայէր, փոխեց ու իր յարութեան օրը, այս ինքն՝ կիրակին օրը դրաւ, ինչպէս որ սուրբ առաքեալները մեղի սորվեցուցին ու ընդհանուր սուրբ Եկեղեցին ալ կը պահէ : Երկրորդ՝ Հրեայք իրենց Եգիպտոսէն ազատելուն յիշատակը կը կատարէին . իսկ Յիսուս ուղեց որ մենք սատանայի ձեռքէն ազատելուս յիշատակը կատարենք : Երրորդ Յիսուս կ'ուղէ որ

մենք ալ զատկին գառն ուտենք կրակով խորված։ Բաղարջի ու լեզի եղեգի հետ։ ամենեւին կտոր չաւելցընենք ու սկզ չկոտրենք, գօտինիս մէջքերնիս, կօշիկնիս ոտուլընիս ու գաւազաննիս ձեռուլընիս ըլլայ։ Գառն ուտենք։ այս ինքն՝ ամենասուրբ հաղորդութիւնը, Յիսուսի մարմինը ճաշակենք։ Կրակով խորված։ այս ինքն՝ միրոյ կրակով մեր սիրոտ վառելով ու բորբոքելով եւ սրտանց յարգութիւն ընելով։ Բաղարջով։ այս ինքն՝ խմոր շգտնուի մեր հոգւցն մէջ, ինչպէս որ Պօղոս առաքեալ կը զբուցէ, “Ասկից եաքը տան կատարենք, չէ թէ չին խմորով, եւ չէ թէ շարութեան ու անզգամութեան խմորով։ այլ շիտակ սրտին ու ճշմարտութեան խմորով”։ (Ը. Կոբըն. Ե. 8.) անանկ որ մեր հոգին մեղքի բոյն ըլլայ։ այլ Աստուծոյ շնորհաց տուն ու տաճար ըլլայ։ Լեզի եղեգով։ այս ինքն՝ մէջքերնուն վրայ լալով ողբով ապաշխարութիւն ընելով, եւ մեր զգայութիւններն ու զգայական բաղձանքները մահացուցանելով, Ամենեւին կտոր չաւելցընենք։ այս ինքն՝ ակամայ կամ պաղ սրտով ճաշակենք։ այլ ջերմեռանզութեամբ եւ ախորժակով։ Ասկը չկոտրենք։ այս ինքն՝ չըլլայ թէ սրբագղծութիւն ընելով՝ նորէն անմեղ Յիսուսը խաչ հանենք ու արինը թափենք։ Գօտինիս մէջքերնիս, կօշիկնիս ոտուլնիս ու գաւազաննիս ձեռուլընիս ըլլայ։ այս ինքն՝ աս աշխարհքիս մէջ իբրև անցաւոր ու պանդուխտ կենալով՝ սրտերնիս աս աշխարհքիս շտանք, աշխարհքէն ու աշխարհային բաղձանքներէն ետ դարձնենք, եւ բարի վարդով առանց մեղաց քրիստոնէաբար ապրելով՝ մահուան ժամուն սպասենք, որ աւետեաց երկիրը, այս ինքն՝ արքայութիւն երթանք, ու հոն ուրախանանք յափեանս յափեանս յափեանից։

Ա Տ Բ Ե Կ

ԶԵՏԻԿ ՅԵՐՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿ ՄԵՐՈՅ ՅԻՍՊՈՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Ի՞սթերջութեան՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքին
մէջէն է: (Գ. Ա. 15—26:)

“Վա օրերը Պետրոս եղբարց մէջ ելաւ կեցաւ, (երբ) հօն
տեղը հարիւր քսան հոգւց չափ ժողվուեր էին, ու ըսաւ, Արք
եղբարք, պէտք էր որ գրքին խօսքը կատարուէր, զօրն որ առա-
ջուց Հոգին սուրբ Դաւիթի բերնովն ըսած էր Յուդային հա-
մար, որ զՅիսուս բռնովներուն առաջնորդն եղաւ, որն որ մեր
թուին մէջ մէզի հետ էր, եւ իրեն ալ աս պաշտօնիս վիճակն
եղած էր: Աս մարդու անիրաւ վարձքէն գեղ մը ձեռք ձգեց,
եւ ուռեցաւ մէջտեղէն ճամթեցաւ ու բոլոր փորք թափեցաւ
փաղեց. Երուսաղեմի մէջ որչափ որ մարդ կար՝ ամէնն ալ ի-
մացան, մինչեւ նոյն գեղին անունն ալ իրենց լեզուաւն Ակեղ-
դամա դրին, որ արեան գեղ ըսել է: Վասն զի սաղմօսաց գրքին
մէջ ասանկ գրուած է. Երենց բնակութիւնն աւերակ ըլլայ ու
մարդ մը չդժուուի որ մէջը բնակի, եւ անոր կարգը ուրիշն առ-
նէ: Արդ պէտք է որ Յիսուսին, Յովհաննու մկրտութենէն սկսե-
լով՝ մինչեւ որ մէջմէ վիրացաւ, մէզի հետ մտած ելած բոլոր
ժամանակուան մէջ, հետերնիս եղող մարդիկներէն մէկը մէզի
հետ իր յարութեան վկայ ըլլայ: Ան ատեն երկու հոգի դրին.
զՅավէմի որ Քարսաբա կ'ըսուէր ու ետքը Յուսասոս ըսուեցաւ,
եւ զՅատաթիա. եւ ազօմք ընելով ըսին. Դուն Տէր՝ որ ամե-
նուն սիրտը գիտես, աս երկուքին մէջէն՝ որն որ ընարած ես,
յայտնէ, որ աս պաշտօնիս վիճակն ու առաքելութիւնն առնէ,
որմէ Յուդա ինկաւ ու իր տեղը զնաց: Ետքը ասոնց վկայ վի-
ճակ ձգեցին. ու վիճակը Մատաթիային ելաւ, եւ տասնումէկ
առաքեալներուն կարգը մտաւ::

Վա բանս եղաւ՝ Քրիստոսի համբարձմանէն ետքը, երբ որ
առաքեալք վերնատունը ժողվուած էին ու Հոգւցն սրբոց գա-
լուն կը սպասէին: Բայց պյաօր կը կարդացուի աս գիրքս, որով՝
հետեւ պյաօրուընէ մինչեւ Հոգեգալստեան նախընթաց օրը
կարգաւ մէջմէկ քիչ Առաքելոց գործքին մէջէն ամէն օր պա-
տարագին մէջ կը կարդացուի, մինչեւ որ յիսուն օրուան մէջ
բոլոր գիրքը կը լըլննայ: ‘Նցնալէս առջեւի չորեքշաբթին օրն
ալ կը սկսինք երկրորդ ընթերցուած մը՝ Կաթողիկեաց ըսուած
թղթերէն կարդալ, ան ալ կարգաւ մէջ մէկ քիչ ամէն օր.
պյասպէս որ մինչեւ Հոգեգալստեան նախընթաց օրը Կաթողի-
կեաց եօթն թղթերը կը լըլննան:

Խսկ աւետարանն աս է : (Մ-բի, Գ-լ, Ժ-Զ, 2—8:)

Ա ասն յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի : ԱՄԻՒՃԱԲԱԹԲԻՆ (Կիրակիին) առատուն արեւը ծագած ատեն՝ գերեզման կու գան ու իրարու կ'ըսէին . Ով պիտի գարձընէ մեզի քարը գերեզմանին դոնէն վար առնէ : Մէջ մ'ալ նայեցան տեսան որ քարը վար առնուած էր . վասն զի շատ մեծ էր : Եւ երբ որ գերեզմանին մէջ մտան, տեսան որ աջ կողմը ձերմակներ հագած երիտասարդ մը նստած էր, ու շատ վախցան : Խսկ անիկակ իրենց ըստաւ . Մի վախնաք . խաչուած Յիսուս նազովեցին կը փնտուէք . յարեաւ, հոս չէ, ահա տեղն ալ՝ ուր որ զինքը դիին : Բայց գացէք իր աշակերտներուն ու Պետրոսին ըսէք որ ահա ձեզմէ յառաջ Գալիեա կ'երթայ . հոն կը տեսնէք զինքը, ինչպէս որ ձեզի ըստած է : Երբ որ աս լսեցին, ելան գերեզմանէն փախան, վասն զի զարհուրեք էին . ու վախնալնուն՝ մարդու մը բան ըստին : „

Խնչպէս որ երէկ իրիկուան պատարագին աւետարանին մէջ տեսանք, ասոնք Մարիամ Մագդաղենացին ու մէկալ Մարիամն էին . եւ ինչպէս որ Մարկոս ու Ղուկաս կը զբուցեն, Հետերնին ուրիշ կնիկներ ալ կային : Որոնք մէկտեղ խունկ ու անուշահոտ իւղ առած էին, որ երթան Յիսուսի մարմինն օծեն ու ողբ լաց ընեն : Խսկ տեսած երիտասարդնին՝ հրեշտակ էր, որ մարմնոյ աչքի երեւալու համար՝ ան կերպարանքը մտած էր :

Հիսուսի յարութիւնը կը հաստատէ ընդհանուր մեռելոց յարութիւնը . ինչպէս որ Պօղոս առաքեալ կը զբուցէ : (Ա. Կ-Շ-Ն-ի, Գ-լ, Ժ-Ե:) Բայց ասկից զատ՝ մեր հոգւոյն յարութեան օրինակն ու կերպը մեզի կը սորվեցընէ : Արդ՝ Յիսուսի յարութեան վրայ երեք բան կը տեսնենք . մէջ մ'որ առատուանց կանուխ եղաւ, երկրորդ՝ որ ճշմարիտ եղաւ, երրորդ՝ որ հաստատուն եղաւ : Ասկից կ'իմանանք որ մեր հոգւոյն յարութիւնն ալ կանուխ այս ինքն՝ շուտով պիտ' որ ըլլայ, ճշմարիտ ու հաստատուն : Ծուտով . մեզք ինկածնոււ պիտ, որ ըլլայ թէ մ.ղաց մէջ հիննանք, ու հիննալով՝ աւելի ապականութեան մէջ մտնենք, եւ անանկով մեր նորոգումն ու յարութիւնը գժուարին ըլլայ . մանաւանդ որ Աստուած շատ անգամ զմեզ կանչելով՝ թէ որ մտիկ ընենք, կարեի է որ բարկացընենք զինքը, եւ իր շնորհքը մեր վրայէն պակսեցընէ : Ճշմարիտ, մ.ղաց վրայ ճշմարիտ զզում պիտի ընենք, մեզքէն մեր երեսը պիտի գարձընենք . աշխարհքիս ու արարածներուն սէրը մէկ զի պիտի ձգենք, մարմնոյ ցանկութենէն ետ պիտի կենանք ու հոգեւոր ճամփան պիտի քալենք, ինչպէս որ Աստութոյ պատուիրանները կը զբուցեն : Հաստատուն . հաստատ առաջազրութիւն պիտի

զնենք, որ մէջ մ'ալ մեղք գործելով՝ հոգինիս չսպանենք. Եւ աս առաջազրութեան վրայ հաստատ կենալու պիտի ջանանք, փոյթ պիտի տանինք, որչափ որ ուժ եւ կարողութիւն ունինք. Աստուծոյ շնորհաց պիտի դիմենք, որ ինք մեր տկարութիւնը զօրացընէ, որով հաստատ մնանք: Աւստի աս օրերս կատարելով սուրբ Եկեղեցւոյն պատուիրանը, որ զատկին կը պարտաւորէ զհաւատացեալս խոստովանիլ ու հաղորդիլ, որպէս զի հոգւով յարութիւն առնեն հաւատացեալսերը, չըլայ թէ մէկն անհոգ ըլլայ, չըլայ թէ կեղծաւորութեամբ ընէ, չըլայ թէ անհաստատ մոռք ընէ: Անհոգ ըլլայով՝ ամենեւին պատուղ մը շիբաղեր, կեղծաւորութիւն ընելով՝ սրբապղծութիւն կընէ, անհաստատ ընելով՝ փորձութիւն մը վրայ եկածին պէս՝ իսկոյն կ'իյնայ, կը մեղանէ, գուցէ ալ յետինն առաջնենէն չար կ'ըլլայ:

Վրոշ Քրիստոս մեր գլուխն է, մենք ալ իրեն անդամներն ենք. ջանանք որ մեր յարութիւնն ալ Քրիստոսի յարութեան նմանի. Հոգւով յարութիւն առնենք, ծշմարիտ յարութիւն առնենք, հաստատ յարութիւն առնենք. որ մահուան ատեննիս ալ՝ հոգւով յարութիւն առնենք ու արքայութեան փառքը մանելով՝ զյարուցեալն Քրիստոս փառաւորենք յաւիտեանս յաւիտենից:

Ե Ր Կ Ա Խ Ը Ը Թ Ի

Ե Ր Կ Ա Խ Ը Ը Թ Ի Օ Ր Զ Ա Տ Կ

Ի՞նթերթուլածը նոր կտակարանէն՝ Առաքելոց գործքին մէջէն է. (Գ.Լ. Բ. 22—41.) Եւ զոգւցն սրբոյ՝ առաքելոց վրայ իջած օրը Պետրոս առաքելոցն ըրած ատենաբանութեան շարունակութիւնն է:

“Վ'ըք Խօսակելացիք, աս Խօսքերս մտիկ ըրէք: Յիսուս Նաղովեցին, որ Աստուած ձեր մէջն երեւցուց, ան զօրութեամբ ու նշաններով ու հրաշքներով՝ որ Աստուած անոր ձեռքովը ձեր մէջն ըրաւ, ինչպէս որ գուք ալ զինքը գիտէք, Աստուծոյ խորհուրդն ու նախագիտութիւնը կատարուելով, անօրէններուն ձեռքովը մատնուեցաւ, ու փայտին վրայ գամեցիք մեռցուցիք. Աստուած ալ զինքը յարսց, մահուան ցաւը քակելով. վասն զի անհնար էր որ անկից բռնուի: Դաւիթ ալ ասանկ կը զրուցէ իրեն համար. Առաջուց միշտ զՏէր իմ առ-

ջեւս կը տեսնէի, որ իմ աջ կողմն կը կենար, որպէս զի շաասնիմ. ասոր համար սիրած ուրախ եղաւ ու լեզուս ցնծացաւ. մարմինս ալ յուսով կը բնակի. վասն զի իմ հոգիս դժոխին մէջ թող չես տար, ու չես թող տար՝ որ քու Ասւրբդ ապականութիւն տեսնէ: Կենաց ճամբան ինծի իմացուցիր. քու երեմներուդ ուրախութեամբը զիս լցուցիր: Արք եղալք, պէտք է որ Դաւիթ նահապետին համար համարձակ ըսեմ ձեզի, որ մեռաւ ու թաղուեցաւ, գերեզմանն ալ մինչեւ այսօր մեր մէջ կեցեր է: Վասն զի մարդարէ էր ու գիտէր որ Աստուած երդում ընելով խօսք տուաւ իրեն որ իր որովայնին պտղէն՝ իր ամոռուին վրայ նստեցընէ. ուստի Քրիստոսի յարութեան համար առաջուց իմանալով՝ ասանկ զրուցեց. որովէն տեւ իրեն հօգին գժոխիքը (լիմպոսը) շնաց, մարմինն ալ ապականութիւն շտեսաւ: Աս Յիսուսն Աստուած յարոց, ինչպէս որ մենք ամենքս ալ կը վկայենք: Աստուծոյ աջովք բարձրանալով, Հոգւցն սրբոյ աւետիքն իր Հօրմէն առնելով՝ զանիկա սփուեց տարածեց, զորն որ դուք ալ կը տեսնէք ու կը լսէք: Վասն զի Դաւիթ երկինք չելաւ. ինքն ալ ասանկ կ'ըսէ. Տէր իմ Տիրոջ ըստեւ որ իմ աջ կողմն նստէ, մինչեւ որ քու թըշնամիններդ ոտուըներուդ պատուանդան ընեմ: Արդ՝ բոլոր Խրայելի տունը ստոյգ գիտնայ, որ ան Յիսուսը՝ զորն որ դուք խաչեցիք, Աստուած՝ տէր ու օծեալ ըստաւ: Աս խօսքս լսելով՝ սրտանց զզացին ու գարձան պետրոսին եւ ուրիշ առաքեալ ներուն ըսին. Արք եղալք, ինչ ընենք: Պետրոս իրենց ըստեւ. Ապաշխարեցէք. եւ ամէն մէկերնիդ մկրտուեցէք յանուն Տեառն Յիսուսի Քրիստոսի ի թողութիւնն մեղաց, ու Հոգւցն սրբոյ պարգևել կ'ընդունիք. վասն զի աս աւետիքս ձեզի ու ձեր զաւկըներուն է, եւ բոլոր հեռաւորներուն՝ զորոնք Տէր Աստուած մեր կը կանչէ: Աւրիշ շատ խօսքերով ալ վկայութիւն կռւ տար եւ զիրենք կը յորդորէր ու կ'ըսէք. Աս խոտորեալ ազգէն ելք ազատեցէք: Ամանք անոր խօսքերը յօժարութեամբ ընդունելով՝ մկրտուեցան. ու ան օրը երեք հազար հոգւց չափ աւելցան:»

Աս խօսքերուս մէջ պետրոս առաքեալ Դաւիթ մարդարէին մարդարէութիւններէն Քրիստոսի ճշմարիտ յարութիւնը կը հաստատէ, եւ իր հոգեւոր յաւիտենական թագաւորութիւնը: Բայց փիլիսոփայական տրամաբանութենէ աւելի՝ Հոգւցն սրբոյ շնորհքով լցուած էր իր խօսքը, որով մարդկային իմաստութենէն աւելի ազդու ըլլալով՝ այն մէծ բազմութեան մէջէն ամենեւին մարդ մը չկրցաւ դէմ զրուցել, այլ իսկզյն երեք հազար հոգի հաւտացին ու մկրտուեցան:

Խոկ աւետարանն աս է : (Ղ. Տ. Գ. Տ. 1—12.)

Ա ասն յարութեան Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի : Խոկ միաշաբաթին օրը առառանց կանուխ գերեզմանն եկան, պատրաստած խնկերնին բերին . Հետերնին ուրիշ կնիկներ ալ եկան : Եւ գերեզմանին բերանն եղած մեծ քարը մէկդի եղած դժան : Խոկ երբ որ ներս մտան, Տեառն Յիսուսի մարմինը չգտան : Աս բանիս վրայ զարմացեր մասցեր էին . մէյ մ'ալ նայիս որ երկու հոգի լուսաւոր զգեստներով իրենց եկան : Եւ երբ որ անոնք վախնալուն՝ երեսի վրայ գետինն ինկան, ասոնք գարձան ըսին . Կենդանին մեռելներուն մէջ ի՞նչ կը փնտուէք . Հոս չէ, այլ յարեաւ : Յիշեցէք Գալիլեա եղած ատեն ձեզի հետ ինչպէս խօսեցաւ ու կ'ըսէր թէ ուշաք է որ որդին մարդոյ մեղաւորաց ձեռքը մատնուի, խաչ ելլէ ու երրորդ օրը յարութիւն առնէ : Աս խօսքերը յիշեցին, ու դարձան՝ բողը աս բաներս տամսումէկ առաքեալներուն եւ ուրիշներուն ամենուն ալ պատմեցին : Եւ աս բաներս առաքեալներուն պատմողներն ասոնք էին . Մարիամ՝ մագդաղենացի եւ Յովհաննա եւ Մարիամ Յակովը յեւ ուրիշ ասոնց հետ եղաղները : Բայց ասոնց խօսքն անոնց առջնին խենթուխելառ խօսքեր կ'երեւար ու չէին հաւատար : Խոկ ովեարս ելաւ, վաղեց գերեզմանը գնաց, ու նայեցաւ տեսաւ որ մինակ կտաւները կեցած էին . Եւ գնաց մոքին մէջ զարմանալով թէ ի՞նչ եղաւ :

Լոյսօրուան աւետարանին մէջ մէկնութիւն տալու բան մը չկայ, որովհետեւ Քրիստոսի Տեառն մերց յարութիւնը հասկրնալու համար հարկաւոր եղածն արդէն աւագ շարաթի իրիկուան պատարագին մէջ զրուցեցինք : Աս միայն նկատելու է թէ որչափ մէծ փշը ու եռանդ ունեին ան երանելի ու սուրբ կանայք, որ ամենեւին Հրէից ու զինուորաց վախը բանի տեղ չգնելով՝ իրենց ճշմարիտ ասառած պաշտութեան գործքն ուղեցին կատարել եւ իրենց անկեղծաւոր սէրը ցուցուցին : Ասիկա մեզի աղջէկ օրինակ է, որ Պօղոս առաքելցն ըստին պէս (Հ. Տ. Ը. 38.) ամենեւին բանութիւն մը կամ երկիր մը կամ հալածում մը զմեզ Յիսուսի հաւատքէն ու սէրէն պիտի չզատէ :

Լոյսօր մէռելոց յիշատակը կը կատարուի : Արդէն մէր քրիստոնէական հաւատքը մէզի կը սորվեցնէ թէ ինչպէս պիտի կատարենք ննջեցեալ հոգիներուն յիշատակը : “Ակենդանին մէռելներուն մէջ ի՞նչ կը փնտուէք, ըստ հրեշտակն իւղաբեր կանանց : Աս խօսքս կերպով մը կրնանք գարձենել ան քրիստոնէից վրայ՝ որ ասանկ մէռելոց օրերն իրենց մէռելները փնտուելու կ'ելին : Մի փնտուէք մէռեալ մարմինը, մի փնտուէք

ցամքած վերջացած աղդականութեան կամ խնամութեան արինը, մի փնտուէք բարեկամներուն չըրցած մոխիր եղած սուկըները, ասոնք չկան, աշխատանքնիդ, արցունքնիդ, կոկիծնիդ պարագ տեղ կ'երթայ: Կենդանին փնտուեցէք, մեռելոց հոգին փնտուեցէք, նայեցէք որ աղօթքով, պատարագներով, ողորմութեամբ իրենց օգնութեան հասնիք, որ եթէ քաւարանի տանշանքներուն մէջն են, շուտով աղատին, եւ բոպէ մը առաջ արքայութեան փառաց հասնին:

Ե Ր Ե Ք Ը Ա Բ Թ Ւ

Ե Ր Ե Ո Ր Դ Օ Ր Զ Ա Տ Կ

Ի՞նթերթուեծունոր կտակարանէն՝ Առաքելոց գործքին մէջն է: (Գ. Ա. 42—Գ. 21:)

"Ը արտնակ կ'երթային (քրիստոնեայք) առաքելոց վարդապետութիւնը մահիկ ընելու, հաղորդութիւն առնելու եւ աղօթք ընելու: Ամենուն վրայ ալ ահ ու երկիւղ մը կար. եւ առաքելոց ձեռքովը շատ նշաններ ու հրաշքներ կ'ըլլար: Բոլոր հաւատացեալք մէկտեղ էին, եւ ամէն բաներնին հասարակաց էր. ստացուածնին ու ինչքերնին կը ծախէին եւ ամենուն կը բաժնէին, որուն ինչ պէտք որ կ'ըլլար: Ամէն օր կանուխէկ տաճար կու դային միաբանութեամբ. տան մէջն ալ պատարագ կ'ընէին, եւ ուրախութեամբ ու միամիտ սրտիւ իրենց կերակուրը կ'ուտէին եւ ղլստուած կ'օրհնէին. ժողովրդեան առջին շնորհք (յարդ) ունէին. Տէր ալ ամէն օր դրկեալները (քրիստոնեաները) կ'աւելցընէր: Պետքոս ու Յովիչաննէս (օր մը) ժամն իննին աղօթքի տաեն տաճար կ'երթային: Մարդ մը կար՝ որ իր մօրմէն կաղ ծնած էր. աս մարդս ամէն օր կը բերէին տաճարին ան դուռը կը դնէին, որուն անունը գեղեցիկ կ'ըսուէր, որպէս զի մանողներէն ողըրմութիւն ուղէ: Աս մարդս երբ որ զոյեարոս եւ զՅովհաննէս տեսաւ որ տաճար կը մննէին, սկսաւ աղաշել որ ողորմութիւն տան: Պետքոս Յովհաննեսին հետ դարձաւ իրեն նայեցաւ ու ըսաւ. Մեզի նայէ: Աս ալ դարձաւ իրենց նայեցաւ, յուսալով որ բան մը կ'առնէ: Խսկ Պետքոս ըսաւ. Արծաթ ու ոսկի շունիմ. բայց ունեցածս քեզի տամ. յանուն Յիսուսի քրիստոսի նաղովնեցւոյ՝ ելիր ու գնա: Աս ըսաւ ու աջ ձեռքէն բոնեց՝ ոտք հանեց: Եւ շուտ մը բարձերն ու սրունքները շտկուեցան հաստատուեցան: Աեր

ցատքեց, սկսաւ քալել. անոնց հետ տաճար մնաւ, կը քալեր կը վաղվողէր ու զԱստուած կ'օրհնէր: Բոյրը ժողովուրդն ալ զինքը տեսաւ, որ կը քալեր ու զԱստուած կ'օրհնէր. եւ գիտէին թէ ան մարդն է՝ որ ողորմութեան համար տաճարին գեղեցիկ բառած գուռը կը նստէր. ու եղած հրաշքին վրայ զարմացան մնացին: Անիկա պետրոսին ու Յովհաննեսին քովէն չզատուել բոյրը ժողովուրդը զարմանալով վիանին թափեցաւ, Առզամնին ըսուած սրահը: Պետրոս երբ որ աս տեսաւ, գարձաւ ժողովրդեան ասանկ ըսաւ. Արք Խորայելացիք, աս բանին համար ինչ զարմացեր կը կամ մեր վրայ ինչ արշեր մնացեր կը, իբրեւ թէ մեր զօրութեամբը կամ քաջութեամբն աս մարդս քալեցուցած ըլլանք: Աստուած Աբրահամու, Աստուած Ատհակայ, Աստուած Յակոբայ, մեր նախահարց Աստուածն իր Արդին Յիսուսը փառաւրեց, զորն որ դուք մատնեցիք, ու Պոնտացի Պիղատոսին առջեւն ուրացաք, երբ որ անիկակ անանկ դատաստան կտրեց որ արձակուի: Դուք սուրբն ու արդարն ուրացաք, եւ ուղեցիք որ մահապարտը ձեզի շնորհէ. ու կենաց առաջնորդը (կեանք տուող Յիսուսը) մեռցուցիք. բայց Աստուած իբրեւն մեռեներուն մէջն յարութիւն տուաւ, որուն մենք ալ կը վկայենք: Եւ աս մարդս՝ որ կը տեսնէք ու կը ճանչնաք, Յիսուսի անուան հաւատալով՝ Յիսուսի անունը հաստատեց. ու Յիսուսով եղած հաւատքը՝ ձեր ամենուդ աչքին առջն զինքը բժշկեց: Բայց արդ, եղբարք, գիտեմ որ դուք տգիտութեամբ ըրիք, ինչպէս ձեր իշխաններն ալ: Այլ Աստուած, ինչպէս որ առաջուց բոյրը մարդարէներուն բերնովը զրուցեր եր թէ իր Քրիստոսը պիտի չարշարուի, անանկ ալ կատարեց: Արդ՝ ապաշխարեցէք ու դարձէք, որ մեղքերնիդ նշնուի. որպէս զի Տիրոջ ողբանութեամբը հանգստեան ատեն գայ, ու Տէր ձեզի խրկէ Յիսուս Քրիստոսը, որ առաջուց ձեզի զրուցուեցաւ. որն որ պէտք է որ երկինք մնայ, մինչեւ որ ամենքն ալ հաստատուին. ինչպէս որ Աստուած իր սուրբ մարդարէներուն բերնովն ըսած է::

Վ. Ընթերցուածին սկիզբ՝ առջի քրիստոնէից իրարու հետ ունեցած սէրն ու միաբանութիւնը կը հասկրցընէ. անանկ որ ամենքն ալ իրենց ունեցածէն կը հրաժարէին, հասարակութեան մէջ կը դնէին, որ ամենուն ինչ որ պէտք կ'ըլլայ՝ արուի, ինչպէս որ հիմա կրօնաւորաց հասարակութիւնները կ'ընեն: Ետքը Պետրոս առաքելցն ըրած հրաշքը կը պատմէ, որուն մէջ մասնաւոր մէկնութիւն տալու բան մը չկայ: Աս միայն պէտք է գիտել, ինչպէս որ նաեւ կիբակի օրուան ու երեկուան ընթերցուածին մէջն ալ գիտելու է, որ Քրիստոսի համբարձ-

մանէն ետքը քանի որ առաքեալները մէկտեղ կը գտնուէին, ու ատենախօսութեան կամ քարոզութեան կամ հրամայելու հարկը մը կ'ըլլար, միշտ պետքու առաքեալ, որ Յիսուսի փոխանորդ ու Նկեղեցւոյ զլուխ էր, բերանը կը բանար կը խօսէր, իսկ ուրիշները կը լրէին. ինչպէս որ Ըռաքելոց գործքին մէջ նաև ուրիշ տեղեր ալ յայտնի կը տեսնենք:

Խոկ աւետարանն աս է: (ՂՀ-ի. ԳԼ. ԻՒ. 13—35:)

Հետ յարութեան Ցեառն մերց Յիսուսի Քրիստոսի: Այս իրենցմէ (աշակերտներէն) երկու հոգի ան օրը Երուսաղեմէն հարիւր վաթսուն ասպարէզ հետու գեղ մը կ'երթային որուն անունն Եմմաւուս էր, եւ իրարու հետ եղած բաներուն վրայ կը խօսէին: Խօսած ու վիճած ատեննին՝ ինք Յիսուս եկաւ քովերնին մօտիկցաւ. ու հետերնին կ'երթար. անոնց ալ աչքը կապուեցաւ՝ որ զՅիսուս շճանշնան: Խոկ Յիսուս իրենց ըսաւ. Ի՞նչ բանի վրայ է գացած ատեննիդ՝ ըրած վէճերնիդ, ինչու տրտմած էք: Անոնցմէ մէկը՝ որուն անունը Կէլէովաս էր, գարձաւ պատասխան տուաւ ու ըսաւ. Մինակ դռնն ես մնացեր Երուսաղեմի մէջ, որ աս օրերս հօն եղած բաները չես խմացեր: Յիսուս ալ ըսաւ. Ի՞նչ: Անոնք ալ ըսն. Նազովեցի Յիսուսին համար, որ մարգարէ մարդ մըն էր, Աստուծոյ ու ժողովովեան առջին գործքով ու խօսքով զօրաւոր. ինչպէս քահանայապետք ու մեր իշխանները զինքը մահուան դատաստան մատնեցին, եւ խաչ հանեցին: Մենք կը յուսայինք որ զՄարայէլ փըրկողն ինք պիտի ըլլայ. բայց քանի որ աս բանս եղաւ՝ երեք օր է: Քանի մ'ալ կնիկներ մեր մէջէն զմեղ զարմացուցին, որ առտուանց կանուխ գերեզմանը գացին ու մարմինը չդատան. եկան ըսին որ հրեշտակներ ալ տեսեր են, որ կ'ըսէին թէ կենդանի է: Մեզմէ ալ ոմանք ելան գերեզմանը գացին ու կնիկներուն ըսածին պէս դատան, բայց զինքը չտեսան: Յիսուս ալ գարձաւ իրենց ըսաւ. Ա՛վ անմիտներ ու հեղզասիրտներ հաւտալու ինչ որ մարգարէները զրուցած են. Հէք գիտեր որ Քրիստոս աս չարչարանքները պիտի քաշէր, ու իր փառքը մտնէր: Եւ սկսաւ Մովեսէն ու բոլոր մարգարէներէն, ինչ որ անոնց գրքերուն մէջ իր վրայ դրուած էր, իրենց մեկնեց: Երբ որ երթալու գեղերնին մօտիկցան, Յիսուս անանկ կը ցուցընէր որ աւելի հեռու տեղ պիտի երթայ: Խոկ անոնք բռնադատեցին ու ըսին. Աս գիշեր մեր քովը մնացիր, վասն զի իրիկուն է, ատենն ալ ուշ է: Յիսուս ալ մտաւ անոնց հետ հօն մնալու: Երբ որ նստեցաւ հետերնին, հացն առաւ, օրհնեց, փրցուց ու իրենց տուաւ: Ան ատեն աչուլնին բացուեցաւ ու զինքը մանցան. Խոկ Յիսուս անոնց աչքէն աներեւոյթ եղաւ: Դար-

ձան իրարու ըսին . Մեր սիրտն ալ չէր ճմիեր մեր ներսի դին ճամբուն վրայ մեր հետը խօսած ատեն . զրքերն ալ ինչպէս մեզի կը մեկնէր : Եւ իսկցն եղան Երուսաղէմ գարձան , ու տասնումէկ առաքեալներն եւ ուրիշ անոնց հետ եղողները մէկտեղ ժողվուած գտան , որ ըսին թէ իրաւցընէ Տէր յարութիւն առաւ ու Սիմոնին (Պետրոսին) երեւցաւ : Անոնք ալ ճամբուն վրայ եղած բաները կը պատմէին , եւ թէ ինչպէս հացը բաժնած ատեն ինք դինքը ճանցուց : :

Հիսուսի երկու աշակերտներն իրենց երկնային վարդապետին վրայ ճշմարիտ սրուանց սէր ունենալով՝ բոլոր իրենց խելքը միտքն անոր վրայ էր , ուստի եւ ճամբուն վրայ ալ անոր խօսքը կ'ընէին : Աս կը սորվեցընէ մեզի որ մենք ալ Աստուծոյ եւ իր պատուիրանները պահերու այնչափ սէր տուած պիտի ըւլանք , որ միշտ մեր խելքը միտքը , մեր բանը դործքը՝ զԱստուծ սիրելու եւ Աստուծոյ պատուիրանները պահերու հետ պիտի ըլլայ : Աս աշխարհքս որչափ որ կեանք կ'ունենանք , հանդերձեալ կենաց ճամբորդութիւնն է . աս ճամբորդութեան մէջ մենք զմեղ ճամբուն վրայ եղած բաներուն պիտի շատանք , այս ինքն՝ աս աշխարհքիս բաներէն պիտի չխաբուինք , վասն զի խարէական ու անցաւոր են , հապա մի միայն մեր հոգին պիտի մոտածենք , որպէս զի աս ճամբորդութիւննիս Աստուծոյ կամաց , Աստուծոյ պատուիրաններուն ըսածին պէս կատարենք : Եւ թէ պէտ աս ճամբորդութեան մէջ աչուրնիս կապած է , մարմնաւոր աչօք զԱստուծած շենք կրնար տեսնել , սակայն ճամբորդութիւննիս լրնցած ատեն՝ երբ որ բարի մահուամբ կը մեռնինք ու արքայութիւն կ'երթանք , ան ատեն աչուրնիս կը բացուի , այս ինքն՝ հոգւով կը տեսնենք զԱստուծած դէմ յանդիման , եւ Աստուծոյ հետ միանալով՝ յաւիտեանս յաւիտենից կ'ուրախանանք :

Վ. Ա կիրակին՝ նոր կիրակի կ'ըսուի. վասն զի հին օրինաց
ատեն մինչեւ քրիստոսի յարութիւնը՝ շաբաթ օրը հրամայեալ
էր սուրբ պահելու եւ ծառայական գործքերէն հեռու կենա-
լու։ Խակ երբ որ Յիսուս Քրիստոս Տէրն մէր կիրակի օրը յա-
րութիւն առաւ, իր աստուածային հրամանաւը շաբաթ օրը
կիրակիի փոխուեցաւ։ Ուստի առաքեալք ու հաւատացեալք
առաջին կիրակին սկսան սուրբ պահել ու ծառայական գործ-
քերէն հեռու կենալ։

Վ. Ա պաշին ընթերցուածը նոր կտակարանէն՝ Առաքելոց
գործքին մէջէն է։ (Գ. Ա. 34—Զ. 7) Բայց աս ընթերցուածը
շդրած՝ բանը կարգաւ հասկրնալու համար՝ պէտք է գիտնալ
որ օր մը առաքեալք տաճարին մէջ ժողովրդեան քարոզութիւն
ըրած ատեն՝ Հրէից իշխաններն իրենց սպասաւորներովը վրա-
նին վազեցին, բռնեցին ու քահանայապետին ատեանը տարին։
Հոն տեղը քիչ մը հարցուփորձ ըլլալէն ետքը՝ ամենքն ալ ա-
նանկ կատղեր էին, որ կ'ուղէին առաքեալները մեռցընել։
Այսափա գիտնալէն ետքը՝ գանք հիմակ ընթերցուածին, որ
աս պատութեան շարունակութիւնն է։

Ա. Կ ամաղիէլ անունով փարիսեցի մը՝ որ օրէնք կը սոր-
վեցընէր ու բոլոր ժողովրդեան առջեւը յարգելի էր, ելաւ
կայսեցաւ ատենին մէջ, հրամայեց որ ան մարդիկը քիչ մը
դուրս հանեն։ Եւ ինք դարձաւ անոնց ասանկ ըստւ։ Ա՛ք Խ-
րայելացիք, աս մարդիկներուն համար դուք ձեզի նայեցէք, որ
ինչ ընել կը վայլէ։ Ասկից քիչ մը ժամանակ յառաջ թեւ-
դաս ելաւ, ինք զինքը բանի տեղ անցուց, անանկ որ չորս հա-
րիւր հոգւոյ շափ ետեւէն գացին։ Ետքը ինք սպանուեցաւ,
հետը միաբանածներն ալ ցիր ու ցան եղան ու ոչնչացան։ Իր-
մէ ետքը աշխարհագրին օրերը Յուդաս Գալիլեացին ելաւ, ու
շատ ժողովուրդ իր կողմը քաշելով՝ իրեն հետ շատ մարդ
ապստամինեցուց։ բայց ինքն ալ կորսուեցաւ, իր կողմն եղաղ-
ներուն ամէնն ալ ցիրուցան եղան։ Հիմակ ես ալ ձեզի աս
կ'ըսեմ. սա մարդոցմէ ձեռուլնիդ քաշեցէք ու զիրենք թող
տուէք. վասն զի թէ որ ադ խորհուրդը կամ գործքը մարդէ
է, կը փճանայ. Խակ թէ որ Աստուծմէ է, ատոնք չէք կրնար

փճացընել, մանաւանդ թէ գուցէ Աստուծոյ դէմ պատերազմող ալ կ'ըլլաք: Մէկալնոնք ալ իրեն խօսքին հաւանեցան, եւ առաքեալները կանչեցին, ծեծեցին ու պատուիրեցին որ Յիսուսի անուամբ չխօսին, եւ ետքը արձակեցին: Անոնք ալ ատեանէն ելան, Տիրոջ անուան համար անարգանք քաշելուն վրայ խնդարով՝ գացին: Եւ ամէն օր տաճարին ու տան մէջ չէին գագրեր Յիսուս Քրիստոսը քարոզել ու սորվեցընել: Ան օրերն աշակերտները (քրիստոնեայք) շատնալով՝ Յայները սկսան Երբայցեցիներուն դէմ գանգըտիլ, որ իրենց այրի կանանց հոգն ամէն օրուան պաշտաման մէջ միշտ զանց կ'ընեն: Տասուերկու առաքեալք ալ բոլոր աշակերտները մէկտեղ կանչեցին ու ըսին. Չիլսյլեր որ մէնք Աստուծոյ բանը թող տանք, ու սեղանը պաշտենք (աշխարհական հոգ ընենք): Եղբարք, ձեզմէ եօմը վկայեալ մարդ ընտրեցէք, զորոնք աս գործքին վրայ գնենք, եւ մենք աղօմքի, աստուածային ծառայութեան ու քարոզութեան հետ ըլլանք: Աս խօսքը բոլոր բազմութեան համեմի եղաւ. եւ ընտրեցին զԱտեփանոս՝ որ հաւատքով ու Հոգուով սրբով լեցուած էր, եւ զՓիլիպսոս եւ զՊիոքորոն եւ զՆիկանովրա եւ Տիմոթեա եւ զՊարմենա եւ զՆիկողայոս Անտիգացի՝ որ եկած հրեայ եղած էր: Զատնք առաքեալներուն առջեւը կեցուցին, անոնք ալ աղօմք ըրին ու վրանին ձեռք գրին: Եւ Աստուծոյ բանը կ'աճէր, հաւատացեալներն ալ խիստ կը շատնային Երուսաղեմի մէջ. քահանաներէն ալ դաս դաս կու գային՝ Քրիստոսի հաւատքը կը դառնային:»

«Համաղիէլ՝ որ փարիսեցի ու օրէնքի վարդապետ էր, Նիկոդեմոսին ու Յափսէփ արեմաթացոյն պէս՝ ծածուկ Յիսուսի աշակերտ եղած էր. բայց Հրէից ատեանին մէջ մնացեր էր՝ դուրս չէր ելած, որ միշտ վարպետութիւններով՝ քրիստոնէից տէրութիւն ընէ: Անոր համար երբ որ ուրիշները կ'ուզէին առաքեալները մոռցընել, ինք վերոգրեալ կերպով իրենց խորհուրդը գարձուց եւ զանոնք ազատեց: Խսկ Յունաց՝ Երբայցիներուն դէմ գանգատ ընելուն պատճառն աս էր, որ հաւատացեալ քրիստոնեաները խիստ շատնալով՝ առաքեալներուն զբաղմունքն ալ շատցաւ. ուստի այրի կնիկներուն հոգ տանելու չէին հասնիր: Ասոր գեղղ ընելու համար՝ եօմը սարկաւագներն ընտրեցին ու ձեռնագրեցին, որ անոնք արտաքին բաները հոգան, խսկ առաքեալք աղօմքի, աստուածային ծառայութեան ու քարոզութեան ետեւէ ըլլան:»

Լըրկրորդ ընթերցուածը նոյնպէս նոր կտակարանէն՝ Յակոբոս առաքելոյն կաթողիկեայց (ընդհանրական) թղթէն է: (Գ. Վ. Գ. 1—12:)

Աշըրանք իմ, շատ վարդապետ մ'ըլլաք. գիտնաք որ
մեծ դատաստան պիտի ըլլայ մեզի համար, վասն զի ամէնքս ալ
շատ կերպ յանցանք կը լնենք: Թէ որ մէկը խօսքով յանցանք
չիրաքթեր, անիկա կատարեալ մարդ է, որ բոլոր իր մարմինը
կը նայ առնձահարել: Կայէ, ձիերուն բերանը սանձ կը դնենք,
որ մեզի հնազանդին, եւ անով անոնց մարմինը բոլոր կը նուա-
ձենք: Ահա նաևերն ալ ինչպէս բան են ու սաստիկ հովերով
կը քշուին. եւ պղտիկ թեւով (զեկով) կը դառնան, որ զին որ
ուղղիցը (զեկավարը) կ'ուզէ: Ասանկ ալ լեզուն պղտիկ անդամ
մըն է, ու մեծ մեծ կը զրուցէ: Ահա կտոր մը կրակն ալ ինչ
մեծ անտառներ կը փուլնկցընէ: Լեզուն ալ կրակ մըն է, անի-
րաւութեան զարդ է. լեզուն մեր անգամներուն մէջ հաստա-
տուած է, որ բոլոր մարմինը կ'ապականէ, ու ծննդեան անիւր
կրակի կու ասյ եւ դժուքին մէջ կ'այրի կը բորբոքի: Բոլոր
դազաններուն, թռչուններուն, սողուններուն ու ծովու մէջ
եղած կենդանիներուն բնութիւնը հնազանդած է եւ կը հնա-
զանդի մարդկային բնութեան: Բայց մէկը չկայ որ մարդուս լե-
զուն կարող ըլլայ հնազանդեցընել, ան չարը, անկարդն ու
մահաբեր թռունով լեցուածը: Անով զծէր եւ զշայր կօրհ-
նենք. եւ անով կ'անիծնենք զմարդիկ՝ որ ըստ նմանութեան Աս-
տուծոյ ստեղծուեցան: Մէկ բերնէն օրհնութիւն ալ կ'ելլէ,
անէծք ալ: Եղանք իմ, պէտք չէ որ աս ասանկ ըլլայ: Եղած
բան է՝ որ աղքահեր մը մէկ աչքէն թէ անուշ թէ լեղի (ջուր)
բղիւէ: Կամ թէ կարելին է, եղանք իմ, որ թզենին ձէթ բե-
րէ, կամ որիմը թռուզ բերէ: Կայնպէս աղի տեղէն ալ անուշ
ջուր չիկնար ելլել:,

Վա ընթերցուածս աղուոր քարոզ մըն է մեր լեզուն
բռնելու համար: Առանց մէկնութիւն մը տալու՝ աս միայն կը
զրուցեմ որ իրենց լեզուին անհօգ եղողներն աղէկ մը կարդան,
որ հասկընան թէ ջակորոս առաքեալ լեզուն չըսնող մարդը
թռող թէ մարդու տեղ դնել, հապա բոլոր կենդանիներէն ու
դազաններէն ալ վար կը սեպէ:

Վայօր պատարագին մէջ կը սկսինք կարդալ սուրբ Յովի-
հաննէսին աւետարանը, եւ մէյմէկ քիչ ամէն օր կարդալով՝
մինչեւ Հոգեգալստեան օրը կը հասնի գրեթէ վերջիրը: Աւստի
սկիզբէն սկսելուվ, սյաօրուան աւետարանն ան է, որն որ տա-
րւայն ուրիշ օրերն ամէն պատարագին վերջը կը կարդացուի:
(Յ.Է. Գ.Լ. Ա. 1—17:)

Խ Հօրէն լուսոյ. “Խօկզըանէ (ի յաւիտենից) էր բանն
(Որդին Աստուծոյ). եւ բանն Աստուծոյ քովի էր, ու բանն Աս-
տուած էր: Ինք ի յաւիտենից Աստուծոյ քովի էր: Ամէն բան

անով եղաւ . Եւ առանց անոր՝ բան մը չեղաւ , ինչ որ եղաւ : Անով կեանք էր . ու կեանքը՝ մարդկան լցու էր . Եւ լցութ խաւարին մէջ լուսաւոր էր , ու խաւարը լուսոյն խելք Հասցուց : Աստուած մարդ մը խրկեց , անունը Յովհաննէս . աս մարդս վկայ ըլլալու եկաւ , որ լուսոյն համար վկայէ , որպէս զի ամէնքն ալ անոր ձեռքովը հաւտան : Ինք լցու չէր . բայց լուսոյն համար պիտի վկայէր : Ճշմարիտ լցու կար , որ կը լուսաւորէ ամէն մարդն՝ որ աշխարհք պիտի գայ : Աշխարհքին մէջն էր ու աշխարհք իրմանվ եղաւ , Եւ աշխարհք զինքը շնանցաւ : Իրեններուն եկաւ , Եւ իրեն եղողները զինքը շնորունեցան : Իսկ որոնք որ զինքն ընդունեցան , անոնց իշխանութիւն տուաւ Աստուածոյ որդի ըլլալու , անոնց՝ որ իր անուան կը հաւտան : Ասոնք չէ թէ արենէ , կամ մարմնոյ կամքէն , կամ էրիկ մարդու կամքէն , այլ Աստուածմէ ծնան : Եւ Բանն մարմին եղաւ (Որդին Աստուածյ մարդկային բնութիւն առաւ) ու մէր մէջն բնակեցաւ . Եւ իրեն փառքը տեսանք՝ ինչպէս որ Հօր Աստուածյ միածին Որդւոյն փառքն է , լի շնորհօք ու ճշմարտութեամբ : Յովհաննէս իրեն համար կը վկայէ . աղաղակեց ու լսաւ . Աս է՝ որուն համար կ'ըսէի թէ ինծմէ ետքը պիտի գայ . բայց ինծմէ առաջ եղած է , վասն զի ինծմէ առաջ էր : Վասն զի իր լուսութենէն մենք ամէնքս ալ շնորհք շնորհքի տեղ առինք : Վասն զի օրէնքը Մովսեսի ձեռքով տրուեցաւ . իսկ շնորհքն ու ճշմարտութիւնը Յիսուսի Քրիստոսի ձեռքովն եղաւ : ,

Ուրբ Յովհաննէս աւետարանից իր սուրբ աւետարանն աս խօսքերով կը սկսի . Եւ ինչպէս որ իր նշանն արծիւ է , անանկ ալ բարձրէն թռչելով՝ խորունկ ու բարակ աստուածաբանութիւն կ'ընէ : Նախ կը պատմէ Որդւոյն Աստուածյ ի յաւիտենից ի Հօրէն լուսոյ ծնունդը : Իսկ լստ մարմնոյ մարդկութեամբ ծնունդը չպատմած՝ Յովհաննէս Մկրտչին առաքումը կը պատմէ , որ Քրիստոսի առջեւէն ճամբան պատրաստելու համար եկաւ : Ետքը ճշմարիտ լուսոյն՝ այս ինքն Քրիստոսի ծնունդը կը պատմէ , որ Երկրորդ անման աստուածային , Բանն Աստուած , ի յաւիտենից աստուածային բնութիւն ունենալով՝ ի ժամանակի մարդկային բնութիւն ալ առաւ . ու եղաւ կատարեալ Աստուած եւ կատարեալ մարդ , միայն մէկ աստուածային անձամբ : Արով յայտնեց իր աստուածային փառքն աս աշխարհքիս մէջ , ու իր աստուածային իշխանութեամբը վերցուց հին օրէնքն՝ որ Աստուած առաջուց շնորհք ընելով՝ Մովսէս մարգարէին ձեռքով տուած էր . Եւ անոր անդ նոր ու գերազանց շնորհք մը տուաւ . Նոր օրէնքն ու ճշմարտութիւնն ու շնորհաց վիճակը հաստատեց : Աս շնորհքիս արժանի

եղան անոնք՝ որ զինքն ընդունեցան եւ իր մարգեղութեան հաւատացին. եւ անանկով որդի Աստուծոյ ըսուելու ալ արժանի եղան։ Քայց չիմանանք զանոնք՝ որոնց միայն անունը հաւատացեալ է, իսկ գործքով՝ շըսեմ անհաւատ, հապա անհաւատէն ալ վար են. վասն զի անոնք Աստուծոյ որդի ըլլալն ոտքի տակ առնելով՝ Աստուծոյ շնորհքէն մեռած են. ինչպէս որ մեռած մարմինը՝ հոգին չեղած ատեն մարդ չ'ըսուիր : Ասոր համար Յակոբոս առաքեալն ալ կը զըուցէ. “Հաւատքը՝ թէ որ գործք չունի, ինք իրեն մեռած է» : (Յ-է. Բ. 17 :) Հապա իմանանք զանոնք՝ որոնց գործքն իրենց հաւատքին կը յարմարի, եւ անանկով միշտ Աստուծոյ շնորհաց մէջ կենդանի կ'ըլլան : Թէ որ մենք ալ հաւատք եւ գործք մէկտեղ ունինք, անտարակցոս Աստուծոյ շնորհաց մէջ կենդանի ենք եւ Աստուծոյ որդի ենք. իսկ թէ որ չունինք, մեռած ենք Աստուծոյ շնորհաց մէջ : Քայց Աստուծուած չընէ որ ասանկ վիճակի մէջ գտնուենինք. այլ իր շնորհքովը՝ զմեղ յարուցանէ եւ ի կեանս իւր նորոգէ, որպէս զի ի հանդերձեալն ալ իր արքայութեան մէջ իրեն հետ կենդանի մնանք յաւիտեան :

Իսկ ետքի աւետարանն աս է : (Յ-է. Գ-ւ. Է-ն. 15—19 :)

Հետ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի : “Ճաշու կերակուրն ուտելէն ետքը՝ Յիառաւ Սիմոն Պետրոսին ըսաւ. Սիմոն Յովենանու, զիս ասոնցմէ աւելի կը սիրեմ : (Պետրոս) ըսաւ իրեն. Այն Տէր, դուն ալ գիտես որ զքեղ կը սիրեմ : (Յիսուս ալ) իրեն ըսաւ. Իմ գառնուկներս արածէ : Երրորդ անգամ (Յիսուս) ըսաւ իրեն. Սիմոն Յովենանու, զիս կը սիրեմ : (Պետրոս) ըսաւ իրեն. Այն Տէր, դուն ալ գիտես որ զքեղ կը սիրեմ : (Յիսուս ալ) իրեն ըսաւ. Իմ ոչխարներս արածէ : Երրորդ անգամ (Յիսուս) ըսաւ իրեն. Սիմոն Յովենանու, զիս կը սիրեմ : Պետրոս տրտմեցաւ, որ երեք անգամ իրեն ըսաւ. թէ Զիս կը սիրեմ, ուստի ըսաւ իրեն. Տէր, դուն ամէն բան գիտես եւ դուն ամէն բան կը ճանշնաս, եւ (ան ալ գիտես) որ զքեղ կը սիրեմ : (Յիսուս ալ) ըսաւ իրեն. Իմ ոչխարներս արածէ : Ատըդ ստըդ կ'ըսեմ քեզի թէ երբ որ մանուկ էիր, դուն ինք իրենդ գօտի կը կապէիր եւ ուր որ կ'ուզէիր՝ կ'երթայիր. եւ երբ որ կը ծերանաս, ձեռքդ վեր պիտի վերցընես, եւ ուրիշները քեզի գօտի պիտի կապէն ու չուզած տեղդ տանին : Աս խօսքս ըսաւ՝ որ հասկըցընէ թէ (Պետրոս) ինչ մահուամբ զԱստուած պիտի փառաւորէ : Եւ աս ըսելէն ետեւ՝ ըսաւ իրեն. Ետեւէս եկուր : ,

Յիսուս Քրիստոս Տէրն մեր յարութիւն առնելէն ետքը՝ քառասուն օր աշակերտներուն երևցաւ ու բովանդակ պէտք

եղած բաները սորվեցուց։ Եւ թէպէտ խաչուելէն առաջ ալ շատ բան սորվեցուցած էր, սակայն աստօւածային իմաստութիւնն անքնին խորհրդով անոնց միտքը բանալ չուզելով՝ մոռընին գոյ պահեր էր. անանկ որ Յիսուս առջեւնին շատ բան կ'ըսէր ու կ'ըսէր, եւ անոնք մոռընին չեին կրնար պահել։ Խսկ յարութիւն առնելէն ետքը՝ Աստուած անոնց մոքին վրայ ձգուած վարագոյրը վերցուց, եւ Յիսուս մէկիկ մէկիկ հաւատոյ ամէն մասունքները, Եկեղեցւոյ սուրբ Խորհուրդներն ու Եկեղեցւոյ կառավարութեան հարկաւոր եղած բաները սորվեցուց։ Բնչպէս որ սուրբ Ղուկաս աւետարանին Առաքելոց գործոց պատմութեան մէջ համառօտ խօսքով մը կը հասկրցընէ ըսելով։ ԿԲառասուն օր երեւնալով ու Աստուծոյ արքայութեան համար խօսելով,,,: (Գործ. Ա. 3:) Արդ՝ սուրբ աւետարանիները մէկիկ մէկիկ շեն բացատրեր թէ Յիսուս յարութիւն առնելէն ետքը՝ առաքելոց Բնչ բան սորվեցուց։ Միայն քանի մ'ընդհանուր խօսքերը կը զրուցեն թէ Յիսուս Բնչպէս իշխանութիւն տուաւ քարոզելու եւ մկրտելու. (Մ-րի. Ի՛. 18, 19.) մէղքերու թողութիւն, արձակում տալու եւ կապելու։ (Յ-է. Ի. 23:) Խսկ սուրբ Եկեղեցւոյ կառավարութեան վրայ հիմնարար հարկաւոր եղած բանը պատմելու սուրբ աւետարանն ամենեւին զանց չըներ։ Վասն զի Յիսուս Քրիստոս Տէրն մէր պիտի համար, երկինք պիտի ելլեր. եւ թէպէտ ինք Յիսուս Քրիստոս Տէրն մէր մշտնչենաւոր քահանայապետ եւ գլուխ Եկեղեցւոյ էր, սակայն երկինք համբառնալուն պատճառաւն ինք աներեւոյթ պիտի մնար, խսկ սուրբ Եկեղեցին երեւելի մարմին մ'ըլլարով՝ երեւելի գլխու մը կարօտութիւն ունէր։ Աւստի հարկ էր որ Յիսուս երկինք չելած՝ երեւելի փոխանորդ մը գնէր երկրի վրայ, ու անոր ամէն կերպ լիակատար իշխանութիւններ տար։ Արդէն Յիսուս Քրիստոս Տէրն մէր իր չարչարանքներէն առաջ խօսք տուած էր՝ ըսելով պետրոսի. „Ես ալ քեզի կ'ըսեմ որ դուն ես վէմ, եւ ագ վիմին վրայ իմ Եկեղեցիս կը շնինք ու դժոխվին գլուներն անոր չկարինան յաղթել. ու երկնից արքայութեան բանըքները քեզի կու տամ,,,: (Մ-րի. Ժ. 18:) Բայց Բնչպէս որ պյարուան կարդացուած ետքի աւետարարանը մէզի բացացայտ կը հասկրցընէ, Յիսուս Քրիստոս Տէրն մէր յարութիւն առնելէն ետքը, երկինք չելած՝ աս տուած խօսքը կատարեց ու բովանդակ Եկեղեցին աշխարհքին մէկ ծայրէն մինչեւ մէկալ ծայրը պետրոս առաքելցն յանձնեց։ Առաջին անգամ Կմ գառնուկներս արածէ,, ըսելով՝ բովանդակ հաւատացեալ ժողովարդն իրեն յանձնեց։ Երկրորդ անգամ Կմ ոչխար-

ներս արածէն ըսելով՝ բովանդակ քահանաները յանձնեց : Երրորդ անգամ “Իմ ոչխարներս արածէն, կամ ինչպէս Արաբցոց աւետարանը կը դնէ, “Իմ խոյերս արածէն, ըսելով՝ բովանդակ եպիսկոպոսները յանձնեց : Ուստի բոլոր աշխարհ-քիս մէջ եղող հաւատացեալ ժողովուրդն ինչ ազգ ըլլայ՝ թող ըլլայ, եւ բոլոր քահանայք ու բոլոր եպիսկոպոսք Պետրոսի իշխանութեան ու իրաւաբանութեան տակ ինկած են Քրիստոսի հրամանաւը : Աս կերպով Յիսուս Քրիստոս Տէրն մեր սուրբ Եկեղեցւոյ մարմինը կերպաւորեց, բոլոր անդամները մէկ երեւելի զիլսու մը տակ դնելով : Խակ մէկալ խօսքերով, որ Քրիստոս Պետրոս առաքելցն ըսաւ, անոր մահը հասկրցուց, որ ծերացած ատեն զինքը պիտի բւնեն, կապեն ու մեոցընելու առանին, որ Աստուծոյ անունը փառաւորուի :

Գ. Կ Ի Ր Ա Կ Ի

Զ Ա Տ Կ Ի Ն Ե Տ Տ Ք Ը

ԱՃԽԱՐՀԱՄԱՑՐԱՆԴԿՐԱԿԻ

Gamma կիրակիին անունը մեր մէջը ԱՃԽԱՐՀԱՄԱՑՐԱՆ կ'ըսուի, որուն պատճառն ան է որ նոյն օրը կամ սուրբ Կրիտոր Կուսաւորչին՝ յանուն Յովհաննու Մկրտչի շինած առաջին Եկեղեցւոյն (մատրան) տօնը կը կատարուէր, որն որ բոլոր Հայաստան աշխարհին առաջին Եկեղեցին էր, եւ կամ բոլոր աշխարհքին Եկեղեցիներուն յիշատակը կ'ըլլար :

Երդ առաջին ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Առաքելց գործքին մէջէն է : (Գ. Ժ. 1—24 :)

“Կեսարիա քաղաքը մարդ մը կար՝ կուռնելիս անունով, որ Խտախացի ըսուած գնդին հարիւրապետն էր. աս մարդս իր բոլոր տնտիլքարեպաշտ ու Աստուծմէ վախցող էր. ժողովրդեան շատ ողորմութիւն կու տար ու միշտ Աստուծոյ արօմք կ'ընէր : Օր մը ժամն իննին առենները տեսիլք մ'երեւցաւ իրեն. յայտնապէս տեսաւ որ հրեշտակ Աստուծոյ ներս մօսւ իրեն ըսաւ. Կուռնելիէ : Ան ալ դարձաւ իրեն նայեցաւ, զարհուրեցաւ ու ըսաւ. Տէր, ինչ կայ : Հրեշտակն ալ ըսաւ, քու աղօմքներդ ու ողորմութիւններդ ելան Աստուծոյ առջեւը յիշուեցան. եւ արդ Յովհապէ քաղաքը մարդ խաւրէ. հոն Ախման մը կայ՝ որ Պետրոս կ'ըսուի, անիկա բերել առուր. ինք Ախման անունով խա-

զախորդի (կաշի բանողի) մը տուն մասած նստած է, տունն ալ ծովուն մօտիկ է: Աս բաներս իրեն զրուցող հրեշտակին երթալէն եաքը՝ իր ծառաներէն երկու հոգի եւ իր սպասաւորներուն մէջէն բարեպաշտ զինուոր մը կանչեց, եւ ամէն բան անոնց հասկըցընելով՝ Յոպկէ քաղաքը խաւրեց: Երկրորդ օրը անոնց ճամբայ ելած ու քաղաքը մօտիկցած ատենները՝ զետրոս ժամբ դէպ ի վեցին տանիքն ելաւ, աղօմք ընելու համար, անօմթեցաւ ու կ'ուղէր կերակուր ուտել: (Աերակուրը) պատրաստած ատենին՝ իր վրայ զարմացում մ'եկաւ, տեսաւ որ երկինքը բացուեր էր, ու մեծ կտափ պէս աման մը չորս ծայրէն կախուած՝ իջեր գետնի վրայ նստեր էր. մէջը ամէն կերպ չորբուտանիներ, գետնի սողուններ ու երկինքին թռչունները կային: Մէջ մ'ալ երկնքէն ձայն մ'եկաւ իրեն, որ կ'ըսէր, Եւ, զետրոս, մորթէ ու կեր: Պետրոս ալ ըսաւ. Տէր, քաւ լիցի. Ես խառնակ ու անտուրը բան ամեննեւին կերած չունիմ: Գարձեալ իրեն ասանկ ձայն եկաւ. Աստուծոյ սուրբ ըրածը՝ դռն պիղծ բանի տեղ մի գներ: Աս բանս երեք անգամ եղաւ. Ետքը ան ամանն երկինք վերացաւ: Պետրոս զարմացաւ մնաց, որ աս տեսիլքս ինչ պիտօր ըլլայ: Մէջ մ'ալ նայիս որ կուռնելիոսին խաւրած մարդիկն եկան հասան, դռուը կեցեր, կը կանչէին ու կը հարցընէին որ Պետրոս ըսուած Աիմոն արդեօք հօն կը բնակի: Խսկ Պետրոս գեռ տեսլեան վրայ մտածելու ատեն՝ Հոգին իրեն ըսաւ. Ահա քանի մը մարդ եկեր զքեղ կ'ուզեն, ուստի ել իջեր, եւ առանց խիղճ ընելու, հետերնին գնա, վասն զի զանոնք ես խրկեցի: Պետրոս վար իջաւ քովերնին գնաց ու ըսաւ. Ահա ուղածնիդ ես եմ. ինչ բան կայ, ինչու համար եկած էր: Անոնք ալ ըսին. Կուռնելիոս հարիւրապետը՝ որ արգար ու Աստուծմէ վախցող մարդ մըն է, ինչպէս որ բոլոր Հրէից ազգը կը վկայէ, սուրբ հրեշտակ տեսնելով՝ հրաման առաւ որ զքեղ իր տունը կանչէ, եւ քեզմէ բան լսէ: Ներս կանչեց, ու (ան զիշեր) իր քովը պահեց: Երկրորդ օրն ելաւ Պետրոս հետերնին գնաց. ու նոպակէի մէջ եղաղ (քրիստոնեայ) եղբայրներէն քանի մը հոգի ալ հետը գացին: Մէկալն օր կեսարիա մտան. Կուռնելիոս ալ բոլոր իր ազգականներն ու մտերիմ բարեկամները կանչեր էր, կը սպասէր::

Վս պատմութիւնը մինչեւ աս տեղս կը կարդացուի այս օրուան պատարագին մէջ. մնացածը վաղուան պատարագին մէջ կը կարգացուի. այս ինքն կուռնելիոսին սիրով Պետրոսին զիմացն ելլելն ու զինքը տունն ընդունիլը, աեսած հրեշտակին զբուցած բաները պատմելը, Պետրոսին ալ իր տեսած տեսիլքը

պատմելն ու քարոզ տալը , կուռնելիսախն ու բոլոր հռն եղող-ներուն հաւտախն ու շուտով մլրտուիլը :

Վ.ս պատմութեան մէջ զիտնալու բաներն ասոնք են : Կախ՝ կեսարիա ըսուած քաղաքը՝ ան կեսարիա (Քոյնէք) կապագովկացւոց քաղաքը չէ , որ Ենկիւրիայի կողմերն է . Հապա ուրիշ կեսարիա , որ Պաղեստինու կ'ըսուի եւ Երուսա-ղեմայ ալ մօտիկ ու Յոսպէէն օրուան մը կամ քիչ մ'աւելի ճամբայ է , եւ հիմակ աւերակ է ու կ'ըսուի Ալեռն Քոյնէք : Երկրորդ՝ կուռնելիս հարիւրապետը հոռմացնեցի էր , բայց հե-մանու կամ կրապաշտ չէր , այլ ճշմարիտ Աստուածը կը պաշ-տէր : Երրորդ՝ Պետրոսին տեսած տեսիլքն աս կը նշանակէր որ Քրիստոսէն ետքը՝ հին օրինաց խորական բաները վերցած էին . ուստի եւ հրէութիւն մնացած չողալով՝ Քրիստոսի հաւատքին մէջ հեթանոսներու կամ Հրէից ազգէն դուրս եղողներու խտրութիւն պիտի չըլլար :

Երկրորդ ընթերցուածը նշյնպէս նոր կտակարանէն , Պե-տրոսի առաքելոյն առաջին կաթողիկեաց թղթէն է : (Գ. Բ . 1—12 :)

Վ.սկից ետքը ամէն չարութիւնն ու ամէն նենգութիւնը եւ կեղծաւորութիւնն ու նախանձն ու բոլոր բամբասանքները մէկ դի ձգելով , նոր ծնած տղող պէս՝ բանաւոր ու անխարդան կաթին փափագեցէք . որ անով մեծնաք՝ փրկութեան համելք , թէ որ համն առած էք որ Տէր քաղցր է : Դուք մօտիկցած էք իրեն , կենդանի վիմին , որն որ թէ ազէտ մարդկան առջին անար-դեալ է , բայց Աստուածմէ ընտրուած ու պատիւ գտած է : Դուք ալ կենդանի վիմի պէս՝ հոգեւոր տաճար կը շնուրիք , անարատ քահանայութիւն ընելու , Աստուածոյ համցյ եղած պատարագները՝ Յիսուսի Քրիստոսի ձեռքովը մատուցանելու համար : Աասն զի (սուրբ) գրքին մէջն ալ գրուած է որ Ահա Աիոնի մէջ ընտիր վէմ մը կը դնեմ , անկեան գլուխ ու պա-տուական , եւ ով որ անոր կը հաւտայ՝ չ'ամընար : Ասկից ետքը ձեզի՝ որ հաւատացեալ էք , պատուական վէմ է . իսկ անհաւատներուն՝ ան վէմն է , զօրն որ շնորհներն անարգեցին . ինք եղաւ անկեան գլուխ , եւ գլորման վէմ , եւ գայթագու-թեան վէմ , անոնց՝ որ կը գայթագոլին ու կ'ապստամբին ան բանէն՝ ուր որ գրուեցան : Բայց դուք ընտիր ազգ էք , թա-գաւորութիւն , քահանայութիւն , ազգ սուրբ , յատուկ ժո-ղովուրդ . որպէս զի ձեր առաքինութիւնները նուիրէք անոր՝ որ զձեզ խաւարին մէջէն իր սքանչելի լցոսը կանչեց : Դուք՝ որ ատեն մը չժողովուրդ էիք , հիմակ Աստուածոյ ժողովուրդ եղաք . չողորմեալ էիք , հիմակ ողորմութիւն գտաք : Աիրելիք ,

կ'աղաւեմ, պանդխոսի ու նժդեհի պէս՝ չեռու կեցէք մարմաւոր ցանկութիւններէն՝ որոնք հոգիներուն գէմ կը պատերազմին. հեթանոսներուն մէջ ձեր վարքը պարկեշտ ցուցընք. որպէս զի ինչ բանով որ զձեզ չարագործի պէս կը բամբասն, ձեր բարի գործքերը տեսնելով՝ զԼստուած փառաւորեն այցելութեան օրը::

Վ.ս Խօսքերովս Պետրոս առաքեալ կը ցուցընէ թէ մկրտաւալ քրիստոնէից վիճակն ինչպէս պատուական ու սքանչելի աստուած ային վիճակ մըն է, որ քրիստոսի հետ խորհրդական եւ բարյական մարմին մը կը կազմեն, գլուխը քրիստոս ըլլալով. ու կը հասկըցընէ թէ ինչպէս իրենց վարքը տարրեր պիտի ըլլայ չմկրտուածներէն կամ անհաւատներէն. անանկ որ միայն քրիստոնէից վարքն՝ անհաւատներն ամըցցընէ ու բան մ'ըսելու տեղ չգտնեն:

Խսկ աւետարանն աս է: (Յ.Հ. Գ.Լ. Բ. 23 — Գ. 12:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Զատկի տօնին երուսաղէմ ըլլալով՝ շատերը հաւատացին իր անուան, վասն զի ըրած հրաշքները կը տեսնէին: Բայց Յիսուս անոնց վրայ չէր վըստահէր. վասն զի ինք ամէն բան դիտէր ու պէտք չէր որ ուրիշը մէկու մը համար վկայութիւն տայ. վասն զի ինք դիտէր թէ մարդուս ներսի դին ինչ կայ: Փարիսեցւոց մէջ մարդ մը կար, որուն անունը ‘Նիկոլեմոս էր ու Հրեաներուն իշխանն էր: Աս մարդս գիշերով Յիսուսին եկաւ ու ըսաւ. Ռապրի, գիտենք որ Աստուծմէ վարդապետ եկած ես, վասն զի քու ըրած հրաշքներդ մարդ մը չիկրնար ընել, թէ որ Աստուած հետը չըլլայ: Յիսուս ալ պատասխան տուաւ ու ըսաւ. Ատոյդ ստոյդ կ'ըսեմ քեզի, թէ որ մէկը նորէն չծնանի, Աստուծց արքայութիւնը չիկրնար տեսնել: ‘Նիկոլեմոս ալ ըսաւ. Մէյ մը ծնած մարդն՝ ինչպէս կրնայ նորէն ծնանիլ. կրնայ ըլլալ որ նորէն մօրը փորը մտնէ ու ծնանի: Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ. Ատոյդ ստոյդ կ'ըսեմ քեզի, թէ որ մէկը չըէն ու հոգիէն չիծնանիր, Աստուծց արքայութիւնը չիկրնար մտնել: Վասն զի մարմինէն ծնածը՝ մարմին է, ու հոգիէն ծնածը՝ հոգի է: Դուն մի զարմանար, որ քեզի ըսի թէ պէտք է որ նորէն ծնանիր, վասն զի հովն ուր որ կ'ուզէ՝ հոն կը փչէ, ու ձայնը կը լսես. բայց չես գիտեր թէ ուսկից կու գայ կամ ուր կ'երթայ. ասանկ ալ ամէն՝ հոգիէն ծնածը: ‘Նիկոլեմոս ալ պատասխան տուաւ ու ըսաւ. Աս բանս ինչպէս կրնայ ըլլալ: Յիսուս պատասխան տուաւ իրեն ու ըսաւ. Դուն խրայնի վարդապետ ես, եւ ատ բանը չես գիտեր: Ատոյդ ստոյդ կ'ըսեմ քեզի, որ գիտածնիս կը զրուցենք ու տեսածներնուս վկայութիւն կու

տանք, ու մեր վկայութիւնը չէք ընդունիր: Երդ՝ թէ որ երկրաւոր բաները ձեզի ըսի ու Հաւատացիք, երկնաւոր բաներն ըսելու որ ըլլամ՝ ի՞նչպէս պիտի հաւատաք ։

Վ. Նիկողեմոս իշխանը՝ Քրիստոսի հրաշքները տեսնելով ու աստուածային վարդապետութիւնը լսելով՝ Քրիստոսի հաւատաց ու աշակերտ եղաւ: Խակ Յիսուսին ըսածն՝ որ Եթէ մէկը նորէն չիծնանիր ջրէն ու հոգիէն՝ Աստուծոյ արքայութիւնը չիմաներ, աս կը նշանակէ որ մարդս ըստ մարմնոյ ծնանելէն ու աշխարհք գալէն եաքը՝ թէ որ նորէն հօգեւորապէս չիծնանիր աւաղանին մկրտութեան ջրովն ու Հոգւցն սրբոյ շնորհքովը, Աստուծոյ արքայութիւնը չիկրնար մտնել, վասն զի մկրտութիւն չունենալուն համար՝ սկզբնական մեղաց տակ կը մնայ ու դատապարտեալ է: Ասկից կիմացուի որ մկրտուած մարդը՝ սկզբնական մեղքէն ու պատժէն ազատ ըլլալով՝ փրկութեան ճամբան է: Կը մնայ որ մկրտուած մարդն ինչպէս որ խաւարէն ելած ու լցուը մոտած է, նշնպէս ալ խաւարին գործքերէն, այս ինքն՝ ներգործական մեղքերէն ալ հեռու կենայ, ու լուսոյ ճամբան քալէ, այս ինքն՝ առաքինութիւն գործէ ու բարի մահուան պատրաստ կենայ: Բնչպէս որ Պօղոս առաքեալ կը իրատէ, “Ատեն մը խաւար էիք, բայց հիմա լցո էք ի Տէր. լուսոյ որդիներու պէս գացէքո:” (Եփէն. Ե. 8:) Աս լուսաւոր ճամբան՝ առաքինութեան ու բարի վարուց ճամբան է. թէ որ մկրտուած մարդն աս լուսաւոր ճամբէն երթալու ըլլայ, բարի մահուան ատենը յաւիտենական լուսոյն դուռը կը բացուի իրեն, Աստուծոյ արքայութիւնը կը մտնէ ու կը տեսնէ: Յիսուսին ըրած վարդապետութիւնը՝ մարդուս խելքէն վեր ըւլալով՝ Նիկողեմոս չկրցաւ խելք հասցընել, անոր համար զարմացաւ մնաց: Յիսուս ալ դարձաւ իրեն ասանկ ըսաւ. “Մի զարմանար որ քեզի ըսի թէ պէտք է որ նորէն ծնանիք. վասն զի հովն ուր որ կ'ուրէք՝ հոն կը փէք, ու ձայնը կը լսես. բայց չես գիտեր թէ ուսկից կու գայ կամ ուր կ'երթայ, ։ Աս խօսքերովս Յիսուս Քրիստոս Տէրն մեր ուղեց Նիկողեմոսին հասկրցընել թէ պարապ տեղ մի զարմանար ու մի յօգնիր որ խելք հասցընես, վասն զի գերբնական բաներ են, մինակ հաւատքով պիտի ճանշնաս թէ աս ասանկ է: Քեզի բան մը հարցընեմ՝ որ բնական բան է ու աչքիդ առջեւը կ'ըլլայ. Հովք կը փէք, կու գայ, կ'երթայ. բայց կրնաս խելք հասցընել թէ Բնչպէս կ'ըլլայ, ուսկից կու գայ, ուր կ'երթայ. չէ: Արդ թէ որ աս բնական բանին չես կրնար խելք հասցընել, իմ ըսածիս՝ որ գերբնական բան է, Բնչպէս խելք պիտի հասցընես. անկարելի է, չես կրնար. այլ պիտի հաւատաս որ անանկ է:

Վրիտոսի ըրած ձեռնարկութիւնը կատարեալ փիլիսո-
փայական ձեռնարկութիւն է, որ պղտիկ բանեն մեծ բան կը
ցուցընէ : Աս ձեռնարկութեամբ Յիսուս Քրիստոս Տէրն մեր
բոլը անհաւատներուն բերանը կը գոցէ : Անհաւատները կ'ու-
զեն որ Հաւատքի խորհրդներուն խելք հասցընեն, բայց աս
բանս անկարեի է : Այսափ բիւրաւոր փիլիսոփաններ եկած
են . թող հիները, գանգ հիմակուան անհաւատներուն, որ հին
փիլիսոփաններուն չշաւնելով՝ իրենք զիրենք կատարեալ փի-
լիսոփայի տեղ դրած են ու կը պարծենան . թող ըսե՞ն՝ ամէն
բնական բաներուն խելք հասցուցած են : Կրնա՞ն, օրինակի հա-
մար, հասկընալ որ մարդուս իմացական հոգին՝ որ անհիւթա-
կան էակ մըն է, ինչպէս կրնայ նիւթական մարտնոյ հետ
միաւորիլ ու մարդու կերպաւորել : Ընկարելի է որ խելք հաս-
ցընեն : Արդ՝ թէ որ աս բնական բաներուն չեն կրնար խելք
հասցընել, որ միշտ իրենց աշքին առջեւը կ'ըլլայ, բայց և
այնպէս չեն կրնար ուրանալ, ինչպէս կրնայ ըլլալ որ Հա-
ւատքի խորհրդներուն խելք հասցընեն, որ բովանդակ գեր-
բնական, այս բնիքն՝ բնականէն վեր բաներ են, եւ չհասկընալ-
նուն համար բ'նչպէս կրնան ուրանալ :

Հաւատալու բաները՝ միշտ մեզի մութ պիտի ըլլան .
վասն զի թէ որ մեզի մութ չըլլան, այլ յայտնի ըլլան, հա-
ւատք չըլլար, այլ ստցյա գիտութիւն կ'ըլլայ : Բնական օրի-
նակ մը . ես՝ որ Անհաւատանի Փէքին քաղաքը չեմ տեսեր,
մինակ աշխարհագիրներուն ըսելուն հաւատալով՝ կ'ըսեմ թէ
ան քաղաքը կայ . բայց Խտալիայի Աիէնա քաղաքը տեսած ըլ-
լալով՝ ուրիշն խօսքին կարօտ չեմ, հաւատալու կարօտ չեմ,
գիտնալով ստցյա կ'ըսեմ թէ կայ : Արդ՝ ահա հաւատալու գեր-
բնական բաներն ալ ասանկ են, ստցյա գիտութիւն չեն վեր-
ցըներ, ապա թէ ոչ՝ հաւատք չէր մնար, այլ ուրիշն բանլով
պիտի հաւատանք :

Վանք հիմա նայինք թէ որուն ըսելովը պիտի հաւատնք :
Թէ որ հաւատու բաները մարդկային բաներ ըլլային, մարդկան
ըսելուն պիտի հաւատայինք . ինչպէս մարդկային գատաստանին
մէջ՝ երկու կամ երեք մարդոց վկայութիւն տալով՝ գատա-
ւորը գատաստանը կը կարէ : Բայց որովհետեւ հաւատու բա-
ները բովանդակ գերբնական ու աստուածային են, անոր հա-
մար հարկ է որ Աստուած զրուցած ըլլայ, կամ որ նոյն է՝ Աս-
տուած յայտնած ըլլայ . ուստի հարկ ալ է որ Աստուածոյ ըսե-
լուն կամ Աստուածոյ յայտնութեան խոնարհնք ու հաւատնք :
Արդ՝ Աստուած, որ ամենաբարի է, նոյն բնիքն կատարեալ ի-
մաստութիւն է, եւ ամէն բանի ստեղծողն ու տէրն է, իր

անսահման տէրութեան իրաւունքն ամեն արարածներէն կը պահանջէ, ուստի կ'ուզէ որ զինքը պաշտենք ու շխտակ ճամբռվ պաշտենք : Աս պաշտօնը կամ կրօնը ճշմարիտ աստուածդիտութիւնը՝ Աստուած չէ թէ մինակ մարդուս խելքին տուաւ հաղորդեց, հապա նաեւ հրապարակական յայտնութիւններով ցուցուց : Ըդամենյ յայտնեց՝ իրեն հետ խօսելով : Հրեկից՝ Անապ լերան վրայէն յայտնեց, Մովսէս մարդարէին հետ անանկ խօսելով, որ Հրեկից ազգը բողոքը մէկտեղ ձայնը լսեցին, ինչպէս որ Հրեկից ազգը մինչեւ հիմա վկայ է : Աստուած իր ճշմարիտ կրօնն ասոնց յայտնեց, ցուցընելով թէ իրենց փրկութիւնը՝ գալու Մեսիային ձեռքովը պիտի ըլսայ : Մեսիան եկաւ, այս ինքն՝ Յիսուս Քրիստոս Տէրն մեր, որ կատարեալ Աստուած էր ու կատարեալ մարդ : Քրիստոսի աստուածութիւնը Յորդանան գետին վրայ յայտնուեցաւ, երբ որ Քրիստոս գնաց հօն Յովհաննէս Մկրտչն մկրտուելու, անանկ որ հօն ժողվուած անթիւ անհամար Հրեայք երկնքէն Հօր Աստուծոյ ձայնը լսեցին : Խոկ առաքելոց յատկապէս յայտնեց, երբ որ Քրիստոս թարոր լերան վրայ այլակերպեցաւ ու աստուածային փառքով փառաւորուեցաւ . եւ հոնանելը Հայրն Աստուած առուքելոց մասնաւ որապէս հրամացէց որ Քրիստոսի խօսքէն դուրս շելլեն . “Ասոր մտիկ ըրէք”, ըսաւ : (Մ-Դ-Ի- Ժ-Է- Զ-) Քրիստոս իր սուրբ Եկեղեցին կերպաւորեց, իր առաքեալներովը հաստատեց, եւ առաքեալներուն հաստատութիւն տալու համար՝ Պենտեկոստէին օրը հրապարակաւ զնոդին սուրբ վրանին հանգչեցուց . եւ չէ թէ մինակ մէկ ազգ, հապա կերպ կերպ ազգեր տեսան ու վկայեցին . ինչպէս որ Հոգեգալստեան օրը կը տեսնենք :

Աստուած աս կերպերով իր ճշմարիտ կրօնը՝ մարդկային ազգին յայտնելէն եաքը, բողոք իր աստուածային հաւաաքին խորհուրդները՝ Քրիստոսի ձեռքով իր սուրբ Եկեղեցւոյն դանձին մէջ դրաւ . անանկ որ ճշմարիտ աստուած դիտութեան ու աստուածպաշտութեան կանոնը սուրբ Եկեղեցին է : Ինչ որ սուրբ Եկեղեցւոյն միջնորդութեամբն Աստուած մէղի յայտնած է ու կը յայտնէ, ամենուն ալ զլուխնիս ծուելով՝ մեր մարդկային միտքը պիտի խոնարհեցընենք ու հաւատանք:

Գ. Կ Ի Բ Ե Կ

Զ Ա Տ Ա Կ Ն Ե Տ Տ Ք Լ

ԱՌԱՅՈՒԹԻՒՆ ԸՆԹԵՐԳՈՒԱԺԸ՝ Նոր կտակարանէն, Առաքելոց գործքին մէջէն է: (Գ. Ծ. Ժ. 44 — Ժ. 6:)

“ՈՇէկալ շաբաթն օրը՝ զրեթէ բոլոր քաղաքը ժողվեցաւ՝ Աստուծոյ բանը լսելու համար: Հրեայք երբ որ ան բազմութիւնը տեսան, նախանձեցան, ու Պօղոսին ըսած խօսքերուն դէմ գառնալով՝ կը հայհցէին: Խսկ Պօղոս ու Բառնաբաս համարձակեցան ու ըսին. Պէտք էր որ Աստուծոյ բանը յառաջ ձեզի զրուցէնք: բայց որովհետեւ գուք զանիկա կը մերժէք եւ զենք յաւիտենական կենաց արժանի չէք համարիր, ահա մենք ալ հեթանոսներուն կը գառնանք. վասն զի Տէր մեզի ասանկ պատուիրեց (ըսելով). Զքեզ հեթանոսներուն լցո զրի, որ փրկութիւն ըլլաս մինչեւ աշխարհին ծայրը: Հեթանոսներն աս բանս լսելով՝ կ'ուրախանային ու Աստուծոյ բանը կը փառաւորէին. եւ որոնք որ յաւիտենական կենաց համար ընտրուած էին, հաւատացին, անանիկով Աստուծոյ բանը բոլոր գաւառին մէջ կ'երթար: Բայց Հրեայք՝ օրէնքին վրայ հաստատ կեցող ու պարկեցան կնիկներն ու քաղզին դիմաւորները գրսդուեցին, եւ Պօղոսին ու Բառնաբասին վրայ հալածանք հանելով՝ իրենց սահմաններէն դուրս հանեցին: Անոնք ալ իրենց ոսուլներուն փոշին անոնց վրայ թօժուեցին ու Խկոնիոն եկան: Եւ աշակերտները խնդութեամբ ու Հոգւով սրբով կը լեցուէին: Խսկ Խկոնիոն քաղաքը հանդիպեցաւ որ միասնեղ մտան Հրէից ժողովրդանոցին մէջ ու նշն կերպով խօսեցան. անանկ որ շատ Յշնք ու Հրեայք հաւատացին: Խսկ Հաւատացող Հրեայք ելան հեթանոսներն օտք հանեցին ու եղբարց դէմ կատղեցուցին: Շատ ժամանակ պտըտեցան, համարձակ Տիրով վկայութիւն կու տային՝ բանիւ. իր շնորհացը. Տէրն ալ իրենց ձեռքով նշաններ ու հրաշքներ կ'ընէր: Եւ քաղզին բազմութեան մէջ հեթանոսք իրենց իշխաններով վրանին պիտի վազէին, որ անարգեն ու քարկոծէն, իրենց իմաց եղաւ. իրենք ալ փախան Լիկանացւոց Լիւտրա ու Դերբէ քաղաքները եւ ան գաւառին չորս դին, ու հոն կ'աւետարանէին :”

Պօղոս առաքեալ Անտիոք Պիտիդեայ ըսուած քաղաքը շաբաթ օր մը խիստ ճարտար քարոզութիւն ընելուն համար՝

ժողովուրդը շատ հաւներ ու աղաւեր էր որ մէկալ շաբաթն օրը նորէն գայ ու քարողութիւն ընէ : Անոր համար աս ընթերցուածիս սկիզբը կը զրուցէ որ “Մէկալ շաբաթն օրը գրեթէ բոլոր քաղաքը ժողվեցաւ,,:

Երկրորդ ընթերցուածը նոյնպէս նոր կտակարանէն, ուրուստի առաքելոյն առաջին կաթուղիկեացց թղթէն է : (Գ.Լ. Ե. 8 — 14 :)

“Վրթուն կեցէք, հսկեցէք . վասն զի ձեր հակառակորդը սաստանան առիւծի պէս կը պոռայ, կը պտըտի ու կը փրնտուէ որ կուլ տալու մէկը դանէ, ուստի դուք ալ հաւատքով հաստատ կենալով՝ իրեն դէմ դարձէք : Գիտնաք որ ինչ շարչարանք որ կը քաշէք, նոյնն աս աշխարհքիս մէջ ձեր եղարց վրայ ալ կը կտառորդի : Եւ ամէն շնորհայ Աստուածը, որ զձեզ իր յաւիտնենական փառքը կանչեց Յիսուսի Քրիստոսի ձեռքը, որուն շարչարանաց գորք ալ քիչ մը կցորդ եղաք, ինք ձեզի զօրութիւն, կարողութիւն ու հաստատութիւն տայ . Նմա իշխանութիւն եւ փառք յաւիտեանս : Արդուիանոս հաւատարիմ եղքօր ձեռքով՝ քիչ մը բան, ինչպէս որ կը կարծեմ, ձեզի դրեցի, որ զձեզ միմիթարեմ, եւ աս բանիս համար ձեզի վկայութիւն տամ, թէ աս ալ Աստուծոյ ճշմարիտ շնորհքն է որ հաստատ կեցեր էք : Աղջոյն կու տայ ձեզի Բարիլոն եղած ընտրելակից եկեղեցին ու Մարկոս Պաւակիս : Աղջոյն տուէք իրարուի համբոյլ սրբութեան : Խաղաղութիւն ամենուդ հետ՝ որ էք ի Քրիստոս Յիսուս . ամէն :”

Վ. ընթերցուածը պետքոս առաքելոյն գրած առաջին թղթոյն վերջաբանութիւնն է, որուն մէջ այլեւայլ հոգեւոր խրատներ գրելէն ետքը՝ քրիստոնէից խրատ ու օրհնութիւն կու տայ, որ արթուն ու հաստատ կենան հաւատքի մէջ : Արդուիանոս ըսածը՝ աշակերտներուն մէկն է, որուն ձեռքովը գրուեցաւ իր առաջին թուղթը : Խսկ Բարելոնի եկեղեցի ըսածը՝ Հռոմայ եկեղեցին է . վասն զի աս թուղթմ գրած տանեն սուրբ պետրոս Հռոմ քաղաքն էր եւ անկից գրեց . խսկ Բարիլոն կանելուն պատճառն ան է, որ Հռոմ քաղաքը նոյն ատեն հեթանոսութեան կեզրոնն էր եւ հոն բարուց մեծ ապականութիւն կը տիրէր : Մարկոս ըսածն՝ իր աշակերտը սուրբ Մարկոս աւետարանին է :

Խսկ աւետարանը նոյն աւետարանն է, որն որ Աստուածայացտնութեան ետեւէն եկած ըորորդ կիրակին կը կարդացուի : Տես երես 65—67 :

Ե. Ա Տ Բ Ա Կ

Զ Ա Տ Ա Կ Ն Ե Տ Ք Ը

ԵՐԵՒԱՆ ՄՐՑՈՑ ԽԵԶԻՆ

ՊԱՏԱՐԱԳԻՆ ընթերցուածներն ու աւետարանը շդրած՝
պէտք է որ համառօս մը գնեմ սուրբ Խաչին երեւման պատ-
մութիւնը, որուն այսօր յիշատակն է:

Չորրորդ դարուն մէջ կոստանդ կայսեր ատեն, երբ որ
սուրբ Կիւրեղ երուսաղեմայ պատրիարք էր, տարի մը ունաւե-
կոստէին կամ Հոգեգալստեան օրը առտուանց ժամն երեքին
լուսեղէն մէծ խաչ մ'երեւցաւ երուսաղէմ, որ երկնքէն իջեր՝
մինչեւ Գողգոթայ լերան վասներն ու մինչեւ Զիմենեաց լերան
վրայ տարածուած էր, ու սաստիկ կը փայլէր: Չէ թէ մէջ մ'ե-
րեւալով ու շուտով մ'աներեւոյթ ըլլալով, հապա երկայն
ատեն մնալով, եւ չէ թէ մէկ կամ երկու հոգւոյ միայն երե-
ւալով, հապա բօրը երուսաղեմայ մէջ որչափ որ բազմութիւն
կար, ամենուն ալ տեմնուելով: Վասն զի այնչափ մէծ ու զօրաւոր
լցու էր, որ արեւուն լուսոյն կը յաղթէր: Անանկ որ ամենն ալ
աւենելով ու խիստ զարմանալով՝ եկեղեցի վաղեցին, ու ամեն-
քը մէկէն զՅիսուս Քրիստոս Տէրն մէր կը փառաւորէին: Խոկ
սուրբ Կիւրեղ անմիջապէս թուղթ մը գրեց առ կոստանդ
կայսր եւ աս եղած հրաշքն իմացուց: Աս թուղթը մնկը առա-
ւատեան ժամերցութեան մէջ կը կարդանք, ուրիշ սուրբ խա-
չին յարմար շարականներով, ընթերցուածով ու աւետարա-
նով, ի յիշատակ երեւման սրբոյ Խաչին: Խոկ պատարագին
մէջ յարութեան գիրք ու աւետարան կը կարդանք, ինչպէս որ
Զատէկէն եռոքը մինչեւ Հոգեգալուստ միորինակ կ'ընենք: Աւստի
առաջին ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքին
մէջէն է: (Գ.Լ. Ժ. 1—15:)

“(Պօղոս առաքեալ ու Շիղա աշակերտը) Ամիփիպոլիս ու
Սպողոնիա քաղաքները պտըսելէն ետքը՝ Թեսաղոնիկէ քա-
ղաքն եկան, ուր էր Հրէից ժողովրդանոցը: Պօղոս ալ՝ ինչպէս որ
սովորութիւն ունէր, հոն գնաց, եւ երեք շարագի օր հե-
տերնին գրքէն խօսեցաւ. կը մեկնէր եւ առջեւնին կը դնէր
թէ պէտք էր որ Քրիստոս չարչարուէր ու մեռելներուն մէջէն
յարութիւն առնէր. ու կ'ըսէր որ Ան է Քրիստոս Յիսուս, զորն
որ ես ձեզի կը քարոզեմ: Անոնցմէ քանի մը հոգի հաւտացին,
եւ պօղոսին ու Շիղային ետեւէն գացին. բայց հեթանոսներէն

եղած հաւատացնալներուն բազմութիւնը խիստ շատ էր, ու խել մ'ալ երեւելի կնիկներէն։ Աւստի Հքեայք նախանձեցան, եւ քանի մը անօրէն ցած ու վար մարդիկ առին, շփոթութիւն հանեցին ու քաղաքը տակնուվայ ըրին։ Եւ Յասոնին տան առջւ ժողովուեցան, կ'ուզէին զանոնք դուրս հանել՝ հրապարակը տանիլ։ Բայց զանոնք հոն չգտնելով՝ զբասոն ու քանի մ'ալ ուրիշ քրիստոնեայ եղբայրները քաղաքապետներուն առջին քաշեցին։ ու կը պոռացին որ Ասոնք բոլոր աշխարհքը տակնուվայ ըրին, հոս ալ եկան ու Յասոն իր տունն առաւ, ասոնք ամէնն ալ կայսեր հրամաններուն դէմ կ'ընեն։ Յիսուս անունով թագաւոր մը կը զրուցեն։ Աս Խօսքերով ժողովուրդն ու քաղաքապետները տակնուվայ եղան։ ու Յասոնին եւ ուրիշներէն երաշխաւորութիւն առնելով՝ թող տուին։ Բայց քրիստոնեայ եղբայրները շուտով մը գիշերանց զՊօղոս եւ զԾիրայ՝ Քերիա քաղաքը խաւրեցին։ Անոնք ալ հոն հասածնուն պէս՝ Հրէից ժողովոդանոցը գացին։ Վասն զի ասոնք Թեսաղոնիկէի Հրեաներէն աւելի աղնուական էին։ որ խիստ յօժար սրտիւ բանն ընդունեցան ու միշտ գրեքերը կը քննէին, որ տեսնեն թէ աս ասանկ է մի։ Իրենցմէ շատերն ալ հաւատցին։ Բնապէս նաեւ Յունաց մէջէն երեւելի կնիկներէն ու էրիկ մարդոցմէն ալ շատ մարդ հաւատաց։ Բայց Թեսաղոնիկէ եղող Հրեայք՝ երբ որ իմացան թէ Քերիա ալ Աստուծոյ բանը կը պատմէ Պօղոս, հոն ալ եկան՝ որ ժողովուրդը շարժեն ու տակնուվայ ընեն։ Ան ատեն քրիստոնեայք շուտով մը զՊօղոս խաւրեցին, որ ծովելըն երթայ իսկ Շիղա ու Տիմոթէոս հոն մնացին։ ԶՊօղոս տանողներն առին մինչեւ Ամէնք տարին։ Ետքը Պօղոս անոնց ապրապեց որ երթան Շիղային ու Տիմոթէոսին զրուցեն որ շուտով իրեն գան։ Եւ ասանկով ելան գացին։

Վ.ս ընթերցուածին մէջ յիշուած Քերիա քաղաքը՝ Հալէպ քաղաքը չէ, այլ Հիմակուան Վեռիա ըսուած քաղաքն է, որ Թեսաղոնիկին ու Կանդաւիոս լերան մէջերը կ'իյնայ Մակեդոնիա գաւառին մէջ։

Արկուրդ ընթերցուածը նոյնպէս նոր կտակարանէն, Յովլաննու առաքելցն առաջին կաթուղիկեացց թղթէն է։ (Գ.Լ. Ա. 1 - 10.)

“Վ.ս որ ի սկզբանէ (այս բնքն՝ ի յափանից) էր, որուն վրայ լսեցինք, որն որ մեր աչքովն ալ տեսանք, որուն երեսը նայեցանք, ու մեր ձեռոքն ալ դպցուցինք ի վերայ Բանին կենաց եւ կեանքն յայտնուեցաւ ու տեսանք։ Եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի յաւիտենական կեանքը, որ Հօր քովն էր ու մեզի երեւցաւ։ Տեսածնիս ու լսածնիս՝ ձեզի ալ կը պատմենք,

որ դուք ալ մեզի հետ հաղորդութիւն ունենաք, ու մեր հաղորդութիւնն ալ ըլլայ Հօր եւ իր Որդւոյն Յիսուսի Քրիստոսի հետ: Եւ աս կը գրենք ձեզի, որ ձեր ուրախութիւնը կատարեալ ըլլայ: Եւ աս է ան աւետիքն՝ որ իրամեկ լսեցինք ու ձեզի կը պատմենք, որ Աստուած լցոյ է, եւ ի նմա ամենեւին խաւար չկայ: Թէ որ ըսելու ըլլանք որ իրեն հետ հաղորդութիւն ունիք, ու մենք խաւարի մէջ պարտելու ըլլանք, սուտ կը զբոցենք ու ճշմարտութիւնը չենք ըներ: Իսկ թէ լուսոյ մէջ պարտելու ըլլանք, ինչպէս որ ինքն ալ լուսոյ մէջ է, իրարու հետ հաղորդութիւն կ ունենանք, եւ իր Որդւոյն Յիսուսի արիւնը զմել ամեն մեղքերէ կը մաքրէ: Թէ որ ըսելու ըլլանք որ ամենեւին մեղք չունիք, մենք զմեզ կը խարենք եւ մեր բերանը ճշմարտութիւն չըլլար: Իսկ թէ որ մեղքերնիս խոստովանելու ըլլանք, ինքն ալ հաւատարիմ ու արդար է, մեր մեղքերուն թողութիւն կու տայ եւ զմեզ ամեն կերպ անիրաւութիւններէ կը մաքրէ: Թէ որ ըսելու ըլլանք որ ամենեւին մեղք ըրած չունիք, զինքը սուտ կը հանենք եւ իր բանը մեր քովո չըլլար::

Ոուրբ Յովհաննէս առաքեալ ինչպէս որ իր գրած աւետարանն աստուածաբանութեամբ սկսած է, ասանկ ալ իր առաջին գրած թուղթն աստուածաբանութեամբ կը սկսի. Եւ նախ՝ Որդւոյն Աստուծոյ ի Հօրէ յաւիտենից ըլլալը հասկըցընելէն ետեւ՝ մարդեղութիւնը կը հասկըցընէ, որով մարմնաւոր աշաց մարդկան տեսանելի եղաւ. Եւ ինք չէ թէ միայն մարմնաւորապէս տեսնելով, նայելով ու ձեռք դպցընելով, հապանաեւ Թաբոր Լերան վրայ Քրիստոսի աստուած ային փառքը տեսնելով այլակերպութեան ատեն, մեզի ալ կը վկայէ, որ հաւտանք: Բայց կը հասկըցընէ մեզի որ եթէ կ'ուզենք ճշմարիս հաւատք ու Քրիստոսի հետ հաղորդութիւն ունենալ, պէտք է որ չէ թէ մէկ անգամ միայն խաւարէն դուրս ել չելով դէպ ի լցոյ դառնանք, հապա նաեւ միշտ լուսոյ մէջ մնանք ու խաւարի դորձքեր չընենք: Ետքը կը հասկըցընէ մարդկային տկարութիւնը, թէ որչափ ողբրմելի է մարդս, որ թէպէտ եւ բաղնայ առանց մեղաց ապրելու, տակաւին մեղանշական ըլլալով՝ Աստուծոյ շնորհքը չեղած ատեն՝ կընայ մեղաց մէջ կընալ. անանկ որ եթէ մէկն ըսելու ըլլայ որ ես ամենեւին մեղք չունիմ, սուտ զրուցած կ'ըլլայ:

Իսկ աւետարանն աս է: (Յ-Հ. Գ. Լ. ի. 14—23:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. “Երբ որ (զատկին) տնել կէս եղաւ, ինք ալ տաճար եղաւ եւ կը սորմլցընէր: Հրեայք կը զարմանային ու կ'ըսէին. Աս մարդն ինչպէս զբքերը զիսէ, որովհետեւ սորված չունի: Յիսուս ալ անոնց պատասխան

տուաւ ու ըսաւ . Իմ ըրած վարդապետութիւնս՝ իմն չէ , այլ զիս խաւրողինն է . թէ որ մէկն անոր կամքը կ'ուզէ կատարել , իմ վարդապետութեանս համար թռող գիտնայ հասկընայ , որ Աստուծմէ է արդեօք , թէ ես ինծմէ կը խօսիմ : Ավ որ ինք իրմէ կը խօսի , ինք իր փառքը կը փնտուէ : իսկ ով որ զինքը խաւրողին փառքը կը փնտուէ , ան մարդը ճշմարիտ է ու անիւրաւութիւն չունի : Մովսէս չէ մի ան՝ որ ձեզի օրէնքները տուաւ ու մէջիրնէդ մէկն օրէնքները չիկատարեր : Ինչո՞ւ համար զիս սպաննել կ'ուզէք : Ժողովուրդը պատասխան տուաւ ու ըսաւ . Փորդ սատանայ կայ . ով կ'ուզէ զքեզ սպաննել : Յիսուս ալ անոնց պատասխան տուաւ ու ըսաւ . Գործք մը գործեցի , ու ամէնքդ ալ զարմացած էք . անոր համար Մովսէս ձեզի թլիատութիւն տուաւ . որ չէ թէ իրմէն էր , այլ ի հարց . ու դուք ալ շաբաթ օրը մարդ կը թլիատէք : Երդ՝ թէ որ Մովսեսին օրէնքը կատարելու համար շաբաթ օրը մարդ կը թլիատուի , ինծի ի՞նչ սրդողեր էք՝ որ շաբաթ օր ամբողջ մարդ մը բժշկեցի :

Վ. ստուածային վարդապետութիւնն աս յատուկ բանն ունի՝ որ ինչպէս Քրիստոս Տէրն մէր այսօրուան սուրբ աւետարանին մէջ կը հասկըցընէ , աստուածային ըլլալն ինք իրեն կը ցուցընէ . ճշմարիտ վարդապետներն ալ սուտ վարդապետներէն ասով կը զանազանուեին , որ սուտ վարդապետները չէ թէ զիստուած եւ զՔրիստոս կը քարոզեն , հապա աւելի իրենք զիւենք կը քարոզեն եւ իրենց փառքը կը փնտուեն . իսկ ճշմարիտ վարդապետները՝ ոչ իրենք զիւենք կը քարոզեն եւ ոչ իրենց փառքը կը փնտուեն , այլ միայն զԼստուած կը քարոզեն ու Աստուծոյ փառքը կը փնտուեն : Բայց մարդկային ողորմելի վիճակը , թէ զգայութեանց ապականութեան համար եւ թէ սատանային փորձութիւններուն համար , անանկ շար է որ դրեթէ միշտ աստուածային վարդապետութեան դէմ՝ կ'ուզէ երթալ , ճշմարիտ վարդապետներուն դէմ կը դառնայ ու սուտ վարդապետներուն ետեւէն կ'երթայ . ան աստիճան՝ որ բաց աչքով հրաշք մ'ալ տեսնեէ , շտեսածի պէս կ'ուրանայ ու կը հալածէ ալ : Ասանկ պատահեցաւ նաեւ Յիսուսի , որ վարդապետաց վարդապետն էր : Կնք խիստ մեծ ու երեւելի հրաշք մ'ըրած էր , այս ինքն՝ երեսուն՝ութը տարւան անդամացնը շաբաթ օր բժշկեր էր ամբողջ , այս ինքն՝ չէ թէ միայն ըստ մարմնոյն՝ մարմնաւոր առողջութիւն ու բժշկութիւն տալով , հապա ըստ հոգւոյն ալ՝ հոգեւոր բժշկութիւն ու թողութիւն մէզաց եւ լուսոյ հաւատոց առողջութիւն տալով : Ասկայն չընայք դէմ՝ կը դառնային , չէին ուզեր ճանչնալ ու կ'ուզէին ալ զՔրիստոս սպաննել :

Վարիկա մեր ապերախտութեան մէկ օրինակն է: Ուղղաւախտ հաւատոյ առաջին առողջութեանէ զատ, զորն որ Տէր մեզի շնորհեց մկրտութեամբ, քանի քանի անգամ ալ ապաշխարութեան սուրբ Խորհրդոյ լուացմամբ զմեզ հոգեւոր հիւանդութենէ բժշկիր է, մեղքերնուու թողութիւն տալով ու նորէն զմեզ շնորհաց մէջ հաստատելով: Նայինք որ Աստուծոյ մինչեւ հիմա մեզի բանեցուցած երկայնմտութիւնը՝ Հրէից պէս մեր շարութեամբն ու յամառութեամբը՝ բարկութեան չգարձըննք: Աստուած Հրէից բարերարութիւն ըրաւ. բայց իրենց կարօտ չէ, երբ որ անոնք ընդունեցան, երեսն անոնցմէ դարձոյ, հեթանոսներուն ըրաւ իր բարերարութիւնը, անոնք ալ ընդունեցան: Ասանկ ալ մեզի կ'ընէ իր բարերարութիւնը, բայց մեզի կարօտ չէ, երբ որ մենք չենք ընդունիր, երեսը մեզմէ կը դարձընէ, եւ իր բարերարութիւնն ուրիշ բիւրաւոր մարդոց կ'ընէ, որ սիրով ու յօժարութեամբ կ'ընդունին ու գործքը կը ցուցընեն: Արդ՝ որովհետեւ Շատերը կոչուած են, ու քիչերն ընտրուած,, (Մ-րի. Ի. 16.) նայինք որ մենք ալ ան քիշերուն մէջ գտնուինք, Աստուծոյ վարդապետութիւնն ընդունելով ու գործքով կատարելով. որպէս զի Քրիստոս ալ իր արքայութեան դուռը մեզի բանայ, որ մտնենք ու զինքն օրհնենք յաւիտեանս:

Զ. Ա Ւ Բ Ե Ա Ւ

ԶԱՏԿԻՆ Ե Տ Ք Ը

Վարիկա, ընթերցուածը՝ նոր կտակարանէն Առաքելոց գործին մէջն է: (Գ. Ի. 17—38:)

Պօղոս առաքեալ ԱՅԵՒԹՈՒԵ քաղքէն մարդ խաւրեց և փետոս քաղաքը, եւ հկեղեցւոյն ծերերը կանչեց: Երբ որ անոնք իրեն եկան, դարձաւ իրենց ասանկ ըսաւ. Առջի օրէն՝ որ Էսիա եկայ, դուք ձեզմէ՝ աղէկ դիտէք որ միշտ հետերնիդ ինչպէս վարուեցայ. ամէն կերպ խոնարհութեամբ, շատ արցունք թափելով ու Հրէից շարութեամբ վրաս եկած փորձանքներուն համբերելով՝ Տիրոջ ծառայեցի: Օգտակար եղած բաները ձեզի զրոցելէն ետ չկեցայ. Հրապարակաւ ու առանձին տան մէջ ձեզի սորվեցուցի. վկայութիւն տուի Հրէից ու հեթանոսաց, որ ապաշխարեն, առ Աստուած դառնան, եւ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի հաւատքն ընդունին: Արդ

ահա ես հոգւով կապեալ՝ Երուսաղէմ՝ կ'երթամ, եւ հօն գրւ-
խուս գալիքը չեմ դիտեր, աս միայն կայ որ Հոգին սուրբ
քաղքէ քաղաք ինծի կը վկայէ ու կ'ըսէ որ կապանք ու նեղու-
թիւն պիտի կրես: Բայց ես զիս ամեննեւին պատուական բանի
մը աեղ գրած չեմ, բանն ան է՝ որ ուրախութեամբ կատարեմ
ընթացքս ու Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի ինծի տուած
պաշտօնը, Աստուծոյ շնորհաց աւետարանին վկայ ըլլալու հա-
մար: Արդ՝ ահա դիտեմ ես, որ դուք ամէնքդ ալ՝ որոնց մէջ
որ պտղատեցայ, Աստուծոյ արքայութիւնը քարոզեցի, մէջ մ'ալ
երեսս պիտի չտեսնէք: Անոր համար այսօրս ձեզի վկայութիւն
կը դնեմ, որ ամենուդ արենէն ալ սուրբ եմ, վասն զի Աստու-
ծոյ ամէն կամքը ձեզի պատմելէն ետ չկեցայ: Զգսչ կեցէք
դուք ձեզի ու բոլոր հօտին (ժողովրդեան), որուն Հոգին սուրբ
զձեղ վերակացու դրեր է, որ Տիրոջ ժողովուրդը հովուէք,
զորն որ իր արեամբը փրկեց: Վասն զի դիտեմ որ իմ երթալէս
ետքը՝ ձեզի յափշտակող գայլեր պիտի գան, որոնք հօտին պի-
տի շննայեն. ձեր մէջէն ալ մարդիկ պիտի ելլեն, որ ծուռ
վարդապետութիւններ պիտի ընեն, որպէս զի աշակերտաներն
իրենց ետեւէն ձգեն: Ասոր համար արթուն կեցէք. յիշեցէք
որ երկու տարի գիշեր ցորեկ արցունք թափելով ամէն մէկեր-
նիդ զատ զատ խրատելէն ետ չկեցայ: Եւ ալոդ՝ զձեզ կը յան-
ձնեմ Աստուծոյ ու իր շնորհաց բանին, որ կարող է շինել ու
ձեզի ամէն սրբոց հետ ժառանգութիւն տալ: Մէկերնուդ ար-
ծաթին կամ ոսկւոյն կամ զգեստին՝ ցանկութիւն ըրած չեմ.
դուք ձեզմէ գիտէք որ ինծի ու իմ հետառ եղողներուն պէտք
եղած բաներն՝ աս ձեռուըներս հոգացին: Եւ ամէն բան ձեզի
հասկցուցած եմ, որ աս կերպովս պէտք է աշխատիլ ու
հիւանդներուն հոգ տանիլ, եւ Տեառն Յիսուսի խօսքը յիշել,
որ ըստ թէ Առնելէն աւելի՝ տալն երանելի է: Աս խօսքերս
զուցելէն ետքը՝ ամենուն հետ ծունկ ինկաւ, աղօթք ըրաւ:
Ամէնքն ալ շատ լացին ու Պօղոսին վիզը փաթմառելով՝ կը
պագնէին. մանաւանդ սրտերնին ան բանին վրայ կտոր կտոր
կ'ըլլար որ ըստ թէ Մէջ մ'ալ երեսս պիտի չտեսնէք. ու տա-
րին նաւը դրին:

Երկրորդ ընթերցուածը՝ Նյոնպէս նոր կտակարանէն,
Յովկաննու առաքելցն առաջին կաթողիկեաց թղթէն է: (Գ.Լ.
գ. 18—24:)

“Որդեակք, ըլլաց որ (մինակ) խօսքով ու լեզուաւ սի-
րենք, հապա գործքով ու ճշմարտապէս. եւ ճշմարտութենէ
ըլլանիս ասով յայտնի ըլլաց. ու Աստուծոյ առջեւը մեր սրտին
հանգէսը կատարենք: Թէ որ խղճմուանքնիս զարնելու ըլլաց,

Աստուած մեր սրտէն մեծ է ու ամեն բան գիտէ : Սիրելիք, թէ որ խղճմանկնիս չիզպարներ, Աստուածց առջեւը համարձակութիւն կ'ունենանք, եւ ինչ որ խնդրելու ըլլանք իրմէն՝ կ'առնենք . վասն զի իր պատուիրանները կը պահենք ու իրեն հաճելի եղածները կ'ընենք : Եւ իր պատուիրանն աս է՝ որ իր Որդւյն Յիսուսի Քրիստոսի անուան հաւտանք ու իրար սիրենք, ինչպէս որ մեզի պատուիրեց : Եւ ով որ իր պատուիրանները կը պահէ, Աստուածց վրայ հաստատեալ է, Աստուած ալ անոր վրայ : Ասկից ալ կ'իմանանք որ մեր քովը կը բնակի իր մեզի տուած Հոգիէն :

Հյովհաննէս առաքեալ, ինչպէս բոլոր թղթին մէջ սիրոյ խրատը ձեռքէ չփառեր, նշնպէս հոս ալ կրկնելով՝ կը խրատէ որ մեր սէրը՝ միայն արտաքին ու կեղծաւորական չըլլայ, հապա ճշմարիտ ու ներքին : Իսկ հասկընալու համար թէ մեր սէրն արդեօք ներքին է, թէ արտաքին, կը խրատէ որ մեր խղճմանկին վկայութեան նայինք, ու գիտնանք որ Աստուած ամեն բան ու մեր սրտին ծածուկները բոլոր գիտէ :

Իսկ աւետարանն աս է : (Յ.Հ. Գ. Թ. 39—Ժ. 10 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ . Պատաստանի եկայ աս աշխարհքս, որ չտեսնողները տեսնեն, ու տեսնողները կոյրնան : Հեան եղող փարիսեցիներէն ոմանք աս խօսքս լսեցին ու իրեն ըսին . Միթէ մէնք ալ կըր ենք : Յիսուս ալ ըսաւ իրենց . թէ որ կըր ըլլայիք, ձեզի մեղք մը չէր ըլլար . բայց հիմա կ'ըսէք որ կը տեսնենք, ու ձեր մեղքն ի ձեզ հաստատուած է : Ատոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, ով որ ոչխարներուն գաւիթը՝ գոնէն չիմաներ, այլ ուրիշ կողմանէ կը մտնէ, անիկա զող ու աւազակ է : Իսկ ով որ գոնէն կը մտնէ, անիկա ոչխարներուն հօվիւն է . գոնապանը դուռն անոր կը բանայ, ոչխարներն ալ անոր ձայնը կը լսեն, ինքն ալ իր ոչխարներն իրենց անունով կը կանչէ ու կը հանէ : Եւ բոլոր իր ոչխարները դուրս հանելէն երթը՝ անոնց առջեւէն կ'երթայ, ոչխարներն ալ իր ետեւէն կ'երթան, վասն զի իր ձայնը կը ճանչնան : Օտարի ետեւէն չեն երթար, հապա անկից կը փախչին . վասն զի օտարաց ձայնը չեն ճանչնար : Աս առակս Յիսուս իրենց զրուցեց . բայց անոնք չեին գիտեր թէ ինչ էր իրենց զրուցածը : Պարձեալ ըսաւ իրենց Յիսուս . Ատոյդ ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ ոչխարներուն դուռն ես եմ : Ինձմէ առաջ եկողներուն ամէնն ալ զող էին ու աւազակ . բայց ոչխարներն անոնց մտիկ չըրին : Ես եմ զուռն . ով որ ինձմէ կ'անցնի կը մտնէ, անիկա փրկութեան կը հասնի . կը մտնէ, կ'ելլէ ու ճարակ կը գտնէ : Վողն ուրիշ բանի համար չիզպար, բայց եթէ անոր

Համար՝ որ գողնայ ու սպաննե ու կորսընցընէ : Ես եկայ, որ կեանք ունենան ու եւելզը ունենան :

Լրկու երեւելի նիւթ կայ Յիսուսի խօսքերուն մէջ :

Վռացինն աս է՝ որ Քրիստոս Տէրն մեր մեղի կը հասկըցընէ թէ որչափ մեծ դատապարտութիւն պիտի ըլլայ անոնց՝ որ Քրիստոսի սուրբ Հաւատոքը կը ճանչնան ու չեն Հաւատար, եւ կամ Քրիստոսի սուրբ Հաւատոքն ընդունած են ու ան սուրբ Հաւատոքն գէմ կը գործեն : Ասոնք են՝ որ կը տեսնեն, բայց կը կշրնան. ասոնց դատապատանը մեծ պիտի ըլլայ, վասն զի կցը եղողն՝ իր տգիտութեան համար եւ իր տգիտութեան շափուն նայելով՝ քիչ դատապարտոելի կը ըլլայ, որովհետեւ իր կուրութիւնն՝ իր յանցանքը կը թեթեւցընէ : Խսկ կոյր չեղողն ու տեսնազն՝ իր կամօքը լոյսն ուրանալով ու տեսնել չուզելով՝ յանցաւոր կը լլայ. եւ որչափ աւելի կուրութիւնը կը դրէւ, այնչափ աւելի յանցաւոր կը լլայ. անոր համար ալ աւելի կը դատապարտուի :

Լրկրորդն աս է՝ որ Քրիստոս Տէրն մեր մեղի կը հասկըցընէ թէ ոչխարիներուն, այս ինքն՝ քրիստոնէից ժողովքին, որ սուրբ Եկեղեցին է, դուռն ինք Քրիստոս է : Ամէն Քրիստոնեայ ու ամէն հովիւ աս գոնէն ներս պիտի մանէ, որպէս զի ապրի. աս է ըսածը թէ “Ավ որ ինծմէ կ'անցնի կը մանէ, կ'ապրի” : Աս դոնէն սուրբ Եկեղեցւոյն մէջ մանողը՝ Քրիստոսի սուրբ Հաւատոքն կերակուրը կը գտնէ . ու մեռած ատեն ելլոցն՝ արքայութեան մէջ դարձեալ նոյն սուրբ Հաւատոքին կերակուրը կը գտնէ, այս ինքն՝ պատուղը կը վայելէ, որ է յաւիտենական փառքն ու երանութիւնը. աս է ըսածը թէ “Ավ մանէ, կ'ելլու ճարակ կը գտնէ” : Աս դուռս, այս ինքն՝ Քրիստոս Տէրն մեր, Պօղոս առաքելոյն ըսածին պէս՝ “Յաւիտենական կեանք ունենալով՝ յաւիտենական քահանայութիւն ունի” : (Եբէ. Է. 24:) Բայց որովհետեւ Երկինք համբարձած ատեն մեղմէ աներեւոյթ պիտի ըլլար, անոր համար մեղի իր աեղջ երեւելի դուռ, իր փոխանորդը ձգեց զՊետրոս առաքեալ . խսկ Պետրոս առաքեալ մահկանացու մարդ ըլլալով՝ իր իշխանութիւնը Քրիստոսի հրամանաւն իր յաջորդներուն ձգեց, այս ինքն՝ Հռոմաց սրբազն քահանայապետաներուն : Արդ՝ Քրիստոս Տէրն մեր մեղի կը սորմիցընէ որ աս գոնէն ներս մանող ոչխարներն՝ իր ճշմարիտ ոչխարներն են. եւ ան հովիւներն՝ որ նոյն գոնէն կը մանեն, ճշմարիտ հովիւ են : Ասոր համար կը լսէ . “Ավ որ գոնէն կը մանէ, անիկա ոչխարներուն հովիւ է. դոնապանը (այս ինքն՝ Պետրոս առաքեալ ու իր յաջորդները՝ Հռոմաց սրբազն քահանայապետաները) դուռը կը բանայ անոր . ոչխար-

ներն ալ իր ձայնին կը լսեն, ինքն ալ իր ոչխարներն իրենց անունովը կը կանչէ ու կը հանէ անոնց առջեւէն կ'երթայ. ոչխարներն ալ իր ետեւէն կ'երթան, վասն զի իր ձայնը կը ճանչնան. օտարի ետեւէն չեն երթար, հապա անկից կը փախչին. վասն զի օտարաց ձայնը չեն ճանչնար. . . :

Վ.ս աւետարանական ճշմարտութիւնը կը յորդորէ ու կը պարտաւորէ բոլոր առաջնորդներն ու քահանաները եւ բոլոր հաւատացեալ ժողովուրդը, որ հաստատութեամբ ու անկեղծութեամբ անարատ պահեն հաւատոյ միութիւնն ու եկեղեցական ստորակարգութեան հնազանդութիւնը, որպէս զի եկեղեցւոյ խորհրդաւոր մարմինն ըլլայ մի՛ մէկ գլխու տակ, ինչպէս որ մարդուս բնական մարմինը մէկ է ու մէկ գլուխ ունի: Խսկ անոնք՝ որ աս աստուածադիր կարգէն ու միութենէն կը հեռանան, ու կը կարծեն՝ որ աշք ունին ու կը տեսնեն, անանկները քրիստոսի ըսած խօսքին համեմատ՝ յանցաւոր են ու մեղքի մէջ հաստատուած: Քրիստոսի Ծեառն մէրս խօսքն ամենեւին շխիսալիք. իր խօսքը հաստատուն պահենք: Ինք դուռ է. աս դրան գոնապանն՝ ինք դրած է. գոնապանին ճամբէն զդատուինք. որպէս զի իր ոչխարներուն մէջ մնանք ու ապրինք. եւ երբ որ աս աշխարհքէն կ'ըլլենք, Յիսուս ալ զմեզ իր ոչխարներուն կարգը ճանչնայ. եւ ինչպէս որ աս զինուորեալ սուրբ Եկեղեցւոյ մէջ՝ իր սուրբ հաւատքին քաջ զինուորները կ'ըլլենք, անանկ ալ յաղթանակեալ Եկեղեցւոյն, այս ինքն՝ արքայութեան մէջ՝ յաղթական փառք երանութեան պսակն առնենք ու վայելենք յաւիտեանս:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵՍՈՒ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Ի՞նթէրՑՈՒՄՆԾԸ՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքէն է, որ սուրբ Ղուկաս աւետարանից զրեց՝ Թէոփիլոս աշակերտին խնդրելովը, առաքելոց ըրած գործքերը պատմելու համար։ Եւ որովհետեւ Քրիստոսի համբարձումէն կը սկսի պատմել, անոր համար այսօր Առաքելոց գործքին սկիզբը կը կարդացուի։ (ԳԼ. Ա. 1—14։)

“Վառաջին գրածս (աւետարանս) անոր համար զրեցի, ով թէոփիլէ, որ ամէն բան պատմեմ՝ ինչ որ սկսաւ Յիսուս ընելու սորվեցընել, մինչեւ ան օրն՝ որ իր ընտրած առաքեալներուն պատուիրաններ տուաւ Հոգւցն սրբոյ ձեռքովն ու ետքը համբարձաւ։ Արդ՝ իր շարչարանքներէն ետքը շատ հրաշքներով ինք զինքն առաքեալներուն ցուցուց՝ որ կենդանի է, քառասուն օր անոնց երեւցաւ ու Խսունծյա արքայութեան համար խօսեցաւ։ Եւ հետերնին կերակուր կերած ատեն՝ իրենց պատուիրեց որ երուսաղեմէն գուրս չելլեն, հապա (բսաւ.) Ապասեցէք Հօրս աւետեաց, որ ինծմէ լսեցիք. վասն զի Յովի հաննէս ջրով մկրտեց, բայց դուք քիչ օրէն Հոգւով սրբով պիտի մկրտուիր։ Անոնք ալ դարձան իրեն հարցուցին ու ըսին։ Տէր, արդեօք հիմա շուտով մը Խսոյելի թագաւորութիւնը պիտի բերեն հասցընեն։ Յիսուս ալ իրենց ըսաւ. Չեզի չ'կյանար դիտնալ ժամն ու ժամանակը, որ Հայր իր իշխանութեան կամքին մէջ գրած է։ Այլ Հոգին սուրբ վրանիդ եկած ատեն՝ զօրութիւն պիտ' որ առնէք ու ինծի վկայ ըլլաք երուսաղեմոց ու բոլոր Հրէաստանի ու Ասմարիայի մէջ եւ մինչեւ աշխարհքին ծայրերը։ Աս ըսելէն ետքը՝ երր որ անոնք կը նայէին, վեր ելաւ համբարձաւ. ամպն ալ եկաւ՝ զինքն անոնց աչքէն ծածկեց։ Անոնք զարմանալով կեցեր՝ երկինք ելլելուն կը նայէին, մէյ մ'ալ երկու հոգի ճերմակ զգեսաներով իրենց երեւցան ու ըսին. Այլք Գալիլեայիք, ինչ կեցեր երկինք կը նայիք, աս Յիսուս՝ որ ձեզմէ զատուեցաւ, երկինք ելաւ, ինչպէս որ հիմակ երկինք ելլելը տեսաք, ասանկ ալ պիտի դառնայ գայ։ Ետքը երուսաղէմ դարձան Զիթենեաց ըսուած լեռնէն՝ որ երուսաղեմի մօտիկ է՝ շաբաթ օրուան սահմանին ճամբուն չափ։ Իսկ երր որ երուսաղէմ մոտան, վերնատունն ելան, ուր որ իրենց բնակարանն էր. Պետրոս, Յակովոս, Յովի հաննէս, Անդրէաս, Փիլիպպոս, Թոովմաս, Բարթողմէոս, Մատ-

թէոս, Յակովըս ալիքեան, Շմաւոն նախանձայցզ եւ Յուղա Յակովըեան: Ասոնց ամէնն ալ շարունակ միաբանութեամբ աղօթքի հետ էին. հետերնին կանայք ալ կային, ու Յիսուսին մայրը Մարիամ եւ իր եղբարքը:”

Իսկ աւետարանն աս է: (Ղ-ի, Գ.լ. Ի.դ. 41—53:)

Ա ասն համբարձման Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի: “Երբ որ անոնք (առաքեալք) ուրախութենէն դեռ չէին հաւասար ու զարմացեր մնացեր էին: Յիսուս իրենց հարցուց. Հոստեղս ուտելու բան մ’ունիք: Անոնք ալ կտոր մը խորված ձուկ ու մեղու խորիս տուին: Առաւ՝ իրենց առջին կերաւ ու աւելցածն իրենց տուաւ: Ետքը իրենց ըսաւ. Աս բաներս են որ հետերնիդ եղած ատենս ձեզի զրուցեցի, որ Մովսեսի օրէնքներուն, մարգարէներուն ու սաղմոսին մէջ՝ ինձի համար գրուածներուն ամէնն ալ պէտք է որ կատարուի: Ան ատեն մտուընին բացաւ, որ զբքերը հասկընան: Եւ ըսաւ իրենց թէ Ահա ասանկ պէտք էր որ Քրիստոս չարչարուի ու երրորդ օրը մեռելներուն մէջէն յարութիւն առնէ. Եւ իր անուամբն ամէն ազգաց մէջ՝ Երուսաղեմէն սկսեալ՝ ապաշխարութիւն ու մեղաց թողութիւն քարոզուի. Եւ աս բաներուս վկայքը դուք էք: Եւ աշա ես իմ Հօրս աւետիքը ձեզի կը խաւրեմ, ու դուք Երուսաղէմ քաղաքը նստեցէք մինչեւ որ վերէն զօրութիւն առնէք: Առաւ զիրենք տարաւ մինչեւ Քեթանիա հանեց, ու ձեռքը վերցուց՝ զիրենք օրհնեց: Զանոնք օրհնած ատեն՝ անոնցմէ զատուեցաւ ու երկինք համբարձաւ: Անոնք ալ իրեն երկրպագութիւն ըրին ու մէծ ուրախութեամբ Երուսաղէմ դարձան: Եւ միշտ տաճարին մէջն էին եւ զԱստուած կը գովէին ու կ’օրհնէին:”

Քրիստոս Տէրն մեր յարութիւն առնելէն Ետքը՝ քառասուն օր շարունակ աշխարհքիս վրայ կեցաւ ու առաքեալներուն երեւցաւ: Առաքեալք իր չարչարանքը, խաշելութիւնն ու մահը տեսած ըլլալով՝ առջի բերան գժուարաւ կը հաւասային Քրիստոսի յարութեան: Թէպէտ գիտէին որ Քրիստոս յարութիւն պիտի առնէր եւ կ’ուզէին որ կատարուի. անանկ մէծ հրաշքին կ’ուզէին հաւատալ, բայց մարդկային տկարութեամբ կը վախնային հաւատալու որ եղած կատարուած ըլլայ: Իսկ Յիսուս իր աստուածային շնորհաց լուսովը մտուընին բացաւ ու իրենց հաւատքը հաստատեց. որպէս զի ասով յայտնի ըլլայ որ հաւատքը՝ մարդկային մտքէ վեր բաներու վրայ ըլլալով՝ Աստուծոյ շնորհքը պէտք է որ մարդուս միտքը խոնարհեցընէ ու հաւացընէ: Արդ՝ յարութեան հաւատքը հաստատելէն Ետքը՝ Քրիստոս քառասուն օր շարունակ իր առաքեալներուն՝

բովանդակ քրիստոնէական հաւատքին մասունքները, սուրբ Եկեղեցւոյ օրէնքներն ու կառավարութիւնը, վերջապէս բավանդակ քրիստոնէական հաւատքին վերաբերեալ բաները սորվեցուց: Բայց ապսպից որ Հոգին սուրբ վրանին չիջած՝ տեղերնէն շշարժին. այլ միաբան նստին ու աղօթքով պատրաստուին զշողին սուրբ արժանապէս ընդունելու, եւ ընդունելէն ետքը՝ Երուսաղեմէն սկսելով՝ բոլոր աշխարհք երթան քարոզութիւն ընեն ու բովանդակ մարդիկն իր սուրբ հաւատքին գարձընեն, ու յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ մլրտեն, որպէս զի փրկութեան հասնին: Ետքը առաջ զիրենք Զիթենեաց լեռը տարաւ, օրչնեց, երկինք համբարձաւ եւ Հօր աջ կողմը նստաւ: Առաքեալք Յիսուսին հրաշապէս երկինք ելլելը տեսնելով՝ զարմացան մնացին. Քրիստոս ամպերէն վեր ելլելէն ետքը՝ կամաց կամաց սկսաւ աներեւոյթ ըլլալ, մինչեւ որ ալ աչուընին ամեննեւին բան մը չէր տեսներ: Ան ատեն մարդու կերպարանքով ձերմակ լայներ հագած երկու հրեշտակ երեւցան իրենց, որ իրենց տրտութիւնը՝ Յիսուսի միւսանդամ գալստեան միխթարութեամբը փարատեցին, եւ ետքը անոնք ալ աներեւոյթ եղան: Առաքեալք իսկցին Երուսաղէմ գարձան, վերնատուն մտան, ու հոն սուրբ Աստուածածնայ եւ ուրիշներուն հետ տասն օր շարօննակ աղօթք ըրին, Հոգւոյն սրբոյ իշխալուն սպասելով:

Վրդ՝ Քրիստոս Տէրն մեր երկինք համբարձաւ, եւ մտան ան փառքը՝ որ արդէն իրն էր. բայց իրեւ թէ իրը ըլլար, ուզեց խոնարհութեամբ, չարչարանքներով ու արդինքով մտնել. որպէս զի իր ետեւէն գացողներուն, այս ինքն՝ քրիստոնէից սորվեցընէ որ իրեն պէս խոնարհութեամբ, մահացուցմանի, նեղութեամբ, չարչարանքով ու համբերութեամբ արդինք ստանան ու արժանի ըլլան նոյն փառքը մտնելու: Ինք իրեւ մեր թագաւորը, մեր փրկիչն ու ազատիչը հոն մտաւ, մեր տկարութեան պակսութիւնը լեցընելու եւ իր յաղթութիւնը կատարելու համար, որով յաղթեց աշխարհի, դժոխոց եւ մեղաց: Իրեւ մեր հայրը՝ իր խաչին վոյա ծնած որդւոցը համար՝ իր երկնաւոր Հօրը տան մէջ բնակութիւն պատրաստելու համար: Իրեւ մեր առաջնորդը՝ մեղք ճամբայ ու գուռ բանալու համար: Իրեւ մեր գլուխը՝ երկնից թագաւորութեան ժառանգութիւնը ստանալու, չէ թէ միայն իրեն՝ հապանաեւ մեր ամենուն համար որ իր անդամներն ենք: Իրեւ մեր բարեխօր, որպէս զի զմեզ ջատագովէ ու մեր կարօտութիւնը պաշտպանէ: Իրեւ մեր միջնորդը, որպէս զի զմեզ իր երկնաւոր Հօրն առջեւը կեցընէ, մեղի իր առջեւը համարձակութիւն տայ եւ զմեզ

իրեն հետ կատարեալ հաշտեցընէ : Իրբեւ մեր քահանայապետը, որպէս զի մեր մեղաց համար թափած արիւնը երկնաւոր սրբութիւն սրբութեանց տանի, եւ հօն անով իր Հօրն առջեւը մեղի համար բարեխօսութիւն ընէ, ու իր արդիւնքն՝ որ մեր փրկութեան գինն է, իր Հօր մատուցանէ :

Վազա ուրեմն մենք ալ մեր թագաւորին, մեր փրկչին, մեր աղատողին, մեր հօրը, մեր առաջնորդին, մեր դիմուցն, մեր բարեխօսին, մեր միջնորդին ու մեր քահանայապետին ուղած ու սորմեցուցած ճամբուն հետեւինք . այս ինքն խոնարհութիւն, մահացուցում, համբերութիւն ընելով, եւ նեղութիւնները, խաչերը, շարչարանքները սիրով քաշելով, որպէս զի մենք ալ մտնենք ան յաւիտենական խաղաղութեան ու երջանկութեան փառքը, որ մեր հայրենի դաւառն է : Քրիստոնեայ ենք, Քրիստոսի անունը վրանիս է, Քրիստոսի գործքն ալ պիտի ունենանք : Քրիստոս երկու վիճակ ունեցաւ . շարչարանաց եւ փառաց, բայց շարչարանաց վիճակն՝ աս աշխարհքիս մէջ, իսկ փառաց վիճակն՝ երկինք : Մենք ալ անանկ պիտի ըլլանք . աս աշխարհքիս մէջ պիտի շարչարուինք, որ անդիի աշխարհք փառաւորուինք . աս աշխարհքս ալ, անդիի աշխարհք ալ փառք ու հանգստութիւն միատեղ չիկրնար ըլլալ : Կամ աս աշխարհքս պիտի շարչարուինք, որ անդին փառաւորուինք . կամ թէ որ աս աշխարհքս շարչարանքէն ու խաչէն կը փախչինք, անդին կը մնայ մեզի շարչարանք, այս ինքն՝ դժոխք : Անգամ մը սրբուհի կատարինէ Սիէնացին տեսլեան մէջ դքրիստոս Տէրն մեր տեսաւ, որ մէկ ձեռքը՝ փշէ պսակ մը, մէկալ ձեռքը՝ վարդէ պսակ մ՛ունէր եւ իրեն ըսաւ . Դժւստը իմ սիրելի, աս երկու պսակիս մէկը հիմակ ընարկ առ . թէ որ հիմա վարդէ պսակը կ'առնես, փշէ պսակն ետքին կը մնայ, իսկ թէ որ հիմակ աս աշխարհքս փշէ պսակը կ'առնես, ինչպէս որ ես առի, ետքը ի հանգերձեալն ինծի պէս ալ կը փառաւորուիս ու վարդէ պսակ կ'առնես : Արդ մենք ալ աս աշխարհքիս մէջ առնենք սիրով փշէ պսակն, որն որ շուտով կ'անցնի երազի մը պէս, որպէս զի անդին արքայութեան մէջ առնենք վարդէ պսակն, որն որ յաւիտեան չիկերջանար : Եւ թէ որ մեր մեղքերը մեզի վախ կը բերեն, յիշենք որ մեր բարեխօսն ու քահանայապետը Յիսուս է, որ իր մարդասիրութեամբն ու արեամբը մեր մեղքերուն ապաշխարութեան ճամբան մեղի ցուցուց ու թողութիւն տալու պատրաստ է : Թէ որ մեր տկարութիւնը մեզի վախ կը բերէ, աղօթքով ու պաղատանքով դիմենք առ Աստուած, որպէս զի զշոգին սուրբ մեզի տայ, որով վասինք բորբոքինք իր սիրով, զօրանանք ու արիանանք : Ասոր

Համար սուրբ առաքելակներէն օրինակ առնելով՝ պէտք է որ աս առջեւի տասն օրուանս մէջ մինչեւ Հոգեգալստեան կիրակին, մասնաւոր ջերմեւանդութեամբ մը դիմենք առ Հոգին սուրբ, որպէս զի մենք ալ արժանի ըլլանդ զինքն ընդունիլ, իր շնորհքովը զօրանալ, եւ ան զօրութեամբ յաղթել աշխարհի, մարմաց եւ սատանայի մինչեւ մեր մահուան բռպէն. եւ մեռածնուս պէս՝ Քրիստոսի մեր առաջնորդին փառքը մտնել:

Է. Կ Ի Ր Ա Կ Ի

Զ Ա Տ Կ Ե Կ Ն Ե Տ Գ Ը

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱՑԱՅՐԴ

ՎՅՈՒՐՈՒՄՆ կիրակին անունը՝ Երիրրտ Ճ-Վ-Շ-Շ-Շ-Շ կ'ըսենք: Պատճառն աս է, որ նոր կիրակին սկսեալ չորս աւետարանները մէյմէկ քիչ ամէն օր կը կարդացուին. երեկոյեան ժամուն սկսած ատենը՝ սուրբ Մատթէոսինը, իսկ վերջը՝ սուրբ Մարկոսինը. առաւօտեան ժամուն վերջը՝ սուրբ Պուկասինը, իսկ պատարագին մէջ՝ սուրբ Յովհաննէսինը. եւ ասանկ կ'երթոց կարգաւ մինչեւ Հոգեգալստեան նախընթաց իրիկունը: Երդ՝ աս կարգիս պատճառաւ անանկ յարմարցուած է, որ այսօր չորս աւետարաննին մէջէն ալ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերց հանդիսիւ Երտուսաղէմ մտնելուն աւետարանները կը կարգացուին. որուն բուն տօնը՝ մեծ պահոց ետքի կիրակին կը կատարուի ու կ'ըսուի՝ Ծաղկազարդ: Աս յարմարական խորհրդին համար՝ պաօրուան կիրակին անունը Երիրրտ Ճ-Վ-Շ-Շ-Շ դրուած է: Եյօրուան ժամերգութեան մէջ ուրիշ յիշատակ մ'ալ կ'ընենք, որն որ համառօտիւ հոս կը գնեմ: Երբ որ մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Տրդատ թագաւորին հրամանաւը խոր վիրապը նետուած էր, հոն ամէն օր հրեշտակ մը կու գար զինքը կը միսիմարէր ու կը քաջալերէր: Երդ աւանդութիւնը կը զրուցէ որ այսօր (Համբարձման չորրորդ օրը) հրեշտակն իրեն խնացուց որ Քրիստոս երկինք վերացած ատեն՝ բոլոր երկնաւոր գասերը մէյմէկ օր տօն կը կատարէին, եւ նէք չորրորդ գասէն ըլլալով՝ իր դասը նշն չորրորդ օրը կատարեց: Անոր համար մէնք ալ այսօր մասնաւոր յիշատակութիւն ընելով՝ Աստուծոյ շնորհակալութիւն կը մատուցանենք: — Տեսնենք հիմա պատարագին ընթերցուածներն ու աւետարանը:

Վոաջին ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքին մէջէն է: (Պ. Ի. 1—23:)

“Հնդ օրէն ետքը՝ լնանիա քահանայապետն իջաւ, հետը քանի մը ծերեր ու Տերտիւղոս անունով ճարտարախոս մէկը կար: Ասոնք (Փելքս) գատաւորին գացին Պօղոսին դէմ: Իսկ դատաւորն երբ որ զՊողոս առջն բերել տուաւ, Տերտիւղոս սկսաւ ամբաստանութիւն ընել աս կերպով: Քեզմէ շատ խաղաղութիւն եղած է, ու քու հոգ տանելովդ՝ շատ բան շտկուեր է աս ազգիս մէջ: Ամէն կերպով ու ամէն տեղ շնորհակալ ենք, ովք քաջդ Փելքս, ամէն գոչութեամբ: Բայց քեզի ձանձրութիւն շտալու համար՝ կ'աղաւեմ որ քու գթութեամբդ համառօտ խօսքերնուս մտիկ ընես: Վասն զի աս մարդս գտանք, որ աշխարհիս վրայ եղող բոլը Հրեաները կ'աւրէ ու տակնուվրայ կ'ընէ, եւ Նազովբեցիներուն հերձուածին առաջնորդն է, որ տաճարն ալ ուղեց պղծել: Մենք աս մարդս բռնեցինք ու մեր օրինաց համաձայն գտանել ուղեցինք: Բայց Լիւսիաս հազարապետն եկաւ՝ սաստիկ բռնութեամբ մեր ձեռքէն առաւ. վրան ամբաստանութիւն ընողներուն ալ հրամայեց որ քեզի գան: Գուն ալ երբ որ նորէն գտանելու ըլլաս, ինք իրենդ բաւական կ'ըլլաս հասկընալու որ ինչ բանի համար մէնք աս մարդուս վրայ ամբաստանութիւն կ'ընենք: Հրեայք ալ ամէնքը մէկէն ըսին որ Ադ ատանկ է: Երբ որ գտատաւորն աչք ըրաւ Պօղոսին որ խօսի, անիկա ասանկ պատասխան տուաւ. Գիտեմ որ շատ տարիէ վեր աս ազգիս գտատաւորն ես. անոր համար իմ գործքերուս վրայ յօժարութեամբ պատասխան կու տամ. վասն զի կինաս տեկանալ հասկընալ որ տատուերկու օրէն աւելի չէ՝ քանի որ Երուսաղէմ ելած եմ երկրպագութիւն ընելու համար. ոչ տաճարին մէջ իմ մարդու մը հետ խօսելս տեսած են, ոչ բազմութեամբ ժողով ընելս, ոչ ժողովրդանոցաց մէջ եւ ոչ քաղքին մէջ. եւ ինչ բանի համար որ հիմակ իմ վրաս ամբաստանութիւն կ'ընեն՝ ամենեւին չեն կրնար ցուցմամբ հաստատել: Բայց իրենց ըսածին համար՝ որ հերձուածի ճամբայ կը բռնեմ, ես իմ բերնովս քեզի կը խստովանիմ, որ իմ հայրենի Աստուածս անանկ կը պաշտեմ, ամէն բանին հաւարավ, ինչպէս որ օրինաց ու մարդարէից մէջ գրուած է: Ինչպէս որ ատոլք կը յուսան, ես ալ կը յուսամ յԱստուած, որ արդարներուն ալ մէղաւորներուն ալ յարութիւն պիտի ըլլայ. եւ ասոր համար ալ կ'աշխատիմ որ միշտ Աստուածոյ առջին ալ մարդոց առջին ալ՝ մաքուր խղճմանկ ունենամ: Շատ տարիներէ ետք՝ իմ ազգիս ողորմութիւն ընելու եկայ, ու պատարագցուներ ալ տուի, եւ անանկով զիս տաճարին մէջ սրբեալ գտան. բայց հետո ոչ մարդ կար ոչ ալ ամբոփ: Պէտք էր որ ասիացի Հրեաներէն քանի մը հոգի գացին, ու թէ որ իմ վրաս

բան մ'ունին՝ ամբաստանութիւն ընէին : Կամ թող ասոնք ըսեն որ ատեանին մէջ կեցած ատենս ինչ անիրաւոթիւն տեսան վրաս . բայց միայն մէջ բնին կեցած ատենս՝ բան մը զուցած եմ, որ Մեռելներուն յարութիւն առնելուն համար դուք զիս այսօր կը դատէք : Խոկ Փելքու բանն ուշացուց, վասն զի ասձամբաներուն շատ աղէկ տեղեակ էր, ու բաւ . Երբ որ Լիւսիաս հազարապետը հոս կ'ինայ, ան ատեն ձեր բաները մտիկ կ'ընեմ : Հարիւրապետին հրամայեց որ զոգողոս առնէ պահէ ու ընդդարձակ բռնէ, եւ իրեններէն մէկու մը արգելք չընէ որ իրեն ծառայեն : ,

Երկրորդ ընթերցուածը՝ նոյնպէս նոր կտակարանէն, Յովհաննու առաքելցն՝ երկրորդ կաթողիկեաց թղթէն է : (1—7:)

"Երկրոցէն՝ ընտրեալ Կիւրիային ու իր որդեակներուն, որ ես ճշմարտապէս կը սիրեմ, եւ չէ թէ մինակ ես՝ այլ եւ ամենքն ալ՝ որ ճշմարտութիւնը ճանչցած են . ան ճշմարտութիւնը կ'ըսեմ՝ որ ի մեզ հաստատեալ է, որպէս զի ձեզի հետ ալ ըլլայ, ու դուք ալ յաւիտեան մեզի հետ ըլլաք : Ընորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Հօր Աստուծմէ եւ Յիսուս Քրիստոս Տեառնէն՝ Հօր Արդիէն, ճշմարտութեամբ եւ սիրով հետերնիդ ըլլայ : Ծառ ուրախացայ որ որդեակներէդ մէկ քանին աենայ, որոնք ճշմարտութեամբ կ'երթան, ինչպէս որ Հօրմէն պատուիրան առինք : Եւ հիմա կ'աղաշեմ քեզի, Կիւրիա, չէ թէ իրերւ նոր պատուիրան մը, հապա խսկըքանէ ունեցած պատուիրաննիս դրելով, որ իրար սիրենք : Ուերն ալ աս է, որ ինչպէս իր պատուիրաններն են, անանկ երթանք . եւ պատուիրանն աս է, որ ինչպէս խսկըքանէ լսեցիք, անանկ երթաք : Վասն զի աշխարհքու մէջ շատ մոլորեցուցիներ յայտնուեցան : Ավ որ չիսուտովանիր զՅիսուս Քրիստոս մարմնով եկեալ՝ անանկ մարզը մոլորեցուցիչ ու նեռն է : ,

Վա ընթերցուածս՝ Յովհաննէս առաքելցն գրած երկրորդ թղթին սկիզբն է, որ գրեց առ Կիւրիա, որ յունական բառ ըլլալով՝ կը թարգմանուի Տիբոն կամ Տիբոնէ : Արդ աս Կիւրիա՝ աղնուական քրիստոնեայ խամբուն մըն էր, որուն տունն Եփեսոսի մատիկ էր : Խոկ ինք Յովհաննէս աւեսարանիչ իրեն համար կ'ըսէ Երեցէն, այս ինքն ինծմէ՝ որ երէց եմ, քեզի բարեւ . խոկ երէց ըսելը՝ նէր ըսել է : Եւ թէպէտ աս թուղթս մասնաւոր անձի մը գրուած է, բայց նիւթն ընդհանուր ըլլալով՝ կաթողիկեաց, այս ինքն ընդհանրական թղթերուն կարգն է : Նախ՝ կը ցուցընէ թէ որչափ ուրախութիւն տուին իրեն հաւատացեալք ուղիղ հաւաքով եւ ճշմարտութեամբ՝ Աստուծու պահէները պահէնուն համար : Երկրորդ՝ իր

սովորական պատուիրանը, որ առաջին թղթին մէջ այնչափ եռանդեամբ կը քարոզէ, նոյնպէս աս թղթիս մէջ դարձեալ կը կրկնէ, այս ինքն՝ սիրոյ պատուիրանը. նախ՝ զԱստուած սիրելու, Աստուծոյ պատուիրանները պահելով, եւ երկրորդ՝ զնկերս սիրելու, որով նաև զԱստուած սիրելնիս յայտնի կը լլայ:

Խակ աւետարանն աս է: (ՅԱՀ. Գ. Ժ. Ժ. 12—23:)

Ա ասն գալստեան Ցեառն մերց Ցիսուսի Քրիստոսի: “Երկրորդ օրը շատ ժողովուրդ՝ որ տօնին համար եկած էին, երբ որ լսեցին թէ Ցիսուս Երուսաղէմ կու գայ, արմաւենւոյ ոստեր առին ու դիմացն ելան. կը կանչէին ու կ'ըսէին. Ովսաննա, օրհնեալ ըլլաս դռն՝ որ Տիրոջ անուամբ կու գաս, թագաւոր Խրայելի: Ետքը Ցիսուս էշ մը գտաւ ու վրան նստաւ, ինչպէս որ գրուած է. Մի վախնար, դռւստր Միոնի, ահա քու թագաւորդ կու գայ՝ իշու յաւանակի վրայ նստած: Բայց աս բանս աշակերտները նոյն ատեն չասկըցան. հապա երբ որ Ցիսուս փառաւորուեցաւ, ան ատեն յիշեցին՝ որ իրեն համար գրուածն ան էր եւ ան անանկ ըրին իրեն: Հետև եղող ժողովուրդն ալ կը վկայէր որ զԼազարոս գերեզմանէն մէյ մը կանչեց եւ ի մեռելոց յարութիւն տուաւ իրեն: Անոր համար ժողովուրդն ալ դիմացն ելաւ, վասն զի լսեցին որ ասանկ հրաշք մ'ըսէր էր: Խակ փարիսեցիք իրարու ասանկ կ'ըսէին. Կը տեմնէք որ օգուտ մը չըլլար. ահա բոլոր աշխարհք ետևեկն գնաց: Հոնտեղը քանի մը հեթանոսք ալ կային, որ տօնին օրերն երկրպագութիւն ընելու համար եկած էին: Ասոնք գացին Փիլիպպոսին՝ որ Գաղղեացւոց թեթսայիդա քաղքէն էր. կ'աղաչէին ու կ'ըսէին. Տէր, կ'ուզենք զՑիսուս տեմնել: Փիլիպպոս ալ եկաւ Անդրէասին ըսաւ: Անդրէաս ու Փիլիպպոս՝ Ցիսուսին ըսին: Ցիսուս ալ պատասխան տուաւ ու ըսաւ. Եկաւ հասաւ ատենն՝ որ որդի մարդոյ փառաւորուի::

Արովինետեւ աս աւետարանին մէջ պատմուած խորհուրդը, այս ինքն՝ Ցիսուսին հանդիսութեամբ Երուսաղէմ մանելք՝ Շապկազարդի կիրակին օրը՝ հանդիսաւոր տօնիւ կը կատարենք, պատշաճ դիտելիքները բարցյական խրատով նոյն օրը դրեցի: Կը մնայ որ հոստեղս մասնաւոր բացատրութիւն մը դնեմ աս աւետարանիս վերջին մասին վրայ, այս ինքն՝ հեթանոսներուն խնդրոյն համար, զորն որ միայն սուրբ Յօվհաննէս աւետարանիւ կը գրէ:

Վ ստուած միշտ իր Ճշմարիտ եւ ուղիղ սուրբ կրօնը կը պայծառացընէ ու պատուաւոր կ'ընէ, չէ թէ միայն նոյն իր Ճշմարիտ եւ ուղիղ սուրբ կրօնին մէջ եղողներուն առջեւ, հապա նաև օտար ազդաց առջեւ՝ որ նոյն Ճշմարիտ կրօնէն

գուրս են : Ասոր համար հին օրինաց ատեն ալ միշտ այլազգիներուն ու հեթանոսներուն առջեւն ալ Աստուած յարգելի եւ պատուելի ըրած էր Հրէից աստուածաշտութիւնն ու իր ընտրած տաճարը . անանկ որ մանաւանդ զատկին օրերը ասդիէն անդիէն հեթանոսները կը վաղէին Երուսաղէմ կու դային երկրագագութիւն ընելու համար : Յիսուսին հանդիսութեամբ Երուսաղէմ մտած օրը՝ որ զատկին եօմն օր առաջ էր, վերոգրեալ հեթանոսներն ալ եկած էին երկրագագութիւն ընելու համար : Արդ արտաքին պատմութիւնները կը պատմեն որ ասոնց մէջ Հայոց Արդար թագաւորին կողմանէ, որ ան ատեն Եդեսիա քաղաքը կը նստէր, քանի մը հոգի եկած էին, որ երկրագագութիւն ընեն, եւ Արդար թագաւորին առ Քրիստոս գրած գիրը տալով՝ զի՞նքն Եդեսիա քաղաքը հրամցընեն, որպէս զի զւրդար թագաւոր իր անբժշկելի հիւանդութենէն ալպատէ : Աւստի Անդրէաս ու Փիլիպոս առաքեաներուն միջնորդութեամբն ուղեցին Քրիստոսի մօտենալ ու գենպանութիւնին կատարել . եւ անանկ ալ յաջողեցաւ : Խակ Քրիստոս Տէրն մեր, որ իր երկնաւոր Հօրը կամքը քիչ օրուան մէջ պիտի կատարել, ինք չընաց, այլ Արդար թագաւորին թղթին պատասխանը գրեց, խոստանալով որ իր համբարձմանէն ետքը՝ աշակերտաներէն մէկը կը խաւրէ, որ կ'երթայ, կը լուսաւորէ ու կը բժշկէ : Ան ատեն ան գենպաններն ուղեցին Քրիստոսի պատկերը նկարել, որ թագաւորին տանին, բայց շատ աշխատելէն ետքը՝ երբ որ ամենեւին կերպով մը կարելի չեղաւ . Քրիստոսի պատկերն արուեստով՝ նմանցընել, նշյն ինքն Քրիստոս Տէրն մեր դաստառակ մ'առաւ, երեսին վրայ զրաւ, իրեն ճշմարիտ նմանութեան պատկերը վրան տպաւորեց, ու անոնց ձեռքովի՛ Արդար թագաւորին պարզեւ խաւրեց : Անոնք աս աղնիւ ու անդին աստուածապարդեւ յիշատակը տարին թագաւորին տուին, Քրիստոսի գրած թուղթն ալ հետը : Խակ Քրիստոսի համբարձմանէն ետքը՝ սուրբ Թագէոս դնաց, Արդար թագաւորը մկրտեց ու հիւանդութենէն ալ բժշկեց :

Արդար թագաւորին մեռնելէն ետքը՝ երբ որ իր Անանունը որդին քրիստոնէից դէմ հալածանդ հանեց, Եդեսիայի Ազգէ Հայրապետը մարտիրոս ըլլալէն յառաջ՝ ան պատուական դաստառակը ծածկեց : Արան շատ տարիներ անցնելէն ետեւ՝ երբ որ քրիստոնէից խաղաղութիւն եղաւ, դարձեալ հրաշնիք յայտնուեցաւ, ու զանազան տեղ փոխադրուելէն ետեւ Եւրոպա բերուեցաւ եւ հիմա ճենովա քաղաքը կը պահուի :

* Ասոր վրայ աւելի մանրամասն տեղեկութիւն ուղղուերը՝ կընան գըտնէլ Ս. Դատառակ ըստած գրքին մէջ . Ալեքսանդր, 1850.

Կ Ե Ր Ե Կ Ե

ՊԵՆՏԵԿՈՍՏԻ, ԳԵԼՈՒՄ ՀՈԴԻՈՅՆ ՄՐԲՈՅ

Ի ՆԹԵՐՑՈՒՄԾԱՌ՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքին
մէջէն է : (Գ. Բ. 1—21 :)

“Պիենտեկոստէին օրերը լմբնցած ատեն, (առաքեալներուն) ամէնն ալ միաբան մէկաեղ էին : Մէյ մ'ալ յանկարծակի երկնքէն ձայն մ'եկաւ՝ սաստիկ հովի պէս, ու նստած տներնին բոլոր լեցուց . եւ կրակի պէս բաժնուած լեզուներ երեւցան իրենց ու ամէն մէկուն վրայ նստան : Ամէնքն ալ հոգութ սրբով լեցուեցան ու սկսան այլեւայլ լեզուներով խօսիլ՝ ինչպէս որ Հոգին իրենց զրուցընեւ կու տար : Երուսաղեմի մէջ ալ բնակած Հրեաներ կային, երկիւղած մարդիկ՝ աշխարհքի վրայ եղած բոլոր ազգերէն : Երբ որ աս ձայնս եղաւ, բոլոր բազմութիւնը միաբան եկաւ լեցուեցաւ . վասն զի ամէն մէկն իր լեզուաւ խօսելին կը լսէր : Ամէնքն ալ հիացեր զարմացեր էին ու իրարու կ'ըսէին . ևս խօսողներուն ամէնն ալ Գալիքացի չեն մի, հապա ինչպէս ամէն մէկս՝ ինչ լեզուով որ ծնած ենք՝ ան լեզուն կը լսենք : Պարթեւոք եւ Մարք եւ Խլամացիք, Միջագետի, Հրէաստանի, Գամիաց, Պոնտառոսի, Ասիսյի, Փոխեգիսյի, Պամիիւլայսյի, Եգիպտոսոսի մէջ ու Լիրէացւոց կողմերը բնակողները, Կիւրենացիներուն հետ եղողները, Հռոմայէն եկողները, Հրեայք ու հուկութեան դարձող եկողները, Կրետացիք ու Արաբացիք, ամէնքս ալ մեր լեզուաւը կը լսենք, որ զմեծամեծս Ըստուծոյ կը զրուցեն : Ամէնքն ալ հիացեր զարմացեր էին եւ իրարու կ'ըսէին . ևս ի՞նչ պիտօր ըլլայ : Ոմանք ալ ծաղը ընելով կ'ըսէին թէ քազցուով հարդազ են : Խկ պետրոս տասնումէկ առաքելոց հետ ելաւ կայնեցաւ, ձայնը վերցուց, հետերնին խօսեցաւ ու ըսաւ . Աբք Հրէաստանեայք եւ ամէնքդ ալ՝ որ Երուսաղեմի մէջ բնակած էք, աս բանս ձեզի յայտնի ըլլայ ու խօսքս մափկ լրէք . ասոնք ձեր կարծածին պէս հարբած չեն, վասն զի գեա ժամերնիս երեքն է : Ա. Յ. Լ ասիկա Յովէլ մարգարէին բերնովիլ ըստուածն է, (որ կը զրուցէ .) ևս եաքի օրերն անանկ պիտօր ըլլայ, կ'ըսէ Ըստուած, որ իմ Հոգիէս ամէն մարմնոյ վրայ պիտի հեղում եւ ձեր որդիքն ու դստերքը պիտի մարգարէանան, ձեր երիտասարդները տեսիլք պիտի անսնեն, ծերերնիդ ալ երազներ պիտի ունենան . եւ ան օրերն իմ ծառաներուս եւ իմ աղախիններուս իմ հոգիէս պիտի տամ ու պիտի մարգարէանան : Եւ վերը երկնքին

երեսը, ու վարը երկրի վրայ նշաններ պիտի ցուցընեմ, արիւն ու կրակ ու ծխոյ մրրիկ . արեւը պիտի խաւարի, լուսինն ալ արիւն պիտի կարի . եւ Տիրոջ մեծ ու երեւելի օրը չեկած՝ աս բաններս պիտ'որ ըլլան : Եւ ով որ Տիրոջ անունը կը կանչէ, կ'ապրի :

Իսկ աւետարանն աս է : (Յ-Հ. Գ. Փ. Ֆ. 25—31 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ . «Քանի որ հետերնիդ եմ, աս խօսքերս ձեզի զուցեցի : Խսկ մլսիթարիչ Հոգին սուրբ՝ զօր Հայր՝ իմ անուամբս պիտի խաւրէ, անիկա ամէն իմ ըսածներս ձեզի կը սորվեցընէ, եւ ամէնն ալ մտուընիդ կը ձգէ : Ձեզի խաղաղութիւն կը թողում . իմ խաղաղութիւնս ձեզի կու տամ . աշխարհքիս տուածին պէս՝ չեմ տար ես ձեզի : Արտերնիդ տակնուվրայ ըլլայ ու վախ չմտնէ : Լսեցիք որ ձեզի ըսի թէ կ'երթամ ու ձեզի կու դամ : Թէ որ զիս սիրէիք, պէտք էր որ ուրախանայիք, որ ես Հօր կ'երթամ, վասն զի իմ Հայրս ինծմէ մեծ է : Եւ բանը չեղած՝ հիմակուընէ ըսի ձեզի, որ եղած ատեն հաւտաք : Աւ աշխարհքիս իշխանը կու դայ ու վրաս րան մը չիգտներ : Բայց որպէս զի աշխարհք իմանայ որ ես զՀայր կը սիրեմ, ու ինչպէս Հայր ինծի պատուիրեց՝ անանկ կ'ընեմ, հապա ելէք, ասկից երթանք :

Պինդէիստէ անունը՝ յունարէն բառ է, որ կը նշանակէ յիշերբդ : Եւ այս օրուան անունը հնուցմէ ասանկ դրուած է, որովհետեւ Քրիստոսի յարութենէն ետքը յիսուն օր անցածին պէս՝ յիսներորդ օրը Հոգին սուրբ իջաւ առաքելոց վրայ . Եւ նոյն օրն էր՝ որ Հրեայք ալ ըստ հին օրինաց՝ Պենտեկոստէին տօնը կը կատարէին : Մենք զատկէն մինչեւ Հոգեգալըստեան օրն եղած միջոցին կ'ըսենք յիշանաւ կամ յիշանաւ ու այս ինքն յիսուն օր . Խսկ այսօրուան՝ անուն կու տանք յունական բառով Պինդէիստէ :

Հին օրինաց ատենն եղած Պենտեկոստէին օրինակն ու հիմակուան նոր օրինաց մէջ կատարուած Պենտեկոստէի տօնին խորհուրդը եւ երկուքին տարբերութիւնը հասկընալու . համար՝ պէտք է դիտնալ որ Խրասյելացիք Եղիպատոսի մէջ զատկական գառը կերան, Եղիպատոսէն ելան ազատեցան ու Կարմիր ծովէն անցան, ինչպէս որ աւագ շաբաթ օրուան խօսակցութեան մէջ կարգաւ պատմեցի : Ակսան անապատին մէջ պտը տիլ, եւ Եղիպատոսէն ելլելէն յիսուն օր ետքը եկան Աինա լերան տակ հասան : Աստուած նոյն օրը Սինա լերան վրայ Մոլսէս մարգարէին հետ խօսեցաւ, երկու օր ժողովուրդը սրբել տուաւ, ու երրորդ օրը գարձեալ լերան վրայ՝ տասը պատուի-

րաններն եւ ուրիշ օրէնքները տուաւ, որով նոյն օրը Աստուած հին օրինաց եկեղեցին՝ օրինք կերպաւորեց: (Ելլշ. Դւ. ԺԹ. . . .) Նըն օրէնքները հաստատելէն ետքը՝ Մովսէս մարդարէն սեղան կանգնեց, ողջակէղ ըրաւ. ողջակէղներուն արեան կէսը՝ սեղանին չըս դին ժամփեց, իսկ մէկալ կէսն երկու ամանի մէջ պահեց: Ետքը օրէնքներուն գիրքը բոլոր ժողովդեան առջեւ կարդաց: Անոնք ալ խօսք տուին օրէնքները պահելու համար ու բախն. “Ինչ որ Տէր զըուցեց՝ ամէնն ալ կ'ընենք ու հնազանդ կ'ըլլանք,,: Ան ատեն Մովսէս ալ ողջակէղներէն պահած արինը ժողովդեան վրայ ցանեց ու ասանկ ըստաւ. “Ահա աս է ան ուխտին արինը, որ բոլոր աս բաներուս վրայ Տէր ձեզի հետ ուխտեց,,: (Ելլշ. Դւ. 7—8:) Ահա աս է՝ հին ուխտ ու հին օրէնք ըստածը, որուն միջնորդը՝ Մովսէս մարդարէն եղաւ. Հրէից կատարած զինանեկոստէին տօնն ալ յիշատակ էր աս ուխտին, որ Խրայելի ժողովդեան հետ դրած էր Աստուած, Անա լերան վրայէն իր օրէնքները հրատարակելով:

Վարդ՝ թէպէտ ասանկ մեծ հանդիսութեամբ Հրէից ժողովուրդը խօսք տուած էր Աստուածյ, բայց խօսքին վրայ չկեցաւ. վասն զի քիշ ժամանակէն կուպաշութեան մէջ ինկաւ ու ոսկի որմին երկրպագութիւն ըրաւ. եւ անանկով ոտքի տակ առաւ կոխեց Աստուածյ առաջին ու մեծ պատուիրանն, որ պատուիրած էր թէ “Ես եմ քու Տէր աստուածդ. . . ինծմէ ուրիշ աստուածներ չունենաս,,: (Ելլշ. Դւ. 2, 3:) Աս առաջին մեծ անհնազանդութիւնն ու անհաւատարմութիւնն ընելէն ետքը՝ շատ ու անմիտ անգամ անհնազանդութիւնն ու անհաւատարմութիւն ըրին, թէ քառասուն տարի անապատին մէջ պտղտած ատեննին, եւ թէ Աւետեաց երկիրը մննելէն ետքը: Անոր համար պէտք եղաւ որ ան հին ուխտը խափանուի, եւ անոր տեղ նոր ու կատարելագոյն ուխտը գայ, որ լաւագոյն աւետեաց վրայ հաստատուած ըլլալով, միջնորդ ունենայ Աստուածյ միածին Որդին զՏէրն մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս. եւ աս նոր ուխտին օրէնքները գրուին, ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ, “Եւ թէ ժանապով, այլ Հոգւով Աստուածյ կենդանւց. չէ թէ քարէ տախտակի վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակի վրայ,,: (Բ. Կ-Շ. Դ. Գ. 3:) Աս նոր ուխտս է, որ Աստուած իր մարդարէից ձեռքովը՝ պարզ ու բացայաց խօսքերով կ'աւետէր Հրէից. ինչպէս որ կ'ըսէ Երեմիա մարդարէն. “Ահա օրեւ կու զան, կ'ըսէ Տէր, որ Խրայելի տանդ ու Յուգոյի տանդ նոր ուխտ կ'ուխտեմ. չէ թէ ան ուխտին պէս՝ որ իրենց հարց հետ ուխտեցի ան օրն՝ որ իրենց

ձեռքէն բոնեցի ու Եղիպտացիներուն երկրէն դուրս հանեցի. վասն զի իրենք իմ ուխտիս վրայ չկեցան, ես ալ անհոգ եղայ իրենց վրայ, կըսէ Տէր: Հապա աս է ուխտն՝ որ Խորայելի տանդ կ'ուխտեմ. ան օրերէն ետքը, կ'ըսէ Տէր, իմ օրէնքներս իրենց մաքին մէջ կու տամ, եւ զանոնք իրենց սրտին մէջ կը գրեմ. եւ ես իրենց Աստուած կ'ըլլամ, իրենք ալ ինձի ժողովուրդ կ'ըլլան:» (Երէմ. Ա. 31—33:) Խոկ Եղեկիել մարդարէին բերնովն ասանկ կ'ըսէ Աստուած Հրէից. «Զեր վրայ սուրբ ջուր կը ցանեմ, եւ ամէն ձեր պղծութիւններէն կը սրբուիք ու ամէն ձեր կղուքերէն զձեղ կը սրբեմ: Եւ ձեզի նոր սիրտ կու տամ, ու նոր հոգի կը նորոգեմ ի ձեղ. Եւ քարեղէն սիրտը ձեր մարմնէն կը հանեմ ու ձեզի մարմնեղէն սիրտ կու տամ: Եւ իմ հոգիս ձեզի կու տամ. եւ անանկ կ'ընեմ որ իմ արդարութեանց մէջ երթաք ու իմ իրաւունքներս պահէք եւ զանովն կատարէք... դուք ինձի ժողովուրդ կ'ըլլաք, ես ալ ձեզի Աստուած կ'ըլլամ:» (Եղէմ. Ա. 25—28:)

Վարդ որովհետեւ հին օրինաց ամէն բաները՝ նոր օրինաց օրինակն ու նմանութիւնն էին, Յիսուս Քրիստոս Տէրն մեր՝ Աստուծոյ եւ մարդկան միջնորդ ու ճշմարիտ զառն ըլլալով, զատկին օրը մորթուեցաւ, եւ իր ժողովուրդն Եղիպտոսէն, այս ինքն՝ սատանային ձեռքէն հանեց ազատեց: Քառասուն օր՝ իր աշակերտները կրթեց սորվեցուց ու երկինք համբարձաւ, անոնց ապսզրելով՝ որ միաբան աղօմքով՝ զշողին սուրբ ընթունելու պատրաստուին: Տասն օր ետքը Հոգին սուրբ իջաւ, ինչպէս որ ընթերցուածին մէջ տեսանք. եւ ասանկով ան օրէնքն՝ որ Աստուած Մովսէս մարդարէին ձեռքով՝ Հրէից Եղիպտոսէն ելլելէն յիսուն օր ետքը հաստատած էր, Քրիստոսի սուրբ Յարութենէն յիսուն օր ետքը Խափանեց, ու նոր օրէնքը Հաստատելով՝ Քրիստոսի սուրբ Եկեղեցին կերպաւորեց, չէ թէ մարդու կամ մարդարէի մը ձեռքով, Հապա նշյն խոկ Հոգւով սրբով, որ ի Հօրէ եւ յԱրդւշ՝ իբրեւ ի միջ սկզբնէ ի յաւիտենից բղինեալ՝ ամենասուրբ Երրորդութեան երրորդ անձն է: Ասով հին օրինաց մարմնաւոր ու արտաքին արարողութիւնները վերջացուց, եւ անոր տեղ՝ իր աստուածային հոգեւոր ու ներքին շնորհքը սիրեց ու սուրբ խորհուրդները հրատարակեց:

Վասնկ աստուածային մեծագործութիւնը՝ որ պենտեկատէին օրն աստուանց ժամն երեքին կատարեց, արտաքին մէծ ու աստուածային հրաշքով մուզեց հաստատել: Աստիկ հոգի կամ որոտման ձայն մը հանեց, ինչպէս որ Մովսէսի ատենն ալ Ամսա լերան վրայ ըրած էր. Հրեղէն յայտնի լեզուներ իջե-

ցուց առաքելոց ամէն մէկուն եւ սուրբ Աստուածածնայ վրայ՝ որ հօնտեղը վերնատան մէջ առաքեալներուն չետ նստեր՝ իրեն աստուածամյորութեան արժանավայել կերպով եռանդեամբ աղօթք կ'ընէր : Մէջ մ'ալ ամէն մէկը կերպ կերպ լեզուներ սկսան խօսիլ, որոնք չէ թէ սորված, հապա գուցէ լսած ալ չունէին. անսանկ որ Երուսաղեմի մէջ եղաղները, թէ տեղացիները եւ թէ գրսեցիները, ան որումման սաստիկ ձայնը լսելով ու վերնատունը վագելով՝ երբ որ եղածը տեսան, զարմացան մնացին : Եւ թէպէտ առջի բերան ոմանք տարակուսեցան որ գուցէ հարբած ըլլալով՝ լսածնին չեն գիտեր . բայց ետքը երբ որ առաքելոց դրուխն ու իշխանը՝ Պետրոս խօսեցաւ եւ եղածը մէկնեց, եւ միանդամայն տեսան որ չէ թէ գինովի պէս բերաննին եկածը դուրս կու տան, հապա կարգով կանոնով ամէն մէկ լեզուն կը խօսին, հաւատացին որ իրաւցընէ Աստուծոյ գործքն է : Պետրոս առաքեալ իր աստուածախօս ատենաբանութիւնը շարունակեց, ու խօսքը կարածին պէս՝ երեք հազար հոգի մէկէն հաւատացին ու մկրտուեցան . (Բնչպէս որ զատկին երկուշարմի օրուան ընթերցուածին մէջ տեսանք : Երեւ. 175.) Անկից ետքը սկսան առաքեալք նշաններ ու հրաշքներ գործելով՝ Երուսաղեմի մէջ քարոզել : Մինակ Պետրոս առաքելցն մօրէ ծնած կաղը բժշկելովը, (Բնչպէս որ զատկին երեքշարմի օրուան ընթերցուածին մէջ տեսանք, Երեւ. 178.) մէկ օրուան մէջ հինգ հազար հոգի դարձան ու մկրտուեցան : Ասանկով Աստուած հետալշետէ իր սուրբ Եկեղեցին պայծառացուց՝ հաւատացեալները բազմացընելով : Եւ ան առաքեալք՝ որ առաջուց Քրիստոսի շարշարանաց ատեն՝ վախկոսութեամբ ասզին անդին փախան ցիրուցան եղան, Հոդին սուրբ վրանին իջնալէն ետքը՝ զօրացան, սիրտ առին, սկսան համարձակ պտըտիլ ու քարոզել, չէ թէ միայն Երուսաղեմի մէջ, հապա բոլոր աշխարհք երթալով . աշուշներնուն բան մը չերեւցաւ. ոչ ծեծ, ոչ բանտ, ոչ ջուր, ոչ կրակ, ոչ թշնամութիւն, ոչ թագաւորաց ու գատաւորաց վախ . մինչեւ երբ որ անգամ՝ մը ատեանին մէջ՝ Հրեւից քահանաներն, իշխաններն ու վարդապետները՝ Պետրոսին ու Յովհաննեսին պատուիրեցին որ շըլայ թէ զջիսուս քարոզեն, իրենք համարձակ պատասխան տուին թէ Պատաստանը դուք կտրեցէք՝ որ Աստուծոյ՝ առջեւն որուն մտիկ ընելնիս կը վայելէ, ձեզի թէ Աստուծոյ . բայց մենք մեր տեսածն ու լսածը չենք կրնար չզըսուցելու: (Գ. Կ. 19:) Քրիստոնեաներն ալ ամէնքը միաբան բարեպաշտութեամբ յառաջ կ'երթային, Աստուծոյ մեծամեծ շնորհքները վրանին յայտնի կ'երեւար, ու մէջելնէն մէկը բանի մը կարօտ չէր ըլ-

լար, վասն զի ուշ որ ինչք կամ երկիր ունէր, կ'երթար կը ծախէր, ստակը կը բերէր՝ առաքելոց կու տար, որ կարօտ եղողին տան: (Գործ. Դ. Յկ.)

Վրդ՝ ահա աս կերպովս կատարուեցան վերցիշեալ մարդարէութիւնները, որ ըրած էին Երեմիա ու Եղեկիէլ եւ ուրիշ մարդարէք: Հոգին սուրբ իջաւ, մարդկան սիրութ կակըցցուց, իրենց հոգին նորոգեց. Հրէից ու Եթթանոսաց բազմութիւնն առաւ՝ քրիստոնէից սուրբ Եկեղեցին կազմեց, եւ ըրաւ մի մարմին, որուն գլուխը՝ քրիստոս է, հոգին՝ Հոգին սուրբ է, եւ մենք բոլոր հաւատացեալքս անդամներն ենք: Նոյն Հոգին սուրբ՝ որ ան ատեն անանկ մեծամեծ հրաշքներով աս սուրբ Եկեղեցին հաստատեց ու յառաջացուց, մինչեւ հիմա նշյալքէս սուրբ կը պահէ ու կը կառավարէ: Նոյն սուրբ Հոգին մենք ալ առինք մեր մկրտութեան ու գրոշմին ատենը, եւ իրեն տաճար ու բնակարան եղանք: Սակայն մենք աս տաճարը մեր անօրէն մեղքերովը կը պղծենք, ու անանկ կ'ընենք որ Հոգին սուրբ թող տայ եւ երթայ: Բայց ասկից աւելի մեծ թշուառութիւն չիկրնար ըլլալ մեզի. վասն զի անմիջապէս կը մեռնինք եւ անկենդան կ'ըլլանք, ինչպէս որ Հոգին մարմնէն ելած ատեն՝ մարմինը չոր ու անշարժ զի կ'ըլլայ: Ապա ուրեմն գառնանք զղջման գանք ու ապաշխարութիւն ընենք. իյնանք Աստուծոյ առջեւ ու խնդրենք որ դարձեալ խաւորէ մեր փան իր սուրբ Հոգին, որով նորէն կենդանանանք իր շնորհաց մէջ, իր զօրութեամբը մեր կամքին յաղթէ, զմեղ աշխարհքիս սէրէն ետ դարձընէ, մեզի նոր սիրտ ու նոր Հոգի տայ. առաքելոց պէս զմեղ զօրացընէ, որ Յիսուսի հաւատքին համար աչուլներնուս բան մը չերեւայ: Արտանց ու խոնարհութեամբ ըսենք ան աղօթքը, որ ամէն օր Եկեղեցին ճաշու երրորդ ժամին ատեն կը մատուցանէ առ Հոգին սուրբ. “Թագաւոր թագաւորաց, առատարուղին Հոգի շնորհաց, ժողովելոցն ի վերնատան, առաքելոցն Երկոտասան, ի հրց լեզու երեւեցար, յոգիս նոցա վերանըստար, լուր յանուն քո ժողովելոց, էջ եւ առ մեղ յերրորդ ժամուս:” Եւ Շնորհալի հայրապետին հետ եռանդեամբ կանչենք, “Հոգի Աստուծոյ, Աստուած Ճշմարիտ, որ իջեր . . . ի վերնատունն եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին . . . մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝ որպէս հրեղէն լեզուք զառաքեալսն:” Յիշենք որ միշտ կարօտ ենք որ Հոգին սուրբ զմեղ լուսաւորէ ու մեզի օգնէ, մեր ցրտութիւնը զերմացընէ, մեր ակարութիւնը զօրացընէ, եւ աս աշխարհքիս մէջ զմեղ իր շնորհքով սրբելով՝ մեր յաւիտենական ժառանգութիւնը երկնից աքայութիւնը հասցընէ:

Ե. Կ Ե Ր Ե Կ Ե

Հ Ա Գ Ե Գ Ա Լ Ս Տ Ե Ն Ե Տ Ք Ը

ՏՕՆ ԱՄԵՆԱՍՈՒՐԻ ԵՐՐՈՌԴՈՒԹԵԱՆ

ՏՕՆԱՑՈՒՑԲՆ մէջ պյուրուան համար պյուշափի միայն յիշած կայ թէ Այսօր տօն է ամենասուրբ Երրորդութեան . բայց ամենեւին պաշտամունք մը չկայ դրուած՝ ասանկ մեծ խոր հրդաւոր տօնիս յարմար . հապա պատարագին ընթերցուած ներն ու աւետարանը դրուած է Եղիա մարդարէին վրայ, հրեզէն կառօք երկինք վերանալուն յիշատակին համար : Աւստի օրուանս խորհրդայն յարմար պաշտամունք ընել ուզելով՝ շատերը հետեւեալ ընթերցուածն ու աւետարանը կը կարգան :

Ի՞նչերցուած՝ նոր կոտակարանէն, Յովհաննու առաքելոյն կաթողիկեայց առաջին թղթէն : (Գ. Ե. 1—12 :)

“Ով որ կը հաւատայ որ Յիսուս Քրիստոսն է, անիկա Աստուծմէ ծնած է . եւ ով որ ծնողը կը սիրէ, անկից ծնածն ալ կը սիրէ : Աստուծց Արդին սիրելին ան ատեն կը ճանշնանք, Երբ որ զԱստուած կը սիրելիք ու իր պատուիրանները կը կատարենք : Վասն զի աս է Աստուծց սէրը, որ իր պատուիրանները պահնենք . եւ իր պատուիրաններն ալ ծանր բան մը չեն . վասն զի ով որ Աստուծմէ ծնած է, աշխարհքին կը յաղթէ : Եւ մեր հաւատքն է ան յաղթութիւնն՝ որ աշխարհքին կը յաղթէ : Խակ աշխարհքին յաղթողն ով է, թէ ոչ անիկա՝ որ կը հաւատայ թէ Յիսուս՝ Աստուծց Արդին է : Աս Յիսուս Քրիստոսն է, որ ջրով ու հոգևով ու արեամբ եկաւ . չէ թէ մինակ ջրով, հապա արեամբ ու ջրով . եւ Հոգին է՝ որ կը վկայէ . վասն զի Հոգին՝ ճշմարտութիւն է : Վասն զի Երեք են՝ որ Երկինքը կը վկայեն, Հոյը, Բան ու Հոգի սուրբ . եւ Երեքն ալ մէկ են : Եւ Երեք են՝ որ Երկրի վրայ կը վկայեն . Հոգի, ջուր ու արիւն . եւ աս Երեքս ալ մէկ են : Թէ որ մարդու վկայութիւնը կ'ընդունինք, Աստուծց վկայութիւնն աւելի մեծ է : Աս է Աստուծց վկայութիւնն, որ իր Արդւոյն վրայ վկայեց : Ով որ Աստուծց Արդւոյն կը հաւատայ, աս վկայութիւնն իր քովն է . իսկ ով որ Աստուծց Արդւոյն չիհաւատար, զանիկա (Աստուծց Արդին) սոււա կը հանէ . վասն զի չիհաւատար ան վկայութեան՝ որ Աստուած իր Արդւոյն վրայ վկայեց : Եւ աս է վկայութիւնը, որ Աստուած մեզի յաւիտենական կեանք տուաւ . եւ աս կեանքս իր Արդւոյն վրայ է : Ով որ Արդին կ'ընդունի,

կեանքն ալ կ'ընդունի, իսկ ով որ Աստուծոյ Որդին չընդունիր, կեանքն ալ չ'ընդունիր::

Ուրբ Յովհաննէս առաքեալ աս խօսքերուս մէջ՝ Յիսուսի ճշմարիտ աստուածութիւնն ու ճշմարիտ մարդկութիւնը կը հասկըցընէ: Ամենասուրբ Երրորդութեան աստուածային անձինքը, Հայր, Բան ու Հոգի սուրբ, Համբելով, կը ցուցընէ թէ Բանն՝ որ մարմին առաւ, ճշմարիտ Աստուած է: Իսկ Յիսուսի մեռած ատեննը մարդկային հոգին աւանդելին ու կողէն արիւն ու ջուր բխելը յառաջ բերելով, կը ցուցընէ թէ Բանն Աստուած մարմին առնելով՝ ճշմարիտ մարդ եղաւ:

Վեետարան Մատթէոսի: (Գլ. Խլ. 16—20:)

Հետ յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: «Իսկ տասնումէկ աշակերտները Գալիլեա գացին, ան լեռը՝ զորն որ Յիսուս իրենց նշանակած էր: Երբ որ զՅիսուս տեսան, երկրպագութիւն ըրին. մէկ քանին ալ տարակուսեցան: Իսկ Յիսուս դարձաւ իրենց Հետ խօսեցաւ ու ըստ. Երկինքն ալ երկրի վրայ ալ՝ ամէն իշխանութիւն ինձի տրուեցաւ: Ինչպէս որ Հայր զիս խաւրեց, ես ալ զձեղ կը խաւրեմ: Գացէք ասկից ետքը բոլը հեթանոսները ձեզի աշակերտ ըրէք. մկրտեցէք զանոնք յանուն Հօր եւ Արդւյ եւ Հոգւցն սրբոյ: Ինչ որ ձեզի պատուիրեցի, իրենց սորվեցուցէք որ ամէնն ալ պահէն: Եւ ահա ես հետերնիդ եմ ամէն օր մինչեւ աշխարհին ետքը::

Վանի որ Յիսուս Քրիստոս Տէրն մեր աշխարհը չերեկած, ամենասուրբ Երրորդութեան անհասանելի խորհուրդը ծածկեալ էր ի մարդկանէ. Եւ Աստուած աս բանս մաննաւոր նախախնամութեամբ ըրաւ, որպէս զի Նիւթական բաներու կապուած մարդկան անկիրթ միտքը բազմաստուածութեան մէջ չիյնայ: Իրաւ է որ մարդարէք զիտէին, ինչպէս յայտնի է աստուածշնչին մէջէն, նաեւ Հրէից վարդապետներն ալ զիտէին, ինչպէս յայտնի է իրենց գրուածներէն. բայց անկիրթ Հրէից խստարտութեան համար գաղտնի կը պահէին: Աակայն երբ որ Յիսուս Քրիստոս Տէրն մեր լոյս ծագեցաւ աշխարհի եւ մմութեան խաւարը վարատեց, ալ անկէ ետեւ աստուածպաշտութեան ճշմարիտ խորհուրդը յայտնի քարտզեցաւ. Եւ ամենասուրբ Երրորդութեան խորհուրդը՝ Քրիստոնէական հաւատոց հիմն ու արմատն եղաւ. անանկ որ մկրտութեան ատեն կը մկրտութինք յանուն մի եւ եռանձնեայ Աստուածութեանն՝ Հօր եւ Արդւյ եւ Հոգւցն սրբոյ. Եւ ամէն բանէն առաջ կը պարտաւորինք բացայայտ հաւատով հաւատալ թէ մէկ Աստուած կայ, որուն անձինքն երեք են, այս ինքն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի սուրբ, եւ երեք անձինք ալ ճշմարիտ Աստուած են, անսահ-

ման, անշափ յաւիտենական, ամենիշխան եւ գերազցն Տէր երկնի եւ երդիրի: Բայց անանկ՝ որ չենք կրնար հաւատալ թէ աս երեք անձնիքը երեք Աստուած են, ոյլ թէ երեքն ալ մէկ Աստուած են, եւ մէկ աստուածային էութիւն, մէկ կարողութիւն ու մէկ իշխանութիւն ունեն. եւ իրարմէ ըստ առնչութեան կը զանազանին, անանկ որ Հայր ի յաւիտենից իրմէն է, ուրիշն չէ. Որդի՞ ի յաւիտենից ծնած է ի Հօրէ. իսկ Հոգին սուրբ ի յաւիտենից ելած կամ բղխած է ի Հօրէ եւ ՅՈՐԴԱԿ իբրև մէկ սկզբնէ: Այս զանազանութեան բացատրութիւնը կը սորվեցընեն սուրբ Հայրը եւ աստուածաբան վարդապետք. բայց մենք աս աեղս զանց կ'ընենք, որովհետեւ ժողովողեան հարկաւոր ու բաւական է միայն հաւատալ հեղական հաւատով, ամենեւին հարկ չկայ՝ որ ստացական գիտութեամբ կամ ուսմամբ թափանցեն աս խորին խորհրդեան մէջ, որ մարդկային խելքէ մաքէ վեր է. ու չենք կրնար տեսնել հաւատացածնիս, բայց եթէ երբ որ ուղափառ հաւատքով ու բարի գործքով մեռնելով՝ աս աշխարհքէն կ'ելենք ու արքայութիւն կ'երթանք, եւ կը տեսնենք զամենասուրբ Երրորդութիւնն. վասն զի, ինչպէս կ'ըսէ Յովհաննէս աւետարանիչ, “Երբ որ ինք կը յայտնուի, իբրեն նման պիտի ըլլանք, վասն զի պիտի տեսնենք զինքն՝ ինչպէս որ է»: (Ա. Յ. Հ. Գ. Պ. 2:)

Հատ մեծ յարմարութեամբ ու խորհրդով գրուած է այսօրուան կիրակին աս մեծ ու անհասանելի խորհրդցն տօնախմբութիւնը. որովհետեւ ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր եւկալ եւ մեր փրկութեան խորհուրդը կատարեց ու երկնիք համբարձաւ, եւ եաբը Հոգին սուրբ իշաւ եւ սուրբ Եկեղեցին կերպաւորեց, որպէս զի ճշմարիտ աստուածապաշտութեամբ հաւատացեալները հոգւով ու ճշմարտութեամբ երկրագութիւն մատացանեն ամենասուրբ Երրորդութեան, որ է առաջին եւ սկզբնական առարկայ քրիստոնէական կրօնի. Նշնպէս ալ կը վայէ որ սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի փրկագործութեան խորհուրդներուն տօներն ու Հոգւոյն սրբոյ գալստեան տօնը կատարելէն եաբը՝ աս մեծ եւ անհասանելի խորհրդցն տօնը կատարէ, որպէս զի հաւատացեալք՝ ինչպէս որ իրենց միաբը Քրիստոսի սուրբ հաւատքին գերի ընելով՝ ամենասուրբ Երրորդութեան խորհրդեան կը հաւատն, անանկ ալ այսօրուան կիրակին մասնաւոր եւ յատուկ ջերմմանդութեամբ ու աներկրպայ հաւատով նուիրեն ի պատիւ ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ:

Վապա ուրեմն մենք ալ՝ որ սուրբ Եկեղեցւոյ անդամներն ենք, սուրբ Եկեղեցւոյն հետ իյնանք ամենասուրբ Երրորդու-

թեան առջեւ, ու յարգութեամբ երկրպագութիւն ընելով՝ փառաւորենք զՀայր եւ զԱրդի եւ զՀոգի սուրբ : Փառաւորենք զՀայր, որ ամէն եղելոց սկիզբն է, որ իր յաւիտենական եւ համագյակից Արդւոյն յաւիտենական Հայրն ըլլալով՝ իր անսահման մարդասիրութեամբն իր Արդին աս աշխարհքս խաւրեց, որ մեզի համար ու մեր փրկութեան համար մարդ ըւլց, եւ իր սրբարար շնորհքը մեզի տալով՝ զմեզ իրեն օրդեգիր ընէ : Փառաւորենք զԱրդին, որ ի յաւիտենից ի յաւիտենական Հօրէն ծնած ըլլալով, եւ անոր հաւասար մի աստուածութիւն եւ մի յաւիտենական փառք ունենալով, զմեզ այնչափ սիրեց՝ մինչեւ իր անչուն փառքէն խոնարհեցաւ, եւ աս մեր ողորմելի մարդկային բնութիւնն առաւ, մեզի նման տկար մարդ եղաւ՝ բաց ի մեղքէն, ու մեր փրկութեան համար խաչի վրայ իր պատուական սուրբ արիւնը թափեց, եւ զմեզ սատանային գերութենէն աղատելով, սուրբ մկրտութեամբ զմեզ իր արքայութեան ժառանդ ըրաւ : Փառաւորենք զսուրբ Հոգին, որ ի Հօրէ եւ յԱրդւոյ կը բղիսի, ու անոնց հետ յաստուածութեան մէկ ըլլալով՝ զսուրբ Եկեղեցին կը սրբէ ու կը կենդանացընէ, եւ հաւատացեալներուն սրտին սէր պարգևելով՝ զանոնք իրեն տաճար ու բնակարան կ'ընէ :

Լորկրպագութեան հետ միատեղ՝ խորին խոնարհութեամբ ու բորբոքեալ սիրով եւ երախտագիտութեամբ շնորհակալութիւն մատուցանենք իրեն, ան բիւրաւոր եւ անհամար հոգեւոր ու մարմնաւոր բարեաց եւ երախտեաց համար, զորոնք ըրած է մեզի մեր ծննդենէն վեր եւ միշտ ալ կ'ընէ : Ճանչնանք մեր ապերախտութիւններն ալ, որ մինչեւ հիմակ ըրած ենք, եւ ամբընալով՝ սրտանց զղանք ու ցաւինք : Խսկից եսքը մենք զմեզ ու բոլոր մեր խորհուրդները, խօսքերն ու գործքերն իրեն ու իր ծառայութեան նուիրենք, եւ իր ամենասուրբ կամքը կատարենք : Ճատ անգամ կը զրուցենք “Յանուն Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյն սրբոյ”, կամ “Փառք Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյն սրբոյ” : “Նայինք ու ջանանք որ աս խօսքերս պարզ սովորութեան մը պէս չզբուցենք, այլ ճշմարիտ հոգւով եւ երկրպագութեամբ զբուցենք : Ճանանք միանդամայն որ մեր գործքերն ալ մեր սուրբ հաւատքին յարմարցընենք . որովհետեւ Յակոբոս առաքելոյն ըսածին պէս “Հաւատքն առանց գործքի մեռած է,, : (Գ.Լ. Բ. 26:)

Ո՛տուընիս բերենք որ երբ որ յանուն ամենասուրբ երրորդութեան Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյն սրբոյ մկրտուեցանք, նորէն հոգեւորապէս ծնանք ու մասնաւոր հաղորդակցութիւն մը ստացանք երեք աստուածային անձանց հետ . վասն զի Հօր

Աստուծոյ որդեգիր եղանք, Որդւցին Աստուծոյ անդամներն եղանք իր խորհրդական մարմնոյն, այս ինքն՝ Եկեղեցւոյն մէջ, որուն ինք գլուխ է, եւ Հոգւցին սրբոյ տաճարը ու բնակարան եղանք: Ճանշնանք այս մեծութիւնն ու բարձրութիւնը, որ ամենասուրբ Երրորդութիւն մեզի շնորհեց: Իսկ թէ որ ապերախտ գտնուելով՝ մեր Երկնաւոր Հօրը ունեցած որդիական հնագանդութեան պարտքերնիս շկատարեցինք, թէ որ Յիսուսի Քրիստոսի Եղայր ու անդամը ըլլանիս բանի տեղ չսեպեցինք անարգեցինք, թէ որ մեղք գործելով՝ Հոգւցին սրբոյ տաճարն ու բնակարանը պղծեցինք, ամընալով խոնարհինք ու ամենասուրբ Երրորդութեան ալժուցն առջեւն կյալով՝ զլջում ընենք, թողութիւն ուզենք, խոնդրենք որ իր անրաւ մարդասիրութեամբը մեր տկարութեան ողօրմի, մեզի շնորհք տայ, որ իր Երախտիքը ճանշնանք, եւ ասկից ետքը մեր բոլոր խորհուրդներն ու բանը գործքն իրեն նուիրենք, եւ անանկ ընենք որ իր ամենասուրբ աշքին առջեւը հաճցական ու ընդունելի ըլլան: Մեր մկրտութեան ատեն խոստացածնիս նորէն խոստանանք եւ խոստանէնքնիս կատարենք. այս ինքն՝ Հրաժարել սատանայէն եւ անոր ամէն խաբէութիւններէն, ամէն չար գործքերէն ու խորհուրդներէն, աշխարհքէն եւ անոր ունայն փառքէն, մարմնէն եւ ամէն ցանկութիւններէն:

Ճ անանք որ օրէ օր աւելցընենք մեր սէրն առ ամենասուրբ Երրորդութիւնը. վասն զի ինչպէս օր ինքն է մեր առաջին սկիզբը, նոյնպէս ինքն է մեր վերջին վախճանն եւ առ նապիտի գառնանք. մինչեւ որ ուղղափառ հաւատով ու բարի գործով մեր կեանքը լընցընենք Աստուծոյ պատուիրանաց ճամբուն եւ քրիստոնէական առաքինութեանց մէջ, եւ անանկով հասնինք մեր հայրենի ժառանգութիւնն՝ Աստուծոյ արքայութիւնը, եւ հոնակը գէմյանդիման տեսնենք զանձառելի խորհուրդ ամենասուրբ Երրորդութեան Հօր եւ Որդւց եւ Հոգւցին սրբոյ, ու Հրեշտակներուն եւ սուրբերուն հետ օրհնենք ու փառաւորենք ըսելով. “Ամէն, օրհնութիւն եւ փառք եւ իմաստութիւն եւ գոհութիւն եւ պատիւ եւ զօրութիւն եւ շնորհք Տեառն Աստուծոյ մերց՝ յաւիտեանս յաւիտենից”:

(Յուր. է. 12:)

Բ. Ա Խ Ր Ա Կ Ի

Հ Ա Գ Ե Գ Ա Լ Ս Տ Ե Ն Ե Տ Ք Ը

806 Ե Կ Ե Դ Ե Ց Ա Ռ Ա Յ Ա Ռ Ա Յ

Ե Ր Ե Ք Ը Ն Ժ Ե Ր Գ Ո ւ ա ծ կ կ ա ր դ ա ց ո ւ ի պ յ ա օ ր պ ա ս տ ա ր ա զ ի ն մ է ջ : Ա ռ ա ջ ի ն լ ը՝ հ ի ն կ տ ա կ ա ր ա ն է ն , Ս ո ղ ո մ ն ի ա ռ ա կ ա ց գ ր ք է ն է : (Գ լ . Թ . 1—6 :)

“ Խ ա մ ա ս տ ո ւ թ ի ւ ն ն ի ր ե ն ա ռ ո ւ ն շ ի ն ե ց ո ւ ե օ մ ը ս ի ւ ն կ ա ն գ ն ե ց : Մ ո ր թ ե լ ի ք ն ե ր ը մ ո ր թ ե ց , ե ւ ի ր գ ի ն ի ն խ ա ռ ն ե լ ի ք ն ե ր ո ւ ն մ է ջ խ ա ռ ն ե ց ո ւ ի ր ս ե ղ ա ն ը պ ա տ ր ա ս տ ե ց : Ե ւ ի ր ծ ա ռ ա ն ե ր ը խ ա ւ ր ե ց , ո ր բ ա ր ձ ր ձ ա յ ն ո վ ք ա ր ո վ կ ա ր դ ա ն՝ ի ր խ ա ռ ն ե լ ի ք ն ե ր ո ւ ն կ ա ն չ ե ն : Ե ւ կ ը ս է . Ա ն զ գ ա մ ե ղ ո ղ ը թ ո ղ ն ն ծ ի գ ա յ . ի ս կ պ ա կ ա ս ա մ ի տ ն ե ր ո ւ ն կ ը ս է . Ե կ է ք ի մ հ ա ց է ս կ ե ր է ք , ո ւ խ մ ե ց է ք ի մ գ ի ն ի մ՝ ո ր ձ ե զ ի խ ա ռ ն ե ց ի : Ա ն զ գ ա մ ո ւ թ ի ւ ն ը թ ո ղ տ ո ւ է ք , ո ւ կ ե ա ն ք կ ո ւ ն ե ն ա ք . խ ա մ ա ս տ ո ւ թ ի ւ ն ը վ ի ն ս ո ւ ե ց է ք , ո ր փ ր կ ո ւ ի ք . Ե ւ գ ի ս ո ւ թ ե ա ս ի ն հ ա ն մ ա ր ը շ ա կ ե ց է ք , ո ւ շ ի տ ա կ ճ ա մ ր ո վ խ ա ս տ ը հ ա ս կ ր ց է ք : ”

Ս ո ղ ո մ ն ի ա ս խ օ ս ք ե ր ը ս ո ւ ր ը Ե կ ե ղ ե ց ւ յ վ ր ա յ է : Կ ' ո ւ զ է ը ս ե լ թ է խ ա մ ա ս տ ո ւ թ ի ւ ն ը , ա յ ս ի ն ք ն՝ Ա ս տ ո ւ ծ յ Ա ր դ ի ն , ի ր ե ն տ ո ւ ն ն , ա յ ս ի ն ք ն՝ Ե կ ե ղ ե ց ի ն շ ի ն ե ց , ե ւ ե օ մ ը ս ի ւ ն , ա յ ս ի ն ք ն՝ ե օ մ ը ս ո ւ ր ը խ ո ր հ ո ւ ր դ ն ե ր ը հ ա ս տ ա տ ե ց : Մ ո ր թ ե լ ի ք ն ե ր ը մ ո ր թ ե ց , ա յ ս ի ն ք ն՝ ի ն ք զ ի ն ք ը խ ա չ ի ն վ ր ա յ զ ո հ ը ր ա ւ : Ա ն զ ա ն ը պ ա տ ր ա ս տ ե ց ո ւ գ ի ն ի ն խ ա ռ ն ե ց . ա յ ս ի ն ք ն՝ ա մ ե ն ս ա ս ո ւ ր ը պ ա տ ր ա գ ը ս ա չ մ ա ն ե ց , ո ր ո ւ ն մ է ջ հ ա ց ը մ ա ր մ ի ն ք ր ի ս տ ո ս ի , ե ւ գ ի ն ի ն՝ ա ր ի ւ ն ք ր ի ս տ ո ս ի կ ը լ լ ա յ : Ի ս կ գ ի ն ի ն խ ա ռ ն ե լ ի ք ն ե ր ո ւ ն մ է ջ խ ա ռ ն ե ց ը ս ե լ ո վ՝ կ ը ն շ ա ն ս ա կ է թ է ք ր ի ս տ ո ս Տ է ր ն մ է ր հ ե տ ե ւ ե լ ո վ հ ի ն ս ո վ ո ր ո ւ թ ե ա ն զ ր է ի յ , (ո ր տ ո ն ի օ ր ե ր ը մ ի ա տ ե լ գ ո ղ վ ե լ ո վ ի ր ի կ ո ւ ա ն կ ե ր ա կ ո ւ ր ը կ ե ր ա ծ ա տ ե ն ն ի ն՝ գ ո հ ո ւ թ ե ա ն կ ա մ շ ն ո ր հ ա կ ա լ ո ւ թ ե ա ն բ ա ժ ա կ ի ն մ է ջ գ ի ն ի ն կ ը լ ե ց ը ն է ի ն ո ւ մ է ջ ն ե ր է ք կ ա մ ի լ չ ո ւ ր կ ը խ ա ռ ն է ի ն , ի ն չ պ է ս մ ի ն շ ե ւ հ ի մ ա կ ա լ կ ը ն ե ն , ե ւ ե տ ք ը կ ս ր դ ա ւ մ ե ծ է ն մ ի ն շ ե ւ պ լ ո տ ի կ ը բ ե ր ն է բ ե ր ա ն տ ա լ ո վ՝ կ ը խ մ ե ի ն , ի բ բ ե ւ ն շ ա ն մ ի ա ր ա ն ո ւ թ ե ա ն ե ւ հ ա ղ ո ր դ ա կ ց ո ւ թ ե ա ն ի հ ա ւ ա տ ո ւ .) ա ւ ա գ հ ի ն դ շ ա ր ի մ ի ի ր ի կ ո ւ ն կ ե ր ա կ ո ւ ր կ ե ր ա ծ ա տ ե ն՝ ն ո յ ն գ ո հ ո ւ թ ե ա ն բ ա ժ ա կ ը գ ի ն ւ ո վ ո ւ զ ր ո վ պ ի տ ի խ ա ռ ն է ո ւ ս ր բ ա գ ո ր ծ ե լ ո վ ի ր ա ր ի ւ ն ը պ ի տ ի ը ն է : Ի ր ծ ա ռ ա ն ե ր ը խ ա ւ ր ե ց ը ս ե լ ո վ՝ կ ի մ ա ց ը ն է թ է ի ր ա ռ ա ք ե ա լ ն ե ր ը պ ի տ ի խ ա ւ ր է ա շ խ ա ր հ ք ի ս չ ո ր ս գ ի ն , ո ր ա մ է ն ա զ գ ե ր ը ք ր ի ս տ ո ս ի ս ո ւ ր ը Ե կ ե ղ ե ց ի ն ե ւ ա ս հ ա ղ ո ր դ ո ւ թ ե ա ն ս ո ւ ր ը ս ե ղ ա ն ը կ ա ն չ ե ն : Ա է կ ա լ խ օ ս ք ե ր ո վ ը կ ը հ ա ս կ ր ց ը ն է թ է

ինչպէս պէտք է որ քրիստոնեայք չար վարդը թող տան ու բարի եւ առաքինի վարդը տանան:

Երկրորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն, Զաքարիայ մարգարեութենէն է: (Գ. Գ. 7 — Դ. 9:)

“Վ. յապէս կ'ըսէ Տէր ամենակալ. Թէ որ իմ ճամբաներէս կը քալես ու իմ համաններս կը պահես, իմ տունս դուն կը դատես, եւ թէ որ իմ սրահներս կը պահես, քեզի (անանի անձինք) կու տամ որ պտրտին ատոնց մէջ՝ որ ահա կայներ են: Բայց դու, Յեսու քահանայ մեծ, լսէ, դուն ու մերձաւորներգ՝ որ քու առջեւդ նստեր են, վասն զի հրաշական բաներ զիտնալու ետեւէ կյանող մարդիկ են: Վասն զի ահա ես կը բերեմ իմ ծառաս (որ կ'ըսուի) ծագումն: Վասն զի ահա Յեսուայ առջեւը տուած քարս. ան քարին վրայ եօթն աշք կան: Ահա ես խորխորատ պիտի կը փորեմ, կ'ըսէ Տէր ամենակալ. եւ ան երկրին անօրէնութիւնները մէկ օրուան մէջ պիտի վերցընեմ: Ան օրը, կ'ըսէ Տէր ամենակալ, ամէնքդ ալ ձեր ընկերներն որթցն ու թզենւոյն տակ պիտի կանչէք: Եւ ան հրեշտակն՝ որ ինծի հետ կը խօսէր, գարձաւ զիս արթընցուց, ինչպէս որ մարդ մ'իր քնէն կ'արթընայ. Եւ ըստ ինծի. Ի՞նչ կը տեսնես դուն: Ես ալ ըսի. Ահա ոսկիէ ձոյլ աշտանակ կը տեսնեմ, եւ անոր վրայ գունդ, եւ եօթը ճրադ անոր վրայ, անոր վրայ եղած ճրագներն ալ եօթը բերան (ունին). Եւ անոր վրայ երկու ձիթենի, մէկը վառուած զնդին աջ կողմը, մէկալը՝ ձախ կողմը: Հարցուցի ու ըսի հրեշտակին՝ որ ինծի հետ կը խօսէր. Տէր, ատոնք ի՞նչ են: Պատասխան տուաւ հրեշտակն՝ որ ինծի հետ կը խօսէր, եւ ըստ ինծի. Զես գիտեր ի՞նչ են ատոնք: Եւ ես ըսի. Տէր, չեմ գիտեր: Պատասխան տուաւ հրեշտակն ու ըստ ինծի. Աս բանս է զոր Տէր կ'ըսէ Զորաբարելին. չէ թէ մեծ զօրութեամբ, չէ թէ ուժգնութեամբ, այլ իմ Հոգւովս, կ'ըսէ Տէր ամենակալ: Ո՞վ ես դուն, լեան մեծ, որ Զորաբարելին առջեւը կայներ ես: Ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհաց հաւասարութիւնն՝ որ իրեն շնորհեմ: Ետքը բան Տեւան եղաւ. ինծի ու ըստ. Զորաբարելին ձեռքը դրաւ աս տան հիմը եւ իր ձեռքը պիտի շինէ լմբնցընէ աս տունը, եւ պիտի հասկընաս որ Տէր ամենակալ խաւրեց զիս քեզի::

“Կովանդակ աս խօսքերը Զաքարիա մարգարէն կը զրուցէ մարգարէական հոգւով, ու Սողոմոնի տաճարին նորոգութեամբն՝ որ Զորաբարէլ նորոգեց, կը հասկըցընէ մեզի Քրիստոսի սուրբ Խկեղեցւոյն շինութիւնը, որուն քարը կամ հիմը՝ Քրիստոս եղաւ, որ ըստ աստուածութեան՝ է ծագումն կամ

ծնունդ Հօր, եւ եօթն սուրբ խորհուրդներն աս սուրբ եկեղեցոյս եօթն ճրագներն են, որ հաւատացեալները կը լուսաւորեն առաջնորդելով ի յաւիտենական լոյս Աստուծոյ արքայութեան: Խոկ երկու ձիթենիներն, որ կ'ըսէ, սուրբ գրոց մեկնիչք կը մեկնեն թէ Ենովք ու Եղիա են, որ մինչեւ հիմա մռած ըլլալով, իբրեւ թէ ձիթենւոյ պէս միշտ կանաչ են, եւ Հրէից հին եկեղեցին ալ տեսան, Քրիստոսի նոր Եկեղեցին ալ կը տեսնեն ու պիտի տեսնեն մինչեւ ներփն ատենը:

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Երբայցիս գրած թղթէն է: (Գ. Թ. 1—10:)

“Վ. ռաջինն (հին ուստին) ալ ունէր ան ատեն պաշտամանց կարգադրութիւններ՝ աշխարհային սրբութիւնը: Վասն զի առաջին խորանն ասանկ կարգաւորուեցաւ. որ մէջը աշտանակը կար, ու սեղանն ու նույիման հացը՝ որ սրբութիւն կ'ըսուէր: Երկրորդ վարագուրին ետեւն ալ կար խորանը՝ որ սրբութիւն սրբութեանց կ'ըսուէր. հոնտեղն էր սոկի բուրվառը եւ կտակարաններուն սնտուկը՝ ներսէն ու գրսէն սոկւով պատած. ասոր մէջն էր սոկի սափորը մանանայով լեցուն, ու Ահարոնին գաւաղանն՝ որ ծաղկեցաւ, եւ կտակարաններուն տախտակները. անոր վրան ալ կային քերովքէք փառաց՝ որ հովանի կ'ընէին քաւութեան վրայ: Արոնց վրայ հիմակ տեղը չէ որ մէկիկ մէկիկ խօսիմ: Ասոնք ասանկ կարգաւորուած ըլլալով՝ առջի խորանին մէջ միշտ կը մոնէին քահանայք՝ պաշտամունք կատարելու համար: Բայց Երկրորդ խորանին մէջ տարին մէյ մը կը մոնէր քահանայապետը, ան ալ առանց արեան չէր ըլլար, զորն որ կը մատուցանէր իր ու ժողովրդեան անգիտութեան (մէղաց) համար: Ասոնք ասանկ ցուցուց Հոգին սուրբ, քանի որ սրբութեան ճամբան չէր յայտնուած: Վասն զի ան ատեն գեռ առաջին խորանը հաստատութիւն ունէր. ան ալ օրինակ մըն էր ան ատենին՝ որ ետքը պիտի գար. ուստի ան ատեն՝ պատարագներ ու զոհէր կ'ըլլային, որ չէին կրնար ըստ խղճի մոտաց անանկ ընել, որ պաշտօնեայք կատարեալ ըլլային, բայց միայն կերակուրներով ու խմելիներով ու կերպ կերպ լուացումներով ու մարմնոյ արդարութիւններով որ մինչեւ շտկուելու ատենը գրուած էին:”

Պօղոս առաքեալ Երբայցեցւոց թղթին մէջ ուրիշ բանի մը անանկ փոյթ չիտանիր, ինչպէս աս բանիս կ'աշխատի որ հին կտակարանէն ձեռնարկութիւններ ընելով՝ Հրէից միտքը խոնարհեցընէ, եւ հաւատացընէ որ Մեսիան եկաւ ու առաջին արարողութիւններն ու ծէսերը վերջացուց: Ասոր համար աս կտորվ՝ որ այսօրուան պատարագին մէջ կը կարդացուի, կը ցու-

ցընէ թէ անոնք միայն արտաքին կամ մարմառոր սրբութիւններ եւ միայն օրինակ ու նմանութիւն էին : Աս խօսքերէն ետքը՝ ուրիշ խօսքերով կը ցուցընէ որ Քրիստոս մշտնջենաւոր քահանայապետը գալով ու նոք զինքը զո՞չ ընելով՝ իր նոր եւ յաւիտենական ուստին արիւնը թափեց, ու նոր եկեղեցւոյն մէջ ճշմարիտ քաւութիւն ու սրբութիւն հաստատեց :

Խոկ աւետարանն աս է : (Յէ. Գւ. Ժ. 22—30:)

“Են ատեն նաւակատիք եղաւ երուսաղէմ ու ձմեռ էր, եւ Յիսուս տաճարին մէջ՝ Սողոմոնին սրահը կը պարտէր : Հրեայք չոր դին առին ու ըսին . Մինչեւ երբ հոգինիս կը հանես . թէ որ գուն ես Քրիստոս, համարձակ ըսէ մեզի : Յիսուս պատասխան տուաւ անոնց ու ըսաւ . Ըսի ձեզի, ու չէք հաւտար ինծի . ան գործքերն՝ որ ես իմ Հօրս անուամբ կը գործեմ, անոնք կը վկայեն ինծի համար : Բայց դուք չէք հաւտար, վասն զի իմ ոչխարիներէս չէք : Իմ ոչխարիներս իմ ձայնս կը լսեն . ես ալ զանոնք կը ճանչնամ, եւ իմ ետեւէս կու գան . ու ես իրենց յաւիտենական կեանք կու տամ . եւ յաւիտեան չեն կորառուիր . մարդ մ’ ալ չիյափշտակեր զանոնք իմ ձեռքէս : Իմ Հայրս՝ որ զանոնք ինծի տուաւ, ամեն բանէն մեծ է . եւ մարդ մը չիկրնար յափշտակել իմ Հօրս ձեռքէս : Ես եւ Հայր մէկ ենք :”

“Կատակատիք ըսելն՝ Եկեղեցւոյ տօն ըսել է : Աս տօնս կը կատարուէր հին օրինաց ատեն Սողոմոնի տաճարին շինուիլը լմբնցած օրէն . որովհետեւ Սողոմոնն ան օրը մեծ տօն կատարեց, ու նոյն տօնը շարունակ տարի կը կատարուէր : Աս պատճառաւ յարմարութիւն մը կ’ առնէ այս աւետարանս այսօր կարգալ . որովհետեւ այսօր ալ Եկեղեցւոյ տօն է մեզի, ինչպէս որ սահմանեց մեզի սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ, երբ որ խոր վիրապէն ելաւ Տրդատ թագաւորին ատենը, եւ իր լուսաւոր վարդապետութեամբը մեր ազգն աստուածուացաշտութեան դարձուց ու Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյն հետ միացուց :

Վս սուրբ աւետարանէս կը հասկրնանք թէ ինչպէս պիտի ըլլայ հաւատացելց միութիւնը Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյն մէջ : Ես եւ Հայր մէկ ենք, կ’ ըսէ Քրիստոս . իմ ոչխարներս իմ Հայրս ինծի տուաւ . իմ ոչխարիներս իմ ձայնիս կը լսեն ու իմ ետեւէս կու գան : Քրիստոս՝ ճշմարտութիւն յաւիտենական է . եւ ճշմարտութիւնը մէկ է, ներհական եւ հակասական չիկրնար ըլլալ : Իր ձայնը՝ յաւիտենական ճշմարտութեան միակ վարդապետութիւնն է եւ ամեն ստութիւններն ու մոլորութիւնները կը մերժէ : Ավ որ աս ձայնին կը լսէ՝ ի ճշմարտութեան է, յաւիտենական կեանք կ’ առնէ եւ յաւիտեան չի-

կորսուիր : Խակ ով որ աս ձայնին չիլսեր , խաւարի ու մոլորութեան մէջ է եւ կորստեան ճամբուն մէջ կը գտնուի : Աս Քրիստոսի ձայնը , որ յաւիտենական ճշմարտութեան վարդապետութիւնն է , մի միայն է իր Եկեղեցւոյն Քրիստոսի , եւ ան մարմնոյն գլուխն ինք Քրիստոս է , որ երկինք համբառնալով՝ աներեւոյթ եղաւ մէզի : Քայց մենք՝ որ իր ոչխարներն ենք , ուսկից պիտի իմանանք իր ձայնը , իր վարդապետութիւնը , որովհետեւ ինք մեզմէ աներեւոյթ է : Արդէն իր սուրբ աւետարանը մեզի կը սորվեցընէ , թէ Քրիստոս երկինք Համբարձած՝ զմեզ պետուին յանձնեց , երեք անդամ ըսելով . “Իմ գառինքս արածէ , այս ինքն՝ իմ ժողովուրդս . “Իմ ոչխարներս արածէ , այս ինքն՝ իմ քահանաներս . “Իմ ոչխարներս (կամ ըստ արաբացւոց թարգմանութեան՝ իմ խցերս) արածէ , այս ինքն՝ իմ եպիսկոպոսներս : (Յ-Հ . Իւ . 15 , 16 , 17 :) Ահաւասիկ աս ճամբովս կը պահուի Քրիստոսի վարդապետութեան ճշմարիտ միութիւնը , որ Եկեղեցւոյ մարմնոյն կենդանի շունչն է , եւ նշնապէս կը պահուի Եկեղեցւոյ մարմնոյն կամ Քրիստոսի հօտին միութիւնը :

Վայս անտեսորինելի միութիւնը պահել ուղելով նաեւ սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ , ամէն կերպով հարկաւոր տեսաւ որ պետուսի աթոռոյն հետ անքակտելի կապով կապէ իր Հայրապետութիւնն ու Հայաստանեաց Եկեղեցին : Անոր Համար խոնարհաբար դիմեց Պետրոսի աթոռը , եւ սուրբ Սեղբեստրոս պապին հետ Հաստատեց սիրոյ ու միաբանութեան գաշինքը , եւ ան դաշինքներէն դուրս ելլողին վրայ անէծք դրաւ : Ուրիշ մեպէտք է որ մենք ալ սուրբ Հաւատոյ միաբանութեան ու սուրբ Եկեղեցւոյ միութեան մէջ Հաստատ կենանք , որպէս զի գտնուինք Քրիստոսի այն սուրբ հօտին մէջ՝ որ մէկ հատիկ է եւ մէկ գլուխ ունի . պէտք է որ անքակտելի ըլլայ մեր կապը պետուսի աթոռոցն հետ , ինչպէս որ սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ ըրաւ եւ մեզմէ ալ ուղեց՝ որ ընենք : Ասանկով յայտնի կը լլայ թէ մենք ալ այն ոչխարներէն ենք՝ որ Հայրն երկնաւոր տուաւ իր միածին Արդացյն , եւ միածին Արդին ալ տուաւ Պետուսի՝ որ արածէ : Ասանկով յայտնի կը լլայ թէ մենք ալ այն ոչխարներէն ենք , որ Քրիստոսի ձայնին կը լսեն ու Քրիստոսի ետեւէն կ'երթան : Ասանկով Քրիստոս մեզի յաւիտենական կեանք կուտայ , եւ յաւիտեան չենք կորառուիր , ու մարդ մը չիյափշակեր զմեզ իր ձեռքէն : Եւ ասանկով ինչպէս որ Հայր եւ Արդի մէկ են , մենք ալ մէկ կ'ըլլանք Քրիստոսի հետ թէ աս աշխարհքիս մէջ եւ թէ անզիր աշխարհքը :

Տ Օ Ւ

ԾԱՆԴԵԱՆ ՄՐԲՈՑՆ ՅԱՎՀԵԱՆՈՒՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ

ՅՈՒՆԻՍԻ 24

ԱՌԱՋԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Սողոմոնի
Առակաց գրքէն է: (Գլ. Ը. 4—11:)

“Աղաղաւեմ ձեզի, ով մարդիկ, եւ իմ բերնիս խօսքը կը
բաշխեմ մարդկան զակըներուն: Դուք՝ որ անմեղ էք, խորա-
գիսութիւն սորվեցէք. դուք՝ որ անխրատ էք, ձեր սրտին մէջ
զրէք: Մտիկ ըրէք ինծի, վասն զի պարկեցած բաներ կը դրու-
ցեմ. ու իմ պրկունքներէս շիտակ բաներ կը հանեմ: Վասն զի
իմ կոկորդս ճշմարտութիւն կը մտածէ, եւ սուտզորոց պլո-
կունքները պիիջ են իմ առջեւս: Իմ բերնիս ամեն պատգամ-
ներն արդարութեամբ են, եւ անոնց մէջ ծռութիւն կամ թիւ-
րութիւն չկայ: Ամէն բան շիտակ է իմաստնոց եւ յարմարած է
անոնց որ գիտութիւնը կը գտնեն: Խրատն առէք, չէ թէ ար-
ծաթը. եւ աղնիւ ոսկիէն աւելի գիտութիւնն առէք: Պատուա-
կան քարերէն աւելի աղէկ է իմաստութիւնը. եւ աղէկ բան մը
չկայ, որ անոր գին ըլլաց:”

Աս խօսքերս Քրիստոսի բերնէն են, որ Աստուծոյ Որդի
ըլլարով՝ յաւիտնական աստուածային իմաստութիւն է:

Լրկրորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն՝ Մաղա-
քիայ մարդարկութենէն է: (Գլ. Պ. 4—6:)

“Տիրոջ մեծ ու երեւելի օրը չեկած՝ աչա ես ձեզի Եղիա
Թեղեացին կը խաւրեմ, որ հօր սիրաը պատրաստէ առ որդին,
ու ամէն մարդուն սիրոը (պատրաստէ) առ իր ընկերը. կարելի
է՝ որ գամ ու բոլոր աշխարհը մէկէն զարնեմ: Յիշեցէք իմ
Առվակը ծառապիս օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի իրեն
քորէք (լեռը), եւ ամէն հրամաններն ու իրաւունքները յի-
շեցէք:”

Եղիա մարդարէն աշխարհը իմաստածէն յառաջ Քրիս-
տոսի Տեառն մերոյ միւսանգամ գալստեան առ ջեւէն պիտի գայ:
Բայց Քրիստոսի առաջին գալստեան առ ջեւէն ալ Յովհաննէս
կարապետ Եկատ՝ ըստ նմանութեան Եղիայի: Անոր համար երբ
որ Յիսուսին աշակերտները հարցուցին իրեն թէ ո՞ղիղքն
ինչպէս կ'ըսեն որ յառաջ Եղիան պիտի գայ.. Յիսուս ըստ.
“Եղիան պիտի գայ եւ ամէն բան հաստատէ:” Աս ըստ իր միւս-
անդամ գալստեան նկատմամբ. իսկ նկատմամբ իր առաջին
գալստեան՝ ըստ. “Բայց ես կ'ըսեմ ձեզի, որ Եղիա արդէն

եկաւ, ու զինքը շնանցան, այլ ուղածնին իրեն ըրին,, : Աս խօսքիս վրայ կ'ըսէ աւետարանիշը թէ ԱՌՆ ատեն աշակերտները հասկրցան որ Յովչաննէս Մկրտչին համար ըսաւ իրենց,, : (Մ-ԴԲ. Ժ. 10—13:) Ահա աս Խորհրդով կը կարդացուի պայօր աս ընթերցուածը :

Լորրորդ ընթերցուածը՝ նյոնպէս հին կտակարանէն, Ես սայեայ մարդարէութենէն է : (Գ.Լ. Խ. 3—5:)

“ՎՆապատին մէջ խօսող ձայն մը, որ կը զըուցէ թէ Աստուծոյ ճամբան պատրաստեցէք, ու մեր Աստուծոյ քալելու տեղերը շտկեցէք : Ամէն ձորերը լեցուին բարձրանան, եւ ամէն լեռներն ու բլուրները խօնարհին, եւ ամէն գժուար բաները՝ դիւրին ըլլան, ու խորտուվորատ տեղերը դաշտ ըլլան : Եւ Տիրոջ փառքն երեւայ ու ամէն մարդ Աստուծոյ փրկութիւնը տեսնէ . վասն զի Տէր խօսեցաւ :”

Վ.ս մարդարէութիւնս ալ Յովչաննէս կարապետին վրան է, որովհետեւ Քրիստոս Տէրն մեր չմկրտուած ու քարոզութիւն չսկսած՝ Յովչաննէս կարապետ անապատին մէջ պահուած տեղէն ելաւ ու սկսաւ քարոզութիւն ընել, որ Քրիստոսի քարոզութեան ճամբայ բանսց ու դէմ եղողները կակղեցընէ :

Չորրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Առաքելոց գործքին մէջէն է : (Գ.Լ. Ժ.Գ. 25—33:)

“Լորդ որ Յովչաննէս իր ընթացքը կը կատարէր, ասանկ կ'ըսէր. Դուք զիս ով կը կարծէք թէ ըլլամ. Ես ան չեմ, այլ ահա իմ ետեւէս կու գայ ան, որուն ոտից կօշիկները քակելու արժանի չեմ: Ալլը եղաքարք, Երբահամու ցեղին զաւկըները, եւ ով որ ձեր մէջն Աստուծմէ կը վախնայ, աս փրկութեան բանը ձեզի խրկուեցաւ: Բայց Երուսաղէմ ընակողներն ու անոնց իշխաններն աս բանս Հասկրցան ու ամէն շաբաթ կարդացած մարդարէներնուն ըսածին պէս գատաստան ըրին, ամէն բան կատարեցին. եւ ամենեւին մեռցընելու պատճառ մը չգըտնելով՝ Պիղատոսէն ուղեցին՝ որ զանիկա սպաննէ: Եւ Երբ որ իրեն համար գրուած ամէն բան կատարեցին, Խաչէն վար առին ու գերեզման զրին: Բայց Աստուծ զանիկա մեռելներուն մէջէն յարսց. եւ ինքն ալ շատ ատեն երեւցաւ անոնց՝ որ իրեն հետ Գալիլեայէն Երուսաղէմ ելած էին. որոնք հիմակ ալ իրեն համար վկայութիւն կու տան ժողովութեան: Մենք ալ կ'աւետարաննք ձեզի ան խոստումն՝ որ մեր Խախահարց եղած էր. վասն զի Աստուծ ան խոստումը կատարեց մեզի՝ որ անոնց զակըներն ենք, զշիտու յարուցաննելով:”

Վ.ս խօսքերս Պողոս առաքելցն խօսքերն են, որ Անտիոք քաղաքը ժողովութանոցին մէջ շաբաթ օր մը զըուցեց՝ հրապա-

բակաւ քարոզութիւն ըրած ատեն : Եւ որովհետեւ յայտնի են, անցնինք այսօր պատարագին մէջ կարդացուած աւետարանին : Բայց նցյ աւետարանը չդրած՝ հարկ է որ ըստ կարդի դնենք Յովշաննէս կարապետին ծննդենէն առաջ եղած բաները, որ իր ծննդեան կը վլրաբերին, ինչպէս որ կը պատմէ սուրբ Ղուկաս աւետարանիչ :

Դրէսստանի Հերովդէս թագաւորին ատենը՝ Զաքարիա անունով քահանայ մը կար, որ Աքիայի դասակարգէն էր : Իր Եղիսաբեթ կնիկն ալ Ահարոնի աղջիկներէն էր : Երկուքն ալ Աստուծոյ առջեւն արդար էին, անարատ վարքով օրէկքները կը պահէին : Բայց զաւակ չունէին, վասն զի Եղիսաբեթ ամուլ էր եւ Երկուքն ալ տարիքնին առած էին : Հեղ մը երբ որ Զաքարիային կարդն եկաւ, քահանայութեամբ մտաւ տաճարը՝ որ խունկ ծխէ : Խնկին ատենը ժողովուրդն ալ դուրսը կեցեր՝ ազօմք կ'ընէր : Հոն տեղը խնկին սեղանին աջ դին հրեշտակ երեւցաւ իրեն : Զաքարիա երբ որ տեսաւ, տակնուվայ եղաւ ու վախցաւ : Գարձաւ հրեշտակն իրեն ըստաւ . Մի վախնար, Զաքարիա . քու աղօմքդ ընդունելի եղաւ ու քու Եղիսաբեթ կնիկդ քեզի որդի պիտի ծնանի, անունը Յովշաննէս դնես . անիկա քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտ' որ ըլլայ, շատ մարդ ալ անոր ծնած ատենը պիտի խնդայ, վասն զի անիկակ Աստուծոյ առջեւը մեծ պիտ' որ ըլլայ . գինի ու օղի պիտի չխմէ, ու մօրմէն չձնած՝ չոգւով սրբով պիտի լեցուի, եւ Խորացելի զաւկըներուն շատն Աստուծոյ պիտի գարձընէ : Ինքն ալ Աստուծոյ առջեւէն պիտի զայ՝ Եղիայի չոգւովին ու զօրութեամբը, որ հարց սիրտն որդիներուն դարձընէ, անհաւան եղողներն՝ արդարներուն իմաստութեան դարձընէ, ու կարդաւուրուած ժողովուրդ մը պատրաստէ Աստուծոյ : Զաքարիա ալ ըստաւ . Եղ բանին ինչպէս հաւտամ, որ ես ծեր եմ, կնիկս ալ տարիքն առած է : Հրեշտակը պատասխան տուաւ ու ըստաւ . Ես եմ Գարբիէլ՝ որ Աստուծոյ առջին կը կենամ, եւ խրկուեցայ որ քեզի հետ խօսիմ ու աս բանս աւետարանեմ : Եւ ահա համբ ըլլաս ու չկարենաս խօսիլ՝ մինչեւ ան օրն որ աս բանս ըլլայ . որովհետեւ շհաւտացիր իմ խօսքերուա՝ որ իրենց ատենին՝ պիտի կատարուին : Ժողովուրդը դուրսը Զաքարիային կը սպասէր, ու տաճարին մէջ ուշանալուն համար կը զարմանար : Եւ դուրս ելած ատեն՝ հետերնին չկրնալով խօսիլ՝ հասկըցան որ տաճարին մէջ տեսիլ տեսեր է : Խակ ինք նշանով կը խօսէր հետերնին ու պապանձեր մնացեր էր : Քահանայութեան ծառայութիւնը լմբննալէն ետքը՝ տուն գնաց ու քանի մ'օրէն կնիկը յղացաւ : Ասկից ետքը վեց ամիս եղածին պէս՝ Գարբիէլ

Հրեշտակապետն Աստուծոյ կողմանէ եկաւ աւետիս տուաւ սուրբ Աստուածածնի, թէ Որդին Աստուծոյ իր ամենամաքուր արգանդին մէջ մարդկային բնութիւն կ'առնէ, եւ աս կարգէ դուրս աստուածային հրաշքս հաստատելու համար՝ ըստ իրեն թէ Ահա Եղիսաբեթ քու ազգականդ ալ իր պառաւութեան ատենը հրաշքով յղացաւ ու վեցերորդ ամսցն մէջն է հիմա. ինչպէս որ վերը Աւետման օրը գրուեցաւ: (Եշէ- 140:) Իսկ սուրբ Աստուածածնին աս բանս լսելով՝ Եղիսաբեթին այցելութեան գնաց: Երբ որ Եղիսաբեթ սուրբ Աստուածածնայ ողջոյնը լսեց, իր արգանդին մէջ Յովհաննէս Մկրտիչ խաղաց երերաց: Եղիսաբեթ ալ Հոգւով սրբով լեցուեցաւ ու ըստ. Օրհնեալ ես դու ի կանաց եւ օրհնեալ է քու որովայնիդ պտուղը: Աս ինչ մեծ շնորհք է ինձի՝ որ իմ Տիրոջ մայրն ինձի գայ. վասն զի ահա քու ողջունիդ ձայնն իմ ականջն հասածին պէս՝ մանուկս ցնծալով խաղաց իմ որովայնիս մէջ. եւ երանի քեզի որ հաւատացիր թէ Տիրոջմէն քեզի ըստածները պիտի կատարուին: Ան ատեն սուրբ Աստուածածն ալ զրուցեց այն սքանչելի երգն՝ որ կը սկսի. “Մեծացուցէ անձն իմ զծէր”, Հոնուեղը մնաց սուրբ Աստուածածնին երեք ամսի շափ, այս ինքն՝ մինչեւ Եղիսաբեթի զաւակ բերելոն օրերը, եւ տունը դարձաւ:

Վայուսափս գնելէն ետքը՝ գանք հիմա այսօրուան պատարադին մէջ կարդացուած աւետարանին, որ վերոգրեալ պատմութեան լրումն է: (Ղուկ. Գլ. Ա. 57—80:)

Աշուաբեթին զաւակ բերելու օրերն եկան հասան ու մանչ զաւակ մը ծնաւ: Իր չորս կողմն Եղողներն ու ազգականները լսելով որ Տէր մեծ ողբրմութիւն ըրաւ իրեն, հետն ուրախացան: Ութերորդ օրն եկան տղան թրիատելու, եւ անունը Զաքարիա կը դնէին իր հօրն անունովը: Մայրը պատասխան տուաւ ու ըստ. Զէ, Յովհաննէս գրուի անունը: Ըսին իրեն. (ագ ինչպէս կ'ըլլայ,) որովհետեւ քու ցեղիդ մէջ մէկը մկայ, որուն անունը Յովհաննէս ըլլայ: Աչք կ'ընէին հօրը թէ անունն ինչ կ'ուզէ գնել: Ան ալ տախտակ ուղեց, գրեց ու ըստ. Ատոր անունը Յովհաննէս է: Եւ ամենքը զարմացան: Եւ շուտ մը բերանն ու լեզուն բացուեցաւ, կը խօսէր ու կ'օրհնէր զնատուած: Աս բանս լսողներուն եւ իրենց չորս կողմը բնակողներուն վրայ վախ ինկաւ. Եւ Հրեաստանի բոլոր լեռնակողմն աս բաներս կը զրուցուէր: Եւ լսողներուն ամենն ալ մասունին դրին ու կ'ըսէին. Ի՞նչ պիտի ըլլայ աս տղան: Եւ Տիրոջ ձեռքն անոր հետ էր: Իսկ իր հայրը Զաքարիա՝ Հոգւով սրբով լեցուեցաւ, մարգարէացաւ ու ըստ. Օրհնեալ Տէր Աստուած

Խորայելի, որ մեզի այցելութիւն ըրաւ ու իր ժողովրդեան փըրկութիւն ըրաւ. եւ իրեն ծառային Դաւթի տնէն մեզի փրկութեան եղջիւր հանեց, ինչպէս որ զբուցեց սրբոց բերնով՝ որ ի յաւիտենից իրեն մարդարէներն էին: Փրկութիւն ընելու մեր թշնամիներէն ու բոլոր մեր ատելիներուն ձեռքէն: Մեր նախահարցը ողորմութիւն ընելու, եւ իր սուրբ ուխտը յիշելու, ան երդում՝ որ մեր Աբրահամ հօրն ըրաւ, մեզի տալու՝ որ առանց վախի մեր թշնամիներուն ձեռքէն փրկուինք, ու բոլոր մեր կենաց մէջ իր առջեւը սրբութեամբ ու արդարութեամբ զինքը պաշտենք: Եւ գուն ալ, մանուկ, մարդարէ Քարձրելցն կոչուիս. վասն զի Տիրով առջեւէն պիտի երթաս՝ որ իրեն ճամբան պատրաստես. իրեն ժողովրդեան փրկութեան գիտութիւն տալու համար, որ իրենց մեզաց թողութիւն ըլլայ: Մեր Աստուծց գթութեանց ողորմութեան համար, որով արեւը վերէն այցելութիւն ընէ մեզի, որպէս զի երեւայ անոնց՝ որ խաւարին ու մահուան ստուերին մէջ նստած էին. ու մեր ստուըները՝ խաղաղութեան ճամբուն մէջ շտկէ: Եւ տղան կ'աճէր ու կը զօրանար Հոգւով. եւ անապատներուն մէջն էր մինչեւ ան օրն՝ որ Խորայելին երեւցաւ::

Վ. աւետարանը, մէկնութեան կարուտութիւն չունի: Յովհաննէս Մկրտչին անապատ երթալուն, ու հօն բնակելուն պատմառն ալ Աստուածայսայտնութեան երկրորդ օրը հասկըցուցինք: (Երեւ. 41:)

Ալ մնայ որ հոստեզս համառօտ ծանօթութիւն մը դնեմ սուրբ Եկեղեցւոյ տօններուն կարգաւորութեան վրայ: Ինչպէս վերը սուրբ աւետարանին պատմութեան մէջ տեսանք, երբ որ սուրբ Աստուածածնայ աւետառմն եղաւ, Եղիսաբեթ վեց ամսուան յղի էր Յովհաննէս կարապետով, երեք ամիս ետքը ծնաւ, Եղիսաբեթ զՅովհաննէս, որ ըսել է թէ սուրբ Աստուածածին ալ երեք ամսուան յղի էր Քրիստոսի: Ասոր վրայ վեց ամիս ալ անցաւ, սուրբ Աստուածածին ծնաւ զՔրիստոս: Ասպատմառաւ սուրբ Եկեղեցին Մարտի 25ին կը տօնէ սուրբ Աստուածածնայ Աւետառմն: Երեք ամիս ետքն ալ՝ Յունիսի 24ին կը տօնէ Յովհաննու կարապետին ծնունդը: Ասոր վրայ ալ վեց ամիս կ'անցնի Պեկտեմբերի 25ին կը տօնէ Քրիստոսի ծնունդը:

Գ. Ա Խ Բ Ե Կ

Հ Ա Գ Ե Գ Ա Լ Ս Է Կ Ն Ե Տ Ք Ը

Ա Ռ Ա Զ Ի Ն Ե Խ Ն Ը Ն Ժ Ե Բ Գ Ո ւ ա ծ ը՝ հին կոտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (Գ.Ա. Ա. 2—15:)

“ Ա սէ, երկինք, եւ մտիկ ըրէ, երկիր, վասն զի Տէր խօսեցաւ: Զաւկըներ ծնայ ու բարձրացուցի, եւ անոնք զիս անարդեցին: Եզն իր տէրը ճանչցաւ, էշն ալ՝ իր տիրոջ մառւրը. իսկ Խարայէլ զիս չճանչցաւ ու իմ ժողովուրդս զիս միտքը չբերաւ: Այ մեղաւոր ազգին, ժողովուրդ՝ որ մեղքերով լիցունէ, չար զաւկըներ, անօրէն որդիներ. զՏէր թողուցիք ու Խարայեի սուրբը բարկացուցիք. օտարացան ու եւ կեցան: Ինչո՞ւ համար գարձեալ անօրէնութիւններուն վրայ խոց կ'աւելցընէք: Բոլոր գլուխները ցաւոց մէջ են, բոլոր սրտերը տրտմութեան մէջ են, ոտքէն մինչեւ ցգլուխ առողջութիւն չկայ վրան. (բայց ասոնք) ոչ վէրք, ոչ ուռեցք, ոչ ալ փոտուծ խոցեր են. վրան գեղ զնել չկայ, ոչ ձէթ եւ ոչ պատանք: Երկիրնիդ՝ աւերակ. քաղաքներնիդ՝ կրակով այրած. օտարները ձեր առջեւը աշխարհքնիդ պիտօր ուստեն, օտար ազգերէն աւրուած որ կործանած: Դուսարն Սիոնի երեսէ ձգած ըլլայ՝ ինչպէս որ այգւոյ մէջ տաղաւար մը, եւ ինչպէս որ սեխննիներու մէջ պառող պաշողներուն հովանին եւ ինչպէս որ պաշարուած քաղաքն երեսէ կը ձգուի: Եւ թէ որ Տէր զօրութեանց մեղի զաւակ թողուցած չըլլար, Սոդոմի պէս կ'ըլլայինք որ Գոմորի կը նմանէինք: Խշանիք Սոդոմացւոց, Տիրոջ խօսքը լսեցէք. ժողովուրդ Գոմորացւոց, Աստուծոյ օրէնքները մտիկ ըրէք: Ի՞նչ բան ունիմ ես ձեր զօհերուն հետ՝ որ յաճախ կ'ընէք, կ'ըսէ Տէր: Ձեր խոյերուն ողջակէ զներովը կշտացած եմ. գառնուկներուն ճարպն ու ցլերուն եւ նոխալներուն արիւնը չեմ ուղեր. ձեր դալն ու դիմացս կենալն ալ չեմ ուղեր: Ձեզմէ ով ուղեց ատիկա. իմ գաւիթմս ոսք մի կոխէք: Թէ որ նաշիհ ալ մատուցանէք ինծի՝ պարապ է. ու ձեր խնկերը պիղծ են ինծի. ձեր ամսագլուխներն ու շաբաթներն ու մեծ օրը չեմ ընդունիր. ձեր պահքերը, ձեր ծառայական գործքերէն ես կենալը, ձեր ամսագլուխներն ու ձեր տօներն ատելի են ինծի: Ձեզմով կշտացած եմ. ալ ասկից ետքը ձեր մեղքերուն չեմ ներեր: Ձեռուընիդ վեր վերցուցած ատեննիդ՝ երևս ձեզմէ պիտի դարձընեմ. ու աղօմքի կեցած ատեննիդ՝ ձեզի մտիկ չեմ լներ. վասն զի ձեռուընիդ արեամբ լցուն են:”

Վս խօսքերովս Աստուած Խրայթլացւոց կը հասկրցընէ իր ըրած բարերարութիւններն ու անոնց ըրած ապերախտութիւնը, եւ իր բարկանալն ու երես դարձնելը։ Եւս առաւել կը հասկրցուի ասկից Աստուծոյ բարկութիւնն ու երես դարձնելն ան քրիստոնեաներէն, որ չար գործքերէն ետ շինալով՝ մեղքերնին կ'աւելցըննեն, ու կեղծաւորութեամբ աստուածովաշութեան գործքերէն ետ չեն ուզեր կենալ, որովհետեւ քրիստոնէից աւելի բարերարութիւն ու երախտիք ըրած է Աստուած, քան թէ Խրայնելի։

Եշրկորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Հռոմայեցիս գրած թղթէն է։ (Գ. Զ. Զ. 12—23.)

“Վսկից ետքը մեղքը ձեր մահկանացու մարմիններուն վրայ չթագաւորէ, որ անոր ցանկութիւններուն չնազանդիք։ Դուք ալ ձեր անդամներն անիրաւ մեղքերուն զէնք մընէք. հապա զձեզ Աստուծոյ պատրաստեցէք մեռելներէն կենդանի եղածի պէս. եւ ձեր անդամներն ալ Աստուծոյ արդարութեան զէնք ըրէք. անանկ որ մեղքերը ձեր վրայ չփշիւն. վասն զի օրինաց տակ չէք, այլ շնորհաց տակ։ Բայց ի՞նչ. օրինաց տակ չըլլալնուս, այլ շնորհաց տակ ըլլալնուս համար՝ մեղք գործենք։ Քաւ լիցի։ Զէք գիտեր թէ որուն որ դուք զձեզ հնազանդելու համար ծառայ կ'ընէք, ծառայ կ'ըլլաք անոր՝ որուն կը հնազանդիք, կ'ուզէ մեղքի ըլլայ, կ'ուզէ արդարութեան հնազանդութիւն ըլլայ։ Բայց գոհութիւն Աստուծոյ, որ մեղաց ծառայ էիք, ու սրտանց հնազանդ եղաք ան վարդապետութեան կերպին՝ որ ձեզի տրուեցաւ։ Արդ՝ մեղքէն ազատուելով, արդարութեան ծառայ եղաք։ Մարդկօրէն կ'ըսեմ՝ ձեր մարմնյն տկարութեան պատճառաւ. որ ինչպէս ձեր անդամներն անօրէնութիւն ընելու համար պղծութեան ու անօրէնութեան ծառայ ըրէիք, անանկ ալ հիմա սրբութիւն ընելու համար ձեր անդամներն արդարութեան ծառայ ըրէք։ Վասն զի մեղքերուն ծառայ եղած ատեննիդ՝ արդարութեանէ ազատ էիք։ Արդ՝ ի՞նչ պտուղ ունէիք նշյն ատեն ան բաներէն, ուրոնցմէ հիմա կ'ամընաք. վասն զի անոնց վերջը՝ մահ է։ Բայց հիմա մեղքէն ազատ ու Աստուծոյ ծառայ ըլլալով՝ ձեր պտուղն ունիք սուրբ ըլլալու. եւ անոր վերջը՝ յաւիտենական կեանք է։ Վասն զի մեղքին վարձքը՝ մահն է. իսկ Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր։”

Վս խօսքերով Պօղոս առաքեալ կը հասկրցընէ թէ քրիստոնեայք կռապաշտութենէ ազատ ըլլալով՝ կռապաշտից մեղքերէն ու ծուռ ճամբաներէն ալ հեռու պիտի կենան։ Եւ յատկապէս կը խօսի ան քրիստոնէից վրայ՝ որ իր

ատենը կուապաշտութենէ դարձած էին : Քայց մեղի ալ հաւասարապէս կու դան աս խօսքերը . օրովհետեւ մենք ալ մկրտութեան ատեն ան մեղքերէն ու ան ծուռ ճամբաներէն հրաժարեցարցնք , եւ չէ թէ միայն Աստուծոյ ծառայ, այլ նաև Աստուծոյ որդի ու իր արքայութեան ժառանգ եղանք : Աւստի հեռու կենանք մեղքէն , վասն զի մեղքին վերջը յաւիտենական մահ է . եւ միշտ բարի վարդով Աստուծոյ շնորհաց մէջ ապրինք , որպէս զի յաւիտենական կենաց հասնելու արժանի ըլլանք , որ մեր հայրենի ժառանգութիւնն է :

Խոկ աւետարանն աս է : (Մատի . Գլ . ԺԲ . 1—8 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Ան ատեն շաբաթ օր մը անոնց արտերը պարտելու դնաց . եւ իր աշակերտներն անօթեցան ու մկսան ցորենի հասկերը փրցընել ուտել : Փարիսեցիք երբ որ աս բանս տեսան , իրեն ըսին . Ահա քու աշակերտներդ անանկ բան կ'ընեն , որ շաբաթ օրով պէտք չէ ընել : Ինքն ալ ըսաւ անոնց . Դաւիթին ըրածը չէք կարդացեր , երբ որ ինք ու իր հետեւ եղողներն անօթեցան . ինչպէս մօտաւ Աստուծոյ տունը եւ առաջաւորութեան հացը կերաւ , որ ոչ ինք եւ ոչ իր հետեւ եղողները կրնային ուտել , այլ միայն քահանայք : Կամ թէ օրէնքին մէջ չէք կարդացեր , որ շաբաթ օրմերը քահանայք տաճարին մէջ շաբաթը կ'աւրեն ու անմեղ են : Քայց ես ձեզի կ'ըսեմ որ հոստեղս տաճարէն մէծը կայ : Եւ եթէ գիտնալու ըլլայիք թէ ինչ է , ողորմութիւնը կ'ուզեմ , չէ թէ զոհը , անպարտները չէիք դատապարտեր : Վասն զի որդի մարդոյ շաբաթ օրուան տէրն է ։

Յիսուս իր աշակերտներով աղքատօրէն կ'ապրէր ու ողորմութեամբ : Ճարաթ օրը ցորենի արտէն անցած ատեննին՝ աշակերտներն անօթեցան : Յիսուս՝ որ երկնի եւ երկրի ու ամէն բանի բացարձակ Տէր է եւ ամենայնի օրէնտիր , իրենց հրաման տուաւ . որ փրցընեն ուտեն : Փարիսեցիք՝ որ ամէն բանի մէջ կեղծաւորութեամբ իրենք զիրենք կատարեալ օրինապահ կը ցուցընէին , սկսան աս բանիս համար ալ արտանչել , թէ ինչու Յիսուսի աշակերտները շաբաթ օրով ասանկ բան կ'ընեն : Յիսուս իրենց կեղծաւորութիւնը գիտնալով՝ աստուածաշնչին պատմութենէն իրենց ցուցուց թէ հարկն օրինաց միտքը կը փոխէ , եւ ինք ամէն բանի , ուստի եւ օրինաց ու շաբաթ օրուան ալ տէր ըլլալով՝ Հրաման տուեր էր որ ցորենը փրցընեն ուտեն : Քայց օրովհետեւ գիտէր որ փարիսեցիք չէ թէ օրինապահութեան մոքավ այլ ագահութեան պատճառաւ կը զըուցեն ան խօսքը , որ չըլլայ թէ արտին տիրոջը վեաս ըւլլայ , դարձաւ իրենց ըսաւ . “Ողորմութիւն կ'ուզեմ , չէ թէ

զոհու. կ'ուզէր ըսել. ինչուս պէտք է ձեր տաճարին մէջ զոհ ընելը. իմ աշակերաներս աղքատ ողբրմէլի անօթի քաղցած կ'ապրին. թէ որ դուք ճշմարիտ աստուածապաշտ ըլլայիք, գմութիւն ալ կ'ունենայիք: Գիտէք որ ասոնք անօթի քաղցած են, հարկ ունին որ իրենց կեանքը պահեն եւ աս հարկիս համար պէտք է որ բան մ'ուտեն. ուտելով՝ յանցանք մը չեն դործեր. ուստի ասոնք անմեղ ըլլալով՝ դուք ալ զիրենք պիտի չդատապարտէիք. մանաւանդ որ ես ամէն բանի տէր ըլլալով՝ հրաման տուի իրենց, ուստի ըրածնին ալ գողութիւն չէ:

Խայց Յիսուսի խօսքերէն չիհասկըցուիր թէ ամէն մարդ կարող է իր ուղածին պէս մէկնել օրինաց միտքը: Գիտենք որ մարդկային օրէնքն ալ կը պարտաւորէ. եւ ոչ զինայ մարդկային օրինաց միտքը մէկնել, բայց եթէ օրէնսդիրը կամ անկից իշխանութիւն ունեցողը: Եթէ մարդկային օրէնքն ասանկ է; եւս առաւել աստուածապին օրէնքը, որովհետեւ թէ աստուածապին օրէնքը գերազանց է, եւ թէ օրէնսդիրն, այս ինքն՝ Աստուած ամէն բանէն վեր է: Ասոր համար Քրիստոս Տէրն մեր կը հասկըցնէ թէ իր աշակերտները չէ թէ իրենց իշխանութեամբն ըրին ան բանը, այլ ինք Որդի Աստուծոյ ըլլալով՝ աստուածապին իշխանութեամբն ուզեց որ անանկ ընեն:

Վսկից պիտի իմանանք միանդամանցն թէ աստուածապին պատուիրանին դէմ՝ ինչպէս մեծ մեղք է կիրակի օրերը վայլածին պէս սուրբ չպահէլ եւ ծառայական դործքեր գործել, կամ Աստուծոյ ծառայութիւն ընելու եւ հոգեւոր բաներու հետ ըլլալու տեղ՝ խաղի զբանքի հետ ըլլալ, որով կերպ կերպ մէղքերու ալ պատճառ կը տրուի: Աստուած յատուկ պատուիրան զնելով՝ հրամայած է որ կիրակին օրերը սուրբ պահուի, այս ինքն՝ աստուածապաշտութեան գործքերով իրեն փառք տրուի: Խոկ շատերը հաղիւ թէ պատարագ մը կը տեմնեն, ան ալ՝ ով գիտէ ինչպէս. խոկ ուրիշ ատեննին աստանային կամքը կատարելու կը դործածեն: Խրաւ է ամբողջ պատարագ մը տեմնելը՝ կիրակին օրը քրիստոնէին պարտքն է, անանկ որ մահուչափ կը մեղանէ՝ թէ որ տեմնելու ըլլայ: Բայց ասով քրիստոնէն իր կիրակի օրուան պարտքը կը լինցընէ: Քաւ լիցի: Որչափ կարելի է՝ կիրակի օրուան մեծ մասը պիտի անցընէ աղօմքով, Աստուծոյ ըրած բուրերաբութիւնները խորհելով, իր վարքը շտկելու ճամբան մոտածելով, Քրիստոսի սուրբ աւետարանը կամ ուրիշ հոգեւոր գիրք մը կամ խրատ մը կարգալով, քրիստոնէական վարդապետութիւնը կարգալով կամ մօիկ ընելով, հաւատոյ բաները սորվելով, սրբոց վարքը կարգալով եւ անոնք իր ասջեւն օրինակ դնելով՝ որ իր վարքն անոնց վա-

բուց նմանցընէ : Ասոնք են քրիստոնէին ընելիքը կիրակի ու տօն օրերը :

Ասանկ ընենք մենք ալ : Զիարութիւք աշխարհասէր մարդոց բռնած ձամբէն : Անանկները կը խնդան կը ծիծաղին աս հոգեւոր շիտակ ձամբան բռնողներուն վրայ : Բայց թող ծիծաղին : Իրենց ծիծաղիլը շուտով կը լմբնայ . կու գայ մաշը, եւ ան ատեն աչուրնին կը բանան, կը տեսնեն որ բռնած ձամբանին ծուռ է եղեր . բայց ատեն շիմնար՝ որ շտկեն : Մենք քանի որ կենդանի ենք, քանի որ Աստուած մեզի ատեն տուեր է՝ որ իրեն ծառայութիւն ընենք, ինչպէս պէտք է՝ կատարենք մեր պարագը . որպէս զի մեռած ատեննիս արժանի ըւլանք Քրիստոսի բերնէն լսելու ան ուրախական խօսքը թէ Ազնիւ, ծառայ բարի ու հաւատարիմ, որովհետեւ քիչ բանի մէջ հաւատարիմ եղար, քու Տիրոջդ ուրախութեան մէջ մօիր : (Մ-Դ. ԻԵ. 21 :)

ԳՅ. Ը. Ե. Ի. Ե. թ.

ՀԱԳԵԳԱԼՍՏԱԿԻՆ ԵՏԳՐ

ԳԻՒՏԱՆԱԿԱՐԱՔ

ՍՐԻԱՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՑ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՌՈՐՉԻ

ՏԱՐԻՆ երեք անգամ կը կատարենք մեր երանելի սուրբ Լուսաւորչին տօնը . մէջ մը՝ մեծ պահոց և . շաբաթը, իր խոր վիրապը մանելը, երկրորդ՝ Հոգեգալստէն ետքը և . շաբաթը, իր խոր վիրապէն ելլելը, եւ երրորդ՝ այսօր իր սուրբ նշխարաց կամ մարմնայն գտնութիւն : Բայց աս երեք տօներուն մէջ այսօրուանը բուն մեծ ու գիլսաւոր տօնն է :

Արդ՝ առաջին ընթերցուածը՝ հին կտակարանէն, Իմաստութեան զբքէն է : (Գ. Դ. 7-15 :)

“Իսկ արդարը՝ երբ որ վախճանելու կ'ըլլայ, հանգստեան մէջ կը գտնուի : Վասն զի պատուական ծերութիւն՝ շատ տարիներ ունեցողը չէ, եւ ոչ ան՝ որ տարիներու թուով կը շափուի . հապա մարդուն իմաստութիւնն է իր ձերմակ մազը, եւ անարատ կեանքը՝ ծերութեան հասակ : Որովհետեւ Աստուծոյ հաճոյ ըլլալով սիրուեցաւ եւ ողջ ողջ՝ մէղաւորաց մէջն բաժնուեցաւ : Յափշտակուեցաւ, որպէս զի շըլլայ որ շա-

բութին մը՝ անոր խմաստութիւնը փոխէ կամ նենդութիւն մը՝ զանիկա խարէ։ Վասն զի անօրէնութեան գէշ նայուածքը՝ բարիքը կը ըլլացընէ եւ ցանկութեան անհաստատութիւնն անմեղ մոքերը տակնուվոյ կ'ընէ։ Քիչ ատենուան մէջ կատարեալ ըլլալով՝ երկայն ժամանակ լեցուց, եւ իր հոգին Աստուծոյ հաճեթի ըլլալով՝ չարեաց մ.տէն փութով վերցուեցաւ։ Խոկ ժողովաւրդք տեսան ու շնմացան, եւ ոչ ալ ասանկ բան մը միտք առին, թէ Աստուծոյ իրաւունքն (շորհքն) իր սրբոցը վրան է եւ իր սյցելութիւնն՝ իր ընտրելոց վոյս։

Հոգին սուրբ աս խօսքերով կը յայտնէ որ արդար մարդուն մահը՝ հանդիսաւ է, որովհետեւ անով աս աշխարհքիս նեղութիւններէն ու վիշտերէն ազատելով՝ արքայութեան փառաց կը հասնի. եւ թէպէտ աս աշխարհքիս վոյս քիչ ալ ապրած ըլլայ, ի վերայ այսր ամենայնի իր կեանքը կարծ չնկրնար ըսուիլ, որովհետեւ իր ամէն օրերն աղէկ գործածած ըլլալով՝ արդէն ծերութեան հասնող մարդէն աւելի արդիւնք ստացած կ'ըլլայ։ Բայց թէ որ աս այսպէս է, որչափ եւս աւելի լի արդեամիք կ'ըլլայ այն արդարոյն արդիւնքը, որն որ իր բոլոր երկայն կենաց ամէն մէկ օրը Աստուծոյ ծառայութեան, աստուածսիրութեան եւ եղացրիսիրութեան գործքերու գործածած է, եւ որչափ հանգիստ կ'ըլլայ այնպիսւցն մահը։

Աշկրորդ ընթերցուածը՝ նոյնպէս հին կտակարանէն, Միքիայ մարդարէութենէն է։ (Գ.Ա. Ե. 7—10 :)

“Վ.Ա. ես Տիրոջ պիտօր ակն ունենամ, իմ Աստուած փրկչիս պիտի սպասեմ, եւ իմ Տէր Աստուածս զիս պիտի լուէ։ Մի ծիծաղիր վրաս, թշնամիս, որ ոլորեցայ, նորէն վեր կ'ելլիմ. եւ եթէ խաւարի մէջ նստելու ըլլամ, Տէր՝ իմ լցոս է։ Աստուծոյ բարկութեան կը համբերեմ, վասն զի իրեն դէմ մեղանչեցի, մինեւ որ ինք իմ գատաստանս արդարացընէ եւ ինձի իրաւունք ընէ եւ զիս լցոս հանէ, եւ ան ատեն իր արդարութիւնը կը տեսնեմ։ Իմ թշնամիս ալ զիս պիտի տեսնէ եւ ամօթով պիտի ծածկուի. Քու Աստուածդդ ուր է ըսողը՝ աշուրներս պիտի տեսնեն։”

Հատ յարմարութեամբ դրուած է աս ընթերցուածը։ Սուրբ Լուսաւորիչ իր տանջանքներուն մէջ եւ մանաւանդ խոր վիրապին մէջ կեցած ատեն՝ երբեք իր յօյն Աստուծմէ չէր կտրած. բոլոր կրածները խոնարհութեամիք իրեւ իր անձին եւ իր ազգին մեղացը հատուցում կ'ընդունէր։ Աստուած ալ զինքը չամրչցուց. նորէն զինքն ի լցոս հանեց, իրեն սիրելի ըլլալը յայտնեց։ Իր թշնամիները՝ որոնք զինքը կորսուած ոչընչացած կարծելով՝ վրան կը ծիծաղէին, ամօթով լեցուեցան։

Ո՞ւր է քու Աստուածդ, ինչո՞ւ զքեզ չփրկեց ըստ աշեղ Տրդատ թագաւորը՝ խոնարհեցաւ եկաւ իր առջեւք զինքը բարեխօս բռնեց Աստուածց՝ որուն զօրութիւնը կ'ուրանար:

Լորրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Առաքելոց դորձքին մէջէն է: (Գ. Ի. 22—32:)

“Վարդ՝ աշա ես հոգւով կապեալ՝ Երուսաղէմ կ'երթամ, եւ հօն գլխուս գալիքը չեմ գիտեր, աս միայն կայ որ Հոգին սուրբ քաղցէ քաղաք ինծի կը վկայէ ու կ'ըսէ որ կապանք ու նեղութիւն պիտի կրես: Բայց ես զիս ամենեւին պատուական բանի մը աեղ զբած չեմ, բանն ան է՝ որ ուրախութեամբ կատարեմ ընթացքս ու Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի ինծի տուած պաշտօնը, Աստուածց շնորհաց աւետարանին վկայ ըլլալու համար: Արդ՝ աշա գիտեմ ես, որ դուք ամենքդ ալ՝ որոնց մէջ որ պարտեցայ, Աստուածց արքայութիւնը քարոզեցի, մէյ մ'ալ երեսս պիտի չտեսնէք: Անոր համար պյաօրս ձեզի վկայութիւն կը գնեմ, որ ամենուդ արենէն ալ սուրբ եմ, վասն զի Աստուածց ամեն կամքը ձեզի պատմելէն ետ չկեցայ: Զգոյշ կեցէք դուք ձեզի ու բոլոր հօտին (ժողովրդեան), որուն Հոգին սուրբ զձեղ վերակացու գրեր է, որ Տիրոջ ժողովուրդը հավուէք, զորն որ իր արեամբը փրկեց: Վասն զի գիտեմ որ իմ երթալէս եաքը՝ ձեզի յափշտակող գայլեր պիտի գան, որոնք հօտին պիտի չխնայն: ձեր մէջէն ալ մարդիկ պիտի ելլեն, որ ծուռ վարդապետութիւններ պիտի ընեն, որպէս զի աշակերտներն իրենց ետեւէն ձգեն: Ասոր համար արթուն կեցէք. յիշեցէք որ երկու տարի գիշեր ցորեկ արցունք թափելով՝ ամեն մէկերնիդ զատ զատ խրատելէն ետ չկեցայ: Եւ արդ՝ զձեղ կը յանձնեմ Աստուածց ու իր շնորհաց բանին, որ կարող է շնել ու ձեզի ամեն սրբոց հետ ժառանգութիւն տալ ։”

Աս խօսակցութիւնն ըրաւ Պօղոս Առաքեալ Եփեսսի Երիցանց՝ իրենցմէ բաժնուած ատեն, ինչպէս որ յառաջ (Եւթե 201, 202) տեսանք: Խորհրդով կը կարգացուի պյաօր նցն խօսքը, որով իրեւե թէ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ բոլոր ժողովրդեան հովիւններն իր օրինակաւը կը յորդորէ եւ իրենց կը սորվեցընէ թէ ինչպիսի ընթացք պիտի բանեն իրենց ժողովը՝ գետն նկատմամբ:

Խսկ աւետարանն աս է: (Յ-Հ. Ժ. 11—16:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. “Ես եմ հովիւ քաջ, քաջ հովիւն ինք զինքն իր ոշխարհներուն համար կու տայ: Խսկ վարձկանը՝ որն որ հովիւն չէ եւ ոշխարհներն իրենք չեն, երբ որ դայլին գալը կը տեսնէ, կը թողու կը փախչի, գայլն ալ զանոնք կը յափշտակէ ու կը ցրաւէ, վասն զի վարձկան է ու ոշխար-

ները հոգը չեն։ Ես եմ՝ քաջ հօպիւր, եւ իմիններս կը ճանչ-
նամ, իմիններս ալ զիս կը ճանչնան։ Ինչպէս որ Հայր զիս գի-
տէ, ես ալ այսպէս զայր գիտեմ, եւ ինք զինքս ոչխարաց
համար կու տամ։ Կաեւ ուրիշ ոչխարներ ալ ունիմ, զանոնք
ալ պէտք է որ հոս բերեմ, եւ իմ ձայնս պիտի լսեն, ու մի
հօտ եւ մի հօփի պիտի ըլսն։

Աս խօսքերը կը զրուցէ Քրիստոս Տէրն մեր, որպէս զի
ցուցընէ իր ոչխարներուն ունեցած սէրը, որով ինք զինքն ա-
նոնց համար զօհ ընելով՝ փրկեց դժոխացին զայրին, այս ինքն՝
սատանային ձեռքէն, որուն որ գերի եղած էին, եւ միշտ իր
շնորհաքը կը պահէ որ անոր ձեռքը չմասնուին։ Իսկ սուրբ
Եկեղեցին նոյն աւետարանը շատ հայրապետաց տօնին կարգա-
լով՝ կը հասկըցընէ որ ինչպէս անոնք իրենց պարտոց համե-
մատ՝ քաջ հովուին Քրիստոսի հետեւելով՝ իրենց անձննքն
իրենց ոչխարներուն կամ ժողովրդեան համար տուին։ Մարդ-
չիկնար անոնց վարուց պատմութիւնը կարդալ՝ առանց զար-
մանալու իրենց գիւցապնական անձնանութիւնութեան վրայ, որ
իրենք զիրենք բոլորովին մօռնալով, շատ անգամ իրենց նոյն
իսկ բնական պիտոյից ու կենաց պահպանութեան հարկաւոր
եղած ժամանակն՝ իրենց ժողովրդեան բարեցն համար կը որ-
ծածէին։ Բայց թէ որ բարի հովուին պարտքն է աս կերպով
ինք զինքն իր ժողովրդեան համար տալ, բարի ոչխարներուն
ալ պարտքն է իրենց հովուին ձայնին լսել, այս ինքն՝ անոնց
աւանդած վարդապետութեան մէջ հաւատարիմ մնալ եւ
տուած բարի խրատներուն հետեւիլ։ Ասպա թէ ոչ՝ եթէ ասոր
հակառակն ըլսայ նէ, նցյանիսի քաջ հովիւներ, նցյանիսի
սուրբ հայրապետներ ունենալը՝ օգուտ մը չունենալէն զատ
վիսա ալ կու տայ, որովհետեւ Ասուուած հաշիւ կը պահանջէ
անոնց տուած բարի օրինակներուն եւ ըսած բարի խրատներուն
համար։ Աս խօրհրդով է որ սուրբ Գրիգոր Լուսաւորչին որ-
դոց եւ թոռանց տօնին օրը նոյն աւետարանը կը կարդանք,
որուն մէջ Քրիստոս Տէրն մեր՝ իր ըսած սբանչելիքներէն եւ
աստուածային վարդապետութիւններէն՝ Հրեից օգուտ չհանելը
ինչչափ մէծ պատժոյ արժանի ըլլալը հասկըցուց, իրենց ըսե-
լով։ “Հարաւոյ թագուէ հին գատաստանին օրը աս ազգիս մար-
դիկներուն հետ պիտօր ելլէ, եւ զիրենք պիտի դատապարտէ։
վասն զի երկրիս ծայրէն եկաւ Սոլոմոնին իմաստութիւնը լսե-
լու համար, իսկ հոս՝ Սոլոմոնէն աւելին կայ։ Կինուէ ացիք դա-
տապատանին օրը աս ազգիս հետ պիտօր ելլեն եւ զինքը պիտի
դատապարտեն։ վասն զի իրենք Յովիսանու քարոզութեան ա-
տեն ապաշխարեցին։ իսկ հոս Յովիսանէն աւելին կայ։”

ԺԱ. 31, 32:) Թէպէտ եւ Քրիստոս Տէրն մեր աս խօսքերս՝ Հրէից իրեն գէմ դնելուն համար ըստաւ, ինչպէս վերը զրուցեցինք եւ ինչպէս որ վաղուան աւետարանին ու խրատին մէջն ալ կը տեսնենք, բայց Եկեղեցին նշները սուրբ Հայրապետաց վրայ ալ կ'առնէ:

Ինչե՞ր չըրին, ինչե՞ր չկրեցին սուրբ Հայրապետը եւ առանձինն մեր առաքելաշնորհ սուրբ Լուսաւորիչը զմեզ սուրբ Հաւատքի դարձնելու, ուղղափառ սուրբ Եկեղեցւոյ փարախը թերելով՝ մեր աներեւոյթ դիսոյն՝ Քրիստոսին, եւ երկրի վրայ անոր փոխանորդին հետ միացընելու համար, որշափ աշխատեցան մեզի սորվեցընելու որ գործքերնիս մեր սուրբ Հաւատոցը համաձայնցընելով՝ ճշմարիտ քրիստոնէի պէս առաքինի վարք ունենանք: Արդ թէ որ մենք կամ մեր իրենցմէ լսած վարդապետութենէն, որն որ կաթողիկէ սուրբ Եկեղեցւոյ վարդապետութեան հետ համաձայն է, օտարանանք, կամ իրենց խօսքով ու գործքով մեզի սորվեցուցած բարի վարուց կանոններէն հեռանանք, ստուգիւ անարժան կ'ըլլանք իրենց հոգեւոր զաւկըներն ըլլալու: Կրաւամբ ան ատեն սուրբ Լուսաւորիչ մեզի գէմ ալ կը արտնչէ, ինչպէս որ ատեն մը Աստուած Հրէից գէմ կը արտնչէր թէ Արդիքներ ծնայ ու բարձրացուցի, եւ անոնք զիս անարգեցին,,,: (Ե-այ. Ա. 2:) Արդէս զի ասիկա չըլլայ՝ ամէն կերպով զգուշանանք Եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութեան մէջ հաստատուն մնալու, չխաբուինք հովիւ ձեւացող վարձկաններէն, որոնք մեր հաւատոյ անարատութիւնն ապականելու կը ջանան. Վարքերնիս ալ մեր սուրբ Հաւատքին սկզբանցը համաձայնցընենք, սրբութեամբ եւ առաքինութեամբ ծառայենք Աստուծոյ: Ան ատեն արժանի կ'ըլլանք որ մեռած ատեննիս մեր սուրբ Հայրը զմեզ Աստուծոյ առցեւը հանելով՝ ըսէ, Ահա ես եւ իմ մանկունքս՝ զոր գուն ինծի տուիր, զորոնք կապանօքս եւ չարչարանօքս ծնայ, Քրիստոսի չարչարանաց պակսութիւնն իմ մարմնոյս վրայ լեցընելով. որով եւ արժանի կ'ըլլանք իրեն հետ յաւիտեանս յաւիտենից վայելել եւ փառաւորել զԱստուած:

Դ. Ա Խ Բ Ե Կ

Հ Ա Գ Ե Գ Ա Լ Ս Տ Է Ն Ե Տ Ք Ք

ՎԱՐԱԶԻՆ ընթերցուածք՝ հին կտակարանէն, Եսայեաց
մարգարէութենէն է: (Գ.Ա. Ա. 21—31:)

“Ոիսն հաւատարիմ քաղաքն ինչպէս պոռնիկ եղաւ. ան՝
որ հաւատքով լեցուած էր, ան՝ որուն վրայ արդարութիւնն
իշեր էր, ու հիմակ ամէնն ալ սպանող եղեր են: Արծաթնիդ՝
փորձուած չէ. ձեր վաճառականները գինուոյն հետ ջուր կը
խառնեն. ձեր իշխաններն ապատամի են, գողերուն գողակից
են, կաշառքը կը սիրեն, վրէժ առնող են. որբերուն իրաւունք
չեն ըներ. ու այրի կնիկներուն դատաստանը մտիկ չեն ըներ:
Խսոր համար ասանկ կ'ըսէ Տէր՝ Տէր զօրութեանց Խսայելի
հզօրը: Աայ ձեզի, հզօրը Խսայելի. վասն զի ասկից ետքը
ննծի դէմ դնուովներուն վասպէն իմ բարկութիւնս պիտի շդադրի
եւ իմ թշնամիներս դատաստան ընելով պիտի դատեմ: Եւ իմ
ձեռքս քու վրադ պիտի ձգեմ. ու քու վրադ կրակ պիտի թա-
փեմ՝ ապստամբներդ մաքրելու համար. եւ ադ ապստամբները
պիտի կորսընցընեմ ու բոլոր անօրէնները մէջէդ պիտի վեր-
ցընեմ ու բոլոր ամբարտաւանները պիտի խօսարհեցընեմ: Ա-
ռաջուան պէս ալ վրադ դատաւորներ պիտի դնեմ, ու խոր-
հըդականներ պիտի դնեմ՝ ինչպէս որ խզզան էր. եւ անկից
ետքը քաղաք արդարութեան պիտի ըսուխ գուն, հաւատարիմ
Աիսն՝ որ քաղաքներուն մայրն ես: Վասն զի իրաւամի ու ար-
դարութեամբ ու ողորմութեամբ պիտի փրկուի իր գերութիւ-
նը: Եւ անօրէնք ու մեղաւորը միատեղ պիտի խօսակին, եւ
զգէր թողուցովներն ամէնքը մէկտեղ պիտի վերջանան: Վասն
զի շուտով պիտի ամընան իրենց կռոց վրայ, որոնց համերէին,
ու պիտի ամընան իրենց գրօշելոց վրայ՝ որ իրենք շինած էին.
ու պիտի ամընան իրենց պարտէզներուն վրայ՝ որոնց ցանկա-
ցեր էին: Վասն զի բեւեկնուոյ պէս՝ տերեւաթափ պիտի ըլլան
եւ ջուր չունեցող պարտիզն պիտի նմանին: Իրենց զօրութիւնն
ալ ծեծած քթանի պէս պիտի ըլլայ եւ իրենց գործքերը՝
կրակի կայծակներու պէս. եւ անօրէնք ու մեղաւորը ամէնը
մէկտեղ պիտի պյորին, ու մարտող մը պիտի չըլլայ:”

Վակից կը հասկընան անիրաւք, անօրէնք, անաստուածք
ու մեղաւորը թէ ինչպէս Խստուած երկայնամիտ կ'ըլլայ իրենց
անօրէնութիւններուն վրայ. բայց ետքը երբ որ չափը կը լե-
ցուի եւ իրենք անզեղչ կը մնան, ամէն պատիմքը պատուհասը

վրանին կը թափէ մարմնաւորապէս ու հոգեւորապէս, անանկ որ ամենեւին օգնութիւն մը չեն գտներ ազատելու :

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Հռոմայեցիս գրած թղթէն է : (Գլ. Է. 25—Ը. 11:)

“Վայ ուրեմն ես ալ իմ մոնքովս լստուծոյ օրինաց ծառայ եմ. իսկ մարմնովս՝ մեղաց օրէնքներուն : Թէ որ անանկ է, ուրեմն ամենեւին գատապարտութիւն մը չկայ անոնց՝ որ ի Քրիստոս Յիսուս են, որ ըստ մարմնոյ չեն երթար. վասն զի կենաց հոգւցն օրէնքն ի Քրիստոս Յիսուս՝ մեղաց ու մահուան օրէնքներէն զիս ազատեցին : Վասն զի օրինաց անշնարին եղածը, որով կը տկարանար մարմնով, լստուած իր Որդին խաւրեց ի նմանութիւն մարմնոյ մեղաց ու մեղաց համար, եւ անիկա մարմնոյն վրայ մեղքը դատապարտեց, որպէս զի օրինաց արդարութիւնը կատարուի մեր վրայ՝ որ ըստ մարմնոյ չենք երթար, այլ ըստ հոգւց : Վասն զի անոնք՝ որ մարմնոյ ճամբան են, մարմնոյ բաները կը մտածեն. եւ անոնք՝ որ հոգւց ճամբան են, հոգւց բաները : Վասն զի մարմնոյ խորհուրդը՝ մահ է. իսկ հոգւցն խորհուրդը՝ կեանք ու խաղաղութիւն : Վասն զի մարմնոյ խորհուրդն՝ լստուծոյ գէմ թշնամութիւն է . որով հետեւ լստուծոյ օրինաց չի հաղանգիր, մանաւանդ որ չի կրոնար ալ հնաղանգիլ. վասն զի անոնք՝ որ մարմնոյ ճամբան են, չեն կրնար լստուծոյ հաճոյ ըլլալ : Բայց դուք մարմնաւոր չեք, այլ հոգեւոր, թէ որ լստուծոյ հոգին ի ձեզ բնակած է . իսկ թէ որ մէկը Քրիստոսի հոգին չունի, անանկ մարդը Քրիստոսին չէ : Իսկ թէ որ Քրիստոս ի ձեզ է, ապա մարմինը մեռած է մեղքի կողմանէ, իսկ հոգին կենդանի է արգարութեան կողմանէ : Թէ որ զքրիստոս մեռելներուն մէջէն յարուցանողին հոգին ի ձեզ բնակած է, ապա զքրիստոս մեռելներուն մէջէն յարուցանողը՝ ձեր մահկանացու մարմիններն ալ կը կենդանացնէ՝ իր հոգւովն որ ի ձեզ բնակած է : ”

Պօղոս առաքեալ աս խօսքերով կը հասկըցընէ թէ Ազամաց մեղքէն եւեւ յիրաւի մարդուս մարմինը հոգւցն գէմ կը ցանկայ, հոգին ալ՝ մարմնոյն գէմ . բայց որովհետեւ լստուած իր Որդին խաւրեց, որ մարմին առնելով՝ մարմնոյ զօրութիւնը կոխեց, ու հոգւցն ալ աստուածային շնորհաց ու սուրբ խորհրդներուն զօրութիւնը պատրաստեց, անոր համար քրիստոնեայք ան զօրութեամբ կրնան իրենց մարմինը սպաննել մեղքի կողմանէ, ու կենդանացընել արդարութեան կողմանէ : Եւ կը վերջացընէ իր խօսքը՝ պատրաստուած յարիտենական վարձքերուն մեծութեամբ, ուղելով հասկըցընել թէ այսպիսի ճշմարիտ քրիստոնեայք թէ որ աշխարհքիս մէջ իրենց մարմինն ոտ-

քի տակ կ'առնեն կը յաղթեն, յարովմիւն առած օրերնին՝ ան մարմինն ալ կը փառաւորուի:

Խոկ աւետարանն աս է: (Մ-Դ. Գ. Ժ. 38—45:)

Վ.ո Տէրն մեր ջիխուս Քրիստոս. “Ան ատեն դպիրներէն ու փարիսեցիներէն քանի մը հոդի պատասխան տուին ու ըսին. Վարդապետ, քեզմէ նշան մը տեսնել կ'ուզենք: Խըն ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. Ազգ շար ու շնացող՝ նշան կ'ուզէ. Եւ իրեն նշան պիտի չորուի, բայց միայն Յովեան մարդարէին նշանը: Վասն զի ինչպէս որ Յովեան երեք օր երեք զիշեր կէտ ձկան փորը կեցաւ, անանկ ալ որդի մարդոյ երեք օր երեք զիշեր հողին տակը պիտի մայ: Կինուէացիք դատաստանին օրն աս ազգիս հետ պիտի ելլեն, եւ աս ազգը պիտի զատապարտեն. վասն զի Յովեանու քարոզութեան ատեն անոնք աղաշխարութիւն ըբին. Խոկ հոս տեղոյ Յովեանէն մեծը կայ: Հարաւոյ թագուհին դատաստանին օրն աս ազգիս հետ պիտի ելլէ, եւ աս ազգը պիտի դատապարտէ. վասն զի աշխարհքին մէկ ճոմճէն ելաւ անիկակ եկաւ՝ որ Սոլոմոնի իմաստութիւնը լսէ. Խոկ հոսանքս Սոլոմոնէն մեծը կայ: Բայց երբ որ պիղծ սատանան մարդէ մ'ելլելու ըլլայ, չուր չեղած տեղիր կ'երթայ կը պտրտի, հանգչելու տեղ մը կը վիստուէ, ու չիդտներ: Ան ատեն ինք իրեն կ'ըսէ. Ար տնէն որ ելայ՝ դարձեալ հոն դառնամ. ու կու գայ կը գտնէ որ պարապ մաքուր ու շոկուած է: Ան ատեն կ'երթայ, իրմէ չարագոյն եօմը հատ սատանայ ալ հետը կ'առնէ ու կը մանէ հոն կը բնակի, եւ ան մարդուն ետքն առջնէն գէշ կ'ըլլայ: Աս չար ազգիս ալ ասանկ պիտի ըլլայ::”

Վ.ս Խոսքերով Քրիստոս Տէրն մեր կը հասկըցընէ թէ քրիստոնէից պատիժն որչափ աւելի մեծ պիտի ըլլայ անհաւատից պատժէն: Կինուէացիք՝ որ Հրեայ ըլլալով՝ անհաւատներուն մէջն էին, մէկ Յովեան մարդարէին քարոզութիւնը լսելով՝ զղման եկան, ապաշխարեցին: Հարաւոյ թագուհին՝ Սոլոմոնին իմաստութեան համբաւը լսելով՝ իր տեղին ելաւ, երկայն ճամբորդութիւն ընելով՝ Երուաղէմ եկաւ, որ աչքով տեսնէ զլորուն, եւ անոր խօսքերն ականչովը լսէ: Եւ սակայն Յովեան ալ, Սոլոմոն ալ մարդիկ էին: Արդին Աստուծոյ, իմաստութիւնն յաւիտենական՝ ինք երկնքէն իջաւ; մարմին առաւ, ինք քարոզութիւն ըրաւ, ու Հրեայք չուզեցին իրեն հաւտալ. պյնչափ հրաշքներ գործեց, եւ անոնք կուրի պէս չաեսնելով, մանաւանդ թէ չուզելով տեսնել կը գառնային իրմէ հրաշք կ'ուզէին: Տէրն մեր ջիխուս Քրիստոս զիրենք: յանդիմանեց, ցուցընելով թէ անոնք պարզ մարդարէի մը քարոզութիւնը մարիկ ընելով՝ զղման եկան. Խոկ իրենք նոյն խոկ Արդւցն Աստուծոյ

քարտզութիւնը լսելով՝ յամառութիւն ըրբն, չուզեցին զդալ: Եւս առաւել յանդիմանութեան եւ գատապարտութեան արժանի կ'ըլլան անոնք՝ որ ի նոյն իսկ ի Քրիստոս Յիսուս մկրտուած եւ սատանայէն ու սատանայական գործքերէն հրաժարած ըլլալով՝ իրենց չար վարքովն ու մեղքերով Յիսուսէն երես կը դարձնեն, եւ իրենք զիրենք սատանային կամքը կատարելու կու տան. սատանան ալ ուրիշ տեղ մը հանգիստ շդանելով՝ կու գայ անոնց սիրտը, եւ տեսնելով որ անանկներուն սիրտը պարագ է, այս ինքն՝ Աստուծոյ շնորհքը չկայ, իր հետը եօմքը սատանայ ալ, այս ինքն՝ եօմքը մահացու մեղքն ալ կ'առնէ, ու կը մասնէ հոն կը բնակի: Անանկ մարդուն ետքն առջնէն գէշ կ'ըլլայ. վասն զի թէ որ քրիստոնեայ չըլլալով՝ պիտի պատժուէր նէ, քրիստոնեայ ըլլալով՝ եւս առաւել պիտի պատժուի: Եւ պատճառը խիստ յայտնի է: Մտածէ մէջ մը թէ որչափ Աստուծոյ երախտիքը կ'արհամարհէ, ոտքի տակ կ'առնէ, կը կոխկըռտէ: Որդւոյն Աստուծոյ սէրը, մարմնանալը, աշխատիլը, չարչարուիլը, խաչուիլը, արիւն թափելը, մլլատութեան շնորհքը, հաւատքը, յշյոր, սէրը, եկեղեցւոյ սուրբ խորհուրդները, Քրիստոսի ու սրբերուն արդիւնքը, խղճմբանքն զարնելը, Աստուծոյ բաւական շնորհքները, մարտիրոսներուն թափած արիւնը, քարոզիչներուն քարոզութիւնները, սուրբ աւետարանին եւ սուրբ առաքելոց ու սուրբ հարց վարդապետութիւնները, եւ ուրիշ անթիւ անհամար Աստուծոյ բարեբարութիւնները, ամէնը մէկէն ու ամէն մէկը զատ զատ կ'արհամարհէ, ոտքի տակ կ'առնէ, կը կոխկըռտէ: Թէ որ մէկու մը մի միայն շնորհք բրած ըլլաս գուն, եւ ան ապերախտ գլանուի, այնչափ գժուարդ կու գայ. իսկ թէ որ քանի մը շնորհք ըրած ըլլաս, խիստ աւելի գժուարդ կու գայ: Հապա որչափ եւս առաւել կը բարիկանայ Աստուծած քրիստոնէից, որոնց այնչափ անթիւ անհամար բարեբարութիւն ըրած է:

Չըլլայ որ մէնք ալ ասանկ ողորմելի քրիստոնէից կարգն ըլլանք, որ քրիստոնէ ըսուելու ալ արժանի չըլլանք: Թէ որ Պօղոս առաքելոյն ըսածին պէս քրիստոնեայ ենք ու Քրիստոսին ըլլալով՝ մեղաց ու մահուան օրէնքներէն աղատեցանք, ապա ուրիշն վարքերնիս ալ հոգեւոր վարք ըլլայ, մեղաց ծառայութենէն չեռու կենանք: “Ապամնոյ խորհուրդը՝ մահ է, իսկ հոգւոյն խորհուրդը՝ կեանք ու խաղաղութիւն է, կ'ըսէ Առաքեալ: Ճշմարիտ կեանքն ու խաղաղութիւնը՝ յաւիտենական կեանքն է. թէ որ յաւիտենական կենաց կուզենք հասնիլ, հոգւոյն ճամբան բռնենք, հոգեւորապէս ապրինք: Եւ ապահով ըլլանք որ յաւիտենական կենաց կը հասնինք:

ԱՌԱՋԱՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ մարգարէութենէն է: (Գ. Բ. Յ. 3—11:)

“Ովոնէն օրէնք պիտ’որ ելլէ, ու Տիրոջ խօսքը՝ Երուսաղմէն, Եւ հեթանոսաց մէջ դատաստան պիտ’որ ընէ, ու շատ ժողովուրդները պիտի յանդիմանէ: Եւ իրենց սրերը պիտ’որ առնեն՝ հալեցընեն ու խոփ շինեն, Եւ իրենց սուբնները՝ մանգաղ պիտի շինեն: Մէյ մ’ալ ազգ ազգի վրայ սուր պիտի շառնէ, ու մէյ մ’ալ պատերազմ ընելու ճամբան պիտի շորպին: Եւ արդ դուն, տուն Յակոբայ, եկէք ի լոյս Տեառն երթանք. վասն զի ինք թող տուաւ իր ժողովուրդը՝ Յակոբայ տունը, որովհետեւ առաջուան պէս անոնց երկիրը հմայինք լեցուեցաւ պյլազգիներուն նման. Եւ իրենց շատ պյլազգի զաւակներ ծնան: Ընոնց երկիրն ոսկւով ու արծաթով լեցուեցաւ, ու գանձերնուն համբանքը չկար. անոնց երկիրը ձիերով լեցուեցաւ, ու կառքերնուն համբանքը չկար: Ընոնց երկիրն իրենց գարշելի ձեռագործներով լեցուեցաւ. ու իրենց մատուրներով շինուած բաներուն երկրպագութիւն ըրին: Մարդ իր բարձրութենէն վար իջաւ, ու մարդ գետինն ինկաւ. Եւ իրենց ներում չեմ ընեք: Եւ արդ՝ գացէք քարերուն տակ մտէք, ու գետնի մէջ պահութեցէք՝ Տիրոջ վախէն ու իր փառքին զօրութենէն, երբ որ աշխարհքը վանելու կ’ելլէ: Վասն զի Տիրոջ աշուըները՝ բարձր են, ու մարդու տառապեալ. Եւ մարգոց բարձրութիւնը պիտի խոնարհի, ու միայն Տէր պիտի բարձրանայ ան օրը ։”

Վազի խօսքերով Եսայի մարգարէն կը մարգարէանայ աշխարհքիս ընդհանուր խաղաղութիւնն՝ որ նեռը գալէն ետքը պիտի ըլլայ. որովհետեւ ան ատենէն մինչեւ աշխարհքիս վերջը ամենեւին պատերազմ պիտի ըլլայ. բայց Տէր միայն գիտէ թէ որչափ ատեն պիտի տեւէ ան խաղաղութիւնը: Ետքը կը դառնայ մարգարէն կը պատմէ թէ նեռը չեկած՝ ինչ անօրէնութիւններ պիտի ընեն մարդիկ Եւ ինչպէս Տէր անոնց ներում պիտի ընէ, ու նեռին ատենը բոլոր աշխարհքիս չար մարդիկը պիտի զարնէ սպաննէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Հռոմայեցիս գրած թղթէն է: (Գ. Բ. Յ. 30—Ժ. 4:)

“Իսկ արդ՝ ինչ ըսենք: Հեթանոսք՝ որ արդարութեան

ետեւէն չէին երթար, արդարութեան հասան։ ան արդարութեան՝ որ ի հաւատոց է։ Խսկ Խորայէլ արդարութեան օրինաց ետեւէն կ'երթար ու արդարութեան օրինաց չհասաւ։ Խնչու համար։ վասն զի չէ թէ ի հաւատոց, այլ իբրեւ ի գործոց օրինաց։ որովհետեւ գայթապղութեան քարին քով Խարայելացիք դժեցին, ինչպէս որ գրուած է։ Ահա Սիոնի մէջ գայթապղութեան քար ու գլորելու քար կը դնեմ։ եւ ով որ անոր կը հաւտոյ՝ չ'ամրշնար։ Ե՛ղբարք, իմ սրտիս բաղձանքն ու իմ աղօթքս առ Աստուած՝ ան է, որ անոնք ալ փրկութեան հասնին։ վասն զի կը վկայեմ իրենց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց չէ թէ գիտութեամբ։ Վասն զի Աստուծոյ արդարութիւնը չեն զիտեր, եւ իրենցը կ'ուզեն հաստատել։ որովհետեւ Աստուծոյ արդարութեան չշնազանդեցան, վասն զի օրինաց կատարումը՝ Քրիստոս է, որ անով ամէն հաւատացեալք արդարանան։

Վ.ս Խօսքերով Պօղոս առաքեալ կը հասկըցընէ թէ իրացընէ Հրեսյք Աստուծոյ օրինաց ետեւէն կ'երթային ու անոր վրայ սրտանց հաստատ կը կենային։ բայց օրինաց ուժն ու միտքը բանի տեղ չէին դներ։ ուստի երբ որ Քրիստոս Տէրն մեր եկաւ, օրինաց ուժն ու միտքն իր անձամբը կատարեց եւ նոյն օրինաց դրած օրինակներն ու նմանութիւնները լինցուց, Հրեսյք ճշմարիտ հաւատքին դէմ դրին ու չընդունեցան։ Խսկ Տէժանոսք Աստուծոյ անհուն ողորմութեամբն եւ Քրիստոսի ու առաքեալներուն քարոզութեամբը՝ նոյն օրինաց ուժն ու ճշմարիտ միտքը հասկըցան ու հաւատքն ընդունեցան։ Բայց դարձեալ աղօթք կ'ընէ Առաքեալ որ բոլոր Հրեսյք ալ Քրիստոսի հաւտան ու փրկութեան հասնին։

Խսկ աւետարանն աս է։ (Մ-ԴԲ. Գ.Լ. Ժ.Գ. 24—30.)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս։ Աւրիշ առակ մը ըստա անոնց։ Երկնից թագաւորութիւնը նմանեցաւ մարդու մը՝ որ իր ագարակին մէջ աղէկ հունտ ցանեց, եւ մարդոց քննացած ատեն՝ իր թշնամին եկաւ ու ցորենին մէջ որոմ ցանեց, զնաց։ Խոսը բռւսած ու պտուղ տուած ատեն՝ որոմն ալ երեւցաւ։ Տանտիրոջ ծառաներն եկան իրեն ըսին։ Տէր, դռւն քու ագարակիդ մէջ աղէկ հունտ չցանեցիք, արդ՝ որոմն ուսկից ելաւ։ Ան ալ ըստ իրենց։ Թշնամի մարդու ըրած բանն է ադ։ Ծառաներն ալ ըսին իրեն։ Կ'ուզե՞ս որ երթանք քաղենք մէկդի հանենք որոմը։ Խնքն ալ ըստ իրենց։ Զէ, գուցէ որոմը քաղած ատեննիդ՝ ցորենն ալ հետը քաղէք հանէք։ թող տուէք, որ երկուքն ալ մէկտեղ աձին՝ մինչեւ կտրելու ատենը, եւ կտրելու ատեն՝ կտրողներուն կ'ըսեմ։ Առաջ որոմը քաղեցէք

ու խրձունք ըրէք կապեցէք, որ կրակն այրի. իսկ ցորենն իմ շտեմարաններս ժողվեցէք ։»

«Քրիստոսի Տեառն մերոյ ըսած առակին միոքն աս է: Թագաւորոն ինք Քրիստոս է. եւ իր թագաւորութիւնն՝ Եկեղեցին է: Իսկ Եկեղեցին՝ այլ է զինուորեալը եւ այլ է յաղթանակեալը: Զինուորեալ Եկեղեցին՝ աս աշխարհքիս մէջն է, ուր մարդիկ մկրտուելով՝ Եկեղեցին կը մտնեն ու Քրիստոսի թագաւորութեան հպատակ կ'ըլլան: Զինուորեալ Եկեղեցի կ'ըսուի, վասն զի աս Եկեղեցւոյն հպատակները զինուորելով՝ շարունակ պատերազմի մէջ են, թէ սուրբ Եկեղեցւոյ առհասարակ ամէն թշնամեաց դէմ, եւ թէ իւրաքանչիւր իր թշնամեաց դէմ, որք են՝ աշխարհ, մարմին ու սատանայ: Իսկ յաղթանակեալ Եկեղեցի կ'ըսուի երկնից արքայութիւնը, ուր կը մտնեն անոնք՝ որ աս աշխարհքս զինուորեալ Եկեղեցւոյն մէջ կտրիմ զօրականի պէս ամէն թշնամեաց յաղթելով՝ կը հանին երկինք, եւ ըսած յաղթութիւններնուուն բրաբիոնն ու յաղթանակը կ'առնեն, եւ աս պատճառաւ յաղթանակեալ Եկեղեցի կ'ըսուի:

Վըդ՝ Քրիստոս Տէրն մեր աս աշխարհքս կը նմանցընեւ պարակի, ու զինքն ալ կը նմանցընէ պարակին տիրոջը, որ ցորենը ցանեց, այս ինքն՝ քրիստոնէական կրօնը հաստատելով՝ զինուորեալ Եկեղեցին դրաւ աս աշխարհքիս մէջ, եւ երկինք համբարձաւ գնաց իր յաւիտենական ամժուը նստեցաւ: Թըշնամին, այս ինքն՝ սատանան, եկաւ աս ցորենին վրայ որոմ ցանեց, այս ինքն՝ կերպ կերպ մոլորութիւններ, հերետիկոսութիւններ հանեց, եւ քանի որ սուրբ Եկեղեցւոյն ուղղափառ հաւատքը կանաչցաւ աճեցաւ, ան մոլորութիւններն ու հերետիկոսութիւններն ալ մեծցան. եւ դարձեալ քրիստոնէից մէջէն չար սատանան շատերը խաբելով՝ այնչափ անօրէն ամբարիշտ ու մեղաւոր մարդիկ ունի՝ որ իր չար կամքը կը կատարին: Իր ծառանները, այս ինքն՝ հրեշտակները կամ սուրբ Եկեղեցւոյն պաշտօննեաններն՝ իրեն գանգատ ըրին աս բանիս համար ու աղաւեցին որ շուտով մը աս որոմները քաղեն հանեն. եւ մինակ ցորենը, այս ինքն՝ ուղղափառ վարդապետութիւնն ու անմէշ բարեպաշտութիւնը ծաղկի մնայ: Իսկ ինք իր անքննելի աստուածային գատաստանաւը շուղեց, հապա թօլտուաւ, որ մինչեւ աշխարհքիս կատարածն աս զինուորեալ Եկեղեցինկ ասանկ երթայ. որպէս զի ճշմարիտ ուղղափառ հաւատացելոց պատերազմն աւելի մեծ ըլլալով՝ աւելի մեծ յաղթութիւն ալ ընեն եւ աւելի մեծ բրաբիոնի ու յաղթանակի արժանի ըլլան: Իսկ երբ որ ցորենը կը հասնի, պարակին ատե-

Նը կը լմբննայ, այս ինքն՝ երբ որ արքայութեան որդիներուն կամ նախասահմանեալներուն թիւը կը լեցուի, ան ատեն հրեշտակներուն կը հրամայէ որ աս աշխարհքս ջնջեն, մէջ մ'ալ ցորենի հետ որոմ չըլլայ, որոմք դժօխոց կրակին մէջ ձգեն՝ որ յաւիտեանս պյրի. իսկ մաքուր ցորենն երկնից յաւիտենական շտեմարաններուն մէջ դնեն, որ հօն Եկեղեցին փառաւոր յաղթանակաւ ուրախանայ յաւիտեանս յաւիտենից՝ Քրիստոսի թագաւորին հետ, որուն թագաւորութիւնը վախճան չունի:

Աս առակս աղէկ կը հասկրցընէ մեղի թէ իրաւցընէ Աստուած կը համբերէ մեղաւորներուն ըրածին, քանի որ աս աշխարհքիս մէջն են. բայց վերջապէս ի հանգերձեալն չարաչար կը պատժէ յաւիտենական տանջանաց մէջ, Արթուր կենանք, որ ան թշնամին չար սատանան զմեղ ալ չորսայ ու որոմ չընէ, որ ետքը չըլլայ թէ մեր վերջն ալ անանկ չարաչար ըլլայ: Թէ ուղափառ հաւատքով եւ թէ բարի գործքերով կտրիճ զօրական ըլլանք այս զինուորեալ սուրբ Եկեղեցւոյն մէջ, որ ետքը երկինքը յաղթանակեալ Եկեղեցւոյն մէջ բրաբիսնի ու յաղթանակի արժանի ըլլանք: Պատկն առնելու համար՝ յաղթելու է. իսկ յաղթելու համար՝ թշնամիներուն հետ պատերազմելու է: Քնանալու ատեն շունինք. վասն զի մեր թշնամին շիբնանար: Ուստի Պետրոս առաքեալ կ'ըսէ. “Արթուր կեցէք, մի քնանաք. վասն զի ձեր հակառակորդը սատանան առիւծի պէս կը պոռայ, կը պտըտի կը միստոէ՝ որ մէկը գտնէ. կուլտայ. ուստի գուք ալ հաւատքով հաստատ կենալով՝ իրեն դէմ դարձէք,,: (Ա. Պետր. Ե. 8, 9:)

Օ. ԿԻՐԵԿԻ

ՀՈԳԵԳԱԼՈՍԻՆ ԵՏՔԸ

ՎՐԱՅՉԱՆ ԸՆԹԵՐՊՈւածը՝ Հին կտակարանէն, Եսայեայ
մարդարէութենէն է: (Գ. Գ. 1—11:)

“Վհա Տէր Տէր զօրութեանց պիտի վերցընէ Հրէաստանի
ու Երուսաղեմի մէջէն զօրաւոր մարդն ու զօրաւոր կնիկը, Հա-
ցին զօրութիւնն ու ջրին զօրութիւնը, Հսկան ու զօրաւորը, Եւ
պատերազմող մարդն ու դատաւորը, մարդարէն ու քննիչը,
Եւ ծերն ու յիսնապետն ու սբանեցի խորհրդականը, Եւ իմաս-
տուն ճարտարապետն ու խելացի մտիկ ընողը: Եւ անոնց վրայ
մանուկ իշխաններ պիտի դնեմ ու խարերաներն անոնց պիտի
տիրեն: Ֆողովուրդն ալ պիտի իշնայ՝ մարդ մարդու հետ ու
ամէն մարդ իր ընկերին հետ, մանուկը՝ ծերին, անարդն ալ՝
պատուականին հետ պիտի զարնուի: Վասն զի ամէն մարդ իր
եղբօրը կամ իր հօրն ընտանւոյն ձեռք պիտի զարնէ ու պիտի
ըսէ. Դուն զգեստ ունիս, մեզի իշխան եղիր, ու մեր կերա-
կուրը քու հետդ ըլլայ: Ան ալ ան օրը պատասխան պիտի տայ
ու պիտի ըսէ. Իշխան չեմ ըլլար, վասն զի իմ տունս ոչ հաց
կայ, ոչ զգեստ. Եւ աս ֆողովուրդեան իշխան չեմ ըլլար: Վասն
զի Երուսաղեմ երեսէ ձգուեցաւ, Հրէաստան ալ կործանեցաւ,
ու իրենց լեզուններն անօրէնութեամբ Տիրովմէն ապստամբ ե-
ղան: Անօր Համար իրենց փառքը խոնարհեցաւ ու երեսներ-
նուն ամօմը զիրենք ծածկեց. վասն զի Տիրով փառաց աման
անարդեցին, ու իրենց մեղքը Սոդոմացիններուն մեղքին պէս
պատմեցին ու յայտնեցին: Վայ իրենց անձանց, վասն զի ա-
ռանձինն չար խորհուրդ մոսածեցին ու կ'ըսեն, կապենք ար-
դարը, վասն զի մեզի դէմ ելաւ: Ասկից եաքը թող իրենց
ձեռքովն ըրածներնուն պտուղն ուտեն: Վայ անօրինին. Բնչ-
պէս որ իր ձեռքովը կ'ընէ՝ անանկ ալ իր գլուխը չարիք պի-
տի գայ ։”

Վ.ս Խօսքերը բոլոր Հրէից վրայ է, որ արդարը կապեցին,
այս ինքն՝ զՅիսուս Քրիստոս Տէրն մեր բանեցին ու խաչեցին.
ուստի պատիմէին ալ տուաւ Աստուած, ինչպէս որ մինչեւ Հի-
մա Հրէից աղջը կը քաշէ: Բայց բոլոր մեղաւորներուն վրայ ալ
կ'իշնայ. որովհետեւ ով որ մեղք կը գործէ, նորէն զՅիսուս
խաչ կը հանէ ու անօր սուրբ արիւնը կը թափէ, ոտքի տակ
կ'առնէ: Ուստի անանկ մարդը՝ թէ որ զղջում ու ճշմարիտ ա-
պաշխարութիւն ընելով՝ Աստուածոյ հետ շիհաշտուիր նէ, բոլոր

ան վայերն ու պատիմներն իր վրայ կը ձգէ՝ թէ աս աշխարհ-քիս կարճ կեանքին մէջ եւ թէ ի հանդերձեալն յաւիտենա-կան ու անվախճան տանջանքներուն մէջ :

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի ա-ռաքելցն առ Հռոմայեցիս գրած թղթէն է : (Գ. Ը. Ժ. 13—24:)

“Ի՞այց ձեզի հեթանոսներուն կ'ըսեմ, որչափ ժամանակ որ հեթանոսներու առաքեալ եմ, իմ պաշտօնս փառաւոր կ'ը-նեմ. որ գուցէ իրենց (Հրէից) բարի նախանձ ձգեմ իմ մար-մնովս (այս ինքն՝ իրենց ազգէն ըլլալովս), ու իրենցմէ քանի մը մարդ փրկութեան հասցընեմ: Վասն զի թէ որ իրենց մեր-ժուիլը՝ աշխարհքի հասութիւն է, հապա ընտրութիւնն ինչ կ'ըլլայ, բայց եթէ կենդանութիւն ի մեռելոց: Խսկ թէ սկիզբն ու զանգուածն ու արմատը սուրբ է, ապա ուրեմն սատերն ալ սուրբ են: Թէ որ ան սոստերէն մէկ քանին փշրեցաւ, ու դուն՝ որ վայրենի ձիթենի էիր, անոնց վրայ պատուաստեցար եւ ար-մատին ու ձիթենւոյն պարարտութեան մասնակից եղար, ոս-տերուն դէմ մի պարծիր. Խսկ թէ որ պարծելու ըլլաս, ար-մատը վերցընտղը դուն չես, այլ արմատը դքեզ կը վերցընէ: Բայց դուն կրնաս ըսել. Աստերը փշրեցան, որ ես պատուաս-տուիմ: Աղէնկ. անոնք անհաւատութեամբ փշրեցան ու դուն հա-ւատով հաստատեցար. մի հպարտանար, այլ վախցիր. վասն զի թէ որ Աստուած բռն ոստերուն չինայեց, դուցէ քեզի ալ չինայէ: Արդ՝ Աստուծոյ քաղցրութիւնն ու սաստկութիւնը տես, կործանածներուն վրայ սաստկութիւնն, ու քու վրադ՝ Աստուծոյ քաղցրութիւնը, թէ որ ան քաղցրութեան մէջ մնալու ըլլաս, ապա թէ ոչ՝ դուն ալ կը կտրուիս: Եւ անոնք ալ՝ թէ որ նոյն անհաւատութեան մէջ մնալու ըլլան, կը պատուաստուին, ո-րովհետեւ Աստուած կարող է զանոնք մէյ մ'ալ պատուաստել: Վասն զի թէ որ դուն բռն վայրենի ձիթենիէդ կարուեցար ու քու բնութենէդ դուրս եղած աղէնկ ձիթենւոյն վրայ պա-տուաստեցար, որչափ եւս առաւել անոնք՝ որ բնականէն են, կրնան պատուաստուիլ իրենց ձիթենւոյն վրայ:”

Վ.ս Խառքերով Պօղոս առաքեալ կը հասկըցընէ: Թէ ի-րաւցընէ ննք հեթանոսներուն առաքեալ էր, բայց այնու ամե-նայնիւ Հրէից փրկութեան համար ալ կ'աշխատէր, որովհետեւ որ մը Հրէից ազգն ալ քրիստոնէութեան պիտի դառնայ: Աւստի միտքն աս է որ կռապաշտութենէ գարձած քրիստո-նեայք՝ զՀրեաները չանարդեն ու բոլորովին չմերժեն Աստուծոյ կոչումէն: Եւ զեղեցիկ այլաբանութիւն մը կ'ընէ: Աստուծոյ հաւատքը կը նմանցընէ ձիթենւոյ ծառի մը, որուն արմատն Աստուծմէ տնկուած ըլլալով՝ արմատն ալ, ծառն ալ, սատերն

ալ սուրբ են։ Եւ Աստուած տնկեր է ան արմատը, որովհետեւ
նախ Ադամաց սորվեցուց բանական լուսով եւ հեղական շնոր-
հօք։ իսկ ետքը հրաշապէս Մովսէս մարգարէին ձեռքով գրա-
ւորական օրէնքներով եւ օրինական արարողութիւններով
հանդիսացուց։ Աս արմատին ու ծառին սոսերը՝ Հրէից ազգն
էր։ Պատուղը պիտի ըլլար քրիստոնէական կրօնը։ Հրեայք աս
պտուղը չուզեցին տալ։ Աստուած ան սոսերը կտրեց, անոնց
տեղ վայրենի ձիթենւոյ սոսերը բերաւ պատուաստեց, այս
ինքն հեթանոսները, եւ անոնք աս պտուղը տուին։ Բայց պա-
տուաստողն Աստուած ըլլարով՝ ինչպէս որ վայրենի ձիթենւոյն
սոսերն ան ծառին վրայ պատուաստելով՝ պտուղ տալ տուաւ,
նցնպէս ալ կրնայ բուն սոսերն իր բուն ծառին վրայ պա-
տուաստել, որ անոնք ալ նոյն պտուղը տան։ Բայց հիմակու
հիմա, որ մենք աս ծառին վրայ պատուաստուած ենք ու Աստու-
ծոյ քաղցրութիւնը կը վայելենք, ճանչնանք Աստուծոյ երախ-
տիքը, եւ կտրուած նետուած սոսերուն վրայ Աստուծոյ սաստ-
կութիւնը տեսնելով՝ վախնանք Աստուծմէ ու բարի վարրով
զմեղ միշտ Աստուծոյ քաղցրութեան արժանի ընենք, որ չը-
լայ թէ Աստուծոյ սաստկութեան հանդիպելով՝ ծառէն կտրուինք
ու նետուինք։

Իսկ աւետարանն աս է։ (Մատթ. Գ.լ. Ժ.Դ. 13—21։)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս։ “Երբ որ (Յովհաննէս
Մկրտչին զլուխը կտրուիլը) լսեց, անկից ելաւ նաւով անա-
պատի մէջ առանձին տեղ մը դնաց։ Ժողովուրդներն ալ լսած-
նուն պէս՝ ելան ան քաղաքներէն քալելով ետեւէն գացին։
(Յիսուս) երբ որ ելաւ, շատ ժողովուրդ տեսաւ, անօնց վրայ
գթացաւ ու անօնց հիւանդները բժշկեց։ Իրիկուն որ եղաւ՝
աշակերտներն առջն եկան ու ըսին։ Աս տեղս անապատ է,
օրն ալ իրիկուն կըլլայ։ աս ժողովորդոց ճամբայ տուր, որ չորս
դին շէն աեղերն երթան, իրենց կերպակուր զնեն։ Իսկ Յիսուս
ըսաւ։ Ամենեւին հարկ չկայ որ երթան, գուք իրենց ուտեմիք
տուէք։ Անոնք ալ ըսին իրեն։ Հոս ամենեւին բան մը չունինք,
միայն հինգ նկանակ ու երկու ձուկ ունինք։ Եւ ըսաւ իրենց։
Բերէք ինձի անոնք։ Եւ հրամանցեց որ ժողովուրդը խոտին վրայ
նստեցընեն։ Ետքը հինգ նկանակն ու երկու ձուկն առաւ, եր-
կինք նայեցաւ, օրհնեց ու բրցուց, ու նկանակներն աշակերտ-
ներուն տուաւ, աշակերտներն ալ ժողովրդեան տուին։ Ամենքն
ալ կերան ու կշաացան, ու տասուերկու սակառի լեցուն աւել-
ցուկ կտօրները վերցուցին։ Իսկ կերողները հինգ հազար հոգւոյ
շափ էին, թող կնկատիքն ու տղաքը։”

Յիսուս աս հրաշքն ընելով՝ գործով հաստատեց իր այն

աստուածային վարդապետութիւնն՝ որ ըսած էր թէ Ուտելու կամ խմելու համար հոգ մի տանիք, նցյափէս ձեր մարմնոյն հագնելիքներուն համար հոգ մ'ընկք, որովհետեւ Աստուած երկնքին թռչուններն ու լեռներն եղած խոտը կը հոգայ կը պահէ: Դուք, ըսաւ, նախ Աստուծոյ արքայութիւնն ու իր արդարութիւնը փնտուցէք, եւ բոլոր ադ բաները ձեզի կը տրուի: (Մ-ՊԵ. Գ. 33:)

Վարդ՝ որովհետեւ Յիսուսին տուած խրատին պէս՝ այնչափ ժողովուրդ իր տունը աեղը ձգեց, ոչ ուտելիք, ոչ խմելիք, ոչ հագնելիք միտքը բերաւ, այլ վազեց զնաց Յիսուսին ետեւէն հեռու անապատ տեղ, որ Աստուծոյ խօսքը լսէ, Աստուծոյ կամքը ճանչնայ ու արդարութեան ճամբան սորվի, Յիսուս ալ իր աստուածային գութը չմոռցաւ, այլ աստուածային ամենաակարութիւնը ձեռք առնելով՝ աս մեծ հրաշքը գործեց. եւ չէ թէ միայն ան ժողովրդեան պէտք եղածին չափ հացը շատցուց, այլ այնչափ շատցուց՝ որ աւելցաւ:

Հատ ամընալու տեղ ունին քրիստոնէիցմէ ոմանիք՝ որ իրենց խելքը միտքը բոլորովին իրենց ուտելիքը խմելիքն՝ ու հագնելիքը մտածելու տուած են. իսկ հոգիներնուն համար ամենեւին անհոգ եղած են: Չեն մամտար թէ մեռած ատեննին աշխարհքն իրենց համար կը վերջանայ բոլոր իր ցանկութիւններով՝ ու փառքերով, իսկ մարմիննին մերկ կը մանէ գերեզման. եւ թէ որ մարմնոյն վրայ կտոր մը քուրջ ծածկելու ալ ըլլան՝ ան ալ իրեն օգուտ մը չունի, վասն զի ան ալ մարմնոյն հետ պիտի փառի հող կտրի: Ո՞ւր կը մնայ հապա այնչափ ապրանքը, ստակն եւ ուրիշ բաները՝ որ մարդս իր կենաց մէջ շատ աշխատանքով կը ժողվէ, ու շատ անդամ շատ բաներն ալ մեղքերով, սուստով ու անիրաւութեամի կը ժողվէ, եւ իր վերջին վախճանն Աստուծոյ վրայ չդնելով՝ իր սիրտն անանկ անցաւոր ու ոչինչ բաներու կը փակցընէ: Անոնցմէ ամենեւին օգուտ մը չունենալէն զատ՝ պէտք է պատիժն ալ քաշել յաւիտեանս յաւիտենից:

Յիշենք միշտ մեր մահուան ժամը: Յիշենք թէ ան ատեն ամէն բանէն պիտի քաշուինք, պիտի երթանիք անանկ կեանք մը՝ որ յաւիտենական է: Յիշենք թէ աս աշխարհքիս մէջ մենք դրուած շենք աս աշխարհքիս համար, այլ դրուած ենք իրրեւ ճամբորդ՝ յաւիտենական կեանք երթալու համար: Ճամբորդ մարդը միշտ պիտի նայի երթալու տեղը հասնելու: Աս աշխարհքիս բաները մեզի օգուտ մը չունին, մանաւանդ թէ վեսա ալ ունին, վասն զի զմեղ մեր ճամբէն դուրս կը հանեն ու կը մոլորեցընեն: Մենք աս աշխարհքիս մէջ պիտի չապրինք՝

ուտելու, խմելու, հագուելու համար. այլ պիտի ուտենք, խմենք, հագուինք՝ առողջութիւննիս պահելու համար. առողջութիւննիս ալ պիտի պահենք՝ Աստուծոյ ծառայելու համար։ Ապա ուրեմն առաջին ջանքերնիս ան պիտի ըլլայ որ Աստուծոյ ծառայութիւն ընենք, բարի վարքով ապրինք աշխարհքիս մէջ։ Իսկ ուտել խմելը, հագուիլն՝ եկած տեղը պիտի կապենք, ու սրտերնիս անոնց պիտի չտանք։ Ուստի մեր ճամբան շիտակ երթալու համար՝ յիշենք միշտ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ տուած խրատը թէ “Պացէք գործեցէք, չէ թէ անցաւոր կերակուրը, հազար ան կերակուրն՝ որ յաւիտենական կենաց մէջ կը մնայ։” (Յ-Հ. Զ. 27 :)

ԵՅՅԵԼՈՒԹԵՒՆ

ՍՈՒՐԲ ԱՅՏՈՒԱԾԱԾԿԱՆԻ ԱՅ ԵՎՅԱԱՐԵԹ

ՅԱՏԼՈՒԹԵՒՆ

ՀԵՅՅՍՏԱՆԵԼՅՑՅ ԵԿԵՂԵցին աս տօնը չիկատարեր. հապա տօնացուցին մէջ աս շաբթուան շաբաթ օրուան կարգաւորութիւնը գնելէն ետքը՝ ասանկ գրած է. “Իսկ տօն գիւտի տիզ սուրբ Աստուածածնին յայսմ վայրի եղաւ, որ կատարի ի Յուլիսի Զ. Եթէ կամիս տօնել՝ տօնեա,։ Բայց որովհետեւ Լատինացւոց եկեղեցին Յուլիսի երկուքին անվրէպ կը տօնէ սուրբ Աստուածածնի այցելութիւնը, մենք ալ սուրբ Աստուածածնայ տօներուն բացատրութեան կարգն ամբողջ պահելու համար՝ կը դնենք հոստեղս սուրբ Պուկաս աւետարանին գրածն աս այցելութեան վրայ եւ ետքը պէտք եղած բացատրութիւնը։ Երդ՝ ասանկ կը գրէ սուրբ Պուկաս աւետարանի։” (Գ.Ա. 39—56 :)

“Ե՞ն օրերն ելաւ Մարիամ, շուտով մը գնաց լեռնակողմը Յուլայի քաղաքը, եւ Զաքարիայի տունը մտաւ ու Եղիսաբեթին բարեւ տուաւ։ Եւ երբ որ Եղիսաբեթ Մարեմայ բարեւը լսեց, իր որովայնին մէջ մանուկը խաղաց։ Եւ Եղիսաբեթ Հոգւով սրբով լեցուեցաւ, ու բարձր ձայնով աղաղակեց ու ըսաւ։ Օրհնեալ ես դուն կանանց մէջ, եւ օրհնեալ է քու որովայնիդ պտուղը։ Եւ աս բանս ինծի ուսկից եղաւ, որ իմ Տիրոջ մայրն ինծի գայ։ Վասն զի ահա քու բարեւիդ ձայնն ականջս հասածին պէս՝ իմ մանուկս ցնծալով խաղաց որովայ-

նիս մէջ . եւ երանի՞ անոր որ կը հաւատայ թէ Տիրովմէն իրեն ըսուած բաները պիտի կատարուի . (համ ըստ ըստ . երանի՞ քեզի՞ որ հաւատացիր թէ Տիրովմէն քեզի ըսուած բաները կը կատարուին) : Խսկ Մարիամ ըսաւ . իմ հոգիս փառք տայ Տիրովը . եւ իմ հոգիս՝ իմ Աստուած փրկչովս ցնծաց : Վասն զի իր աղախնոյն խօնարհութեան նայեցաւ : Վասն զի ահա ասկից ետքը բոլոր ազգերնինծի երանի պիտի տան : Վասն զի Հզօրն ինծի մեծամեծ բաներ ըրաւ . եւ իր անունը սուրբ է , ու իր ողորմութիւնն իր երկիւղածներուն վրայ է յորդւոց յորդի : Եր բաղկաւը զօրութիւն ըրաւ . իրենց մատքն ու սրտովն ամբարտաւան եղողները ցրուեց . հզօրներն ամոռուներնէն վար ձգեց , ու խոնարհները բարձրացուց : Անօմի եղողները բարութեամբ լեցուց , ու մեծատունները ձեռուընին պարապ ձգեց , իր Խրայէլ ծառան պաշտպանեց՝ ողորմութիւնը յիշելով . ինչպէս որ խօսք տուաւ մեր հարց՝ Արքահամու եւ իր զաւկին ի յաւիտեան : Ետքը Մարիամ երեք ամսի չափ անոր (Եղիսաբեթին) քովը կեցաւ ու իր տունը դարձաւ ::

Վայսափ միայն կը գրէ սուրբ Ղուկաս աւետարանիչ՝ սուրբ Աստուածածնայ այցելութեան վրայ : Աղէկ հասկընալու համար պէտք է զիտնալ որ Գաբրիէլ հրեշտակապետն Աստուածոյ կողմանէ տուրբ Աստուածածնայ աւետիս տուած ատեն թէ Արդին Աստուածոյ իր ամենամաքուր արգանդին մէջ մարդկային բնութիւն կ'առնէ , աս կարգէ դուրս աստուածային հրաշքս հաստատելու համար ըսած էր իրեն թէ Ահա Եղիսաբեթ քու ազգականդ իր պառաւութեան ատեն հրաշքով յղացաւ , եւ վեց ամիս է քանի որ յզի է : Աս բաներս տեղն ի տեղը բացատրեցինք նախ Աւետման տօնին օրը , եւ երկրորդ՝ Յովհաննու կարապետին ծննդեան տօնին օրը :

Դրդ՝ սուրբ Աստուածածին Գաբրիէլ հրեշտակապետին աւետումն առածին պէս՝ Հոգւով սրբով լեցուեցաւ եւ անմիջապէս զօրութեամբ Հոգւովն սրբոյ յղացաւ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս ու Եղաւ Ճմարտապէս մայր Աստուածոյ : Ա՛լ անկից ետքը Յիսուս իր ներսի զին ըլլալով՝ Յիսուսին ազդեցութեամբը շուտով մ'ելաւ գնաց Եղիսաբեթին ուրախակից ըլլալու : Բարեւ տուաւ մայրն Աստուածոյ , եւ անոր բերնովը՝ Արդին Աստուածոյ : Բարեւն առաւ Եղիսաբեթ եւ իրեն հետ՝ իր որդին Յովհաննէս : Մարիամու բարեւն աստուածային բարեւէր , ուստի Յովհաննէս ալ Եղիսաբեթի արդանդին մէջ առտուածային բարեւն առաւ : Խսկ աստուածային բանն ամենազօր է . ուստի Յովհաննէս ալ իր մօրն արդանդին մէջ ան ամենազօր աստուածային բանը լսելով՝ սրբեցաւ ու մարդարէութեան

հոգին առաւ . եւ ասոր նշանը տալու համար կարգէ գուրս շարժմանքով մը իր մօրն արդանդին մէջ խաղաց : Եղիսաբեթ ալ՝ որ արգէն վեց ամսէն զարմացեր մնացեր էր Աստուծոյ ըրածին վրայ , որ իր բնականապէս ամուլ արդանդին իր պառաւութեան ատեն զաւակ տուեր էր , խկոյն Հոգւով որբով լեցուեցաւ . եւ չէ թէ միայն իր զաւկին սուրբ ըլլալն իմացաւ , հապա նաեւ սուրբ կուսին՝ մայր Աստուծոյ ըլլալը ճանցաւ : Աւստի սուրբ Աստուածածնայ եւ Արդւոյն Աստուծոյ օրհնենք տալէն եւ ըսելէն ետեւ թէ “Օրհնեալ ես դուն կանաց մէջ եւ օրհնեալ է քու որովայնիդ պառուղը , դարձաւ խկոյն Աստուծոյ առջեւը խոնարհութեան ներգործութիւն ըրաւ ու ըսաւ . “Աս բանս ինծի ուսկից եղաւ , որ իմ Տիրոջն մայրն ինծի գայ : ” Սուրբ Աստուածածին ալ՝ որ խորին խոնարհութեամբ արժանի էր եղեր Աստուծոյ մայր ըլլալու , դարձեալ իր խոնարհութիւնը ձեռք առնելով ամէն բան Աստուծոյ միայն ընծայեց , ու ըսաւ ան պանծալի խօսքերը՝ որ կը գրէ աւետարանիչը , ինչպէս վերը տեսանք : Խկ սուրբ Աստուած ածին մնաց Եղիսաբեթին տունը երեք ամսի չափ : Եւ որովհետեւ սուրբ Աստուածածին Եղիսաբեթին առնը գացած ատեն՝ Եղիսաբեթ վեց ամսուան յղի էր , երեք ամսա ալ վրան զնելով՝ կը լսայ ինն ամս , որով Յովհաննէս Մկրտչին ծնանելու օրերը կու գան կը լեցուին . բայց սուրբ աւետարանիչը շիբացատրեր թէ արդեօք Յովհաննէս Մկրտիչ ծնանելէն երկը սուրբ Աստուածածին իր տունը դարձաւ , թէ՝ ծնանելէն երկու երեք օր մը յառաջ դարձաւ . ադ պատճառաւ աս կաորը մութ կը մնայ : Սակայն մենք սուրբ աւետարանչին գրած ովը շատանանք եւ աս պարագան փնտոելու ետեւէ չկյանանք , որ Աստուած մեզմէ ծածկեր է :

Աս սուրբ սցցելութիւնն օրինակ պիտի ըլլայ քրիստոնէից , որ իրենց այցելութիւններն ասոր նմանցընեն : Քրիստոնեաց եղաղներն այցելութիւն ըրած ատեննին՝ մտուցնին ուրիշ բան պիտի չգտնեն , բայց եթէ եղբայրսիրութեան ներգործութիւն ընել : Խկ եղբայրսիրութենէն ամեննեւին գուրս է հապատութիւն , ամբարտաւանութիւն , ինք զինքն ունայնութեան հագուստներով զարդարանքներով կամ ուրիշ բաներով ցուցընել . բամբասանք , դատողութիւն , դատարկաբանութիւն , անպարկեշտ ծիծաղ , անպարկեշտ խօսակցութիւն , մէկուն մէկալին բանին գործքին ըրածին ըսածին հետաքրքրութիւն , ընկերը քամաչել , երկու մոգով խօսքեր զրուցել՝ որ անոնցմով գիմացինը մէկ միտքն առնելով կը վերաւորի , խօսով կամ օրինակով ատելութիւն կամ հակառակութիւն մը ձգել իրա-

րու տներուն մէջ, մանաւանդ հարսի ու կեսրի, փեսի ու զըքանչի, հարսի ու տալի կամ տագեր մէջ: Ասոնք՝ չէ թէ միայն եղբայրամբութենէ դուրս, այլ նաեւ ուղղակի Աստուծոց պատուիրաններուն դէմ եւ սատանային ուզած ու փնտոած բաներն են: Ուստի քրիստոնէից այցելութիւններուն զարդարանքն ասոնք պիտի ըլլան. խոնարհութիւն, հեղութիւն, չափաւոր ու հասարակ վարժուաք, բարի անձինքներուն ըրածն ըսածը զուցել պատմել, ուրիշն ըրածն ըսածը բարի կողմը մէկնել կամ գոցել, օգտակար խօսքեր զուցել, բարի ուրախութիւն կամ զուարձութիւն, ծուռ մէկնուելու խօսքերէն հեռու կինալ, զընկերը բարձրացընել, վշտացեալներուն միխթարութիւն տալ, տարակուսանքի մէջ եղողներուն բարի խորհուրդ տալ, տգէտները կրթել սորվեցընել, օգնութեան կարօտ եղողին սիրով օգնել, ընկերին պակսութիւններուն համբերել չառնուիլ, սէր ձգել ու համբերութեան խրատ տալ, տրտունջ ու տժգոհանք ընողին սիրտն իջևընել, սրգողածներուն ու կռուսներուն մէջ խաղաղութիւն ձգելով՝ իրարուհետ հաշտեցընել, եւ ասոնց նման ուրիշ բարի բաներ: Աերջապէս կարճ խօսքով լմինցընեմ, մեծին ու պլատիկին, հարլատին ու աղքատին մէկ աչքով նայելով, քրիստոնէից այցելութիւնները բարի պիտի ըլլան. եւ եթէ հոգեւոր ալ չեն ըւլար նէ՝ մէջը մէջը պիտի ըլլայ, անմեղ պիտի ըլլան: Ապա թէ ոչ՝ քրիստոնէից այցելութիւններն անօգուտ ըլլալով՝ իրենց կեանքն ալ անօգուտ կը լլայ. եւ ասանկ դիպուածներու մէջ՝ բարի վարքն աճելու, ընկեր ընկերին շնութիւն տալու տեղ՝ իրար կ'աւրեն, եւ մոլութիւններն ու աշխարհքիս ապականութիւնը կ'աճեցընեն:

Եւելոք աս բանիս միտ պիտի դնեն կուսանք եւ անոնք՝ որ աշխարհքի կարգ չմննելով կամ մանել չուզելով՝ աշխարհքիս մնաս բարով ըսած են: Իրենց առջեւը միշտ հայելի օրինակ պիտոր ըլլայ ամենամաքուր կոյսը սուրբ Աստուածածին: Ինք ալ այցելութիւն ըրաւ, իր ազգականին օգնութիւն ընելէն շփախաւ, մանաւանդ աճապարեց շուտով գնաց, եւ երեք ամիս ալ մնաց. բայց աստուածային բարեւով մտաւ իր ազգականին տունը, աստուածային խօսքերը շարունակեց, ու աստուածաշնորհ խոնարհութեամբ կեցաւ: Օտարներուն շգնաց. իր աղգականին գնաց: Հեռու կենան իրենք ալ օտարներէն: Կամ գուրս չելլեն, կամ երբեմն երբեմն ելլելու ալ ըլլան՝ շուտով երթան, ասդին անդին բան գործ շունին, վասն զի ամէն կողմ՝ իրենց որոգայիթ կայ: Իրենց համար կամ առանձնութիւնն է, եւ կամ խիստ մօտիկ ազգականները միայն. եւ ասոնց հետ ալ

կենցաղավարութիւն ըրած ատեննին՝ աշխարհքին բանին գործքին պիտի չխառնուին ու խելք ալ պիտի շտան։ Դաստարկութենէն անանկ պիտի փախչին, ինչպէս որ մարդ սատանայէն կը փախչի։ Քիչ մը աղօթք, քիչ մը հոգեւոր մոածութիւն, ուրիշ ատեննին՝ աշխատանքի բան բանելու պիտի տան։ Եւ իրենց վարուց հիմք խոնարհութիւնն, անձնուրացութիւնն ու մահացումը պիտի դնեն։

Դայց առհասարակ ամէն քրիստոնեայք խոնարհութեամբ պիտի դիմեն առ ամէնօրհնեալ սուրբ կյս Մարիամ աստուածածին, որ ինք իր ամենազօր բարեխօսութեամբն ու պաշտպանութեամբը վերցընէ քրիստոնէից մէջէն կերպ կերպ անկարգութիւններն ու ապականութիւնները, որ մտած են իրենց այցելութեանց ու կենցաղավարութեանց մէջ։ Եւ Աստուծմէս սրբութեան ու աղէկութեան շնորհք առնէ, որ իրենց վարուց մէջն ալ բուրէ ազնիւ ու անուշ հոտ բարեպաշտութեան, ինչպէս որ ինք կ'ուզէ եւ ինչպէս որ ինք մեզի օրինակ տուաւ։

Ե · Կ · Ւ · Ը · Կ · Ւ

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՄԻՆ ՄԵՐՈՅ ՑԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՆ

ԱՐ Կ'ԷՍՈՒՏԻ ԳԱՐԴԱՎԱՐԻ

ԵՐԵՔ ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին մէջ։ Առաջինը՝ հին կտակարանէն, Խմաստութեան գլոբէն է։ (Գ. Ե. 25—Ը. 4.)

(Խմաստութիւնն) “Աստուծոյ զօրութեան ճաճանչն է ու Ամենակալին փառացը՝ ճշմարիտ ծագումն է. անոր համար պըզծեալ բան մը չիխառնուիր անոր հետ։ Վասն զի մշտնջենաւոր լուսոյն ճառագայթն է, ու Աստուծոյ մէծութեան՝ անարատ հայելին, եւ անոր բարութեան պատկերը։ Մէկ հատիկ է ու ամէն բանի կարող է. իրմով կը կենայ, ու ամէն բան կը նորոգէ. եւ ազգաց մէջ սուրբ հոգիներուն կ'երթայ. ու Աստուծոյ բարեկամներ եւ մարդարէններ կ'ընէ։ Աստուած ուրիշ մարդ չիսիրեր, բայց միայն ան մարդն՝ որ իմաստութեան հետ կը բնակի։ Վասն զի իմաստութիւնն արեւէն ու ամէն աստղներէն աւելի գեղեցիկ է. լուսոյ հետ բազդատելով՝ անկից աւելի է. վասն զի լուսոյ ետեւէն գիշեր կու դայ. իսկ չարութիւնը շեկնար իմաստութեան յաղթել։ Մէկ ծայրէն մէկալ ծայր օգ-

տակար առողջութեամբ կը տարածուի, եւ ամեն բանին անուշութեամբ հոգ կը տանի: Իմ մանկութենէս վեր իմաստութիւնը սիրեցի ու քննեցի, եւ ինձի հարս ընել ուզեցի, ու իր գեղեցկութեան ցանկացայ: Ազնուականութիւնը կը փառաւորէ, վասն զի Աստուծոյ հետ կենաց հաղըրդութիւն ունի, եւ ամենուն Տէրը սիրեց զանիկա: Վասն զի իմաստութիւնն՝ Աստուծոյ խորհրդակից ու անոր գործքերուն ցանկացող է:»

Վայ խօսքերս բոլոր Արդւյն Աստուծոյ վրայ են, որ է իմաստութիւն յաւիտենական: Աւստի եւ այս ամենայն գովասանին Արդւյն Աստուծոյ աստուածային փառաց ու կատարելութեան վրայ ըլլալով՝ յարմարապէս կը կարդացուի այսօրուան պատարագին մէջ աս ընթերցուածս, որովհետեւ այսօր Յիսուսի Քրիստոսի պայծառակերպութեան տօնը կը կատարենք, որով իր աստուածային փառքը ցուցուց Թարբոր իերան վրայ:

Երկրորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն, Զաքարիայ մարգարէութենէն է: (Գ.Լ. Ժ.Դ. 16—21:)

“Վնանկ պիտի ըլլայ՝ որ Երուսաղեմի վրայ եկած բոլոր ազգերէն մնացածները՝ տարի պիտի ելլեն Տեառն Աստուծոյ ամենակալ թագաւորին Երկրպագութիւն ընելու եւ տաղաւարահարաց տօնը կտարելու: Եւ անանկ պիտի ըլլայ, որ աշխարհքիս բոլոր ազգերէն ով որ Երուսաղէմ չ'ելլեր՝ Տեառն Աստուծոյ ամենակալ թագաւորին Երկրպագութիւն ընելու, անոնք ալ մէկալոնց (այս ինքն՝ Զարդուածներուն) վրայ աւելնան: Եւ թէ որ Եգիպտացուոց ազգն ալ չ'ելլեր ու չեղար, անոնց վրայ ալ կ'ըլլան ան հարուածները՝ որ Տէր պիտի թափէ բոլոր ազգերուն վրայ՝ որ տաղաւարահարաց տօնը կտարելու չեն ելլեր: Թէ Եգիպտացուոց եւ թէ ուրիշ բոլոր ազգերուն մեղքը մէկ կ'ըլլայ, թէ որ տաղաւարահարաց տօնը կտարելու չեն ելլեր: Են օրը ձիուն սանձին վրայ եղածը՝ Տիրոջ սուրբ բանը կ'ըլլայ: Եւ Տիրոջ տան մէջ սաները տաշտի պէս կ'ըլլան սեղանին առջեւ. ու Երուսաղեմի եւ Յուդայի մէջ եղած բոլոր սաները՝ Տեառն ամենակալի նուիրեալ կ'ըլլան: Եւ զոհ բերողներն՝ ամենն ալ պիտի գան, անոնցմէ պիտի առնեն ու անոնցմով պիտի եփին: Եւ ան օրէն ետքն ալ ամեննեւն Քանանացի պիտի չդանուի Տիրոջ տան մէջ:»

Վայ խօսքերս խորհրդաբար կը նշանակեն քրիստոնէական կրօնին բոլոր աշխարհք տարածուին, եւ քրիստոնէական կրօնը չունեցողներուն կորուստն ու դատապարտութիւնը:

Երրրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Յովհաննու առաքելցյն կաթուղիկեայց առաջին թղթէն է: (Գ.Լ. Ա. 1—7:)

“Վն որ ի սկզբանէ (այս ինքն՝ ի յաւիտենից) էր, որուն

վրայ լսեցինք, որն որ մեր աչքովն ալ տեսանք, որուն երեսը նայեցանք, ու մեր ձեռքն ալ դպջուցինք ի վերայ Բանին կենաց եւ կեանքն յայտնուեցաւ ու տեսանք. եւ կը վկայենք ու կը պատմենք ձեզի յափունական կեանքը, որ Հօր քովն էր եւ մեզի երեւցաւ: Տեսածնիս ու լածնիս՝ ձեզի ալ կը պատմենք, որ դուք ալ մեզի հետ հաղորդութիւն ունենաք, ու մեր հաղորդութիւնն ալ ըլլայ Հօր եւ իր Արդւոյն Յիսուսի Քրիստոսի հետ: Եւ աս կը գրենք ձեզի, որ ձեր ուրախութիւնը կատարեալ ըլլայ: Եւ աս է ան աւետիքն՝ որ իրունք լսեցինք ու ձեզի կը պատմենք, որ Վատուած ըց է, եւ ի նմա ամենեւին խաւար չկայ: Թէ որ ըսելու ըլլանք որ իրեն հետ հաղորդութիւն ունինք ու մենք խաւարի մէջ պտղուելու ըլլանք, սուտ կը զրուցենք ու ճշմարտութիւնը չենք ըներ: Խակ թէ լուսոյ մէջ պտղուելու ըլլանք, ննչակն որ ինք ալ լուսոյ մէջ է, իրարու հետ հաղորդութիւն կ'ունենանք, եւ իր Արդւոյն Յիսուսի արինը զնեց ամեն մեղքերէ կը մաքրէ:

Ուրբ Յովհաննես առաքեալ չէ թէ միայն մարմնաւորապէս տեսաւ զՔրիստոս, ինչպէս ուրիշ առաքեալք, հապանաեւ Քրիստոսի այլակերպութեան ատենը թաւրոր լերան վրայ իր աստուածային իմառքը տեսաւ, ինչպէս որ վարոր պիտի զրուցենք: Ուստի մեզի ալ կը վկայէ, որ մենք ալ հաւտանք: Բայց կը հասկըցընէ մեզի որ եթէ կ'ուզենք ճշմարիտ հաւառը ու իրեն հետ հաղորդութիւն ունենալ, պէտք է որ չէ թէ մեկ անդամ միայն խաւարէն դուրս ելլելով՝ դէպի ի լցոս դառնանք, հազար նաեւ միշտ լուսոյ մէջ մնանք ու խաւարի գործքեր չընենք, այս ինքն մեղք չգործենք:

Խակ աւետարանն առ է: (Մատթ. Գ.ւ. Ժ.Զ. 13—Ժէ. 13:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. «Փիիլապեայ կեսարիայ կողմէն ելլելով՝ աշակերաններուն կը հարցընէր ու կ'ըսէր. Ինձի համար մարդիկ ինչ կը զրուցեն, որդի մարդոյ ով է կ'ըսեն: Անոնք ալ ըսին. Ամանք կ'ըսեն թէ Յովհաննես Մկրտիչն է. ոմանք Եղիա է, ոմանք ալ՝ Երեմիա կամ մարգարէներէն մէկն է, կ'ըսեն: Ըստ իրենց Յիսուս. Հապա գուք ինձի համար ինչ կը զրուցէք, ես ով եմ: Սիմոն Պետրոս պատասխան տուաւ իրեն ու ըստ, գուն ես Քրիստոս Արդի Նստուծոյ կենդանեւոյ: Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ ու ըստ. Երանի քեզի, Սիմոն որդի Յովհաննու. վասն զի մարմնն ու արիւն քեզի չըայսնեց, այլ իմ Հայրս որ Երկինքն է: Ես ալ քեզի կ'ըսեմ, որ Գուն վէմ ես եւ աղ վիմին վկայ իմ Եկեղեցիս պիտի շննեմ, ու դժոխոց դռներն անոր չկարենան յաղթել: Եւ Երկնից թագաւորութեան բանիքները քեզի կու տամ, եւ զով

որ աշխարհքիս վրայ կապելու ըլլաս, երկինքն ալ կապուած ըլլայ. եւ զով որ աշխարհքիս վրայ արձակելու ըլլաս, երկինքն ալ արձակուած ըլլայ: Ան ատեն աշակերտներուն խիստ պատուէր տուաւ որ չըլլայ թէ մէկու մ'ըսեն թէ բնքն է Քրիստոս: Անկից ետքը Յիսուս սկսաւ աշակերտներուն հասկըցնել թէ Երուսաղէմ պիտ'որ երթայ, եւ շատ չարչարանք ու անարդանք պիտի քաշէ քահանայապետներէն, դպիրներէն ու ժողովուն ծերերէն, եւ զինքը պիտի մեռցընեն, ու երրորդ օրը յարութիւն պիտ'որ առնէ: Պետրոս ալ զինքը մէկդի առնելով՝ սկսաւ դէմ դնել իրեն ու ըսել. Տէր, քաւ լիցի քեզ. ադ բանը քեզի չըլլայ: Յիսուս ալ Պետրոսին գառնալով՝ ըսաւ. Դէմ կեցող, գնա սրկից. դուն ինծի գայթակղութիւն կ'ըլլաս. դուն Կստուծյ բաները չես մոտածեր, այլ մարդու բաները: Ան ատեն Յիսուս իր աշակերտներուն ըսաւ. Թէ որ մէկն իմ ետեւէս գալ կ'ուզէ, բնք զինքը թող ուրանայ. եւ իր խաչն առնէ, ետեւէս գայ: Վասն զի ով որ իր հոգին փրկել կ'ուզէ՝ կը կորսընցընէ, եւ ով որ իր հոգին ինծի համար կը կորսընցընէ՝ կը գտնէ: Ինչ օգուտ է մարդուն, թէ որ բոլոր աշխարհքը կը շահի, ու իր հոգին կը տուժէ. եւ կամ ինչ կրնայ տալ մէկն իր հոգին փրկելու համար: Վասն զի որդի մարդոյ պիտի գայ իր Հօրը փառքովն ու իր հրեշտակներովը, եւ ան ատեն ամէն մէկուն հատուցում պիտ'որ ընէ իրենց գործքին նայելով: Ստոյդ կ'ըսեմ ձեզի որ հոս եղողներուն մէջէն կան ոմանք, որ պիտի չմեռնին՝ մինչեւ շտեսնեն զորդի մարդոյ իր թագաւորութեամբն եկած: Եւ վեց օրէն ետքը Յիսուս իր հետն առաւ զՊետրոս եւ զՅակոբոս եւ անոր Յովհաննէս եղբայրն, ու բարձր լեռ հանեց զանոնք մինակ: Եւ անոնց առջեւն սյլակերպեցաւ ու երեսներն արեւու պէս լուսաւորեցան, զգեստներն ալ լուսոյ պէս ճերմակ եղան: Եւ ահա երեւցան անոնց Մովսէս ու Եղիա, որ հետը կը խօսէին: Պետրոս պատասխան տուաւ ու ըսաւ Յիսուսին. Տէր, աղէկ կ'ըւլլայ՝ որ հոս մնանք. եւ թէ որ կ'ուզեմ՝ երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի, մէկն ալ՝ Եղիայի: Աս ըսած ատեն՝ ահա լուսաւոր ամայ մ'եկաւ՝ անոնց վրայ հովանի եղաւ: Ամային մէջէն ձայն մ'եկաւ ու ըսաւ. Դա է իմ սիրելի որդիս, անոր վրայ հաճեալ եմ, անոր մահիկ ըրէք: Երբ որ աշակերտներն աս բանը լսեցին, երեսներնուն վրայ ինկան ու շատ վախցան: Եւ Յիսուս մօտիկցաւ իրենց, բռնեց ու ըսաւ. Ոսք ելէք ու մի վախնաք: Եշուլնին վեր վերցուցին, տեսան որ մարդ մը չկայ, բայց միայն Յիսուս: Եւ լեռնէն ալ վար իջած ատեննին՝ Յիսուս պատուիրեց իրենց ու ըսաւ. Զըլլայ որ ադ տեսիլը մարդու մը

պատմէք մինչեւ որ որդի մարդոյ մեռելներուն մէջէն յարութիւն առնէ : Ըշակերտները հարցուցին իրեն ու ըսին . Ան ի՞նչ բան է՝ որ դպիրք կ'ըսեն, թէ Առաջ պէտք է որ Եղիա գայ: Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ իրենց . Եղիան պիտի գայ ու ամէն բան հաստատէ . բայց ես կ'ըսեմ ձեզի որ Եղիա արդէն եկաւ ու չճանչցան զի՞նքը, այլ ուղածնին ըրին իրեն . անանկ ալ որդի մարդոյ անոնցմէ պիտի չարչարուի: Ան ատեն աշակերտները հասկրցան որ Յովհաննէս Մկրտչին համար ըսաւ իրենց : „

Վ.ս աւետարանս կը սկսի նախ պատմէլ ու հասկրցընել թէ ինչպէս որ Քրիստոսի հարցուցած ատեն՝ Պետրոս առաքելալ ամէն առաքեալներէն առաջ ամենեւին չտարակուսեցաւ, այլ մասնաւոր աստուածային յայտնութեամբ ճանչցաւ Քրիստոսի ով ըլլալն եւ զանիկա Որդի Աստուծոյ եւ Աստուած դաւանեցաւ, անանկ ալ Քրիստոս Տէրն մեր ամէն առաքեալներէն վեր եւ գլխաւոր կարգեց զՊետրոս առաքեալ, զի՞ն Եկեղեցւոյ վէմ ըրաւ ու ընդհանուր Եկեղեցւոյն վրայ գլխաւորութեան իշխանութիւնը տուաւ, կապելու եւ արձակելու իշխանութիւն տալով: Եսքը Քրիստոս Տէրն մեր քաշելու շարժարանքները պատմած ատեն՝ Պետրոս առաքեալ սոսկաց ու կոկործալով աղաւեց որ անանկ չըլլայ: Բայց Յիսուս սաստեց ու հասկրցուց որ աստուածային յաւիտենական կամքն անանկ է . աս ալ յայտնեց թէ ով որ կ'ուղէ յաւիտենական փառաց հասնիլ, իրեն նմանեցով՝ իր անձը պիտի ուրանայ ու աս աշխարհքէս պիտի կտրի . վասն զի արքայութեան փառքը շատ մեծ բան է . ու անոր հասնելու համար՝ ամէն բան մէկդի ձգելու է: Ասոր համար ալ արքայութեան փառաց մեծութիւնը խօսքով հասկրցնելէն եսքը՝ ուղեց նաեւ փորձով ալ քիչ մը հասկրցնել քանի մը առաքեալներուն . ու խօսք տուաւ որ ան քանի մը հոգին չմնուած՝ նցն փառքը տեսմեն: Տուած խօսքն ալ վեց օրէն եսքը կատարեց: Երեք առաքեալ հետո առաւ, այս ի՞նքն՝ զՊետրոս, զՅակոբոս եւ զՅովհաննէս, անոնց հետ Թարոր լեռն ելաւ ու հոն աղօթքի կեցաւ: Եւ իսկցն իր մարմինը փառաւորուեցաւ արքայութեան փառքով. Մովսէս ու Եղիա ալ հնազանդելով աստուածային հրամանին՝ հոն երեւցան ու Յիսուսին հետ կը խօսէին: Առաքեալք ասանկ խելքէ մոտքէ վեր բանիր տեսնելով՝ զարմացան եւ իրենք զի՞րենք կորսընցուցին. անանկ անոյշ եկաւ իրենց, որ չէին ու զեր անկից զատուիլ, ուստի Պետրոս ալ ըսաւ Յիսուսին. Տէր, աղէկ կ'ըլլայ որ հոս մնանք . ու մարդկօրէն ալ կը կարծէր թէ ճար մը կրնայ ըլլալ, անոր համար Յիսուսին ըսաւ . Երեք տա-

զաւար շինենք, մէկը՝ քեղի, մէկը՝ լովուսի, մէկն ալ՝ Եղիայի։ Բայց սաստիկ խնդութենէն ինք իրմէ ելած ըլլալով՝ ըսածը չէր գիտեր։ Սակայն այնչափ փառքն՝ որ Յիսուս իր առաքեալներուն ցուցուց, բաւական չէր։ Հայր Աստուածութիւնը հաստատելու համար՝ վկայեց որ իր սիրելի Որդին է։ Իսկ առաքեալք ան ձայնէն ու լուսէն վախցան եւ երեսներնուն վրայ ինկան։ Եւ որովհետեւ Աստուածոյ ցուցընելիքը կատարուած էր, եւ գեռ ատենինը չէր որ Յիսուսի մարմնոյն փառաւորութիւնը մացական ըլլաց, վասն զի գեռ չարչարուած չէր, անոր համար Յիսուս իր մարմնոյն տուած փառքն իսկցին ներս քաշեց ու առաջին վիճակը դարձուց։ Ետքը սիրտ տուաւ իր առաքեալներուն, ոտք հանեց լեռնէն վար իջած ատենին ալ պատուիրեց որ ըլլայ թէ մարդու մը պատմեն մինչեւ որ ինք յարութիւն առնէ։

Վ.ս այլակերպութիւնը Յիսուս անոր համար բանեցուց, որ իր աշակերտներուն հաւատքը հաստատէ ու իր ճշմարիտ աստուածութեան ցցցը տայ։ Իր աստուածային փառաց պղտիկ կոյժը ցուցընելով՝ ուզեց հասկըցընել իրենց թէ ինչ մեծամեծ փառքեր պատրաստուած է իրենց երկինքը՝ աս աշխարհքիս չարչարանքներէն ու տառապանքներէն եսքը։ Եւ չէ թէ անոնց մինակ, հապա մեղի ալ՝ թէ որ իր պատուիրաններն աղէկ պաշելու եւ մեր վարքն իր վարուց նմանցընելու ըլլանք։ Իսկ ան պատրաստուած փառքն անանկ մեծ է, որ չէ թէ մինակ մարդու լեզուն չիկնար բացատրել, հապա նաեւ մարդու խելքը չիկնար հասնիլ։ Պողոս առաքեալ ալ չմոռած՝ յափշտակեցաւ երրորդ երկինքը, բայց ի՞նչ կ'ըսէ։ «Աստուած իր սիրելիներուն անանկ բան մը պատրաստեց, որ աչք տեսած չէ, ականջ լած չէ ու մարդուն սիրուն ինկած չէ»։ (Ա.Կոբըն. Բ. 9.) Բայց թէ որ կ'ուզենք որ մեր սիրուն ան արքայութեան փառացը բորբոքի, աս մասածնիք որ եթէ Աստուածոյ պատրաստած ուրախութիւններուն մինակ մէկ անցաւոր կամիլն անանկ ըրաւ առաքեալները՝ որ իրենցմէ դուրս ելան, հապա ինչ պիտի ըլլայ՝ երբ որ արդարք մասնեն արքայութիւն ու հոն մասն յաւիտեանս յաւիտենից։

Վ.պա ուրեմն հօգիններնոււս աչքը բանանք, ու հաւատքով միշտ արքայութեան անպատմելի փառքը մտածնիք։ 2ըլլայ թէ կուրանալով՝ աչուքներնէս հեռացընենք ու անանկով մենք ալ հեռու մասնք։ Աս աշխարհքիս շնչին ու անցաւոր բարութիւնները մեզի բան մը չերեւան եւ զմեզ չխարեն։ Ահա կը տեսնենք որ աս աշխարհքիս մէջ բան մը չկայ, որով մեր սիրալ հանդի։ Որչափ որ աշխարհքիս մէջ հան մը չկայ, որով մեր սիրալ հանդի։

Ճռւթիւն, զուարձութիւն, ուրախութիւն կայ, մէկը մարդուս սիրտը շիկշտացըներ, չիհանգչեցըներ, վասն զի մարդուս երջանկութիւնն անոնք չեն, ուստի եւ մարդուս բաղձանքին փընտուածն ալ անոնք չեն: Այլ մարդուս ճշմարիտ երջանկութիւնը՝ միայն լսուած է, ուստի մարդուս բաղձանքն ալ զլսուած կը մինաւէ եւ մինակ լսուածով կրնայ կշտանալ ու հանգչիլ: Անոր համար ըլլայ որ մենք ալ մեր սիրտն աս աշխարհքիս բաներուն փակցընենք. այլ միշտ երկրաւոր բաներէն հրաժարելով՝ աշուընիս երկնային բաներուն փայ ըլլայ: Միշտ մառընիս բերենք ան յախտենական, անսահման ու անվախճան փառքը՝ զօրն որ Տէրն մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս մեզի համար պատրաստեց, մեզի խոստացաւ, մեզի արժանի տեսաւ, եւ կու տայ ալ ամենուն՝ որ իրեն խօսքը մտիկ կ'ընեն ու գործքով ալ իր խրատները կը կատարեն:

Վ.մէն օր Հայր մերին մէջ կ'ըսենք. “Եկեսցէ արքայութիւն քո, ջանանք որ մեր գործքովն ալ համելու արժանի ըլլանք: Թէ որ խաչ, նեղութիւն, չարչարանք, վիշտ ու աշխատութիւն կրել պէտք է, չծոյնանք: Ի՞նչ կրելու ըլլանք ան փառաց հասնելու համար՝ քիչ է, եւ սակայն անանկ քիչ բաներուն համար՝ լսուած խոստացեր է մեզի արքայութիւնը: Աս աշխարհքիս մէջ Քրիստոսի խաչակից պիտի ըլլանք, որ ի հանդերձեալն ալ իրեն փառակից ըլլանք: Կոյն նոքն Քրիստոս Տէրն մեր ըստ մարդկութեան նախ չարչարուեցաւ, խաչեցաւ, ու ետք ան փառքը մտաւ. ինչպէս որ ի՞նք ըստ իր յարութենէն ետքը. Քրիստոս աս չարչարանքները պիտի քաշէր ու իր փառքը մտնէր: (Ղ.մ. Խ. 26:) Հապա ուր կը մնանք մենք ողըրմէլի մեղաւորքս, որ չէ թէ միայն արքայութեան արժանի ըլլալու վարձք ստանալու համար, հապա նաև մեր մեղքերուն ապաշխարանքները վճարելու համար պարտական ենք խաչքաշելու: Բայց որովհետեւ ինչ որ քաշենք աս աշխարհքիս մէջ՝ քիչ է, կարձ է ու շուտով կ'անցնի, քաշենք սիրով, որպէս զի արժանի ըլլանք արքայութեան փառացը, որ շատ է՝ վասն զի մեծ է, երկայն է՝ վասն զի յախտենական է, եւ ամենէին չ'անցնիր՝ վասն զի անվախճան է:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ՎԱՐԴԱՎԱՐՈՒԹ

ՎԵՅՍՈՐ ալ պատարագին մէջ երեք ընթերցուած կը կարդացուի : Առաջինը՝ հին կտակարանէն, Մովսէս մարդարէին գրած Ելից գրքէն է : (Գ. Ծ. ԺԹ. 9—13 :)

“Իսաւ Տէր Մովսեսին . Ահա ամսզի սիւնով ես քեզի կու գամ, որ քեզի հետ խօսած ատենս՝ ժողովուրդը լսէ եւ ի յաւ մատեան քեզի հաւատան : Եւ ինչ որ ժողովուրդն ըսած էր Մովսէս Տիրոջը պատմեց : Տէր ալ Մովսեսին ըսաւ . Խջիր, վկայութիւն տուր ժողովուրդեան եւ զիբենք սրբէ այսօր ու վաղը . եւ զգեստնին լուան ու երրորդ օրուան պատրաստ ըլլան . վասն զի երրորդ օրը կ'իջնայ Տէր բոլոր ժողովուրդեան առջեւը՝ Անսա լերան վրայ : Ժողովուրդն ալ չորս դիէն հեռու կեցընես ու ըսես . Զգոյշ կեցէք, չոլլայ որ լեռն ելլէք ու լեռը մօտենաք . վասն զի ով որ լեռը կը մօտիկնայ, չարաչար կը մեռնի : Չեռք չդպչի լերան . վասն զի (դպչողը) քարերով կը քարկոծուի ու նետերով կը խոցուի . անասուն ըլլայ, մարդ ըլլայ, չապրիր . այլ երբ որ ձայներն ու փողն ու ամսզը կ'ելլէ կը վերանայ լեռնէն, ան ատեն ելլեն լեռը :”

Լուսաքերս ևստուած Մովսէս մարդարէին ըսաւ, երբ որ Անսա լերան վրայ օրէնք պիտի տար : Բայց խորհրդապէս կը կարդացուի այսօր պատարագին մէջ, չէ թէ միայն անոր համար, որ Յիսուսի այլակերպութեան ատեն Մովսէս երեւնալով՝ ասոր յիշատակութիւն մ' ըլլայ, հապա նաեւ անոր համար՝ որ ինչպէս Անսա լերան վրայէն աստուածային ձայն լսուելով՝ անանկ եղաւ որ Հրեայք Մովսեսի հաւտան, անանկ ալ ևստուած ուղեց որ Թարբոր լերան վրայ ինք Հայրն ևստուած երկինքէն աստուածային ձայնով Յիսուսին աստուածութեան վկայէ ու Յիսուսին հնազանդելու պարտաւորէ, որպէս զի առաքեալք ու բոլոր աղդ մարդկան Յիսուսի Քրիստոսի Տեւան մերց հաւտալով՝ քրիստոնէական կրօնին Ճշմարտութիւնն ընդունին ու ետեւէն երթան :

Երկրորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն, չորրորդ Թագաւորութեանց գրքէն է : (Գ. Ծ. 9—12 :)

(Եղիա ու Եղիսէ Յորդանան գետէն) “Ենցած ատեննին՝ Եղիա Եղիսէին ըսաւ . ինձմէ բան մ' ուղէ որ քեզի ընեմ, քանի որ քեզմէ չեմ վերացած : Եւ Եղիսէ ըսաւ . Քու կրկին հոգիդ իմ վրաս ըլլայ : Եւ Եղիա ըսաւ . Դժուարին բան ուղեւ

ցիր. բայց եթէ կը տեսնես՝ որ ես քեզմէ կը համբառնամ, անանկ ըլլայ. ապա թէ ոչ ըլլայ: Գացած ատեննին՝ կը խօսէին ու կ'երթային, եւ ահա հրեղէն կառք ու հրեղէն ձիեր: Երկուքին մէջ մտան իրարմէ զատեցին. եւ Եղիա շարժմամբ երկինք վերացաւ: Խակ Եղիսէ կը նայէր ու կ'աղաղակէր. Հայր հայր, կառքդ Խրայելի եւ հեծեալքդ նորա. ու ալ չտեսաւ զինքը ու:

Ճիսուսի այլակերպութեան ատեն Թարոր լերան վրայ՝ Մովսէս ու Եղիա երեւցան: Աւստի հնչպէս առաջին ընթերցուածով Մովսէս յիշուեցաւ, անանկ ալ երկրորդ ընթերցուածով Եղիա կը յիշուի:

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Յովհաննու առաքելցն կաթուղիկեայց առաջին թղթէն է: (ԳԼ. Ե. 9—12:)

“Աիրելիք, թէ որ մարդու վկայութիւնը կ'ընդունիք, Աստուծոյ վկայութիւնն աւելի մեծ է: Աստուծոյ վկայութիւնն աս է, որ իր Որդւոյն վրայ վկայեց: Ավ որ Աստուծոյ Որդւոյն կը հաւատայ, աս վկայութիւնն իր քովն է. խակ ով որ Աստուծոյ Որդւոյն չիհաւատար, զԱրդին Աստուծոյ սուտ կը հանէ. վասն զի չիհաւատար ան վկայութեան՝ որ Աստուած իր Որդւոյն վրայ վկայեց: Եւ աս է վկայութիւնն՝ որ Աստուած մեզի յափառենական կեանք տուաւ. եւ աս կեանքս իր Որդւոյն վրան է: Ավ որ Որդին կ'ընդունի, կեանքն ալ կ'ընդունի. խակ ով որ Աստուծոյ Որդին չ'ընդունիր, կեանքն ալ չ'ընդունիր ու:

Ինչպէս երէկ տեսանք, Յիսուսի այլակերպութեան ատեն Հայրն Աստուած երկնքէն վկայեց Յիսուսի աստուածութեան, ու մեզի ալ հրամայեց որ Յիսուսի խօսքը մտիկ ընենք, այս ինքն՝ Յիսուսի կրօնն ու վարդապետութիւնը պահենք ու գործքով ալ կատարենք: Ասոր համար Յովհաննէս առաքեալ ալ մեզի կը սորվեցընէ որ պարտական ենք Յիսուսի հաւատը: Եւ որովհետեւ առանց գործքի եղած հաւատքը մեռած է, անոր համար գործքերնիս ալ մեր հաւատքին պիտի յարմարցընենք: Ան ատեն հասնինք յափառենական կենաց:

Խակ աւետարանն աս է: (Յ-Հ. ԳԼ. Ե. 1—17:)

Ի չօրէն լուսոյ. “Խակզեանէ (ի յափառենից) էր Բանն (Որդին Աստուծոյ), եւ Բանն Աստուծոյ քովն էր, ու Բանն Աստուած էր: Ինք ի յափառենից Աստուծոյ քովն էր: Ամէն բան անով եղաւ. եւ առանց անոր՝ բան մը չեղաւ, ինչ որ եղաւ: Անով կեանք էր, ու կեանքը՝ մարդկան լցու էր. եւ լցու խաւարին մէջ լուսաւոր էր, ու խաւարը լուսոյն խելք չհասցուց: Աստուած մարդ մը խրկեց, անունը Յովհաննէս. աս մարդս վկայը ըլլալու եկաւ, որ լուսոյն համար վկայէ, որպէս զի ամէնքն ալ անոր ձեռքովը հաւատան: Ինք լցու չէր. հապա լուսոյն համար

պիտի վկայէր։ Ճշմարիտ լոյս կար, որ կը լրւսաւորէ ամէն մարդն՝ որ աշխարհք պիտի գայ։ Աշխարհքին մէջն էր ու աշխարհք իրմով եղաւ, և աշխարհք զինքը չճանցաւ։ Իրեններուն եկաւ, եւ իրեն եղողները զինքը ընդգունեցան։ Խակ որոնք որ զինքն ընդունեցան, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդի ըլլալու, անոնց՝ որ իր անուան կը հաւատան։ Ասոնք չէ թէ արենէ, կամ մարմնյ կամքէն, կամ էրիկ մարդու կամքէն, այլ Աստուծմէ ծնան։ Եւ բանն մարմին եղաւ (Արդին Աստուծոյ մարդկային բնութիւն առաւ) ու մեր մէջը բնակեցաւ։ Եւ իրեն փառքը տեսանք՝ ինչպէս որ Հօր Աստուծոյ միածնն Արդւոյն փառքն է, ի շնորհօք ու ճշմարտութեամբ։ Յովշաննէս իրեն համար կը վկայէ։ աղաղակեց ու ըսաւ։ Աս է՝ որուն համար կ'ըսէի թէ ինձմէ ետքը պիտի գայ։ բայց ինձմէ առաջ եղած է, վասն զի ինձմէ առաջ էր։ Վասն զի իր լրութենէն մէնք ամէնքս ալ շնորհք շնորհքի տեղ առինք։ Վասն զի օրէնքը Մովսեսի ձեռքով տրուեցաւ։ Խակ շնորհքն ու ճշմարտութիւնը Յիսուսի Քրիստոսի ձեռքովն եղաւ։,,

Աս աւետարանիս մեկնութիւնը տես Նոր կիրակիին օրը։ (Երե- 85, 86.)

Այլակերպութեան աօնը՝ հինգ տաղաւարահարաց տօներէն մէկն ըլլալով՝ այսօր մեռելոց յիշատակը կը կատարուի։ Երեկ ըսինք թէ ինչպէս պէտք է որ արքայութեան փառաց հասնելու աշխատինք։ Այսօր ալ մոտածենք թէ ան ննչեցեալները՝ որ նցն երանական փառաց պիտի հասնին, բայց իրենց մեղաց ապաշխարանքները վճարելու համար՝ քաւարանին մէջ քաւելու մնացեր են, ինչպէս կը փափագին շուտով աղատիլ եւ հասնիլ։ Մենք կրնանք իրենց օգնել աղօթքով եւ ուրիշ բարեպաշտ գործքերով, կրնանք իրենց օգնել մեղաքաւիչ սուրբ պատարագին արդիւնքով, կրնանք իրենց օգնել աղքատաց ողորմութիւն տալով, կրնանք իրենց օգնել սուրբ Եկեղեցւոյ գանձուց մէջէն իրենց համար ալ ներողութիւն շահելով։ Անփոյթ ըլլանք։ Երանի մեղի, թէ որ մեր աշխատութեամբ՝ Աստուծոյ շնորհքը հոգի մը կ'աղատենք եւ ինք արքայութեան կը հասնի։ Ան հոգին մեղի համար անփադար բարեխօս կ'ըլլայ Աստուծոյ, որ Աստուծոյ շնորհքովն աս անցաւոր աշխարհքիս խարէութենէն մենք ալ աղատելով՝ իրեն հասած յաւիտենական ուրախութեան հասնինք։

Ե. Ա Տ Բ Ե Կ

ՎԱՐԴԱՎԱՌՈՒԵԿՆ Ե Տ Ք Ը

Ա Մ Ա Յ Ա Վ Ա Ր Ա Յ Ա Խ Ե Կ Ն Ե Տ Ք Ը

Ա Մ Ա Յ Ա Վ Ա Ր Ա Յ Ա Խ Ե Կ Ն Ե Տ Ք Ը

“Եյսպէս կըսէ Տէր. Արովչեաւ Սիօնի աղջիկները հապատացան ու բարձրապարանոց գացին. իրենց ընքուիներով վը նշան կ'ընէին, ու քաղած ատենանին՝ զգեստնին գետինը կը քսէին, ու իրենց սուուըներով կը կաքաւէին։ Անոր համար Աստուած ալ Սիօնի աղջիկներուն գլուխները պիտի խռնարհեցընէ ու Տէր անոնց զարդերը պիտի հանուեցընէ ան օրը. Եւ Տէր անոնց զգեստներուն փառքը պիտի հանէ, եւ անոնց պատմումանները, եւ մազերնուն հիսուածքը, մազերուն կապերն ու պատակակալները, եւ մահիկներն ու երեսներնուն զարդերը, ու փառաւոր զարդարների պատմումաննին, եւ քողերնին ու ապարանջաններնին ու մէհեւանդներնին, եւ օղերնին, ու մատնիներնին, ու կշտապանակներնին, զիսպակներն ու ձեղենակները. Եղածիրանին ու միջնածիրանին, եւ տան մէջ հագնելիքն, ու թափանցիկ լակոնացին. բեհեղն ու երկնագօյնը, եւ կարմիր շշաշատեռն ու զննզգցն բանածը, եւ ոսկի թելով բանածն ու ծայրերն ոսկեթելը։ Անուշ հոտերուն տեղն աղփոշի պիտ'որ ըլլայ, ու կամարին տեղ՝ չուանէ գօտի. գլխուն ոսկիէ զարդերուն տեղ՝ կնտութիւն պիտ'որ ըլլայ՝ քու գործքերուդ համար, ու ոսկով բանուած զիսպակն տեղ՝ քուրձ պիտի հագնիս։ Եւ սիրելի որդիդ՝ որ կը սիրես, սրով պիտի մոռնի. ու ձեր իշխանները սրով պիտ'որ իյնան ու ողորմիլի ըւլան. Եւ ձեր զարդուց սապատներուն վասյ սուգ պիտ'որ ըլլայ. ու մինակ պիտի մնաս եւ գետինն իյնաս։ Եւ եօմը կնիկ մէկ էրիկ մարդու ձեռք պիտի զարնեն ու ըսեն. Մեր հացը կ'ուտենք ու մէր զգեստը կը հագնինք, բայց մինակ քու անունդ մէր վրայ յիշուի, մէր նախատիկը մէր վրայէն վերցուր։”

Վըդէն յայտնի է թէ որչափ Աստուծոյ գէմ մէծ բան է աշխարհքիս ունայնութիւններուն սիրտ կպցընելը։ Եւ որովհետեւ աշխարհքիս ունայնութիւններուն սիրտ կպցընողն՝ իր սրուին սէրն Աստուծոյ տալու տեղ՝ անանկ ունայնութիւններուն կու տայ, եւ Աստուծմէ կը հեռանայ. անոր համար Աստուծոյ աչքէն ալ կ'իյնայ ու յաւիտենական դատապարտութեան արժանի կ'ըլլայ։ Մանաւանդ որ անպարկեշտ հագուստներուն, զարդերուն հետ ըլլալը՝ չէ թէ միայն մարդուն սիրոն

ունայնութեան սիրովը կը գլուորէ, հապա նաեւ մարմնաւոր ցանկութեան կրակովը կ'այրէ: Բայց անանկ մարդը չէ թէ մի-նակ ի հանդերձեալն կը պատժուի յաւիտեանս յաւիտենից, հապանաեւաս աշխարհքիս մէջ չարաչար կը պատժուի: Եղէկ մտածեն կանայք ու աղջկունք ան պատիմները՝ որ Աստուած Խրայելացւոց աղջին կնիկներուն ու աղջիկներուն տուաւ, ինչ-պէս որ վերը տեսանք, եւ յաւիտենական փառքն ու արքայութեան զարդերը յիշելով՝ զգաստանան ու աշխարհքիս ունայն զարդերէն հեռու կենան, որ ուրիշ բանի չեն ծառայեր՝ բայց եթէ գայթակղութիւն ու մեծամեծ փորձութիւններ տալու: Ո՛չ, որչափ կերպ կերպ մեղքեր ու բամբասսնքներ ալ կ'ըլլայ կնիկներուն ու աղջիկներուն անպարկեշտ հագուստներով, կո-տըրսուելով քալելուն ու էրիկ մարդոց առջեւ վայլած կեր-պով երեւալնուն եւ կամ անոնց հետ համարձակ կենցաղավա-րութիւն ընելուն համար. թող մէկդի տնաքանդութիւնը՝ որ ամբողջ գերդաստաններ կը քանդին կը փոտին: Ծատ անդամ կը կարծեն թէ զիրենք արդարացընելու պատճառ ունին. մէկը կ'ըսէ թէ Տարիքիս վայլածն ինչո՞ւ պիտի ընեմ. մէկալը կ'ըսէ թէ Մեծութեանս նայելով՝ հարկ է որ անանկ ընեմ. մէկը կ'ըսէ թէ Իմ միտքս շիտակ է, մէկալը կ'ըսէ թէ Այսչափ մարդ կ'ընէ, ես ընեմ նէ՝ ինչ կ'ըլլայ. բայց ան խօսքերուն ամէնն ալ սոււա ու փուճ խօսքեր են: Իրենք ինչ կ'ուզեն թող ըսեն. գայլու կերպարանքով գառնուկ չիկրնար ըլլալ. ուստի բռն ու ծշմարիս պատճառն ան է, որ սրտերնին անանկ բաներու կրպ-ցուցած են. անանկ որ այնչափ մեծամեծ մեղքերն ալ ջրի պէս կը խմեն ու աշուընին կյցրցած է. անոր համար ալ ոչ խոստո-վանահարց խրատներն ականջնին կը մանէ, ոչ քարոզիչներուն քարոզները, եւ ոչ մեծերուն արգելմոնքները: Կ'ամընամը ըսելու, Աստուած շատ անդամ ալ այսչափ հրապարակական պատիմներ կը խաւրէ, բայց ամէն մէկն իր խելքին վրայ հաս-տատ կը կենայ, գիտցածէն կտրուիլ չ'ուզեր. մանաւանդ թէ որ նեղի ալ գալու ըլլայ, խոստովանահայրները խարելով՝ սրբապղծութեան մեղքն ալ ընելու ամենեւին խղճմտանք չ'ը-ներ, եւ կամ նաեւ խոստովանանքէն ալ հոգեւորէն ալ կը կտրուի, միայն թէ ուզածն ընէ ու մէկը մէկալը դժոխք ձգէ: Բայց կը վախնամ որ ատանկները թէ որ շուտով չեն զգաս-տանար ու ապաշխարութիւն ընելով չեն դառնար չեն շտկուիր, իրենց կատարածը խիստ չարաչար կ'ըլլայ, թէ մարմնով աս աշխարհքիս մէջ եւ թէ հոգւով ի հանդերձեալն. վասն զի Աստուած վրէժինդիր է: Մ'ըսեր, ինչպէս որ ոմանք շամընա-լով կ'ըսեն թէ Բոլոր աս բաներս քահանայից ու խոստովա-

նահարցն է, վերի մարդարէութեան մէջ աստուածային անսուտ բերանցն անդառնախի վճիռը լսեցիր: Աս աշխարհքիս մէջ ամէն մարդ կրնայ իր ուղած պատասխանը տալ, բայց ան բանէ չէ: Հապա միշտ մոսածելու ենք թէ Աստուծոյ գատաստանն ելած ատեննիս՝ ինչ պատասխան պիտի տանք, հոնտեղը ասանկ փուծ ու պարապ խօսքեր չեն անցնիր, հոնտեղաց լեզուն ուրիշ լեզու է, հոնտեղը ասանկ խենթուիսելաւ լեզուները չեն հասկըցուիր:

Երկրորդ ընթերցուածը նոր կտակարանէն, ուօղոսի առաքելցն առ Կորընթացիս զրած առաջին թղթէն է: (Գ. Ա. 22 — Բ. 5:)

“Իսկ որովհետեւ Հրեայք հրաշք կ'ուզեն եւ հեթանոսք իմաստութիւն կը փնտուեն, մէնք խաչուած Քրիստոսը կը քարոզենք՝ Հրէից գայթագոյնթիւն ու հեթանոսաց յիմարութիւն. բայց կոչուածներուն, թէ Հրեայ ըլլան թէ հեթանոս, զՔրիստոս (կը քարոզենք) Աստուծոյ զօրութիւն ու Աստուծոյ իմաստութիւն: Վասն զի Աստուծոյ յիմարն՝ ամէն մարդէն աւելի իմաստուն է, եւ Աստուծոյ տկարը՝ մարդոցմէ աւելի զօրաւոր է: Արդէն դուք ձեր կոչումը տեսաք, ևղարք, վասն զի մարմոց կողմանէ շատ իմաստուններ, շատ զօրաւորներ ու շատ ավնուականներ չկոչուեցան. այլ աշխարհքիս յիմարներն ընտրեց Աստուծ, որ իմաստուններն ամբշ ցընէ, եւ աշխարհքիս տկարներն ընտրեց Աստուծ, որ զօրաւորներն ամբշ ցընէ. ու աշխարհքիս մէջ շմանցուածներն ու արհամարհածներն ընտրեց Աստուծ ու ոչինչները, որ բան մ'եղողները խափանէ, որպէս զի Աստուծոյ ասածն ամեննեւին մարդ մը չարածի: Վասն զի իրմէ դուք կը ի Քրիստոս Յիսուս, որ մեզի Աստուծմէ իմաստութիւն, արդարութիւն ու սրբութիւն ու փրկութիւն եղաւ. որպէս զի ինչպէս որ գրուած է, պարծեցողը՝ Տիրութնվ պարծի: Ես ալ, ևղարք, թէսկտ ձևզի եկայ, բայց իմաստուն խօսքերու շատութեամբ չեկայ՝ Աստուծոյ վկայութիւնը ձեզի պատմելու: Վասն զի միտքս ուրիշ բան մը չդրի ի ձեզ գիտնալու, բայց միայն զՔրիստոս Քրիստոս, ան ալ խաչուած: Եւ ես տկարութեամբ ու վախով ու շատ զողալով մնացի քովերնիդ. Եւ իմ խօսքու քարոզութիւնս չէ թէ իմաստութեան խարէական խօսքերով եղաւ, այլ Հոգւոյն ուժովն ու զօրութեամբը. որպէս զի ձեր հաւատոքը մարդու իմաստութեամբ ըըլայ, այլ Աստուծոյ զօրութեամբ:”

Վա խօսքերս յայտնի են ու բացատրութեան կարօտութիւն չունին: Քրիստոս նախատինքով խաչի վրայ խաչուեցաւ, եւ իր խաչը քարոզեցաւ, ան խաչն՝ որ առաջ նախատական

տանշանք մըն էր, հաւատացելոց երկրպագութեան նիւթ եւ
թագաւորներուն փառք ու պարծանք եղաւ: Տասուերկու ողոր-
մելի աղքատ ձկնորսք՝ որ իմաստութիւն բնչ ըսել է՝ չեխն դի-
տեր, հարստութիւն ու զօրութիւն չունեին, իմաստուններն ու
հարուստներն ու զօրաւորներն աս խաչն երկրպագութիւն ընե-
լու խոնաքհեցուցին: Քրիստոսի սուրբ հաւատքը պատճառ
չ'ուզեր, վասն զի հաւատքն անանկ բան մըն է, որ մեր մաքեն
վեր եղած բաներու պիտի հաւատանք, ուստի բնական գիտու-
թիւն, ճարտասանութիւն ու իմաստութիւն ամենեւին օգուտ մը
չունի: Մենք մեր միտքը գերի պիտի ընենք եւ Աստուծոյ գեր-
բնական շնորհքովը պիտի հաւատանք:

Խակ աւետարանն աս է: (Մ-որի, Գ. Ն. Ժ. 10—14:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ: “Զգոշ կեցէք, ըլ-
լոյ որ աս պղտիկներուն մէկն արհամարհէք. կ'ըսեմ ձեզի որ
անոնց հրեշտակներն երկինքը՝ միշտ կը տեսնեն իմ Հօրս երե-
սը՝ որ երկինքն է: Վասն զի որդի մարդոյ անոր համար եկաւ
որ կ'որսուածը կեցընէ: Ի՞նչ կը կարծէք դուք. թէ որ մարդ
մը հարիւր ոչխար ունենայ ու անոնցմէ մէկը մոլորելու ըլլոյ,
իննուունուինն ոչխարն ալ լեռները թող չ'մտար ու չ'երթար՝
մոլորածը չ'մինտուեր մի. եւ թէ որ գտնելու ըլլոյ, ստոյդ կ'ը-
սեմ ձեզի՝ որ անոր վրայ աւելի կ'ուրախանայ՝ քան թէ իննառու-
ուիննին վրայ՝ որ մոլորած չեն: Ասանկ ալ՝ իմ Հայրս որ եր-
կինքն է, չ'ուզեր որ աս պղտիկներուն մէկը կ'որսուի:”

•Քրիստոս Տէրն մեր աս խօսքերով կը հասկրցընէ մէզի
թէ ինչպէս Աստուած ամեն մարդուն փրկութիւնը կ'ուզէ: Խակ
զբուցած խորհրդաւոր առակն իր վրան է, որովհետեւ ինք հո-
վիւ քաջ ըլլալով՝ անմիւ անհամար հրեշտակները թող տուաւ-
երկինք, եւ աս աշխարհքս եկաւ՝ մոլորեալ մարդկային բնու-
թիւնը գտնելու եւ փրկելու համար: Եւ աս խօսքերս աւելի
մասնաւորապէս զրուցեց հոգւոց հովիններուն, որպէս զի ամե-
նուն մէկ աչքով նային եւ ամենուն ալ միակերպ հոգ տանին,
որպէս զի ամենն ալ փրկութեան հասցընեն:

Վարդ՝ թէ որ մեր փրկութիւնն այսչափ աղնիւ ու այսչափ
Աստուծոյ ուզած բանն է, ըլլոյ թէ մեր կոչման դէմ դնենք,
ըլլոյ թէ Աստուծոյ շնորհաց դէմ պատ քաշնք: Աստուած
իր բաւական շնորհքն ամենուն առատապէս կու տայ. թէ որ
մէնք ան բաւական շնորհաց դէմ չենք դներ ու մէզմէ չենք հե-
ռացըներ, Աստուած գործունեայ շնորհքն ալ կու տայ, որ իր
կամքը կատարենք ու իր պատուիրանները պահէնք: Երկու
աւազակները՝ որ Յիսուսի հետն ու քովը խաչուցան, միշտ
աչուըներնուս առջեւն ըլլան: Նոյն Յիսուսին քովի էին երկուքն

ալ, ամէն բան կը տեսնէին, ու երկուքն ալ Յիսուս կը նայէր: Բայց մէկը բաւական շնորհաց դէմ գնելով՝ գործունեայ շնորհքն ալ զորուեցաւ ու դատապարտուեցաւ. իսկ մէկալը բաւական շնորհաց դէմ գնելով՝ գործունեայ շնորհաց ալ արժանի եղաւ, ու քիչ ատենի մէջ աստիճան աստիճան գործունեայ շնորհքն աճեցրնելով՝ նշյն օրը փրկութեան հասաւ ու Յիսուսի հետ արքայութիւն մտաւ: Աւստի մենք ալ Աստուծոյ տուած բաւական շնորհքներուն դէմ գնենենք, ու միշտ գործունեայ շնորհաց բաղձանք ու ջանանք որ միշտ բարեկործութիւն ընելով՝ կոչեցնալներուն եւ ընտրեալներուն մէջ ըլլանք. ինչպէս որ կըսէ պետք առաքեալ, ‘ԵՇ զբարք, եւելօք փոյթ տարէք որ բարի գործքերով՝ ձեր կոչումն ու ընտրութիւնը հաստատուն պահէք,,’ (Ք. Պէտք. Ը. 10:)

Տ. Կ Ի Ր Ե. Կ Ի Ւ

Ա. Ա. Թ. Ա. Վ. Ա. Ո. Է. Ն. Ե Տ. Ք. Ը.

ՎՈՐԵՖԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է: (Գ.Լ. Ե. 1—10:)

‘Ոիրելցյն այգին՝ անկիւնն էր, պարարտ տեղ: Չորս դին ցանկով գոցեցի, ամուր պատ քաշեցի, ձողարաձ զարդարեցի, ու ազնիւ որթ տնկեցի. մէջուղը աշխարակ շնիցի ու մէջը հնձանի հօր փորեցի. եւ սպասեցի որ խաղող բերէ, ու փուշ բերաւ: Եւ հիմա, Յուգայի մարդիկ ու Երասսաղեմի բնակիչք, իմ ու այգւցս մէջ դատաստան կտրեցէք. ալ ի՞նչ բան պէտք էր որ իմ այգւցս ընէի ու ես իրեն չըրի. սպասեցի որ խաղող բերէ, ու փուշ բերաւ: Հիմակ ես ինք իրմէս ըսեմ ձեզի՝ որ իմ այգւցս ինչ պիտի ընեմ: Չորս դին կը բանամ ու յափրատակութիւն ըլլայ, պատերը կը վիցընեմ ու կոփկը տուի: Եւ այգիս կը ձգեմ. եւ չիկարուիր ու չիփորուիր, ու մէջը փուշ բուսնի՝ ինչպէս որ բաց տեղ կը բուսնի. եւ իմ ամպերուս կը պատուիրեմ որ այգւցս վլայ անձրեւ չիմնայ: Ա. Ա. Վ. Ա. Ո. Յ. Ա. Ս. Ե. Ա. Ա. Վ. Ա. Ո. Է. Ն. Ե Տ. Ք. Ը.

Վայ անոնց՝ որ տուն տան վրայ կ'եւելլընեն, ու ապարակ ագարակի քով կը գնեն, որ իրենց ընկերին ձեռքէն հանեն: Միթէ մինակ գուք պիտի բնակիք աշխարհքիս վրայ: Բայց ահա բոլոր աս բաները հասաւ զօրութեանց Տեառն ականջը:

վասն զի թէ որ շատ տներ ալ ըլլան, աւեր կը դառնան. եւ թէ որ մեծամեծ ու աղուոր ալ ըլլան, մարդ մը չ'ըլլար՝ որ անոնց մէջ բնակի: Վասն զի ուր տասը լուծ եղանց կը բանի, հոնտեղը սափոր մը (քսանուինը քաշի շափ) ըլլայ. եւ ով որ վեց արդու (քսանուինը քաշի շափ) կը ցանէ, երեք դրիւ (իննուկէս քաշի շափ) ժողվէ ։

Վ. Խօսքս ուղղակի Հրեից զրուցեց Աստուած, որով հետեւ անոնց պյնչափ բարիքներ ընելով՝ իրեն սիրելի ու յատուկ ժողովուրդ ըրած էր, եւ ճշմարիտ աստուածպաշտութիւնն իրենց սորպիցընելով՝ ուրիշ հնմանոս ազգերէն զատած եւ իր յատուկ այդւոյն պէս հոգ տարած էր. բայց անոնք ճշմարիտ աստուածպաշտութեան ու աստուածսիրութեան գործքեր ցուցընելու տեղ՝ մեղքի փուշ կը բուցընէին: Անոր համար Աստուած ալ իրենց պատիժ սահմանեց որ իր եկեղեցին անոնցմէ վերցընէ եւ ուրիշ ազգի տայ, որ Յիսուսին ատենը կատարուեցաւ, ինչպէս որ ինք Յիսուս կը զրուցէ. «Ասոր համար կ'ըսեմ ձեղի որ Աստուածոյ արքայութիւնը ձեզմէ կը վերնայ ու կը տրուի անանկ ազգի՝ որ անոր պտուղը կ'ընէ»: (Մ-Դ. Խ. 43:) Սակայն խորհրդական միտքն ան է, որ ամէն հաւատացեալ հոգի՝ Աստուածոյ այդի է, եւ Աստուած ամէն կերպով իր նախախնամութիւնը վրան բանեցուցած է, որ խաղող բերէ, այս ինքն աստուածպաշտութեան գործքեր գործէ: Ուստի ան հոգին՝ որ աս պտուղներուն տեղ՝ մեղաց փուշ կուտայ, Աստուածոյ շնորհքէն կը զրկուի, սատանային յափշտակութիւն կ'ըլլայ ու ոսքի տակ կ'երթայ կը դատապարտուի:

Արկուորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պողոսի առաքելցն առ Կորընթացիս գրած առաջին թղթէն է: (Գ. Զ. 12—Է. 11:)

«Վ. մէն բան ինծի կարելի է, բայց ամէն բան օգուտ չէ, ամէն բան ինծի կարելի է, բայց ես մէկու մը իշխանութեան տակ չեմ ըլլար: Կերակուր որովայնի, որովայն ալ կերակրոյ. բայց Աստուած աս ալ անոնք ալ պիտի խափանէ: Խսկ մարմինը՝ պոռնկութեան չէ, այլ Տիրոջն է, Տէրն ալ մարմինյ: Բայց Աստուած որ Տիրոջ յարութիւն տուաւ, իր զրութեամբը ձեղի ալ յարութիւն կու տայ: 2էք զիտեր որ ձեր մարմինները՝ Քրիստոսի անդամներն են. արդ՝ Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնկի անդամ ընենք. քաւ լիցի: 2էք զիտեր որ պոռնկի մօտեցողը՝ մէկ մարմին է, ինչպէս որ ըսուած է թէ Երկուքն ալ մէկ մարմին ըլլան. եւ ով որ Տիրոջ կը մօտենայ՝ մէկ հոգի է: Պոռնկութենէ փախէք: Խնչ մեղք որ կը գործէ մարդ՝ իր մարմին գուրս է. խսկ ով որ պոռնկութիւն կ'ընէ՝ իր մարմին

վրայ կը մեղանչէ : Զեք գիտեր որ ձեր մարմինները՝ Հոգւցին տաճարն է, (ան հոգւցին կ'ըսեմ) որ ի ձեզ է, զօրն որ Աստուծմէ ունիք, եւ դուք ձեզի տէր չէք . վասն զի զնով ծախու առնուած էք : Ձեր մարմինվն ալ, ձեր հոգւովն ալ՝ զԱստուած փառաւորեցէք : Ասկայն ան բանին համար՝ որ ինծի գրեցիք, աղէկ է որ էրիկ մարդ կնկան չմօտենայ, բայց պոռնկութենէ աղատուելու պատճառաւ, ամէն մարդ իր կնիկը պահէ, եւ ամէն կնիկ իր էրիկը պահէ : Էրիկ մարդն իր պարագը հասուցանէ իր կնկանը, անանկ ալ կնիկն՝ իր էրկանը, վասն զի կինն իր մարմնոյն չիշխեր, այլ էրիկը, անանկ ալ էրիկն իր մարմնոյն չիշխեր, այլ կնիկը : Զըլայ որ իրար զրկէք, բայց եթէ ատեն մը մինակ իրարու հաւանութեամբ, ան ալ բարեպաշտութեան հետ ըլլալու պատճառաւ, բայց ետքը դարձեալ ի նցյն դառնաք . որպէս զի չըլլայ որ սատանան զձեզ փորձէ՝ ձեր անժուժկալութեան պատճառաւ : Աս կ'ըսեմ ներելով, չէ թէ հրամայելով . վասն զի կ'ուզեմ որ ամէն մարդ ինծի պէս ըլլայ, բայց ամէն մարդ իր շնորհքն զնի Աստուծմէ, մէկն՝ ասանկ, մէկն՝ անանկ : Բայց շկարգուածներուն ու այրիներուն աս կ'ըսեմ . աղէկ կ'ըլլայ որ ինծի պէս մասն . իսկ եթէ ժուժկալութիւն չունին, թող կարգուին . վասն զի աւելի աղէկ է որ կարգուին, քան թէ բորբքին : Իսկ կարգուածներուն կը պատուիրեմ, չէ թէ ես, այլ Տէր, չըլլայ որ կնիկն իր էրկանէն զատուի . իսկ եթէ զատուելու ըլլայ՝ առանց էրկան մնայ եւ կամ նորէն իր էրկանը հետ հաջուուի, էրիկն ալ չըլլայ որ իր կնիկը ձգէ :

Վ.ս Խօսքերս յայսնի են : Խսկից աւելի բացայայտ քարոզ չիկրնար ըլլալ քրիստոնէական պարկե շտութեան ու ժուժկաւութեան վրայ : Վ.մէն քրիստոնէայ՝ Քրիստոսի անդամ է, ուստի աս մտածէ որ չըլլայ թէ Քրիստոսի անդամը պղծելով՝ Քրիստոսի անարգութիւն տայ : Յիսուսի վէրքերն ու փշէ պատկը միշտ աչքին առջեւն ըլլան . ու անանկով ջանայ որ չըլլայ թէ զանոնդք նորոգէ :

Խսկ աւետարանն աս է : (Մ-ԹՇ. ԳԼ. ԺԹ. 1—12 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Երբ որ աս խօսքերը ըլլնցուց, Գալիլեայէն ելաւ, Հրէաստանի կողմէրն եկաւ՝ Յորդանան գետին մէ կալ դին : Եւ ետեւէն շատ ժողովուրդ զնաց, ու հոնտեղը զանոնք բժշկեց : Խսկ փարիսեցիք եկան իրեն, կը փորձէին զինքն ու կ'ըսէին . Երգեօք արժան է՝ որ մարդ իր կնկան ճամբայ տայ, ինչ յանցանք որ ունենայ : Պատասխան տուաւ իրենց ու ըսաւ . Դուք կարդացած չէք թէ խսկըանէ հաստատողն՝ արու եւ էգ ըրաւ զանոնք ու ըսաւ . Ասոր համար մարդ իր հայրն ու մայրը ձգէ ու իր կնկան ետեւէն երթայ, եւ եր-

կուքն ալ մէկ մարմին ըլլան։ Ապա ուրեմն երկուք չեն, այլ մէկ մարմին են։ Եզդ՝ Աստուծոյ միաւորածը՝ մարդ չզատէ։ Ըսին իրեն։ Հապա Մովսէս ինչո՞ւ համար մեղի պատուիրեց որ զատուելու թուղթ տանք ու ճամբենք։ Ըստ իրենց. Չեր իշխատարաւութեան համար Մովսէս ճեղի հրամայեց որ կնիկներ նուդ ճամբայ տաք. բայց իսկզբանէ անանկ չեղաւ։ Բայց ես կ'ըսեմ ձեղի թէ ով որ իր կնիկնը ճամբայ կու տայ, ու չեթէ պոռնկութեան պատճառաւ, եւ ուրիշ կնիկ կ'առնէ, չնութիւն կ'ընէ. եւ ով որ ճամբած կնիկը կ'առնէ՝ շնութիւն կ'ընէ։ Իր աշակերտներն ըսին իրեն։ Թէ որ անանկ գժուարութիւն կայ էրկան ու կնիկան մէջ, չկարգուիլն աւելի աղէկ է։ Ինքն ալ ըստ իրենց. Աս բանին ամենքը կարողութիւն չունին, այլ մինակ անսնք՝ որ շնորհքն առած են։ Վասն զի կան ներքինիներ՝ որ իրենց մօրմէն անանկ ծնած են. Ներքինիներ ալ կան՝ որ մարդոցմէ ներքինի եղած են. ու ներքինիներ ալ կան՝ որ երկնից արգայութեան համար իրենք զիրենք ներքինի ըրած են։ Ով որ կրնայ տանիլ, թող տանի։

Պատկը կամ ամուսնութիւնն Աստուած հաստատեց աշխարհքիս սկիզբը, երբ որ զԱգամ եւ զիշւա ստեղծեց։ Մինչեւ ջրհեղեղ արգելած էր որ մէկ էրկիկ մարդ երկու կնիկ մէկէն առնէ, կամ մէկը ձգէ մէկան առնէ. անոր համար ջրհեղեղէն յառաջ երբ որ Ղամեք երկու կնիկ մէկէն առաւ, պսակին օրէնքն ստքի տակ առաւ ու յանցաւոր գտնուեցաւ։ (ԾԱՆՏ. ԳԼ. Դ. Դ.) Խակ ջրհեղեղէն ետքը՝ մարդկան կեանկը կարճ ըլլալով, մարդկացին աղղը շատնալու համար՝ Աստուած անօրինեց որ մարդիկ մէկ կնիկէն աւելի ալ կարող ըլլան առնել։ Բայց մէկ անդամ առածը ձգել ուրիշ մառնել՝ իրաւամբք բնութեան եւ աստուածային օրինօք ամենեւին օրինաւոր չէր. եւ առ էր փարիսեցոց հարցուցածն ալ։ Աւստի Քրիստոս Տէրն մեր պատասխան տուաւ թէ ևդ չկ'կրնար ըլլալ. ու Մովսէս մարդարէին օրէնքն ալ մէկնեց որ չէ թէ ինք իր ուղելովը կամ աստուածային օրէնքը ցուցընելով, այլ մինակ զրէից խստասըստութեան պատճառաւ հարկազգեցաւ թող տալու։

Խակ ինք Տէրն մէր Յիսուս Քրիստոս՝ պսակն իր առաջին վիճակը գարձուց, ինչպէս որ իսկզբանէ աշխարհի Աստուած հաստատեր էր. հասկըցուց թէ անլուծանելի պիտի ըլլայ, այս ինքն թէ՝ մինչեւ որ պսակեալներէն երկուքին մէկը չմեռնի, մէկալը չիկրնար կարգուիլ։ Վերջապէս պսակն՝ Եկեղեցւց սուրբ խորհրդներուն մէկն ըրաւ։ Եւ գարձեալ պատուիրեց, ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ այսօրուան կարդացուած ընթերցուածին մէջ, որ եթէ յանցանքի մը պատճառաւ իրարմէ

զատուելու ըլլան, կարող չըլլան ուրիշի հետ կարգուիլ. անանկ որ եմէ կարգուելու ըլլան՝ շնութեան մեղք կը գործեն: Եւ սուրբ Եկեղեցին ալ օրէնք դրաւ որ աս պատճառաւ զատուիլ պէտք եղած ատեն՝ պասկեալները կարող չըլլան ինքնագլուխ իրենց կամքով զատուիլ, այլ միշտ Եկեղեցական դատաւորին կամ առաջնորդին վճիռը հարկաւոր է բացարձակապէս: Բայց այնու ամենայնիւ քրիստոնէական սէրը կը պահանջէ որ յանցաւորն ուղղութիւն ցուցուցածին պէս՝ իրարու հետ հաշտուին, ինչպէս վերը Պօղոս առաքելոյն Խօսքը տեսանք որ կ'ըսէ թէ անորէն իր Երկանը հետ հաշտուիի,,:

Բայց ստուգիւ Յիսուսի աշակերաներն իրաւունք ունեին ըսելու որ ԱՆԺԷ անանկ գժուարութիւն կայ Երկան ու կնկան մէջ, չկարգուիլն աւելի աղէկ է,,. ուստի Պօղոս առաքեալն ալ, ինչպէս վերը տեսանք, կ'ըսէ, “Այս բազմամ” որ ամէն մարդ ինձի պէս ըլլար,,. այս ինքն՝ պասկին կապանքէն ազատ ըլլար: Վասն զի թող որ պասկեալներն իրարու հետ խաղաղութեամբ ու սիրով ապրելու գժուարութիւն ունին, նաեւ մեծ պատասխան ունին տալու Աստուծոյ իրենց զաւկըներուն կրթութեան համար: Եւ չէ թէ միայն աս գժուարութիւններէն ազատելու պատճառաւ չկարգուիլն աղէկ է, հապա նաեւ ըստ ինքեան կուսութեան վիճակը՝ պատկին վիճակէն գերազանցագոյն եւ պատուականագոյն է. որովհետեւ կուսութեան վիճակին մէջ ուրիշ գժուարութիւններ կան, որոնց եմէ մէկը յաղթելու ըլլայ՝ իր յաղթութիւնը շատ մեծ կ'ըլլայ, ուստի բրաբիոնն ու վարձին ալ շատ մեծ կ'ըլլայ: Եւ որովհետեւ մարմնայն խայթն ու ցանկութեան լուցկիքը մարդուս բնական է, անոր համար որշափ որ մէկն աւելի նեղութեանց ու փորձութեանց ենթակայ ըլլալով՝ ինք զինքն աւելի կը մահացընէ, աւելի կը յաղթէ փորձութեանց ու ամեններին մտիկ չ'ըներ, այնչափ ալ աւելի մեծ վարձիք արժանի կ'ըլլայ: Աս պատճառաւ անոնք՝ որ բնականաբար ի ծննդենէ ցանկութեան խայթը չունին, (որ են ան ներքինիները՝ որ Քրիստոսի ըսածին պէս՝ “Իրենց մօրմէն անանկ ծնած են,,) եւ անոնք՝ որ մարդկային հնարինք բնական կարողութիւննին կորսընցուցած են, (որ են ան ներքինիները՝ որ Քրիստոսի ըսածին պէս՝ “Մարդոցմէ ներքինի եղած են,,) աս մահացուցմունքները չունենալով եւ աս յաղթութիւնները չընելով՝ աս կուսութեան շնորհքն ունենալ չեն ըստիր, ուստի եւ ան գերագոյն կուսութեան վարձուց արժանի չեն ըլլար: Ա. Յ. մինակ անոնք արժանի կ'ըլլան, որ Քրիստոսի ըսածին պէս՝ “Երկնից արքայութեան համար իրենք զիրենք ներքինի ըրած են,,. այս ինքն՝ անոնք որ յատկապէս Աստուծոյ սիրոյն ու Աս-

տուծոյ ծառայութեան համար մասնաւոր դիտաւորութիւն զնելով՝ աս աշխարհքէս ու աշխարհքիս օրինաւոր հեշտութիւններէն ալ կը հրաժարին, իրենց հոգին Յիսուսի հարս ընելով՝ Յիսուս անմահ ու երկնաւոր փեսային հետ կը պատկուին. իրենց մարմինն ու մարմնոյն ցանկութիւնն ուղի տակ կ'առնեն կը կոխեն, մահացուցում կ'ընեն, եւ անանկով սատանային զլուխը կը ճզմեն, որ միշտ կը ջանայ մարդը վար ձգելու: Ահա ասոնք են, որ Քրիստոսի ըսածին պէս՝ աս մասնաւոր շնորհքիս արժանի կ'ըլլան: Աս ետքի ներքինիներուն շատ օրհնենք կու տայ Աստուած Եսայի մարդարէին բերնովը (Գլ. ԾԶ.) որ մեծ պահոց Գ. կիրակիին ընթերցուածին մէջ դրուած է: (Երկ. 109:)

Իսպահ աս խօսքերով չիհասկըցուիր թէ նաեւ պսակեալները շնորհք կամ վարձք մը չունենան. վասն զի, Պօղոս առաքելցն ըսածին պէս, ինչպէս վերը տեսանք, «Ամէն մէկն իր շնորհքն ունի Աստուծմէ, մէկն՝ ասանկ, մէկն՝ անանկի: Ուստի պսակեալք ալ իրենց վարձքը կ'առնեն, թէ որ իրենց վիճակին վայլած ու պարտքէ եղած գործքերը կը կատարեն: Աս գործքերն երկու տեսակ են, մէյ մը՝ իրարու նայելով, մէյ մ'ալ՝ իրենց զաւկըներուն նայելով: Իրարու նայելով, միշտ սիրով ու խաղաղութեամբ պիտի ապրին իրարու հետ, ու պսակն Եկեղեցւոյ սուրբ Խորհուրդ ճանշնալով, որ նմանութիւնն մըն է միաւորութեան Քրիստոսի ընդ Եկեղեցւոյ, սրբութեամբ ու առանց մեղաց պիտի ապրին: Խակ իրենց զաւկըներուն նայելով, կը պարտաւորին զանոնք ըստ մարմնոյ սնուցանել, բանի դործքի վրայ դնել՝ որ պարապ չպարտին, ու ամեն պէտք եղած բաներնին հոգալ. ըստ հոգւոյ ալ կը պարտաւորին Աստուծոյ պատուիրաններն իրենց սորվեցընել, միշտ Աստուծոյ երկիւղը սրբաւերնին դնել, աղօմքի չերմեռանդ ընել, հաւատոյ մասունքներն ու քրիստոնէական վարդապետութիւնը սորվեցընել եւ հասկըցընել, սրտերնին աստուածպաշտութիւն բորբոքել, սուրբ Խորհրդներուն ջերմեռանդութեամբ ու յարդութեամբ մօտեցընել, հոգեւոր գրքեր կարգացընել, պատարագի ու հոգեւոր խրատներու եւ քարոզներու տանիլ, պակասութիւն կամ՝ յանցանք կամ ծուռ բան մ'ըրած ատեննին՝ յանդիմանել ուղիւլ, չար ընկերներէն հեռացընել, միշտ բարի ընկերներու հետ տեսացընել, գայթագողութենէ կամ մեղք սորվեցըներու գործքերէն ու խօսքերէն հեռու կեցընել, վերջապէս բանիւ եւ օրինակաւ ամէն կերպ մեղքերէն, մորութիւններէն ու ծուռ ճամբաններէն հեռացընել եւ քրիստոնէական բարի վարուց մէջ կըթել ու մեծցընել: Եւ որովհետեւ պսակեալներուն ա-

ուաջին ու գլխաւոր զիտաւորութիւնն՝ ունայնութիւնը պիտի չըլլայ, աշխարհի կամ մարմնոյ սէրը պիտի չըլլայ. այլ ան պիտի ըլլայ որ Քրիստոսի սուրբ Հաւատքին մէջ զաւակ ծնանին ու Քրիստոսի ճշմարիտ սուրբ Եկեղեցին աճեցընեն ու բազմացընեն, անոր Համար իրենք ալ անանկ պիտի ապրին ու իրենց զաւակներն ալ անանկ պիտի ապրեցընեն, որ իրենք ալ իրենց զաւակներն ալ Քրիստոսի սուրբ արքայութեան ժառանդ ըլլան, ու Քրիստոսի առջեւն ելած ատեննին՝ կարող ըլլան Համարձակ ըսել. “Անպիտան ծառայք ենք. ինչ որ պարտական էինք ընելու ըրինք,, . (Պ. Ա. Ժ. Ժ. 10.) Եւ ըստ Աստուծոյ անդառնայի իտուտման՝ արքայութիւնը ժառանգելու իրաւունք մ’ունենալով, ամէն մէկ հայր ու մայր կարող ըլլայ ըսել. “Ահա ես ու իմ զաւկըներս” որ Աստուած ինծի տուաւ,, . (Եսայ. Է. 18.) ու Աստուած ալ իրենց պատասխան տալով՝ իր յաւիտենական արքայութեան անվախճան ուրախութիւնը հրաւիրէ ըսելով. “Եղնիւ, ծառայք բարի ու Հաւատարիմ, որովհետեւ քիչ բանի մէջ Հաւատարիմ եղար, ես ալ զքեղ շատ բաներու վրայ գնեմ. մտիր քու Տիրոջդ ուրախութիւնը,, : (Մատթ. Իւ. 21.:)

Գ. Կ. Խ. Բ. Կ. Կ.

Ա. Ա. Ս. Զ. Խ. Ա. Յ. Ա. Վ. Ա. Ռ. Ե. Ն. Ե Տ Ք Ը
մարդարէութենէն է: (Գ. Ա. Ե. 11—24:.)

“Ո այ անոնց, որ առտուըները կ’ըլլեն ու ցքւոյն ետեւէն կ’ըլլան եւ անով իրիկուն կ’ընեն. վասն զի գինին զիրենք կ’այրէ անմիջապէս: Փողով ու թմբկով ու քնարով գինին կը խմեն, ու Տիրոջ դործքերուն չեն նայիր եւ Տիրոջ ձեռուըներուն դործքը չեն մասածեր: Ասկից եաքը իմ ժողովուրդս գերութեան մէջ ինկաւ, վասն զի զջէր չճանչցան. եւ Հացին սումին ու ջրին ծարաւէն մեռեներնին խիստ շատ եղաւ: Եւ գժուիքը մեծցաւ ու իր բերանը բացաւ, անանկ որ չիդադրիր. եւ անոնց փառաւորներն ու մեծամեծներն ու մեծատուններն ու անօրէնութիւն ընողներն ու զուարձացեալն ալ Հոն իշնան: Եւ մարդ խոնարհի ու էրիկ մարդն անարդուի. եւ ամբարտաւան աշուըները խոնարհին. ու Տէր զօրութեանց իրաւունք ընելով՝ բարձրանայ, եւ սուրբն արդարութեամբ փառաւորուի: Յա-

փըսոակեալներն ալ ցըւ պէս արածուին ու մնացածներուն աւերակները գառնուկներն ուտեն: Վայ անոնց՝ որ իրենց մեղքն երկայն չուանով ձգածի պէս՝ ետեւնուն կը ձգեն, ու անօրենութիւնը՝ ջուխտ մը կովու կաշով ձգածի պէս՝ ետեւնուն կը ձգեն: Որ կըսեն թէ ընելքը շուտով հասնի՝ որ տեսնենք, եւ Խրայելի Արբայն խորհուրդը գայ՝ որ գիտնանք: Վայ անոնց՝ որ չարին բարի կըսեն, ու բարոցն չար. որ լցուը՝ խաւարի տեղ, ու խաւարը՝ լուսոյ տեղ կը դնեն. որ լեզին՝ անուշի տեղ, անուշն ալ լեզոյ տեղ կը դնեն: Վայ անոնց՝ որ իրենք զիրենք իմաստուն մարդուն տեղ կը դնեն եւ իրենց աչքին խելացի կ'երեւան: Վայ ձեր զօրաւորներուն՝ որ գինին կը խմեն, ու ձեր իշխաններուն՝ որ ցքին կը խառնեն. որ կաշառի համար ամբարիշտը կ'արդարացընեն ու արդար մարդուն իրաւունքը կը գողնան: Անոր համար ինչպէս որ եղէզը կրակէն կ'այրի, անանկ ալ բորբոքեալ բոցով այրին. ու արմատնին՝ յարդի մաներուկի պէս ըլլայ. եւ իրենց ծաղիկը՝ փոշոյ պէս ելլէ. վասն զի Տեան զօրութեանց օրէնքը չուզեցին, այլ Խրայելի սրբայն բանն ալ գրգռեցին::

Վ. Խօսքերովս յայտնապէս կը հասկրցընէ Աստուած, թէ իր աչքն առցեւը որչափ ատելի է ամբարտաւանութիւնն, ուտել խմելը եւ աշխարհքիս ունայնութեանց ետեւէ իյնալը: Եւ որովհետեւ Աստուած ամբարտաւաններուն հակառակ է, խոնարհներուն շնորհք կու տայս. (Ա. Պէտք. Ե. 5.) անոր համար հարկ է որ ամբարտաւաններուն զլխուն զարնէ եւ զանոնք խոնարհնեցընէ, ինչպէս որ կը զրուցէ առաջին վային մէջ: Երկրորդ վային մէջ կը հասկրցընէ թէ որչափ մեծ մեղք է գայթագղութիւն տալը, այս ինքն՝ ուրիշին մեղք գործելու պատճառ ըլլալը կամ ուրիշը մեղքի մէջ ձգելը, որ է յատկապէս գայթագղութեան մեղքը. վասն զի ինչպէս որ մարդ մը իր ետին երկան չուան մը ձգելով՝ իր հետն ան չուանն ալ կը քշքշէ, անանկ ալ ուրիշին մեղք գործելու պատճառ եղողն՝ իր մեղքէն զատ ուրիշին մեղքն ալ իր ետեւէն կը ձգէ եւ անոր պատիմն ալ կը քաշէ: Ետքը երեք վայ ալ կը դնէ որ յայտնի է ու բացատրելու հարկ չկայ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ կորընթացիս գրած առաջին թղթէն է: (Գ.Լ. Թ. 24—Ժ. 11:)

“Զէք գիտեր որ ասպարիզի մէջ վազողները՝ վազելու կողմանէ ամէնն ալ կը վազեն, բայց մէկ հոգի մինակ յաղթութիւնը կ'առնէ. անանկ վազեցէք՝ որ հասնիք: Ալ որ կը պատերազմի, ամէն բանի ժուժկալութիւն կ'ընէ. անոնք՝ եղ-

ծանելի պատկն առնելու համար, իսկ մենք՝ անեղծ պատկն առնելու համար: Երդ՝ ես ալ անանկ կը վազեմ, չէ թէ կուրօրէն կը ծեծկուիմ, չէ թէ հովերը ծեծելու պէս: Հապա իմ մարմին կը ճնշեմ ու կը հնազանդեցընեմ: որպէս զի ես՝ որ ուրիշներուն քարոզեցի, չըլլայ որ անպիտան գտնուիմ: Չեմ ուղեր որ աս բանս չգիտնաք, եղարք, որ մեր հարքն ամէնն ալ ամպին տակն էին, ու ամէնն ալ ծովէն անցան, ու ամէնն ալ Պովոնսէն ամպով ու ծովով մլրտուեցան, ու ամէնն ալ նոյն հոգեւոր կերակուրը կերան, ու ամէնն ալ նոյն հոգեւոր խմելքը խմեցին, վասն զի ան հոգեւոր միմէն կը խմէին՝ որ իրենց ետեւէն կ'երթար, ու վէմ՝ ինք քրիստոս էր: Բայց անոնցմէ շատերուն Աստուած ջաւանեցաւ. վասն զի հոն անապատին մէջ ինկան մեռան: Բայց աս ամէնը մեզի օրինակ ըլլալու համար կ'ըլլար, որպէս զի չըլլայ թէ չար բաներու ցանկանք, ինչպէս որ անոնք ցանկացին: Եւ չըլլայ թէ կոապաշտ ըլլանք, ինչպէս որ անոնցմէ ոմանք եղան. ինչպէս որ գրուած է. Ժողովուրդը նստեցաւ ուտելու խմելու եւ ելան խաղալու: Եւ չըլլայ թէ պոռնիութիւն ընենք, ինչպէս որ անոնցմէ ոմանք պոռնիեցան, ու մէկ օրուան մէջ քաննուցորս հազար մարդ ինկաւ մեռաւ: Եւ չըլլայ թէ զՏէր փորձենք, ինչպէս որ անոնցմէ ոմանք փորձեցին, եւ օձերէն սատկեցան: Եւ չըլլայ թէ տրանժենք, ինչպէս որ անոնցմէ ոմանք տրտնչեցին, ու սատակէն կորսուեցան: Բայց բոլոր ան բաներն օրինակի մը պէս անցաւ անոնց գլխէն. խսկ անոր համար գրուեցաւ որ մեզի խրատ ըլլայ, վասն զի մեր ատենը յաւիտենից կատարածն եկաւ. հասաւ: „

Պօղոս առաքեալ կ'ուզէ ըսել թէ ամէնքս ալ քրիստոնեայ անունով կը պարծինք կ'երթանք, բայց ասով չիլմէննար: Բանն ան է՝ որ անանկ երթանք, որ քրիստոնէութեան վախճանին համանիք, այս ինքն՝ քրիստոսի արքայութիւնը ժառ անգենք, որուն դուռն իր խաջովն ու սուրբ արեամբը մեզի բացաւ: Օրինակ ալ կը բերէ Հրեաներէն, որ Եգիպտացւոց գերութենէն ազատեցան, եւ ամէնքն ալ այնշափ հրաշքներ տեսնելով՝ դէպ ի Աւետեաց երկիրը կ'երթային. բայց ամէնն ալ Աւետեաց երկիրը չմտան, վասն զի Աստուծոյ դէմ յանցանք ընողները չարաչար պատժուեցան ու դասապարտուեցան: Ինչպէս որ անոնց Աւետեաց երկիրն երթալն՝ օրինակ մըն էր, եւ մեր քրիստոնէիցս դէպ ի արքայութիւն երթալը՝ ճշմարտութիւնն է, ասանկ ալ անոնց մէջէն յանցանք ընողներուն պատժուին ու Աւետեաց երկիրը չմտնելով կորսուիլն՝ օրինակ է մեզի, որ աս մեր ճամբորդութեան մէջ՝ դէպ ի արքայութիւն գացած ատեննիս՝ թէ որ մեղանչենք ու Աստուծմէ երես

դարձընենք, Քրիստոսի արքայութիւնը չենք մտներ, այլ կը դատապարտուինք:

Խոկ աւետարանն աս է: (Մատ. Գլ. Ա. 14—20:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Յովչաննեսին մատնուելէն ետքը՝ Գալիլեա եկաւ եւ Աստուծոյ աւետարանը կը քարոզէր ու կ'ըսէր թէ Ըստնն եկած է ու Աստուծոյ արքայութիւնը հասած է. ապաշխարեցէք ու աւետարանին հաւատացէք: Խոկ Գալիլեացւոց ծովուն եղերբներէն անցած ատեն՝ զիմնոն եւ Սիմոնին Ընդրէաս եղբայրը տեսաւ, որ ուռկանները ծովը ձգած էին, վասն զի ձկնորս էին: Եւ Յիսուս իրենց ըստաւ. Իմ ետեւէս եկէք եւ զձեզ մարդոց որսորդ ընեմ: Ընոնք ալ շուտ մը ուռկանները թողոցին ու ետեւէն գացին: Ընկից ալ քիչ մը առաջ գնաց, զՅակորոս Զերեղեայ եւ անոր Յովչաննէս եղբայրը տեսաւ. անոնք ալ նաւին մէջն էին՝ ուռկանները կը շտէին, եւ զանոնք ալ կանչեց: Ընոնք ալ շուտ մը իրենց Զերեղէոս հայրն ուրիշ վարձկաններով նաւին մէջ ձգեցին ու ետեւէն գացին:,,

Հյիսուս Քրիստոս Տէրն մեր իրեն քարոզութիւնը սկսաւ՝ ապաշխարութիւն ընելու հաւիրելով, որպէս զի մարդիկ ապաշխարեն ու անանկ հաւատան աւետարանին: “Նոյն սուրբ աւետարանն է, որ մինչեւ այսօրս աշխարհքին ամէն կողմը կը քարոզուի: Աստուած կ'ուղէ որ չէ թէ մինակ անհաւատներն ապաշխարեն ու աւետարանին հաւատան, հապա նաեւ հաւատացեալք՝ որ իրենց հօրէն մօրմէն քրիստոնէական սուրբ հաւատոյ մէջ ծնած են, նոյն հաւատքին մէջ հաստատ կենան եւ իրենց հաւատքէն չերերան: Չերիք չէ որ քրիստոնեայ հօրէ մօրմէ ծնած ըլլանք ու մլրտութեան սուրբ խորհրդով սուրբ Եկեղեցւոյն մէջ մտած ըլլանք. պէտք է որ մեր քրիստոնէական անունը՝ մեր գործքովը ցուցընենք, որպէս զի արժանի ըլլանք արքայութեան՝ որ Քրիստոս Տէրն մեր խաչուելէն առաջ քարոզեց՝ թէ հասած է, եւ խաչուած ատեն մեզի գուռը բացաւ: Թէ որ մեր հաւատքին համեմատ գործք չենք ունենար, չէ թէ մինակ անօգուտ կ'ըլլայ մեզի քրիստոնեայ անունը, հապա նաեւ պատիմնիս կ'աւելցընէ. ինչպէս որ տեսանք վերը Պօղոս առաքելցն խօսքերուն մէջ: “Ինչպէս որ առանց հոգւոյ մարմինը՝ մեռած է, անանկ ալ առանց գործքի հաւատքը մեռած է,,: (Յահ. Բ. 26:) Ապա ուրեմն չանանք որ վարքերնիս քրիստոնէի վարք ըլլայ. ըլլայ թէ մեր վարուց վրայ աղտ կամ արատ մը գտնուի: Ազքայութիւն գացող սրբերը՝ մինակ ան քրիստոնեայք են, որ Քրիստոսի սուրբ հաւատքին համեմատ գործքեր ունեցեր են. խոկ ուրիշ քրիստոնեայք՝ որ Քրիստոսի սուրբ

հաւատքէն դուրս կամ անոր դէմ գործքեր ունեցեր են, ամէնն ալ դատապարտուեր են ու կը դատապարտուին։ Բայց թէ որ մարդ ըլլալով՝ սխալական ենք ու մեղք գործելով՝ մեր քրիստոնէական վարչն աղտոտած ենք, անոր ճարն ալ կայ։ Ճարն՝ ապաշխարութիւնն է։ “Ապաշխարեցէք”, կըսէ Քրիստոս Տէրն մեր։ Քանի քանի անթիւ անհամար մեղաւորներ ապաշխարելով՝ արքայութիւն գացած են։ Հանէ զսուրբ Աստուածածին, հանէ ան անմեղ տղաքն՝ որ չարն ու բարին շնանցած՝ մեռած են, կրնամ ըսել որ ուրիշ բոլոր սուրբերն իրենց մահուշափ կամ ներելի մեղքերուն վայ ապաշխարելով՝ գացած են արքայութիւն։ Թէ որ անոնք կրցան երթալ, մենք ալ կրնանք երթալ, միայն թէ անոնց բռնած ճամբան բռնենք, անտարակցու կ'երթանք։ Մանաւանդ որ բարերար եւ մարդասէրն Աստուած իր անբաւողորմութեամբն ու գթութեամբը՝ միշտ իր շնորհքին առատաձեռնութիւն ընելով՝ զմեղ կը կանչէ “Ապաշխարեցէք”, ըսելով, եւ կերպ կերպ ճամբաներ բանեցընելով մեր խոճմանքը կը դրդէ թէ “Ապաշխարեցէք”։ Բայց կ'ուզէ որ շուտով իր ձայնը լսենք, ինչպէս որ ան ձկնորսները կուած ատեն՝ շուտ մը իրենց ուռկանները, նաւակներն, ազգականները, մարդիկն, ամէն բան ձգեցին, եւ Յիառւսի ետեւէն գացին։ Զրսին թէ քիչ մը կայնէ, սա ընենք, նա ընենք, ետքը կու գանք. չէ, շուտով մը ամէն բան ձգեցին ու ետեւէն գացին։ Մենք ալ շուտով իր ձայնը լսենք ու ապաշխարենք. այսօր մայ, վաղը կ'ապաշխարեմ, ըսենք։ Ի՞նչ գիտես վազուան հասնիդ։ Ի՞նչ. Աստուած քեզի պիտի սպասէ, քու կամբդ ըլլալուն պիտի սպասէ։ Զէ, չէ. “Ար ժամը որ ամենեւին չէք կարծեր՝ որդի մարդց կու գայ”, կըսէ Քրիստոս Տէրն մեր։ (Ղ.Հ.-է. Ժ.Բ. 40.) Են ատեն կանթեղներնուս եղ ճարելու համար չորս դին կ'իյնանք. բայց անօգուտ է. վասն զի յիմար կուսանաց պէս գուրսը կը մնանք մթին ու խաւարին մէջ։ Աստուած շընէ որ ան դժբախտներուն մէջ դանուինք։ Այլ ջանանք որ իմաստուն կուսանաց նմանինք, այս ինքն անոնց որ միշտ ճշմարիտ ապաշխարութիւն ընելով, Աստուծոյ շնորհաց մէջ կ'ապրին ու իրենց հաւատքը գործքով վառ կը պահն եւ անսանկով կը մանեն քրիստոսի արքայութիւնը։

ԳՅ. ԿՐԹԵԿԻ

Ա. Ա. Տ. Ա. Ա. Ո. Է. Ն. Ե. Տ. Ք. Հ.

Շարքաքն ընթերցուածը՝ հին կտակարանէն, Խսոյեայ
մարգարէութենէն է: (Գլ. Ե. 25—30:)

“Տէր զօրութեանց բարկացաւ սրտմտեցաւ իր ժողովոր-
դեան վրայ. ու իր ձեռքն անոնց վրայ ձգեց, եւ զանոնք զար-
կաւ մուցուց: Լեռներուն վրայ բարկացաւ ու անոնց մեռելները
ճամբաներուն վրայ աղքի պէս եղան: Ի վերայ պյոր ամենայնի
իր սրտմտութիւնը շդարձաւ ու իր ձեռքը գեռ բարձրացած է:
Ասկից ետքը հեռաւոր աղքերու նշան կը բարձրացընէ, ու աշ-
խարհքիս ճոթէն զանոնք կը բերէ. եւ աչա փութով մը շուտ
շուտ կը վազեն ու թեթեւութեամի կը հասնին: Զեն անօթե-
նար ու չեն յոգնիր ու չեն մրափիեր ու չեն քնանար, եւ գո-
տինին իրենց մէջքէն չեն քակեր ու կօշիկներնուն կապերը չեն
կտրեր: Իրենց նետը սրուած է, ու իրենց աղեղը լարած է.
իրենց ձիերուն սմբակները վիմի պէս հաստատուն եղան, ու
իրենց կառքերուն անիւները մրրկի պէս: Առիւծի պէս կը վա-
զեն, ու առիւծի ձագի պէս կը հասնին. կը պուչըտան ու վրայ
կը վազեն, եւ գազանի պէս կը կտրեն, ու ամենեւին մարդ մը
չըլլար՝ որ զանոնք փրկէ: Ան օրը անոնց համար աղաղակ կը-
նէ, ինչպէս որ ծովն արմաներով տակնուլվայ եղած ատեն ձայն
կը հանէ: Աերը՝ երկինքը կը նային ու վարը՝ երկիրը, եւ աչա
իրենց տարակուսանաց վրայ խիստ խաւար կը ըլլայ:”

Վնցած կիրակին օրուան մարգարէութեան ընթերցուա-
ծին մէջ տեսանկը թէ ինչ բան զԱստուած կը բարկացընէ ու
Աստուծոյ վրէժինդրութիւնը կը գրգռէ: Այս օրուան ընթեր-
ցուածը մեզի կը հասկըցընէ թէ որովհետեւ Խրայելացւոց
ազգն անանկ մեղքերով լեցուած էր, անոր համար ալ Աստու-
ծոյ երկայնմուռթեան տեղի չմնաց, Աստուած իր զօրաւոր
ձեռքը վրանին դրաւ ու չորս գիէն թշնամիները շարժեց, որ
ելլեն Խրայելի գէմ պատերազմ ընեն ու աւրեն: Աս է պա-
տիժը նաեւ ան քրիստոնեայ աղքերուն՝ որ իրենք զիրենք ընդ-
ունայնութեան, հագուելու կապուելու, ուտելու խմելու, գէշ
ճամբու, ուրիշները մեղքի մէջ ձգելու եւ կամ ուրիշ գայ-
թագական գործքերու կու տան: Բոլոր Աստուածաշունչն
աս օրինակներով լեցուն է. ու բոլոր քրիստոնեայ աղքերուն,
քաղաքներուն ու գաւառներուն պատմութիւններն աս բանս
կը հաստատեն: Մեղքերը շատցածին պէս՝ կամ սով, կամ մահ,

կամ պատերազմ։ Բայց ամենէն աւելի պատերազմ եղած է, որպէս զի մարդիկ մարդոցմավ խօնարհին։ Ճատ հեռուները շերթանկք, մենք մեր օրերը նայինք, աս պատկերը հայելոյ պէս մեր վրան կը տեսնենք։ Եւ թէ որ չենք զգաստանար, մեղքէն ետ չենք կայնիր, վայ վայի վրայ կու գայ վրանիս։ Ամենէն չարագշնն ալ ան է՝ որ կ'ընենք կ'ըլլանք, եւ մէջերնիս մեղքը վրան առնող չկայ, ամենքս ալ ուրիշը մեղաց տէր կ'ընենք, մենք զմեղ անմեղի տեղ դրեր ենք։

Երկրորդ ընթերցուածք՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած առաջին թղթէն է։ (Գլ. ԺԲ. 1—11։)

“Իսկ հոգեւոր բաներուն համար, եղբարք, չեմ ուզեր որ տղէտ ըլլաք։ Դուք ալ զիտէք որ հեթանոս եղած ատենանիդ, անշունչ կուոց ինչպէս կ'երթայիք կու գայիք։ Անոր համար յայտնի կ'ընեմ ձեզի որ ոչ ոք Աստուծոյ Հոգւովը խօսելով կ'ըսէ թէ նզովեալ Յիսուս։ Եւ ոչ ոք Յիսուսին համար Տէր կրնայ ըսել՝ բայց մինակ Հոգւով սրբով։ Իրաւցընէ շնորհները բաժնուած են, բայց Հոգին նոյն է. իրաւցընէ պաշտօնները բաժնուած են, բայց Տէր նոյն է. իրաւցընէ յաջողութիւնները բաժնուած են, բայց Աստուծոյ նոյն է՝ որ ամէն բանի մէջ ամէն բան կը յաջողէ։ Սակայն ինչպէս որ ամէն մէկուն օգտին համար պէտք է, անանկ ալ Հոգւոյն յայտնութիւնն ամէն մէկուն արուած է։ Հոգին՝ մէկուն բան իմաստութեան տուած է, ըստ նոյն Հոգւոյ՝ մէկալին բան գիտութեան տրուած է. մէկուն հաւատք տրուած է՝ նոյն Հոգւով, մէկալին բժշկութիւններու շնորհք տրուած է՝ նոյն Հոգւով։ մէկուն՝ զօրութիւններու յաջողութիւններ, մէկալին՝ մարդարեւութիւն. մէկուն՝ Հոգւոց ընտրութիւն, մէկալին կերպ կերպ լեզուներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւններ։ Բայց մի եւ նոյն Հոգին է՝ որ բոլոր առ բաներս կը յաջողէ եւ իր ուղածին պէս ամէն մէկուն կը բաժնէ։”

Վ. Խօսպերով Պօղոս առաքեալ կը հասկրցընէ թէ քրիստոնէից ամէն մէկը մէկ մէկ շնորհք ունին, մէյ մէկ կատարելութիւն ունին. բայց ամէնն ալ մէկ Հոգւոյ, մէկ Տիրոջ ու մէկ Աստուծոյ պարզեւն են։ Աւստիք քրիստոնեայք իրենք զի՞րենք ուրիշէն վեր եւ կամ ուրիշներն իրենցմէ վար չեն կրնար բռնել. ինչպէս որ նոյն ինքն Պօղոս առաքեալ վիրոգը բռնել խօսքերէն ետքը կը զըուցէ, (որ այսօր չիկարդացուիր, պյլ շաբթօւս մէջ չորեքշաբթին օրը կը կարդացուի.) եւ օրինակ ալ կը բերէ մարդոյս մարմնոյն անդամներէն, որ ոտք ըլլայ, ձեռք ըլլայ, ականջ ըլլայ, աչք ըլլայ, ուրիշ անդամներ ըլ-

լան, ամէն մէկը մէյ մէկ պաշտօն ունի, եւ ամէնքն ալ իրարու հարկաւոր են, մէկը՝ մէկալին գործքը չիկրնար տեսնել, եւ մէկը՝ մէկալը չիկրնար անարգել:

Խոկ աւետարանն աս է : (Մ-րէ · Գ.ւ. Ա. 35—39 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Առտուանց լուսընցածին պէս” ելաւ անապատ տեղ մը գնաց ու հոն աղօթք կ'ընէր : Այմոն ու հետն եղողներն ալ ետեւէն գացին . եւ երբ որ զինքը գտան, իրեն ըսին որ Ամէնքն ալ զքեզ կը փնտռեն : Խոկ (Յիսուս) ըսաւ իրենց . Եկէք ուրիշ մօտ եղած գիւղաքաղաքներ ալ երթանք, որ հնատեղերն ալ քարոզեմ. վասն զի աս բանիս համար եկած եմ: Եւ անոնց ժողովրդանոցին մէջ բոլոր Գալիլեացւոց կողմերը կը քարոզէր եւ սատանաները կը հանէր ::,

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ինչպէս որ ամէն սորվեցուցած ու քարոզած բաները գործքով կատարեց, ասանկ ալ աղօթքի համար ինչ որ սորվեցուցած էր, գործքով կատարեց: Չորս աւետարանին ալ երբ որ Քրիստոսի աղօթք ընելը կը պատմեն, միշտ առանձին տեղ մը քաշուիլն ու անանկ աղօթք ընելը կը զրուցեն: Այսօրուան աւետարանին սկիզբն ալ նոյնը կը հասկրցնէ: Աւստի Քրիստոսի օրինակին հետեւելով ու տուած քարոզութիւնը գործքով կատարելով՝ երբ որ աղօթք պիտի ընենք, միշտ առանձին տեղ քաշուինք ու անանկ աղօթք ընենք, որպէս զի ինչպէս որ պէտք է՝ անանկ խելքերնիս գլուխնիս ըլլալով՝ ջերմեռանդութեամբ ու յարգութեամբ աղօթք ընենք: Երբ որ մարդ մը աշխարհային թագաւորի մը առջեւ չըսեմ, հապա պարզ իշխանի մը առջեւ ելլելու ըլլայ՝ իրեն խօսք մը զրուցելու համար, ինչպէս պարկեշտութեամբ, ինչպէս ինք զինքը ժողվելով, ինչպէս խելքը զլուխը կը խօսի, որ չըլլայ թէ պակսութիւն մ'ընէ ու ատելի ըլլայ: Հապա որչափ եւս առաւել մենք զմեզ պիտի ժողվենք աղօթք ըրած ատեննիս, որն որ թագաւոր թագաւորաց, երկնի եւ երկրի Տէր ու Աստուած է: Աղօթքը՝ հաւատացեալ հոգւյն Աստուածոյ հետ միաւորութիւն է: Ինչպէս կրնայ հաւատացեալ հոգին Աստուածոյ հետ միաւորութիւն է: Ինչպէս կրնայ հաւատացեալ հոգին Աստուածոյ հետ միաւորութիւն է: Երկնական գործողութիւն, եւ թութակն ալ կրնայ նոյն կերպով բերանը շարժել ու զրուցել: Խոկ թէ որ կ'ուզենք իբրեւ մարդ աղօթք ընել, հոգինիս պիտի ըլլայ աղօթք ընողը . եւ հոգւյն իմացական ու ճանաչական կարողութիւնը՝ միտքն է: Միաքը չիկրնար ժողված ըլլալ, թէ որ արտաքին զգայական

բաներու զբաղած ըլլայ: Ապա ուրեմն ազօթք ըրած ատեննիս ուրիշ արտաքին բաները բոլոր մեր մաքէն դուրս ձգենք. մեր մոփովը մենք զմեզ Էստուծոյ առջեւը դնենք. իր աստուածային մեծութիւնը մեր մոքին առջեւը բերելով՝ յիշենք թէ մենք՝ որ հող ու մօսիր ենք, Էստուծոյ հետ պիտի խօսինք եւ մեր խնդիրներն իրեն պիտի մատուցանենք: Մեր սիրտը վառենք ան բորբոքեալ միրով՝ որ մեր ստեղծողնն, մեր բարերարին եւ զմեզ անսահման սիրով սիրողին կը վայելէ եւ մեզմէ ալ կ'ուզէ: Աս կերպով մեր ազօթքներն ընդունելի կ'ըլլան:

Կ Ի Բ Ե Կ Ի *

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՎԵՐԱՓՈԽՄՐԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԵՇԱՆԴԱՆ

ՎԱՆՉԱՆ ԸՆԹԵՐԳՈՒԱԾԸ՝ հին կտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է: (Գ.Լ. Է. 1—9:)

“Վարաղ որդին Յովաթամայ՝ որ Աղիային որդին էր, Հրէատատան թագաւորած ատեն՝ Արամայ Հռասիմ թագաւորն ու Խրայելի Հռոմելայ թագաւորին որդին Փակէէ, Երուսաղէմի վրայ եղան, որ հետը պատերազմին, եւ չկրցան Երուսաղէմ քաղաքը պաշարել: Դաւթին տան լուր հասուցին ու ըսին որ Արամ Եփրեմի հետ միաբանեցաւ: Դաւթին տունն ու իր ժողովուրդն անանկ զարհուրեցաւ, ինչպէս որ անտառին մէջ ծառ մը հովէն կ'երերայ: Եւ Տէր ըսաւ Եսայեայ. Քու մասց որդիդ Յասուրն առ գնա Աքազին դէմն ել, աւազանին դիմացը, որ լաթ ճերմէկը լողին ագարակին վերի ճամբուն վրան է, ու իրեն ըսէ. Զգոյշ կեցիր, հանդարտէ ու մի վախնար. Եւ չզարհուրիս ան երկու այրած փայտերէն՝ որ կը միսն, որ են՝ Արամայ որդին ու Հռոմելայ որդին, վասն զի երբ որ իմ սրտմառն թեան բարկութիւնը կը հասնի՝ դարձեալ կը բժշկեմ: Ասսն զի Եփրեմ ու Հռոմելայ որդին քու վրադ չար Խորհուրդ Խորհեցան ու ըսին. Ելլենք Հրէատատան երթանք, անոնց հետ խօսինք եւ զանոնք մեզի դարձընենք ու Տարելին որդին իրենց

* Տարի կրնայ պատահիլ որ Ատրդավառէն ետքը մինչեւ սուրբ Աստուածանայ Աերափսիսում վեց շաբաթ ուսուիք ըլլալով՝ հոս տեղս աս Աերափսիսան բարեկենդանէն յառաջ ուրիշ կերակի մալ դայ: Բայց տնացցցներուն մէջ դրած ըլլալով ընթերցուածն ու աւետարանը կը պակսի: Սակայն որովհետեւ նոյն տարին Յայտնութենէն եռոքն ալ մինչեւ Առաջաւորաց բարեկենդան՝ ուրիշ կերակի շիմանիր, անոր համար կրնաս նոյն տեղի կերակիներէն մէկուն զիրքն ու աւետարանը կարգալ:

թագաւոր դնենք : Ասանկ կ'ըսէ Տէր զօրութեանց . ան խորհուրդը գլուխ չելլէ ու չկատարուի . այլ Երամանց գլուխը՝ Դամասկոս , Դամասկոսի գլուխն ալ՝ Հռասիմ . ասկից ետքը վաճառութիւնդ տարի ալ , ու Եփրեմին թագաւորութիւնն ան ժողովրդէն պակսի . եւ Եփրեմի գլուխը՝ Սոմորոն , Սոմորոնին գլուխն ալ՝ Հռամելայ որդին . եւ թէ որ չէր հաւտար , Խելքերնիդ ալ չիհամնիր :

Ի՞ովանդակ Աստուածաշնչին պատմութիւնները մեզի կը հասկըցընեն թէ Աստուծոյ ըրածներուն ամէնն ալ խորհրդաւոր են , բան մը չկայ՝ որ առանց Աստուծոյ թշշառութեան ըլլայ , եւ ան բանը կը յաջողի՝ որ Աստուծմով կ'ըլլայ , թէ չէ՝ շիյաջողիր չըլլար : Աս դիպուածն ալ՝ որ Եսայի մարդարէին ատենն եղաւ , մեզի կը սորվեցընէ թէ ամէն բանի մէջ պիտի հանդարտինք , տակնուվրայ պիտի չըլլանք ու ամէն հոգերնիս Աստուծոյ պիտի ձգենք , վասն զի Աստուած է՝ որ մեզի համար կը հոդայ :

Արկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն , Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած առաջին թղթէն է : (Գ.Լ. Ժ.Գ. 11—Ժ.Դ. 5 :)

“Եշրբ որ տղայ էի , տղու պէս կը խօսէի , տղու պէս կը մոտմտայի , տղու պէս կը կարծուէի . բայց երբ որ մարդ եղայ , տղայութեան բաները մէկդի թողուցի : Հիմակ իրբեւ թէ հայելոյ մէշէն օրինակաւ կը տեսնենք , բայց ան ատեն դէմ առ դէմ կը տեսնենք . հիմա շատէն քիչ խելքս կը հասնի , բայց ան ատեն անանկ կը գիտնամ , ինչպէս որ ինք զիս ճանցաւ : Բայց հիմակ առ երեք բանս կը մնան , հաւատք , յօյս ու սէր . եւ ասոնցմէ մէծը՝ սէրն է : Աիրոյ ետեւէն գացէք , ու հոգեւոր բաներու նախանձաւոր եղէք , եւելօքը՝ որ գուք ալ մարդարէութիւն ընէք : Վասն զի ով որ կերպ կերպ լեզու կը խօսի , չէ թէ մարդոց հետ , այլ Աստուծոյ հետ կը խօսի , վասն զի մէկը չկայ՝ որ լսէ . բայց հոգւով խորհուրդներ կը զրուցէ . իսկ ով որ կը մարդարէանայ , մարդկան կը զրուցէ՝ շինելու եւ յորդորելու եւ միսիթարելու համար : Ավ որ կերպ կերպ լեզու կը խօսի , իր անձը կը շինէ . իսկ ով որ կը մարդարէանայ , Եկեղեցին կը շինէ : Կ'ուզեմ որ ամէնքդ ալ կերպ կերպ լեզու խօսիք , բայց եւելօք կ'ուզեմ որ մարդարէանաք . վասն զի կերպ կերպ լեզու խօսողէն աւելի աղէկ է ան՝ որ կը մարդարէանայ . բայց եթէ թարդմանութիւն ընէ , որ Եկեղեցին շինուի :

Վռաջին խօսքերով Պօղոս առաքեալ մարդուս տղայութիւնն օրինակ առնելով՝ կ'ուզէ հասկըցընել թէ ինչպէս որ տղայութեան ատեն տղան շափահաս մարդու պէս չիկրնար

մոտածել, այլ տղու պէս, անանկ ալ մենք հիմակ առ աշխարհիս մէջ հանդերձեալ կենաց բաները չենք կրնար ճանշալ, վասն զի գեռ տղայ ենք, այլ ան ատեն կրնանք ճանշալ՝ երբ որ հոն կը հանինք: Բայց հոն հասնելու համար՝ հիմա մէզի երեք բան պէտք է, այս բնըն՝ հաւատք, յօյս եւ սէր, որ երեք հեղափան առաքինութիւններն են, զորնք Աստուած մարդուս հոգւցին վրայ կը հեղու մկրտութեան ատեն: Բայց ասոնց մէջ մեծը՝ սէրն է, որովհետեւ հաւատքն ալ, յօյն ալ՝ սիրոյ շատութեամի կամ քիչութեամի կը չափուին, արգիւնքն ալ անով կը չափուի: ուստի ի հանդերձեալն ալ վարձքը՝ սիրոյն շափովը կը տրուի, եւ ըստ այնմ երանեալ հոգին առաւել կամ նուռազ զլստուած կը տեսնէ: Անոր համար Առաքեալն եւերքը սիրոյ յօրդորանք կ'ընէ: Խսէ մէկալ խօսքերն՝ որ Առաքեալը կը զուցէ կերպ կերպ լեզուներ խօսելու կամ մարդարկութիւն ընելու վրայ, թէ որ հասկըցնել ուղէինք, երկայն բացատրութիւն գրել հարկ կ'ըլլար: ուստի զանց ըներդ՝ սուրբ գրոց մէկնիշներուն թող կու տանք:

Խսէ աւետարանն աս է: (Մ-ը գ. Գ. Բ. 13—17:)

Տէրն մէր Յիսուս Քրիստոս. ադարձեալ ծովեղնն ելաւ, եւ բոլոր ժողովուրդն իրեն կու գար, ու անոնց կը սորվեցըներ: Եւ անցած առեն՝ զլէւի Ալֆեայ տեսաւ որ նատեր մաքսաւորութիւն կ'ընէր. եւ ըստ իրեն. Ետեւէս եկուր, ան ալ ելաւ ետեւէն գնաց: Եւ երբ որ անոր տունը նստեր էր, շատ մաքսաւորներ ու մէղաւորներ Յիսուսի ու իր աշակերտներուն հետ նստեր էին. վասն զի իր ետեւէն գացողները խիստ շատ էին: Խսէ դպիրք ու փարիսեցիք երբ որ աեսան որ մաքսաւորներուն ու մէղաւորներուն հետ նստեր կ'ուտէ, իր աշակերտներուն բսին. Խնչու համար դուք մէղաւորներուն ու մաքսաւորներուն հետ կ'ուտէք կը խմէք: Յիսուս երբ որ աս խօսքը լսեց, իրենց ըստ. Աղջ եղողներուն թժիչկ պէտք չէ, այլ հիւանդներուն. ես ալ արդարները կանչելու չեկայ, այլ մէղաւորները:,,

Դ եւի Ալֆեայ Մատթէոս աւետարանիչն է, որն որ յառաջ մաքսաւոր էր, բայց Յիսուս զինքը կանչածին պէս՝ մաքսաւորութիւնն ու ամէն բան ձգեց՝ ետեւէն գնաց: Խսկից կը հասկընանք թէ ինչպէս շուտով պարտական ենք Աստուածոյ կռչում մոփկ ընել ու մէղքէն դառնալ. ինչպէս որ նաև Ապրդավառէն ետքը երրորդ կիրակիին աւետարանն ալ մէզի հասկըցուց: (Երէ 284:)

Խսէ Յիսուսի ու իր աշակերտներուն վրայ դպիրք եւ փարիսեցիք դայթակղեցան, թէ ինչու համար մէղաւորներուն ու մաքսաւորներուն հետ կը նստին կ'ելլեն: Անոնց միոքն ալ շի-

նեց Յիսուս, Հասկըցընելով թէ մեղաւորները մեղքի ճամբէն դարձնելու եւ արդարութեան ճամբան գնելու կ'աշխատէր: Ասով օրինակ տուաւ ամէն քարոզաց ու վարդապետաց թէ ինչպէս ամէն կերպ աշխարհային շահը եւ իրենց մարմնաւոր հանգստութիւնն ու դիւրութիւնը մէկդի ձգելով՝ մեղաւորներուն դարձին համար պիտի աշխատին. չէ թէ ուտելու խմելու կամ զբօսանքներու համար, այլ պարզապէս անոնց հոգին շահելու փրկելու համար:

Ի՞այց ասով չիշասկըցուիր թէ Յիսուս ամէն հաւատացեալներուն անխտիր թոյլ կու տայ որ մեղաւորներուն ու չար ճամբու մէջ եղողներուն հետ կենցաղավարին: Վասն զի նոյն ինքն Քրիստոս Տէրն մեր կը զուոցէ մեղի. «Տեսէք եւ զգոշ կեցէք սադուկեցւոց ու փարիսեցւոց խմորէն,, (Մ-Դ. Ժ. 6.) այս ինքն՝ անոնց աղանդէն, չար վարդապետութիւններէն, չար օրինակէն, չար ընկերութենէն հեռու կեցէք: Եւ դարձեալ (Մ-Դ. Ժ. 8.) մեզի կը սորվեցընէ որ եթէ մեր ձեռքը, մեր ոտքը, մեր աչքը՝ մեզի գայթագութիւն է, այս ինքն՝ մեղքի մէջ ինսալու պատճառ կ'ըլլայ, մեզմէ կտրենք նետենք. որ չիշասկըցուիր թէ դանակով կտրենք, հանենք, նետենք, այլ բարոյապէս կտրենք. այս ինքն՝ զանոնք չգործածենք, անոնցմէ զգուշանանք ու մեղքի նիւթերէն զանոնք հեռու բոնենք: Թէ որ աս ասանկ է, Հապա որչափ եւս առաւել արտաքին ընկերութիւններէն զգուշանալու է: Ուստի ընդհանուր կանոն է հաւատացելոց որ չէ թէ միայն մեղանչական ընկերութիւններէն, հապա նաև ամէն կերպ վտանգաւոր ընկերութիւններէն հեռու կենան: Չար ընկերութիւնն անանկ զօրաւոր է, որ երկինք թռչող հոգին ալ կրնայ վար ձգել: Անոր համար ամէն կերպով զգուշութիւն ընել պէտք է չար ընկերութիւններէն, որպէս զի մեր հոգին վտանգի մէջ չգտնենք: Շատ ընկերութիւնն կամ կենցաղավարութիւն կամ տեսնուիլ կայ, որ երեսանց քաղաքավարութեան պարտք մը կ'երեւայ. Եւ սակայն սատանային վարպետական գործիքն է մարդը գլխէ հանելու: Հարկ չկայ որ ուրիշ կերպ վտանգաւոր ընկերութիւններու կամ տեսնուելներու վրայ ալ բացայսայտ դրեմ, հասկըցողը թող հասկընայ: Անոր համար հեռու կենանք անանկ ընկերութիւններէն, որպէս զի մեր ընկերութիւնը Հոգւոյն սրբաց:

Ա Տ Բ Ե Կ

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՐԲՈՅ ԿՈՒՍԵԴՆ ՄԱՐՏԱՄԱՒ
ԱՍՏՈՒԾԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Վ.Ա.Ճ. Ընթերցուածը՝ հին կտակարանէն, Առղամննի
Երգոց երգոյն մէջէն է, որն որ չդնելնուս պատճառն ուրիշ
անդամ զրուցեցինք:

Եշրկորդ Ընթերցուածն ալ՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (Գ.Լ. Է. 10—16:)

“Կարձեալ Տէր Աքաղին հետ խօսեցաւ ու կ'ըսէ. Խո-
րունկէն կամ բարձրէն նշան մ'ուզէ գուն քեզի քու Տէր Աս-
տուծմէդ: Աքազ ալ ըսաւ. Զեմ' ուզեր եւ զՏէր չեմ փոր-
ձեր: Եւ ըսաւ (Տէր). Երդ, տուն Դաւթմի, մտիկ ըրէք. ձեզի
թեմեւ բան մը կ'երեւայ մարդկան աշխատութիւն տալ. հա-
պա Տիրոջ ինչպէս աշխատութիւն կու տաք: Ասոր համար Տէր
ինք իրմէ ձեզի նշան պիտի տայ: Ահա Կոյսը պիտի յղանաց ու
զաւակ ծնանի, եւ անոր անունն էմմանուէլ պիտի դնեն. եղ
ու մեզը պիտ'որ ուտէ. բան մը չճանչցած կամ առաջուց շա-
րութեան վրայ ախորժութիւն շրունցած՝ բարին պիտ'որ Ըն-
տրէ: Անոր համար ան մանուկը բարին կամ չարը չճանչցած,
չարը պիտ'որ անարգէ ու բարին ընարիէ:”

Վ.ս մարգարէութիւնը սուրբ Աստուածածնայ վրայ է, որ
կուսութեամբ յղացաւ զՔրիստոս եւ կուսութեամբ ծնաւ:
Դարձեալ Քրիստոսի Աստուած ու մարդ ըլլալուն վրայ ալ է.
որովհետեւ էմմանուէլ ըսել՝ Աստուած մեզի հետ, ըսել է:

Եշրկորդ Ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առա-
քելցն առ Գաղատացիս դրած թղթէն է: (Գ.Լ. Գ. 29—Գ. 7:)

“Վ.րդ՝ թէ որ դուք Քրիստոսի էք, ապա ուրեմն Աքրա-
համու զաւակն էք, ըստ աւետեացն՝ ժառանգք: Աս կ'ըսեմ.
Քանի որ ժառանգը տղայ է, ծառայէն աւելի բան մը չէ, թէ-
պէտ եւ ամենուն տէր ըլլայ. այլ վերակացուներու եւ հոդա-
ցողներու ձեռքին տակն է, մինչեւ որ հօրը սահմանած ատենը
գայ: Կոյնպէս մենք ալ՝ երբ որ տղայ էինք, աս աշխարհին
տարերաց տակ (այս բնքն՝ հին օրինաց զգալի ու մարմնաւոր
նշաններուն եւ արարողութիւններուն տակ) ծառայութիւն կ'ը-
նէինք: Բայց երբ որ ատենն եկաւ լեցուեցաւ, Աստուած իր Ար-
դին խրկեց, որ կնիկ մարդէ ծնաւ եւ օրինաց տակ մնաւ, որ
օրէնքին տակն եղողները գնէ, որպէս զի մենք ալ որդեգիր ըւ-
լանք: Գուք ալ որդի ըլլալով՝ Աստուած իր Արդւցն հոդին
մեր սիրտը խրկեց, որ կը կանչէ՝ արբան, հայր: Ալ ասկից ետ-

քը ծառայ չես, որդի ես. եթէ որդի ես՝ Աստուծոյ ժառանգն ալ ես::

Աս ընթերցուածին միտքը Տեառնընդառաջին օրը մեկնած եմ (Եբէ 72.) հոն տես:

Խոկ աւետարանն աս է: (Ղ. 1. Գ. 1. 1—7:)

“Են օրերն Օգոստոս կայսրը հրաման հանեց, որ բովանդակ աշխարհքիս վրայ աշխարհագիր ըլլայ: Աս առաջին աշխարհագիրն ան ատեն եղաւ, երբ որ Ասորիներուն վրայ պիւրենոս դասաւոր էր: Ամենքն ալ կ'երթային, իւրաքանչիւր իր քաղաքը՝ աշխարհագրին մէջ գրուելու համար: Յովեկի ալ ելաւ Նաղարեթ քաղաքէն, որ Գալիլեայի մէջն է, ու եկաւ Դաւթի քաղաքը՝ որ Աեթղեհէմ կ'ըսուի եւ Հրէաստանի մէջն է, վասն զի ինքն ալ Դաւթի տնէն ու ցեղէն էր, որ Հոնաեզն աշխարհագրի գրուի՝ Մարեմայ հետ, որ իրեն հետ պսակուած ու արգէն յղի էր: Հոն հասածնուն պէս՝ Մարիամայ ծնանելու օրերը լցուեցան, եւ իր անդրանիկ որդին ծնաւ, խանձարրով պատեց ու մօրի մէջ դրաւ, վասն զի իջեւանին մէջ իրենց տեղ չկար:”

Արովչետեւ սուրբ աւետարանին վախճանը՝ միայն ան է որ Քրիստոսի մարդեղութիւնն եւ ուրիշ անօրէնութիւնները պատմէ ու Քրիստոսի վարդապետութիւնը քարոզէ, անոր համար սուրբ Աստուածածնայ վարուց վերաբերած բաներէն՝ մինակ ան կը գրէ որն որ Քրիստոսի մարդեղութեան խորհրդեան կամ ուրիշ անօրէնութիւններուն կը վերաբերի: Աս պատճառաւ սուրբ Աստուածածնայ մահուան կամ վերափոխման վրայ ալ սուրբ աւետարանին մէջ ամենեւին բան մը չկայ դրած. եւ այսօր ալ Քրիստոսի ծննդեան աւետարանը կը կարդացուի: Եւ թէպէտ վեր ի վերց նայելով՝ կարելի է ուժանց անյարմաք երեւայ, սակայն խիստ յարմար է. որովհետեւ սուրբ Աստուածածնայ՝ մայր Աստուծոյ ըլլալը կը հասկըցընէ: Արդ Աստուծոյ մայր ըլլալ ըսելը՝ բաւական է, ալ ուրիշ բան մը զրուցելու հարկ չկայ. վասն զի մայր Աստուծոյ ըսելէն ետքը՝ յայտնի է որ իրբեւ մայր Աստուծոյ վախճանեցաւ, իրբեւ մայր Աստուծոյ երկինք վերափոխեցաւ, եւ իրբեւ մայր Աստուծոյ վառաց թագն ու պատկն ընկալաւ: Եւ ահա աս երեկ մտածութիւնն է, որ այսօր պիտի ընենք:

“Եախ՝ իրբեւ մայր Աստուծոյ վախճանեցաւ: Իր մահն ուրիշ սրբերուն մահուանէն շատ տարբեր եղաւ: Յիսուս Քրիստոս Տէրն մեր երկինք համբառնալէն ետքը՝ սուրբ Աստուածածին աշխարհքիս վրայ մնաց. հարկ չկայ պատմել թէ ինչպէս կերպ կերպ առաքինութիւններու զբաղած էր. որովհե-

տեւ լի էր շնորհչօք, Հոգւոյն սրբոյ տաճար էր, մայր էր Աստուծոյ: Իր վարքն անանկ վարք էր, ինչպէս որ կը վայլէր մօր Աստուծոյ, վասն զի Յիսուս Քրիստոս Տէրն մեր անոր համար քանի մը տարի թաղուց զինքն աշխարհքիս վրայ, որպէս զի իր հրաշալի օրինակաւը Քրիստոսի նորածնեալ սուրբ Եկեղեցւոյն միսիթարութիւն ըլլայ, առաքեալներուն ու աշակերտներուն քաջալերութիւն եւ ամէն հաւատացելոց՝ ապաստան ու հովանի ըլլայ: Վերջապէս եկաւ, հասաւ ան երջանիկ վայրկեանն՝ որ Աստուած սահմաներ էր զինքն իր քովը յաւիտենական իրառաց մէջ առնելու համար: Բայց չէ թէ հիւանդութեամբ կամ ուրիշ ցաւով մը իր բնութիւնը բռնութիւն մը քաշելով՝ հոգին մարմնէն զատուեցաւ. ոյլ իր ուրին այնչափ բորբոքած էր առ Աստուած եւ անանկ կը փափազ էր Աստուծոյ հետ միաւորելու յաւիտենական երանութեան մէջ, որ հոգին իրեւ թէ կը վերանար մարմնէն եւ անկից կը զատու էր. ուստի եւ քաղցր քոն մը քնանալով՝ մարմնոյն կապանքները կը քակուէր ու կը հանդէլը: Անանկ որ, ինչպէս սուրբ Բեռնարդոս կը զրուցէ, մինակ Աստուծոյ սիրոյն սուրն էր, որ իր երանելի հոգին մարմնէն զատեց:

Այրիրորդ՝ իրեւ մայր Աստուծոյ երկինք վերափոխեցաւ: Արիշ սրբերը՝ մեռած ատեննին մինակ հոգւով երկինք կ'երթան, յաւիտենական փառքը կը մանեն. իսկ իրենց մարմննը կը սպասէ ընդհանուր յարութեան՝ որ դատաստանին օրը պիտի ըլլայ. եւ ան ատեն իրենց մարմինն ալ անմահ, անշարժարելի, թափանցիկ ու փառաւոր կ'ըլլայ: Սակայն Աստուծոյ մօրը մեծութեան անանկ կը վայլէր որ իր մարմնոյն յարութիւնը մինչեւ դատաստանին օրը չմնայ, ու հոգին տակ չկենայ կամ չտպականի. որովհետեւ ան մարմնէն Արդին Աստուծոյ իրեն մարմինն առած, ան մարմնոյն մէջ ինն ամիս բնակած, եւ մայրական կաթն ուտելով՝ ան մարմնոյն դցացութենէն սնած էր: Անոր համար ամենասուրբ կցյսն Մարիամ հրաշափառապէս յարութիւն առաւ, եւ մարմնով ու հոգւով թռաւ երկինք գնաց, աստուածային զօրութիւնը դործելով ու հրեշտակները սպասաւորելով: Աս պատճառաւաւ ալ աս օրուան տօնախմբութեան անունն ալ Վերափոխումն սուրբ Աստուածածնի կ'ըսենք, որպէս զի յայտնի ըլլայ թէ սուրբ Աստուածածնին հոգւով ալ մարմնով ալ երկինք վերափոխեցաւ:

Այրրորդ՝ իրեւ մայր Աստուծոյ փառաց թագն ու պատկն առաւ: Ամեն սրբերուն փառքն իրենց վարձն ըլլալով, վարձքերնին կ'առնենն իրենց արգեանց նայելով: Աբդ՝ սուրբ Աստուածածնայ արդինքը բովանդակ սրբերուն արդինքներէն

վեր ըլլալով՝ իր վարձքն ու փառքն ալ բովանդակ սրբերուն վարձքէն ու փառքէն վեր եղաւ։ Բաւական է ըսել թէ Մայր է Աստուծոյ։ Սրբերուն մէջէն ոչ ոք աստուածամայրութեան արդինքն ունեցաւ։ Առլրբ կյա Մարիամ՝ Աստուծոյ մայր ըլլալու համար բովանդակ հրեշտակային ու մարդկային բնութենէն վեր ընտրուեցաւ զատուեցաւ։ աստուածամայրութեան արժանի շնորհքներով ու արդինքներով լեցուեցաւ։ մայր եղաւ Տեառն երկնի եւ երկրի։ Հարկ էր որ ինքն ալ երկնի եւ երկրի Տիրուհի ըլլար։ Ուստի երկնաւոր եւ երկրաւոր ստեղծուածներէն գերազանց ըլլալով՝ անոնց ամենուն վերի դին նստեցաւ, եւ իբրեւ ամենուն տիրուհին ու թագուհին՝ բարձրացաւ ի փառս եւ ամենասուրբ Երրորդութեան քով առաջին ու բարձրագոյն ամեռու նստաւ։

Խակ թէ քանի տարի ապրեցաւ աշխարհքիս երեսը, Երբ վախճանեցաւ, Երբ վերափոխեցաւ եւ ինչ պարագաներ մտան իր մահուան կամ վերափոխման ատեն, անոնց ամենը՝ պատմական բաներ են, որ աւետարանիշները չեն գրած, իսկ եկեղեցական պատմիչք իրարմէ տարբեր կերպով կը գրեն։ Գուցէ Աստուած անանկ տնօրիներ է, որպէս զի ամենասուրբ կյան աս կողմանէ ալ մեզի կատարեալ խոնարհութեան օրինակ ըլլայ, ինչպէս որ բովանդակ իր վարուց գործերուն մէջն եղաւ։ Ենոր համար ասոնց ետեւէն չիշնալով՝ մեզ հոգինիս հոգեւոր օգուտներով կշտացընենք։

Տօնախմբութիւննիս մեզի ուրախութիւն կու տայ, որ մեր թագուհին իր Աստուածորդւոյն քով մեզի համար ամենազօր բարեխօս է, ամեն կերպ գթութեամբ ու ողորմութեամբ մեզի մայրութիւն կ'ընէ. եւ իր Աստուածորդւոյն շնորհաց գանձապետն ըլլալով՝ իր ձեռքովը մեզի համար անկից առատ առատ շնորհքներ կ'առնէ ու մեզի կը բաժնէ։ Ավ կրնայ պատմել կամ համբանքը ցուցընել ան հոգեւոր շնորհքներուն, օգնութիւններուն, պաշտպանութիւններուն՝ զոր սուրբ Աստուածածին ըրած է իր բարեպաշտ ծառաներուն ու աղախիններուն, որոնք իրմէ խնդրած են, եւ կամ ան մեղաւորներուն՝ որոնք մեղքէն աղաւելու համար իրեն բարեխօսութեան ու օգնութեան ապահներ են։ Ավ կրնայ ան մարմնաւոր բարերարութիւններուն ու երախտիքներուն համբանքն ալ գտնել, որ սուրբ Աստուածածին կերպ կերպ մարմնաւոր կարօտութեանց մէջ իր բարեպաշտաներուն ըրած է։ Տարի չկայ, օր չկայ, ժամանակ չկայ, որ սուրբ Աստուածածնայ բարերարութիւններն, օգնութիւններն ու հրաշքները ըլլան։ Եւյնչափ գրքեր կան գրուած, որ ան պատմութիւններով լեցուն են, սակայն որչափ

ալ գրուելու ըլլան, դեռ բոլորն ալ պատմուած չեն ըլլար: Ընոր համար իրաւամի կը զրոյցէ սուրբ Բեռնարդոս: “Ովկ կշս Երանելի, թէ որ մէկն իր հարկաւոր բաներուն մէջ քեզի դիմած է ու կը կարծէ թէ քեզմէ օգնութիւն չէ գտած, իրաւցնէ անանկ մարդը թողլուէ, քու ողորմութիւններդ թողլ չպատմէ: Աւան զի իրաւցնէ չկայ անանկ մարդ մը՝ որ կարող ըլլայ ըսել թէ ևս ճշմարիտ սրտանց դիմեցի առ սուրբ Աստուածածին, եւ անիկա զիս մտիկ ջրաւ: Ուստի դարձեալ նցյան սուրբ Բեռնարդոս կը զրոյցէ: “Իր ողորմութեան դիրկն ամենուն կը բանայ, որպէս զի ամենքն ալ հաղորդին, եւ իր ձեռքովը՝ հիւանդն առողջութիւն գտնէ, վլտացեալը միփթարութիւն ունենայ, մեղաւորը թողութեան հասնի, արդարը շնորհք ստանայ, որովհետեւ իրեն ոչ կարողութիւն կը պակսի՝ վասն զի մայր է Աստուծոյ, եւ ոչ կամք կը պակսի՝ վասն զի մայր է ողորմութեան:”

Վայա ուրեմն մենք ալ մեղի պէտք եղած շնորհքները, ողորմութիւններն, օգնութիւնները՝ համարձակ ու անվախ խնդրենք ամենասուրբ Աստուածածնէն, թէ հոգեւորներն ու թէ մարմաւորները: Բայց նախ հոգեւորներն ուղենք բացարձակապէս. վասն զի հոգեւոր բաները մեր յաւիտենական փրկութեան կը վերաբերին: Իսկ մարմաւորներն երկրորդաբար ուղենք ու պայմանաւ մը, այս ինքն՝ թէ որ մեր յաւիտենական փրկութեան օգտակար ու պատշաճ են. ինչու որ ամէն մարմաւոր խնդրուածքներնոււ մէջ՝ մեր կանոնն ու վախճանն ան պիտի ըլլայ, ինչ որ Քրիստոս Տէրն մեր ըստաւ: “Նախ Աստուծոյ արքայութիւնն ու իր արդարութիւնը փնտուեցէք, ու բոլոր ադրանքները ձեզի կ'աւելնայ, : (Մ-Դ- Զ. 33:) Պատճառն ան է, որ սուրբ Աստուածածին մեր փրկութեան կը բաղձայ, եւ ան կ'ուզէ՝ որ իր յաւիտենական փառաց հաղորդակից ըլլանք. ուստի եւ ան օգնութիւնները մեզի կ'ընէ, որ յաւիտենական փառաց կ'առաջնորդեն:

Բայց մասնաւորապէս հոգեւոր շնորհքներն, ողորմութիւններն, օգնութիւններն ուղած ատենախ՝ նայինք որ մեր աղաւանքը ճշմարիտ ու սրտանց ըլլայ, որպէս զի իր օգնութեան ու զօրաւոր պաշտպանութեան արժանի ըլլանք: Ան ատեն մեր աղաւանքը ճշմարիտ ու սրտանց կ'ըլլայ եւ իր օգնութեան արժանի կ'ըլլանք՝ թէ ի կենդանութեան եւ թէ ի մահուան, երբ որ կը փութանք դործքով իր առաքինութիւններուն նմանիլ, եւ մանաւանդ իր խոնարհութեան, մաքրութեան ու աստուածային սիրոյն: Աս առաքինութիւններն էին, որ ինքն աս աշխարհքիս վրայ գերազանց աստիճանի կատարեց, եւ անոնցմով

Աստուծոյ մայր եղաւ, եւ այն անբաւ փառքին հասաւ երկնվըր, որ հիմա կը վայելէ: Թէ որ մենք ալ աս առաքինութիւնները կը կատարենք՝ ամէն մէկերնիս իր վիճակին համեմատ, իրաւցընէ ձշմարիտ ջերմեռանդ կ'ըլլանք առ սուրբ Աստուծածածին, այս ինքն՝ գործքով հետեւող իր վարուցը, ուստի եւ ի կենդանութեան եւ ի մահուան իր օգնութեան ու պաշտպանութեան արժանի կ'ըլլանք, եւ ի վախճանի արքայութեան մէջ՝ իր փառաց ու երանութեան հաղորդակից կ'ըլլանք յաւիտեանս յաւիտենից, զոր Տէրն մէր Յիսուս Քրիստոս շնորհէ մեզի բարեխօսութեամբ Մօր իւրայ եւ կուսի, ամէն:

ԵՐԿՈՒԾԱԲԹԻ

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ԱԵՐԱՓՈԽՄԱՆ

Երեք ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին մէջ: Առաջին ընթերցուածը՝ չին կտակարանէն, Սողոմոնի Առակաց գրքէն է: (Գլ. ԺԱ. 30—ԺԲ. 4:)

“Երգարութեան պտղէն՝ կենաց ծառ կը բուսնի: Անօրէններուն հոգինները տարածամ՝ կը վերնան: Թէ որ արդարը հազիւ կ'ազատի, հապա մեղաւորն ու ամբարիշան ուր կը մնան: Ալ որ խրատը կը սիրէ, իմաստութիւնը կը սիրէ, իսկ ով որ յանդիմանութիւնը կ'ատէ, անմիտ է: Տիրոջմէ շնորհք գտնողը շատ աղջկ կ'ըլլայ. իսկ անօրէն մարդուն բերանը պիտի գոցուի: Մարդ անօրէնութեամբ յաջողութիւն չիգտներ: Արդարներուն արմատը չիկտրիր: Ժրագլուխ կինն՝ իր երկանը պսակն է:”

Աս խօսքերուն միտքն Աւետման օրը դիմկը (Երեւ. 138.) տես հոն:

Երկրորդ ընթերցուածն ալ՝ նշյալէս չին կտակարանէն, Զաքարիայ մարգարէութենէն է: (Գլ. Բ. 10—13:)

“Խնդա եւ ուրախ եղիր, դռւսար Ախոնի. վասն զի ահա ես կու դամ եւ ի քեզ կը բնակիմ, կ'ըսէ Տէր: Եւ ան օրը շատ աղջեր Տիրոջ վրայ կ'ապաւինին ու իրեն ժողովուրդ կ'ըւլան եւ ի քեզ կը բնակին, եւ կ'իմանաս որ Տէր ամենակալ զիս քեզի խրկեց: Եւ Տէր՝ որբութեան երկրին մէջ իր բաժինը զջուգան կը ժառանգէ, եւ զլրուսաղէմ նորէն կը սիրէ: Ամէն մարդ ալ Տիրոջմէ կը վախնայ, վասն զի իր սուրբ ամպերէն արթնցեր է:”

Աս մարգարէութիւնս Քրիստոսի Աստուծոյ երկնաւոր

թագաւորին առաջին գալստեան կամ մարդեղութեան վրայ է : Անոր համար այսօր պատարագին մէջ կը կարդացուի , վասն զի միջնորդութեամբ ամենասուրբ կուսին Մարիամու Քրիստոս Տէրն մեր աշխարհը եկաւ :

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն , Պօղոսի առաքելցն առ կորընթացիս գրած երկրորդ թղթէն է : (Գլ. Զ. 16 — է. 1 :

“Իւուք արդէն Աստուծոյ կենդանւոյ տաճարն էք , ինչպէս որ Աստուծած ալ ըստ թէ Ես իրենց մէջ պիտի բնակիմ ու իրենց մէջ պիտոր երթամ , եւ իրենց Աստուծած պիտոր ըլլամ , իրենք ալ ինձի ժողովուրդ պիտոր ըլլան : Ուստի անոնց մէջէն ելէք եւ անոնցմէ զատուեցէք , կ'ըսէ Տէր , ու պղծերուն մի մօտիկնաք , եւ ես զձեղ կ'ընդունիմ , ու ես ձեզի հայր կ'ըլլամ , դուք ալ իմ տղաքս ու իմ աղջիկներս կ'ըլլաք , կ'ըսէ Տէր ամենակալ : Խսկ որովհետեւ ասանկ աւետիս ունինք , սիրելիք , մենք ալ զմեղ մարմնոյ ու հոգեց ամէն պղծութիւններէն մաքրենք . Աստուծմէ վախնայով՝ սրբութիւնը կատարենք :”

Ես խօսքերով Պօղոս առաքեալ կը հասկըցնէ թէ Քրիստոս աշխարհք գալով եւ զմեղ հեթանոսաց մէջէն կանչելով՝ մեղմէ ինչպէս վարք կ'ուզէ , որ ինք մեղի հայր ըլլարով՝ մենք ալ իրեն արժանի որդի ու իր տաճարն ըլլանք՝ որ ի մեզ բնակի : Եւ որովհետեւ ամէն սուրբերէն վեր՝ Աստուծոյ գերազանց եւ անարատ տաճարն ամենասուրբ կյս Մարիամ եղաւ , վասն զի Բանն Աստուծած ի նմա անձնաւորապէս բնակիցաւ , անոր համար իր վարդն ալ մեղի օրինակ պիտոր ըլլայ , որ ամէն կերպով իրեն նմանելու աշխատինք , որշափ որ մեր տկարութիւնը կը ներէ :

Խսկ աւետարանն աս է : (Գ. Ա. Գլ. Ա. 26—38 :

“Ա Եցերորդ ամսոյն մէջ՝ Աստուծած (Հայրն ամենակալ) Գարբիել հրեշտակը Խորկեց Գալիլեայի քաղաք մը՝ որուն անունը Նախաղարեթ էր , կյս աղջրկան մը՝ որ Գաւթի տնէն Յովսէփ անունով մէկու մը պատակուած էր . կուսին անունն ալ Մարիամ էր : Հրեշտակն եկաւ իրեն ըստ . Աւրախ լիր բներկիւալդ , (Հայ Հայ . Աղջոյն քեզ լի շնորհօք .) Տէր ընդ քեզ : Ան ալ աս խօսքերուս վրայ տակնուվրայ եղաւ , ու ինք իրեն սկսաւ մասձել թէ աս ինչպէս ողջոյն է : Խսկ հրեշտակն իրեն ըստ . Մի վախնար , Մարիամ , վասն զի Աստուծմէ շնորհք գտար : Եւ ահա պիտի յղանաս ու որդի մը ծնանիս , եւ անունը Յիսուս պիտի գնես : Անիկա մեծ պիտոր ըլլայ ու Որդի Բարձրելց ըսուի , եւ Տէր Աստուծած իր հօրը Գաւթի աթոռն իրեն պիտի ասյ , ու Յակոբայ տան վրայ յաւիտեանս պիտի թա-

գաւորէ եւ իր թագաւորութեան վերջ պիտի ըլլայ : Խսկ Մարիամ դարձաւ հրեշտակին ըսաւ . Ի՞նչպէս պիտ'որ ըլլայ ինծի աս բանը , վասն զի ես էրիկ մարդ չեմ գիտեր : Հրեշտակին ալ պատասխան տուաւ ու ըսաւ իրեն . Հոգին սուրբ վրադ պիտ'որ իշնայ , ու Բարձրելըն զօրութիւնը վրադ հովանի ըլլայ . վասն զի քեզմէ ծնանելիքն ալ սուրբ է ու Որդի Աստուծոյ պիտի կոչուի : Եւ ահա քու Եղիսաբեթ ազգականդ ալ իր ծերութեան ատենը յղի է . ատեն մը ամուլ կ'ըսուէր , ու հիմա վեցերորդ ամսցն մէն է . վասն զի Աստուծոյ կարողութեան առջեւը ամենեւին բան մը անկարելի չէ : Մարիամ ալ ըսաւ . Ահա կեցեր եմ ես Տիրոջ աղախինն եմ . ըսածիդ պէս ըլլայ ինծի : Հրեշտակին ալ ելաւ իրմէ գնաց : „

Ինչպէս երէկ դրինք , աւետարանը սուրբ Աստուածածնայ վարուց վերաբերեալ բաները մեզի շիպատմեր , բայց եթէ մինակ զանոնք՝ որ Քրիստոսի մարդեղութեան կամ ուրիշ տնօրէնութիւններուն վերաբերութիւն մ'ունին : Աւստի սուրբ Աստուածածնայ մահուան կամ վերափոխման վրայ ալ բան մը չպատմելով՝ սուրբ Եկեղեցին իր Աստուածամայրութեան բացատրիչ աւետարանը կը կարգայ պատարագին մէջ : Եւ իրաւցընէ , ինչպէս երէկ ալ ըսինք , խիստ յարմար ու պատշաճ է . որովհիետեւ մայր Աստուծոյ ըսելէն ետքը՝ յայտնի է որ իր երկինքն ունեցած փառքն ալ՝ Աստուածամայրութեան վայել փառք է :

Ինչպէս որ վերոգրեալ սուրբ աւետարանէն տեսար , երբ որ Բանն Աստուած մարդ ըլլալ ուզեց , զուրբ կյսն Մարիամ ընտրեց միջնորդ միաւորութեան : Երդ՝ սուրբ կյսն Մարիամ ինչպէս որ աս աշխարհքիս վրայ եղաւ միջնորդ միաւորութեան Աստուծոյ ընդ մարդոյ , անանկ ալ երկինքը միշտ միջնորդ է միաւորութեան մարդկան ընդ Աստուծոյ ի փառս յաւիտենական արքայութեան : Բոլոր սրբերէն ու հրեշտակներէն վերնստելով՝ ամենասուրբ Նրբորդութեան աթոռին մօտ , անդադար բարեխօսութիւն կ'ընէ որ ամէն մարդիկ ան երանսական փառքին համանին եւ զԱստուած տեսնելով՝ Աստուած ըլլան : Բովանդակ մեր փոյթն ու ջանքն ալ ան պիտ'որ ըլլայ , որ ասանկ զօրաւոր բարեխօս ունենալով՝ մեր գործքովը զմեզ իր զօրաւոր բարեխօսութեան արժանի ընենք ու իր բարեխօսութեամբը բարի վարքով աղբինք , բարի վարքով բարի մահուան արժանի ըլլանք , բարի մահուամբ ալ ան երանութեան փառքին հասնինք :

Բայց չէ թէ մինակ մեզի համար աս փոյթը պիտի ունենանք , որ աս աշխարհքիս վրայ կենդանի ենք ու դեռ ապաշ-

խարենու եւ արդիւնք պատրաստելու ժամանակ ունինք . Հապանաեւ ննջեցելոց համար փոյթ պիտի ունենանք , որ բարի մահուամի մեռած են , բայց իրենց թողեալ մեղքերուն կամ ներելի մեղքերուն ապաշխարանքը վճարելու համար քաւարանին մէջ կապուած ըլլալով՝ Աստուծոյ տեսութենէն եւ կը մնան : Ան հոգիներն ալ սիրելի են սուրբ Աստուածածնայ՝ որն որ կ'ուզէ որ ան հոգիներն ալ չուտով Աստուծոյ տեսութեան համանին : Սակայն մեր օգնութեան կարօտ ըլլալնուն համար՝ սուրբ Աստուածածին կ'ուզէ ու կը պահանջէ մեզմէ որ մեր ձեռքէն եկած օգնութիւնն ընենք բարեպաշտական գործքերով : Երանի՛ մեզի թէ որ աս կողմանէս ալ մասնաւոր ծառայութիւն մ'ընելով սուրբ Աստուածածնայ , մենք զմեզ իրեն աւելի սիրելի ու հաճելի կ'ընենք : Իր բարեխօսութիւնը մեր արդիւնքը կը շատցընէ եւ մեր վարձքը կ'աւելցընէ ի փառս արքայութեան երկնից :

Ե. Կ Ի Ր Ե Կ

ԱՊԵՐԲ կցյս Մարիամ Աստուածածնայ բոլոր տօներուն զլուկին ու պասկն ըլլալով իր Վերափոխումը եւ մեզի համար ամենէն միսիթարականը , վասն զի անով մեզի երկինք հզօր բարեխօս ու միջնորդ ունեցանք առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս , սուրբ Եկեղեցին աս մած տօնը ինն օր անընդհատ կը կատարէ : Բայց որովհեաւ թէ ժամերգութեան եւ թէ պատարագի համար՝ աս տօնիս միայն երեք կարգաւորութիւն ունինք , անոր համար ամէն մէկ կարգաւորութիւն երեք երեք անգամ կը կրկնենք , որով պյասօրուան թէ ժամերգութեան շարականները եւ թէ պատարագին ընթերցուածներն ու աւետարանը , վերափոխման երկուշարթիին , այս նիգն երկրորդ օրուան շարականներն , ընթերցուածներն ու աւետարանն են : Ուստի զանոնք կարդա , մասնաւոր կերպով մը մոածելով որ սուրբ կցյս Աստուածածին մեր միջնորդն ու բարեխօսն է , մեր ամէն հոգեւոր ու մարմնաւոր կարօտութիւնները կը տեսնէ եւ միշտ պատրաստ է մեզի համար իր Աստուածորդիէն շնորհք ընդունելու , բաւական որ մենք զերմեռանդութեամբ իրեն դիմնիք եւ մեր գէշ վարքովն իր շնորհաց անարժան չըլլանք :

Վ Ե Ր Ա Փ Ո Խ Մ Ա Ն Է Ն Ե Տ 8 Ք Ը

Վ Ա Ր Ա Զ Բ Խ Ն Ը Ն Ժ Ե Ր Գ Ո ւ Ա Ժ Ը՝ Հ Բ Ի Կ Կ Մ Ա Կ Ա Ր Ա Ն է Ն , Ե Մ Ա Ջ Ե Ա յ Մ Ա Ր Գ Ա Ր Ե Ռ Ո ւ Ժ Ե Ն է Ն է : (Պ Լ . Թ թ . 8—19 :)

“Տ է ր մ ա հ ս բ ր կ ե ց Յ ա կ ո ր ս պ յ վ լ ո յ ։ Ե կ ա ւ հ ա ս ա ւ Խ ա ր ա յ ե լ ի վ լ ո յ ։ Ե ւ բ ո լ ո ր Խ փ ր ե մ ե ա ն ժ ո ղ ո վ ո ւ ր դ ն ո ւ Ս ա մ ա ր ի ա յ ի մ է ջ ն ս տ ո ղ ն ե ր ը պ ի տ ի ի մ ա ն ա ն , ո ր ո ն ք ի ր ե ն ց ս ր տ ի ն հ պ ա ր տ ո ւ թ ե ն ա մ ի ն ո ւ ա մ բ ա ր տ ա ւ ա ն ո ւ թ ե ա մ բ ը խ օ ս ե ց ա ն ո ւ ը ս ի ն . Խ զ ի ս մ ն ե ր ն ի ն կ ա ն . բ ա յ ց ե կ է ր՝ ք ա ր տ ա շ ե ն ք , մ ա յ ր ե ր ն ո ւ ե ղ ե ւ ս ա մ ի ա յ յ ա ն ե ր ը կ ո ր ե ն ք , ո ւ մ ե զ ի ա շ ս ա ր ա կ շ ի ն ե ն ք : Ե ւ Ս ի ո ն ի ի ե ր ա ն վ լ ո յ ։ Ե լ լ ո ղ ն ե ր ն Ա ս տ ո ւ ա ծ պ ի տ ի կ ո ր դ ա ն է ո ւ Յ ո ւ գ ա յ ի թ շ ն ա մ ի ն ե ր ը ց ր ո ւ է , զ Ա ս ո ր ե ս տ ա ն ա ր ե ւ ե լ ք ի ն կ ո ղ մ ա ն է , ո ւ Յ ո յ ն ե ր ն ա ր ե ւ մ ո ւ տ ր ի ն կ ո ղ մ ա ն է , ո ր լ ե ց ո ւ ն բ ե ր ն ո վ բ ո լ ո ր ի ր ե ն ց բ ե ր ն ո վ զ ա ր ա յ է լ կ' ո ւ տ է ն : Ի վ ե ր ա յ ա յ ս ր ա մ է ն ա յ ն ի ի ր բ ա ր կ ո ւ թ ի ն ը չ գ ա ր ձ ա ւ , ա յ լ ի ր ձ ե ռ ո վ բ ա ր ձ ր ա ց ա ծ է : Ե ւ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ը չ գ ա ր ձ ա ւ , մ ի ն չ ե ւ ո ր վ ի ր ա ւ ո ր ե ց ա ւ ։ Ե ւ զ է ր զ օ ր ո ւ թ ե ա ն ց չ ի ն ս տ ո ւ ե ց ի ն : Ե ւ Տ է ր մ է կ օ ր ո ւ ա ն մ է ջ Խ ա ր ա յ ե լ ի մ է ջ է ն զ լ ո ւ ի ն ա լ վ ե ր ջ ն ա լ վ ե ր ց ո ւ ց , մ ե ծ ն ա լ պ ա տ ի ի ն ա լ վ ե ր ց ո ւ ց : Ծ ե ր ն ո ւ պ ա տ ո ւ ա ւ ո ր ը՝ ա ն զ լ ո ւ ի ն է . ո ւ մ ա ր գ ա ր է ն՝ ո ր ա ն օ ր է ն ո ւ թ ի ն կ ը ս ո ր վ ե ց ը ն է ր , ա ն ա լ վ ե ր ջ ն է : Ե ւ ա ս ժ ո ղ ո վ բ ե ա ն ե ր ա ն ի տ ո ւ ո ղ ն ե ր ը՝ մ ն լ ո ր ե ա լ ե ն ո ւ կ ը մ ն լ ո ր ե ց ը ն ե ն ։ ա ն ա ն կ ո ր զ ի ր ե ն ք պ ի տ ի կ լ լ ե ն ո ւ ե տ ք ը պ ի տ ի յ ա յ տ ն ո ւ ի ն : Ա ս ո ր հ ա մ ա ր ա ն ո ն ց ե ր ի տ ա ս ա ր զ ն ե ր ո ւ ն վ լ ո յ ։ Ա ս տ ո ւ ա ծ ո ւ ր ա խ չ ը լ լ ա ր ե ւ ա ն ո ն ց ո ր բ ե ր ո ւ ն ո ւ ս յ ր ի ն ե ր ո ւ ն չ ո ղ ո ր մ ի ր . վ ա ս ն զ ի ա մ է ն ն ա լ ա ն օ ր է ն ե ն ա լ ե ն ո ւ չ ա ր . Ե ւ ա մ է ն ն բ ե ր ա ն ի ս տ ո ւ թ ի ն կ ը խ օ ս ի : Ի վ ե ր ա յ ա յ ս ր ա մ է ն ա յ ն ի ի ր բ ա ր կ ո ւ թ ի ն ը չ գ ա ր ձ ա ւ , ա յ լ ի ր ձ ե ռ ո վ բ ա ր ձ ր ա ց ա ծ է : Ե ւ ա ն օ ր է ն ո ւ թ ի ն ը կ ր ա կ ի պ է ս պ ի տ ի վ ա ո ի , ո ւ չ ո ր ց ա ծ խ օ տ ի պ է ս կ ր ա կ է ն պ ի տ ի վ ա ո ի , ո ւ մ ա յ ր ե ա ց ա ն ս տ ա ն ե ր ո ւ ն մ է ջ պ ի տ ի վ ա ո ի ո ւ բ ո լ ո ր ի ր ե ն ց պ ի տ ի վ ա ո ի , ո ւ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ը կ ր ա կ է ս պ ի տ ի պ է ս պ ի տ ի օ ր ը լ լ ա յ ։ ”

Խ ն չ պ է ս շ ա ս ա ն գ ա մ ը ս ա ծ ե ն ք , ա ս ս պ ա ո ն ա լ ի ք ն ե ր ն ո ւ պ ա տ ի մ ն ե ր ը Հ ր է ի ց վ լ ո յ է , ո ր Ք ր ի ս տ ո ս ի չ ա ւ տ ա ց ի ն ո ւ ի ր ե ն դ է մ գ ա ր ձ ա ն : Բ ա յ ց ն ո յ ն ս պ ա ո ն ա լ ի ք ն ե ր ն ո ւ պ ա տ ի մ ն ե ր ը , մ ա ն ա ւ ա ն դ թ է ե ն ս պ ի տ ի վ ա ո ի ք ն ե ր ն ո ւ պ ա տ ի մ ն ե ր ը , մ է ի ց օ ր ո ն ք զ Ք ր ի ս տ ո ս ը ն դ ո ւ ն ե լ է ն ե տ ք ը՝ զ ի ն ք ը կ' ա ն ա ր գ ե ն ո ւ

իրենց վարքովը քրիստոսի գեմ կը դառնան : Դուզան ու սարսափին ան քրիստոնեայ ազգերը , որոնց մեծը՝ պղտիկէն չար , պղտիկը՝ մեծէն չար , ամէնն ալ անօրէնութիւնն ու անիրաւութիւնն իրենց բան գործ կ'ընեն : Վայ իրենց . Աստուծոյ բարկութիւնը մէջ մ'որ շարժի , խիստ դժուար կը դառնայ , ու իր զօրաւոր ձեռքը մէջ մ'որ վերցընէ՝ խիստ դժուար վար կ'իջեցընէ :

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն , Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած երկրորդ թղթէն է : (Գ. Ա. 1—11 :)

Պօղոս առաքեալ Յիսուսի քրիստոսի՝ Աստուծոյ կամքովը , եւ Տիմոթէս եղբայր , Կորընթոսի մէջ եղած Աստուծոյ եկեղեցւոյն , բոլոր առորդ մարդիկներով՝ որ Եքայեցիներուն ամէն կողմէրն են : Ծնորհք (իշնայ) ձեզի , ու խաղաղութիւն Աստուծմէ՝ մեր Հօրմէն եւ ի Տեառնէ Յիսուսէ քրիստոսի : Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերց Յիսուսի քրիստոսի , Հայր գթութեանց եւ Աստուած ամենայն միսիթարութեան , որ մեր ամէն նեղութեանց մէջ զմեզ կը միսիթարէ , որպէս զի մենք ալ կարող ըլլանք միսիթարութեամբ՝ որ ամէն նեղութեանց մէջ են , ան միսիթարութեամբ՝ որով մենք Աստուծմէ կը միսիթարութիւնք : Վասն զի ինչպէս որ քրիստոսի շարչարանքները մեր վրայ աւելցան , անանկ ալ քրիստոսի ձեռքովը մեր միսիթարութեան աւելի ըլլայ : Վասն զի մեր նեղուիլը՝ ձեր միսիթարութեան ու փրկութեան համար է . մեր միսիթարութին ալ ձեր միսիթարութեան համար է , որ յաջողուած է ան շարչարանքներուն համերելով , որ մենք ալ կը կրենք : Եւ մեր յշար ձեզի համար հաստատոն է . վասն զի դիտենք որ ինչպէս չարշարանքներուն կցորդ ենք , անանկ ալ միսիթարութեան կցորդ ենք : Վասն զի չեմ ուզեր , եղբարք , որ Ասիայի մէջ կրած նեղութիւննիս չցիտնաբ . ինչու որ մեր կարողութենէն աւելի ծանրացանք , անանկ որ կեանքերնուև վրայ ալ յշս շմեաց : Այլ մենք մեղմէ մեռնելու վճիւն ասինք , որ չըլլայ թէ մենք մեղմի ապաւինինք , այլ Աստուծոյ՝ որ մեռելներուն յարութիւն կու տայ , որ անանկ մաշուանէ զմեզ փրկեց ու կը փրկէ . վասն զի կը յուսանք որ ասկից ետքն ալ կը փրկէ՝ օդնութեամբ ձեր աղօթից որ մեղմի համար կ'ընէք , որպէս զի մեր վրայ եղած կերպ կերպ շնորհքներէն՝ շատերուն ձեռքովը մեղմի համար գոհութիւն տրուի :

Պօղոս առաքեալ իր օրինակաւը զմեզ կը յորդորէ որ ամէն կերպ յաջողութեանց մէջ Աստուծոյ փառք տանք եւ մենք մեղմի շապաւինինք , այլ միշտ Աստուծոյ ապաւինինք . ու ամէն

Նեղութիւններնուս մէջ իրեն դիմենք ու իր օգնութիւնը խընդիրնք, որ միշտ պատրաստ է օգնելու, կ'օգնէ ու կը փրկէ:

Խսկ աւետարանն աս է: (Մ-րի. Գ.ւ. Դ. 35—40:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. “Ան օրը երբ որ իրիկուն ըլլալու վրայ էր, ըստ իրենց. Եկէք անդիի կողմն անցնինք: Թող տուին ժողովուրդն ու զինքն առին նաւով եւ ուրիշ նաւերն ալ՝ որ հետն էին: Եւ խիստ հով ու մրրիկ եղաւ ու ալլիքները նաւուն մէջ կը լեցընէր, անանկ որ գրեթէ կը լեցուէր. խսկ ինք նաւուն գլուխը բարձի վրայ կը քնանար: Կ'արթիւնցընէին զինքն ու կ'ըսէին. Վարդապետ, ամենեւին հոգդ չէ, ահա մենք կը կորսուինք: Երթընցաւ, հովուն ու ծովին սաստեց ու ըստ. Դադարէ իջիր. Եւ հովը դաղընցաւ ու մեծ խաղաղութիւն եղաւ: Եւ ըստ իրենց. Ինչու համար ատանկ վատասիրա էք, գեռ հաւատք չունիք: Անոնք ալ խիստ վախցան ու իրարու կ'ըսէին. Արդեօք աս ով է, որ հովն ալ ծովն ալ իրեն կը հնազանդին:”

Ե.Հա Պօղոս առաքելցյն ըստածները՝ որ վերը տեսանք, Յիսուս իրեն գործքովը մեզի կը հաստատէ: Անանկ մեծ էր ալէկոծութիւնն՝ որ Յիսուսի աշակերտներն ամէն մարդկային յցար կտրեցին: Սակայն երբ որ վազեցին՝ իրենց վտանգը Յիսուսին հասկըցուցին, Յիսուս շուտով իրենց օգնեց ու մէկ հրամանաւ երկինքն ու ծովն իրեն հնաղանդեցուց հանդարտեցուց: Ասկից կ'իմանանք որ եթէ Յիսուս մարմնաւոր վտանգի մէջ օգնութիւն ըրաւ, որչափ եւս առաւել հոգեւոր վտանգներուն մէջ օգնութիւն կ'ընէ. որովհետեւ ինք իր աստուածային բերնովն ըսած է, թէ ձեր մարմնցն պէտք եղած բաններուն համար հոգ մի տանիք, որովհետեւ Աստուած՝ որ երկնքին թուլուններն ու դաշտներուն խոտերը, ծաղիկները կը հոգայ, զձեզ ալ կը հոգայ. հապա “Ասի Աստուածոյ ալբայութիւնն ու իր արդարութիւնը վնասուեցէք, եւ բոլոր ադ բանները ձեզի կ'աւելնայ,”: (Մ-րի. Զ. 33:)

Ե.Րդ՝ մեր մարմնաւոր վտանգներուն մէջ՝ առ Աստուած դիմելու պարտական ենք, որ զմեզ փրկէ. բայց դիմած ատենանիս երկու բան հաստատ պիտի զնենք մտութներնուս մէջ. մէջ մ'որ զմեզ փրկէ՝ թէ որ իրեն հաճոյ է. մէջ մ'ալ՝ որ զմեզ փրկէ՝ թէ որ մեր յաւիտենական փրկութեան անանկ օգտակար ու պատշաճ է: Խսկ հոգեւոր վտանգներուն մէջ բացարձակապէս պիտի դիմենք. վասն զի հոգեւոր վտանգը՝ մեր յաւիտենական փրկութիւնը մեզի կորսընցընել կու տայ: Հոգեւոր վտանգները՝ մեղքերուն վտանգներն են: Աշխարհք, մարմին ու սատանայ շարունակ մեր հոգւոյն դէմ ալէկոծութիւններ

կը հանեն, մեր վրայ փորձութիւններ կը բերեն, որ մեղքի մէջ կյնալով՝ հոգինիս խղդուի ու դժոխիքին տակն իջնայ: Ինչ մեղքի վտանգ ըլլայ, թաղ ըլլայ, իսկցյն Աստուծոյ պիտի դիմենք: Բայց միանգամայն ալ մեղք գործելու յօժարութիւնը մէկդի պիտի ձգենք: Ան ատեն Աստուած ալ շնորհքը մեղք հասցնելով՝ ան ալէկոծութիւնները կը հանգարատեցընէ ու մեր հոգին մեղաց մէջ կյնալու վանդակն կ'աղատէ:

Խողճահարներն ալ իրենց ալէկոծութիւններուն մէջ միշտ խոնարհութեամբ առ Աստուած պիտի դիմեն: Շատ անգամ՝ հոգեւոր ճամբու մէջ քալողներուն սրտին մէջ սատանան ծածուկ հպարտութիւն մը կը ձգէ՝ իրենց հոգեւորութեան հաւնելու եւ իրենց խելքին վրայ ապաւինելու, անանկ որ իրենք ալ չեն իմանար: Իսկ Աստուած իրենց հպարտութիւնը կուարելու համար՝ թող կու տայ որ սկսին ալէկոծութիւն քաշել: Ուստի թէպէս իրենց փրկութեան կոչումն Աստուծմէ է, բայց իրենց սրտին մէջ կը սկսի վախ մ'կյնալ թէ ամէն ըրածնին գէշ է, եւ կը կարծեն թէ կը դատապարտուին: Թէ որ ասանկներն իրենց մարդկային խելքին չետեւելով՝ իրենց երեւցածին պէս ուզենան իրենք զիրենք կառավարել, անկարելի է որ ան ալէկոծութիւններէն ազատին, մանաւանդ որ սատանան ատեն կը վաստըկի զիրենք իրենց հպարտութեան մէջ հասաւուելու: Այլ ատեն չկորսընցուցած՝ շուտով առ Աստուած պիտի դիմեն ու Աստուծոյ սիրոյն համար իրենց խելքին կարծը մէկդի ձգելով՝ իրենք զիրենք բողոքովին իրենց հօգեւոր առաջնորդին պիտի յանձնեն, ու կուրակներպ հնազանդութիւն ընելով՝ ամէն ըսածները պիտի կատարեն, թէեւ իրենց խելքին դէմ ըլլայ: Ինչպէս սուրբ Մատթէոս աւետարանիւ կը պատմէ, (Գ. Ժ. Ժ. 28—31.) անգամ մը Պետրոս առաքեալ Յիսուսէն հրաման ուզեց որ ջին վրայէն քալելով՝ իրեն գայ: Յիսուս ալ հրաման տրուաւ: Ահա հոգեւոր ճամբան քալողներուն կոչման օրինակը: Պետրոս առջի բերան սկսաւ ջին վրայէն քալել. բայց ետքը սաստիկ հովը տեսնելով՝ վախցաւ: Ինչ պիտի վախնար, Աստուած էր հրամայողն ու փորձիւ ալ կը տեսնէր որ կը քալէ: Բայց տարակուսեցաւ, եւ տարակուսածին պէս՝ սկսաւ ջին մէջ իջնալ: Ահա խողճահարներուն տարակուսութեան օրինակը: Աստուած կը հրամայէ իրենց որ աշխարհքիս ծովին վրայէն քալելով՝ իրեն գան. իսկ իրենք սասանայական հովերուն սաստիկ ըլլալէն կը վախնան ու կը տարակուսին, տարակուսածնուն պէս՝ կը սկսին փորձութեանց մէջ ընկղթիլ: Բայց պէտք է որ շուտով առ Աստուած դիմեն. ինչպէս որ Պետրոս շուտով աղաղակեց ու ըսաւ. “Տէր, փրկէ

զիս,, : Ան ատեն Աստուած իսկցյն ձեռքը կ'երկընցընէ, վասն զի պատրաստ է օգնելու, ուրիշ բանի շխապասեր, բայց եթէ իրեն վազելնուս, ինչպէս որ Յիսուս ալ իսկցյն ձեռքը պետրոսին երկընցուց, ձեռքէն բանեց ու ազատեց: Սակայն ինչպէս որ Յիսուս Պետրոսին յանդիմանութիւն տուաւ ու ըսաւ, “Թե՛րահաւատ, ինչո՞ւ համար տարակուսեցար,, . ասանկ ալ գիտնան խղճահարները, որ Աստուած իրենց խոնարհիլը կ'ուզէ. Հարծին թէ հոգեւոր ճամբու մէջ մանելով կամ տարիներ անցընելով՝ անմարմին հրեշտակ են եղեր, թւեր երկինք գացեր են. վրանին ալէկոծութիւններ կու գան, եւ ան ատեն կ'իմանան որ տակաւին թերահաւատ են. ազատելու համար ալ ուրիշ ճար չկայ, պէտք է իսկցյն առ Աստուած դիմել ու ըսել. “Տէր, փրկէ զիս,, . եւ ճշմարիտ խոնարհութեամբ ալ սրտանց պէտք է Աստուծոյ յանդիմանութիւնը լսել՝ որ կ'ըսէ. “Թե՛րահաւատ, ինչո՞ւ համար տարակուսեցար,, :

Գ. Կ Ի Ր Ա Կ Ի

Ա. Ե Ր Ա Փ Ո Խ Մ Ա Ն Է Դ Ն Ե Տ Ք Ը

Ա. Ե Ր Ա Փ Ո Խ Մ Ա Ն Է Դ Ն Ե Տ Ք Ը

Ամարդարդութենէն է: (Գլ. Ժ. 12—19:)

“Արբ որ Տէր Աիսնի լերան վրայ ու Երուսաղեմի մէջ ամէն բան կ'ընէ կը լընցընէ, իր բարկութիւնն ամբարտաւանին վրայ կը ձգէ, (այս ինքն) Ասորեստանեայց իշխանին վրայ, եւ անոր հպարտացած փառաւոր աչուլներուն վրայ: Վասն զի անանկ ըսած էր որ Ես իմ զօրութեամբս կ'ընեմ, ու իմ իմաստուն խելքովս ազգերուն սահմանները կը վերցընեմ, եւ անոնց ուժը աւար կ'առնեմ. բնակութիւն եղած քաղաքները կը շարժեմ. բունյոյ վրայ հասնելու պէս՝ բոլոր աշխարհքին վրայ իմ ձեռքովս կը հասնիմ, ու մնացած հաւկիթները վերցընելու պէս՝ կը վերցընեմ. մարդ մ'ալ չ'ըլլար որ իմ ձեռքէս ազատի կամ ինծի գէմ գառնայ ու բերան բանայ ճիկ հանէ: Ասանկ կ'ըսէ Տէր. Արդեօք կընայ ըլլալ որ կացինն՝ առանց փայտ կոտրողի վեր ելլէ, կամ արդեօք կընայ ըլլալ որ սղոցը վեր ելլէ՝ մարդ մը չվերցուցած. անանկ ալ՝ թէ որ մէկը գաւաղան մը կամ փայտ մ'առնելու ըլլայ. բայց անանկ ալ չէ: Հապա Տէր զօրութեանց քու պատուցդ վրայ անարդանք պիտի խրկէ, եւ քու փառացդ վրայ վառուած կրակ պիտի բորբոքի: Խորպելին լշմն ալ կրակ պիտ' որ ըլլայ ու

բորբոքած կրակով զիրենք պիտի մաքրէ , ու խոտի պէս անտառը պիտ'որ ուտէ : Ան օրը լեռներն ու բլուրներն ու անտառները պիտի մարդն . եւ հոգին մինչեւ մարմին պիտ'որ ուտէ . ազատուղն ալ՝ բորբոքած բոցէ ազատածի պէս պիտ'որ ըլլայ : Եւ անոնցմէ մնացածները համրանքով (քիչ) պիտ'որ ըլլան , ու մանուկ տղայ զանոնք պիտի գրէ :

Վ.ստուծոյ ճշմարիտ կրօնին դէմ գացողներն ասանկ կը պատժուին : Աս խօսքերս Աստուած իր ընտրեալ ժողովուրդը՝ այս ինքն՝ զիսրայէլ հալածողներուն դէմ ըսաւ , եւ անանկ ալ կատարեց : Բայց ինչպէս որ Հրէից ժողովորանոցը՝ Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյն օրինակն էր , անանկ ալ Քրիստոսի սուրբ Եկեղեցւոյն դէմ դարձողներուն վրայ ալ հասկրնալու է աս խօսքերը : Եւ իրաւցընէ Աստուծոյ խօսքերը գործքով ալ միշտ հաստատուեցան : Կայէ մէջ մը Հրէից , որ Քրիստոսի դէմ դարձան . տես ինչ են : Կայէ մէջ մը Հերեւութիւններ ու Հերձուածներ հանելով՝ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին հալածեր են . տես ինչ եղած են : Ասոնց ամենուն ընդհանրապէս նայելէդ ետքը՝ Կայէ մէջ մ'ալ առանձինն ան մասնաւոր անձանց վրայ , որ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին կը հալածեն , ու կը տեսնես թէ ինչ եղած են կամ ինչ պիտ'որ ըլլան :

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն , Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած Երկրորդ թղթէն է : (Գլ. Բ. 12—գ. 3:)

“Բայց երբ որ Քրիստոսի աւետարանը քարոզելու համար՝ ես Տրովադա հասայ ու Տերամբ դռւոր բաց էր ինծի , ամենեւին հանդիսա չառի հոգւոյս . վասն զի Տիառու եղբայրս հոն չգտայ . հապա անոնց մնաք բարով ըսելով՝ Մակեղոնիա գացի : Բայց գոհութիւն Աստուծոյ , որ ամեն բանի մէջ մեր հոչակը կը հանէ ի Քրիստոս Յիսուս , ու իր գիտութեան հոտը մեր ձեռքովն ամէն տեղ կը յայտնէ . վասն զի Աստուծոյ առջեւը Քրիստոսին անուշ հոտն ենք փրկուածներուն ու Կորսուածներուն մէջ , ոմանց հոտ՝ ի մահուանէ ի մահ , ոմանց ալ հոտ՝ ի կենդանութենէ ի կեանս : Եւ աս բանիս ով բաւական կըլլայ : Վասն զի ուրիշներուն պէս չենք , որ Աստուծոյ բանը կառանեն կը ծախեն , այլ իրեւ ի հաստատութենէ ու իրեւ Աստուծմէ , Աստուծոյ առջեւը ի Քրիստոս կը խօսինք : Ասկից Ետքը դարձեալ կը սկսինք մենք զմելզ յանձնել . թէպէտինչպէս որ ոմանց պէտք են , մեզի ալ պէտք չեն յանձնաբարութեան

թղթեր ձեզի կամ ձեզմէ : Այլ մեր թղթերը՝ գուք էք, որ մեր սրտին մէջ գրուած էք, անանկ որ ամէն մարդ կը ճանչնայ ու կը կարդայ . յայտնի եղած էք՝ որ Քրիստոսի թղթերն էք, մեզմէ պաշտուած . թանաքով ալ գրուած չէք, այլ կենդանի Աստուծոյ Հոգւովը, չէ թէ քարէ տախտակներու վրայ, այլ մարմէն եղած սրտի տախտակներու վրայ :

Վազին ընթերցուածէն հասկրցանք թէ ինչպէս Աստուծոյ Ճշմարիտ կրօնը հալածողները կը փմանան : Աս ընթերցուածէս ալ կը հասկրնանք թէ ինչպէս Քրիստոսի Ճշմարիտ հաւատքը միշտ կը տարածուի աշխարհին ամէն կողմը, չէ թէ անանկ վարդապետներուն ձեռքովն՝ որ Աստուծոյ բանին վաճառական կըլլան, այս ինքն՝ շիտակ ճամբէն դուրս ելլելով՝ Աստուծոյ բանն աւելի պակաս կ'առնեն կը ծախեն, այլ անանկ վարդապետներուն ձեռքովն՝ որ իրենց արիւնը դնելով՝ Յիսուսի Ճշմարիտ եւ ուղղափառ սուրբ հաւատքը հաստատութեամբ կը քարոզնեն : Անոնք՝ որ կ'ընդունին, արդէն Աստուծոյ շնորհքն իրենց սրտին մէջ ազգելով՝ կենդանի ըլլալու սկսած են, ուսաի սկսած կենդանութենէն կատարեալ կեանք կը մտնեն : Իսկ անոնք՝ որ չեն ընդունիր, արդէն Աստուծոյ շնորհքէն զուրկ ըլլալով՝ մեռած են, ուսաի մահուանէ՝ յաւիտենական գատապարտութեան մահ կ'երթան : Բայց Քրիստոսի հաւատքը տարածողը՝ մարդ կամ մարդկային խելք չէ, այլ Աստուծոյ շնորհքն է : Անոր համար Պօղոս առաքեալն ալ ամէն յաջողութիւն Աստուծոյ շնորհաց կու տայ :

Իսկ աւետարանն աս է : (Մ-Է. Գ. Զ. 30—44:)

Վ. Տէրն մեր Յիսուս Քրիստոս . “Առաքեալները ժողվեցան, եւ ըրածնին ու սորվեցուցածնին իրեն պատմեցին : Յիսուս ալ ըսաւ իրենց, Եկէք գուք մինակուկ անապատ տեղ, ու քիչ մը հանգնեցէք, վասն զի եկող գացողները շատ էին, անանկ որ հաց ուտելու ալ ատեն չէին գտնելու : Եւ նաևով անապատ տեղ մը գացին առանձին : (Աւրիշները) տեսան որ անոնք կ'երթան ու շատերն ալ իմացան, եւ ամէն քաղաքներէն ոտքով բազմութեամբ հոն կ'երթային ու իրենց կը մատիկնացին : Եւ (Յիսուս) ելաւ տեսաւ որ շատ բազմութիւն կար ու անոնց վրայ գթացաւ, վասն զի հովիւ չունեցող ոչխարներու պէս էին . եւ սկսաւ անոնց շատ բան սորվեցընել : Շատ ատեն անցնելէն ետքը՝ աշակերտներն իրեն եկան ու ըսին . Աս տեղս անապատ է, քանի որ ցորեկ է՝ ժողովուրդը ճամբէ, որ չորս կողմին ազարակներն ու գեղերն երթան, եւ ուտելիք առնեն, վասն զի հօսաւելու ուտելու բան չունին : Ինքն ալ պատասխան տուաւ ու ըսաւ իրենց . Գուք տուէք անոնց ուտելու բան :

Ըսին իրեն. Երթանք երկուհարիր դաշեկանի հաց առնենք, իրենց տանք որ ուտեն: Ըսաւ իրենց. Քանի՞ հաց ունիք, դացէք նայեցէք: Նայեցան հասկրցան ու ըսին իրեն. Հինգ հաց, երկու ալ ձուկ: Եւ հրամայեց անոնց որ խումբ խումբ կանաչ խոտին վրայ նստին. ու դաս դասնստեցան, տեղ տեղ՝ հարիւր, տեղ տեղ՝ յիսուն: Եւ հինգ հացն ու երկու ձուկն առաւ, երկինք նայեցաւ, օրհնեց, հացերը բրցուց ու աշակերտներուն տուաւ, որ անոնց առջեւը դնեն. երկու ձուկն ալ ամենուն բաժնեց: Կերան ու կշտացան ու հացին աւելցուկը տասուերկու սակառի լեցուն, եւ ձկերուն աւելցուկը վերցուցին: Աւրողներն ալ հինգ հազար մարդու շափ կային:,,

Վրիսատոս Տէրն մեր հովիւ քաջ ըլլալով՝ կ'ուզէ որ իր ծշմարիտ սուրբ հաւատոքն աշխարհքին ամէն կողմը տարածուի, եւ ամէնքն ան ծշմարիտ սուրբ հաւատոքն ընդունին: Անոր համար ինք քարոզութիւն ու վարդապետութիւն ընելէն զատ՝ իր առաքեալներն ալ չորս դին խրկեց, որ քարոզեն. դարձած ատեննին ալ՝ ըրածնին ու սորվեցուցածնին հարցուց հասկրցաւ: Աւզեց որ մինակուկ տեղ մը քիչ մը հանգչին, ուստի զիրենք անապատ տեղ մը տարաւ: Բայց ժողովուրդն ետեւէն վազեց դնաց, վասն զի հոգեւոր կերակրոյ կարօտ էր. Հովիւ չունեցող ոչխարներու պէս մնալով՝ անօթի էին: Անոր համար տեսածին պէս՝ գութը շարժեցաւ, ելաւ դարձեալ ինք սկսաւ անոնց քարոզութիւն ընել:

Ասանկ նաեւ սուրբ Եկեղեցին՝ որ մայր գթած է, միշտ մարդկային ազգին վրայ գութ ունենալով՝ աշխարհքին չորս դին քարոզիներ կը հանէ, ծշմարտութեան վարդապետներ կը խրկէ, որ աստուածային հաւատոյ ծշմարտութիւնն ամէն մարդու յայտնի ըլլայ: Բայց ժողովուրդն ալ պիտի զիտնայ, միտքը պիտի զնէ որ անօթի սոված է հոգեւորապէս, ու հոգեւոր կերակրով իր հոգին կենդանացընելու եւ կենդանի պահելու կարօտ է: Անոր համար միշտ աստուածային վարդապետութիւնը մտիկ ընելու պիտի վազէ. վասն զի ան աստուածային վարդապետութեամբ պիտի սորվի թէ որն է ծշմարիտ ուղիղ հաւատոյ խոստովանութիւնը եւ արքայութեան հասցընող բարոյականը: Հարկ չկայ որ քարոզիներն ալ Յիսուսին կամ առաքեալներուն պէս իրենց վարդապետութիւնը հրաշքներով հաստատեն: Հերիք է ան մեծ հրաշքը՝ որ ուղափառ սուրբ Եկեղեցին Քրիստոսի ատենէն մինչեւ հիմակ այսչափ հալածանք կրելէն ետեւ հաստատուն մեաց, եւ ամենեւին մէկ կերպով՝ ոչ սուր, ոչ մահ կրցաւ բան մ'ընել. այլ մանաւանդ որչափ հալածանք ելաւ, այնչափ առաւել Քրիստոսի կրօնն ու Եկեղե-

ցին պայծառացաւ : Աս մինակ բաւական է որ ամէն մարդ իր խելքը խոնարհեցընէ եւ թէ որ ծուռ ճամբու մէջ է նէ՝ շխտակ ճամբան մտնէ , որ ուղիղ հաւատքով իր հոգին փրկութեան հասցընէ . եւ կամ թէ որ շխտակ ճամբու մէջ է նէ՝ իր վարքն իր հաւատքին յարմարցընէ , որ իր կոչմանէն ետ չմնայ , եւ ընտրելոց մէջ դասուելով՝ իր վախճանին հասնի , որ է իր հոգւցն յաւիտենական փրկութիւնը : Բայց թէ որ իր հաւատքն , իր բարի վարքը պահելու համար՝ հարկ ըլլայ որ ունեցածը կորսընցընէ , հալածուի , անօմի ծարաւ մնայ , բանտ մտնէ , ծեծ ուտէ , վերջապէս սրով կամ ուրիշ կերպով մը մեռնի , անոնց ամէնն ալ յանձն պիտի առնէ , ինչպէս որ Յիսուս յանձն առաւ , ինչպէս որ առաքեալք ու աշակերտք յանձն առին , եւ ինչպէս որ ուրիշ մարտիրոսք ու հաւատացեալք առ հասարակ յանձն առին , եւ անանկով ճշմարիտ ոչխար եղան Յիսուսի Քրիստոսի ու Հիմակ ալ երկինքը Քրիստոսի հետ կը թագաւորին ու պիտի թագաւորին յաւիտեանս յաւիտենից :

Կ Ի Ր Ա Կ Ի

Բ Ա Ր Ե Կ Ե Ն Դ Ա Ն Ս Ո Ւ Խ Բ Խ Ա Զ Բ

ԱՌԱՋԱՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն , Եսայեայ մարդարէութենէն է : (Գ.Լ. Ժ.Գ. 1—12 :)

“Իւաշտական լերան վրայ նշան առէք . ձեր ձայնն անոնց վրայ բարձրացուցէք . մի վախնապ , ձեռքով կանչեցէք , իշխանք , բացէք , եւ ես հրաման կու տամ : Նուիրեալ են , եւ ես զերենք կը բերեմ . հսկաները վագեր կու գան՝ իմ սրտանութիւնս կը տացընելու համար . կը խնդան , ամէնքը մէկէն կու գան ու նախատինքներ կը զրուցեն : Լերանց վրայ շատ ազգերու ձայն՝ շատ ազգերու նման . թագաւորներու եւ ազգերու ձայն՝ որ ամէնը մէկէն ժողվեր են : Տէր զօրութեանց՝ սպառազէն ազգերուն հրաման տուաւ որ հեռաւոր երկրէ դան՝ երկնից հիմունքներուն ծայրերէն : Տէր ալ իր սպառազէններուն հետ հասեր է՝ որ բոլոր աշխարհքը սատկեցընէ : Աղքացէք , վասն զի Տիրոջ օրը մօտ է . ու Աստուծմէ՝ բեկումն հասած է : Ասոր համար ամէն ձեռք պիտի թոյնայ եւ ամէն մարդ գողայ : Հրեշտակիները պիտի խռովին ու ծննդական կնիկներուն պիտ ցաւ պիտի բռնէ զանոնք : Մարդ մարդու պիտի հառաչէ ու սրդողի , եւ իրենց երեսը բոցի գոյն պիտի դառնայ : Վասն զի ահա

Տէր զօրութեանց հասեր է անհնարին բարկութեամբ , ոյսակալութեամբ ու սրտմոռութեամբ լցուած , բոլոր աշխարհքն անապատ ընելու եւ մեղաւորներն աշխարհքիս երեսէն սատկեցնելու : Վասն զի երկնից աստղները՝ Հայկ աստեղով ու երկնից բոլոր զարդովը լցոյ պիտի չասան . եւ արեւը ծագած ատեն պիտի խաւարի ու լուսինն իր լցուած պիտի չասայ : Ես պիտի դատեմ բոլոր աշխարհքն վրայ չարիքները , եւ ամբարիշաներուն ալ մեղքերը , եւ անօրէններուն հպարտութիւնը պիտի կորսընցընեմ ու ամբարտաւաններուն բարձրութիւնը պիտի խոնարհեցընեմ : Անացածներն ալ անհուր ոսկիի աւելի պատուական պիտ' որ ըլլան . ու մարդը՝ Առիերայ գոհարներէն աւելի պատուական պիտ' որ ըլլայ :,,

Ես մարդարէութիւնը Քարելացւոց ջարդուելուն վրայ է . բայց կը վերաբերի նաեւ Նեսին ու իր զօրաց ջարդուելուն :

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կոտակարանէն , Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած երկրորդ թղթէն է : (Գ.Լ. է. 4—16:)

“Եշ ձեր վրայ շատ ապահովութիւն ունիմ , ձեզի համար շատ պարծանք ունիմ , միսիթարութեամբ լի եմ , ամէն նեղութիւններնուս մէջ ուրախութիւնս կ'աւելնայ : Վասն զի երբ որ մենք Մակեդոնիա հասանք , մեր մարմնցն բնաւ ամեննեւին հանդըսառութիւն մը չգտնուեցաւ . այլ ամէն բանի մէջ նեղուեցանք . որովհետեւ զրակն կերպ կերպ պատերազմ կար , ու ներսէն՝ կերպ կերպ վախ : Բայց Աստուած՝ որ խոնարհները կը միսիթարէ , Տիտոսին եկած ատենը զմեզ միսիթարեց . չէ թէ մինակ եկած ատեն , հապա նաեւ ան միսիթարութեան ատեն՝ որ նոք ձեղմով միսիթարուելով՝ ինձի համար ունեցած բաղձանքնիդ , ողբերնիդ ու նախանձնիդ պատմեց . անանկ որ խիստ շատ ուրախացայ : Վասն զի թղթով զձեզ տրտմեցուցի ալ նէ , չեմ զզար , թէպէտ առաջուց զզացած էի . վասն զի կը տեսնեմ որ ան թուղթը թէպէտ քիչ մը ատեն զձեզ տրտմեցուց . բայց հիմա ուրախ եմ , չէ թէ տրտմելնուդ համար , հապա ապաշխարութիւն ընելով՝ տրտմելնուդ համար . վասն զի դուք Աստուածոյ ուղածին պէս տրտմեցաք , որ չըլլայ թէ մեղմէ զրկուիք : Վասն զի Աստուածոյ ուղածին պէս եղած տրտմելնուը՝ փրկութեան ապաշխարութիւնը կը բերէ , ու ետքը զմարդ չպղջացըներ . իսկ աշխարհքին արտմութիւնը՝ ետքը մահ կը բերէ : Արդ՝ Աստուածոյ ուղածին պէս տրտմելնիդ՝ նայեցէք որչափ փոյթ . ձգեր է մէջերնիդ , կամ աղերսանք կամ սասատ կամ վախ կամ բաղձանք կամ նախանձ կամ վրէժինդրութիւն . վասն զի ամէն կերպով դուք զձեզ զրիք , որ ադ բանիդ մէջ

սուրբ ըլլաք։ Ապա ուրեմն՝ ձեզի դրեցի ալ նէ, չէ թէ զրկողին կամ զրկուղին համար էր։ Հապա անոր համար էր՝ որ Վատուծոյ առջեւը ձեզի համար ունեցած փոյթերնիս յայտնի ըլլայ։ Անոր համար մեր միսիթարութեան վրայ միսիթարուած ենք։ ու Տիտոսի խնդալուն վրայ ալ եւելօք խնդացինք, որով հետեւ ամենքդ ալ իր սիրալ հաճեցուցեր էիք։ վասն զի ինչ-շափ որ իր առջեւը ձեզի համար պարծած էի, չամրւցայ։ Հապա ինչպէս որ ամէն բան ձեզի շտկէ շիտակ զուցեր էինք, անանկ ալ Տիտոսին առջեւն ըրած պարծանքնիս շիտակ ելաւ։ Գիտցէք որ իր գութն ալ ձեր վրայ խիտս շատ է։ վասն զի ամենուդ հնազանդութիւնն ալ մեզի կը յիշեցընէր, թէ ինչպէս ահիւ ու դողալով զինքն ընդունեցաք։ Եւ հիմակ ես ալ ուրախ եմ, որ ամէն բանի մէջ ձեզի համարձակ եմ։,

Վատուած հաւատացեալները հոգեւոր առաջնորդներուն ձեռքը յանձներ է, որ աղէկ կառավարեն, պէտք եղած տեղ անուշ կերպով խրատելով, պէտք եղած տեղ ալ սաստելով։ Հաւատացեալներէն ալ աս կը պահանջէ որ իրենց հոգեւոր առաջնորդներուն անուշ խրատին ալ, սաստին ալ անսան։ Եւ երբ որ կ'անսան՝ իրենց հոգեւոր առաջնորդներուն միսիթարութիւն եւ ուրախութիւն կ'ըլլան։ Եւ ինչպէս որ իրենց հնազանդութիւնն Լատուծոյ առջեւը հաճելի ու գովելի կ'ըլլայ, անանկ ալ Եկեղեցւոյ մէջ հաճելի ու գովելի ըլլալով՝ կը քարոզուի ու կը գովուի։ Ահա աս է որ Պօղոս առաքեալ Կորընթացիներուն վրայ տեսնելով՝ կը գովէ ու կը քարոզէ։

Խակ աւետարանն աս է։ (Մ-է։ Գ.ւ. է. 31—37։)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս, արարձեալ երաւ Տիւրոսի ու Աիգոնի սահմաններէն, ու Գալիեացւոց ծովեզը՝ սահմանաց մէջ Դեկապոլիս քաղաքն եկաւ։ Եւ իրեն առջեւը խուլ ու համբ մարդ մը բերին եւ ազաշեցին որ վրան ձեռք դնէ։ Յիսուս ալ ամբոխին մէջէն առաւ, զատ տեղ մը տարաւ, մատուըներն անոր ականջները դրաւ, ականջներուն մէջ թքաւ։ ու յեզուէն բռնեց, երկինք նայեցաւ, հառաջեց ու ըսաւ, Եփիաթա, որ ըսել է՝ բացուէ։ Եւ իսկօյն ականջները բացուեցան, լեզուին կապերը քակուեցան, ու շիտակ կը խօսէր։ Եւ ովատուիրեց անոնց որ ըըլլայ թէ մարդու մ'ըսեն։ Եւ որչափ որ ինք անոնց կը պատուիրէր, անոնք եւս առաւել կը քարոզէին։ ու եւել եւելքը կը զարմանային եւ կ'ըսէին։ Աս մարդու ամէն բան աղէկ ըրաւ։ վասն զի խլից լսել կու տայ, ու համերց՝ խօսելու։

Հիսուսին ըրած հրաշքը՝ մարմնաւոր հրաշք էր, բայց օրինակ էր հոգեւորին։ Աստանայի գերութեան մէջ եղող մար-

դուն հոգւցն ականջը խուլ է, հոգւցն բերանն ալ՝ համբ։ Աւստի Քրիստոս Տէրն մեր աս հրաշքն ընելով՝ հասկրցուց թէ ինչպէս որ մարմնաւոր ականջին ու բերնին դոց ըլլալը՝ մեծ պակսութիւն է ու բժշկութեան կարօտ, անանկ ալ հոգեւոր ականջին ու բերնին դոց ըլլալը՝ մեծ պակսութիւն է ու բժշկութեան կարօտ։ մանաւանդ թէ հոգեւոր պակսութիւնը մարմնաւոր պակսութեանէն շատ մեծ է, որովհետեւ ինչպէս ինք ըստ է, հոգին ամէն բանէն աւելի մեծ է։

Վարդ՝ Աստուած կ'ուզէ որ մեր հոգւցն ականջը միշտ բաց ըլլայ, որ իր ազգեցութիւնները լսենք։ Ինք միշտ մեր խըլջմանկը կը դրդէ, ու մասնաւորապէս ամէն մէկ մարդու ալ մէյ մէկ պահապան հրեշտակ դրած է, որ ամէն բանի մէջ մարդուն իմացընէ որ չար բանէն ետ կենայ ու բարի բանին ետեւէն իյնայ։ Երանի ան մարդուն՝ որ հոգւցն ականջը բաց պահելով՝ նցյն ազգեցութիւնները կ'ընդունիին։ Վասն զի մինչեւ որ ան ազգեցութիւնները չ'ընդունիիր, գործքով ալ չ'կրնար կատարել։ Բայց վայ ան մարդուն՝ որ նոյն ազգեցութիւններուն մտիկ չ'ըներ։ Կու զայ ան սոսկալի աշեղ դատաստանին ժամը, որ Աստուած ալ կ'ըսէ. Այլ կանչէի, ու չէիք լսեր. Խօսքա կ'երկընցընէի, ու մտիք չէիք ըներ. այլ իմ խրատս ոտքի տակ կ'առնէիք, ու իմ յանդիմանութիւններուս մտիկ չէիք ըներ։ Ասկից ետքը ես ալ ձեր կորսուելուն վրայ կը ծիծաղիմ, եւ վրանիդ նեղութիւն ու պաշարում եկած ատեն՝ ոտնչար կ'ըւլամ։ Եւ երբ որ յանկարծակի ձեր վրայ խոռվութիւնն ու կործանումը մրրկի պէս գալու ըլլայ կամ երբ որ վրանիդ սատակում հասնի, ան ատեն զիս կը կանչէք, ես ալ ձեզի մտիկ չ'մ ըներ ։ (Ա-մ. Ա. 24—28.)

ԵՐԵՎԱՆԻ ՕՐԴԻՆԱՐԿԱ ԿՈՒՄԻՆ ՄԱՐՏԱՐՈՒ ԸՍՏՈՒՄԾԵՇՆԱՌ

Ս Ե Պ 8 Ե Մ Բ Ե Ր Ե Ր 8

ԵՐԵՎՔ ԸՆԹԵՐԳՈՒԱՃ կը կարդացուի այսօր ողատարագին մէջ: Առաջին ԸՆԹԵՐԳՈՒԱՃԸ՝ հին կտակարանէն, Առղոմնի Առակաց գրքէն է: (Գ.Լ. Ա.Ա. 29—31:)

“Հ ատ աղջիկներ մէծութիւն ստացան. շատերը զօրութիւն ըրին. բայց գուն աւելի եղար ու ամէնն ալ անցուցիր: Սուտ հաճութիւններ ու կնկան ԸՆԴՈՒՆԱՅՆ աղուորութիւն վրադ չկայ. վասն զի իմաստուն ու բարեպաշտօն կինը կ'օրհնուի: Անանկ կինը՝ Տիրոջ երկիղածներուն պատիւ կ'ընէ: Իրեն պըրկունքներուն պատջէն իրեն տուէք, ու ամէն գուռ իր երկանը գովասանքն ըլլայ: Վասն զի իր երկանը ճամբաներն իրեն առջեւէն կ'երթան ու կը յաջողին յաւիտեանս յաւիտենից::”

Առղոմնին առակաց գիրքը բարսյական խրատներով լեցուն ըլլալով՝ ամէն վիճակին յարմար խրատներ կը գրէ. հոս ալ բարի պասկեալներուն գովասանքն ընելով՝ վերի գրուած խոպերը կը զուցէ: Բայց խորհրդաբար սուրբ Աստուածածնայ գովասանքը կ'ընէ, որովհետեւ սուրբ Աստուածածնն ամէն երեւելի կնիկներէն մէծ եղաւ եւ զամէնքն ալ անցաւ, ինչպէս էին՝ Առուա, Ցուդիթ...: Սուրբ Աստուածածնայ վրայ սուտ հաճութիւններ եւ ԸՆԴՈՒՆԱՅՆ աղուորութիւն չկայ, այլ լիութիւն ճշմարիտ աստուածային հաճութեան ու կատարելութեան հոգեւոր գեղեցկութիւն: Սուրբ Աստուածածնին՝ Աստուածոյ սիրելիներուն ու երկիղածներուն միշտ պատիւ կ'ընէ, այս ինքն՝ բարեխօս ու պաշտպան կ'ըլլայ: Սուրբ Աստուածածնայ երկանը, այս ինքն՝ սուրբ հայր Ցովսեփայ գովասանքը միշտ ու ամէն տեղ կ'ըլլայ. եւ սուրբ հայր Ցովսեփայ ճամբաները՝ սուրբ Աստուածածնայ առջեւէն կ'երթան, այս ինքն՝ սուրբ Ցովսեփ սուրբ Աստուածածնէն յառաջ կը վախճանի ու արքայութիւնը կը վայելէ յաւիտեանս յաւիտենից:

Երկրորդ ԸՆԹԵՐԳՈՒԱՃՆ ալ նոյնպէս հին կտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է: (Գ.Լ. Ա.Ա. 9:)

“Վ'նոնց զաւակն ազգերուն մէջ պիտի ճանցցուի եւ անոնց ծնունդները՝ ժողովորոց մէջ: Ամէն տեսնողները զանոնք պիտի ճանչնան, որ ասոնք Աստուածմէ օրհնեալ զաւկըներ են ու խիստ մէծ ուրախութեամբ ուրախ պիտ'որ ըլլան ի Տէր::”

Խսայի մարդարէ աս խօսքերս արդարոց վրայ կը զբուցէ . արդ՝ արդարներուն զլուխը սուրբ Աստուածածին ըլլալով՝ ամենէն աւելի իր մեծութիւնը կը նշանակէ :

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքեցն առ գաղատացիս գրած թղթէն է : (Գ. Գ. 24—29:)

“Վայա ուրեմն (հին) օրէնքը մեզի դաստիարակ եղաւ ի Քրիստոս Յիսուս, որ հաւատքէն արդարանակք . բայց երբ որ հաւատքն եկաւ, ալ անկից ետքը դաստիարակի տակ չենք, վասն զի ամենքդ ալ Աստուծոյ որդի էք հաւատովք ի Քրիստոս Յիսուս : Դուք որ ի Քրիստոս միլտուած էք, զքրիստոս հագուստի պէս վրանիդ առած էք . տարբերութիւն չկայ ոչ Հրէի եւ ոչ հեթանոսի, ոչ ծառայի եւ ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ իգի . վասն զի դուք ամենքդ ալ մէկ էք ի Քրիստոս Յիսուս : Արդ՝ թէ որ դուք Քրիստոսի էք, ուրեմն Աբրահամու զաւակն էք, ըստ աւետեացն՝ ժառանգ : ”

Ես խօսքերուն ուժը հասկընալու համար՝ պէտք է զիտնալ որ Պօղոս առաքեալ հին օրէնքը՝ տղու կրթութեան. կը նմանցընէ, անանկ որ վարպետը տղան կրթելու համար՝ միշտ օրինակներ ու նմանութիւններ կը բանեցընէ : Իսկ տղուն խելքը բացուած տաեն՝ օրինակներու եւ նմանութիւններու հարկ չկայ : Աս օրինակը բերելով՝ կը հասկըցընէ որ հաւատքն եկած ատեն, այս ինքն՝ երբ որ Քրիստոս Տէրն մեր եկաւ, ալ վարպետի, օրինակներու, նմանութիւններու հարկ չկայ . վասն զի ճշմարտութիւնն եկաւ, մարդկացին միտքը բացուեցաւ, Երրահամայ ճշմարիս զաւկընները յայտնուեցան՝ որ հաւատով Աստուծոյ որդի եղան :

Իսկ աւետարանն աս է : (Գ. Գ. Ա. 39—56:)

“Վն օրերն ելաւ Մարիամ, շուտով մը գնաց լեռնակողմը Յուղայի քաղաքը, եւ Զաքարիայի տունը մտաւ ու Եղիսաբեթին բարեւ տուաւ : Եւ երբ որ Եղիսաբեթ Մարեմայ բարեւը լսեց, իր որովայնին մէջ մանուկը խաղաց : Եւ Եղիսաբեթ հոգով սրբով լեցուեցաւ, ու բարձր ձայնով աղաղակեց ու ըսաւ . Օրհնեալ ես դուն կանանց մէջ, եւ օրհնեալ է քու որովայնիդ պտուղը, եւ աս բանս ինծի ուսկից եղաւ, որ իմ Տիրոջ մայրն ինծի գայ : Վասն զի ահա քու բարեւիդ ձայնն ականչս հասածին պէս՝ իմ մանուկս ցնծալով խաղաց որովայնիս մէջ . եւ երանի անոր որ կը հաւատայ թէ Տիրոջմէն իրեն բառած բաները պիտի կատարուի . (Համ ըստ ըստ . երանի քեզի՝ որ հաւատացիր թէ Տիրոջմէն քեզի ըսուած բաները կը կատարուին) : Իսկ Մարիամ ըսաւ . Իմ հոգիս փառք տայ Տիրոջը . եւ իմ հոգիս՝ իմ Աստուած փրկչովս ցնծաց : Վասն զի իր ա-

ղախնոյն խոնարհութեան նայեցաւ: Վասն զի ահա ասկից ետքը բոլոր ազգերնինծի երանի պիտի տան: Վասն զի Հզօրն ինծի մեծամեծ բաներ ըրաւ. եւ իր անոնը սուրբ է, ու իր օղորմութիւնն իր երկիւղածներուն վրայ է յորդոց յորդի: Իր բաղկաւը զօրութիւն ըրաւ. իրենց մատօքն ու սրտովն ամբարտաւան եղողները ցրուեց. Հզօրներն ամոռներնէն վար ձգեց, ու խոնարհները բարձրացուց: Անօթի եղողները բարութեամբ լեցուց, ու մեծատունները ձեռոււրնին պարապ ձգեց, իր Խարայէլ ծառան պաշտպանեց՝ ողորմութիւնը յիշելով. ինչպէս որ խօսք տուաւ մեր Հարց՝ Աբրահամու եւ իր զաւկին ի յաւիտեան: Ետքը Մարիամ երեք ամսի չափ անոր (Եղիսաբէթին) քովն կեցաւ ու իր տունը գարձաւ: ,,

Ինչպէս որ Աերափոխման օրը յիշեցինք, աւետարանիշները սուրբ աւետարանին մէջ սուրբ Աստուածածնայ վարուց վրայ՝ այնչափ բան մինակ կը գրեն, որչափ որ Քրիստոսի Տեառն մերոյ մարդեղութեան եւ ուրիշ տնօրէնութեանց կը վերաբերի. իսկ սուրբ Աստուածածնայ յատուկ վարուց վերաբերեալ ուրիշ բանները չեն գրեր: Անօր Համար սուրբ Աստուածածնայ ծննդեան վրայ ալ սուրբ աւետարանին մէջ բան մը գրուած չըլլարով՝ պահօրուան պատարագին մէջ յարմարաբար աս վերոգրեալ աւետարանը կը կարգացուի, որով սուրբ Աստուածածնայ մեծ փառքը հասկընալով՝ իր փառաւոր ծնունդն ալ կը հասկընալք:

Ի՞ոլոր սրբոց տօները կը կատարէ սուրբ Եկեղեցին. բայց առհասարակ ամենուն ալ մահուան օրը կը տօնախմբէ. որովհետեւ յաւիտենական թագաւորութիւնը ժառանգած ատեննին՝ իրենց բարի մահուան ժամն է, որով անմեղանը կանութեան ձիլքն ալ կը ստանան: Մինակ սուրբ Յովիշաննէս Մկրտիչն է, որուն չէ թէ մինակ մահուան, հապա նաեւ ծնընդեան օրն ալ կը տօնենք. որովհետեւ իր մօրն արգանդէն սրբեցաւ, Հոգւով սրբով լեցուեցաւ, ու ծնած ատենէն՝ Քրիստոսի Տեառն մերոյ կարապետ դրուեցաւ, ինչպէս որ հրեշտակն առաջուց ըսած, եւ ինչպէս որ իր հայրը Զաքարիա մարգարէացած էր: Հապա քանի առաւել իրաւամբ պէտք է որ մեր տիրամայր Թագուհիւցին ծնունդը տօնենք, ինչպէս որ հին ժամանակներէն վեր կը տօնենք, որովհետեւ միշտ սուրբ, միշտ անարատ գտնուեցաւ, եւ Աստուածորդւցին մայր ըլլալու ի յաւիտենից ընտրուեցաւ:

Լհա ամենասուրբ կշյան Մարիամ անարտութեան ու մաքրութեան կառքը նստած՝ աշխարհքս կու դայ, որ իր ամենողջախոհ արգանդէն բուսներու պտղովը՝ վիրաւորած մարգկային բնութեան բժշկութիւն տայ ու նորոգէ: Ահա կը տես-

նենք աս լուսապայծառ արշալցոն՝ որ իր ճառագայթները շղշղողելով՝ աշխարհն քիս երեսին վրայ տարածուեցաւ, արդարութեան արեգակն զՏէրն մեր Յիսուս Քրիստոս մեզի բերելու, որ աշխարհն քիս մուժը փարատէ, եւ Ադամոյ ողորմելի զաւկը ներն ուրախութեամբ ու անհամար բարիքներով լեցընէ, որ մահուան ստուերը մացեր էին ու սատանային եւ մեղաց գերութեան տակ կ'ողըային։ Ահա աս ամենամաքուր կօյսն է, որուն համար առաջուց մարդարէները զբուցեր էին, եւ մանաւանդ Խսայի մարդարէն մեզի հասկրցուցեր էր ասանկ ըսելով՝ “Ահա Կօյսը յշանայ ու զաւակ ծնանի, եւ անոր անունը՝ Էմմանուէլ գնեն, որ կը թարգմանի” Աստուած մեզի հետո, : (Եսոյ. Է. 14: Մ-ր. Ա. 23:) Ահա աս ամենամաքուր կօյսն է, զորն որ հին կտակարանին մէջ Աստուած մեզի կերպ կերպ օրինակներով հասկրցուց։ Ատեն մը Մովսէս մարդարէին տեսած մորենուով՝ որ կը բորբոքէր ու չէր պյունի, որն որ սուրբ Աստուածածնայ կուսութեան ու աստուածամայրութեան նշանն էր։ (ԾԱՆԴ. Գ. 2:) Ատեն մը Ահարոնին գաւազանովը՝ որ չոր եղած ատեն՝ աստուածային հրաշքով կանանցաւ, ծլեցաւ, ծաղկեցաւ ու պտուղ տուաւ. (ԹԱ-Հ, Ժ. Է. 8.) պյունիս ալ՝ սուրբ կօյսն Մարիամ բնական կարգէն դուրս՝ աստուածային զօրութեամբ ընտիր ծաղիկ ու օրհնութեան պտուղ տուաւ՝ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս։ Ատեն մը ան ծիրանի գոտուով, որ ջրհեղեղէն ետքը երկինքն երեւցաւ, որ նշան էր խաղաղութեան եւ հաշտութեան Աստուծոյ ընդ մարդկան։ (ԾԱՆԴ. Թ. 13)։ Ատեն մը ան ամպով՝ որ անապատին մէջ Խրայելացւոց հովանի կ'ընէր՝ արեւուն տաքութենէն. (Ելք. Ժ. Գ. 21.) վասն զի սուրբ Աստուածածին ալ իր ծառայից վրայ հովանի կ'ընէ, եւ ցանկութեան տաքութենէն ու սատանային փորձութիւններէն կ'ազատէ։ Ատեն մը Յակոբ նահապետին տեսած սանդղովը՝ որուն վրայէն հրեշտակները կ'իջնային կ'ելլէին. (ԾԱՆԴ. Ի. 12.) վասն զի սուրբ Աստուածածին ալ ան սանդղուղն եղաւ, որ զնորդին Աստուծոյ երկնքէն երկիր իջեցուց։ Ատեն մը կտակարաններուն տապանակովը՝ որ ներսէն ու զբսէն ոսկւով պատած էր. (Ելք. Ա. Խ. Խ.) վասն զի սուրբ Աստուածածին ալ ամեննեւին մաքուր, ամեննեւին լուսապայծառ ծնաւ, եւ ամէն կերպ գերազանց առաքինութիւններով ու երկնաւոր պարզեւներով զարգարուած։ որովհետեւ իր ամենամաքուր արգանդին մէջ ճշմարիտ մանանան պիտի կրէր, պյունքն՝ զՏէրն մեր Յիսուս Քրիստոս, “Ուր երկնքէն կ'իջնայ ու աշխարհն կեանք կու տայ,” : (Յ-Հ. Զ. 33:) Ատեն մ'ալ գեղէոնին բրդով։ (Գ-Դ. Զ. 37.) ինչպէս որ անոր բուրգն երկնից ցօղօվք թրջե-

ցաւ, անանկ ատեն մոր բոլըր երկիր չոր ու ցամաք էր. այսպէս ալ սուրբ Աստուածածին առանձին պարգեւով ի շնորհօք եղաւ, ու չէ թէ մինակ ամէն կերպ մեղքէն նախապահուեցաւ, հապա մեղաց լուցկիբն ալ իր վրան չգտնուեցաւ, որ ուրիշ ամէն մարդու վրայ կը գտնուեր:

Ուրիշ որչափ սուրբ կանայք որ եղան հին օրինաց ատեն, որոնց գովասանքը կ'ընէ Աստուածաշունչ զիղքը, անոնց ամէնն ալ ամենասուրբ կուսին Մարիամու օրինակն էին: Սուրբ Աստուածածին անոնց ամենուն առաքինութիւններն ու կատարելութիւնները մէկէն, իր վրան ցուցուց: Բայց չէ թէ անոնց ունեցած աստիճանաւ, հապա գերազանց աստիճանաւ մը իր վրայ կը տեսնես: Լուսապայծառ կը փայլի իր վրայ Առաջին հաւատքը, Հռեթեկայի հնազանդութիւնը, Հռաքելի գեղեցկութիւնը, Լիսայի բաղմածնութիւնը, Մովսէս մարգարէին քրոջ՝ Մարեմայ կուսութիւնն ու մարգարէական հոգին, Դեմորսյի նախանձն որ Մարիանացիները սպաննեց, Հռութին հեղութիւնը, Ամուել մարգարէին մօրը՝ Աննային Խոնարհութիւնն ու համբերութիւնը, Յուղիթին պարկեշտութիւնը, Քաջութիւնն ու ճշմարիթ աստուածսիրութիւնը, Եւ Եսթեր Ըստուծոյ նախախնամութեամբը բարձրացաւ՝ Պարսից թագաւորական աթոռին վրայ նստաւ, որ Խորայելացիները Համանայ անգութ հալածանքներէն ազատէ. ասանկ ալ ամենասուրբ կըս Մարիամ ծնաւ աշխարհք եկաւ, որ երկնի ու երկրի թագուհի ըլլայ եւ իր կուսական արգանդին օրհնեալ պաղովը՝ մարդկային ազգը սատանային բռնաւորութենէն ազատէ ու պահէ:

Վասնկ մեծամեծ կատարելութիւններով, գերազանց պարգեւներով, գերագոյն շնորհքներով արգէն ի յաւիտենից ամենասուրբ կոյսն Մարիամ ինախասահմանութեանն Աստուծոյ կերպաւորուած էր. ասանկ ծնաւ Յովակիմէն ու Աննայէն. ծնածին պէս ալ՝ ասանկ հաստատուեցաւ Աստուծոյ առջեւը. Եւ ասանկ ալ կը Խանանակէ իր հրաշափառ անունն Մարիամ, որ Աստուծոյ նախախնամութեամբն իրեն տրուեցաւ: Վասն զի ինչպէս սուրբ Հարք կը զրուցեն, Մարիամ անունն ըսել է՝ Տիկին կամ Տիրունի եւ Աստուծուն: Բայց այս ամենայն ասանկ ըլլարով՝ այսպիսի մեծ պարգեւն ու ասանկ պատուական դանձն աշխարհք նոյն ատեն չճանչցաւ: Իրաւցընէ նահապետաց ու Գաւիթ մարգարէին թագաւորական ցեղէն էր, իրաւցընէ իր ցեղին մէջ առաջուց շատ թագաւորներ ու շատ թագուհիներ Խորայելի ու Յուղային թագաւորական աթոռը նստած էին. բայց Աստուած անանկ ուղեց որ ամենասուրբ կըսն Մարիամ

աղքատութեան ու խոնարհութեան մէջ ծնանի ու շնանցուի. որովհետեւ իրեն ցեղն իր հին պայծառութենէն ինկած եւ աղքատութեան պատճառաւ. մարդոց աչքն անարդ եղած էր. որպէս զի աս կողմանէ ալ ամենասուրբ կոյսն Մարիամ իր Աստուածորդույն Յիսուսի Քրիստոսի նմանի, որ մարդկան հպարտութիւնն ուստի տակ առնելու եւ խոնարհութիւնն ու աշխարհքս արհամարհելը մեզի սորվեցրնելու համար՝ աղքատութեան, խոնարհութեան ու արհամարհութեան մէջ ուզեց ծնանիլ:

Դ մենասուրբ կոյս Աստուածածնայ հայրը՝ սուրբ Յօվակիմն էր, ու մայրը՝ սրբուհի Ըննան: Իրենց անունն ալ յայտնի կ'ընէ թէ ինչ սրբութեան զարդերով զարդարուած էին ու ինչպէս մեծ էր իրենց պաշտօնն՝ որ Աստուած ի յաւիտենից իրենց տուած էր. որովհետեւ Աստուծոյ մօրը ծնողքը պիտի ըլլային: Վասն զի Յօվակիմ՝ ըսել է Պատրիարքութիւն Տէռու. իսկ Ըննա՝ ըսել է Ընորդ: Ասոնք շատ տարիներով առաջ պսակուած էին ու գալիլեայի Կաղաքին քաղաքը կը բնակէին: Ըննային ամընութեան պատճառաւը շատ տարի զաւակ չունեցան. բայց իրենք բարեպաշտութիւնը ձեռքէ չձգելով՝ միշտ աղօմք կ'ընէին մինչեւ որ իրենց սուրբ ամուսնութեան պտուղը ստացան զամէնօրհնեալ սուրբ կոյսն Մարիամ:

Որովհետեւ բաղմագութ եւ մարդասէրն Աստուած աս ամէնօրհնեալ պտուղն ամենուս ալ տուաւ, ամէնքս ալ իշնանք Աստուծոյ առջեւ, եւ խոնարհաբար անբաւ գոհութիւն ու փառաբանութիւն մատուցանենք իրեն, որ ասանկ գթած մայր, զօրաւոր բարեիսօս ու միշտ արթուն պաշտպան մը տուաւ մեզի: Սուրբ Աստուածածնայ անունն ալ յիշելով, որ՝ ինչպէս վերը զուուցեցինք, Աստղ ծովու ըսել է, սիրտ առնենք ու միշտ իրեն դիմենք, որ ինք մեզի օգնութիւն ընէ եւ զմեզ պաշտպանէ աս աշխարհքիս ալէկոծեալ ծովուն վրայ, որուն մէջ դէպ ի յաւիտենական կեանք կը նաւենք կ'երթանք: Մեր ամէն պէտք եղած բաներուն, ամէն վտանգներուն ու ամէն կերպ փորձութիւններուն մէջ՝ իրեն դիմենք, իր անունը կանչենք. ու ապահով ըլլանք որ ինք մեզի կ'օգնէ եւ զմեզ կը միսիթարէ: Իր օրինակին նայինք, եւ իրեն պէս մենք ալ մարդկային մեծութիւնները, փարթամութիւններն ու բնական կատարելութիւններն արհամարհենք. աշխարհասէր մարդոց պէս անանկ բաներով չպարծինք: Աստուծոյ մայրն՝ որ երկնի եւ երկրի թագուհի է, աշխարհքիս վրայ անծանօթ, աղքատ ու նուաստ կը ծնանի, անանկ կ'ասպրի եւ մարդոց աչքին ալ անանկ երեւալը կը սիրէ: Սակայն Աստուծոյ աչքին առջեւն ինք մեծ է, շնորհքով լի, եւ ամէն կերպ առաքինութիւններով ու

արդիւնքներով զարգարուած : Ահա ասոնք են ճշմարիտ կատարելաւթիւնները, ասոնք են ճշմարիտ մեծութիւններն ու փարթամութիւնները, ասոնք են՝ որ քրիստոնեան ալ մեծ պիտի սեպէ ու պիտի բաղձայ . վասն զի ասոնք են՝ որ աշխարհքիս քանի մը օրուան պանդիտութենէն ետքը՝ երկնից յաւիտենական փառաց կը հասցընեն :

Իրաւցընէ սկզբնական մեղաց պատճառաւ՝ մենք մեղաց մէջ ծնած ենք, բարկութեան զաւակ ու լստուծոյ թշնամի եղած ենք . բայց Աստուծոյ անհուն ողորմութեամբը՝ սուրբ մկրտութեան արժանի եղած ենք, որով լստուծոյ զաւակ ու երկնից փառաց ժառանգ եղած ենք : Սուրբ Յովհաննէս առաքեալ կ'աղաղակէ ու կը զրուցէ . “Եսայեցէք, Հայր մեզի ինչպէս սէր պարգեւեց, որ Աստուծոյ որդի կոչուինք ու ենք ալ” : Բայց աշխարհասէր եղղողներն աս պարգեւը չեն ճանչնար, անոր համար ետեւէն կը զրուցէ . “Ասոր համար աշխարհք զմեզ չիճանչնար, վասն զի զԱստուած շնանցաւ” : (Ա. Յ-Հ. Գ. 1:) Սակայն շուտով կու գայ ան ատենն՝ որ աս մեծ պարգեւը, աս մեծ պատիւը կը ճանչցուի . երբ որ Յիսուս Քրիստոս Տէրն մը իր փառքով կ'երեւայ եւ զմեզ իր երանութեան հաղորդելով՝ իրեն նման կ'ընէ : “Երբ որ ինք կը յայտնուի, իրեն նման պիտի ըլլանք, վասն զի զինքն անանկ պիտի տեսնենք, ինչպէս որ է” : (Ա. Յ-Հ. Գ. 2:) Երդ՝ սուրբ աւազաննէն մկրտուած ատենիս հոգեւորապէս ծնանելով ու լստուծոյ որդի ըլլալով՝ իրաւունք մը ստացանք որ աս անսահման ու յաւիտենական երանութեան հասնինք : Բայց թէ որ հասնիլ կ'ուզենք, ամէն կերպով ջանանք որ սուրբ վարք ունենալով՝ մենք զմեզ արժանի ու արդիւնաւոր ընենք : Խսկ թէ որ կ'ուզենք որ վարքերնուոս սրբութիւնը մեզի յաջողի ու ձեռք ձգենք, ահա զօրաւոր բարեխօս ու ամենագութ պաշտպան ունինք զամենասուրբ կյուն Մարիամ . ճշմարիտ ջերմեռանդութեամբ անդադար իրեն գիմնիք, արցունք թափելով աղասենք որ իր ամենազօր օգնութիւնը՝ մեզի հասցընէ, զմեզ կենդանութեան ատեն՝ մեղքէն ազատէ եւ բարեգործութեան մէջ յառաջացընէ, մահուան ատեն պաշտպանէ, եւ մահուանէ ետքն ալ անվախճան երանութեան փառաց հասցընէ :

Ե. Կ Ի Ր Ե Կ Ի

ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՀԻ

ԱՐ ԿԸՍՈՒՏԻ ԽԱՇՎԵՐԱՑ

ԱՌԱՋԱՉԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեաց
մարդարէութենէն է : (Գ.Լ. ԽԹ. 13—23:)

“Ուրախ եղիր, երկինք, ու երկիրը ցնծայ. լեռները՝
ցնծութիւն ու բլուրներն արդարութիւն գոչեն. վասն զի Աս-
տուած իր ժողովոդեան ողորմեցաւ եւ իր ժողովոդեան խո-
նարհները միմիթարեց : Բայց Սիոն ըսաւ թէ Տէր զիս թողուց
եւ Աստուած զիս մուցաւ : Միմիթէ կինն իր տղան կը մոռնայ
կամ թէ իր որովայնին ծնունդներուն վրայ գութ չունենար :
Եւ եթէ կինն ադ մոռնայ, սակայն ես զքեզ չեմ մոռնար,
կըսէ Տէր : Ահա իմ ձեռացս վրայ քու պարիսպդ նկարեցի,
ու ամէն ատեն դուն իմ առջեւս ես . եւ զքեզ քակողները՝
շուտով զքեզ կը շինեն եւ զքեզ աւրողները՝ քեզմէ կը հե-
ռանան կը մերժուին : Աչքդ վերցուր, չորս գիդ նայէ ու ամէնն
ալ տես . ահա ժողովուեցան ու քեզի եկան : Կենդանի եմ հս,
կըսէ Տէր . անոնց ամէնն ալ հագուստի պէս կը հազնիս ու
հարսի զարդի պէս զանոնք վրադ կ'առնես : Վասն զի քու ա-
ւերակներդ ու ապականուածներդ ու կործանուածներդ՝ իրենց
բնակիչներուն նեղ կու գան եւ զքեզ կլողները՝ քեզմէ կը
հեռանան : Վասն զի կորսլնցուցած զաւկըներդ՝ ականջդ ի վար
պիտ'որ ըսեն թէ աս տեղս մեզի նեղ է, մեզի տեղ տուր' որ
բնակինք : Գուման ալ սրտիդ մէջ պիտ'որ ըսես . Ասոնք ինծի ով
ծնաւ, վասն զի ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու գերի
եղած էի . ասոնք ինծի ով մեծցուց, վասն զի ես մինակ մնա-
ցեր էի, ու ասոնք ով էին : Ասանկ կ'ըսէ Տէր Տէր . ահա իմ
ձեռքս ազգերուն վրայ կը վերցընեմ, ու կղզիներուն մէջ իմ
նշանս կը կանգնեմ . ու քու որդիքներդ իրենց ծոցը կը գնեն
կը բերեն, ու քու աղջիկներդ իրենց ուսերուն վրայ կը գնեն
կը բերեն : Եւ թագաւորը՝ քեզի պայեակ կ'ըլլան, եւ անոնց
կանայքը՝ քեզի մանկակալ կ'ըլլան . գետնի հաւասար քեզի
երկրպագութիւն կ'ընեն ու ոսուըներուդ հողը կը լզեն . եւ
կը հասկընաս որ ես եմ Տէր :

Աս խօսքերով Աստուած սուրբ Եկեղեցւոյն փառաւո-
րութիւնը կը հասկըցընէ, որ նշանաւ խաչին բոլոր տշխարհք
պիտի տարածուէր եւ թագաւորներն ու իշխանները պիտի
խօնարհեցընէր :

Երկրորդ ընթերցուածք՝ նոր կոտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Գաղատացիս գրած թղթէն է : (Գ.Լ. Զ. 14—18.)

“Բաւ լիցի, որ ես ուրիշ բանի մը պարծիմ բացց միայն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ խաչին վրայ կը պարծիմ, որով աշխարհն ինծի խաչուած է, ես ալ աշխարհն քին խաչուած եմ : Վասն զի ոչ թղփատութիւնը բան մըն է եւ ոչ անթղփատութիւնը, այլ նոր արարած է : Եւ ով որ աս կանոնիս ետեւէն կ'երթայ, անոնց վրայ խաղաղութիւն ու ողորմութիւն ըլլայ, եւ Աստուծոյ Խրայելին վրայ : Ասկից ետքը մարդ մը ինծի աշխատութիւն չտայ, վասն զի Քրիստոսի շարժարանքներն ես մարմնոյս վրայ կը կրեմ : Եղբարք, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի շնորհքը հոգիներնուող հետ ըլլայ . ամէն :”

Վ. Խօսքերով Պօղոս առաքեալ մեղի կը հասկրցնէ թէ ճշմարիտ պարծանքը՝ մինակ Քրիստոնէից պարծանքն է, որ է խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի : Եւ իր օրինակաւը մեղի կը սորվեցընէ թէ աս պարծանքնիս մինակ սնունով պիտի չըլլայ, հապա նաեւ գործքով . այս ինքն՝ Քրիստոսի պէս շարժարանք պիտի քաշենք, անանկ որ աշխարհն մեղի խաչուած ըլլայ, մենք ալ աշխարհն խաչուած ըլլանք . որպէս զի Քրիստոսի խաչակից ըլլալով՝ Քրիստոսէն ողորմութիւն գըտնենք ու Քրիստոսի փառակից ըլլանք :

Խոկ աւետարանն աս է : (Յ-Հ. Գ.Լ. Գ. 13—21.)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ . “Երկինք ոչ ոք ելաւ, բայց մինակ ան՝ որն որ երկնքէն իջաւ, որդին մարդոյ, որ երկինքն է : Եւ ինչպէս որ Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, անանկ ալ պէսոք է որ որդին մարդոյ բարձրանայ . որպէս զի իրեն հաւտացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանքն ընդունի : Վասն զի Աստուած աշխարհքս անանկ սիրեց, որ իր միածին Որդին տուաւ . որպէս զի ով որ իրեն կը հաւտայ՝ չկորսուի, այլ յաւիտենական կեանքն առնէ : Վասն զի Աստուած իր Որդին աշխարհք չիրկեց՝ որ աշխարհքը դատէ, այլ Խրկեց՝ որ աշխարհք իրմով փրկուի : Ով որ իրեն կը հաւտայ՝ չիդատապարտուիր, եւ ով որ իրեն չիհաւտար՝ արդէն իսկ դատապարտուած է, վասն զի Աստուծոյ միածին Որդւոյն անուան չհաւտաց : Եւ աս է դատապատանն՝ որ աշխարհքս լոյս եկաւ, ու մարդիկ՝ լուսէն աւելի խաւարը սիրեցին, իրենց գործքը չար ըլլալուն համար : Վասն զի չար գործք ընողը՝ լոյսը կ'ատէ, ու լոյս տեղ չիգար, որ չըլլայ թէ իր գործքերը յայտնուին : Խոկ ճշմարտութիւնը կատարողը՝ լոյս տեղ կու դայ, որ իր գործքերուն Աստուծով ըլլալը յայտնի ըլլայ :”

Վ. սուրբ աւետարանին մէկնութիւնն արդէն յառաջ

դրած ենք (Երեւ 57.) տես հոն : Գանձ հիմա հասկըցընենք թէ պյօրուան սուրբ խաչին տօնն ինչ խորհուրդ ունի :

Լոստանդիանոս կայսեր մայրը Հեղինէ թագուհին՝ Քրիստոսի Տեղառն մերոյ սուրբ խաչը գտնելէն ետքը . ինչպէս որ Խաչդիւսին կիրակին պիտի պատմենք, արծըթէ խիստ փառաւոր աման մը շինել տուաւ՝ պատուական քարերով զարդարուած, եւ սուրբ խաչն անոր մէջ դնելէն ետքը՝ կաստանդիանոս կայսեր Գողգոթա լերան վրայ շինած մեծ Եկեղեցւոյն մէջ դրաւ, որ հաւատացեալք երկրպագութիւն ընեն : Բայց 614ին Խոսրով՝ Պարսից թագաւորը՝ Հռոմայեցւոց դէմ ծեծ բանալով՝ Երուսաղէմ քաղաքն առաւ կողոպտեց, Երուսաղէմայ Զաքարիա պատրիարքն եւ ուրիշ շատ քրիստոնեաններ գերի ըրաւ կապեց, եւ ամենէն մեծ ձախորդութիւնն ան եղաւ՝ որ սուրբ խաչն ալ վերը յիշուած Եկեղեցիէն վերցուց, իր տէրութեան դաւրէժ մայրաքաղաքը տանելով՝ թագաւորական գանձատան մէջ դրաւ : Աս բանս յայտնապէս պատիժ մըն էր, որ Աստուած քրիստոնէից տուաւ՝ իրենց մեղաց համար : Բայց Եաբը դարձեալ մարդասիրութեամբը զիշաւ ողբրմեցաւ : Ան ատենաները արեւելքի կողմերը Հերակլ կայսրը կը թագաւորէր : Աստուած իրեն քաջութիւն ու զօրութիւն տուաւ, որով մեծ յաղթութիւն մ'ըրաւ Պարսից դէմ, անանկ որ Պարսից Շիրոյ թագաւորը՝ որն որ իր հօրը Խոսրովովն ետեւէն թագաւոր եղած էր, խօնարհեցաւ ու Հերակլ կայսեր հետ հաշութիւն ընել ուղեց : Աս հաշութիւնն եղաւ 628ին, որուն գլխաւոր պայմաններէն մէկն ան էր, որ Պարսիկք Քրիստոսի Տեղառն մերոյ սուրբ խաչն ետ դարձնեն . ինչպէս որ կատարուեցաւ ալ վասն զի Շիրոյ թագաւորը՝ խաչը Հեղինէ թագուհւոյն շինել տուած ամանովն ետ դարձուց : Գերի ինկած քրիստոնեայք ալ ազատեցան, ետ դարձան, Երուսաղէմոց Զաքարիա պատրիարքն ալ հետերնին : Աս պատճառաւ Հերակլ կայսրն ալ Երուսաղէմ եկաւ ու մեծ հանդէս ընելով՝ սուրբ խաչն առաւ, նորէն տարաւ Գողգոթա լերան վրայ եղած Եկեղեցւոյն մէջ դրաւ : Աս հանդիսական փոխադրութիւնն եղաւ 629ին, Սեպտեմբերի 14ին :

Աս բանս յիշատակաց արժանի գիպուած ըլլալով՝ արեւելեան ու արեւմտեան Եկեղեցւոյն մէջ ան ատենէն մինչեւ հիմայ ամէն տարի Սեպտեմբերի 14ին սուրբ խաչին վերացման տօնը կը կատարուի, որ մենք աս կիրակին օրը կ'ընենք՝ Սեպտեմբերի տասնուուրոսին մօտ ըլլալուն համար : Բայց նոյն գիպուածէն յառաջ ալ աս տօնախմբութիւնն կը կատարուէր . որովհետեւ զանազան հին պատմութիւններուն մէջ կը յի-

շուի, ինչպէս սուրբ Մարիամ Եգիպտացւոյն վարուց մէջ, եւ այլն:

Իսպաց աս տօնախմբութիւնը կատարելով՝ սուրբ Եկեղեցւոյն գլխաւոր վախճանն ան է՝ որ մեր հաւատքն արթընցընէ եւ մեր ջերմեռանգութիւնն աւելի բորբոքէ, որպէս զիքրիստոսի Տեառն մերց սուրբ խաչը տեսնելով՝ յիշենք իր չարչարանքները, զօրոնք մեր սիրոյն համար կրելով՝ ան սուրբ խաչին վրայ ինք զինքը մեղի համար զոհ ըրաւ. եւ անանկով զինքը բոլոր սրտանց սիրենք, հաւատարմութեամբ իրեն ծառայենք, եւ ինչպէս որ ինք մեղի համար ինք զինքը զոհ ըրաւ, անանկ ալ մենք զմեղ բոլորովին մեր ամեն բանով իրեն ընծայենք զոհ ընենք:

Հուն խաչը՝ որուն վրայ Քրիստոս Տէրն մեր խաչուեցաւ ու Քրիստոսի պատուական արեամբը ներկուեցաւ, արժանի է որ երկրպագութեամբ պաշտուի. վասն զի ան սուրբ ու անգին փայտն է՝ որ սատանային գլուխը ճզմելու զէնք, մեր փրկութեան գործիք ու արքայութեան դրան բանլիք եղաւ: Նոյնպէս որչափ որ խաչի պատկերը կայ, ինչ նիւթէ շնորած որ ըլլայ, պէտք է որ խոնարհական յարգութիւն ընելով՝ պատուենք. վասն զի փրկչին մերց Յիսուսի խաչելութիւնը կը ցուցընէ ու Գողգոթա լերան վրայ կատարուած մեծ խորհուրդը մոռւընիս կը բերէ: Երկրպագութիւն ու յարգութիւն ըրած ատեննիս՝ մոռւընիս անանկ դնենք, որ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերց առջեւն ինկած երկրպագութիւն կ'ընենք, որ մեր սիրոյն համար սուրբ խաչին վրայ մեռնել ուղեց, եւ մեղի համար անէծքի տակ իշնալով՝ զմեղ անէծքէն փրկեց. ինչպէս որ Պօղոս առաքեալ կը զրուցէ. “Քրիստոս զմեղ օրինաց անէծքէն փրկեց, մեղի համար անէծք ըլլալով. վասն զի գրուած է թէ Անիծեալ ըլլայ՝ ով փայտէն կը կախուին: (Պատ. Գ. 13:)

Այս կերպովս հաւատացեալ քրիստոնեան խաչով զՔրիստոս Տէրն մեր պիտի յիշէ, ու խաչին հրաշքներովը՝ Քրիստոսի կարողութիւնը միտքը պիտի բերէ. եւ աս կերպովս Քրիստոսի Տեառն մերց խաչն իրեն զէնք պիտ'որ ընէ, որ աշխարհքին, մարմնոյն ու սատանային դէմ ծեծկուելու կարողութիւն եւ յաղթելու զրութիւն ունենայ: Ֆկրտուած ատեննիս՝ խաչը մեղի նշան առած ենք. եւ մեր քրիստոնէութիւնը հաստատելու համար՝ խաչին նշանը կը գործածենք. եւ ան է մեր պարծանքը: Բայց ինչպէս որ վերը Պօղոս առաքելոյն խօսքերուն մէջ տեսսանք, մեր պարծանքն ու մեր նշանը՝ մինակ անուամբ պիտի չըլլայ, հապա նաեւ գործքով պիտի ըլլայ: Ասոր համար

սուրբ Օգոստինոս կը զըուցէ . “Ո՞վ է ան մարդն , որ ինչպէս պէտք է՝ անանկ միտք կը բանեցընէ թէ ինչու համար խաչին նշանովը ճակատնիս կը խաչակնքենք , ո՛հ , իրաւցընէ ամէնքն ալ շատ անգամ աս փրկարկան նշանաւ իրենք զիենք կը խաչ- կնքեն . բայց շատերը կան՝ որ խորհուրդը չեն գիտեր , : Աս խօսքերէն ետքը կը դառնայ սուրբ Վարդապետը կ'ըսէ . “Ինչ- պէս որ գուն ար նշանաւ ճակատիդ վրայ Յիսուսի խաչին խո- նարհութիւնն ու մահացուցումը կը ցուցընես , անանկ ալ սիրտդ ճշմարտապէս խոնարհ ու մահացեալ բռնէ , որ մինակ երեսանց խաչին աշակերտը չըլլաս , :

Վայա ուրեմն առաջին խաչերնիս՝ մեր մահացուցումն ըլ- լայ , մեր կամքը կոտրենք , մեր բնութիւնը յաղթենք : Քրիս- տոսի Տեառն մերոյ մեզմէ ուղածն ան է՝ որ մենք զմեզ ուրա- նանք . ասով մենք զմեզ ճշմարտապէս կը խաչենք եւ մենք զմեզ քրիստոսի զոհ կ'ընենք . ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր ըստա . թէ որ մէկն իմ ետեւէս գալ կ'ուզէ , թող ինք զինքն ուրա- նայ , իր խաչն առնէ ու ետեւէս գայ : (Մ-րէ . Ը . 34:) թէ որ աս խաչը մենք մեղի կու տանք , ան ատեն դրսէն եկած նեղու- թիւններն ու խաչերը սիրով եւ համբերութեամբ կը կրենք : Ահա բոլոր կեանքերնիս չորս գիէն նեղութիւններով , շարչա- րանիններով պատած պաշարած է . եւ թէ որ կը ճանչնանք , անոնց ամէն մէկը մշղի մէյմէկ գերազանց աստուածային պար- գեւ է : Քրիստոսի խաչափայտին մասունքներէն մէկ պզտիկ կտորը ձեռք ձգած ատեննիս՝ մենք զմեզ բախտաւոր կը սե- պէնք : Հապա որչափ աւելի զմեզ բախտաւոր , երանելի ու Աս- տուծմէ պատիւ գտած պիտի սեպենք՝ երբ որ խաչ , նեղու- թիւն ու շարչարանք կը գտնենք . որովհետեւ անոնց ամէն մէկը՝ Քրիստոսի Տեառն մերոյ կրած շարչարանքներուն մասունքներն են : Ի՞նչ կ'ըսէ Հոգին սուրբ . “Տէր իր սիրածը կը խրատէ , ամէն ընդունած որդին կը տանջէ , : (Ա-ս-է . Գ . 12:) Ուստի որչափ աւելի Յիսուսի շարչարակից կ'ըլլանք , այնչափ աւելի երանելի կ'ըլլանք . եւ ան ատեն մենք ալ Պօղոս առաքելցն հետ կրնանք ըսել ան խօսքերը , որ այսօրուան պատարագին ընթերցուածին մէջ կարդացուեցաւ . “Քաւ լիցի որ ես ուրիշ բանի մը պարծիմ . բայց միայն Յիսուսի Քրիստոսի Տեառն մե- րոյ խաչին վրայ կը պարծիմ , որով աշխարհք ինծի խաչուած է , ես ալ աշխարհքին խաչուած եմ , :

ԵՐԿԱՐԾՎԻԹԻ

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ԽԱՅԻ

ՎԱՅԱՋԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է: (ԳԼ. ԿԵ. 22—25:)

“Եմ ժողովրդեանս օրերը կենաց փայտին օրերուն չափ պիտ’ օր ըլլայ. իրենց ձեռագործները հիննան: Իմ ընտրեալ-ներս մէջ մ’ալ պարապ տեղ չաշխատին չյոգնին, ու մէջ մ’ալ անէծքով զաւակ չծնանին. վասն զի իրենք Աստուծմէ օրհնած զաւկըներ են, ու իրենց ծնունդն ալ իրենց հետ: Անանկ պիտի ըլլայ, որ իրենք ինծի աղօթք չըրած՝ ես իրենց ձայնը պիտի լսեմ. ու խօսքերնին չմինցուցած՝ իրենց պիտ’ օր ըսեմ թէ ի՞նչ կ’ուզէք: Ան ատեն գայլերն ու գառնուկները միատեղ պիտ’ օր արածուին, եւ առիւծն եղան պէս յարդ պիտ’ օր ուտէ. եւ օձը՝ հողը հացի պէս պիտ’ օր ուտէ. իմ սրբութեանս լեռը չարիք մը պիտի չընեն ու վնաս մը չտան, կ’ըսէ Տէր::”

Եսայի մարդարէն Աստուծոյ բերնէն կենաց փայտին հաւատացողներուն օրհնութիւնը կը պատմէ, որ են խաչապաշտքիստոնեայք:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած առաջին թղթէն է: (ԳԼ. Բ. 6—10:)

“Կատարեալներուն հետ իմաստութիւն կը խօսինք, չէ թէ աշխարհքիս իմաստութիւնը, եւ չէ թէ աս աշխարհքիս խափանուելու իշխաններուն իմաստութիւնը, այլ ծածուկ խորհրդով Աստուծոյ իմաստութիւնը կը խօսինք, զոր Աստուծ մեր փառաց համար յառաջ քան զյաւիտեանս նախասահմանեց, զորն որ աս աշխարհքիս իշխաններէն մէկը չճանցաւ. վասն զի թէ որ ճանցած ըլլային՝ փառաց Տէրը խաչ չէին հաներ: Այլ ինչպէս որ գրուած է, Աստուծ իր սիրելիներուն անանկ բան մը պատրաստեց, որ աչք տեսած չէ, ականչ լսած չէ ու մարդուն սիրտն ինկած չէ: Բայց Աստուծ իր Հոգւովը մեղի յայտնեց::”

Պօղոս առաքելցն ըսածը յայտնի է: Քրիստոնէական հաւատքին խորհուրդները, որոնցմէ մէկն ալ սուրբ խաչին խորհուրդն է, աստուածային իմաստութեան բաներ են, որ բնական մարդկային իմաստութեան կամ աշխարհային գիտութեան տակ չեն կյար: Միայն աստուածային յայտնութեամբ կը հաւատանք:

Խակ աւետարանն աս է: (Յ-Հ. Գ. Ղ. գ. 22—36:)

Տերն մեր Յիսուս Քրիստոս, “Ասկից ետքը իր աշակերտներովը Հրեաստանի երկիրն եկաւ, եւ անոնց հետ հօնաեղը կը պարտէր ու կը մկրտէր ։ Յովհաննէս ալ՝ Աղջիմայ մօտ Յայենոն կը մկրտէր, վասն զի հօնաեղը շատ ջրեր կային եւ կու դային ու կը մկրտուէին: Վասն զի զՅովհաննէս դեռ բանտ դրած չէին: Յովհաննեսին աշակերտները Հրեա հրետադեան վրայ վէճ ըրին: Եկան Յովհաննեսին ըսին: Վարդապետ, Յորդանանին մէկալ կողմը քեզի հետ եղողն՝ որուն համար վկայութիւն տուիր, ահա ինք կը մկրտէ եւ ամէնքն իրեն կու դան: Յովհաննէս պատասխան տուաւ ու ըսաւ. Մարդ ինք իրմէ բան մը չիկրնար առնել, թէ որ վերէն երկնքէն իրեն տրուած չըլսոյ: Դուք ձեզմէ ինծի կը վկայէք որ ձեզի թէ Քրիստոն ես չեմ, այլ թէ իր առջեւէն խրկուած եմ: Ով որ հարա ունի՞ փեսայ ան է. իսկ փեսային բարեկամն՝ որ կը կենայ ու իրեն մարկ կ'ընէ, փեսային ձայնին համար խիստ ուրախ կ'ըւլսոյ. արդ՝ աս ուրախութիւնն՝ որ իմն է, լեցուած է: Պէտք է որ ան ամի, եւ ես պզտիկնամ: Վերէն եկողն՝ ամէն բանէն վեր է, աս աշխարհքէս եղողն՝ աշխարհքէն է եւ աշխարհքէն կը խօսի: Երկինքէն եկողը տեսածն ու լսածը կը վկայէ. եւ իր վկայութիւնը մարդ մը չ'ընդունիր: Ով որ անոր վկայութիւնը կ'ընդունի, հաստատեց թէ Աստուած ծշմարիտ է: Վասն զի Աստուծմէ խրկուածն՝ Աստուծոյ բանք կը խօսի. վասն զի Աստուած չափով չիտար հոգին: Հայր զնիրդին կը սիրէ եւ ամէն բան անոր ձեռքը տուաւ: Ով որ Որդւոյն կը հաւասայ, յաւիտենական կեանքը կ'ընդունի. եւ ով որ Որդւոյն չիշնաղանդիր, կեանքը չիտեսներ, այլ Աստուծոյ բարկութիւնն իր վրայ կը մնայ:”

ՀՅովհաննէս Մկրտչին աշակերտները՝ դեռ բոլորովին լուսաւորեալ շըլլալով՝ կարծեցին թէ ով որ իրենց վարդապետէն, այս ինքն՝ Յովհաննէս Մկրտչէն գուրս մկրտութիւն կ'ընէ, Աստուծմէ խրկուած մարդարէին դէմ բան կ'ընէ, ուստի պէտք չէ անանկ մարդու երթալ, անկից մկրտութիւ: Ասոր համար վազեցին Յովհաննեսին եկան ու հասկրցուցին որ Յիսուս կը մկրտէ: Յովհաննէս Մկրտիչ ալ անոնց տարակշյաները քակեց, ու հասկրցուց թէ Քրիստոս Տէրն մեր Որդի Աստուծոյ ու սուրբ Եկեղեցոյ փեսան է, ուստի պէտք է որ անիկայ ամի յառաջ երթայ. եւ ով որ կ'ուզէ յաւիտենական կենաց արժանի ըլլալ, պէտք է որ Քրիստոսի հաւասայ. վասն զի Հայրն Աստուած ամէն բան Քրիստոսի ձեռքը տուաւ, որ սուրբ խաչին վրայ սատանային դատաստանը կտրէ, ու սատանան դա-

տապարտելով՝ մարդկային ազգն անոր գերութենէն ազատէ. եւ մկրտութեան սուրբ խորհուրդը յաւիտենական փրկութեան դուռ ու ճամբայ սահմանէ:

Մենք ալ սուրբ Եկեղեցւոյն մէջ Քրիստոսի սահմանած սուրբ մկրտութեամբ սկզբնական մեղքէն ազատելով՝ սատանային գերութենէն ազատեցանք ու յաւիտենական կենաց ժառանգ գրուեցանք: Բայց թէ որ կ'ուղենք Յիսուսի սուրբ խաչելութեան ու թափած պատուական արեան արդեամբը յաւիտենական կենաց հասնիլ, պէտք է որ մեր մկրտութեան ատեն տուած խօսքերնիս կատարենք: Խօսք տուինք որ սատանայէն ու իր խաբէութենէն, ամէն կերպ շար գործքերէն, խորհուրդներէն, ճամբաներէն ու շար կամքերէն՝ մեր գործքովը միշտ չեռու կենանք: Արդ՝ թէ որ աս տուած խօսքերնուս վրայ կը կենանք, յաւիտենական կենաց կը հասնինք. վասն զի ՅովՀաննէս Մկրտչին ըսածին պէս՝ իրաւ է որ “Ով որ Որդւոյն կը հաւտայ”, յաւիտենական կեանքը կ'ընդունին, բայց ըսած հաւատքը՝ գործքով հաւատք է. ապա թէ ոչ, Աստուած շընէ, մէկալ ըսածն ալ մեր վրայ կը կատարուի թէ “Ով որ Որդւոյն շիհնազանդիր, կեանք շիտեսներ, այլ Աստուածոյ բարկութիւնն իր վրան կը մնայ, : Ասպա ուրեմն հնազանդինք Որդւոյն Աստուածոյ, եւ յաւիտենական կեանքը մերը կ'ըլլայ:

Ե՞սաօր ննջեցելոց յիշատակը կը կատարուի: Քրիստոս Տէրն մեր իր սուրբ խաչիւն արքայութեան դուռը բացաւ, ու սուրբ Եկեղեցւոյ մարմինը միաւորելով՝ ուղեց որ յաղթանակեալ Եկեղեցին՝ որ երկինքն է, զինուորեալ Եկեղեցին՝ որ աշխարհքին վրայ է ու համբերող Եկեղեցին՝ որ քաւարանն է, իրարու հետ հաղորդութիւն ունենան: Մենք՝ որ աշխարհքիս վրայ զինուորեալ Եկեղեցւոյն մէջն ենք, քաւարանի մէջի համբերող Եկեղեցւոյն սուրբ հոգիներուն հետ ուրիշ կերպ հաղորդութիւն շենք կրնար ունենալ, բայց եթէ բարեպաշտութեամբ իրենց օգնելով: Ասոր համար սուրբ Եկեղեցին ալ կ'ուզէ որ աղօթքով, ողորմութեամբ, անմահ սուրբ պատարագներով ու կերպ կերպ բարեգործութիւններով դիմնք առ խաչելեալն Յիսուս, որպէս զի իր թափած սուրբ արեան արդեամբքը շուտով իրենց ողորմի, հուրը շիջուցանէ, խաւարը մերժէ, ան արտմեալ հոգիներն ուրախացընէ, իրենց մեղքերուն մնացորդներն ու պատիժները ընջելով՝ թողութիւն տայ, քաւարանէն հանէ, ու իր յաղթանակեալ Եկեղեցւոյն մէջ առնելով՝ յաւիտենական փառօք փառաւորէ:

ԵՌԱԶՄՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (Գ. Ժ. Ժ. 3—17:)

ԱՌ օրը Տէր զքեղ ցաւերէդ ու սրտմտութենէդ կը
հանգչեցընէ եւ ան խիստ ծառայութենէն՝ որով իրենց ծա-
ռայեցիր: Եւ բարելացւոց թագաւորին վրայ աս ողբը կ'ընես
եւ ան օրն ասանկ կը զուոցես. Պահանջողն ինչպէս դադրեր
կեցեր է. տագնապողը հանգչեցաւ: Վասն զի Տէր մեղաւորնե-
րուն լուծն, իշխաններուն լուծը խորտակեց. ազգերը սրտմտու-
թեամբ սատակեց, անհնարին հարուածներով բարկութեամի՝
անխնայ: Բոլոր աշխարհք յուսով հանգչեցաւ, ուրախու-
թեամբ կը գոչէ: Լիբանանի փայտերը քեզի ոտնհար եղան, ու
Լիբանանու մայր ծառերը կը զուոցեն թէ քանի որ գուն դա-
դրեցար, մեր մէջը փայտ կոտրողներ չմուան: Դժոխքը քեզի
պատահած ատեն՝ վարէն դառնացաւ. բոլոր հսկայք՝ որ աշ-
խարհքին իշխաններն եղած ու ազգերուն բոլոր թագաւոր-
ներն իրենց ամոռուներէն վերցուցած էին, ամէնքը մէկէն ելան
կանդնեցան: Ամէնքն ալ քեզի պատասխան կու տան ու կ'ը-
սեն. Դուն ալ մէզի պէս բռնուեցար ու մեր կարգն անցար.
Քու փառքդ ու մէծ ուրախութիւնդ դժոխքն իջաւ. քու
տակդ ցեց տարածեն ու քու վրադ որդը ծածկ շինէ: Ինչպէս
ինկաւ երկինքէն արուսեակն՝ որ առաւտանց կը ծագէր. ան
որ բոլոր ազգերը կը զարնէր, գետինն ինկաւ: Դուն քու
մոքիդ մէջ կ'ըսէիր. Երկինք ելլեմ. երկնից աստղներէն վեր
ամոռու դնեմ, բարձր լերան վրայ նատիմ, հիւսիսային բարձր
լեռներուն վրայ. ամպերէն վեր ելլեմ, բարձրելցն նման լր-
ւամ: Արդ՝ աշա դժոխքն ու երկինն հիմունքն իջնաս: Զքեզ
տեսնողները վրադ զարմանան ու ըսեն. Աս ան մարդն է՝ որ
աշխարհքը տակնուվրայ կ'ընէր, թագաւորները կը շարժէր,
որ բոլոր աշխարհքն աւերակ կ'ընէր, անոնց քաղաքները կը
քակէր, գերիներուն ազատութիւն չտուաւ:::

Ուրգարէութեան խօսքերը, որով Աստուած ապագայ
բաները կը յայտնէ, մինակ մէկ նիւթի վրայ չեն: Աստուա-
ծային իմաստութեան լայնատարած մեծութիւնը մէկ տեսու-
թեամբ բիւր բան կը տեսնէ. անոր համար աստուածային
յայտնութեան խօսքերն ալ՝ մէկ խօսքով բիւր բան կ'իմացը-
նեն: Ահա աս մարգարէութիւնս ալ՝ արուսեկին կամ Սադայէլն

ստեղծուած ատեն հպարտանալն ու իյնալը, ետքը մարդկային ազգին վրայ բռնանալն ու Քրիստոսի զօրութեամբ իյնալը, կուապաշտից ատեն չարանալն ու Քրիստոնէից թափած արեամբ յաղթուիլը, աշխարհքիս սկիզբէն մինչեւ հիմայ այնչափ աշխարհք տակնուվրայ ընող չար մարդիկ հանելն ու անոնց կորսուիլը, վերջապէս Ներին ատեն ամէն կերպ չարութիւն ընելիքն ու յաղթուելիքն, ամէնը մէկէն քիչ խօսքով կը հասկըցընէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կործնթացիս գրած երկրորդ թղթէն է: (Գլ. Ժ. 18—Ժ. 10.)

Այս թէ ինք զինքն ընծայոլը, հապա Տիրոջ ընծայածն՝ ընտրեալ է: Ազէկ կըլլար որ քիչ մ'ալ իմ անզգամութեանա ներէիք. մանաւանդ որ անսացէք ալ: Աստուծոյ նախանձովը զձեզ կը նախանձեցուցանեմ, որ զձեզ սուրբ կուսի մը պէս մէկու մը նշանեմ, Քրիստոսի առջեւը կայնեցընեմ: Բայց կը վախնամ որ ըըլայ՝ թէ ինչպէս օձն իր խորամանկութեամբ զիւա խարեց, անանկ ալ ձեր միտքն ապականի Քրիստոսի միամութենէն: Վասն զի եթէ ան՝ որ պիտի գայ, ուրիշ Քրիստոս մը քարոզելու ըլլայ՝ որ մենք չքարոզեցինք, կամ օտար հոգի մ'առնելու ըլլաք՝ որ առած չէք, կամ օտար աւետարան մը՝ որ ընդունած չէք, անոնց աղէկ կ'անսայիք: Բայց ես անանկ կը կարծեմ որ աղէկ առաքեալներէն ամենեւին պակաս չեմ. թէպէտ եւ խօսքով տգէտ ալ ըլլամ, բայց գիտութեան կողմանէ տգէտ չեմ. սակայն ամէն բանի մէջ մենք զմեզ ամէն կերպով ձեզի յայտնեցինք: Երբ որ ես զիս խոնարհեցուցի, արդեօք վնաս մ'ըրի: ան ալ անոր համար ըրի, որ դուք բարձրանաք. վասն զի Աստուծոյ աւետարանը ձեզի ծրի աւետարանեցի. ուրիշ Եկեղեցիները կողոպտեցի, որ ձեզի պէտք եղած բաները հոգալու համար՝ ստակ առնեմ: Եւ ձեզի Եկած ատենս՝ իրաւ է որ կարստութիւն ունեցայ, բայց մէկերնուդ ամենեւին ձանձրութիւն չուռի. վասն զի Մակեդոնացիներէն եկած Եղբարք իմ պակասութիւնս լցուցին. եւ ամէն բանի մէջ ես զիս անանկ պահեցի, որ ձեզի ծանրութիւնը մը չեղայ, եւ ասկից ետքն ալ անանկ կը պահեմ. վասն զի Քրիստոսի ճշմարտութիւնն ունիմ:,,

Ես խօսքերս համարձակ կը զըուցեն բոլոր ճշմարիտ վարդապետներն ու քարոզիչները, որ ամենեւին իրենց շահը շինտուելով՝ միայն Քրիստոսի հաւատքը, բարի վալքն ու փրկութեան ճամբան կը քարոզեն: Բայց իրաւցինէ շատ անզամ ասոնք ալ Պօղոս առաքելցն պէս տրտնջելու իրաւունք կ'ու-

նենան. վասն զի մարդիկ ասանկ իրենց շահը չփնտռող վարդապետներուն քարոզութիւնը մտիկ ընելու տեղ՝ ուրիշ օտար քարոզութիւններ մտիկ կ'ընեն, իրենց միտքը կ'ապահանի, ու Քրիստոսի շիտակ ճամբէն կը խախտին գուրս կ'ելլեն:

Խսկ աւետարանն ասէ : (Մ-բի Գ. Ժ. 1—12:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս . “Անկից ելաւ ու Հրէաստանի սահմանը, Յորդանանու մէկալ կողմն եկաւ . եւ գարձեալ ժողովուրդը խիստ շատ բազմութեամբ իրեն կ'երթար, ինքն ալ գարձեալ անոնց քարոզութիւն կ'ընէր, ինչպէս որ իր սովորութիւնն էր : Խսկ փարիսեցիք եկան, փորձելով կը հարցընէին իրեն ու կ'ըսէին . Արդեօք արժան է որ մարդ իր կնկան ճամբայ տայ : Ինքն ալ պատասխան տուաւ իրենց ու ըսաւ . Մովսէս ձեզի ի՞նչ պատուիրեց : Անոնք ալ ըսին . Մովսէս հրաման տուաւ, որ զատուելու թուղթ գրենք ու ճամբենք : Յիսուս պատասխան տուաւ իրենց ու ըսաւ . Զեր խստասրութեան համար ան պատուիրանը գրեց . բայց Աստուած խնդրանէ արարածոց արու, եւ էդ ըրաւ զանոնք ու ըսաւ . Ասոր համար մարդ իր հայրն ու մայրը ձգէ եւ իր կնկան ետեւէն երթայ, ու երկուքն ալ մէկ մարմին ըլլան . ուստի անկից ետքը երկու չեն, այլ մէկ մարմին են . արդ Աստուածոյ միաւօրածը՝ մարդ չդատէ : Եւ դարձեալ տան մէջն ալ աշակերանները նզն բանն իրեն հարցուցին : Եւ ըսաւ իրենց . Թէ որ մարդ մը իր կնկան ճամբայ կու տայ եւ ուրիշ կնիկ կ'առնէ, շնութիւն կ'ընէ . ու թէ որ կնիկ մ'իր երկանէն կ'ելլէ եւ ուրիշ երիկ մարդու կ'ըլլայ, շնութիւն կ'ընէ :”

Աս աւետարան՝ Վարդավառին ետեւէն երկորդ կիրակին ալ կը կարդացուի՝ սուրբ Մատթէոսի աւետարանէն . տես հոն, (Երեւ 277.) ուր ամէն պէտք եղած բացատրութիւնները կը գտնես :

ԳՏ. Ա Տ Բ Ե Կ Ի

Խ Ա 2 Է Ն Ե 8 Ք Ը

ՏՕՆ ՎԵՐԱԴԱՅ ՍՈՒՐԲ ԽԵԶԻՆ

ՂՐԵՇՔ ԸՆԹԵՐԳՈՒԱԾ կը կարգացուի պյօթ պատարագին
մէջ : Առաջինը հին կտակարանէն՝ Սողոմոնի Առակաց գրքէն է :
(Գ. Գ. 18—26 :)

“Կենաց փայտ է ամենուն՝ որ անոր կ’ապաւինին, եւ ով
որ անոր կը կոթընի՝ Տիրոջ կոթընածի պէս կ’ըլլայ հաստա-
տութեամբ : Աշխարհիքին հիմունքն Աստուած իմաստութեամբ
դրաւ . երկինքը խորհրդով կարգադրեց, անդունդներն իր
հանձարովը պատռեց ու ամսկերն անձրեւ տուին : Որդեակ,
իմ խրատներս ու իմաստութիւնը պահէ, որ փրկութեան
հասնիս ու պարանոցիդ վրայ չնորհք ըլլայ, քու մարմնոց
բժշկութիւն ըլլայ ու սոկրներուգ՝ գարման : Արագէս զի ամէն
ճամբուգ մէջ յուսով խաղաղութեան երթաս ու ոտքդ չա-
հի : Արագէս զի նստած ատենդ՝ անվախ ըլլաս, ու պառկած ա-
տենդ՝ անուշ քուն քնանաս : Վրադ հասած զարհուրանքնե-
րէն ու վրադ եկած ամբարիշուներուն վաղելէն շվախնաս : Վասն
զի ամէն ճամբաներուգ վրայ Տէր կ’ըլլայ, ու ոտքդ կը հաս-
տատէ՝ որ չըլլայ թէ սահի :”

Վս խօսքերս Հոգին սուրբ կը զբուցէ, աստուածապաշտ
ու Աստուծոյ պատուիրանները պահող քրիստոնէից օրհնու-
թիւնը հասկրցընելու համար :

Ղրկրորդ ԸՆԹԵՐԳՈՒԱԾՆ ալ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է : (Գ. Ա. Ա. 22—25 :)

“Իմ ժողովրդեանս օրերը կենաց փայտին օրերուն չափ
պիտ՝ որ ըլլայ . իրենց ձեռադործները հիննան : Իմ ԸՆԹՐԵԱԼ-
ՆԵՐՍ մէյ մ’ալ պարապ տեղ չաշխատին չյոդնին, ու մէյ մ’ալ
անէծքով զաւակ չծնանին . վասն զի իրենք Աստուծմէ օրհնած
զաւկըներ են, ու իրենց ծնունդն ալ իրենց հետ : Անանկ պի-
տի ըլլայ, որ իրենք ինծի աղօթք չըրած՝ ես իրենց ձայնը պի-
տի լսեմ . ու խօսքերնին չմինցուցած՝ իրենց պիտ՝ որ լսեմ թէ
Ի՞նչ կ’ուզէք : Ան ատեն գայլերն ու գառնուկները միատեղ
պիտ՝ որ արածուին . եւ առիւծն եղան պէս յարդ պիտ՝ որ ու-
տէ . եւ օձը՝ հողը հացի պէս պիտ՝ որ ուտէ . իմ սրբութեանս
լեռը չարկիք մը պիտի չընեն ու վեսս մը չտան, կ’ըսէ Տէր :”

Եսայի մարգարէն Աստուծոյ բերնէն կենաց փայտին հա-

ւատացովներուն օրհնութիւնը կը պատմէ, որ են խաչաղաշտ քրիստոնեայք:

Եշրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Գաղատացիս գրած թղթէն է: (Գ. Զ. 14—18:)

Այբաւ լիցի, որ ես ուրիշ բանի մը պարծիմ. բայց միայն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ խաչին վրայ կը պարծիմ, որով աշխարհ.ք ինծի խաչուած է, ես ալ աշխարհ.քին խաչուած եմ: Վասն զի ոչ թղփատութիւնը բան մըն է, եւ ոչ անմթղփատութիւնը. այլ նոր արարած է: Եւ ով որ աս կանոնիս ետեւէն կ'երթայ, անոնց վրայ խաղաղութիւն ու ողորմութիւն ըլլայ, ու Լատուծոյ Խրայելին վրայ: Ասկից ետքը մարդ մը ինծի աշխատութիւն չտայ, վասն զի Քրիստոսի շարչարանքներն ես մարմնոյս վրայ կը կրեմ: Եղբարք, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի շնորհքը հոգիներնուուդ հետ ըլլայ, ամէն::

Ինչպէս ուրիշ անդամ ըսինք, աս խօսքերով Պօղոս առաքեալ կը հասկղցնէ թէ ճշմարիտ պարծանքը՝ մինակ քրիստոնէից պարծանքն է, որ է խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Եւ իր օրինակաւը մեզի կը սորվեցընէ թէ աս պարծանքնիս մինակ անուամբ պիտի չըլլայ, հապա նաեւ գործքով. այս ինքն՝ Քրիստոսի պէս շարչարանք պիտի քաշենք, անանկ որ աշխարհ.ք մեզի խաչուած ըլլայ, մենք ալ աշխարհ.քի:

Խակ աւետարանն աս է: (Մ-Դ. Գ. Լ. 1.Դ. 30—35:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. «Անկից ետքը որդւոյ մարդոյ նշանն երկինքը պիտ' որ երեւայ. եւ ան ատեն աշխարհ.քին բոլոր ազգերը պիտի կոծեն ու տեսնեն թէ որդին մարդոյ երկնից ամպերուն վրայ զօրութեամբ ու խիստ մեծ փառօք եկած է: Եւ իր հրեշտակները մեծ փողով պիտի խրկէ, ու չորս հովէն իր ընտրեալները պիտի ժողվեն, երկնից մէկ ճոթէն մինչեւ մէկալ ճոթը: Թղենիէն առակը հասկղցէք. վասն զի երբ որ անոր ոստերը կը կակըզնան ու տերեւը կը ցցուի, գիտէք որ ամառը մօտ է: Ասանկ ալ երբ որ բոլոր ան բաները կը տեսնէք, գիտցէք որ մօտիկցած, դռներն եկած է: Ստոյդ կ'ըսեմ ձեզի որ աս ազգը չ'անցնիր, մինչեւ որ բոլոր աս բաները չըլլան: Երկինք ու երկիր կ'անցնին եւ իմ խօսքերս չեն անցնիր::

Տէրն մեր Յիսուս Քրիստոս աս խօսքերով աշխարհ.քիս կատարածին ատենն ըլլալու բաները կը հասկղցնէ, որոնց մէկն ալ ան է որ իր նշանը, այս ինքն՝ սուրբ խաչը լուսեղէն ճառագայթներով պիտի երեւայ, ու ինքն ալ դատաստան ընելու պիտի դայ: Բայց աս խօսքերս չըսած՝ արգէն իր աշակերտներուն հասկղցուցած էր թէ աշխարհ.քին կատարածէն առաջ երկրիս երեսն ինչ բաներ պիտ' որ ըլլան. անոր համար թղե-

նւոյն օրինակը բերելով՝ կը զըսուցէ թէ երբ որ անբաները տես-
նելու ըլլան, հասկընան որ աշխարհքին կատարածը մօտիկ է:

Վայսափս բաւական ըլլայ պյուրուան պատարագին ըն-
թերցուածներուն ու աւետարանին բացատրութեան համար,
որ յարմարութեամբ դրուած են Քրիստոսի կենսաբեր սուրբ
խաչին խորհրդոյն համար: Գանձք հիմա հասկըցընենք թէ ինչ
է պյուրուան սուրբ խաչին տօնն՝ որ Ա-ր-է-ո Է-ւ կ'ըսուի,
ու մինակ մեր ազգին յատուկ է:

Ուրբ Հռիփսիմեանց կուսանաց վարուց պատմութեան
մէջ Մովսէս Խորենացին կը պատմէ թէ երբ որ Կղաւդիոս կայ-
սեր կնիկն՝ որ Պատրոնիկէ կ'ըսուէր, Երուսաղէմ եկաւ, առա-
քեալք սուրբ խաչափայտէն իրեն կտոր մը տօւին. ու Հռի-
փսիմէ կոյսն ալ Կղաւդիոս կայսեր ազգականութենէն ըլլալով՝
այն մասունքն իրեն անցած էր: Դիոկղետիանոս կայսեր ատեն՝
երբ որ Հռոմ քրիստոնէից դէմ մեծ հալածանք եղաւ, Հռի-
փսիմէ կոյսն ան մասունքն առաւ ու իր ընկերներովն եւ քանի մը
քահանաներով Հայաստան եկաւ: Ծոսպ գաւառը Վարագ ը-
սուած լեռը հասած ատեննին՝ իր հետն եղած քահանացք եւ
իր ընկերներէն քանի մը հոգի հոն մնացին, ու կենաց փայտին
կտորն ալ աս մնացողներուն հետ ըլլալով՝ ասոնք հոն տեղը
քարի մը մէջ տեղաւորեցին գոցեցին, մնանկ որ մարդ մը չէր
զիտեր: Աւստի թէպէտ Հայաստանի մէջ աւանդութիւն կար,
որ ան կենաց փայտին կտորը Վարագայ լերան վրայ ծածկած
մնացած է, բայց յատուկ պահուած տեղը մարդու մը ծանօթ
չէր: Խոկ Հռիփսիմէ մէկալներուն հետ Վաղարշապատ քաղաքը
գնաց, ու հոն արիւնը թափելով մարտիրոս եղաւ: Ծատ տա-
րիներ անցնելեն եւրքը՝ Եօմին օր մը առտուանց ժամն երեքին
յանկարծ Վարագ լեռը լուսով լեցուեցաւ. եւ ամէնքն ալ
տեսան որ սուրբ խաչն եղած տեղէն լուսաւոր տեսիլքով թուաւ,
եկեղեցի մասւ ու սեղանին վրայ նստեցաւ: Եկեղեցին լուսով
ու անուշ հոտով լեցուեցաւ. ան լըսը մինչև իրիկուն մնաց
ու եւրք անյստ եղաւ: Ասանկ հրաշալի յայտնութեամբ ան
կենաց փայտին կտորը յայտնուելուն համար՝ ամէն տարի տօ-
նախմբութիւնը սահմանուեցաւ, եւ օրուան անունը՝ տեղւոյն
անունէն առնելով, Վարագայ խաչ ըսուեցաւ, պյունքն՝ Վա-
րագ լերան վրայ եղած խաչափայտին կտորին յայտնուած օրը:

Վ. Հա ազգային պատմութիւններն ասանկ կը դնեն. ես ալ
անոնց հետեւելով՝ պատմութեան էական կտորները դրի, ու-
րիշ մասնաւոր պարագաները զանց ընելով, որովհետեւ միաքս
չէ թէ պատմութիւն գրել է, այլ տօնասէր քրիստոնէից ջեր-
մեռանդութիւնը բորբոքել: Աւստի պյուրուան կարդացուած

սուրբ աւետարանին դառնալով՝ միշտ աշուըներնուս առջեւն ըլլայ, որ օր մ'ալ չէ թէ ասանկ մասնաւոր յայտնութիւն մը պիտ'որ ըլլայ, հապա Քրիստոսի Տեառն մերոյ ըսածին պէս՝ խաչին սուրբ նշանն երկինքը պիտի երեւայ, անանկ որ բոլոր աշխարհք պիտի տեսնէ, երկինք եւ երկիր պիտի դողան, ահեղ գատաստանին ատեանը պիտի բացուի, ու Աղամէն մինչեւ աշխարհքիս կատարածն աշխարհք եկած մարդիկ հօն պիտի գան. բոլոր արդարոց բարի գործքերը հօն յայտնի պիտ'որ ըլլան, մեզաւորաց մեղքերն ու ծածուկներն ալ այնչափ մարդկան առջեւը պիտի յայտնուին: Մինչեւ ան ատեն՝ մեռած մարդկան մինակ հոգիները կը փառաւորուին կամ կը տանջուին. իսկ ան ատեն Ըստուծոյ ամենակարող զօրութեամբն հոգի իր մարմինն առնելով՝ կը յառնէ, ու գատաստանը՝ աչք բանալ գոցելու շիքը՝ իսկոյն կը կարուի, փառաւորած հոգին իր մարմնով ալ կը փառաւորուի յաւիտեանս յաւիտենից. գատապարտուած հոգին ալ իր մարմնով կը գատապարտուի յաւիտեանս յաւիտենից: Տէրն մեր Յիսուս Քրիստոս սուրբ խաչին վրայ մէկ անգամ սատանային գատաստանը կտրեց, իշխանութիւնը ճզմեց, ու մարդկային ազգն անոր անողորմ գերութենէն ազատեց: Իր երկրորդ ահաւոր գալստեան ատեն ալ նցյն խաչն առնելով՝ բոլոր աշխարհքս պիտի գատէ. բոլոր ան մարմիններն՝ որ Յիսուսի համար խաչուած չեն, պիտի գատապարտէ. իսկ ան մարմիններն՝ որ Յիսուսի հետ հոգեւոր ճամբռվ խաչուած են, սուրբ խաչին լուսեղէն ճառագայթներով պիտի զարդարէ: Աս յայտնութեանս պատրաստ գտնուինք բոլոր կեանքերնուուս մէջ. միշտ մեր մարմինը մահացուցմանը խաչ հանենք, անանկ որ ինչպէս այսօրուան ընթերցուածին մէջ կարդացինք, մենք ալ Պօղոս առաքելցն պէս կարող ըլլանք ըսել. “Քաւ լիցի, որ ես ուրիշ բանի մը պարծիմ. բայց միայն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ խաչին վրայ, որով աշխարհք ինծի խաչուած է, ես ալ աշխարհքին,,:

Դ. Կ Ի Ր Ա Կ

Խ Ա 2 Է Ն Ե 8 Ք Ը

Ա ՌԱՋԱԿԱՆ ԸՆԹԵՐԳՈՒԱՃՐ՝ Հին կտակարանէն, Եսայեայ
մարդարէութենէն է: (Գ. Ժ. 7—14:)

“ԵՇՍԱՊԷՄ ԿՇՍԵ ՏԵՐ ԱՍՏՈՒԱԾ ԽՍՐԱՅԵԼԻ: ԱՆ ՕՐԸ մարդն
իր յայր իր Աբարձին վրայ պիտի դնէ, եւ իր աշքն՝ ԽՏՐԱՅԵԼԻ
Արբոյն պիտի նայի: ՄԵՐ մ’ալ կռոց սեղաններուն եւ իրենց
մատուցներովը շինած ձեռագործներուն վրայ յօյս պիտի չդնեն.
այլ իրենց յօյսն խսրայելի Արբոյն վրայ պիտի դնեն. ու մէջ
մ’ալ իրենց անսառներուն ու իրենց դարշելիններուն պիտի
նային: ԱՆ ՕՐԸ քու քաղաքներդ երեսէ ձգուած պիտ’որ ըլւ-
լան, ինչպէս որ ԽՍՐԱՅԵԼԻ զաւակներուն առջեւ Ամուրհացիք ու
ԽԵԼԱԳԻՔ երեսէ ինկած եղան, եւ աւերակ պիտ’որ ըլլան. որով-
հետեւ գուն քու ԱՍՏՈՒԱԾ փրկիչդ թողուցիր, եւ զՏԵՐ՝ քու
օգնականդ չմիշեցիր, անոր համար անհաւատ տունկ պիտի
տնկես ու անհաւատ հունտ ցանես. տնկած օրդ՝ պիտի սխալիս:
թէ որ պատուանց ցանես, ամառը կը ծաղկի, ժառանգութիւն
տուած օրդ անանկ՝ ինչպէս որ հայր մը իր զաւկըններուն ժա-
ռանգութիւն կը ձգէ: Վայ շատ ազգերու բազմութեան. ալիք-
ներով կուտակեալ ծովու պէս պիտի խռովիք. շատ ազգերու
ալիքները ջրի պէս պիտի կանչուրառութեն: Շատ ջրերու պէս՝ շատ
ազգեր. շատ ջրերու պէս վազելուն բռնութիւնը, եւ զիրենք
պիտի գէցցընէ ու հեռուէն հեռու հալածէ: Յարդի փոշոյ
պէս՝ հովէն ցրուած ու անուց փոշոյ պէս՝ փոթորկէն օդին
մէջ ցրուած: Իրիկուան գէմ ուռզ պիտի մօնեն. առտու չեղած՝
մէջ մ’ալ պիտի չգտնուին: Ահա զձեղ աւար ընողներուն բաժինն
աս է եւ զձեղ ժառանգութիւնն ժառանգութիւնն աս է::,

Վ. ԽՈՎԱԲՐԷԿ յառաջ Եսայի մարդարէն ԱՍՏՈՒԱԾ բեր-
նէն Դամասկոս քաղքին աւերումն ու ԽՍՐԱՅԵԼԻ կործանումը կը
զրուցէ: Աս խօսքերովս ալ հեթանոսաց կուապաշութեան վեր-
ջանան ու քրիստոնէից ճշմարիտ աստուածպաշտութեան ծաղ-
կիլը կը պատմէ: Ետքը քրիստոնէից գէմ հալածանք ընողնե-
րուն աւերումն ու պատիժը կը հասկըցընէ:

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐԳՈՒԱՃՐ՝ նոր կտակարանէն, Պօղոսի ա-
ռաքելցն առ Կորլնթացիս զբած երկրորդ թղթէն է: (Գ. Ժ.
5—13:)

“Խուք զձեղ փորձեցէք, որ արդեզ նշյն հաւատքի վրայ
կեցած էք. դուք զձեղ քննեցէք. չէք զիտեր որ Քրիստոս Յի-

առւս ի ձեզ է . բայց եթէ գուցէ անպիտան ըլլաք . սակայն կը յուսամ որ գիտէք թէ մենք անպիտան չենք : Բայց Աստուծմէ կը խնդրենք որ ձեզի չար մը չընէ . չէ թէ որպէս զի մենք ընտիր երեւանք , հապա որպէս զի դուք բարի գործքեր ընէք ու մենք անպիտան գտնուինք . վասն զի ճշմարտութեան գէմ կենալ չենք կրնար , այլ ճշմարտութեան վերակացու ենք : Աւրախ ենք երբ որ մենք կը տկարանանք ու դուք կը զօրանաք . մեր աղօթքն ալ ձեր հաստատութեան համար է : Անոր համար հեռուեն աս կը գրեմ , որ ըլլայ թէ եկած ատենս սաստկութեամբ վարուիմ , ինչպէս որ իշխանութիւն ունիմ , որ Ցէր ինծի տուաւ շինելու՝ չէ թէ քակելու համար : Ասկից ետքը , եղաքը , ողջ եղէք , հաստատ կեցէք , քաջալերուեցէք , միաբան եղէք , եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը հետերնիդ ըլլայ : Ողջցն տուէք իրարու ի համբար սրբութեան : Բոլոր սրբերը ձեզի ողջցն կու տան : Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի շնորհքն ու Աստուածոյ սէրը , եւ Հոգւցն սրբոյ հաղորդութիւնն ամենուդ հետ ըլլայ . ամէն ::,

Հաւատացեալք՝ երբ որ իրենց հաւատքին վրայ հաստատ կը կենան , քարողիներուն պարծանքին համար չէ , այլ իրենց պարողք կատարելու համար է : Ասոր համար Պօղոս առաքեալ իր պարծանքը մէկզի գնելով՝ կրկին կրկին կ'ապսպէ հաւատացեալներուն որ իրենց հաւատքին մէջ հաստատ կենան , եւ որպէս զի անոնք կարենան հաստատ կենալ՝ իրենց համար մասնաւորապէս Աստուածոյ աղօթք ալ կ'ընէ :

Խսկ աւետարանն աս է : (Մ-բէ . Գւ . Ժն . 27—33 :)

Տերամբ մերով Յիսուսի Քրիստոսի . ադաբեալ երուսաղէմ եկան . եւ տաճարին մէջ վեր վար քալած ատեն՝ քահանայագետք ու գպիրք ու ծերք եկան իրեն ըսին . Ի՞նչ իշխանութեամբ դուն ադ բանը կ'ընես եւ ադ իշխանութիւնը քեզի ով տուաւ : Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ իրենց . ես ալ ձեզի բան մը հարցընեմ , ինծի պատասխան տուէք , որ ես ալ ձեզի ըսեմ թէ ինչ իշխանութեամբ աս բանս կ'ընեմ : Յովհաննեսին մլրտութիւնն երկինքէն էր , թէ մարդոցմէ . ինծի պատասխան տուէք : Անոնք ալ իրարու հետ կը խորհէին ու կ'ըսէին . Եթէ զրուցելու ըլլանք որ երկինքէն էր , կը դառնայ մեզի կ'ըսէ թէ Հապա ինչու համար չհաւատացիք իրեն . խսկ թէ որ ըսելու ըլլանք թէ Մարդոցմէ էր , ժողովրդէն կը վախնանք . վասն զի ամէնն ալ գիտէին թէ Յովհաննէս՝ մարդու գարէ էր : Պատասխան տուին ու ըսին Յիսուսին . Զենք գիտեր : Յիսուս ալ անոնց պատասխան տուաւ ու ըսաւ . ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ինչ իշխանութեամբ աս բանս կ'ընեմ ::

Հրեայք աս հարցումը Յիսուսին ըրած առեննին՝ մռուընին ան էր՝ որ Յիսուս պատասխան մը տայ, որ իրենք ալ վրան զրագրառութիւն ընեն։ Վասն զի Յիսուսի վարդապետութիւնն իրենց խիստ ծանր ու դժուար կու դար, ուստի կ'ուղենին որ զՅիսուս մեռցնելով աշխարհքէս վերցնեն, որ իրենց խայտառակ վարդն ու գործքը չյայտնուի. ինչպէս որ իմաստունը մարդարէական հոգւով անոնց բերնէն գրած էր. “Մեր գործքերուն գէմ կը կենայ, եւ զմեզ կը նախատէ՝ որ օրինաց գէմ յանցանք կ'ընենք . . . խայտառակ մահուամբ զինքը մեռցնենք”։ (Խմբ. Բ. 12, 20)։ Քայլ Յիսուս Հրեից չար միոքը գիտնալով՝ անանկ պատասխան տուաւ որ անոնք պապանծեցան ու չկրցան խօսքով մը բռնել։

Եայլ ինչպափ քրիստոնեայք կան, որոնց գէմ գալով իրենց հոգեւոր առաջնորդներուն ու քարոզիչներուն խրաններն ու յանդիմանութիւնները եւ վարդերնին շոկել չուզելով, եթէ կարելի ըլլար՝ կ'ուղենին որ ան քարոզիչներն ու առաջնորդներն աշխարհքէս ելլէին, որպէս զի իրենք ուղածնին ընեն ու մարդմը զիրեննք չյանդիմանէ։ Թէ որ բերնով ալ չըսեն, իրենց գործքով միշտ անոնց կը դառնան կ'ըսեն. Ադ իշխանութիւնը ձեզի ով տուաւ, վասն զի թէ որ հոգեւոր առաջնորդներուն ու քարոզիչներուն իշխանութիւնն աղէկ մը ճանշալու ըլլային, ի հարկէ կը հնագանդէին ու իրենց վարդը կը շակէին։ Խակ երբ որ կը տեսնեն թէ անոնք աստուածային վարդապետութեամբ զիրենք կը կապէն եւ իրենք չեն կրնար պատասխան մը տալ, ան Հրեից պէս ոչ կը խօնարհին եւ ոչ իրենք զիրենք կը յանձնեն անոնց կառավարութեան, այլ կերպ կերպ ճամբաններով փախուստ կու տան։

Խակայն որո՞ւն կ'ընեն. իրենք իրենց կ'ընեն։ Ան քարոզներն, ան խրաններն, ան յանդիմանութիւնները՝ բողոքն ալ իրենց փրկութեան համար են։ Թէ որ մտիկ կ'ընեն ու վարդերնին կը շակէն, իրենք փրկութեան կը հասնին. խակ թէ որ մտիկ չեն ըներ ու վարդերնին չեն շտկեր, իրենք կը դատապարաւուն։ Քահանայք ըստ մարդկութեան չեն քարոզեր, այլ Աստուծոյ պաշտօնեայ են։ Աստուած իրենց պարտք դրած է որ փրկութեան ճամբան ցուցընեն ու սորվեցընեն. իրենք իրենց պարտքը կը կատարեն, այլ անկից ետքը ամեն մարդ թող իր շահը մտածէ։ “Ահա ջուրն ալ, կրակն ալ առջեւդ դրաւ. ուր որ կ'ուզես՝ ձեռքդ հոն խոմէ”։ (Ալբ.-, ԺԵ. 17)։ Թէ որ յաւիտենական դատապարտութիւնը բանիդ ձեռք կու տայ, դուն զիտես. խակ թէ որ բանիդ ձեռք չիտար, ինչպէս որ իրաւցընէ ձեռք չիտար, որովհետեւ յաւիտենական է, վերջ

չունի, ապա ուրեմն քու զգայութիւններուդ ախորժանքը մէկ զի ձգէ, չար կամքից զէմ զառնալը բանի տեղ՝ մի դներ, աշխարհքիս խարէութիւններէն եւ ընդունայնութենէն փախիր, ու աստուածային կոչման ետեւէն երթալով՝ խրաններն ու յանդիմանութիւնները սիրով ընդունէ, որպէս զի վարդդ շոկես, եւ հոգիդ փրկելով՝ հօսուծոյ տեսութեան ու յափանական փառաց արժանի ըլլաս :

Ե · Կ Ի Ր Ե Կ Ի

Վ Ա Յ Ա Ֆ Խ Ն Ե Ր Ե Ր Գ Ո Ւ Ա Ծ Ը՝ Հին կոտակարանէն, Եսայեաց մարդարէութենէն է : (Գ.Լ. ԺԹ. 1—13:)

“Վ Հ Յ Ա Տ է Ռ թ ե թ ե ւ ամպի մը վրայ նստած՝ Եգիպտաս պիտի դայ, ու Եգիպտացւոց ձեռագործներն (կուօքերն) անոր երեսէն պիտի շարժին, եւ իրենց սիրան անոնց վրայ պիտի կուտրի : Եւ Եգիպտացիք Եգիպտացւոց վրայ պիտոր ելլեն ու ամէն մարդ իր ելլորը հետ պատերազմ ընէ, ընկեր ընկերի դէմ, քաղաք քաղաքի ու նահանգի դէմ : Եւ Եգիպտացւոց հոգին իրենց վրայ պիտի խռովի, ու իրենց խորհուրդը պիտի ցրուեմ : Եւ իրենց կռոց ու իրենց չաստուածներուն ու հոգով հմայութիւն ընողներուն եւ վհշուկներուն խորհուրդ պիտի հարցընն : Եւ Եգիպտացիք խաստամիրտ մարդոց ու աիրութաց ձեռքը պիտի մատնեմ : ու անոնց վրայ նստասիրտ թագաւորներ պիտոր իշխեն : Ըստնկ կ'ըսէ Տէր զօրութեանց . ծովու եղերքը ժողվուած ջրերէն պիտի խմեն . վասն զի գետը պիտի պակսի ու պիտի ցամքի : Գետերն ու գետին ջրադարձներն ալ պիտի պակսին . եւ բոլոր ջրերուն ժողովները ցամքին, ու բոլոր մարդագետիններն ու եղէգնոցներն ու պրատու բռւսած տեղերն ու գորտնբրդու տեղերը, գետին չըրա զին եղած բոլոր կանաչներն ու բոլոր արտ վարելու տեղերը՝ որ գետին ջրովը կը բանին, արեւուն տաքէն պիտի ցամքին : Եւ ձկնորսք պիտի տրտմին, ու գետին մէջ կարթ ձգողներն ախուվախ պիտոր ընեն, ու ցանց եւ ուռկան ձգողները սուգ պիտի բանեն : Բարակ կոտա շինողներն ու բեշեց գործովները պիտոր ամրշնան . ու բոլոր ճարտարները տրտմութեամբ պիտի լեցուին . տարագագործք ալ պիտի տրտմին ու սրտերնին կոկծայ : Եւ Տայանու իշխանք՝ թագաւորին խելացի խորհրդականները պիտի խենթենան եւ իրենց

Խորհուրդը խենթութիւն պիտի՝ որ ըլլայ: Ի՞նչպէս պիտի ըսկը արքային որ մենք իմաստնոց զաւկըներ ու հնուց եղած թագաւորներուն զաւկըներն ենք: Արդ՝ քու իմաստուններդ ուր են, քեզի պատմեն ու ըսեն որ Տէր զօրութեանց Եղիպտոսի վրայ ինչ խորհուրդ խորհեցաւ: Տայանու իշխանները յիմարեցան ու Մեմիացւոց իշխանները բարձրացան, եւ անոնց ամէն մէկ աղջն Եղիպտոսց վրայ մողորութիւն պիտի ձգեն::

Վա մարդարէութեան առաջին խօսքը, որ կ'ըսէ՛ “Տէր թեթեւ ամսկի վրայ նստած՝ Եղիպտոս պիտի գայ..” ան ատեն կատարեցաւ, երբ որ Յիսուս Քրիստոս Տէրն մեր սուրբ Աստուածածնայ ու սուրբ Յովսեփիայ հետ՝ Հերովդէս թագաւորին ձեռքէն փախաւ, Եղիպտոս գնաց. եւ ինչպէս եկեղեցական պատմիչները կը զուցեն, երբ որ Եղիպտոսի թեթայիդ գաւառին մէջ Հերմոսպոլիս քաղաքը մտաւ, Հոնտեղը բոլոր տաճարին մէջ եղած կուոց արձաններն ինկան ջարդուրուրդ եղան, եւ Եղիպտոսի ուրիշ քաղաքներուն մէջ եղած կուոքերն ալ երերաջով գողացին ու սասաննեցան: Խսկ մէկալ խօսքերը՝ կուապաշտութեան վերաբարով վերնալուն վրայ են. ինչպէս որ Քրիստոնէական կրօնիքը քարոզուելով՝ բոլոր Եղիպտոսէն կուապաշտութիւնը վերցաւ. թէպէս կուապաշտ իշխաններն ամէն ջանքերնին բանեցուցին, որ Քրիստոնէութիւնը չծաղկի, բայց պարապ տեղ աշխատեցան, ամենեւին բան մը չկրցան ընել: Մանաւանդ որ ինչպէս սուրբ Յովհան Ասկերերան կ'ըսէ՛, Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ՝ սուրբ Աստուածածնայ ու սուրբ Յովսեփիայ հետ մէկաեղ Եղիպտոս երթալով ու քիչ մը ատեն հոն կենալովը՝ իրմեւ թէ սրբութեան հունտը ցանուեցաւ Եղիպտոսի մէջ. անանկ որ ետքը Քրիստոնէայ հաւատացեալներուն բազմութիւնն իրենց արեամբն ան զետինը թրջելով՝ Եղիպտոսի գաւառներուն մէջ ծաղկած միայնակեցաց ու կուսանաց ոչ թիւը գիտենք ոչ համբանքը:

Այրկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Գաղատացիս գրած թղթէն է: (Գ.ւ. Բ. 1—10:)

“Ղարքը տասնուշորս տարի անցաւ՝ Բառնաբասին հետ դարձեալ Երուսաղէմ ելայ, Տիտոսն ալ հետս առնելով. եւ ելայ՝ ինչպէս որ ինծի յայտնութիւն եղած էր, ու հեթանուններուն քարոզած աւետարանս անոնց ալ իմացուցի, մանաւանդ անոնց՝ որ գլխաւոր կ'ըսուէին. որպէս զի ըլլայ թէ պարապ տեղ քաղած ըլլամ կամ քալեմ: Բայց Տիտոսն ալ՝ որ հեթանոսներէն եկած ու հետս էր, թըփատուելու ըրոնադատուեցաւ. այլ սպրդող սուտ եղբարց համար, որոնք սպրդեցին մատն մեր ի Քրիստոս Յիսուս ունեցած աղատութիւնը դիտելու, որ

զմեզ ծառայեցընեն. բայց անոնց հնազանդութեան ամենեւին եւ ոչ ժամ մը անսացինք, որպէս զի աւետարանին ճշմարտութիւնն ի ձեղ հաստատուի: Բայց գլխաւորներուն համար, թէ որ բան մըն են, ինչպէս երբեմն էին, ամենեւին հոգս չէ, որովհետեւ լստուած մարդկան ակնառութիւն չ'ըներ. վասն զի գլխաւորներն ինծի անանկ բան չիմացուցին. մանաւանդ անոր հակառակ երբ որ տեսան թէ անմըրիատութեան աւետարանն ինծի հաւատացուած է, ինչպէս որ թլիփատեալներուն աւետարաննելը՝ Պետրոսի հաւատացուած է. որովհետեւ ան՝ որ թլիփատեալներուն առաքելութիւն ընելու համար Պետրոսի յաջողութիւն տուաւ. երբ որ Յակոբոս ու Պետրոս ու Յովաննէս, որոնք սիւն կը սեպուէին, ինծի տրուած շնորհքն իմացան, ինծի ու Բառնաբասին հաւանութիւն տուին, որպէս զի մենք հեթանոսաց մէջ քարոզենք, իրենք ալ թլիփատեալներուն մէջ. բայց միայն որ աղքատները յիշենք, ինչպէս որ ես ալ անանկ ընելու ջանացի::

Վազատացիներուն Պօղոս առաքեալ քարոզութիւն ըրաւ, ու առանց թլիփատելու՝ մկրտեց. ետքը երբ որ ինք Հռոմ եկաւ, լսեց որ Գաղատացիք՝ թլիփատութիւնը հարկաւոր բան մը սեպելով՝ սկսեր էին թլիփատուիլ: Ասոր համար աս թուղթս կը գրէ ու կը հասկըցընէ անոնց թէ թլիփատութիւնը հարկաւոր չէ. եւ կը ցուցընէ թէ ինք իր գլխուն չէր ըրած, այլ ուրիշ առաքելոց հաւանութեամբը:

Խակ աւետարանն աս է: (Մ-րի, Գլ. ԺԲ. 35—44:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. «Տաճարին մէջ վարդապետութիւն ըրած ատեն՝ պատասխան տուաւ ու ըսաւ. Դոյթիք ինչպէս կը լսեն թէ Քրիստոս Գաւիթի որդին է. եւ ինք Գաւիթ Հոգուով սրբով կ'ըսէ. Տէր իմ Տիրոջ ըսաւ. Իմ աջ կողմն նստէ, մինչեւ քու թշնամիներդ ոտուըներուդ պատուանդան ընեմ. արդ՝ թէ որ ինք Գաւիթ անոր Տէր կ'ըսէ, ինչպէս կ'ըւլս՝ որ անոր որդին ըլսց: Եւ շատ ժողովուրդ անուշութեամբ իրեն մտիկ կ'ընէր: Եւ վարդապետութիւն ըրած ասեն՝ սորվեցընելով ասանկ կ'ըսէր. Զգոց կեցէք դպիներէն՝ որ երեւելի հազուստներով կ'ուզեն պարտիլ, ժողովուրեան մէջ կ'ուզեն որ առաջ իրենց բարեւ տրուի, ժողովուրեան մէջ վերի աթոռը կը փնտուեն ու սեղանի վրայ վերի բարձը կ'ուզեն. որ պյրիներուն տունը կ'ուտեն, պատճառառնքներով աղօմքնին երկնացընելով՝ որ աւելի դաստաստան ընդունին: Յիսուս գանձանակին դիմացը կեցեր կը նայէր թէ ժողովուրդը գանձանակին մէջ ինչպէս ստակ կը ձգէ. եւ շատ մեծատուններ շատ բան ձգե-

ցին։ Այրի կնիկ մ'եկաւ ու երկու լումայ ձգեց, որ նաքարակիտ մըն է։ Եւ իր աշակերտները քովդ կանչելով՝ իրենց ըստ Ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ գանձանակին մէջ բան ձգողներուն ամենէն աւելի ան խեղճ այրի կնիկը ձգեց. վասն զի ամենն ալ իրենց աւելորդներէն ձգեցին. իսկ ինք իր չքաւորութեան մէջ բոլոր ունեցածը ձգեց, որպէս թէ բոլոր իր կեանքը։

Եշրեք բան կայ աս սուրբ աւետարանիս մէջ։ Առաջինն ան է՝ որ Քրիստոս Տէրն մեր Գաւիթ մարդարէին խօսքովն իր աստուածութիւնը կը հասկըցընեւ. Եւ աս հաւատոյ մասն է՝ որուն հաւատլու պարտական ենք, թէ որ փրկութեան հասնիլ կ'ուզենք. ինչպէս որ Յովհաննէս առաքեալ ալ կը զբուցէ. «Պվ որ Արդին կ'ընդունի, կեանքն ալ կ'ընդունի. իսկ ով որ Աստուծոց Արդին չընդունիր, կեանքն ալ չընդունիր»։ (Ա. Յովհ. Ե. 12.)

Եշրկորդ՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոս զմեղ կը զգուշացընեւ անանկ վարդապետներէն՝ որ իրենց փառքն ու շահը կը վինառւեն։ Աս բանս մեր փրկութեան ապահովութեան համար է. որովհետեւ վարդապետները մեր վրայ երեք պաշտօն կը բանեցընեն. նախ՝ իբրեւ առաջնորդ մեզի փրկութեան ճամբան կը սորվեցընեն, երկրորդ՝ իբրեւ դատաւոր մեր բարցական վարուց վերաբերեալ բարին կամ չարը կը դատեն, և երրորդ՝ իբրեւ բժիշկ մեր հոգիներուն վէրքերն ու հիւանդութիւնները կը նային գեղ կու տան։ Ասոր համար թէ որ չենք ուզեր մուլրիլ ու դատապարտուիլ՝ պէտք է որ աշուրնիս բանանք, ու մեր հոգին անանկ վարդապետներու ձեռք յանձնենք, որ մեզի ճշմարտաքարող առաջնորդ, անաշառ դատաւոր ու իմաստուն բժիշկ ըլլան։ Մարմնաւոր օրինակ բերելով, ճամբայ մը դացած տառենդ՝ որուն ուր ելլելը չես գիտեր, անանկ առաջնորդ մը կը վինառես, որ զքեզ չխարէ ու վոանդի մէջ չձգէ. առնելիքի տալիքի բան մ'ունեցած ատենդ՝ արդար դատաւոր մը կը վինառես. մարմնաւոր հիւանդութիւն ունեցած ատենդ՝ վարպետ բժիշկ մը կը վինառես։ Հապա որչափ աւելի հոգեւորիդ մէջ աչքդ պիտի բանաս, որ չըլայ թէ հոգիդ յաւիտենական դատապարտութեան մէջ ձգես։ Ապա ուրեմն միշտ նայէ որ հոգեւոր վարդապետ աս երեք կատարելութիւնն ունենայ. այս ինքն՝ ճշմարտաքարող առաջնորդ, անաշառ դատաւոր ու իմաստուն բժիշկ ըլլայ։ Եւ որովհետեւ մարդկային ակարութիւնը թող չխարը որ ասանկ ընարութիւնը մարդուս միտքն առանց սխալանաց ընէ, մանաւանդ որ շատ անդամ ալ շատ կերպ պարագաներ գրսէն վրայ գալով՝ մարդուս մատաց աշքը կը կապեն, անոր համար խոսափանահայր ընտրելու ատեն բո-

ըսր աշխարհային նկատմունքներն ու մարմնաւոր մռածութիւնները մէկդի ձգելով՝ Աստուծոյ աղօթք ընելու եւ աղաւելու է, որ ինք լուսաւորութիւն տայ ու բարին աւացնորդէ:

Խակ երրորդ բանը, որ այսօրուան սուրբ աւետարանին մէջ լսեցինք, ան է որ Քրիստոս Տէրն մեր մեզի կը հասկըցընելէ թէ Աստուծոյ ըրած տուբքելոնիս ինչ կերպով պիտի ըլլայ: Յիսուս չարհամարհեց զանոնք՝ որ իրենց աւելորդներէն գանձանակին մէջ ձգեցին. վասն զի Աստուծոյ տրուածը՝ կ'ուզէ աւելորդներէն ըլլայ, կ'ուզէ հարկաւորներէն ըլլայ՝ Աստուծոյ ընդունելի է: Բայց իր հարկաւորներէն տուող այրի կնիկը գովեց, եւ թէպէտ քիչ բան էր տուածը, մանաւանդ թէ բանէ չէր, սակայն Յիսուս վկայեց թէ ուրիշ տուողներէն շատ աւելի տուաւ, որովհետեւ բոլոր ունեցածը տուաւ, իրեն հաց ու տելու ստակ չպահելով: Արդ՝ ասով կը հասկընանք թէ երբ որ Աստուծոյ սիրոյն համար մենք զմեզ հարկաւոր բաներէն զրկելով՝ աղքատներուն օգնութիւն կ'ընենք, մեր վարձքը շատ մեծ կ'ըլլայ: Ինչ որ աղքատներուն կու տանք, Աստուծոյ կու տանք. Յիսուս աղքատ էր. եւ երբ որ աղքատ կը տեսնենք, զՅիսուս տեսած կ'ըլլանք, կ'ըսեն սուրբ վարդապետները: Խակ թէ որ մենք զմեզ մեր հանգստութիւններէն բնաւ չզրկելու համար՝ մինակ մեր աւելորդներէն աղքատներուն ողբրմութիւն կու տանք, եւ թող կու տանք որ աղքատները մեծ կարօտութեան մէջ անօթի մերկ մնան, ան տաեն կը մեղանչենք, եւ դատաստանին օրը Քրիստոս Տէրն մեր զմեզ կը յանդիմանէ ըսելով. “Անօթեցայ, ու ինձի կերակուր չտուիք. ծարաւեցայ, ու ինձի ջուր չխմցուցիք . . . մերկ էի, ու զիս Հագուցիք” : (Մատթ. Խ. 42, 43:) Բայց Աստուծած չընէ որ ասսանկ չարաշար յանդիմանութեան արժանի ըլլանք: Այլ Պողոս առաքելոյն այսօրուան ընթերցուածին մէջ ըսածին պէս “Աղքատները յիշենք,” Ան ատեն մէնք ալ դատաստանին օրը աջ կողմը կը գտնուինք ու ան երանական ձայնը կը լսենք. “Եկէք իմ Հօրս օրչնեալ-ները . . . ստուգ կ'ըսեմ ձեզի, որովհետեւ աս փոքրիկ եղ-բարց մէկուն ըրիք, ինձի ըրիք” : (Մատթ. Խ. 34, 40:)

Զ. Կ Ի Ր Ե Կ Ի

Խ Ա 2 Է ՞ Ե 8 Ք Բ

Ա Ռ Ա Յ Ք Ն Ը լ ն թ ե ր ց ու ա ծ ը՝ հին կտակարանէն, Ե ս այ ե այ
մարգարէութենէն է : (Գ.Լ. Ի. 2 - Ի.Ա. 6 :)

“Վ. յ ս պ է ս ը ս ա ւ Տ է ր՝ Ե ս ա յ ե ա յ . Գ ն ա ք ու ր ձ դ մ է ջ ք է դ հ ա -
ն է , հ ո ղ ա թ ա ֆ ն ե ր դ ա լ ո տ ք է դ ք ա կ է : Ա ն ա լ ա ն ա ն կ ը ր ա ւ ե ւ
մ ե ր կ ու բ ո պ ի կ կ' ե ր թ ա ր : Ե ւ Տ է ր ը ս ա ւ . Խ ն չ պ է ս ո ր ի մ ծ ա -
ռ ա ս Ե ս ա յ ի ն մ ե ր կ ու բ ո պ ի կ կ' ե ր թ ա յ , ա ն ա ն կ ա լ ե ր ե ք տ ա ր ի
Ե գ ի պ տ ա ց ւ ո ց ու Ե մ է ո վ պ ա ց ւ ո ց ն շ ա ն ն ե ր ու հ ր ա շ ք ն ե ր պ ի տ' ո ր
ը լ լ ա յ : Ե ւ պ ի տ ի հ ա ս կ ր ն ա ն թ է Ե ս ո ր ե ս տ ա ն ն ե ա յ յ թ ա գ ա ւ ո ր ն Ե -
գ ի պ տ ա ց ի ն ե ր ն ու Ե մ է ո վ պ ա ց ի ն ե ր ը գ ե ր ու թ ե ա ն մ է ջ ա ն ա ն կ
պ ի տ ի տ ա ն ի , ե ր ի տ ա ս ա ր դ ն ե ր ն ու ծ ե ր ե ր ը մ ե ր կ ու բ ո պ ի կ , ո ր
Ե գ ի պ տ ա ց ի ն ե ր ո ւ ն խ ա յ տ ա ռ ա կ ո ւ թ ի ւ ն ը լ լ ա յ : Ե ւ Ե գ ի պ տ ա ց ի ք
պ ի տ ի յ ա ղ թ ո ւ ի ն ու պ ի տ ի ա մ ը շ ն ա ն Ե մ է ո վ պ ա ց ւ ո ց վ ր ա յ , ո ր ո ն ց
վ ր ա յ յ ց ս ե ր ն ի ն դ ր ա ծ է ի ն ե ւ ի ր ե ն ց փ ա ռ ք ն է ի ն : Ե ւ ա դ կ զ զ ւ զ ն
բ ն ա կ ի չ ք ն ա ն օ ր ը պ ի տ ի ը ս ե ն . Ա հ ա մ ե ր յ ց ս ն ա ն է ր ո ր ա ս ո ն ց
օ գ ն ո ւ թ ի ւ ն ը ն ե լ ո ւ ն ա պ ա հ ն ե ր է ի ն ք . Ե ւ ա ս ո ն կ Ե ս ո ր ե ս տ ա ն ն ե ա յ յ
թ ա գ ա ւ ո ր ի ն ձ ե ռ ք է ն ի ր ե ն ք զ ե ր ե ն ք շ կ ր ց ա ն ա պ ի ե ց ը ն ե լ . Հ ա պ ա
մ ե ն ք բ ն չ պ է ս պ ի տ ի ա պ ր ի ն ք : (Տ է - է լ ա ն ո դ - ո դ ն ձ - լ ո ւ - կ ո ւ :)
Մ ը ր ի պ է ս ա ն ա պ ա տ է ն պ ի տ' ո ր ա ն ց ն ի . ա ն ա պ ա տ է ն գ ա լ ո վ ե ր -
կ ր ի վ ր ա յ է ն : Տ ե ս ի լ ը շ ա ս ա հ ա ւ ո ր է , ո ւ ի ն ծ ի շ ա ս տ խ ի ս տ պ ա տ -
մ ո ւ ե ց ա ւ : Ա վ ո ր պ ի տ ի ա ր հ ա մ ա ր հ է , կ' ա ր հ ա մ ա ր հ է . Ե ւ ո վ ո ր
պ ի տ' ո ր ա ն օ ր ի ն ի , կ' ա ն օ ր ի ն ի : Ե լ ա մ ա ց ի ք վ ր ա ս հ ա ս ա ն ո ւ գ ա ր -
ս ի ց զ ե ս պ ա ն ն ե ր ը վ ր ա ս կ ու գ ա ն . ա ր դ լ ա մ ո ղ ր ա մ ե ւ ե ս զ ի ս
մ ի ս ի թ ա ր ե մ : Ա ս ո ր հ ա մ ա ր մ է ջ ք ս դ ո ղ ո վ լ ե ց ու ե ց ա ւ , ո ւ ծ ն ն դ ա -
կ ս ն ի պ է ս զ ի ս ց ա ւ բ ա ն ե ց . վ ա ղ ե ց ի փ ա խ ա յ ' ո ր շ լ ս ե մ . փ ու -
թ ա ց ի ' ո ր շ լ ս ե ս ն ե մ : Ա ի ր ո ս մ ո ղ ր ու թ ի ւ ն դ ա ր ձ ա ւ ե ւ ա ն օ ր է ն ո ւ -
թ ի ւ ն ը գ ե ս զ ի ս կ' ը ն կ լ մ է ր . ա ն ձ ս դ ո ղ ո ւ մ է ջ մ ն ա ց : Դ ո ւ ն ք ո ւ -
գ ի տ ա ւ ո ր ու թ ի ւ ն դ գ ի ր . ս ե ղ ա ն պ ա տ ր ա ս տ է , կ ե ր խ մ է : Ե լ է ք ,
ի շ խ ա ն ք , վ ա հ ա ն ն ե ր պ ա տ ր ա ս տ ե ց է ք : Վ ա ս ն զ ի Տ է ր ի ն ծ ի ա ս ա ն կ
ը ս ա ւ . Գ ն ա գ ո ւ ն ք ե ց ի գ է տ ե ղ ի ր ո ւ տ ե ս ա ծ դ ' պ ա տ մ է :

Ե ս ա յ ի մ ա ր գ ա ր է ն մ ա ր գ ա ր է ա կ ա ն հ ո գ ւ ո վ խ ա յ ե ի վ ի -
ճ ա կ ի ն վ ր ա յ տ ր ո ւ մ ո ւ թ ե ա ն մ է ջ է ր : Ա ս տ ո ւ ա ծ ի ր ե ն յ ա յ տ ն ե ց ո ր
խ ր ա յ ե լ ի թ շ ն ա մ ի ն ե ր ը , ա յ ս ի լ ք ն ' Ե գ ի պ տ ա ց ի ք ու Ե մ է ո վ պ ա -
ց ի ք գ ե ր ու թ ե ա ն մ է ջ պ ի տ' ո ր ի յ ն ա ն : Ե տ ք ը տ ե ս ի լ ք ո վ մ ' ա լ
ի մ ա ց ո ւ ց ո ր բ ա ր ե լ ա յ շ ի ք ա լ պ ի տ ի ն ե զ ի ն : Խ ո ր հ ր դ ա ր ա ր կ ը
ն շ ա ն ա կ է ս ա տ ա ն ա յ ի ն ի շ խ ա ն ո ւ թ ե ա ն ն ը ն ծ ո ւ ի լ ը , կ ո ւ ա պ ա շ ո ւ թ ե ա ն
վ ե ր ն ա լ ն ո ւ Ե կ ե ղ ե ց ւ յ խ ա ղ ա ղ ո ւ թ ի ւ ն ը :

Եշրկորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի աւապելցյն առ Գաղատացիս զրած թղթէն է : (Գ.Լ. Գ. 1—18.)

“Վ.ս կ'ըսեմ. քանի որ ժառանգը տղայ է, ծառայէն աւելի բան մը չէ, թէ էպէտ եւ ամենուն տէր ըլլայ. այլ վերակացուներու եւ հոգացողներու ձեռքին տակն է, մինչեւ որ հօրը սահմանած ատենը դայ: Կոյնակէս մենք ալ՝ երբ որ տղայ էինք, աս աշխարհքիս տարերաց տակ (այս ինքն՝ հին օրինաց զգալի ու մարմնաւոր նշաններուն եւ արարողութիւններուն տակ) ծառայութիւն կ'ընէինք: Բայց երբ որ ատենն եկաւ լեցուեցաւ, Աստուած իր Արդին խրկեց, որ կնիկ մարդէ ծնաւ եւ օրինաց տակ մտաւ, որ օրէնքին տակն եղողները գնէ, որպէս զի մենք ալ որդեգիր ըլլանք: Դուք ալ որդի ըլլալով՝ Աստուած իր Արդւցն Հոգին մեր սիրտը խրկեց, որ կը կանչէ՝ արբա՛, հայր: Ա՛լ ասկից ետքը ծառայ չես, որդի ես. եթէ որդի ես՝ Աստուած ժէին: Իսկ հիմա որ զԱստուած ճանչցաք, մանաւանդ թէ Աստուած զձեղ ճանչցաւ, ինչպէս նորէն անոնց ծառայ ընել կ'ուզէք: Օրերն ու ամիսներն ու ժամանակներն ու տարիները կը խորէք: Արանիդ վախ ունիմ, որ չլլայ թէ պարագ տեղ վրանիդ աշխատած ըլլամ: Խնծի պէս եղէք, վասն զի ես ալ ձեզի պէս էի: Ե՛ղբարք, կ'աղաչն մեղի, դուք ինծի դէմ յանցանք մ՛ըրած չունիք: Գիտէք որ առաջուց մարմնոյ տկարութեամբ աւետարանը ձեզի քարոզեցի. Եւ մարմնոյս վրայ եղած փորձանկները չանարդեցիք ու չանգոսնեցիք. այլ Աստուածոյ հրեշտակի պէս՝ Յիսուսի Քրիստոսի պէս զիս ընդունեցաք: Իսկ հիմա ձեր երանութիւնն ուր է: Ես ձեզի կը վկայեմ որ եթէ կարելի ըլլար՝ աչուլնիդ կը փորէիք ու ինծի կու տայիք: Հիմա ինչու շխտակը զուցելով ձեզի թշնամի եղայ: Բայց ձեզի նախանձ կը ձգեն՝ չէ թէ ի բարին, եւ զձեղ արդելել կ'ուզեն, որ անոնց նախանձաւոր ըլլաք: Սակայն աղէկ է որ չէ թէ մինակ ձեր մէջն եղած ատենս, այլ ամէն ատեն ի բարիս նախանձաւոր ըլլաք:”

Պօղոս առաքեալ՝ մարդկային բնութիւնը իբրեւ թէ մանկութեան ու երիտասարդութեան վիճակի մէջ զնելով, կ'ուզէ ըսել որ ինչպէս մարդուս մանկութեան ատենը խելքը չհասնելով՝ նիւթական բաներու հետ կ'ըլլայ, անանկ ալ Աստուած մարդկային բնութեան տկարութիւնը տեսնելով՝ հին օրինաց զգալի եւ մարմնաւոր նշաններն ու արարողութիւնները տուաւ, որ անոնցմով մարդս Աստուածոյ ծառայութիւն ընէ: Իսկ

ինչպէս որ մարդս երիտասարդութեան ատեն մանկութեան զբաղմունքները մէկդի կը ձգէ ու կատարեալ մարդու զբաղմունքներ կ'ուղէ, ասանկ ալ երբ որ ատենն եկաւ, Աստուած իր Որդին խրկեց, որ ան զգալի ու նիւթական արարողութեանց վարդայրը վերցընէ եւ զմարդիկ Աստուածոյ ճշմարիտ որդիութեան մէջ դնէ, որպէս զի Աստուածոյ շնորհաց վիճակին մէջ Աստուածոյ որդէգիր ըլլան: Ետքը Առաքեալը կը դառնայ, Գաղատացիները կը յանդիմանէ թէ ասանկ պատուական շնորհքին յարդը չճանչնալով՝ օտար քարոզութիւններու անսացին ու կերպ կերպ աւելորդապաշտութեանց մէջ ինկան:

Իսկ աւետարանն աս է: (Ղ. Դ. Գ. Դ. Դ. 14—24:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. “Հոգւցն զօրութեամբ Գալիեա դարձաւ ու գաւառին ամէն կողմն իր համբաւը տարածուեցաւ. եւ ինք անոնց ժողովոդանոցաց մէջ վարդապետութիւն կ'ընէր ու ամէնն ալ զինքը կը փառաւորէին: Եւ Կաղարէթ եկաւ, ուր որ մեծցած էր, ու ինչպէս որ իր սովորութիւնն էր՝ շաբաթ օրը ժողովոդանոցին մէջ մոտաւ: Եւ Եսայի մարդարէին զիլլին իրեն տուին ու ելաւ՝ որ կարդայ: Գիրքը բացած ատեն՝ ան աւելցը գտաւ, ուր ասանկ գրուած էր. Տիրոջ հոգին իմ վրաս, անոր համար ալ զիս օծեց. զիս խրկեց՝ որ աղքատներուն աւետարանը քարոզեմ, սրտերնին կոտրածները բժշկեմ, գերեաց թողութիւն ու կուրաց տեսութիւն քարոզեմ, վերաւորները թողութիւն գտնելու արձակեմ, ու Տիրոջ ընդունելի տարեկանը քարոզեմ: Եւ գիրքը գոցելով՝ պաշտօնէին տուաւ. ու նստաւ. եւ ժողովոդանոցին մէջ եղողներուն ամէնքն աշունին տնկեր՝ իրեն կը նայէին: Եւ սկսաւ անոնց ըսել. Աս գիրքս այսօր ձեր ականջը կատարուեցաւ: Ամէնքն ալ իրեն կը վկայէին ու բերնէն ելած շնորհալից խօսքերուն կը զարմանային ու կ'ըսէին. Ասիկա Յովիսփին որդին չէ մի: Եւ իրենց ըստա. Հիմա գուք կը գառնաք աս առակս ինծի կը զբուցէք: Բժիշկ, զո՞ն զքեղ բժշկէ. շատ բան լսեցինք՝ որ Կափառնաում ըսիր, հոս քու գաւաւիդ մէջն ալ ըսէ: Եւ ըստա. Ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ մարդարէն իր քաղաքին մէջ ընդունելի չէ::”

Հիսուս Եսայի մարդարէին գիրքը բացածին պէս՝ իր վրայ զրուած խօսքը գիմացն ելաւ, որն որ կարդաց, որպէս զի հասկըցընէ թէ Մեսիան ինքն է, եւ ետքը բացայացտ ալ զրուցեց թէ աշա աս բանս այսօր կատարուեցաւ, աշա ես եկայ: Նայեցաւ որ ամէնն ալ աշունին տնկեր իրեն կը նայէին. բայց սրտագէտ ըլլալով՝ սրտերնին ալ տեսաւ, որ իրաւցընէ բերնով զինքը կը գովէին ու ըսած խօսքերուն կը զարմանային, բայց իր ըսածները չէին հասկընար, այլ մտուընին ան էր՝ որ

հրաշքներ ընէ, ինչպէս որ կափառնառւմ ըրած էր: Անոր համար դարձաւ իրենց բերնէն ըստ, “Քժիշկ, գուն զքեզ բժշկէ: շատ բան լսեցինք որ կափառնառւմ ըրիր, հոս քու գաւառդ ալ ըրէ:, Բայց որովհետեւ Յիսուսի աշխարհք գաւլուն գլխաւոր պատճառն ան չէր, որ մարմնաւոր շահերնին յաջողէ, այլ հոգեւոր շահերնին, այս ինքն՝ հոգիներնուն փրկութիւնը յաջողէ, անոր համար յանդիմանական կերպով մը ըստ, “Ստոյդ կ'ըսեմ ձեզի, որ մարդարէն իր քաղքին մէջ ընդունելի չէ:, :

Ո՞նչեւ հոստեղս կը կարդացուի այսօր պատարագին մէջ: Բայց սուրբ Պուկաս աւետարանիւն Քրիստոսի խօսքերը շարունակելով կը գոռոցէ թէ Քրիստոս Եղիա մարդարէին օրինակը բերելով՝ հասկրցուց թէ մինակ այրի կնիկ մը զինքն ընդունեցաւ, եւ Եղիսէ մարդարէին օրինակն ալ բերելով՝ հասկրցուց թէ մինակ Աւելման Ըստուցն բորսութիւնը բժշկեց: Ենանկ որ բոլոր մտիկ ընող ժողովարդը՝ Քրիստոսի յանդիմանական խօսքը հասկրցալով՝ բարկութեամբ լեցուեցան, եւ զինքը քաղքէն դուրս հանելով՝ լեռնէն վարնետել կ'ուզէին որ մեռնի:

Երկայն խօսքերէն փախչելով՝ աս կը զըռոցեմ: Ահա կենդանի պատկեր բոլոր ան քրիստոնէից՝ որ իրենց հոգեւոր առաջնորդներուն կը նային, մտիկ կ'ընեն, կը գովեն, բայց այնչափ՝ որչափ որ իրենց կամաց կամ ախորդակիցն գէմ բան մը չեն լսեր: Խոկ թէ որ քիչ մը ըն բան իրենց կամաց կամ ախորդակիցն գէմ լսեն, ան Հրէից պէս պատրաստ են իրենց հոգեւոր առաջնորդները հալածելու: Միշտ ասանկ Եղած է, Տըշմարիտ վարդապետք Ըստուծոյ բանն անաչառ քարողելով՝ ժողովրդեան պակսութիւնը երեսը կը զարնեն, եւ պարզերնին է՝ որ վարնեն. վասն զի ետքը իրենց պաշտօնին համար Ըստուծոյ պատասխան պիտի տան: Բայց մարմնասէր աշխարհասէր մարդիկ Բնչ կ'ընեն. կը գառնան կ'ըսեն. “Մեզի համար մի մարդարէանար, ապա թէ ոչ՝ ձեռութեներնէս կը մեռնիս,, : (Երէմ. ԺԱ. 21:) Երանի ան այրի կնիկան, որ զԵղիա ընդունեցաւ՝ Քրիստոսի ըստին պէս: Բայց եւս առաւել երանի անոնց՝ որ զնոյն ինքն զՃէրն մէր Յիսուս Քրիստոս կ'ընդունին՝ իր պաշտօնեայքն ընդունելով ու խօսքերնին մտիկ ընելով, թէպէտ եւ յանդիմանական ըլլայ խօսքերնին. վասն զի Հոգին սուրբ ասանկ կը զըռոցէ. “Քու որդիիդ խրատէ . . . վասն զի թէ որ գաւազանով կը զարնես՝ շիմեռնիր, բայց հոգին մահուանէ կ'ազատեսս,: (Երէմ. ԺԹ. 18:)

Ե. Ա Տ Բ Ե Կ

Խ Ա 2 Է Ն Ե Տ Ք Ը

Գ Ի Ւ Տ Մ Ր Բ Ո Յ Տ Ա Խ Ա Հ Ա Վ Ի Ն

ԵՐԵՔ ԸՆԹԵՐԳՈՒԱԾ կը կարդացուի պյսօր պատարագին մէջ։ Առաջին ԸՆԹԵՐԳՈՒԱԾԸ՝ հին կոտակարանէն, իմաստութեան գրքէն է։ (Գ. Ժ. 1—8.)

“Պարձեալ թէ որ մէկը նաւ մտնէ, ու աչագին ալիքներուն վրայէն ճամբորգութիւն Ընել ուղենայ, նաւափայտէն աւելի տկար եղած փայտին կ'աղաղակէ։ Վասն զի թէպէտ շահելու ցանկութիւնն ան բանը հնարեց, ու ճարտարապետն ալ իմաստութեամբ շինեց, սակայն քու նախախնամութիւնդ է, ով հայր, որ կը կառավարէ։ Վասն զի ծովու մէջ ալ ճամբայ տուիր, ու այնաց մէջ՝ զգուշաւոր ճամբայ։ Յայտնի Ընելով որ ամէն բանի մէջ կարող ես փրկել, թէպէտ եւ առանց ճարտարութեան մէկը վրան ելլէ։ Բայց կ'ուղես որ իմաստութեան գործքը գատարկ չմնայ. անոր համար մարդիկ իրենց հոգին չնշին փայտին կը հաւասն, ու պղտիկ նաւով մը ալեաց վրայ պտըտելով՝ ապրեցան։ Վասն զի հին ատենն ալ՝ երբ որ ամբարտաւան հսկայք կորսուեցան, աշխարհքիս յշյուր լաստափայտին ապահնեցաւ, ու քու ձեռքքովդ նաւապետութիւն Ընելով՝ աշխարհքիս ծննդեան զաւակ թողուց։ Վասն զի օրհնեալ է փայտը՝ որով արդարութիւն կ'ըլլայ. եւ ձեռագործն՝ անհծեալ, ինքն ալ, զինքը շինողն ալ։”

Վս խօսքերոււ խորհրդական միտքն ան է, որ աշխարհքս ծովու մը կը նմանի, ու աշխարհքիս փորձանկներն՝ ալեաց կը նմանին։ Երդ՝ Ընդհանրապէս արքայութեան յշյուր բովանդակ մարդկան համար՝ քրիստոսի սուրբ խաչափայտին վրայ մնացերէր, որ անով մարդիկ աս ծովէս աղատին ու արքայութեան հասնին. մասնաւորապէս ալ իւրաքանչիւր մարդուն յշյուն ան է, որ իր խաչերը, նեղութիւնները համբերութեամբ տանի, որպէս զի աս ճամբուլ քրիստոսի ետեւէն երթալով՝ արքայութեան նաւահանգիստը մտնէ ու հոն քրիստոսի հետ հանգչի։

Երկրորդ ԸՆԹԵՐԳՈՒԱԾՆ ալ նոյնպէս հին կոտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է։ (Գ. Լ. 1. 22—1. 1.)

“Տէր՝ մեր հայրն է, Տէր՝ մեր դատաւորն է, Տէր՝ մեր իշխանն է, Տէր՝ մեր թագաւորն է, Տէր՝ մեր փրկիչն է, եւ ինք զմեղ պիտի փրկէ։ Չուաններդ փրկթան, վասն զի չկրցան դիմանալ. նոյնպէս կայմն ալ խոնարհեցաւ, ու առագաստ չե-

բանար ու նշան չիցուցըներ, մինչեւ որ կորսուիր Ասկից ետքը շատ կաղեր աւար պիտ' որ առնեն ու իրենց մէջ բնակած ժողովուրդները չըսեն թէ յոդնեցանք. վասն զի իրենց մեղքերուն թողութիւն եղաւ: Եկէք, հեթանոսք, ու լսեցէք, մտիկ ըրէք, իշխանք, երկիրն ու աշխարհքիս չորս կողմն ու աշխարհքին մէջ եղող ժողովուրդները լսեն:”

Վ.ս Խօսքերով Խսայի մարգարէն՝ Աստուծոյ հայրութիւնը, գատաւորութիւնն, իշխանութիւնն ու թագաւորութիւնը յիշելով՝ կը հասկըցընէ թէ փրկութիւնը Տիրոջմէն պիտ' որ ըլլայ, որ աշխարհքիս վրայ ուրիշ նշանները Խոնարհեցընելով՝ սուրբ խաչին նշանն ամէն կողմ պիտի տարածէ, եւ հեթանոսք ու իշխանք ան սուրբ նշանը պիտ' որ ընդունին:

Կըրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած առաջին թղթէն է: (Գ.Լ. Ա. 18—24:)

“Խաչին ճառը՝ կորսուածներուն յիմարութիւն է. իսկ մեզի՝ որ փրկուած ենք՝ Աստուծոյ զօրութիւնն է: Վասն զի գրուած է թէ իմաստոնց իմաստութիւնը կը կորսընցընեմ, ու Խելացիներուն խորհուրդը՝ կ'արհամարհեմ: Ուր է աս աշխարհքիս իմաստունը, ուր է դպիրը, ուր է քննիչը: Ո՞չ ապաքէն Աստուած աս աշխարհքիս իմաստութիւնը յիմարեցուց: Վասն զի Աստուծոյ իմաստութեամբն՝ աշխարհք իմաստութեամբ զԱստուած չճանցաւ. անոր համար Աստուած ալ քարոզութեան յիմարութեամբը հաւատացեալները փրկել ուզեց: Իսկ որովհետեւ Հրեայք հրաշք կ'ուզեն, եւ հեթանոսք իմաստութիւն կը փնտուեն, մենք խաչուած Քրիստոսը կը քարոզենք՝ Հրեից գայթակղութիւն ու հեթանոսաց յիմարութիւն. բայց կոչուածներուն, թէ հրեայ ըլլան, թէ հեթանոս ըլլան, զՔրիստոս կը քարոզնեք՝ Աստուծոյ զօրութիւն ու Աստուծոյ իմաստութիւն:”

Վ.ս Խօսքերս մասնաւոր բացատրութեան կարօտ չեն: Քրիստոսի սուրբ հաւատքը պատճառ չ'ուզեր. վասն զի հաւատքն անանկ բան մըն է, որ մեր մոտքէն վեր եղած բաներու պիտի հաւատնք. ուստի բնական գիտութիւն, ճարտասանութիւն ու իմաստութիւն ամեննեւին օգուտ մը չունի: Ով որ բնական գիտութեամբ կը փնտուէ, սուրբ խաչն իրեն յիմարութիւն կ'երեւայ: Բայց կոչուածները՝ Աստուծոյ շնորհքով Աստուծոյ իմաստութիւնն ու Աստուծոյ զօրութիւնը կը գտնեն ու սուրբ խաչի փրկութեան կը համեն:

Իսկ աւետարանն աս է: (Մ-րի. Գ.Լ. Ի. 27—36:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ. “Ինչպէս որ փայլակն արեւելքէն կ'ելլէ ու մինչեւ արեւմուտք կ'երեւայ, անանկ ալ

որդւոյ մարդոյ դալուստը պիտօր ըլլայ: Վասն զի ուր որ դի կայ, արծիւներն ալ հոն կը ժողվուին: Ան օրերուն նեղութենէն ետքը շուտով՝ արեւը պիտի խաւարի, ու լուսինն իր լցոր պիտի շուայ, եւ աստղներն երկնքէն պիտօր կյանան ու երկնից զօրութիւնները պիտի շարժին: Եւ անկից ետքը որդւոյ մարդոյ նշանը երկնքը կ'երեւայ, ու ան ատեն աշխարհքին բոլոր աղգերը կը տեսնեն, որ որդին մարդոյ երկնքին ամպերուն վրայ զօրութեամբ ու խիստ մեծ փառքով եկած է: Եւ իր հրեշտակները մեծ փողով կը խրկէ, ու չըրս հովին իր ընտրեալները կը ժողվին, երկնքին մէկ ճոմթէն մինչեւ մէկալ ճոմթը: Թղենիէն առակը հասկրցէք, որ երբ որ իր աստերը կը կակըղնան, ու տերեւը կը ցցուի, գիտէք թէ ամառը մօտ է: Ասանկ ալ երբ որ բոլոր աս բաները կը տեսնէք, գիտցէք որ մատիկցած գուներն եկած է: Սայդ կ'ըսեմ ձեզի, որ աս ազգը չ'անցնիր, մինչուկ որ բոլոր աս բաները չըլլան: Երկնքն եւ երկիր կ'անցնին, ու իմ խօսքերս չեն անցնիր: Բայց ան օրն ու ան ժամն ամենեւին մարդ մը չիգիտեր, ոչ երկնից հրեշտակներն եւ ոչ Արդին, հապա մինակ Հայր:

Վասուրբ աւետարանին միտքն ուրիշ տեղ բացատրած եմ, (Երեւ 333.) հոն տես: Մինակ վերջի խօսքին համար աս պէտք է գիտնալ որ աշխարհքիս կատարածին օրը՝ ոչ ոք գիտէ եւ ոչ Որդի, ըսելն՝ անանկ հասկընալու է թէ Որդին ունեցած մարդկութեամբը չիգիտեր. իսկ աստուածութեամբը գիտէ. ինչպէս որ Հայրն Աստուած գիտէ, որովհետեւ ըստ աստուածութեամ՝ Արդին ամենեւին մի է ընդ Հօր, ինչպէս որ ինք ըսած է. «Ես եւ իմ հայրս մէկ ենքո»: (Յուն. Փ. 30:)

Վայսափի բաւական ըլլայ՝ պատարագին ընթերցուածներուն ու աւետարանին բացատրութեան համար: Հիմա հասկըղնենք թէ այսօրուան խաչին տօնն ինչ խորհուրդ ունի:

Տէրն մեր Յիսուս Քրիստոս յարութիւն առնելէն ու երկնք համբաւնալէն ետքը՝ աստուածասպան Հրեայք իրենց պատիժը գտան. վասն զի կուապաշտ Հռոմայեցիք եկան, Երասաղէմ պաշարեցին ու սաստիկ պատերազմ ընելէն եանեւ՝ ասին, շատ Հրեայ ծառերու վրայ խաչեցին, շատն ալ գերի ըրին ու երեսուն Հրեայ մէկ գահեկանի ծախեցին: Բայց որովհետեւ Հրեայք Քրիստոսի դէմ անհաշտ ատելութիւն ունէին, անոր համար Յիսուսի գերեզմանին տեղն իր խաչափայտն ալ հողի տակ թաղած էին: Քանի մը տարի ետքը հեթանոսք ալ Յիսուսի գերեզմանին փառը հողով լեցուցին ու վրան տաճար շննելով՝ Աստղկան կուռքը կանգնեցին: Իսկ Քրիստոնեայք շարունակ հալածանաց մէջ ըլլալով՝ Հրեաներէն ալ, հեթա-

Նոսներէն ալ նեղութիւն կրելնուն համար՝ չկրցան ճար մ'ընել,
որ ան տեղը չպղծի եւ ան պատուական գանձը հօդին տակ
չնայ : Երեքհարիւր տարի անցնելէն ետեւ՝ Վատուած իր ան-
հուն մարդասիրութեամբ սուրբ Եկեղեցւց խաղաղութիւն
շնորհեց . Կոստանդիանոս կայսրը քրիստոնեայ եղաւ , ու Քրիս-
տոսի տնօրինական տեղերուն յատուկ պատիւ ընել ուղեղով՝
հրաման հանեց որ Քրիստոսի սուրբ գերեզմանին տեղը շքեղ
Եկեղեցի մը շինուի . աս գործքիս վերակացութիւնն ալ սուրբ
Մակարիոսին յանձնեց , որ ան ատեն Երուսաղեմի հայրապետ
էր : Կոստանդիանոսի մայրը սուրբ Հեղինէն ալ շատ փափա-
կեցաւ որ Քրիստոսի տնօրինական տեղերուն բարեպաշտու-
թեամբ այցելութիւն ընէ . եւ իր ջերմեւանդութենէն իր վրան
առաւ՝ որ իր զաւկին հրամանը շուտով կատարել տալու փոյթ
ընէ . եւ թէպէտ գրեթէ ուժուուն տարւան էր , բայց ուրա-
խութեամբ եղաւ գնաց , որպէս զի աւելի զօրաւոր կերպով մը
կուապաշտութենէ մացած բաներն ալ բնաջնիջ ընէ :

Եշր որ Երուսաղեմ հասաւ ու սուրբ տեղերուն այցելու-
թիւն ընել սկսաւ , սրտին մէջ խիստ մեծ փափակ մ'իմացաւ ,
որ Քրիստոսի Տեառն մերց խաչափայտը դանէ . վասն զի խիստ
անփայելու քան էր , որ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերց յաղ-
թանակն ու մեր փրկութեան պարծանքը՝ հողի տակ ծածկուած
ու աւերակներու տակ թագուած մնայ : Ասոր համար Երուսա-
ղեմի ամէն կողմը զբոշութեամբ վնասուել տուաւ , ուր որ կը
կարծէր թէ բան մը կը դանուի , բայց պարապ տեղ . վասն զի
սուրբ տեղերն անօրէն Հրէից ու կուապաշտից ձեռքովն աւ-
րուած ու փախուած էր : Աակայն ամեննեւին շմոյցաւ , մա-
նաւանդ թէ աւելի ետեւէն ինկաւ՝ հասկրցաւ թէ Յիսուսին խա-
չուած տեղն ուր էր , եւ հրամացեց որ հօն փորուի : Աւստի նախ
կուապաշտներուն շինած կուատունը փլցուցին , անկից եսքը
սկսան հողը փորել , եւ այնշափ փորեցին , խորունկ իջան , որ
սուրբ գերեզմանը դտան : Հոնաեղը գերեզմանին քովերը դտան
երեք խաչ , Յիսուսի ձեռութերուն ու ոտութերուն գամելն
եւ իր խաչին վրայ դրուած տախտակը՝ որուն վրայ պիհատոս
դրեր էր , բայց խաչին վրայ չէր , այլ զատ կեցած էր : Վասնիք
գտնելէն ետքը՝ ան կը մնար խանալու թէ ան երեք խաչերուն
մէջէն որն էր ան՝ որուն վրայ Յիսուս Քրիստոս Տէրն մեր աշ-
խարհքիս փրկութեան համար մեռաւ : Բայց անոր ալ ճարը
գտնուեցաւ . վասն զի կենդանի հաւատքն ամէն բանի կը հասնի :
Սուրբ Մակարիոս Հեղինէին խորհուրդ տուաւ ու ըստաւ . Քաղքին
մէջ մեծազգի խաթռւն մը կայ , որ ծանր հիւանդ է . աս խաչերը
հօն ատնինք : Տանելէն ետքը՝ նախ ինք սուրբ Մակարիոս ա-

զօմք ըրաւ, որ Աստուած աշխատողներուն ու թագուհւոյն հաւատքին նպի ու Յիսուսին խաչը յայտնէ: Ետքը խաչերը մէկիկ մէկիկ հիւանդին դպցուցին. երկու հատը դպցուցին, բայց ազդեցութիւն մը չըրին. ետքը երրորդն որ դպցուցին, իսկոյն Յիսուսին տպաւորած զօրութիւնն երեւցաւ. վասն զի խամռունը նոյն վայրիկնին մէջ կատարեալ բժշկութիւն գտաւ, անկողնէն ելաւ կայնեցաւ ու Աստուծոյ փառք տալ սկսաւ: Քանի մը պատմիչք կ'ըսեն թէ աս հրաշքէս ետքը՝ ուրիշ հրաշք մ'ալ եղաւ. այս նոքն Յիսուսի խաչը՝ մեռելի մը դպցուցին, եւ անմիջապէս մէռելը յարութիւն առաւ, նորէն կեանք գտաւ, անանկ որ ամէնքն ալ զարմացան մնացին:

Աս պատուական գանձը գտնուելով՝ աստուածասէր սուրբ թագուհւոյն սիրտն անպատճիլ ցնծումով ու միխթարութեամբ լեցուեցաւ, եւ ջերմեռանդութեամբ երկրպագութիւն ըրաւ: Կտոր մը կտրեց, իրեն առաւ, որ իր զաւկին կոստանդիանոս թագաւորին տանի. իսկ մնացորդին համար՝ արծրթէ Խիստ փառաւոր աման մը շինել տուաւ՝ պատուական քարերով զարդարուած, ու սուրբ Մակարիոս հայրապետին ձեռքը յանձնեց, որ ետքը կոստանդիանոս կայսեր Գողգոթա լերան վրայ շինել տուած հցակապ եկեղեցւոյն մէջ դրուեցաւ:

Վհա աս է սուրբ խաչին գտնուելուն պատմութիւնը, որ համառօտիւ գրեցինք. ասկից կ'իմացուի որ աս օրուան տօնը Գէ-՛ Խուճ կամ Խոչչէ-՛ կ'ըսուի, որպէս զի իմացուի թէ սուրբ խաչին գտնուելուն տօնախմբութիւնը կը կատարուի:

Խրացընէ մենք ալ պարտական ենք Աստուծոյ շնորհակալ ըլլալու եւ փառք տալու որ մեզի աս պատուական անդին գանձը յայտնեց, որն որ հաւատացելոց փրկութեան փայտն է: Քայց աս բաւական չէ: Քրիստոս Տէրն մեր երբ որ մեզի ըսաւ թէ խաչդ առ ու ետեւէս եկուր, նիխական փայտէ խաչը չէր միտքը, հապա չարչարանաց, հալածանաց, նեղութեանց ու վշտաց խաչն էր: Աստուած զմեղ սիրելով՝ միշտ մեզի աս խաչը կը խրկէ: Երբ որ աս խաչերը դիմացնիս կ'ելլեն, սուրբ Հեղինէ թագուհւոյն պէս՝ ցնծումով դրկենք, սիրով վրանիս առնենք ու համբերութեամբ պահենք: Վասն զի ասոնցմով չէ թէ միայն սուրբ Հեղինէին պէս Քրիստոսի խաչը գտած կ'ըլլանք, հապա Քրիստոսի պէս կը խաչուինք ու Քրիստոսի խաչելց ըլլալով՝ ետքը երկնից դռնէն ներս մտնելու արժանի կ'ըլլանք, որ Քրիստոս Տէրն մեր խաչով բացաւ, եւ հօն Քրիստոսի փառակից ըլլալով՝ սուրբ խաչին փառաց թագաւորութիւնը կը վայելենք յաւիտեանս յաւիտենից:

Բ. Ա Խ Թ Ա Կ Ի

Խ Ա 2 Է Կ Ե 8 Ք Բ

ԱՌԱՋԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (ԳԼ. ԻԲ. 15—24:)

“Պ.յապէս կըսէ Տէր Տէր զօրութեանց. Գնա գուն, ու
տաճարին զիւանը մտիր, Սոմնաս հանդերձապետին, եւ իրեն
ըսէ. Ինչո՞ւ համար եկեր ես հոս եւ բ'նշ կ'ուզես հոս, որ գուն
քեզի հոս տեղը գերեզման փորեցիր ու ադ քարիդ մէջ քեզի
տեղ ըրիր: Ահա Տէր զօրութեանց զքեզ կը հանէ ու կը
սատկեցընէ, ով մարդ, եւ հագուստդ ու փառացդ պսակը
քեզմէ կը հանէ եւ զքեզ մեծ ու չափ չունեցած երկիրը կը
ձգէ ու հոն կը մեռնիս. եւ քու աղուոր կառքերդ անարդ կ'ը-
նէ, ու քու իշխանութեան տունդ ոտքի տակ կը դնէ: Քու
պետութենէդ ու հաստատութենէդ ալ կը մերժիս: Եւ ան
օրն իմ Եղիակիմ Քեղիկեայ ծառաս կը կանչեմ ու քու հա-
գուստդ իրեն կը հագցընեմ. ու քու պսակդ իրեն կու տամ
ճոխութեամք, ու քու իշխանութիւնդ իրեն ձեռքը կու տամ,
եւ Երուսաղեմի ու Յուդայի բնակիչներուն հօր պէս կ'ըլայ:
Դաւթին բանվիքներն ալ իրեն կու տամ. կ'իշխէ, ու մարդ մը
չ'ըլար որ իրեն գէմ գառնայ: Եւ հաւատարիմ տեղւոյ մէջ
զինքն իշխան կը դնեմ ու իր հօր տան փառաց ալժուցն վլայ
կը նստի: Եւ իր հօր տան բոլոր փառաւորներն իրեն յուսա-
ցեալ կ'ըլան, պղտիկներէն մինչեւ մեծերը. Եւ բոլոր անօթ-
ները՝ պղտիկներէն մինչեւ երաժշտութեան անօթները, ինք կը
բանայ, ու մարդ մը չ'ըլար՝ որ գոցէ. Եւ ինք կը գոցէ, ու
մարդ մը չ'ըլար՝ որ բանայ. Եւ անոր տակն ըլլան ան օրը::

Հին օրինաց ատենը տաճարին մէկ պաշտօնը հանդերձա-
պետութիւնն էր, որ քահանաներուն մէջէն մէկուն կը տրուէր:
Սոմնաս անունով հանդերձապետ մը կար, որ իր պաշտօնին
պարտքը կատարելու տեղ՝ ինք զինքը փառասիրութեան տուած
էր: Եսայի մարգարէն Աստուծոյ կողմանէ մարգարէութիւն
ընելով՝ անոր պատիժն ու կորուստը կը պատմէ: Ասիկայ օրի-
նակ է անոնց՝ որ աստուածային պաշտօններուն մէջ իրենց
պարտքը կատարելու անհոգ կ'ըլլան, եւ իրենք զիրենք աշ-
խարհային ունայնութեանց կու տան: Աստուած իր անքնին դա-
տաստանաց համեմատ՝ անանկներուն ատեն մը երկայնմտութիւն
կ'ընէ, եւ ժամանակ կու տայ, որ ապաշխարեն. բայց թէ որ
զդաման գալու շըլլան, զիրենք կը պատժէ կը վերցընէ, եւ աղէկ
պաշտօննեաներ կը դնէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Եվկեսացիս գրած թղթէն է։ (Գ.Լ. Բ. 1—14 :)

“Պօղոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ կամքը, Եփեսոսի մէջ եղած սրբոց ու Հաւատացելոց ի Քրիստոս Շնորհք իշխայ ձեզի ու Խաղաղութիւն Աստուծմէ՝ մեր հօրմէն եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ։ Օրհնեալ է Աստուծ եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ զմեղ ամէն հոգեւոր օրհնութեամբ օրհնեց յերկնաւորս ի Քրիստոս ։ Ինչպէս որ աշխարհք չեղած՝ անոր ձեռքովը զմեղ ընտրեց, որպէս զի իրեն առջին սուրբ ու անարատ ըլլանք սիրով։ Յիսուսի Քրիստոսի ձեռքովն առաջուրնէ սահմանեց, որ մենք իրմով որդեղիր ըլլանք, ինչպէս որ իր կամքը հաճեցաւ, իր շնորհաց փառքին զովեստ ըլլալու համար։ Վասն զի իր շնորհքովը զմեղ իր սիրելի Որդւովը զուարձացուց ։ որով փրկութիւն ունիք անոր արեամբն ու մեղքի թողութիւն իր շնորհաց մեծութեամբը, որ ամէն իմաստութեամբ ու դիսութեամբ մեր վրայ եւել եւելք եղաւ։ Ինչպէս որ ինք հաճեցաւ, անանկ ալ իր կամացը խորհուրդները մեզի յայտնեց, եւ անոր ձեռքովն առաջադրեց որ ժամանակներուն լցուած ատենը՝ Քրիստոսի ձեռքով ամէն բան կատարէ, ինչ որ Երկնակը կաց, եւ ինչ որ յերկրի կաց, ի Քրիստոս ։ Որով մենք ալ վիճակեցանք ու յառաջուրնէ նախասահմանուեցանք, ինչպէս որ Աստուծ առաջադրեց, որ ամէն բան կը յաջողէ ըստ խորհրդաց կամաց իւրոց, որպէս զի մենք ալ իր փառաց գովեստ ըլլանք, որ առաջուրնէ յուսացեալ ենք ի Քրիստոս ։ Որով դուք ալ ճշմարտութեան բանը՝ ձեր փրկութեան աւետարանը լսելով՝ հաւատացիք, ու Հոգեցն սրբութեամեաքը կնքուեցաք, որ մեր ժառանգութեան առ հաւատչեան է, ի փրկութիւն ստացման, ի գովեստ փառաց նորա։”

Պօղոս առաքեալ աս Խօսքերով բարակ ու խորունկ աստուծաբաննութիւն կ'ընէ մեր կոչման վրայ, Աստուծոյ նախասահմանութիւնն առաջ բերելով։ Բարակ խնդիրներ շիլնառունք ։ Աս միայն մտածենք որ Աստուծ զմեղ կոչելով՝ կ'ուզեցէ որ իր անուան ու իր փառաց գովեստ ըլլանք, ինչպէս որ կ'ըսէ առաքեալ։ Խակ իր անուան ու փառաց ուրիշ կերպով չենք կրնար գովեստ ըլլալ, բայց եթէ անկեղծ ու ճշմարիսք քրիստոնէի վարք ունենալով։ որովհետև ան ատեն Աստուծոյ շնորհաց ազգուութիւնն ու գործունէութիւնը կը կատարուի վրանիս, երբ որ վարքերնիս ճշմարիս քրիստոնէի վարք կը ըլլայ։”

Խակ աւետարանն աս է։ (Ղ.Դ. Գ.Լ. Բ. 17—21 :)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ըսէ, “Ծածուկ բան մը չկայ” որ յայտնի չըլլայ, ու գաղտնի բան մը չկայ” որ չիմացուի

ու չյայտնուի: Ասկից ետքը նայեցէք, որ ինչպէս լսէք: վասն զի ունեցողին կը տրուի: իսկ չունեցողէն՝ ունենալ կարծածն ալ կը վերնայ: Իր մայրն ու իր եղբարքն իրեն եկան, ու բազմութեան պատճառաւ չեին կրնար քով մօտիկնալ: Իրեն իմացուցին ու ըսին. Մայրդ եւ եղբարքդ գուրսը կեցեր են, եւ զքեղ տեսնել կ'ուղին: Խնդն ալ իրենց ըսաւ. իմ մայրս ու իմ եղբարքս ասոնք են, որ Աստուծոյ բանը կը լսեն ու կը կատարեն:,,

Վրիստոսի Տեառն մերց ըսած առաջնին խօսքերն երկու միտք ունին: Առաջին ու հասարակ միտքն ան է, որ կ'ուղէ հասկըցընել թէ իր ծշմարիտ եւ ուղիղ հաւատքը քիչ մը ատեն հալծանքներուն պատճառաւը ծածուկ ու գաղտնի կը մնայ, բայց ետքը հարկաւորապէս կը յայտնուի ու բողոք աշխարհք կը տարածուի: Աս պատճառաւ ալ կ'ըսէ թէ Աւնեցողին կը տրուի, այս ինքն՝ իմ հաւատքս ընդունող ու պահող հեթանոսներուն իմ Եկեղեցիս կը տրուի: իսկ չունեցողէն, այս ինքն՝ իմ հաւատքս ընդունող ու չպահող Հրեշտական միտքնեւ, ունենալ կարծած եկեղեցին ալ կը վերնայ: Իսկ երկրորդ միտքն ան է, որ ամէն մարդուն ըրածը, որչափ որ գաղտնի ըլլայ՝ բարի եղեր է, չար եղեր է՝ ի հարկէ կը յատնուի, թէ որ աս աշխարհքիս մէջն ալ չէ նէ, ընդհանրական դատաստանին օրը բոլոր մարդկան առջւե:

Ո՞էկալ խօսքերուն մէջ նախ եւ առաջ միտ դնելու է թէ երբ որ սուրբ աւետարանին մէջ՝ Յիսուսի եղբարքը կ'ըստին, իմանալու չէ ըստ ճիշդ մատաց, որովհետեւ Յիսուս Քրիստոս Տէրն մեր միամօր որդի էր սուրբ Աստուծածածնի, ու սուրբ Աստուծածածնին կուսութեամբ ծնանելով զՔրիստոս՝ միշտ կցս մնաց եւ ուրիշ զաւակ չունեցաւ: Այլ ըստ երբայական ոճոյ՝ իմանալու է սուրբ Աստուծածածնայ խիստ մերձաւոր ազգականները, ինչպէս են հօրքով ու մօրքով զաւկըները. ինչպէս որ Աքրահամ ալ իր կնկանը Սառային համար երկու անգամ ըսաւ թէ Քոյրս է: (ԾԱՆԴ. ԺԲ. 19. եւ Ի. 2:) Երկրորդ՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոս ըսելով թէ այս մայրս ու եղբարքս ասոնք են, որ Աստուծոյ բանը կը լսեն ու կը կատարեն,, չուղեց ըսել թէ սուրբ կցս Մարիամ իր մայրը չէր. այլ ուղեց հասկըցընել թէ Աստուծմէ վախցողներն ու Աստուծոյ պատուիրանները պահելով՝ մէղքէն հեռու կեցողները՝ ինչպէս Աստուծոյ առջեւը մէծ յարգ ու պատիւ ունին, անանկ որ իր մօրն ու եղբօրը տեղ կը սեպուին: Եւ չէ թէ միայն՝ Քրիստոս չուղեց ըսել թէ սուրբ կցս Մարիամ իր մայրը չէր, հապա եւս առաւելապէս հաստատեց թէ իր մայրն է: Վասն զի ինչպէս որ սուրբ Եկեղեցւոյ վարդապետութիւնը մէղի կը սորվե-

ցընէ, ամենասուրբ կյան Մարիամ ամէն մարդոցմէ ու ամէն սրբերէն աւելի Աստուծմէ վախցող, Աստուծոյ պատուիրան ները պահող, մեղքէն հեռու կեցող ու ամէն կերպ առաքինութիւններով գերազանց աստիճանի զարդարուած ըլլարով, Աստուծոյ բանը կատարեալ լսեց ու բոլորովին կատարեց. անանկ որ Քրիստոսի ըսած խորհրդաւոր մարց ու եղբարց մէջ առաջնն ու գլխաւորն ու ամենէն գերազանցն՝ ամենասուրբ կյան Մարիամ եղաւ. եւ ասանկով սուրբ Աստուծածին կատարեալ մայր եղաւ Քրիստոսի, թէ ի կարգի բնութեան եւ թէ ի կարգի խորհրդաւոր ասացուածոյն Քրիստոսի:

Խակ մենք ասոնք հասկրնալէն ետքը, պիտի դառնանք մտածենք թէ Քրիստոսի առջին օրքափ մեծ յարդ ու պատիւ կունենանք, երբ որ Աստուծոյ բանը կը լսենք, այս ինքն՝ երբ որ Աստուծոյ կամքը կ'իմանանք ու կը կատարենք: Ահա ինք Յիսուս Քրիստոս Տէրն մեր իր բերնովը կը հասկրցընէ թէ իր մայրն ու իր եղբարքը կ'ըլլանք: Աս մտածելով՝ պիտի աշխատինք որ միշտ Աստուծոյ բանը լսենք, Աստուծոյ կամքը կատարենք, այս ինքն՝ մեղքերէն հեռու կենալով՝ Աստուծոյ պատուիրանները պահէնք ու առաքինութեանց գործքերը կատարենք: Թէ որ սատանայ, աշխարհք ու մարմին մեղի ասոր ներհակը քարոզելու ըլլան, չըլայ որ անտնց լսենք. թէ որ անոնց բանը լսենք, մեր հոգին կը կորալնցընենք, սատանային գերի ըլլարով՝ կը դատապարտուինք ու սատանային հետ գժոխին մէջ կ'այրինք յաւիտեանս յաւիտենից: Խակ թէ որ Աստուծոյ բանը կը լսենք ու կը կատարենք, Քրիստոսի մայրն ու եղբարքն ըլլարով՝ մեղի ան կը մնայ որ իբրեւ մայր ու եղբարք Քրիստոսի իրեն հետ ըլլանք ու իրեն հետ իր արքայութեան մէջ իր անվախճան փառքը վայելենք յաւիտեանս յաւիտենից, ինչպէս որ վայելեցին, կը վայելեն ու պիտի վայելեն յաւիտեանս յաւիտենից սուրբ Աստուծածին եւ ուրիշ սրբերը, որ Աստուծոյ բանը լսեցին ու կատարեցին:

Թ. Կ Ւ Բ Ե Կ Ւ

Խ Ա 2 է ն ե 8 ք թ.

ԵՌԱՅԻՆ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարդարէութենէն է: (Գ.Լ. Ի.Դ. 1—13:)

“Վահա Տէր բոլոր աշխարհքը պիտի ապականէ ու աւրէ,
եւ տակնուվայ պիտ’որ ընէ, ու բոլոր աշխարհքին մէջ ընա-
կողները պիտի ցրուէ: Եւ ժողովուրդը քահանային պէս պիտ’որ
ըլլայ, ծառան ալ տիրոջ պէս, եւ աղախինը՝ տիկնոջ պէս:
Եւ ծախու առնողը ծախողին պէս պիտ’որ ըլլայ, փոխատուն՝
փոխառուին պէս, պարտապանն ալ՝ պարտատիրոջ պէս: Եր-
կիրը սաստիկ պիտի ապականի եւ երկիրը սաստիկ պիտի յա-
փրշտակուի. վասն զի Տիրոջ բերանն ասանկ ըսաւ: Երկիրը
սգոյ մէջ մոտաւ, կործանեցաւ. բոլոր աշխարհք կործանեցաւ
ու ապականեցաւ. երկրի լեռները սգոյ մէջ մոտան: Վասն զի
երկիրն իր բնակիչներովն անօրինեցաւ. որովհետեւ Տիրոջ ո-
րենքները չպահեցին եւ անոր հրամաններն ոտքի տակ առին
կոխեցին, ու յաւիտենական ուխտն աւրեցին: Ասոր համար
երկիրը՝ նզովքի կերակուր ըլլայ. վասն զի բնակիչները մէջք
գործեցին: Ասոր համար բնակիչները տնանկ ըլլան, ու խիստ
քիչ մարդ մնայ: Գինին սգոյ մէջ ըլլայ, այդին սգոյ մէջ ըլ-
լայ. բոլոր խրախճաններն ախ վախ ընեն: Թմբուկներուն ու-
րախութիւնները վերջացան, ամբարիչներուն հպարտութիւն-
ներն ու մեծութիւնները վերջացան. քնարներուն ձայնները
միերջացան: Ամօթով եղան ու գինի չեին խմեր, ցքին՝ խմող-
ներուն լեզի եկաւ: Բոլոր քաղաքներն աւրուեցան. ապարան-
ներուն դռները մունջ եղան. վասն զի մարդ չկար՝ որ մոնէր:
Ամէն տեղ գինւոյ վրայ ողբ ըրէք. ամէն ուրախութիւն վեր-
ջացաւ, երկրի ուրախութիւնն ոսքի տակ զնաց: Աւրուած քա-
ղաքներն երեսէ ինկած ըլլան. ու մնացած ապարանները կոր-
սուին: Բոլոր աս բաներն երկրիս վրայ հեթանոսաց մէջ ըլլայ:
Ինչպէս որ մէկը ձիթենին ճռաքաղ ընելու կ’ըլլայ, անանկ ալ
անոնք ճռաքաղ կ’ըլլան:

Վ.ս մարդարէութիւնս կը վերաբերի ան բաներուն՝ որ
աշխարհքիս կատարածէն առաջ ու արին ատենը պիտ’որ ըլլան.
որով կ’իմանանք թէ Աստուած երկայն ժամանակ կը համբերէ,
բայց երբ որ մարդկան մեղաց չափը կը լցուի, ան ատեն ամէն
պատիժը մէկէն կը թափէ:

Արկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պողոսի ա-
ռաքելցն առ Եփեսացիս գրած թղթէն է: (Գ.Լ. Ե. 15—33:)

“Եսայեցէք որ ինչպէս զգուշութեամբ երթաք. ըրլայ որ անխելքի պէս, այլ իմաստնոյ պէս։ Ժամանակը ծախու առէք. վասն զի ատեններս չարութեան ատեններ են։ Անոր համար անխելք մ'ըլլաք, այլ հասկըցէք որ Տիրոջ կամքն ինչ է։ Եւ ըրլայ որ գինի Խմելով՝ գինովնաք, վասն զի գինին գէշութեան պատճառ է։ այլ մանաւանդ հոգւով լեցուեցէք, որ ձեր սրտին մէջ սաղմոսներով ու օրհնութիւններով ու հոգեւոր երգերով խօսիք։ ձեր սրտին մէջ Տիրոջ երգերն ու սաղմոսներն ըսէք։ Ամէն ատեն ամէն բանի վրայ գոհութիւն տուէք, յանուն Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի՝ Հօրն եւ Աստուծոյ։ Քրիստոսի երկիւղն ունենալով՝ իրարու հնազանդ եղէք։ Կանայք իրենց էրիկներուն հնազանդ ըլլան՝ իրեւ թէ տիրոջ. վասն զի կնկան գլուխն էրիկն է. ինչպէս որ Քրիստոս ալ Եկեղեցւյ գլուխն է, ու ինքն է (Եկեղեցւյ) մարմնոյն փրկիչը։ Աւսաի ինչպէս որ Եկեղեցին հնազանդ կ'ըլլայ Քրիստոսի, անանկ ալ կանայք ամէն բանի մէջ իրենց էրիկներուն հնազանդ ըլլան։ Դուք ալ, էրիկ մարդիկ, ձեր կանայքը սիրեցէք, ինչպէս որ Քրիստոս ալ Եկեղեցին սիրեց, ու Եկեղեցւյ համար ինք զինքը մասնեց, որպէս զի զեկեղեցին աւազանին սրբութեամբը բանի սուրբ ընէ, եւ զեկեղեցին փառաւորապէս իր գիմացը կեցընէ, որպէս զի ամենեւին արատ կամ աղտեղութիւն կամ ուրիշ ասանկ բան մը չունենայ, այլ սուրբ եւ անարատ ըլլայ։ Նշյապէս էրիկ մարդիկ ալ իրենց կանայքը պիտի սիրեն, իրեւ թէ իրենց մարմինը։ Ավ որ իր կինը կը սիրէ, ինք զինքը կը սիրէ։ Վասն զի չիկնար ըլլալ, որ մարդ ինք զինքն ատէ. այլ կը սնուցանէ ու կը դարմանէ, ինչպէս Քրիստոս ալ զեկեղեցին։ վասն զի իր մարմնոյն անդամներն ենք, իր մարմնէն ու իր ուկրներէն ենք։ Ասոր համար մարդ իր հայրն ու մայրը ձգէ ու իր կնկան ետեւէն երթայ, եւ երկուքն ալ մէկ մարմին ըլլան։ Աս խորհուրդս մէծ խորհուրդ է, բայց ես կ'ըսեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի։ Աակայն գուք ալ ամէն մէկդ անանկ ըլլաք. ամէն մէկն իր կինն անանկ սիրէ, ինչպէս որ ինք զինքը կը սիրէ, եւ կինն իր էրկանէն վախնայ։”

Պօղոս առաքեալ կը սորվեցընէ թէ պսակուածներուն իրարու ունեցած սէրն ինչպէս մօքուր ու սուրբ պիտօր ըլլայ. վասն զի պսակին խորհուրդն՝ օրինակ ու նմանութիւն է միաւորութեանն Քրիստոսի ընդ Եկեղեցւյ։ Պարագերնին ալ կը հասկըցնէ եւ իրարու կը կապէ. ինչպէս որ մէկ կողմանէ կնիկ մարդէն հնազանդութիւն ու երկիւղ կ'ողզէ, անանկ ալ էրիկ մարդէն գութ ու անուշութիւն կը պահանջէ։ Աւստի պսակուածներուն մէջ ինչպէս կնկան կողմանէ եղած անհնազանդութիւնը

դատապարտելի է, նոյնպէս էրկան կողմանէ եղած անդթութիւնը դատապարտելի է:

Իսկ աւետարանն աս է: (Ղ.մ. Գ. Բ. 49—57:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Խօսած ատեն՝ ժողովոդապետին տնէն մարդ մ'եկաւ ու իրեն ըստ. Եղջիկդ մեռաւ, պարապ տեղ իրեն աշխատութիւն մի տար: Իսկ Յիսուս երբ որ լսեց, պատասխան տուաւ իրեն ու ըստ. Մի վախնար, մինակ հաւատա, ու կենդանի կ'ըլլայ: Եւ երբ որ տուն մտաւ, թող չառաւ որ մարդ մը մտնէ, մինակ զղիետրոս եւ զՅակորոս եւ զՅովշաննէս, ու աղջկան հայրը մայրը: Վմէկն ալ վիան կու լսցին ու կը կոծէին: Յիսուս ալ ըստ. Մի լսք, վասն զի մեռած չէ, այլ կը քնանայ: Անոնք ալ զինքը ծալը կ'ընէին. վասն զի գիտէին որ մեռած էր: Եւ Յիսուս ամէնն ալ դուրս հանելէն ետքը՝ ձեռքէն բոնեց, կանչեց ու ըստ. Եղջիկ գու, ելիք կայնէ: Եւ հոգին գարձաւ վրան եկաւ, ու խսկոյն կայնեցաւ: Եւ հրամայեց որ ուտելիք տան: Ծնողքն ալ զարմացան: Իսկ Յիսուս կը պատուիրէր որ ըըլլայ թէ եղած բաները մարդու մ'լսեն:”

Վ. Հրաշքէս կը հասկընանք որ Աստուած մեղի ամէն կերպ բարիքները կ'ընէ ու կը պարպեւէ, չէ թէ մինակ հոգեւորները՝ որ մեր փրկութեան համար զիխաւորաբար պէտք են, հապա մարմնաւորներն ալ՝ որ մեր հոգւոյն փրկութեան վիասակար չեն. միայն մեղմէ կատարեալ հաւատոք կը պահանջէ, թերահաւատութիւն չ'ուզեր: Յիսուս ի՞նչ ըստ. ժողովոր զապետին. “Մի վախնար, ըստ, մինակ հաւատա:” Ըսել է թէ միայն հաւատոք կ'ուզէ: Շատ անդամ քրիստոնեայք Աստուածէ խնդիրք կ'ընեն, ու չեն առներ: Ի՞նչ է պատճառը: Կամ ան է՝ որ բոլոր սրտանց կատարեալ հաւատով չեն խընդիրներ. եւ կամ ան՝ որ մարմնաւոր սէրն ու աշխարհային շահամիրութիւնը մէջ մանելով՝ խնդրուած բանը մարդուն հոգւոյն փրկութեան վիասակար կ'ըլլայ, ուստի Աստուած ալ շիտար: Իսյց վերցուր մարմնաւոր սէրն ու աշխարհային շահամիրութիւնը, կատարեալ հաւատոք ու Աստուած կամաց կատարեալ համակերպութիւն ունեցիր, եւ ան ատեն մեռած ալ ունենաս՝ Աստուած կը յարուցանէ:

Իսյց զնենք թէ մարմնաւոր սէրն ու աշխարհային շահամիրութիւնը վերցուցիր, կատարեալ հաւատոք ալ ունեցար, սակայն Աստուած խնդիրքդ շիկատարեր: Հոգ չէ: դուն բու պարտքդ կատարէ, եւ գարձեալ նոյն ուրախութիւնն ու նոյն սրտի հաճութիւնն ունեցիր, ինչպէս որ կ'ունենայիր՝ թէ որ Աստուած խնդիրքդ կատարելու ըլլար: Ասոր մեծ ու հիանալի

օրինակն Աբրահամ նահապետին վրայ կը տեսնենք : Աստուած Աբրահամայ հաւատքը տեսնելով՝ զինքն օրհնեց ու խոստացաւ որ երկնից աստղներուն ու ծովուն աւաղին պէս շատ զաւակ կ'ունենայ : Աբրահամ՝ որ ինքն ալ ծեր էր, իր կնիկը Ասուան ալ պառաւ ու ամուլ էր, թերահաւատութիւն չըրաւ . հաւատաց ու հաւատովին խահակ զաւակն ալ ստացաւ : Ետքը Աստուած իրեն հրամայեց որ զիսահակ առնէ, լերան գլուխը տանի, հոնտեղը իրեն ողջակէզ մատուցանէ : Խնչպէս կ'ըլլար . մէկ հատիկ զաւակ էր խահակ . թէ որ ան մեռնէր, Աստուածոյ խոստմունքն ինչպէս կը կատարուէր : Սակայն ինք ամենեւին շտարակուսեցաւ, թերահաւատութիւն չըրաւ : Տես, ինչ կ'ըսէ ուօղոս առաքեալ . “Միտքը դրաւ որ Աստուած մեռելներուն մէջէն ալ կրնայ յարուցանել”, : (Եբրայ. Ժ. 19:) Աւստի ուրախութեամբ ու սրտի հաճութեամբ հնազանդեցաւ, գնաց որ Աստուածոյ հրամանը կատարէ : Բայց Աստուած Աբրահամու հաւատքը տեսնելով, երկնաւոր ձայնով կանչեց ու արգելեց . և իր զաւկըներն երթալով այնչափ շատցան, որ Աստուածոյ ըսածին պէս համրանք չունեցան :

Դիա մինակ աս կերպով մեր խնդիրները կրնանք Աստուածմէ ընդունիլ : Խնդրած ատեննիս կատարեալ հաւատով խնդրենք . ու Աստուածոյ յանձնենք որ եթէ կ'ուզէ՝ տայ, թէ որ չ'ուզեր՝ շտայ : Թէ որ կու տայ, ըրած պարգևեն ու բարերարութիւնը ճանչնանք, եւ դոհութիւն ու երախտագիտութիւն ընելով՝ ընդունինք : Իսկ թէ որ չիտար, դարձեալ ուրախութեամբ ու սրտի հաճութեամբ իր ամենասուրբ կամքն օրհնենք, իր կամաց կատարեալ համակերպութիւն ունենանք և ամենեւին տակնուկրայ չըլանք, վասն զի Աստուած դիտէ թէ մեր հոգւշն փրկութեան համար ինչ պէտք է, ինչ պէտք չէ, որ բանն օգտակար է, որ բանը վեսասկար է . ուստի ինչ պէս պէտք է, ինչպէս օգտակար է՝ անանկ կու տայ . վասն զի “Կ'ուզէ որ բոլը մարդիկ փրկութեան հասնին” : (Ա. Տէմբ. Բ. 4:)

Ժ. Կ Ե Ր Ե Կ

Խ Ա 2 Է Ն Ե Տ Ք Բ

Վ Ո Ւ Զ Յ Ի Ն Ը Ն Բ Ե Ր Գ Ո Ւ Ա Ծ Ը Հ Ի Ն Կ Մ Ա Կ Ա Ր Ա Ն Ե Ն , Խ Ս Ա Ջ Ե Ա յ
մ ա ր դ ա ր է ո ւ թ ե ն է : (Գ Վ . Ի Ե . 9 - Ի Զ . 8 :)

“Ե ՞ն օրը պիտօր ըսեն . Ա չ ա Տ է ր Ա ս տ ո ւ ա ծ մ ե ր , ո ր ու ն
վ ր ա յ յ շ ս ե ր ն ի ս դ ր ա ծ է ի ն ք , ա ն կ' ա զ ա տ է զ մ ե լ . վ ա ս ն զ ի ա ս է
Տ է ր , ե ւ ա ս ո ր կ ը ս պ ա ս է ի ն ք ո ւ մ ե ր փ ր կ ու թ ե ն ա ն վ ր ա յ ց ն ծ ա ն ք
ե ւ ո ւ ր ա խ ը լ լ ա ն ք : Ե ւ Ա ս տ ո ւ ա ծ ա ս լ ե ր ա ն վ ր ա յ մ ե զ ի հ ա ն գ ի ս տ
կ ո ւ տ ա յ , ո ւ Մ ո վ լ ա բ ա ց ի ն ո ս փ ի տ ա կ կ' ե ր մ ա յ , ի ն չ պ է ս ո ր մ է կ ը
կ ա լ ը կ ա մ մ ա ս ա յ լ ո վ կ ը կ ո ս է ո ւ ի ր ձ ե ռ ք ը կ ը հ ա ն գ չ ե ց ը լ ն է : ա
ն ա ն կ ա լ Ա ս տ ո ւ ա ծ ա ն ո ն ք կ ո ր ս ը ն ց ը ն ե լ ո վ՝ ո ղ ո ր մ ե լ ի ը ր ա ւ . ե ւ
ա ն ո ր բ ա ր ձ ր ո ւ թ մ ի ւ ն ը կ ը խ ո ն ա ր հ ե ց ը լ ն է : ո ր ո ւ ն ձ ե ռ ք ը կ' ե ր կ ը ն
ց ը լ ն է : Ե ւ ք ո ւ ա պ ա ս տ ա ն ե լ ո ւ պ ա ր ի ս պ ն ե ր ո ւ դ բ ա ր ձ ր ո ւ թ մ ի ւ ն ը
կ ը խ ո ն ա ր հ ե ց ը լ ն է ո ւ մ ի ն չ ե ւ տ ա կ ը կ' ի ն ա ն : Ա ն օ ր ը Հ ր ե ա ս
տ ա ն ի ե ր կ ը ի ն մ է ջ ա ս ե ր գ ո ւ ն ե ր գ ե ն , թ է է Ա չ ա զ ր ա ց ե ա լ ք ա զ ա ք ն
ո ւ մ ե ր փ ր կ ու թ մ ի ւ ն ը . պ ա ր ի ս պ ո ւ պ ա տ պ ի տ ի կ ա ն գ ն ե ց ը լ ն է :
դ ա ն ե ր ն ի դ բ ա ց է ք , ե ւ ա ն ա ն ն կ ժ ո ղ ո վ ո ւ ր գ մ ն ն է , ո ր ա ր գ ա ր ո ւ
թ մ ի ւ ն կ ը պ ա հ է ո ւ ճ շ մ ա ր տ ո ւ թ մ ի ւ ն կ ը պ ա հ է , ճ շ մ ա ր տ ո ւ թ մ ե ա ն
վ ե ր ա կ ա ց ո ւ է ո ւ խ ա ղ ա ղ ո ւ թ մ ի ւ ն կ ը պ ա հ է , խ ա ղ ա ղ ո ւ թ մ ի ւ ն :
Վ ա ս ն զ ի ք ո ւ վ ր ա դ , Տ է ր , ա մ է ն յ շ ս ե ր ն ի ս դ ր ի ն ք մ ի ն չ ե ւ յ ա
փ տ ե ա ն : Դ ո ւ ն՝ ո ր բ ա ր ձ ր տ ե լ ը ն ա կ ո ղ ն ե ր ը խ ո ն ա ր հ ե ց ո ւ ց ի ր
վ ա ր ի ն ո ւ ց ի ր , զ օ ր ա ւ ո ր ք ա լ ա գ ո ւ ն ե ր ը կ ը կ ո ր ծ ա ն ե ս ե ւ զ ա ն ո ն ք
մ ի ն չ ե ւ տ ա կ ը կ' ի ն ե ց ը լ ն ե ս : Հ ե ղ ե ր ն ո ւ խ ո ն ա ր հ ն ե ր ն ի բ ե ն ց ո տ
ք ո վ ի ո ւ տ ա ն ա ն ե ր ը ք ա լ ե լ ո վ՝ զ ա ն ո ն ք կ ը կ ո ս կ ը ո ւ տ ե ն : Բ ա ր ե
պ ա շ տ ո ւ ն ե ր ո ւ ն ձ ա մ բ ա ն ե ր ն ո ւ ղ ի լ ե ն . ա ս տ ո ւ ա ծ ա պ ա շ տ ո ւ ն ե ր ո ւ ն
ձ ա մ բ ա ն ե ր ը շ ա կ ու ա ծ ո ւ պ ա տ ա մ ո ւ ա ծ ո ւ պ ա տ ա մ ո ւ ա ծ ո ւ պ ա տ ա մ ո ւ պ ա տ ա մ
ձ ա մ բ ա ն ե ր ն ի բ ա ր ա ւ ո ւ ն ք ե ն :”

Լ ո ւ խ ո ս կ ե ր ո վ Խ ս ա յ ի մ ա ր դ ա ր է ն կ ը հ ա ս կ լ ո ց ը լ ն է թ է ս ա
տ ա ն ս յ ի ն հ պ ա ր տ ո ւ թ ե ա ն բ ա ր ձ ր ո ւ թ մ ի ւ ն ը պ ի տ ի խ ո ն ա ր հ ի՝ մ ի ն
չ ե ւ գ ժ ո խ ի թ ի ն ա յ , ե ւ ի ր հ ն ա ր ա ծ կ ո ւ ա պ ա շ տ ո ւ թ մ ի ւ ն ը պ ի տ ի
փ մ ա ն ա յ . Ք ր ի ս տ ո ս ի ս ո ւ ր ը Ե կ ե ղ ե ց ի ն պ ի տ ի զ օ ր ա ն ա յ ո ւ գ ժ ո խ ո ց
զ օ ր ո ւ թ մ ի ւ ն ն ա ն ո ր բ ա ն մ ը պ ի տ ի շ կ լ ո ւ յ ի ը լ ն ե լ : Ա ը հ ա ս կ լ ո ց ը լ ն է
ա լ ո ր ք ր ի ս տ ո ս ի ս ո ւ ր ը Ե կ ե ղ ե ց ե ց ի ն մ է ջ ա ն ա ն ն կ ժ ո ղ ո ւ ր գ
պ ի տ ի ը լ լ ա յ , ո ր ա ր գ ա ր ո ւ թ մ ի ւ ն ո ւ ճ շ մ ա ր տ ո ւ թ մ ի ւ ն ո ւ խ ա ղ ա ղ ո ւ
թ մ ի ւ ն կ ը պ ա հ է . հ ե զ ո ւ խ ո ն ա ր հ ե ղ ո ղ ն ե ր ը մ ի շ տ յ ա ղ մ ո ո լ կ ը
գ տ ո ւ տ ի ն , ո ւ ա ս տ ո ւ ա ծ ա պ ա շ տ ե ղ ո ղ ն ե ր ն՝ Ա ս տ ո ւ ծ յ ի բ ա ր ա ւ ո ւ ն ք ը
պ ա հ է լ ո վ՝ յ ա ռ ա ջ կ ը տ ա ն ի ն :

Լ ո ւ կ ր ո ր դ ը ն թ ե ր ց ո ւ ա ծ ը՝ ն ո ր կ ո տ ա կ ա ր ա ն է ն , ո ր օ ր ս ի ա
ռ ա ք ե լ ո յ ն ա ռ ո Փ ի լ ի պ ա կ ե ց ի ս գ ր ա ծ մ զ է ն է : (Գ Վ . Ա . 1 - 11 :)

“Պողոս ու Տիմոթէոս՝ ծառայք Յիսուսի Քրիստոսի, Փիլապեցւոց կողմէրն եղող բոլոր սրբերուն ի Քրիստոս Յիսուս, Եպիսկոպոսակիցներով ու սարկաւագներով։ Շնորհք իշխայ ձեզի ու խաղաղութիւն Աստուծմէ՝ մեր Հօրմէն եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ։ Որչափ որ զձեզ կը յիշեմ, միշտ գոհութիւն կու տամ իմ Աստուծոյս, ամէն ատեն ամեն աղաջանաց մէջ ամենուդ համար ինդալով աղօմք կ'ընեմ։ վասն զի առաջին օրէն մինչեւ հիմակ աւետարանին հետ կեցաք։ Աս բանիս վրայ ապահով եմ, որ ձեր վրայ բարի գործքերը սկսողը՝ կը կատարէ ալ մինչեւ Յիսուսի Քրիստոսի օրը։ Եւ աս ասանկ ամենուդ համար իրաւ կը կարծեմ, որովհետեւ կապանքներուն ու պատասխանատութեանն ու աւետարանին հաստատութեան մէջ՝ զձեզ սրտիս մէջն ունիմ, որ ամենքդ ինծի շնորհաց կցորդ ըւլաք։ Աստուած ինծի վկայ է, որ Յիսուսի Քրիստոսի գժովն ինչպէս ամենուդ ալ կարօտեր եմ։ ու աղօմքս ան է՝ որ ձեր սէրը գիտութեամբ ու ամէն կերպ իմաստութեամբ եւել եւել ըլք աւելնայ, որ աղէկն ընտրէք, որպէս զի Քրիստոսի օրը հաստատուն գտնուիք եւ առանց գայթակղութեան ըլլաք, Յիսուսի Քրիստոսի ձեռքովն արդարութեան պատողներով լեցուած ըլլաք, ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ։”

Տես, առւրբ գրոց մէջ որչափ գովասանքը կ'ըլլայ անոնց՝ որ Քրիստոսի սուրբ հաւատքին մէջ հաստատ կը կենան։ Բայց որովհետեւ մինակ հաւատոց վրայ հաստատ կենալը բաւական չէ, այլ բարի գործքերն ալ պէտք են, անոր համար Պողոս առաքեալն ալ կը հասկըցընէ թէ կ'ուղէ որ քրիստոնեայք հաստատուն գտնուին, այս ինքն՝ հաւատքի մէջ առանց գայթակղութեան ըլլան, մեղք գործելով Աստուծոյ շնորհքէն շինան, հապա արդարութեան պատողներով կամ բարի գործքերով լեցուած ըլլան։

Խսկ աւետարանն աս է։ (Ղ. Վ. Թ. 44—50.)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս։ “Երբ որ ամենքն ալ բոլոր ըրած բաներուն վրայ զարմացեր կեցեր էին, իր աշակերտներուն ըսաւ։ Աս բաները դուք մտուընիդ դրէք, որ որդին մարդոց՝ մարդկան ձեռքը պիտի մատնուի։ Եւ անոնք ան խօսքը չէին հասկընար եւ իրենցմէ ծածկուած էր՝ որ չհասկընան։ Եւ իրեն ալ ան բանը հարցընելու կը վախնային։ Մէջերնին խորհուրդ մտաւ թէ իրենց մէջ արդեօք մեծն ով է։ Յիսուս երբ որ անոնց սրտին խորհուրդն իմացաւ, տղայ մառաւ, անոնց մէջ իր քովը կեցուց ու իրենց ըսաւ։ Ով որ աս տղան իմ անուամբն կ'ընդունի, զիս կ'ընդունի։ Եւ ով որ զիս կ'ընդունի, զիս խաւրովը կ'ընդունի։ վասն զի ձեր ամենուդ մէջ փաքրիկ ըլլազը”

մեծ կ'ըլլայ : Յովիշաննէս պատասխան տոււաւ ու ըսաւ . Վարդապետ, մէկը տեսանկը՝ որ քու անուամբդ սատանաները կը հանէր, եւ զինքն արգելեցինք . վասն զի մեր հետը չփառարտիր : Յիսուս աւ իրենց ըսաւ . Մի արգելէք զինքը . վասն զի ձեզի թշնամի չեղողը՝ ձեր կողմն է :

Վու սուրբ աւետարանիս պատմութենէն ու Քրիստոսի Տեառն մերց աստուածային խօսքերէն կը հասկընաս թէ որ-չափ իրարմէ հեռու են աշխարհքիս ճամբան եւ Վստուծոյ ու-զած ճամբան : Եշխարհքիս ճամբան նայելով՝ կը տեմնես թէ երեւելի ու զարմանալի գործքեր ընողը կ'ուզէ որ ամէնն ալ բերանաբաց մնան ու գովասանգով զինքը մէջցըննեն, եւ անունն ամէն տեղ յիշուի : Խակ Վստուծոյ ուզած ճամբան ասանկ չէ : Վստուած կ'ուզէ որ մարդուս ճշմարիտ մեծութիւնը, այս ինքն՝ Վստուծոյ շնորհաց մէջ ըլլալը, եւ ճշմարիտ մեծագործութիւ-նը, այս ինքն՝ առաքինական վարքը, ծածկեալ ըլլայ, եւ անանկ մարդը գովասանիքներ չունենայ, աշխարհքիս մէջ մեծ անուն չստանայ, մարդոցմէ չփառաւորուի ու մարդոց մէջ բարձրու-թեան ու մեծութեան աստիճան մը շունենայ : Ահա աս է, որ պյուրուան սուրբ աւետարանը երկու օրինակներով մէզի կը վարդապետէ :

Վուաջին օրինակը՝ նոյն իսկ Քրիստոսի Տեառն մերց գործքն է, որ իր օրինակաւն աս բանս մէզի կը սորվեցընէ : Ամէնն ալ զարմացեր մնացեր եին Քրիստոսի Տեառն մերց ըրած պանչելի հրաշքներուն վրայ եւ իրեն փառաւոր գովիստներ կու տային : Խակ Քրիստոս Տէրն մեր մարդկային անհաստատութիւնը գիտ-նալով՝ որ պյուր կը փառաւորէ, վաղը կը նախատէ, ան գովա-սանքներն ու փառաւորութիւնները բանի տեղ չդրաւ . պյ-կատարեալ խօնարհութիւն ընելով, ան գովասանիքներուն միտ գնելու տեղ՝ իր կրելու չարչարանիքներն ու նախատինքները յի-շեց եւ աշակերտներուն առջևը դրաւ . որպէս զի անոնք ալ իրեն նմաննելով՝ Վստուծոյ զօրութեամբ ըրած հրաշքներուն վրայ չհաբարտանան, մարդոցմէ գովասանիքի ու փառաւորութեան չսպասեն, եղած գովասանիքներն ալ անարդենն, եւ նախատինք-ներն ու անարդանիքները սիրով յանձն առնեն :

Եշրկրորդ օրինակաւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս մէզի կը հասկըցընէ թէ ճշմարիտ ու կատարեալ Քրիստոնէին կերպա-րանիքը՝ խօնարհութիւնը պիտո՞ր ըլլայ . որով Քրիստոնէական ընկերութեան մէջ Քրիստոնեան մէկէն մէկալէն մեծ ըլլալու եւ վեր նստելու պիտի չբաղձայ, պյ մանաւանդ պաշտօնի պատճառաւաւ ալ վեր եղած ատեն՝ անսնկ սրտի խօնարհութիւն պիտի ունենայ, որ ինք զինքն ոչնչի տեղ գնելով՝ ունեցած

արտապին մեծութիւնն ալ բանի տեղ չդնէ ու ինք զինքն ամենէն պղտիկ բռնէ :

Վհա աս երկու օրինակն ալ մեզի կատարեալ քրիստոնէական խոնարհութիւն կը սորվեցընէ : Իրաւցընէ ասոնք աշխարհասէր մարդոց ու զգայական ախորժանքին դէմ բաներ կ'երեւան, ու մարդկային ամբարտաւանութեան դէմ զալով՝ ապականեալ բնութեան խիստ գժուար կու գան: Բայց ճարչկայ. թէ որ արքայութեան ճամբան քալել ու դռնէն ներս մտնել կ'ուղենք, հարկ է որ աշխարհային եւ զգայական ախորժանքն ու ապականեալ բնութեան ամբարտաւանութեան հակմունքներն ոտքի տակ առնենք կոփենք . եւ մենք մեզմէ հրաժարելով՝ ամէն բանի մէջ խոնարհինք ու պղտիկնանք . վասն զի ինչպէս որ Տէրն մեր Յիսուս Քրիստոս կը զրուցէ, “Անձուկ է գուռն ու նեղ է ճամբան՝ որ ի կեանս կը տանի,, : (Մ-րն. է. 14:)

Իսկ աւետարանին վերջի կտորը կը պատմէ որ մէկը Յիսուսի անուամբ սատանաներ կը հանէր, սակայն Յիսուսի աշակերտներուն հետ չէր պտղտեր, անոր համար աշակերտները զինքն արգելիր էին. բայց Յիսուս լսաւ թէ “Մի արգելէք, վասն զի ձեզի թշնամի չեղողը՝ ձեր կողմն է,, : Ասով Յիսուս Քրիստոս Տէրն մեր ուզեց որ քրիստոնէական ընկերութեան մէջ հակառակութիւն ըըլայ, մէկը մէկ դասէ, մէկալ մէկալ դասէ ըլլալուն պատճառաւ. հերիք է որ Յիսուսի աշակերտ ըլայ ու Յիսուսի ճշմարիտ սուրբ Եկեղեցւոյն եւ օրինաւոր մեծաւորներուն հնազանդ ըլլալով՝ Եկեղեցւոյ մէկ գլխուն տակ մէկ մարմնոյ անդամ ըլայ: Ուստի ասով չիհասկրցուիր թէ անխարաբար ով որ քրիստոնեայ կամ խաչապաշտ կ'ըսուի, մինակ ան քրիստոնեայ կամ խաչապաշտ անտան համար՝ աս Յիսուսին տուած ազատութիւնը կը վայելէ . չէ . վասն զի Քրիստոս Տէրն մեր “Չեզի թշնամի չեղողը՝ ձեր կողմն է,, լսաւ. այս ինքն՝ ձեր խսոքէն դռւրս չելլողը: Ասոր համար՝ եթէ Եկեղեցիէն, եթէ ընդհանուր ժողովըներէն եւ եթէ սուրբ հայրապետներէն՝ այնչափ հերետիկոսներ դատապարտուեցան եւ արգելուեցան, միշտ ալ կը դառապարտուին ու կ'արգելուին. որովհետեւ Քրիստոսի ճշմարիտ սուրբ Եկեղեցւոյն թշնամի ըլլալով՝ Յիսուսի կողմը չեն. ինչպէս որ նոյն ինքն Տէրն մեր Յիսուս Քրիստոս ուրիշ անդամ լսած էր. “Ավ որ իմ հետո չէ ինձի հակառակ է, եւ ով որ ինձի հետ չիժողվեր՝ կը ցրուէ,, : (Մ-րն. ԺԲ. 30:)

ԲԵՇԵՑԱԿԱՐ

ԱՐԲՈՅ ԿՈՒՍՈՒՆ ՄԱՐՏԻՎՈՒ ԱՍՏՈՒՄՆԵՐՆԵՐ

Ն Ա Յ Ե Մ Բ Ե Ր Ե Ր Ե Ր 21

Ա Ե Յ Ը Ն Ժ Ե Լ Ր Ե Ր Ո ւ ա ծ կ կ ա ր դ ա ց ո ւ ի ս յ ս օ ր պ ա տ ա ր ա գ ի ն մ է լ : Ա ռ ա շ ի ն ը ն թ ե լ ր ց ու ա ծ կ հ ի ն կ տ ա կ ա ր ա ն է ն , Ս ո ղ ո մ ն ի ե ր գ ե ր դ ո ց է ն է : Ե ր կ ր ո ր դ ը ն թ ե լ ր ց ու ա ծ կ ա ն է ն , Ս ո ղ ո մ ն ի Ա ռ ա կ ա ց գ ր բ է ն է : (Գ. Ը. Ժ Բ . 30—Ժ Բ . 4 :)

“Վ ա ր դ ա ր ու մ թ ե ա ն պ ա ղ է ն՝ կ ե ն ա ց ծ ա ռ կ ը բ ո ւ ս ն ի ի ւ ն օ ր է ն ն ե ր ու ն հ ո գ ի ն ե ր ը տ ա ր ա ժ ա մ կ ը լ ր վ ե ր ն ա ն ի թ է ո ր ա ր դ ա ր ը հ ա զ ի ւ կ ա զ ա տ ի , հ ա պ ա մ ե ղ ա ւ ո ր ն ո ւ ա մ բ ա ր ի շ ո ն ո ւ ր կ ը մ ն ա ն ի թ է ո ր խ ա ս տ ր կ ը ս ի ր է , խ մ ա ս տ ո ւ մ թ ի ւ ն ը կ ը ս ի ր է . ի ս կ ո վ ո ր յ ա ն դ ի մ ա ն ո ւ մ թ ի ւ ն ը կ ա ս տ է , ա ն ս մ ի տ է : Տ ի ր ո ջ մ է շ ն ո ր հ չ ք գ տ ն ո ղ ը շ ա տ ա ղ է կ ը լ լ ա յ . ի ս կ ա ն օ ր է ն մ ա ր դ ո ւ ն բ ե ր ա ն ը պ ի տ ի գ ո ց ու ի ։ Մ ա ր դ ա ն օ ր է ն ո ւ մ թ ե ա ս ի ր յ ա ջ ո ղ ու մ թ ի ւ ն չ ի գ տ ն ե ր ։ Ա ր դ ա ր ն ե ր ու ն ա ր մ ա ս ո ւ չ ի կ ո ր ի ր ։ Ֆ ր ա գ լ ո ւ խ ի ի ն ն ի ի ր է ր կ ա ն ը պ ս ա կ ն է ։”

Ա յ ր ո ր դ ը ն թ ե լ ր ց ու ա ծ կ հ ի ն կ տ ա կ ա ր ա ն է ն , Ե ս ա յ ե ա յ մ ա ր դ ա ր է ո ւ մ թ ե ն է ն է : (Գ. Ը. Ժ Բ . 7—10 :)

“Վ ա ս ա ն կ կ ը ս է 8 է ր . կ ն չ պ է ս ա ղ ու ո ր ե ն լ ե ր ա ն ց վ ր ա յ խ ա շ ա ղ ո ւ մ թ ե ա ն հ ա մ բ ա ւ ն ա ւ ե տ ա ր ա ն ո ղ մ ա ր դ ո ւ ն ո տ ք ե ր ը , ո ր ն ո ր բ ա ր ու մ թ ի ւ ն ե ր կ ա ւ ե տ ա ր ա ն է . վ ա ս ն զ ի ք ու փ ր կ ու մ թ ե ա ն դ ձ ա յ ն ը պ ի տ ի լ ս ե ց ը ն ե մ , ո ր Ա յ ո ն ի ն ը ս ո ւ ի մ թ է Ա ս տ ո ւ ա ծ ք ո ւ փ ր ա դ մ ա գ ա տ ո ր է : վ ա ս ն զ ի ք ո ւ պ ա շ ա պ ա ն ն ե ր ո ւ դ ձ ա յ ն ը բ ա ր ձ ր ա ց ա ւ . ե ւ ա ն ձ ա յ ն ը լ ս ե լ ո վ՝ ա մ ե ն կ ն ա լ ց ն ծ ա ն . վ ա ս ն զ ի ա շ ո ւ լ ն ե ր ն ո ւ ն ա տ զ ե ւ լ ո ւ պ ի տ ի տ ե ս ն ե ն ա ն ա տ ե ն ը , ո ր 8 է ր Ա յ ո ն ի ն պ ի տ ի ո ղ ո ր մ ի : Լ ե ս ո ն ե ր ն ո ւ ե ր ո ւ ս ա ղ ե մ ի ա ւ ե ր ա կ ն ե ր ը ց ն ծ ո ւ մ թ ի ւ ն պ ի տ ի կ ա ն չ ե ն , վ ա ս ն զ ի 8 է ր ի ր ե ն ո ղ ո ր մ ե ց ա ւ ե ւ զ ե ր ո ւ ս ա ղ է մ փ ր կ ե ց : ե ւ 8 է ր ի ր ս ո ւ ր ը բ ա զ ո ւ կ ը բ ո լ ո ր ա զ գ ե ր ո ւ ն ա տ զ ե ւ յ ա յ ա ն ի պ ի տ ո ր ը ն է ո ւ ա շ խ ա ր հ չ ք ի ս ա մ է ն կ ո ղ մ ը մ ե ր Ա ս տ ո ւ ա ծ յ փ ր կ ո ւ մ թ ի ւ ն ը պ ի տ ի տ ե ս ն է ։”

Չ օ ր բ ո ր դ ը ն թ ե լ ր ց ու ա ծ կ հ ի ն կ տ ա կ ա ր ա ն է ն , Զ ա ք ա ր ի ա յ մ ա ր դ ա ր է ո ւ մ թ ե ն է ն է : (Գ. Ը. Ժ . 10—13 :)

“Ի ն դ ա ե ւ ո ւ ր ա խ ե ղ ի ր , դ ո ւ ս տ ր Ա յ ո ն ի . վ ա ս ն զ ի ա շ ա ե ս կ ո ւ գ ա մ ե ւ ի ք ե զ կ ը բ ն ա կ ի ս , կ ը ս է 8 է ր : ե ւ ա ն օ ր ը շ ա տ ա ղ զ ե ր Տ ի ր ո ջ վ ր ա յ կ ա պ ա ւ ի ն ի ն ո ւ ի ր ե ն ժ ո ղ ո վ ո ւ ր դ կ ը լ ւ ա ն ե ւ ի ք ե զ կ ը բ ն ա կ ի ս , ե ւ կ ի մ ա ն ա ս օ ր 8 է ր ա մ ե ն ա կ ա լ զ ի ս ք ե զ ի ի ր կ ե ց : ե ւ 8 է ր՝ ս ո ր բ ո ւ մ թ ե ա ն ե ր կ ր ի ս մ է լ ի ր բ ա ժ ի ն ը զ Յ ո ւ դ ա ն կ ը ա ռ ա ն դ է , ե ւ զ ե ր ո ւ ս ա ղ է մ ն ո ր է ն կ ը ս ի ր է : Ա մ է ն մ ա ր դ ա լ շ ա ն է ն կ ը վ ա խ ա ն ա յ , վ ա ս ն զ ի ի ր ս ո ւ ր ը ա մ ւ պ ե ր է ն ա ր մ ը ն ց ե ր է ։”

Հինգերորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն, Առաջաքիայ մարդարէութենէն է : (Գլ. Գ. 1—2 :)

“Վահա ես իմ հրեշտակս կը խաւրեմ, ու իմ առջևէս իմ ճամբաս կը պատրաստէ . Եւ ձեր փնտուած Տէրն յանկարծակի իր տաճարը կու գայ, ու ձեր ուզած հրեշտակն ուխտի : Աչա կու գայ, կ'ըսէ Տէր ամենակալ : Եւ իրեն մոտած օրուան ով կրնայ համբերել, կամ իր յայտնուած ատենուան ով կրնայ հանգարտիլ :”

Վ. ամէն ընթերցուածներն ու մարդարէութիւնները, ինչպէս ուրիշ անդամ ըսած ենք, Քրիստոսի Տեսան մերց աշխարհ գալուն վրայ են, բայց պատշաճութեամբ կը կարդացուին նաև սուրբ կցս Մարիամ Լստուածածնի տօներուն, վասն զի ինք եղաւ միջնորդ եւ գործիք գալստեան նորա :

Ա եցերորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Կորընթացիս գրած երկրորդ թղթէն է : (Գլ. Զ. 16—է. 1 :)

“Խուք արդէն Լստուծոյ կենդանւոյ տաճարն էք, ինչպէս որ Լստուած ալ ըսաւ թէ Ես իրենց մէջ պիտի բնակիմ ու իրենց մէջ պիտ'որ երթամ, եւ իրենց Լստուած պիտ'որ ըլլամ, իրենք ալ ինծի ժողովուրդ պիտ'որ ըլլան : Ուստի անոնց մէջէն ելէք եւ անոնցմէ զատուեցէք, կ'ըսէ Տէր, ու սղծերուն մի մատիկնաք, եւ ես զձեղ կ'ընդունիմ ու ես ձեզի հայր կ'ըլլամ, դուք ալ իմ տղաքս ու իմ աղջիկներս կ'ըլլաք, կ'ըսէ Տէր ամենակալ : Խոկ որովհետեւ ասանկ աւետիս ու նինք, սիրելիք, մէնք ալ զմեղ մարմնոյ ու հոգւոյ ամէն պղծութիւններէն մաքրենք . Լստուծմէ վախնալով՝ սրբութիւնը կատարենք :”

Վ. Խոսքերով Պօղոս առաքեալ մեղի կը հասկըցընէ թէ Քրիստոս Տէրն մեր աշխարհ գալով եւ իր սուրբ Եկեղեցին հաստատելով՝ մեղմէ ինչպէս վարք կ'ուզէ, որ ինք մեղի Հայր ըլլարով՝ մէնք ալ իրեն արժանի որդի ըլլանք, եւ իրեն տաճար ըլլանք՝ որ ի մեղ բնակի : Եւ որովհետեւ ամէն սրբերէն վեր՝ Լստուծոյ գերազանց եւ անարատ տաճարն՝ ամենասուրբ կոյսն Մարիամ եղաւ, վասն զի բանն Լստուած ի նմա անձնաւորապէս բնակեցաւ, անոր համար իր վարքն ալ մեղի օրինակ պիտ'որ ըլլայ, որ ամէն կերպով իրեն նմանելու աշխատինք, որչափ որ մեր տկարութիւնը կը ներէ :

Խոկ աւետարանն աս է : (Ղ. Վ. Գլ. Ա. 39—56 :)

“Ե՞ն օրերն ելաւ Մարիամ, շուտով մը դնաց լեռնակողմը Յուղացի քաղաքը, եւ Զաքարիայի տունը մոտաւ ու Եղիսաբեթին բարեւ տուաւ : Եւ երբ որ Եղիսաբեթ Մարեմաց բարեւը

լից, իր որովայնին մէջ մանուկը խաղաց : Եւ Եղիսաբեթ հոգով սրբով լեցուեցաւ, ու բարձր ձայնով աղաղակեց ու ըստ . Օքչնեալ ես դռն կանանց մէջ, եւ օքչնեալ է քու որովայնիդ պատուլը : Եւ աս բանս ինծի ուսկից եղաւ, որ իմ Տիրոջս մայրն ինծի դայ : Վասն զի ահա քու բարեւիդ ձայնն ականջ հասածին պէս՝ իմ մանուկս ցնծալով խաղաց որովայնիս մէջ . եւ երանի անոր որ կը հաւատայ թէ Տիրոջմէն իրեն ըսուած բանները պիտի կատարուի . (Տ-ը ըստ լու . երանի քեզի՝ որ հաւատացիր թէ Տիրոջմէն քեզի ըսուած բանները կը կատարուին) : Խակ Մարիամ ըստ . Իմ հոգիս փառք տայ Տիրոջը . եւ իմ հոգիս՝ իմ Աստուած փրկչովս ցնծաց : Վասն զի իր աղախնցյն խոնարհութեան նայեցաւ : Վասն զի ահա ասկից եռքը բոլոր աղգերն ինծի երանի պիտի տան : Վասն զի Հզօրն ինծի մեծամեծ բանները ըրաւ . եւ իր անունը սուրբ է, ու իր ողորմութիւնն իր երկիւղածներուն վրայ է յորդւոց յորդի : Իր բազկաւը զօրութիւն ըրաւ . իրենց մոտքն ու սրտովն ամբարտաւան եղողները ցրուեց . հզօրներն ամժուներնէն վար ձգեց, ու խոնարհները բարձրացուց : Անօթի եղողները բարութեամբ լեցուց, ու մեծատունները ձեռուրնին պարապ ձգեց, իր Խորայէլ ծառան պաշտպանեց՝ ողջանութիւնը յիշելով . ինչպէս որ խօսք տուաւ մէր հարց՝ Աքրահամու եւ իր զաւկին ի յաւիտեան : Ետքը Մարիամ երեք ամսի չափ անոր (Եղիսաբեթին) քովը կեցաւ ու իր տունը դարձաւ : ,

Ինչպէս որ սուրբ Աստուածածնայ վերափոխման ու ծնընդեան օրերը յիշեցինք, աւետարանիչք ամէնօրհնեալ սուրբ կոյս Մարիամայ վարուց վրայ յատուկ բան չեն գրեթ : Անօր համար իր ընծայման վրայ ալ սուրբ աւետարանին մէջ բան մը գրուած չըլլալով՝ այսօրուան պատարագին մէջ վերցրենալ աւետարանը կը կարդացուի : Աս սուրբ աւետարանէս կը հասկնանք թէ սուրբ կոյս Մարիամ Աստուածածնին ինչպէս ծնած ատեն՝ նցյնպէս ալ ընծայուած ատեն՝ ամէն ստեղծուածներէն աւելի Աստուծոյ սիրելի ու հաճելի գոնուեցաւ, անանկ որ Աստուծոյ մայր ըլլալու արժանի եղաւ : Աւստի ինչպէս որ իր Աստուածամայրութեան պատուէն իր մեծամեծ շնորհքներն ու փառքերը կը հասկնանք, նցյնպէս ալ նցյն Աստուածամայրութեան պատուէն կը հասկնանք թէ ինչպէս ի շնորհս Աստուծոյ յշացաւ, ինչպէս ի շնորհս Աստուծոյ ծնաւ եւ ինչպէս ի շնորհս Աստուծոյ ընծայեցաւ : Բայց սուրբ Աստուածածնայ ընծայման խորհօւրդը հասկնալու համար՝ սուրբ վարդապետներուն խօսքերը մաիկ ընենք :

Աստուած հին օրինաց ատեն մարդարէներուն բերնավը

Յակոր նահապետին զաւկըներուն յայտներ էր որ Մեսիան՝
Յուղայի ցեղէն ծնանելով՝ աշխարհք պիտի դայ։ Ամէն տնօտոր
կը բաղձար որ Մեսիան իր տնէն ծնանի։ ուստի իրենց աղջիկ-
ներն ալ տաճար կը տանէին կ'ընծայէին, որ հոնտեղը մաս-
նաւոր կրթութեամբ ուրիշ կոյս աղջիկներուն հետ վերակա-
ցուներուն ձեռքին տակ մեծնան, ու բարի վալքով կրթուին,
որ Մեսիայի մայր ըլլալու արժանի ըլլան։ Առոր Յովակիմ ու
սրբուհի Աննա իրենց ծերութեան ատեն զամէնօրհնեալ սուրբ
կոյս Մարիամ հրաշիք զաւակ ունենալով, չէ թէ մինակ հա-
ւատոյ աչքով նայելով՝ յոյս մ'ունեցան, հապա կրնամ ըսել
թէ մարգարէական հոգւով աղջեցութիւն մ'ունեցան, որ ան
ամէնօրհնեալ կենաց ծառը զԾէրն մը Յիսուս Քրիստոս պի-
տի պտղաբերէ։ Ասոր համար փութացին որ ժամ մը յառաջ
զինքն Աստուծոյ տաճարը տանին ու հոն նուիրեն, որպէս զի
գիշեր ցորեկ Աստուծոյ ծառայութեան զըաղելով՝ Արգւոյն Աս-
տուծոյ մայր ըլլալու պատրաստուի։

Ա արդապետներէն ոմանկը կ'ըսեն թէ ամէնօրհնեալ
սուրբ կոյս Մարիամ երեք տարւան էր, երբ որ իր ծնողքը
զինքն Աստուծոյ տաճարը տարին, ընծայեցին։ Բայց որովհետեւ
տարիքը գիտնալին անանկ պարագայ մը չէ՝ որ անոր համար մաս-
նաւոր խօսք մ'ընենք, մեզի այսափի դիտնալը հերիք ըլլայ որ
նիշպէս առ հասարակ սուրբ հարք ու վարդապետք կը զբուցեն.
սուրբ կոյսն Աստուծածածին իր պղտիկութեան ատեն ընծայե-
ցաւ Աստուծոյ տաճարը։ Եւ եթէ կ'ուզենք որ այս սուրբ օրս
մեզի հոգեւոր շինութիւնն մ'ըլլայ, մասածենք թէ ինչ հոգւով
սուրբ Յօվակիմ ու սրբուհի Աննա իրենց զաւակն ընծայեցին.
ինչ հոգւով ամէնօրհնեալ սուրբ կոյսն Մարիամ ինք զինքն
ընծայեց եւ իր ընծայմանէն ետքը ինչ վարք ունեցաւ։

Առոր Յօվակիմ ու սրբուհի Աննա շատ տարի յառաջ
պսակուած ըլլալով՝ միշտ կը բաղձային որ զաւակ մ'ունենան.
բայց Աստուծոյ կամքն ան էր որ մինչեւ ծերանան՝ իրենց զաւակ
չըլլայ, իրենք ալ Աստուծոյ կամքն օրհնենով՝ ամենեւին չորժ-
գոհացին։ Իսկ Աստուծած՝ որուն նախախնամութիւնն ու տնտե-
սութիւնն անկըննելի է, ծերութեան ատենին իրենց զաւակ
տուաւ, որ մարգկային բնութեան կարգէն դուրս բան ըլլալով՝
յայտնապէս հրաշական էր։ Արդ՝ ինք իրեն յայտնի է թէ
սուրբ Յօվակիմ ու սրբուհի Աննա իրենց ան մէկ հատիկ զաւ-
ակին վրայ որչափ սաստիկ սէր ունեցան ու ինչպէս վրան կը դո-
ղացին։ Ասկայն իրենց աստուած այինն ու հոգեւոր սէրը՝ մարմնաւոր
սիրոյն յաղթեց։ Ճանչնալով թէ Աստուծոյ կամքն ան էր՝ որ
իրենց քովէն զատեն ու Աստուծոյ տաճարն ընծայեն, իրենց

զաւկին պղտիկութեան ու փափուկ բնութեան շնայեցան . այլ անմիջապէս Աստուծոյ կամաց համակերպութիւն ընելով՝ մարմաւոր սէրն ու բնական գութը մէկդի գրին , եւ յօժարութեամբ ու սիրով իրենց զաւակը տարին , տաճարը յանձնեցին : Եւ իրենց ըրած ընծային վրայ խիստ ուրախացան , վասն զի մեծ ընծայ մ'ըլլալով՝ դիտէին որ Աստուծոյ մեծապէս հաճցական էր : Անկից հոգը ամենեւին չըստածեցին , հասարակ ծնողքներուն պէս՝ վրան գողալով գողդըղալով հոգ չտարին , որպէս զի Աստուծոյ ընծայածնին՝ իրենց բնական սիրովը նորէն իրենց չքաշն չյատիկացընեն . այլ բոլորովին Աստուծոյ յանձնելով՝ իրենք իրենց վարուց հոգ տարին , որ Աստուծոյ նորհաց մէջ ասպրին ու բարի մահուամբ աշխարհքէս ելլելու արժանի ըլլան :

* Կաեւ ամենօրհնեալ սուրբ կյան Մարիամ՝ իրաւցընէ ընծայուած ատեն պղտիկ էր , բայց Աստուծոյ նորհքովը լուսաւորուած ըլլալով՝ հօրը մօրը բնական սէրը մէկդի ձգեց , իր սիրտն Աստուծոյ մեծաբորբոք սիրովը վառեց բորբոքեց , եւ յօժարութեամբ ինք զինքն իրբեւ անուշահօտ պատարագ բոլորին Աստուծոյ ընծայեց , եւ ինչպէս կ'երեւայ՝ Աստուծմէյատուկ մտաց լուսաւորութիւն մ'ընդունելով՝ միանգամայն մշտնջենաւոր ողջախութեան ու կուսութեան ուխտ ըրաւ : Ըրած ընծայումն անանկ մեծ ու գերազանց էր՝ որ մինչեւ ան ատեն անանկ արժանաւոր ու Աստուծոյ հաճցական ընծայ մը չէր եղած . վասն զի ամենօրհնեալ սուրբ կյան Մարիամ ի յաւիտենից ի մայրութիւն Արգւոյն Աստուծոյ ընտրուած ըլլալով՝ իր յշղութեան ատեն սկզբնական մէղքէն ազատ եղաւ , մասնաւոր շնորհքներով ու Հոգւոյն սրբոյ պարզեւներովը զարդարուեցաւ , եւ սրբութեան կողմանէ բոլոր սրբերէն , հրեշտակապետներէն , սերովբէներէն ու քերովբէներէն գերազանց եղաւ :

Ինք զինքն ընծայելէն ետքն ալ Աստուծոյ տաճարին մէջ մնաց , եւ աշխարքէս հրաժարած ըլլալով՝ հոնտեղը ուրիշ կուսանաց հետ Աստուծոյ ծառայութիւն ընելով՝ ապիեցաւ , մինչեւ ան ատեն՝ որ աստուածայինն նախանամութիւնը սահմաներ էր որ իր մշտնջենաւոր կուսութիւնն անխախտ ու անապական պահնելով՝ սուրբ Յովսեփայ հետ պսակուի : Հոնտեղը ամեն կերպ առաքինութիւններու մէջ շարունակ ինք զինքը կրթեց , ինչպէս որ սուրբ Ամբրոսիոս մէկիկ մէկիկ կը գրէ : Աս սուրբ վարդապետը կը զրուցէ թէ ամենօրհնեալ սուրբ կյան Մարիամ սրտի խոնարհ էր , խօսքով հեղ , գործքերուն մէջ խոհեմ . սուրբ գիրքերը կարդալու փշըթ ունէր ու միտ կը դնէր . աղօթքի եռանդնուս էր . իրմէ վերիններուն հնա-

զանդ էր ու պատիւ կու տար, իրմէ վարիններուն հետ անուշութեամբ ու հեղութեամբ կը վարուէր . աղքատութիւնը կը սիրէր ու աղքատաց հետ յօժար սրտիւ կը խօսէր . սնափառութենէ կը փախչէր, նախանձը կ'ատէր, մարդու մը չար չէր ըներ, այլ ամենուն բարի կ'ուզէր ու կ'ընէր . իր վարմունքն, իր քալուածքը՝ պարկիշտ ու վայելուչ էր, անանկ որ իր պանչելի պարկիշտութիւնն ու արտաքին համեստութիւնն իր ներքին սրբութեան ու իր հոգւյն կատարեալ առաքինի ըլլալուն նշանն էր : Կերակրոյ կողմանէ ալ՝ քիչ ուառղ էր, իր կեանքը պահելու համար պէտք եղածէն աւելին չէր ուտեր, ան ալ հասարակ ու ստորին կերակուր էր . մանաւանդ թէ շատ օր առաւուընէ մինեւ իրիկուն պահքով ու ծոմով կ'անցընէր : Ամենեւին գատարկ չէր կենար, միշտ բանի գործքի կը զբաղէր, աշխատանքը կը սիրէր, հանգստութեան հոգ չէր ըներ եւ իր մարմինը կը նեղէր : Թէպէտ ուրիշ կուսանքներուն հետ պէտք եղած ատեն կը վարուէր եւ անուշ զրուցքներով կը խօսէր, բայց առանձնութիւնն ու մինակութիւնն ալ կը սիրէր . վասն զի հարկ չունէր՝ որ ստեղծուածոց հետ խօսի ու հանգչի, որովհետեւ հրեշտակներուն հետ կը խօսակցէր ու Աստուծոյ հետ գերազցն հաղորդակցութիւն ունէր, չէ թէ մինակ արթուն եղած ատեն, հապա նաեւ կրնանք ըսել՝ քնացած ատենն ալ : Ամենեւին շատզուցութիւն չէր ըներ, մանաւանդ էրիկ մարդու հետ բնաւին չէր խօսեր, թէ որ հարկ մը չըլլար ու եղայրսիրութեան զութը չպարտաւորէր : Խցէն դուրս չէր ելլեր, բայց եթէ տաճար երթալու կամ ողորմածութեան գործք մ'ընելու համար . ան ալ իր ազգականներէն կամ ուրիշ կնիկներէն մէկն իրեն ընկեր առնելով, որպէս թէ իր պարկեշտութեան պահապան ըլլալու համար . թէպէտ շիտակը զրուցելով՝ անանկ պահապաններու կարօտ չէր, վասն զի իր գէմքէն անանկ աստուածային շնորհք կը կաթէր՝ որ երեսը նայողներն առաքինութեան ու մաքրութեան սէր կ'իմանային եւ յարգութիւն մատուցանելու կը պարտաւորէին :

Ամէնօրհնեալ սուրբ կուսին Մարիամու աս ամէն առաքինութիւնները պատմէլէն ետքը՝ կը դառնայ վերսցգրեալ վարդապետը կուսանքներուն ասանկ խօսա կու տայ . “Ահա առաքինութեան մաքուր հայելին, ահա կատարելութեան օրինակը, որ ձեր առջևուր կը դրուի, որպէս զի Մարիամու կուսին վարուց ու գործոց նմանիք, որն որ բոլոր ստեղծուածներէն աւելի մաքուր ու սուրբ է : Անկից կրնաք սորպիլ թէ ինչ բաներէն փախչելու, ինչ բաներու ետեւէն ըլլալու եւ ինչ գործքեր ընելու է : Աստուծոյ մօրմէն աւելի աղէկ վարպետ զով կընաք

գտնել, որ առաքինութեան ճամբան սորվիք ու քրիստոնէական կատարելութիւնը ստանաք::

Վ.ս խրատս սուրբ վարդապետը մասնաւորապէս կուսանք-ներուն կը գրէ. բայց առհասարակ ամէն հաւատացելոց ալ կը վերաբերին: Ուստի ամէնքս ալ սուրբ Աստուածածնայ վարուց նայինք. որչափ որ մեր տկարութիւնը կը ներէ՝ իր առաքինութիւններուն նմաննելու փոյթ տանինք. վասն զի մինակ աս ճամ-բավ կրնանք ապահով ըլլալ որ ինք ալ գլուխեան աչքով մեզի կը նայի ու մեզի համար բարեխօս ըլլալով՝ զմեղ իր Աս-տուածորդւոյն առջեւը կը մատուցանէ, որպէս զի իր երկնաւոր օրհնութեանց արժանի ըլլանք, աս աշխարհքիս մէջ հոգեւոր ու մարմնաւոր կարօտութիւններնուս օգնութիւն գտնենք, ա-մէն փորձանքներէն ազատինք, եւ ի հանդերձեալն յաւիտենա-կան աբքայութեան փառաց հասնինք:

Ե. Կ Դ Բ Ե Կ Ի

Յ Ի Ս Ն Ե Կ Ա Ց Բ Ե Ր Ե Կ Ե Ն Գ Ա Ն

Ա.Ա.Զ.Հ. ընթերցուածը՝ հին կտակարանէն, Խոսյեայ մարդարէութենէն է: (Գ.Ա. Իթ. 11—20:)

“Ի՞ոլըր աս պատոգամներս՝ ձեզի կնքուած թղթի բանի պէս ըլլայ. որ կարդալ գիտցողի մը տալով՝ Աս գիրը կարդա՝ բասած ատեննին՝ ան ալ ըսէ. Զեմ կրնար կարդալ, վասն զի կնքուած է: Եւ նոյն գիրն անանկ մարդու մը ձեռք արուի, որ գիր չգիտայ եւ իրեն ըսեն. Աս գիրը կարդա, եւ ան ալ ըսէ. Կարդալ չեմ գիտեր: Եւ կ'ըսէ Տէր. Աս ժողովուրդն իր բերնովի բնծի մօտիկ է եւ իրենց չըթունքներովը զիս կը պատուեն, իսկ իրենց սրախւն բնծմէ հեռացեր՝ մէկդի են քա-շուեր. պարապ տեղ զիս կը պաշտեն, մարդկային պատուի-րաններն ու վարդապետութիւնները կը սորվեցընեն: Անոր համար ահա ես ալ կը դառնամ ադ ժողովուրդը կը փոխեմ եւ զիրենք կը փոխեմ. իմաստոց իմաստութիւնն ալ կը կոր-սրնցընեմ, ու խելացիներուն խորհուրդը կ'արհամարչեմ: Ա.այ անոնց՝ որ խորին խորհուրդներ կը խորհին, ու Տերամի շեն խորհիր. վայ անոնց՝ որ ծածուկ խորհուրդներ կը խորհին, եւ իրենց գործքերը խաւարի մէջ կ'ըլլայ, ու կ'ըսեն. Զմեզ ով կը տեսնէ եւ ըրածնիս ով կ'իմանայ: Ոչ ապաքէն գուք բրտի կաւին պէս կը սեպուիք: Միմէ սանզծուածն իր սանզծողին կրնայ

ըսել որ զիս դուն չատեղծեցիր . կամ արարածն իր արարչին կրնայ ըսել որ զիս խմաստութեամբ շըրիր : Շատ ատեն չ'անցնիր , և իբանան՝ քերմէլ լերան պէս կ'ըլլայ . քերմէլ ալ անտառի կարգ կ'անցնի : Եւ ան օրը խուլ եղողներն ան գրին խօսքերը կը լսեն , եւ խաւարի ու միգի մէջ եղող կուրաց աչուրները կը տեսնեն , աղքատներն ալ Տիրոջ համար ուրախութեամբ կը ցնծան ու մարդոց մէջ անցյս եղողներն ուրախութեամբ կը լեցուին : Անօրէնը պակսեցաւ ու ամբարտաւանը կորեաւ , անօրէններն ալ չարեաց մէջ սատակեցան ::,

Վս խօսքերով սուտ աստուածպաշտութեան պատուհասը յայտնապէս կ'երեւայ : Սուտ աստուածպաշտութիւնն ան է՝ որ մինակ աստուածպաշտութեան անունն ունի , իսկ գործքը ճըշմարիտ աստուածապաշտութիւնն է : Աստուած անանկ սուտ աստուածապաշտութերը նախ կը յիմարեցընէ , անանկ որ իր խօսքերն անոնց ականջը շմոնէ չհասկընան . ետքը զանոնք կը կորսընցընէ , կը փոխէ , անոնց տեղը խաւարին մէջ եղողները կ'առնէ , խերուն ականջը կը բանայ , որ իր խօսքերն անոնք լսեն , հասկընան ու գործքով կտատարեն : Ասանկ եղաւ Հրէից պատուհասը , որոնցմէ Աստուած իր ճշմարիտ հաւատքը վերցուց եւ անոնց տեղ հեթանոսները լուսաւորեց՝ որ իր հաւատքն ընդունին :

Արկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն , Պօլոսի առաքելցն առ Փիլիպպեցիս գրած թղթէն է : (Գ. Դ. 8—24:)

“Վսկից ետքը , եղբաբք , ինչ որ ճշմարիտ է , ինչ որ պարկեցա է , ինչ որ արդար է , ինչ որ սուրբ է , ինչ որ սիրելի է , ինչ որ աղէկ անուն ունի , ինչ որ առաքինութիւն է , ինչ որ գովիժի է , ան բաները մտածեցէք : Ինչ որ սորվեցաք , ինչ որ առիք , ինչ որ լսեցիք եւ ինչ որ իմ վրաս տեսաք , անոնք ըրէք . եւ Աստուած խաղաղութեան ձեր հետն ըլլայ : Շատ ուրախ եղաց ես ի Տէր , որ դուք ալ մտածեցիք ինծի համար բան մը հոգալու , ինչպէս որ կը հոգայիք , բայց զբաղման մէջ էիք . չէ թէ կարօտութեան մը համար կը զրուցեմ . վասն զի ես սորվեցայ որ ինչ բաներով կրնամ գոհ ըլլալ : Թէ խոնարհիլը գիտեմ , եւ թէ առատ ըլլալը գիտեմ . ամէն բանի մէջ ամէն կերպով կը յարմարիմ . թէ կշտանալ , թէ անօթի ըլլալ , թէ առատութիւն ունենալ , թէ պակսութիւն ունենալ , ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց . բայց աղէկ ըրիք որ իմ նեղութեանս մէջ ինծի կցորդ եղաք : Դուք ալ գիտէք , Փիլիպպեցիք , որ աւետարանին սկիզբները , երբ որ ես Մակեդոնիա ելայ , տալու առներու կողմանէ ձեզմէ զատ ուրիշ եկեղեցի մը ինծի հազարդութիւն չըրաւ . վասն զի Թեսաղոնիկէի մէջ ալ մէջ մը եր-

կուք ինծի պէտք եղածը բերել տուիք: Քայց չէ թէ տուլքը կը խնդրեմ, այլ պտուղը կը խնդրեմ՝ որ ձեր կողմանէ առատ է: Այլ ես ամէն բան ունիմ ու ինծի աւելցած է. ընդունեցայ ու լի եմ Եպափրոդիտեսին ձեռքովը՝ որ ձեզմէ անցյշ հոտ է, ընդունելի ու Աստուծոյ Հաճելի պատարագ է: Եւ իմ Աստուածս ձեր ամէն Հարկաւոր բաները լեցընէ, ըստ իւր մեծութեան՝ փառօք ի Քրիստոս Յիսուս: Այլ Աստուծոյ ու մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն: Ողջոյն տուէք ամենայն սրբոց ի Քրիստոս Յիսուս: Իմ հետո եղող եղբարք ձեզի ողջոյն կու տան: Քողօր սրբերը մանաւանդ կայսեր տնէն եղողները ձեզի ողջոյն կու տան: Տեառն մերց Յիսուսի շնորհքը հոգիներնուգ հետն ըլլայ, ամէն::

Վ.ռաջին խօսքերով Պօղոս առաքեալ Հաւատացելոց խրատ կու տայ որ քրիստոնէի արժանի վարք ունենան, եւ անոր Համար իր սորվեցուցած, քարոզած ու ցուցուցած գործքերը Հաւատացեալներուն առջեւը կը դնէ: Խոկ մէկալ խօսքերը մասնաւոր գովասանք են Փիլիպպեցւոց, որ իրեն պէտք եղած բաները հոգացեր էին:

Խոկ աւետարանն աս է: (Ղ.մ. Գ.Լ. Ժ.Ա. 1—13:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. “Տեղ մը աղօթքի նստեցաւ: Եւ աղօթքը լմբնցընելէն ետքը՝ իր աշակերտներէն մէկն իրեն ըսաւ. Տէր, մեզի սորվեցուր որ ինչպէս պէտք է աղօթք ընել, ինչպէս որ Յովհաննէս իր աշակերտացը սորվեցուց: Ըսաւ իրենց. Ըղօթք ըրած ատեննիդ՝ ասանկ ըսէք. Հայր մեր, քու անունդ սուրբ ըլլայ, քու արքայութիւնդ գայ. ամէն օրուան հացերնիս մեզի միշտ տուր, եւ մեր մեղքը մեզի թող, վասն զի մենք ալ ամէն մեզի պարտք ունեցողին կը թողանք. Եւ թող մի տար որ փորձութեան մէջ կյանք: Եւ ըսաւ իրենց. Մէջերնիդ ով կայ՝ որ բարեկամ մ’ ունենայ, ու կէս զիշերին իրեն երթայ ու բաէ. Բարեկամ, ինծի երեք Հաց փոխ տուր. վասն զի բարեկամն ճամբէն ինծի եկաւ ու բան մը չունիմ որ առջեւը դնեմ: Ան ալ ներսէն պատասխան տայ ու ըսէ. Խնծի նեղութիւն մի տար. վասն զի գռները դոց են, մանկունքս ալ չորս դիս պառկեր են, չեմ կընար ելլել ու քեզի տալ: Կ’ըսեմ ձեզի որ բարեկամութեան Համար ալ չելէ չտայ նէ, սակայն սաստիկ աղաւելուն Համար՝ կ’ելլէ, ինչ որ պէտք է՝ կու տայ: Ես ալ ձեզի կ’ըսեմ. Խնդրեցէք, ու ձեզի կը տրուի. ուղեցէք, ու կը գտնէք. գուռը զարկեք, ու ձեզի կը բացուի. վասն զի ով որ կը խնդրէ՝ կ’առնէ, եւ ով որ կ’ուզէ՝ կը գտնէ, եւ ով որ դուռը կը զարնէ՝ իրեն կը բացուի: Մէջերնիդ ով կայ անանկ Հայր մը՝ որ իր որդին իրմէ ձուկ

ուղէ, միթէ ձկին տեղ օձ կու տայ իրեն. կամ հաւկիթ ուղէ, միթէ կարիճ կու տայ իրեն: Արդ՝ թէ որ գուք չար ըլլալով՝ ձեր զաւկըներուն աղէկ աղէկ պարգեւներ տալ գիտէք. Հապա որչափ եւս առաւել ձեր Հայրն երկնքէն բարիք կու տայ անոնց՝ որ իրմէ կը խնդրեն:,

Հիսուս Քրիստոս Տէրն մեր իր աշակերտներուն, եւ անոնց ձեռքովն՝ իր սուրբ Եկեղեցւոյն՝ աղօթք ընելու եղանակը սորվեցուց: Աս աղօթքս հոստեղս սուրբ Ղուկաս աւետարանից Համառօտ կը գրէ, բայց սուրբ Մատթէոս աւետարանից լմանը կը գրէ, (Գ. Զ. 9—13.) աս կերպով: “Հայր մեր՝ որ Երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ. քու արքայութիւնդ գայ. Քու կամքդ կատարուի՛ ինչպէս որ Երկինքն անանկ ալ Երկրի վրայ: Ամէն օրուան Հացերնիս այսօր մեղի տուր. եւ մեր պարտքը թող մեղի, ինչպէս որ մենք ալ մեղի պարտք ունեցողներուն կը թողունք: Եւ թող մի տար, որ փորձութեան մէջ ինանք. Հապա զմեղ չարէն փրկէ: Վասն զի քուկդ է արքայութիւնն ու զօրութիւնն ու փառքը, յաւիտեանս, ամէն:,

Աս աղօթքս Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի բերնէն ելած ըլլալով՝ Տէրունիուն աղօթք ըսուեցաւ: Աս աղօթքս սուրբ Եկեղեցին իրեւ աստուածային աւանդ մը Հաստատուն պահելով՝ ամէն աստուածային պաշտամունքներուն մէջ, թէ պատարագ ըլլայ, թէ ուրիշ սուրբ Խորհուրդ ըլլայ, թէ օրհնութիւն ըլլայ, թէ ժամասացութիւն ըլլայ, եւ թէ ուրիշ ինչ եւ իցէ հրապարակական աղօթք ըլլայ, միշտ աս աղօթքս ալ Հետը կ'ընէ: Աս աղօթքը աշխարհքիս ամէն կողմն եղող քրիստոնեայք իրենց առանձնական աղօթքներուն մէջն ալ կը մատուցանեն:

Աս Համառօտ աղօթքին մէջ ինչ որ Հարկաւոր է քրիստոնէին հոգւոյն փրկութեան Համար՝ ամէնը կատարեալ կայ: Աս աղօթքով քրիստոնէան զԱստուած կը ճանշնայ՝ որ իր արարիչն, իր տէրն, իր փրկիչն ու իր վերջին վախճանն է: Աս աղօթքով քրիստոնէան՝ Աստուծոյ Նախախնամութիւնը կը դաւանի, ու կը խոսանալի որ ամէն շնորհք Աստուծմէ է: Աս աղօթքով քրիստոնէան շատ առաքինութիւններու ներգործութիւն կ'ընէ: այս ինքն՝ Հաւատոյ, յուսոյ, սիրոյ, խոնարհութեան, Համակերպութեան, յանձնարարութեան, թողութեան, անցիշաշրութեան, զղջին եւ ուրիշ առաքինութիւններու: Աս աղօթքով քրիստոնէան՝ սատանային ու սատանային կամքէն, փորձութիւններէն ու մեղքերէն հրաժարում կ'ընէ: Աս աղօթքով քրիստոնէան՝ Աստուծոյ շնորհակալութիւն ու փառաքանութիւն կը մատուցանէ: Աս աղօթքին մէջ քրիս-

տոնեան իր մարմաւոր կենդանութիւնը պահելու համար ալ պէտք եղած բաներն Աստուծմէ կը խնդրէ: Վերջապէս աս ազմքին մէջ եղած գերապանծ իմաստներն ու հրաշալի ասացուածներն անհնար է որ համառօտ խօսքերով աս տեղս բացարենք. որովհետեւ թէ որ մեկնիչներուն պէս բացարելուզէինք. յատուկ դիբք մը գրել հարկ կ'ըլլար:

Ըսանկ պատուական աղօմքն ամէն օր, մանաւանդ թէ օրուան մէջ ալ շատ անգամ կը մատուցանենք: Քայց թէ արդեօք աղէկ կը մատուցանենք, ան չեմ գիտել: Քրիստոս երբ որ ըսաւ թէ Կինդրեցէք, ու ձեզի կը տրուի. ուզեցէք, ու կը գտնէք. դուռը զարկէք, ու ձեզի կը բացուի,, ինչպէս որ այսօրուան աւետարանին մէջ լսեցինք, չէ թէ ան աղաշանքներուն համար ըսաւ, որ մարդ մինակ բերնով կ'ընէ ու մաքով չըներ կամ մանաւանդ սիրտը չարութեան մէջ ըլլարով կ'ընէ. վասն զի այսօրուան կարդացուած մարդարէութեան մէջ Աստուծոյ ըրած գանգատը լսեցինք, որ բարկանալով կ'ըսէ. «Ասժողովուրդն իր բերնովն ինծի մօտիկ է ու իրենց շրթունքներով զիս կը պատուեն, իսկ իրենց սրտիւն ինծմէ հեռացեր՝ մէկդի են քաշուեր. պարապ տեղ զիս կը պաշտեն,, : Կան նցյն ինքն Յիսուս Քրիստոս Տէրն մեր նցյն աստուածային խօսքերը կրկնեց. ինչպէս որ գրուած է աւետարանին մէջ: (Ա-րդ. Ժ. 8. եւ Ա-րդ. է. 6.) Այլ Յիսուս Քրիստոս Տէրն մեր ան աղօմքներուն ու աղաշանքներուն համար զրուցեց՝ որ մարդ իր սիրտը չարութենէն, մեղքէն եւ աշխարհքիս սէրէն զատելով՝ կը մատուցանէ: Անանկ աղօմքներն ընդունելի կ'ըւլան, եւ անանկ աղաշանքներն Աստուած լսելով, «Երկնքէն բարիք կու տայ անոնց՝ որ իրմէ կը խնդրեն,, . ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր ըսաւ: Ասոր համար մենք ալ աղօմքի նստած ատեննիս՝ մեր միտքն ու սիրտն աշխարհքէն եւ աշխարհքիս ունայնութիւններէն զատենք, կամքերնուս չարութիւնը մէկդի դնելով՝ խոնարհնեք, եւ զմեզ Աստուծոյ սիրովը բորբոքենք. անանկ որ ըրած աղօմքնիս մինակ ի փառս Աստուծոյ ու Աստուծոյ կամքը կատարելու համար ըլլայ:

ՎՐԱՆ. ԸՆԹԵՐԳՈՒԱՅՐ՝ ՀԻՆ ԿՄԱԿԱՐԱՆԷՆ, ԽԱՍՅԵԱՅ
ՄԱՐԴԱՐԷՌՈՒԹԵՆԷՆ է : (Գ.Լ. 1.Զ. 1—9.)

“Եզեկիային թագաւորութեան տասնուչորսներորդ տա-
րին՝ ՍԵՆԿԵՐԻՄ Ասորեստանեայց թագաւորը Հրէաստանի ա-
մուռք քաղաքներուն վրայ ելաւ եւ զանոնք առաւ : Եւ Ասորես-
տանեայց թագաւորը բռնեց Լաքիսէն Ռափսակը շատ զօրբով
Երուսաղէմ Եզեկիա թագաւորին խրկեց . ու եկաւ լաթ ճեր-
մրկցընողներուն ադարակին ճամբուն վրայ՝ վերի աւաղանին
ջրին ճամբուն վրայ կեցաւ : Եւ Եզեկիայ՝ Քեղիեայ՝ որ տան
վերակացուն էր, ու Սոմնաս Հրովարտակաց դպիրն, ու Յովաք
Ռուսիոյ՝ յիշատակաց դպիրն իրեն ելան : Ռափսակ ալ իրենց
ըստաւ . Գացէք Եզեկիային ըսէք . Ասորեստանեայց մեծ թագա-
ւորն ասանկ կ'ըսէ . Գուն քու յշյադ որո՞ւն վրայ դրած ես .
միթէ Խորհրդով կամ բերնի խօսքերով պատերազմ կը լըն-
նայ . արդ՝ յշյադ որո՞ւն վրայ դրեր ես, որ ինձի չես հնաղան-
դիր : Ահա գուն քու յշյադ եզեկէ գաւաղանին՝ ջախջախած
Եզիպատացոյն վրայ դրած ես, որուն եթէ մէկը կոմքնելու
ըլլայ՝ կը հօտրափ ու ձեռքը կը մտնէ . ահա Փարաւառ՝ Եգիպ-
տացոց թագաւորն անանկ է, եւ անոր վրայ յշյա դնողներուն
ամէնն ալ անանկ են : Իսկ եթէ ըսելու ըլլաք որ յշյաերնիս
ի Տէր Աստուած մեր դրած ենք, ան չէ մի՝ որուն համար Եզե-
կիա (կոոց սահմանուած) բարձունքներն ու անոնց սեղանները
քակեց, Հրէաստանի ու Երուսաղեմի ալ պատուիրեց որ մի-
նակ անոր սեղանին առ չեւն երկրպատութիւն ընեն : Բայց
հիմա եկէք, իմ տիրոջ՝ Ասորեստանեայց թագաւորին հնա-
ղանդեցէք, եւ ձեզի երկու հազար ձի տամ, նայիմ արդեօք
անոնց վրայ հեծնող կը դանէք մի : Եւ Բնչպէս կրնաք իմ տի-
րոջն ծառայ եղող աշխարհակալներէն մէկուն դէմ դնել,
դուք՝ որ յշյաերնիդ Եզիպատոսի վրայ ու անոնց ձիաւորներուն
եւ ձիերուն վրայ դրած էք :”

ԱՅԵՆԿԵՐԻՄ Ասորեստանեայց թագաւորը՝ Քրիստոսէն
713 տարի յառաջ Երուսաղէմ պաշարեց, ինչպէս որ պատ-
մութիւնը դրուած է նաեւ Դ. Թագաւորութեանց գրքին մէջ :
(Գ.Լ. Ժ.Է. :) Աս ընթերցուածն ան պաշարման պատմութիւնն
է : Այսօրուան պատարագին մէջ այսչափ մինակ կը կարդա-
ցուի . բայց Եսայեայ մարդարէութեան՝ մինչեւ 20 համարը՝

Ռափսակին ըսած յանդգնական խօսքերը կը շաբունակուի, որ Աստուծոյ դէմ խօսեցաւ: Եկած կիրակին օրուան ընթերցուածին մէջ՝ աս պատմութեան շարունակութիւնը կը տեսնենք՝ որ Ռափսակին ըսած խօսքերէն ետքը եղածները կը պատմէ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Թեսաղոնիկեցիս գրած առաջին թղթէն է: (Գ. Ա. Ա. 1—10.)

“Պօղոս ու Ախղուանոս ու Տիմոթէոս՝ Թեսաղոնիկեցւոց եկեղեցւոյց՝ յԱստուած Հայր մեր եւ ի Տէր Յիսուս Քրիստոս ։ Վանիդ շնորհք ու խաղաղութիւն ինսայ: Ամենուղ համար ամէն ատեն Աստուծոյ գոհութիւն կու տանք, մեր աղօթքին մէջ զձեղ անդադար յիշելով, եւ ձեր հաւատոց գործքն ու սիրոյ աշխատութիւնն եւ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յուսոյն համբւրութիւննիդ՝ Աստուծոյ ու մեր Հօր առջեւը յիշելով: Եղանակ սիրեցեալք յԱստուծոյ, գուք ձեր ընտրութիւնը գիտէք, որ մեր աւետարանը՝ մինակ բանիւ ձեզի չքարոզեցինք, հապա նաեւ զրութեամբ ու Հոգւով սրբով եւ լրութեամբ բազմաւ. ինչպէս որ գիտէք ալ թէ ձեր մէջ ձեզի համար ինչպէս եղանք: Դուք ալ մեզի ու Տիրոջ նմանելով՝ շատ նեղութեան մէջ իյնալով, Հոգւոյն սրբոյ խնդութեամբ բանն ընդունեցաք. անանկ որ Մակեդոնիայի ու Աքայիայի մէջ եղած բոլոր հաւատացելոց օրինակ եղաք: Վասն զի չէ թէ մինակ Մակեդոնիայի ու Աքայիայի մէջ Աստուծոյ բանը ձեզմէ հոչակեցաւ, հապա նաեւ ամէն տեղ ձեր առ Աստուած ունեցած հաւատքը տարածեցաւ. անանկ որ ասկից ետքը մեզի խօսիլ ալ պէտք չէ. վասն զի անոնք մեզի համար կը պատմեն թէ ինչպէս մենք առ ձեզ մտանք, եւ գուք ալ ինչպէս կուրքերէն առ Աստուած դարձաք, կենդանի ու ճըշմարիտ Աստուծոյ ծառայութիւն ընելլու եւ իրեն Որդւոյն երակինքէն դարուն սպասելու, այն Յիսուսին կ'ըսեմ, զորն որ մեռներուն մէջէն յարոյց, ան Յիսուսին՝ որ զմեզ գալու բարկութենէն պիտի փրկէ:”

Պօղոս առաքեալ՝ ինչպէս որ իր ուրիշ թղթերուն սկիզբը կ'ընէ, անանկ ալ աս թղթին սկիզբը՝ Թեսաղոնիկեցիները կը գովէ, թէ ինչպէս մեծ պատիւ ունին, որ Քրիստոսի սուրբ հաւատքին տարածուելուն աշխատեցան: Աս գովասանքներուն նշնչպէս արժանի կ'ըլլայ ով որ Քրիստոսի ճշմարիտ հաւատքը տարածելու կ'աշխատի, թէ եկեղեցական ըլլայ, թէ աշխարհական:

Խոկ աւետարանն աս է: (Գ. Ա. Գ. Ժ. 13—31:)

Եւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, “Ժողովոդեան մէջէն

մէկն ըսաւ. Վարդապետ, եղբօրս ըսէ որ ժառանգութիւնն
ինծի հետ բաժնէ: Յիսուս ալ իրեն ըսաւ. Մարդ, զիս ձեր
վրայ դատաւոր կամ բաժանարար ով դրաւ: Եւ իրենց ըսաւ.
Նայեցէք ու ամէն կերպ ագահութենէ զգսչ կեցէք. վասն
զի մարդուն կեանքն իր ժողված դիղած ապրանքներէն չէ:
Իրենց առակ մը զրուցեց ու ըսաւ. Մեծապուն մարդու մը ար-
տերը շատ բերք տուին. Եւ ինք իրեն կը մտածէր ու կ'ըսէք.
Ի՞նչ ընեմ, տեղ շկայ՝ որ իմ արդիւնքս ժողվեմ զնեմ: Եւ
կ'ըսէք. Գիտեմ ինչ կ'ընեմ. շտեմարաններս կը քակեմ եւ
աւելի մեծ շտեմարաններ կը շնեմ, եւ ցորենն ու իմ ամէն
բարիքներս հոն կը ժողվեմ ու ես ինծի կը զրուցեմ. Անձն,
ահա շատ տարիներու համար շատ բարիքներ ունիս ժողված.
Հանգչէ, կեր խմէ եւ ուրախ եղիք: Խակ Աստուած իրեն ը-
սաւ. Անխոելք, աս գիշեր քու հոգիդ քեզմէ կ'առնեն. Հապա
պատրաստածներդ որոնն կ'ըլլան: Ահա ասսանկ կ'ըլլայ ով որ
ինք իր անձին համար կը ժողվէ եւ յԱստուած շիմեծանար:
Իրեն աշակերտներուն ալ ըսաւ. Ասոր համար ձեզի կ'ըսեմ.
Հոգիներնուդ համար մի հոգաք՝ թէ ինչ պիտի ուտէք, մար-
միններնուդ համար ալ մի հոգաք՝ որ ինչ պիտի հագնիք. վասն
զի հոգին կերակրէն աւելի է, մարմինն ալ հագուստէն աւելի
է: Ազուաներուն նայեցէք, որ ոչ կը ցանեն, ոչ ալ կը հըն-
ձեն, ոչ շտեմարաններ ունին, ոչ ալ համրաբանոց. Եւ Աս-
տուած անոնց կերակուր կու տայ. ո՛չչափ եւս առաւել ձեզի
որ թուշուններէն աղէկ էք: Մէջերնիդ ով կոյ՝ որ իր հոգա-
լովը կարող ըլլայ իր հասակը կանգուն մ'երկընցընել. արդ՝
թէ որ պղտիկ բանի մը կարողութիւն չունիք, ուրիշ բաներուն
համար ինչո՞ւ պիտի հոգաք: Շուշանին նայեցէք, ինչպէս կ'ա-
ճի. ոչ կ'աշխատի, ոչ ալ նիւթ կը պատրաստէ. ձեզի կ'ըսեմ
որ եւ ոչ Ասորմն այնչափ փառքերուն մէջ անանկ աղջուր
բան մը հագաւ: Արդ եթէ խոտն՝ որ պյաօր բաց տեղն է ու
վաղը կրակը կը ձգեն, Աստուած անանկ կը հագուրեցընէ, որ-
շափ եւս առաւել զձեղ, թէրահաւատք: Եւ դուք մի խնդրէք,
որ ինչ պիտի ուտէք կամ ինչ պիտի խմէք եւ զբաղմունքի մէջ
մի մտնէք. վասն զի բոլոր ադ բաներն աշխարհքին հեթանոսները
կը ինսդրեն. խկ ձեր Հայրը գիտէ որ բոլոր ան բաները պէտք
են: Այլ Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ ան կ'աւել-
նայ ձեզի::,

Վարիստոս Տէրն մեր երբ որ չուզեց ան մարդուն ժա-
ռանգութեան բանը կտրել, չէ թէ իշխանութիւն չունենալուն
համար էք, որովհետեւ ինք աշխարհի գերադշն տէր եւ դա-
տաւոր ըլլալով՝ կրնար դատաստանը կտրել ու ան մարդուն

Եղբայրն ալ պարտաւորելոր արդարութիւնը կատարէ . այլ նախ առաջնին՝ ինչպէս որ ետքի ըսած խօսքերէն յայտնի է , ուզեց ան մարդուն ագահութիւնը յանդիմաննել , որ չէ թէ իր արդար իրաւունքը մինտուելուն համար , այլ իր սիրու ստրկի ու ապրանքի կապած ըլլալուն համար՝ կոխներ , գուցէ նաեւ վայրապար պահանջմանքներ կ'ընէր . եւ ասով ուզեց հասկըցընել որ եթէ մարդ ագահութիւն չընէ , ասանկ բաներու մէջ դիւրաւ իրաւախոհ կ'ըլլայ : Երկրորդ՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոս աս խօսքերավ ան մարդուն Եղբօրն ըրածն ալ Հաստատեց . այլ նշյնպէս անոր ալ ագահութիւնը յանդիմաննեց , որ իր Եղբօրն արդար բաժինը չէր ուզեր տալ . վասն զի ագահութիւնան վրայ տուած քարոզը՝ մինակ ան մարդուն չէր , այլ առհասարակ էր . ուստի ծածկած կերպով կամացուկ մը բողոք ան խարբախութիւնները , խարբէութիւններն ու գողութիւնները յանդիմաննեց , որ ասանկ բաներու մէջ կ'ըլլան , եւ ամէնն ալ Աստուծոյ պատուիրանին դէմ են , որ կ'ըսէ թէ “Մի գողանարու : (Ելէշ, Ի. 13:) Երբորդ՝ ուզեց յանդիմաննել ան աշխարհականները , որ ասանկ կոխներուն մէջ եկեղեցականաց կը դիմն , որ չէ թէ իրենց կոխն ըստ օրինաց արդարութեան կարեն , հապա իրենց կամաց ուզածին պէս կտրեն . անանկ որ իրենց կամբին ուզածին պէս չկտրուած տտեն՝ կը սկսին ան եկեղեցականներուն անունը կտրել եւ անիրաւ գատաւորներու տեղ զնելով՝ բամբասել : Խւ չորրորդ՝ մասնաւորապէս եկեղեցականաց օրինակ ու խրատ մը տալ ուզեց , որ խոստովանութեան գատաւատանէն դուրս՝ աշխարհականներուն ասանկ բաներէն գործքերէն չեռու կենան . որովհետեւ խիստ գժուար բան է , որ աշխարհականաց բաներուն մէջ խառնուելով՝ մէկ կողման կամ մէկալ կողման կամ երբեմն նաեւ երկու կողման ալ բամբասանքներէն կարող ըլլան ազատիլ : Ըսի թէ խոստովանութեան գատաւատանէն դուրս . վասն զի խոստովանութեան սուրբ խորհրդին մէջ քահանան իրերւ գատաւոր կը նստի . անոր համար՝ արդարն ու անիրաւն որոշելու պարտական է , եւ իր վճիռը պիտի տայ . խոստովանորդին ալ խոստովանահօրը վճիռն ընդունելու եւ հետապնդելու պարտական է . անանկ որ խոստովանահայրը ծուռ վճիռ մը տալով՝ Աստուծոյ առջեւը յանցաւոր կ'ըլլայ , խոստովանորդին ալ խոստովանահօրը շիտակ ու արդար վճռոյն չնազանդելով՝ Աստուծոյ առջեւը յանցաւոր կ'ըլլայ :

Աս բանիս վրայ Քրիստոս Տէրն մեր ագահութիւնը բնաւրան մը դնելով՝ շարունակեց իրեն աստուածային քարոզը , ինչպէս տեսար վերը : Ասանաւոր բացատրութիւն մը գնելու

հարկ չկայ . բաւական է որ մտադրութեամբ կարդաս ու մտա-
ծականի մը պէս ալ ամէն մէկ խօսքին վրայ մտածես : Այսչափ
միայն կը զրուցեմ որ ամընան անոնք՝ որ իրենց սիրտն ու միտքն
ուտելիքի , խմելիքի , հագուստի վրայ գնելով՝ աշխարհքին մար-
մաւոր բաներն իրենց առաջին ու զլիսաւոր բանն գործքն ըրած
են , իսկ հոգեւորը չէ թէ մինակ երկրորդական բանի մը տեղ
դրած են , հապա նաեւ կ'ամընամ ըսելու՝ բոլորովին մէկդի
ձգած են : Եւ իրաւցընէ կ'ամընամ ըսելու , ունանք անանկ ըն-
կրղմեր են մարմաւոր շահ ընելու եւ ան շահերով իրենց ա-
պրուստը , հագուստն եւ ունայնասիրութիւնը հոգալու , որ եթէ
անանկ մարդուն դառնաս մէյ մ'ըսես թէ Քիչ մը հոգիդ հոգա ,
բերնէն ուրիշ բան չես լսեր , բայց եթէ աս՝ որ Խնչպէս ընեմ ,
այնչափ բան գործք ունիմ , որ չեմ կրնար ատեն գտնել : Ա-
մօ թամօ թ . ուտելու խմելու ատեն կայ , հագուելու կապուե-
լու ատեն կայ , զբօսանք ընելու ատեն կայ . իսկ հոգին հոգալու
ատեն չկայ : Ինչ ըսաւ Յիսուս . “Անխնելք , աս գիշեր քու հո-
գիդ քեզմէ կ'առնենու : Ե՞տքը : Քանի օրուան կեանք է աս
կեանքը , եւ ով գիտէ՝ որ իր վերջին օրը ո՞րն է : Աս անցաւոր
ու անստոյդ քանի մը օրուան կենաց համար պյուսափ աշխա-
տանք , պյուսափ տառապանք . իսկ յաւիտենականին համար՝
ոչինչ :

Ալ դառնամ վերը ըսածս կը կրկնեմ . Քրիստոսի Տեառն
մերց աստուածային քարոզը մտադրութեամբ կարդա ու մտա-
ծականի մը պէս ամէն մէկ խօսքին վրայ մտածէ : “Այսէ որ քու
վրադ ալ անանկ յանդիմանութեան արժանի բան մը չգտնուի ,
եւ Քրիստոս զքեղ ալ չյանդիմանէ , “Թե՛րահաւատ , ըսելով ,
եւ զքեղ ալ աշխարհքին հեթանոսներուն կարգը չգնէ : Դուն
Աստուծոյ արքայութիւնը խնդրէ , այս ննին՝ Աստուծոյ պատուի-
րանները կատարելով՝ մեղքէն փախիր ու հոգւոյդ փրկութիւնը
հոգա . իսկ մարմնոյդ պէտք եղած բաներն Աստուծած կու տայ ,
անանկ որ կ'աւելնայ քեզի :

Վարդարին ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (Գ.Լ. 1.ջ. 22—Լ.է. 11.)

Ազգիակիմ քեղկեայ՝ տան վերակացուն, եւ Սոմնաս՝ հրո-
վարտակաց դպիրն, ու Յովաք Ասափայ՝ յիշատակաց դպիրն Եզե-
կիային գացին՝ օձիքնին պատռած, եւ Ռափսակին խօսքելն իրեն
պատմեցին: Եզեկիա թագաւորն երբ որ լսեց, հագած պատ-
մուճանը պատռեց, ու քուրձ հագնելով՝ Աստուծոյ տունն ելաւ:
Եւ զեղիակիմ՝ տան վերակացուն եւ զլոմնաս հրովարտակաց
դպիրն ու քահանայից մէջէն ծերերը՝ քուրձ հագած՝ Ամովսայ
որդւցն Եսայի մարգարէին խրկեց: Եւ ըսաւ իրեն. Ասանկ կ'ըսէ
Եզեկիա. Այսօր՝ Նեղութեան ու նախատանաց ու կշտամբու-
թեան ու բարկութեան օր է. անանկ օր է՝ որ ծննդականի
ցաւերն եկեր պատեր են ու չիկրնար ծնանիլ: Քու Տէր Աս-
տուածդ լսէ Ռափսակին խօսքերը, զորն որ իր տէրն Ասորես-
տանեաց թագաւորը խրկեց, որ զԱստուած կենդանի նախատէ,
եւ անանկ խօսքերով նախատէ՝ զորոնք քու Տէր Աստուածդ
լսեց. արդ՝ աս մնացածներուն համար դուն աղօթք ըրէ Տէր
Աստուծոյդ: Եզեկիա թագաւորին ծառայքն Եսային եկան,
եւ Եսայի անոնց ըսաւ. Զեր տիրովն ասանկ ըսէք. Այսպէս
կ'ըսէ Տէր. Զըլայ որ լսած խօսքերէդ վախնաս, որով Ասորես-
տանեայց թագաւորին հրեշտակները զիս նախատեցին. ահա ես
իրեն վրայ խոռվածեան ոգի կը ձգեմ. ու համբաւ լսելով՝ իր
աշխարհքը կը դառնայ եւ իր երկրին մէջ սրով կ'իյնայ: Իսկ
Ռափսակ նորէն դարձաւ, Ասորեստանեայց թագաւորին հասաւ,
որ Ազնան պաշարեր էր, վասն զի լսեց որ Ասորեստանեայց
թագաւորը Լաքիսէն ելեր գացեր է: Եւ աս ալ լսեց որ Թարակ
Եթէովպացւոց թագաւորն ելաւ զանիկա պաշարելու: Եւ նո-
րէն տեղը գարձաւ, ու հրեշտակներ խրկեց Եզեկիային ու ըսաւ.
Ասանկ ըսէք Հրէաստանի Եզեկիա թագաւորին. Ան Աստուածը՝
որուն վրայ յշադ դրած ես, ըլլայ որ զքեզ խարէ եւ ըսէ որ
Երուսաղէմ Ասորեստանեայց թագաւորին ձեռքը չիմատնուիր:
Արդ՝ ահա մես լսած որ Ասորեստանեայց թագաւորներն աշ-
խարհքին ամէն կողմն ինչեր ըրին, ինչպէս զանոնք սատկեցու-
ցին. իսկ արդ՝ զո՞ւն պիտի ապրիս::,

Վ.ս բաներս՝ անցած կիրակին օրուան մարգարէական ըն-
թերցուածին մէջ պատմուածներուն շարունակութիւնն է. մնա-

ցածն ալ եկած կիրակին օրը կը տեսնես, եւ հոնտեղը կատարեալ պատմութիւնը կը լմբննայ:

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Թեսաղնիկեցիս զրած առաջին թղթէն է: (Գ. 1—11:)

“Վ.սկից ետքը, եղբարք, ձեզի կ'աղաւեմ ու կը միսիթարեմի Քրիստոս Յիսուս, որ ինչպէս մեղմէ սորվեցաք, թէ ինչպէս պէտք է որ վարուիք ու Աստուծոյ հաճոյ ըլլաք, անանկ ալ երթաք, որ եւել եւելք ան ճամփուն վրայ յառաջանաք: Եւ դիտէք որ ինչպէս պատուիրաններ տուինք ձեզի ի Քրիստոս Յիսուս. վասն զի Աստուծոյ կամբն աս է, որ սուրբ ըլլաք, պոռնկութենէ հեռու կենաք, ամէն մէկերնիդ իր ամանը սրբութեամբ ու պատուով ստանալը դիտնայ. ըլլայ որ ցանկութեան ցաւերու մէջ, ինչպէս են ուրիշ հեթանոսոք՝ որ զԱստուած չեն ճանչնար: Զըլլայ որ աս բանիս մէջ յանցանք ընէք ու եղբայրնիդ զրկէք. վասն զի բոլոր ատանկ բաներուն համար Տէր գլուխինդիր է, ինչպէս որ առաջուց ձեզի ըսինք ու վկայութիւն տուինք. վասն զի Աստուած զմեզ պղծութեան չկանչեց, այլ սրբութեան. ասկից ետքը՝ ով որ կ'անարգէ, չէ թէ զմարդ կ'անարգէ, այլ զԱստուած կ'անարգէ՝ որ զՀոգին սուրբ ալ ձեզի տուաւ: Խսկ եղբայրսիրութեան համար՝ հարկ չկայ որ ձեզի բան մը զրեմ. վասն զի գուք ձեզմէ աստուածուսց էք՝ որ իրար սիրէք, ինչպէս որ արդէն ձեր սէրը կը ցուցընէք ամէն եղբարց, որ Մակեդոնացւոց ամէն կողմէրը կը գտնուին: Եղբարք, ձեզի կ'աղաւեմ որ աւելի առատ ըլլաք եւ աշխատիք, հանդարտիք ու բաներնիդ գործքերնիդ տեսնէք, եւ ձեր ձեռքովք գործէք, ինչպէս որ ձեզի պատուիրեցինք. որպէս զի արտաքիններուն (այս ինքն՝ քրիստոնեաց չեղողներուն) հետպարկեցառութեամբ վարուիք ու բանի մը կարօտութիւն չունենաք: Եղբարք, չեմ ուզեր որ ննջեցելոց համար տգէտ ըլլաք. որպէս զի ըլլայ որ արտմիք, ինչպէս որ ուրիշները կը արտմին՝ որոնք յշս չունին. Եթէ կը հաւատանք որ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, անանկ ալ Աստուած Յիսուսի ձեռքովն ննջեցեալներն անոր հետ կը բերէ:”

Պօղոս առաքեալ իր տուած պատուիրանները կամ թէ ըսենք՝ յատուկ ապսպրած բաները՝ հոս մէկիկ մէկիկ քրիստոնէից կը յիշեցընէ: Նախ՝ որ մարմնաւոր ցանկութեան մեղքերէն հեռու կենան եւ ուրիշն կնկան վրայ աչք չունենան: Երկրորդ՝ եղբայրսիրութիւնը չմունան: Երբօրդ՝ աշխատանքով իրենց ապրուստը հոգան, որպէս զի քրիստոնէից ընկերութիւնը հեթանոսաց կարօտ չըլլայ կամ աղքատութեան պատճառաւ:

անոնց նախատինքներուն տակ չիշնայ : Եւ չորրորդ՝ նեղեցելոց համար անյօյս հեթանոսներուն պէս ողբ կոծ չընեն, որովհետեւ մեռելոց յարութիւն կայ, եւ ամէնն ալ պիտի կենդանանան :

Խոկ աւետարանն աս է : (Ղ. Ք. Գ. Ժ. 1—9 :)

Վ. Տէրն մեր Յիսուս Քրիստոս . “Ան ատեն քանի մը հոգի եկան ու Գալիլեացւոց բանն իրեն պատմեցին, որոնց արիւնը ոլիզատոս իրենց զոհերուն հետ խառներ էր : Պատասխան տուաւ ու ըսաւ իրենց . Կը կարծէք որ ան Գալիլեացիք բոլոր Գալիլեացիներէն աւելի մեղաւոր եղան, որ գլուխներէն անանկ բան անցաւ : 2է, կըսեմ ձեզի . Հապա թէ որ ապաշխարութիւն ընելու ըրլաք, ամէնքդ ալ նշյնպէս կը կորսուիք : Կամ ան տասն'ութը հոգին՝ որոնց վրայ Ամրովամայ մէջ աշտարակն ինկաւ եւ զիրենք սպաննեց, կը կարծէք որ Երուսաղեմի մէջ բնակող ամէն մարդիկներէն աւելի անոնք յանցաւոր եղան : 2է, կըսեմ ձեզի . Հապա՝ թէ որ ապաշխարութիւն ընելու ըրլաք, ամէնքդ ալ նշյնպէս կը կորսուիք : Աս առակս ալ ըսաւ . Մէկն իր այգւոյն մէջ թզենի մ'ունէր տնկած . Եւ եկաւ՝ որ պտուղն առնէ, ու պտուղ չգտաւ : Դարձաւ այգեգործին ըսաւ . Ահա երեք տարի է, որ աս թզենիէն պտուղ առնելու կու գամ եւ չեմ գտներ . արդ՝ կտրէ սա ծառը . Բնչու համար պարապ տեղ երկիրն ալ կը խափանէ : Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ . Տէր, աս տարի ալ թող տուր, մինչեւ որ չորս դին փորեմ ու աղբ դնեմ, գուցէ պտուղ տայ . ապա թէ ոչ եկած տարի կը կարես : ,

Ա՞եղաւորը կը կարծէ թէ ուզածը կ'ընէ եւ իրեն բան մը չըլաք, եւ կամ գիտէ որ Հարկաւորապէս Աստուած մեղաց պատիքը կու տայ, բայց կը կարծէ թէ ատեն մը ուզածն ընելէն երաք՝ ապաշխարութիւն ընելու ժամանակ կը գտնէ : Սակայն կը սիսալի : Աստուած իր անհուն երկայնմասութեամբ, բնչպէս որ իր անսահման իմաստութիւնն ատեն ու չափ դրած է, կը սպասէ որ մեղաւորը դարձի գայ ու ապաշխարութիւն ընէ : Խոկ երբ որ Աստուծոյ դրած ատենն ու չափը կը լիցուի, ալ անկից ետքը Աստուած իր ողորմութեան գութը՝ խիստ արդարութեան ու վրէժինդրութեան դատաստանի կը դարձնէ : Եւ Աստուած ասանկ կ'ընէ՝ չէ թէ մինակ մասնաւոր անձինքներու գէմ, Հապա նաեւ ընդհանուր ընկերութեան կամ քաղաքի կամ աշխարհի գէմ . որպէս զի հրապարակաւ ըրած վրէժինդրութիւնն ու տուած չարաշար պատուհաննի կը դարձնէ : Եւ Աստուած սարսափելու օրինակ մ'ըլլայ, ու զգաստանալով՝ դարձի գալու . եւ ապաշխարութիւն ընելու ազդեցութիւն մ'ըլլայ :

Ահա ասանկ էր ան Գալիլեացիներուն եղած պատահ-

մունքն՝ զորն որ եկան Քրիստոսի պատմեցին։ Խոկ Քրիստոս Տէրն մեր պատմութիւնը լսելէն ետքը՝ Սիլովամայ աշտարակին տակը մեռնողներուն օրինակն ալ բերաւ, եւ իր աստուածային բերնովը վճիռը կտրեց թէ ուրիշ գալիղեացիք եւ Երուսաղեմի ուրիշ բնակիչներն ալ անոնց պէս մեղաւոր էին, անանկ որ եթէ գարձի գալու եւ ապաշխարութիւն ընելու շըլային, ամենքն ալ անանկ կը կորսուէին։

Խոկ հասկըցընել ուզելով թէ ինչու համար Աստուած զոմանս կը պատժէ եւ զոմանս կը թողու, ան աւակը զըռուցեց, որով Աստուած յ Երկայնմտութիւնը հասկըցուց, որ կը համբերէ՝ մինչեւ որ մեղքերուն չափը կը լեցուի ու արդարութիւնը բանեցընելու ատենը կու գայ։

Արդ՝ Աստուած ուրիշ մեղաւորներն աս կերպով պատժելով՝ առհասարակ բողոք մեղաւորաց ազգեցութեան օրինակ կու տայ, որպէս զի զգաստանան։ Եւ որովհետեւ սուրբ Եկեղեցին այգւոյ կը նմանի, ու հաւատացեալք՝ ան այգւոյն մէջ տնկած ծառերու կը նմանին, Աստուած ալ այգեգործներուն ձեռքովը, այս ինքն՝ սուրբ Եկեղեցւոյն հոգաբարձութիւն ընող Եկեղեցականաց ձեռքովը՝ նոյն ծառերը կը հոգայ. չորս դիերնին փորել կու տայ, իր աստուածային վարդապետութեան քարոզութիւնը լսել կու տայ, սուրբ Եկեղեցւոյն զգաստացընելու համար սահմանած պատժական ապաշխարանքները վրանին դնել կու տայ, ու կերպ կերպ ուրիշ ողպամութեան եւ գթութեան գործքերով՝ անոնց ապաշխարութեան ու բարեգործութեան պտուղներ հասցընելու համար աշխատել կու տայ։ Բայց վերջապէս ատենը կու գայ, ինչպէս որ Քրիստոս առակին մէջ ըսաւ։ “Տէր, աս տարի ալ թող տուր . . . գուցէ պտուղ տայ. ապա թէ ոչ եկած տարի կը կտրես,,։ Ան ատենն ալ լեցուածին պէս՝ երբ որ մեղաւորներուն վրայ ապաշխարութեան ու բարեգործութեան պտուղ չիգանուիր, անանկ ծառերը սուրբ Եկեղեցւոյն այգւոյն մէջէն կը կտրուին ու յաւիտենական գժութին կրակին մէջ կը ձգուին, Քրիստոսի ըսածին պէս՝ որ “Եթէ ապաշխարութիւն ընելու շըլաք, ամենքդ ալ նոյնպէս կը կորսուիր։”

Յ Գ Ա Խ Թ Ե Խ Ե

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՒՍԻ ՄԱՐԻԱՄՈՒ ԱՍՏՈՒԾԱՌԱԴՐԱՆԻ

Դ Ե Կ 8 Ե Մ Բ Ե Ր Ե 9

Երեք ընթերցուած կը կարդացուի այսօր պատարագին մէջ : Առաջին ընթերցուածը հին կտակարանէն, Սողոմոնի Երգ երգոց գլուխէն է, որն որ շդնելնուս պատճառը քանի մը անգամ զուցած ենք : Երկրորդ ընթերցուածն ալ հին կտակարանէն, Մաղաքիսյ մարդարէութենէն է : (Գ.Լ. Գ. 1—2 :)

“Ահա ես իմ հրեշտակս կը խաւրեմ, ու իմ առջեւէս իմ ձամբաս կը պատրաստէ . Եւ ձեր փնտուած Տէրն յանկարծակի իր տաճարը կու գայ, ու ձեր ուղած հրեշտակն ուխտի : Ահա կու գայ, կըսէ Տէր ամենակալ : Եւ իրեն մոած օրուան ով կրնայ համբերել, կամ իր յայտնուած ատենուան ով կրնայ հանդարտիլ :”

Վա մարդարէութիւնը Քրիստոսի մարդեղութեան վրայ ըլլալով՝ յարմարութեամբ կը կարդացուի այսօրուան պատարագին մէջ, վասն զի մինորդութեամբ ամենասուրբ կուսին Մարիամու Քրիստոս Տէրն մեր աշխարհք եկաւ :

Երրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Գաղատացիս դրած թղթէն է : (Գ.Լ. Գ. 24—29 :)

“Ապա ուրեմն (հին) օրէնքը մեզի դաստիարակ եղաւ ի Քրիստոս Յիսուս, որ հաւատքէն արդարանանք . բայց երբ որ հաւատքն եկաւ, ալ անկից ետքը դաստիարակի տակ չենք . վասն զի ամենքդ ալ Աստուծոյ օրդի էք հաւատովքը ի Քրիստոս Յիսուս : Դուք որ ի Քրիստոս մկրտուած էք, գերիստոս հագուստի պէս վրանիդ առած էք . տարբերութիւն չկայ ոչ Հրեի եւ ոչ Հեթանոսի, ոչ ծառայի եւ ոչ աղատի, ոչ արուի եւ ոչ իդի : վասն զի դուք ամենքդ ալ մեկ էք ի Քրիստոս Յիսուս : Արդ՝ թէ որ դուք Քրիստոսի էք, ուրեմն Աբրահամու զաւակն էք, ըստ աւետեացն՝ ժառանգ ։”

Վա խօսքերուն միտքը սուրբ Աստուածածնայ ծննդեան օրը մեկնեցինք (Երէ 315.) հոն տես :

Խսկ աւետարանն աս է : (Պ.Հ. Գ. Ա. 39—56 :)

“Ան օրերն ելաւ Մարիամ, շուտով մը գնաց լեռնակողմը Յուղայի քաղաքը, եւ Զաքարիայի տունը մտաւ ու Եղիսաբեթին բարեւ տուաւ : Եւ երբ որ Եղիսաբեթ Մարիամայ բարեւը լսեց, իր որովայնին մէջ մանուկը խաղաց : Եւ Եղիսաբեթ հո-

գւով սրբով լեցուեցաւ, ու բարձր ձայնով աղաղակեց ու ըստ . Օրհնեալ ես դուն կանանց մէջ, եւ օրհնեալ է քու որովայնիդ պառողը : Եւ աս բանս ինծի ուսկից եղաւ, որ իմ Տիրոջս մայրն ինծի դայ : Վասն զի ահա քու բարեւիդ ձայնն ականչս, հասածին պէս՝ իմ մանուկս ցնծալով խաղաց որովայնիս մէջ . եւ երանի անոր որ կը հաւատայ թէ Տիրոջմէն իրեն ըսուած բաները պիտի կատարուի . (ի-մ ը-որ ը-որ . երանի քեզի՝ որ հաւատացիր թէ Տիրոջմէն քեզի ըսուած բաները կը կատարուին) : Իսկ Մարիամ ըստ . իմ անձս փառք տայ Տիրոջը . եւ իմ հոգիս՝ իմ Աստուած փրկչովս ցնծաց : Վասն զի իր աղախնցն խոնարհութեան նայեցաւ : Վասն զի ահա ասկից ետքը բոլոր ազգերն ինծի երանի պիտի տան : Վասն զի Հզօրն ինծի մեծամեծ բաներ ըրաւ . եւ իր անունը սուրբ է, ու իր ողորմութիւնն իր երկիւղածներուն վրայ է յորդւոց յորդի : Իր բազկաւը զօրութիւն ըրաւ . իրենց մտօքն ու սրտովն ամբարտաւան եղողները ցրուեց . հզօրներն ամթուներնէն վար ձգեց, ու խոնարհները բարձրացուց : Անօմի եղողները բարութեամբ լեցուց, ու մեծատունները ձեռութենին պարապ ձգեց, իր Խորայէլ ծառան պաշտպանեց՝ ողորմութիւնը յիշելով . ինչպէս որ խօսք տուաւ մեր հարց՝ Աքրահամու եւ իր զաւկին ի յաւիտեան : Ետքը Մարիամ երեք ամսի չափ անոր (Եղիսաբեթին) քովը կեցաւ ու իր տունը դարձաւ :

Վ.ս աւետարանին միտքն ալ արդէն ուրիշ անգամ բացատրած ըլլալով՝ գանք այսօրուան տօնախմբութեան խորհուրդը մէկնելու :

Վ.մէնողորմ եւ մարդասէրն Աստուած՝ աս մեր ողորմէլի մարդկային բնութիւնը սատանային ձեռքէն ազատել ուզելով, որ Ադամայ անհնազանդութեան պատճառաւ՝ սկզբնական մեղաց տակ ինկած էր, աստուածային յաւիտենական վճռովը սահմաներ էր, որ իր ծոցածին յաւիտենական Որդին՝ Բանն Աստուած մարդկային մարմին առնէ ու մեզի նման մարդ ըլլաց, եւ իր սուրբ չարչարանօքն ու մահուամիլ՝ մարդկային բնութեան յանցանաց վճարում ընէ : Բանն Աստուած մարդկային բնութիւն առնելով՝ սկզբնական մեղաց տակ չէր կյար . որովհետեւ մարդկային անձ չառնելով՝ անձնաւորական միաւորութեան շնորհքովը զմարդկային բնութիւնն՝ անմեղանչական եւ անսահմանաբար սուրբ կը կացուցանէր : Բայց որովհետեւ Բանն Աստուած բնութեան կարգը պահնելով՝ ծննդեան եղանակաւ մարդ պիտօր ըլլար, անոր համար կը փայելէր որ մարդկային բնութեան մէջէն իրեն մայր մը ընտրէր, եւ անալ՝ աստուածամայրութեան պատուցն համար՝ չէ թէ մինակ

բովանդակ մարդկային բնութենէն վեր, հապանաեւ բովանդակ նիւթական եւ աննիւթական ստեղծուածներէն ալ վերռ գերազանց ըլլար, վասն զի ինչպէս որ սուրբն թուժմաս կը զրուցէ, աստուածամայրութեան պատիւն՝ անսահմանի բան մ'ունի:

Աս աստուածամայրութեան պատուցն, որ մարդկային խելքէն մաքէն վեր եւ հրեշտակներուն ալ անհասանելի է, Էստուած արժանի ըրաւ զամենօրհնեալ կցյսն Մարիամ: Ինչպէս որ սուրբ Եկեղեցւցն աւանդութիւնն է, ամէնօրհնեալ սուրբ կցյսն Մարիամ՝ սուրբ Յովակիմին ու սուրբ Աննային զաւակն էր: Եւ ինչպէս որ սուրբ Աստուածածնոց ծննդեան տօնին օրը զրեցինք, (Երե- 319.) սուրբ Յովակիմ ու սրբուհի Աննա ծերացեր գացեր էին ու ամեննեւին զաւակ չեին ունեցեր: Էստուած՝ որ իրեն աստուածային մեծագործութիւնները հրաշական եղանակներով կ'ընէ, ուզեց որ իրենց ծերութեան ատեն՝ աս աշխարհչքիս ուրախութիւն տուող զաւակ մը ստանան: Ինչպէս որ Եկեղեցական պատմիչները կը պատմեն, իրենց բնակութիւնը՝ Աւետեաց Երկրին մէջ Գաբրիէլայի Նաղարեթ քաղաքն էր: Հօնտեղը (ինչպէս կ'երեւայ ու կրնանք եւս հաւատ) հրեշտակային աւետեղք յղացան զամենօրհնեալ սուրբ կցյսն Մարիամ: Իրենց մեծ ուրախութիւն եղաւ. բայց եւս առաւել մեծ ուրախութիւն եղաւ Երկնի եւ Երկրի, վասն զի սկզբնական մէջաց ձմեռնային սառնամանիքը սկսան հայիլ ու Վասուծյ հաշտութեան գարնանային անուշահոսութիւնը սկսաւ բուրել: Երկնիքը խնդաց, որ ինող հրեշտակներուն դասերը պիտի լեցուին. Երկիրը խնդաց, որ Քրիստոսի շնորհաց ու աղատութեան վիճակը բոլոր աշխարհչք պիտի նորոգէ ու քրիստոնէական հաւատքը՝ բոլոր աշխարհչքս անուշահու դրախտի պիտի դարձընէ:

Աս ամենասուրբ յշութիւնը կերպաւորեց զամենօրհնեալ սուրբ կցյսն Մարիամ յարգանդի սրբուհոյն Աննայի: Բայց մինակ Վասուած իր աստուածային անսահման իմաստութեամբը ճանցաւ թէ ինչպէս սուրբ, ինչպէս մաքուր, ինչպէս անարատ ստեղծուած էր. վասն զի զինքը սկզբնական մեղքէն բոլորովին աղատ պահէց, աստուածամայրութեան պատիւը տուաւ, եւ այն պատուցն համեմատ ու արժանաւոր շնորհքները, պարգեւներն, արտօնութիւնները՝ չշափուելու ծովու մը պէս վրան լեցուց, եւ վայրկենէ վայրկեան ան շնորհքներն ու պարգեւները բազմապատկելով անեցուց. պիտի որ ոչ Երկնիք եւ ոչ Երկրի վրայ եղած է եւ ոչ ալ պիտ' որ ըլլայ անանկ մեծ ու գերազանց ստեղծուած. որ թէպէտ եւ գես ծնած ալ չէր, բայց իր

ամոռոն անմիջապէս Աստուածութեան քով դրուեցաւ՝ բովանգակ հրեշտակներէն, սերովըէներէն ու քերովըէրէն վեր:

Վասնկ մեծ ու գերազանց պատուոյ արժանի ըլլալով նոյն վայրկենին մէջ, Քրիստոսի սուրբ Եկեղեցին ալ նոյն օրհնեալ ու բարեբանեալ վայրկեանը տօնախմբելով՝ այսօր յիշատակը կը կատարէ: Մենք ալ, որ սուրբ Եկեղեցւոյ զաւկըներն ենք, բարեպաշտութեամբ ու սրտերնիս վառելով բորբոքելով՝ ամենասուրբ կուսին Մարիամու անրիծ ու անարատ մաքրութիւնը պատուենք: Աս է ան աղաւնին, որ Սողոմոնին Երգ երգոց դրբին մէջ գրուած է, ամենեւին գեղեցիկ ու անարատ: Աս է՝ փշերուն մէջ բռւսած ձերմակ ու անուշահոտ շուշանը. ձերմակ՝ անսպական մաքրութեան համար, անուշահոտ՝ իր գերազանց առաքինութիւններուն քաղցր բուրման համար. փշերուն մէջ բռւսած, այս ինքն՝ Աղամայ մեղքով վատթարացեալ զաւակներուն մէջ ինք մինակ մէկ հատիկ շուշան եղաւ, որուն վրայ ամենեւին մեղք ու մեղքի լուցկիք չգտնուեցաւ: Աս է փակեալ պարտէզը, ուր հին օձը չար սատանան իր մահաշունը փշմամբը չկրցաւ մանել: Աս է կնքուած աղբիւրը, որուն ջրերը միշտ մաքուր են, եւ ամենեւին գարշութիւն կամ աղտ մը չկրնար մէջը մանել: Աս է Սողոմոնի տաճարին խորհրդաւոր արեւելեան դուսը, որ ամենուն գոյ էր, եւ մինակ թագաւորաց թագաւորին՝ բաց, որ զնա շնորհներով լիցուց եւ անոր ամենամաքուր արդանդէն՝ մարդկային մարմին առնել հաճեցաւ. որպէս զի դժոխային վիշապին գլուխը ջախիչախէ ու մարդկային ազգն ան չար բռնաւորին ծառայութենէն ու գերութենէն աղատէ. ինչպէս որ խկզբանէ աշխարհի՝ Աղամայ ու Եւսոյի մեղանելէն ետքը խոստացեր էր, օձն անրիծ ատեն. «Քու եւ ադ կնկան (այս ինքն՝ սուրբ Աստուածածնայ) մէջ թշնամութիւն կը դնեմ. անիկա քու զինուդ սպասէ (Տղմէլու համար) եւ գուն ալ անոր ուարին սպասես, խածնելու համար, բայց կարող չըլլաս խածնել: (ԾԱՆԴ. Գ. 15:) Անոր համար ամենօրհնեալ սուրբ կը յան Մարիամ չէ թէ մինակ օձին խածնելէն աղատեցաւ, հապանաւու օձին գլուխը ճզմեց՝ իր ամենասաւոր որովայնին օրհնեալ պտղովը, այս ինքն՝ ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ սատանային իշխանութիւնը փճացուց եւ զմեղ անոր գերութենէն աղատեց:

Վարդ՝ մենք ալ, որ Աստուծոյ անսահման մարդասիրութեամբն ասանկ ամենամեծ ու անպատմելի բարերարութեան մասնակից եղած ենք, օգուտն ու պատուզ վրանիս ցուցընենք: Եհա մեր սուրբ մկրտութեան ատենը՝ սկզբնական մեղքէն մաքրուելով՝ սատանային գերութենէն աղատեցանք, եւ անմե-

զութեան հագուստը նորէն հագնելով՝ Աստուծոյ որդի եղանք։ Ան սրբարար շնորհաց ու անմեղութեան մաքրափայլ հագուստը՝ որ նոյն ատեն մեզի պարզեւեցաւ, մեծ զգուշութեամբ պահենք ու չաղտոտենք։ Ապա թէ որ մեր դժբախտութեան համար՝ մահուչափ մեղքով աղտոտելիս պատահած է նէ, լաւվագ ու խոնարհութեամբ ամենօր հնեալ սուրբ կուսին առջեւն իյնանք ու աղաւենք որ Յիսուսէն մեզի շնորհք առնէ, որ ապաշխարութեամբ մաքրենք ու լուսանք, եւ ասկից ետքը կեանքերնիս մաքրութեամբ ու սրբութեամբ առանց մեղաց անցընենք, ինչպէս որ քրիստոնէի կը վայէ, թէ որ կ'ուզենք որ երկնից արքայութեան մէջ Հրեշտակներուն վիճակակից, ամենասուրբ կուսին Մարիամու եւ սրբոց երանակից ու Աստուծոյ ալ նմանազից ըլլանք դնենք տեսնելով յաւիտեան։

Պ. Կ Տ Բ Ե Կ

Յ Ի Ս Ա Կ Ա 8

Ա.Ռ.Զ.Բ. ընթերցուածը՝ հին կոտակարանէն, Եսայեայ մարդարէութենէն է : (Գ.Լ. 1.3. 14—38 :)

Ա.Չ.Ե.կիա հրեշտակներուն ձեռքէն հրովարտակն առաւ կարդաց, եւ Աստուծոյ տունը մտնելով՝ Աստուծոյ առջեւը տարածեց : Եւ Եղեկիա ազօթքի կեցաւ առ Տէր ու ըսաւ. Տէր զօրութեանց, Աստուած Խրայելի, որ քերավքէից վրայ կը նստիս. դռւ ես մինակ Աստուած աշխարհքիս բոլոր թադաւորութեանց վրայ. Երկինքն ու Երկիրը դռւն ըրիր: Տէր, ականչգիսոնարհեցուր ու լսէ. Տէր, աչք բաց. Տէր, նայէ. Տէր, լսէ ու տես աս պատգամները՝ որ Աենեքերիմ Ասորեստաննեայց թագաւորը Խրկեց՝ զկենդանի Աստուածդ նախատելու համար: Եւ իրացցնէ Ասորեստանի թագաւորները բոլոր աշխարհքս ու անոնց Երկիրներն աւրեցին եւ անոնց կուռքերն այրեցին. վասնզի Աստուած չէին, այլ մարդու ձեռաց շնածն էին, փայտէ ու քարէ, եւ զանոնք կորսլնցուցին: Բայց արդ, Տէր Աստուած մեր, զմեզ անոր ձեռքէն ազատէ, որպէս զի աշխարհքիս բոլոր թագաւորութիւնները հասկրնան, որ մինակ դռւ Աստուած ես: Եւ Ամովսայ որդին Եսայի՝ Եղեկիսցին Խրկուեցաւ ու ըսաւ իրեն. Խրայելի Տէր Աստուածն այսպէս կըսէ. Աենեքերիմ Ասորեստաննեայց թագաւորին համար ինձի ըրած ազօթքդ լսեցի, արդ՝ աս բանս է, որ Աստուած անոր համար

իսուեցաւ: Դմւստր Սիռնի, զքեղ անգոսնեց արհամարհեց: գուստը Երուսաղեմի, վրադ գլուխ շարժեց: Դուն ալ զովնախատեցիր ու գրգռեցիր եւ քու ձայնդ որուն վրայ բարձրացուցիր. ինչու Համար աչքդ վեր չվերցուցիր՝ ի Սուրբն Խրապելի, ինչու Հրեշտակներու ձեռքով զՏէր նախատեցիր: Դուն կ'ըսէիր որ իմ կառքերուն բազմութեամբ՝ լերանց բարձրութիւններուն վրայ ու Լիբանանին ծայրերը կ'ելլեմ, անոր բարձր մայրերն ու աղօւոր նոմները կը կոտրեմ, եւ անտառին բարձր կողմերը կը մտնեմ եւ կամուրջ կը ձգեմ ու ջրերն եւ բոլոր ջրերուն ժաղովքները կ'աւրեմ: Չես լսած առջի օրերէն իմ ըրածներս, ինչ որ կարգադրեցի ու հիմա յայտնեցի, հեմանոսներն իրենց ամսութներուն մէջ աւրել. ու քաղաքներուն բնակիչներն՝ ամէն մէկն իրենց ամուր տեղերէն, ձեռքէ ձգեցի ու ցամքեցան. եւ տանիքներուն վրայ ցամքած խոտերու պէս ու շորցած սէզերու պէս եղան: Երդ՝ քու հանգստնանդ տեղն ու քու ճամբաններուդ ելքը մուտքն ես ինք իրենա զիտեմ. ու քու սաստիկ սրտմտութիւնդ ու դառնութիւնդ՝ իմ առջեւս ելլաւ: Եւ քու գունչերուդ վարապան կը գնեմ, ու կզակներուդ՝ դանդանաւանդ: Իսկ քեզի նշան աս ըլլայ՝ աս տարի ցանածդ ուտես, տարիէ մ'ալ մնացածներն ուտես. իսկ երրորդ տարին ցանեք ու հնձէք, այդիներ տնկէք եւ անոնց պտուղն ուտէք: Եւ Հրէաստանի մնացորդները գէպ ի վար արմատ ձգեն ու գէպ ի վեր պտուղ տան. վասն զի Երուսաղեմի մէջ կ'ըլլան մնացածներն ու Սիռնի լերան վրայ կ'ըլլան ապրածները. վասն զի Տեառն զօրութեանց նախանձն ըրաւ աս բանս: Ասոր Համար Ասորեստանեայց թագաւորին վրայ. ասանկ կ'ըսէ Տէր. Աս քաղաքը չմոնէ ու անոր վրայ նետ չնետէ, եւ զանիկա վահաններով չցողէ եւ զանիկա պատնէշներով չպաշարէ. Հապա որ ճամբէն որ եկաւ՝ ան ճամբէն ետ դառնայ, եւ ան քաղաքը չմոնէ: Ասանկ կ'ըսէ Տէր. Աս քաղքին վերակացու կ'ըլլամ ու կ'աղատեմ, ինձի Համար ու իմ դասիթ ծառայիս Համար: Եւ Հրեշտակ Տեառն ելլաւ ու Ասորեստանեայց բանակէն Հարիւր ուժմուռնուչինդ Հաղար մարդ սպաննեց. եւ առտուան գէմ ելան՝ այնչափ մեռելներուն մարմինը դտան: Եւ Սենեքերիմ Ասորեստաննայց թագաւորը նորէն դարձաւ գնաց, Նինուէ բնակեցաւ: Եւ իր տան մէջ՝ իր Նասորաքայ կող երկրոպագութիւն ըրած ատեն՝ իր Ազրամելքը ու Սարասար որդիները զինքը սրով սպաննեցին, եւ իրենք փախան Հայաստան գացին. եւ իր տեղն իր որդին Ասորգան թագաւորեց: Վ. ընթերցուածս Երկու նախընթաց կիրակիներու մար-

գարէական ընթերցուածներուն շարունակութիւնն ու կատարումն է: Ահա ասանկ երբ որ Տէր կը պաշտպանէ մէկ քաղաքը, թշնամիները որչափ մեծ զրուցեն; որչափ մեծ ուժ թափեն վրան, որչափ աշխատին, բան մը չեն կրնար ընել. իրենց աշխատանքը բոլոր պարապ կ'երթայ, ու վերջապէս Աստուծոյ ուժովի իրենք կը փանան կը յաղթուին: Կոյնապէս հասկըցիր ամէն տներու եւ ընկերութիւններու համար: Խսկ եթէ Տէր չիպահեր, պահողներուն աշխատանքը պարապ է: Անոր համար Դաւիթ մարգարէն կը զրուցէ. «Թէ որ Տէր չիշխներ տռւը, շնորդները պարապ տեղ կ'աշխատին. թէ որ Տէր չիպահեր քաղաքը, պահապանները պարապ տեղ արթուն կը կենան»: (Ս-Ե. Ճ-Զ. 1:)

Երկրորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցյն առ Թեսաղոնիկեցիս գրած երկրորդ թղթէն է: (Գ.Լ. Ա. 1—12:)

«Պօղոս ու Ախղուանոս ու Տիմոթէոս՝ Թեսաղոնիկեցւոց եկեղեցւոյն Աւտուած Հայր մեր եւ ի Տէր Յիսուս Քրիստոս: Ծնորչք իշնայ ձեզի ու խաղաղութիւն Աստուծմէ մեր Հօրմէն եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ: Ե՛զարք, պէտք է որ ձեզի համար միշտ Աստուծոյ գոհութիւն մատուցանենք, ինչպէս որ իրաւցընէ կը վայելէ ալ. վասն զի ձեր հաւատքն եւել եւելքը կ'աճի, ու ձեր ամէն մէկերնուդ սէրն իրարու վրայ կ'աւելնայ: Անանկ որ Աստուծոյ եկեղեցիներուն մէջ մենք ալ ձեզ մով պարծինք՝ ձեր համբերութեան ու հաւատքին համար, որ ամէն հալածանքներնուդ ու նեղութիւններնուդ մէջ կը համբերէք. Աստուծոյ գատաստանին օրինակ ըլլալով՝ որպէս զի Աստուծոյ արքայութեան արժանի ըլլաք, որուն համար ան չարչարանքը կը կրէք. թէ որ Աստուծոյ առջեւ պէտք է որ ձեզի նեղութիւն տուողներուն՝ նեղութիւն տրուի, եւ ձեզի՝ որ նեղութիւն կը կրէք մեզի հետ հանգիստ տրուի, երբ որ Տէրն մեր Յիսուս Քրիստոս իր զօրութեան հրեշտակներովն երկինքէն կը յայտնուի, որ կրակի բոցով վրէժ կ'առնէ անոնցմէ՝ որ զԱստուած չեն ճանչնար ու Տեառն մերց Յիսուսի աւետարանին չեն հաղանդիր: Արդ՝ անոնք աս վրէժինսքրութեան մէջ կ'կյանան՝ յաւիտենական սատակիմամբ՝ Աստուծոյ երեսէն ու իր զօրութեան փառքէն, երբ որ իր սրբերուն մէջ փառաւոր ըլլալու եւ բոլոր հաւատացելոց մէջ սբանչելի ըլլալու համար կու զայ. վասն զի ձեզի համար տուած վկայութիւննիս ան օրը հաւատարիմ եղած է: Ասոր համար միշտ ձեզի համար աղօմք կ'ընենք, որ Աստուած զձեզ ձեր կոչման արժանի ընէ, մինչեւ որ ամէն բարեհաճութեան կամքն ու զօրութեամբ հաւատքին

գործքերը կատարէ . որպէս զի Տեսոն մերց Յիսուսի Քրիստոսի անունը ձեր վրայ փառաւոր ըլլայ , դուք ալ իրմով փառաւորուիք , Աստուծոյ մերց ու Տեսան Յիսուսի Քրիստոսի շնորհաքը : ”

Խնչպէս ուրիշ տեղ ալ յիշեցինք , Պօղոս առաքեալ ամէն թղթերուն սկիզբը հաւատացելոց եռանդը կը գովէ : Հոս ալ թուղթը սկսելով՝ Թեսաղոնիկեցւոց հաւատքն ու սէրը կը գովէ , անանկ որ ամէն տեղ վրանին պարծիլը կը հասկըցընէ : Մասնաւոր գովասանք մ'ալ կու տայ Յիսուսի հաւատոց համար կրած շարշարանքներնուն վրայ : Բայց աս ալ կը հասկըցընէ որ կրածներնուն հատուցումն աս աշխարհքիս մէջ չպիտուեն , պյլ ի հանդերձեալ արքայութեան առնելու սպասեն . որովհետեւ Աստուած անանկ սահմաներէ որ արդեանց վարձքն ի հանդերձեալն արքայութեան մէջ տրուի , ու մեղաց պատիժն ալ նոյնպէս ի հանդերձեալն յաւիտենական դատապարտութեամբ դժոխուց մէջ տրուի :

Խսկ աւետարանն աս է : (Պ. - Ք. Գ. Ճ. Դ. 12—24:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս Ակոչնատէրին ալ ըստ : Երբ որ ճաշ կամ ընթրիք ընելու ըլլաս , բարեկամներդ , եղբայրներդ , ազգականներդ , դրացիներդ կամ մ:ծ ամէծ մարդիկը մի կանչեր , որ ետքը անոնք ալ փոխարէն զքեզ չկանչեն եւ քեզի հատուցում ըլլայ : Ա. Ա. Երբ որ ընդունելութիւն ընելու ըլլաս , աղքաններն ու խեղերն ու կաղերն ու կըրերը կանչէ . եւ երանելի կ'ըլլաս . վասն զի փոխարէնը չունին՝ որ քեզի հատուցանեն . եւ փոխարէնն՝ արդարներուն յարութեան օրը քեզի կը հատուցուի : Հօնտեղը նստողներէն մէկն աս բանս լսելով՝ իրեն ըստ . Երանի անոր՝ որ Աստուծոյ արքայութեան մէջ կերակուք կ'ուտէ : Յիսուս ալ ըստ . Մարդուն մէկն ընթրիք ըլլաւ եւ շատ մարդ հրաւիրեց : Երբ որ կերակըցն ժամն եկաւ հաստ , իր ծառան խրկեց՝ որ հրաւիրուածները կանչէ թէ Եկէք , վասն զի ահա ամէն բան պատրաստ է : Խսկ անոնք ամէնը մէկիկ մէկիկ սկսան հրաժարիլ : Առաջինն ըստ . Ագարակ գնեցի , եւ հարկ է որ ելլեմ տեսնեմ . կ'աղաւեմ քեզի , կալ զիս հրաժարիւալ : Ֆէկն ալ ըստ . Հինգ ջուխա եղ գնեցի , եւ զանոնք փորձելու կ'երթամ . կ'աղաւեմ քեզի , կալ զիս հրաժարեալ : Մէկայն ալ ըստ . Վնիկ առի , եւ անոր համար չեմ կընար գալ : Եւ ծառան եկաւ աս բանս իր ափով պատմեց : Ան ատեն տան տէրը բարկացաւ , իր ծառային ըստ . Ծուառվ քաղքին հրապարակներն ու փաղցները գնա , եւ աղքատները , խեղերը , կաղերն ու կըրերը առ հոսք : Ծառան ալ ըստ . Տէր , հրամայածդ եղաւ , եւ տակաւին անդ կոյ : Եւ տէրը ծառային

ըստ, ել ճամբռու բերաններն ու ցանկերը գնա եւ անանկ ըրէ որ հօս մասնեն, որպէս զի տունս լեցուի: Կ'ըսեմ ձեզի, որ ան կոչուածներէն ու ոք իմ ընթրիքէս պիտ' որ ուտէ:,,

Վաստակ աւետարանին մէջ երկու մաս կայ, որոնց միտ դնելու է: Առաջին մասն ան է՝ որ Տէրն մեր Յիսուս Քրիստոս մարդկային մնափառութիւնը վերցընել ուղելով՝ աս խրատը տուաւ, որ ունեւորներուն պատիւ ընելով՝ մարդուս ամեննեւին օգուտ մը չըլլար: Վասն զի ունեւորներն իրագու պատիւ ընելով՝ ըրածներնուն հատուցումը կ'առնեն եւ արքայութեան մէջ վարձք բանելու բան մը չիմար. անոր համար խրատ տուաւ որ ասանկ բաներն աղքատներուն ընենք, որ անոնք փոխարէն բան մը չկրնալով ընել, բոլոր վարձքերնիս արքայութեան մէջ առնենք: Վոով կ'իմանանք թէ քրիստոնէից ընկերութիւնն ինչպէս մեծ պատիւ պիտի սեպէ իրեն, երբ որ սեղանէն ասանկ աղքատները պակաս չեն ըլլար: Երդէն ամեն քրիստոնեայք դիտեն որ աղքատներուն ողբանութիւն տալու, եւ կարօտութիւն ունեցած ատեննին՝ իրենց օգնելու է: Բայց հստեղս Քրիստոս Տէրն մեր խրատ որ կու տայ, պարզապէս ողբանութիւն տալը կամ անօթի աղքատներուն փորը կշտացընելը չէ, ոյլ անիից աւելի է. Վասն զի Քրիստոս Տէրն մեր աս խրատը տալով, որ քրիստոնեան աղքատներն իրեն սեղանակից ընէ, քրիստոնէից ընկերութեան մէջ երկու մեծ բան ուղեց հաստատել. մէյ մ'որ ողբանութիւն տալը՝ քրիստոնէից սիրելի ըլլայ, մէյ մ'ալ՝ որ մեծի պղտիկի շնայելով, մանաւանդ վարի աստիճանի մարդոց պատուաւոր աչքով նայելով՝ քրիստոնէական խոնարհութիւնն ու սէրբ պայծառանայ, եւ ասոր ներհակ հպարտութենէ առաջ եկած մեծութիւնները չըլլան:

Երկրորդ մասն ան է, որ երբ որ ան մօրդն ըստ թէ Աւրանի՛ անոր՝ որ Վստուծոյ արքայութեան մէջ կերակուր կ'ուտէ: Յիսուս առակով մը հասկըցուց թէ Վստուծոյ արքայութեան մէջ կերակուր ուտելու որոնք արժանի կ'ըլլան: Որչափ մարդիկ՝ որ Վդամէն մինչեւ հիմա ծնած են, եւ որչափ որ ասկից ետքը մինչեւ աշխարհիս վերջը պիտի ծնանին, ամէկո՞ն ալ Վստուծմէ հրաւերուած են՝ արքայութեան փառաց մէջ նստելու: Բայց անոնք՝ որ իրենց սիրտն Վստուծոյ տալու եւ իրենց վերջին վախճանին ծառայելու տեղ՝ Վստուծմէ երես կը դարձնեն, իրենց սիրտն աշխարհքիս ստեղծական ոչինչ ու անցաւոր բաներուն կը փակցընեն, մէկն իր ագարակին, մէկալն իր եղերուն, մէկալն իր կնկանը, եւ ուրիշներն ալ կերպ կերպ բաներու, անանկ որ անոնցմէ չբաժնուելու համար՝ Վստուծոյ արքայութենէն կ'անցնին, Վստուծոյ ըրած հրաւերն

ուղի տակ կ'առնեն. անոնք կ'ըսեմ, արքայութեան փառաց
մէջ նստելու արժանի չեն ըլլար. ինչպէս որ Քրիստոս Տէրն
մեր ըստ, “Կ'ըսեմ ձեզի, որ ան կոչուածներէն ոչ ոք իմ ըն-
թրիքէս պիտ'որ ուտէն: Հապա ի՞նչ, աղքատ ըլլալու է, այս
ինքն՝ սիրով ստեղծական բաներէն զատելու է, անոնց փակցը-
նելու չէ, անոնց համար ափսոսալու չէ, Աստուծոյ համար զա-
նոնք ժող տալու է. ան ատեն արքայութեան արժանի կ'ըլլանք: Աս
սրտի աղքատութիւնն է, որ մարդս Աստուծոյ արքայու-
թեան արժանի կ'ընէ: Քրիստոս Տէրն մեր աղքատներուն երա-
նի տուած ատեն՝ ըստ, պարզապէս, Երանի աղքատաց. այլ
Երանի աղքատաց հոգւով, ըստ: “Երանի աղքատաց հոգւով,
վասն զի Երկնից արքայութիւնն անոնցն էն:” (Մ-րի. Գլ. Ե. 3:)

Ե. Կ Ի Ր Ա Կ Ւ

Յ Ի Ս Ն Ա Կ Ա Ց

ԱՌԱՋԻ ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ
մարգարէութենէն է: (Գլ. 1.թ. 1—8:)

“Են ատեն Եզեկիա (թագաւորն) անանկ հիւանդացաւ,
որ մահուան դուռը հասաւ: Եւ Եսայի՝ Ամովսայ որդին իրեն
եկաւ ու ըստ իրեն. Այսպէս Կ'ըսէ Տէր. Տանի համար հրա-
ման տուր, (այս ինքն՝ կտակի ըրէ,) վասն զի պիտի մեռնիս ու
չես ապրիր: Եզեկիա ալ երեսը պատին կողմը դարձուց, աղօթք
ըրաւ ու ըստ. Ա Տէր, զիս յիշէ Տէր, որ քու առջեւդ ար-
դարութեամբ ու ճշմարիտ սրտիւ գացի, եւ քեզի հաճելի եղած
բաներն ըրի: Եւ Եզեկիա խիստ լացով լացաւ: Ետքը Աստուծոյ
բանն եղաւ Եսայեայ ու ըստ. Գնա Եզեկիային ըսէ. Ասանկ
Կ'ըսէ Տէր, քու հօրդ դաւմին Աստուծը. Քու աղօթքիդ
ձայնը լսեցի ու արցունքդ տեսայ. ահա քու կենացդ վրայ տասն-
ուհինդ տարի ալ կ'աւելցընեմ, ու Ասորեստանեայց թագաւո-
րին ձեռքէն զենք եւ ադ քալաքդ ալ կ'աղատեմ, եւ ադ
քաղքիդ վերակացու Կ'ըլլամ: Եւ Տիրովմէ քեզի նշան աս ըւ-
լայ, որ Աստուծած աս ըսած բանը պիտ'որ ընէ. ահա ադ աստի-
ճաններուն ստուերը որուն արեւը զարկեր է, տանդ տասն աս-
տիճանէն ետ կը դարձընեմ եւ արեւուն զարնելը տասն աստի-
ճանէն ետ կը դարձընեմ: Եւ արեւուն զարնուածքը տասն աս-
տիճանէն վեր ելաւ, որմէ ստուերը վար իջած էր:”

Եզեկիա թագաւորը խիստ բարեպաշտ ու աստուածալախ

էր, Աստուծոյ պատուիրանները ճշմարիտ սրտիւ ու անկեղծութեամբ կը պահէր: Ասոր համար երբ որ Աստուծոյ աղաւեց ու ըստու. “Տէր, զիս յիշէն. Աստուած ձայնը լսեց, մեռնելու հիւանդութենէն աղաւեց ու տասնու հինգ տարի ալ նորէն կեանք պարգեւեց:

Խրկորդ ընթերցուածը՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելոյն առ Եբրայեցիս գրած թղթէն է: (Գ. Ա. 1—14:)

“Եատ կերպերով ու շատ օրինակներով առաջուրնէ մարգարէներուն ձեռքովը Աստուած մեր հարցը հետ խօսեցաւ: Աս օրերս՝ որ կատարուեցան, մեղի չետ իր Որդւոյն ձեռքովը խօսեցաւ, զորն որ ամէն բանի ժառանդ գրաւ, որով եւ աշխարհին ալ ստեղծեց. որ ըստ փառաց եւ իր էութեան նկարագիր է. որ ամէն բան իր զօրութեան խօսքով կը բանէ. մեր մեղքը քաւելով՝ մեծ ութեան աջ կողմը նստեցաւ ի բարձունս: Հրեշտակներէն այնչափ աւելի վեր եղաւ, որչափ որ անոնցմէ աւելի աղէկ անոնց ժառանգեց: Վասն զի երբ հրեշտակներուն մէկուն ըստու. Դուն իմ որդիս ես, ես զքեզ այսօր ծնայ. Եւ գարձեալ՝ թէ Ես իրեն Հայր կ'ըլլամ, ինք ալ ինծի Որդի կ'ըլլայ: Բայց Երբ որ միւսանդամ անդրանիկն աշխարհի կը իրկէ, կ'ըսէ. Աստուծոյ ամէն հրեշտակներն իրեն Երկրպագութիւն ընեն: Խոկ հրեշտակներուն կ'ըսէ. Ովէ է ան՝ որ իր հրեշտակները հոգի ըրաւ, եւ իր պաշտօնեանները՝ կրակի բոց: Խոկ Որդւոյն կ'ըսէ. Աստուած, քու աթոռոդ յախտեանս յաւիտենից, քու թագաւորութեանդ գաւազանն՝ ուղղութեան գաւազան. արդարութիւնը սիրեցիր եւ անօրէնութիւնն ատեցիր. անոր համար քու Աստուած Աստուածդ՝ քու Ընկերներէդ աւելի զքեզ ուրախութեան եղովն օծեց. եւ զու, Տէր, իսկզբանէ Երկիրը հաստատեցիր, ու Երկինք քու ձեռքերուդ գործքն են. անոնք կը կորսուին, եւ զուն կը կենաս ու կը մնաս. ամէնքն ալ զգեստի պէս, վերաբկուներու պէս կը մաշին. Հագուստի պէս կը գալարես ու կը գալարին. բայց զուն նոյն ես, ու քու տարիներդ չեն պակսիր: Իր հրեշտակներէն որո՞ն ըստաւ. Իմ աջ կողմն նստէ, մինչեւ որ քու թըշնամիներդ քու ուսուըներուդ պատուանդան ընեմ: Ոչ ապաքէն անոնց ամէնն ալ հարկաւոր հոգիք են, որ ի սպասաւորութիւն կը նրկուին անոնց համար՝ որ փրկութիւնը պիտի ժառանգեն:”

Պօղոս առաքեալ Եբրայեցւոց գիր գրելով՝ իր թօւղթն ուրիշ գրած թղթերուն պէս չգրեց. վասն զի ան գրերն ուրիշ ազգերուն գրեց, որ արդէն կոապաշտութիւնը ձգած ու քրիստոնեայ եղած էին: Խոկ աս զիրս Հրեկից գրեց, որ զԱրդին Աս-

տուծոյ զՑէրն մեր Յիսուս Քրիստոս չէին ուզեր ճանշնալ ու Քրիստոնեայ ըլլալ: Անոր համար Հրեաները համոզել ուզերով՝ իր թուղթը Յիսուսին աշխարհք դալէն կը սկսի, եւ իրենց ընդունած հին կտակարանէն վկայութիւններ բերելով, Յիսուսին Որդի Ըստուծոյ ըլլալը կը հաստատէ: Եւ աս կերպով ալ շարունակելով՝ միշտ հին կտակարանին վկայութիւններով՝ հին օրինաց վերջանալն ու նոր շնորհաց վիճակին հաստատուիլը կը ցուցընէ:

Խոկ աւետարանն աս է: (Ղ. Դ. Գ. Ժ. 1—10:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս “Իր աշակերտներուն ալ ըստւ. Զիկրնար ըլլալ որ գայթակղութիւն չգայ, բայց վայ ան մարդուն՝ որուն ձեռքովը կու գայ: Անանկ մարդուն աղէկ էր՝ որ երկանաքար մը վզէն կախուէր ու ծովի իշնար, քան թէ աս պղաթիկներէն մէկը գայթակղեցընէր: Դուք ձեզի զգուշութիւն ըրէք: Թէ որ եղայրիդ յանցանկ մ'ընելու ըլլայ, զինքը սաստէ: Եւ թէ որ ապաշխարելու ըլլայ, իրեն թողութիւն տուր, ու թէ որ եօթն անգամ քեզի դէմ յանցանք ընէ եւ եօթն անգամ քեզի դառնայ ու ըսէ որ կ'ապաշխարեմ, իրեն թողութիւն տաս: Առաքեալք ալ ըսին Յիսուսին. Հաւասքնիս աւելցուր: Եւ Յիսուս ըստւ. Թէ որ մանանխց հունտին շափ հաւատք ալ ունենաք, եւ աս թթենեւոյն ըսէք. Հողէն ելիր ու ծովուն մէջ տընկուէ, ձեզի կը հնազանդի: Բայց մէջերնիդ ովկ կայ՝ որ հողագործ ծառայ կամ հովիւ մ'ունենայ, որն որ ագարակէն եկածին պէս՝ շուտով մ'իրեն ըսէ թէ Անցիր նստէ, եւ ըսէ իրեն թէ Ռւտելիքս պատրաստէ ու գօտիդ մէջքդ կապելով՝ ինձի ծառայութիւն ըրէ, մինչեւ որ ես ուտեմ խմեմ, ու եսոքը դուն ալ կեր ու խմէ: Միթէ ան ծառային շնորհակալութիւն մը կ'ընէ, որ ամէն հրամանները կատարեց: Կ'ոյնպէս դուք ալ երբ որ ձեզի հրամայուած բաներուն ամէնն ալ ընելու ըլլաք, ըսէք, որ Անողիտան ծառաներ ենք, ինչ որ պարտական էինք ընելու ան ըրմնք :

Վռաջին խօսքերով Տէրն մեր Յիսուս Քրիստոս մեզի կը հասկցընէ թէ ինչպէս մեծ է գայթակղութեան մեղքը, այս ինքն՝ ուրիշին մեղանչերուն պատճառ ըլլալն եւ ուրիշը մեղքի մէջ ձգելը, եւ թէ որչափ մեծ զգուշութիւն ընելու է գայթակղութիւն շտալու համար: Վասն զի գայթակղութիւն տուողը՝ կրկին մեծամեծ մեղքի տակ կ'իշնայ, մէյ մը՝ իր ըրած մեղքին համար, մէյ մ'ալ՝ իր պատճառաւ ու բիշին ըրած մեղքին համար: Եւ գայթակղութեան մեղքը, այս ինքն՝ ուրիշին մեղքաց պատճառ ըլլալը, թէ գործքով կ'ըլլայ, թէ խօսքով: Գործքով կ'ըլլայ, երբ որ մէկն իր չար ու մեղանչական վարքովը

Քրիստոնէից մէջ իրբեւ թօյն՝ չար օրինակ կ'ըլլայ: Խօսքով կ'ըլլայ, երբ որ մէկը խրատ կամ խորհուրդ տալով, յորդորելով, համոզելով, տախպելով կամ բռնագատելով՝ ուրիշը մեղքի մէջ կը ձգէ: Եւ հարկ չէ՝ որ մէկն ուրիշին մեղաց պատճառ եղած սեպուելու համար՝ ուրիշին մեղք գործել տալու յայտնապէս դիտաւորութիւն ունենայ: Ա. Ա. բաւական է՝ որ մարդս անանկ բան մ'ընէ, որ պարագայից նայելով՝ ուրիշին մեղքը բնաւորապէս ետեւէն դայ: Աւստի երբ որ մէկը կարող ու պարտական է նախատես ըլլալ թէ բան մ'ըրած կամ ըսած ատեն՝ վտանգ կայ որ ուրիշ տեսնողները կամ լսողները մեղքի մը մէջ իյնան, անանկ բան ընելովը կամ ըսելովը՝ դայիմ ակղութիւն տալու մեղաց տէր կ'ըլլայ:

Երկրորդ խօսքերով Տէրն մեր Յիսուս Քրիստոս մեզի անյիշաշարութիւն ու ներողամութիւն կը սորվեցընէ: “Թէ որ եղբայրդ յանցանք մ'ընելու ըլլայ, զինքը սաստէ, կ'ըսէ. սաստէ ըսելով՝ նախատել կամ անարգել չիմանար. այլ եղբայրական սիրով յանդիմանել կ'իմանայ, այս ինքն՝ սիրով հասկցընել թէ ըրածը ծուռ է, աղէկ չըրաւ, եւ աս սիրոյ եղանակաւ եղբօր ուղղութեան համար աշխատիլը կ'իմանայ: Բայց որչափ անգամ մեր եղբայրը մեզի դէմ յանցանք ընելու ըլլայ, ամէն անգամուն ալ մենք թողութիւն տալու պատրաստ պիտօր ըլլանք: Խոկ եօթն անգամ ըսելը՝ չափ մը դնել չէ. այլ ոճ մըն է, որով Տէրն մեր Յիսուս Քրիստոս կ'ուղէ հասկցընել թէ քանի անգամ որ պատահի, ամէն անգամուն ալ թողութիւն տալու է: Ասանկ մեկնեց ինքն Տէրն մեր Յիսուս Քրիստոս, երբ որ Պետրոս առաքեալ իրեն հարցուց. (Մ-Դ. Ժ. 21, 22.) “Տէր, քանի անգամ եղբայրս ինձի դէմ յանցանք ընելու ըլլայ նէ՝ իրեն թողութիւն տամ. մինչեւ եօթն անգամ: Յիսուս ալ իրեն ըսաւ. Զեմ ըսեր քեզի՝ որ մինչեւ եօթն անգամ, հասկա մինչեւ եօթն անսասունուեօթն անգամ,, որ ըսել է՝ քանի անգամ որ ըլլայ, առանց չափի մը:

Երրորդ խօսքերով, երբ որ առաքեալք իրմէ խնդրեցին որ իրենց հաւատքն աւելցընէ, Յիսուս հասկցուց թէ որչափ պղսիկ ըլլայ հաւատքը՝ թող ըլլայ, միշտ նոյն հաւատքին ուժովն ամէն զօրութիւնը կինան ընել եւ ամէն բան իրենց կը հնազանդի: Բայց որպէս զի իրենց վախճանը՝ հրաշքներ գործել, մեծամեծ զօրութիւններ ընել ըլլայ, ծառային օրինակաւն իրենց հասկցուց թէ Դուք իմ սցգւոյս կամ ագարակիս, այս ինքն՝ սուրբ Եկեղեցւոյն մէջ աշխատող մշակներ էք. խոկ տէրն ես եմ. դուք նայեցէք որ ձեզի հրամայածս կատարէք. եւ երբ որ ձեզի հրամայած բաներուս ամէնն ալ կատարելու

ըլլաք, մի պարծենաքք. այլ ըսէք որ “Անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտական էինք ընելու՝ ան ըրբնքու:” Եւ աս խօսքերով ամէն քրիստոնէից ալ սորբեցուց թէ որշափ Ըստուծոյ ծառայութիւն կ'ընեն, ըրածնին աւելորդ բան մը չէ, այլ իրենց պարտականութիւնն է. Եւ այս պարտականութիւննին ան ատեն կը վերջանայ՝ երբ որ կը մեռնին. ուստի մինչեւ որ մեռնին՝ պարտական են Ըստուծոյ պատուիրանները պահելու, Ըստուծոյ ծառայութիւն ընելու: Եւ երանի ան քրիստոնէից՝ որ մեռած ատեննին Ըստուծոյ դատաստանն ելլելով՝ կարող ըլլան համարձակ ըսել. “Տէր, անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտական էինք ընելու՝ ան ըրբնքու:” Ան ատեն, ինչպէս Յիսուս ծառային օրինակին մէջ զրուցեց, կը դառնայ Ըստուած անանկ արդար հոգւոյն կը զրուցէ. “Դուն ալ կեր ու խմէ,, այս ինքն՝ իմ յաւիտենական արքայութեանս մէջ նստէ, իմ աստուածային փառքս վայելէ ու իմ երանական տեսութեամբս յաւիտեանս յաւիտենից զմայլէ:

Զ. Կ Ի Ր Ա Կ Ի

Յ Ի Ս Ն Ա Կ Ա Ց

Աֆրամէն ընթերցուածը՝ հին կտակարանէն, Եսայեայ մարգարէութենէն է: (Գ.Լ. Խ. 18—31:)

“Երդ՝ որպէսն նմանեցուցիք զՏէր և ինչ նմանութեան նմանեցուցիք զինքը: Միթէ հիւսը տաշեց ու պատկեր շինեց զինքը կամ ոսկերիչն ուկիէն ձուլեց զինքն ու ոսկեւով պատեց զինքը, պատկերի պէս կերպարանք տուաւ իրեն: Հիւսն անփուտ փայտն ընտրեց, եւ խմաստութեամբ ճար կը փնտուէ թէ ինչպէս կեցընէ որ շշարժի: Զէք լսեր ու չէք իմանար, եւ ի սիրանէ ձեզի չպատմուեցաւ, չգիտցաք որ աշխարհքին հիմունքն ով հաստատեց: Ինք աշխարհքին բողոքական պէս: Ինք երկինքը կամարի պէս կեցուց ու վրանի պէս ձգեց, ու երկիրը հաստատեց՝ որ մէջը բնակութիւն ըլլայ: Ինք իշխանները կու տայ, իշխանութիւննին ոչինչ իշխանութեան պէս, եւ երկիրն ոչընչի պէս ըրաւ: Արպէս զի չսերմանեն ու չտնկեն, եւ արմատնին երկրի մէջ չհաստատուի. վրանին փչեց՝ ու ցամաքեցան. ու փոթորկիլ խուռի պէս զանոնք կ'առնէ կը տանի: Արդ՝ զիս որուն նմանեցուցիք ու հաւասար ըրիք, կ'ըսէ Սուրբն Խո-

բայելի: Աչուընիդ վեր վերցուցէք ու տեսէք որ բոլոր աս բաներս ով հաստատեց . անոնց զարգն ով կը հանէ, եւ զամենն ալ իր սնուամիլ կը կանչէ, շատ մեծ փառքով ու սաստիկ զօրութեամբ. եւ քեզմէ բան մը չծածկուեցաւ: Յակոր, չըսես, դուն ալ, հ'սրայէլ, ինչ է ագ բասածդ, որ իմ ճամբաներս Աստուծմէ ծածկուեցան, եւ իմ Աստուածս՝ իմ իրաւունքներս վերցուց, ու ելան գացին: Հիմակ ալ չիմացա՞ր, չլսեցիր: Աստուած յաւիտենական, Աստուած՝ որ աշխարհքին ծայրերը հաստատեց, չ'անօմենար ու չիյոգնիր. եւ անոր իմաստութիւնը քննութեան տակ չ'իյնար. անօմի եղողներուն զօրութիւն կու տայ, ցաւ չունեցողներուն ալ տրտմութիւն կու տայ: Երիտասարդները կ'անօմենան, ու տղաք կը յոգնին, եւ ընտիրք անօրոր կ'ըլլան: Իսկ անոնք՝ որ յոյսերնին Տիրոջ վրան կը դնեն, զօրութեամբ կը նորոգուին, արծիւներու պէս նորաիթետուր կը զարդարուին. կը վազեն ու չեն յոգնիր, կ'երթան ու չեն անօմենար:

Վ.ս խօսքերով Աստուած Խորայելացւոց կուապաշտութեան վրայ գանդատ կ'ընէ, որ անոնց այնչափ երախտիք ու բարիք ընելէն ետքը, անոնք՝ ըրած երախտիքն ալ զինքն ալ մոռցան, եւ մարդու շինած փայտէ կամ ոսկիէ անձայն անշունչ կուց ետեւէն ինկան: Աս կերպով Աստուած ան քրիստոնէից վրայ ալ գանգատ կ'ընէ, որոնք իր այնչափ բարիքն ու երախտիքն ընդունելէն, այս ինքն՝ ուղղափառ սուրբ հաւատոյ լցոն ու սուրբ խորհուրդներն ընդունելէն ետքը, մեղքով Աստուծմէ երես կը դարձընեն, եւ իրենց չար կամքն, իրենց չար յօժարութիւնները պաշտելով՝ իրեւ թէ կուապաշտ կ'ըլլան:

Երկրորդ ընմերցուածծ՝ նոր կտակարանէն, Պօղոսի առաքելցն առ Երրայեցիս գրած թղթէն է: (Գ.Լ. Գ. 16—Ե. 10:)

“Վ.սկից ետքը Աստուծոյ շնորհաց աթուին առջեւը համարձակութեամբ երթանք, որ ողորմութիւն գտնենք եւ պէտք եղած ատեն օգնութեան շնորհք գտնենք: Աւան զի ամէն քահանայագետ՝ որ մարդիկներէն առնուած է, մարդոց համար Աստուծոյ կողմը կը կենայ, որ մեղքերու համար պատարագներ ու զոհեր մատուցանէ: Տգէտներուն ու մողորածներուն չափով կրնայ չարչարակից ըլլալ. վասն զի ինքն ալ տկարութեան տակն է: Աս պատճառաւ՝ ինչպէս որ ժողովուգեան համար, նցնապէս իր անձին համար ալ հարկ է որ մեղքերուն համար պատարագ մատուցանէ: Եւ չէ թէ մարդ ինք իրմէ պատիւ կ'առնէ, այլ Աստուծմէ կոչուածն՝ ինչպէս որ Ահարոն, նցնապէս Քրիստոս ալ չէ թէ ինք իր անձին պատիւ տուաւ՝ քահանայագետ ըլլալու. այլ ան տուաւ՝ որ իրեն ըստ թէ դուն

իմ Որդիս ես, ես զքեզ ծնայ պյօթ, ինչպէս որ ուրիշ տեղ
ալ կ'ըսէ. Դուն ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մել-
քիսեգեկի: Որ աս աշխարհքիս մէջ եղած ատեն՝ սաստիկ
դումամբ եւ արցունքով աղօթք ու պազատանք կը մատուցա-
նէր անօր՝ որ զինքը կրնար ապրեցընել, եւ իր աղեկութեան
համար լսելի կ'ըլլար. թէպէտ Որդի է, բայց կրած չարշա-
րակներէն հնազանդութիւնը սորվեցաւ: Եւ երբ որ կատա-
րեցաւ, բոլոր իր հնազանդեալներուն յաւիտենական փրկու-
թեան պատճառ եղաւ, ու Աստուծմէ կոչուեցաւ քահանայա-
պետ յաւիտենից ըստ կարգին Մելքիսեգեկի ։

Վս խօսքերով Պօղոս առաքեալ մեղի կը հասկրցընէ թէ
Տէրն մեր Յիսուս Քրիստոս ըստ աստուծութեան Որդի Աս-
տուծոյ էր, իսկ ըստ մարդկութեան՝ մեղի նման, ուստի մարդ-
կային մարմնովը մեր մարդկային բնութեան տկարութիւնը կը
ճանշնար ու իր վրան ալ առած էր, բաց ի մեղաց: Վս կեր-
պով ինք իր յաւիտենական Հօրը հնազանդելով՝ քահանայա-
պետ եղաւ, եւ ինք զինքը պատարագ մատուցանելով՝ մեր յա-
ւիտենական փրկութիւնը հոգաց: Երդ՝ մեր մարդկային բնու-
թեան տկարութիւնը ճանշնար՝ մեր վրայ դութ ունենալուն
համար, պէտք է որ համարձակութեամբ երթանք իր շնորհաց
աթուոյն առջեւը, որ ողջոմութիւն ու օգնութիւն գտնենք,
եւ իր շնորհքը մեր տկարութեան յաղթելով՝ զօրանանք ու
արքայութեան ճամբան քաջութեամբ երթանք, որ ինք իր չար-
չարակներովը, խաչովն ու մահուամբը մեղի բացաւ:

Խակ աւետարանն աս է: (Ղ. Դ. Գ. Ը. 9—14:)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս. «Ամանց ալ՝ որ իրենք զի-
րենք արդար կը սեպէին եւ ուրիշները բանի տեղ չեն դներ,
աս առակս ըստ: Երկու հոգի եղան տաճար գացին՝ աղօթք
ընելու համար, մէկը փարիսեցի, մէկալը մաքսաւոր: Փարիսե-
ցին զատ կեցեր՝ ինք իրեն աս աղօթքս կ'ընէր: Աստուծած իմ,
գոհութիւն կու տամ քեզի, որ ուրիշ մարդոց պէս, յափշ-
տակողներուն ու անիրաներուն ու շնացողներուն պէս կամ աս
մաքսաւորին պէս չեմ. Հապա ամէն շաբաթ երկու օր պահք
կը պահեմ, եւ ամէն ունեցածներէս տասանորդ կու տամ: Խակ
մաքսաւորը զատ կեցեր՝ աչքն ալ չէր ուզեր երկինք վեր-
ցընել. Հապա կուրծքը կը զարնէր ու կ'ըսէր. Աստուծած,
քաւեա զիս զմեղաւորս: Կ'ըսեմ ձեզի. մաքսաւորը փարիսե-
ցիէն աւելի արդար դարձաւ իր տունը. վասն զի ով որ ինք
զինքը կը բարձրացընէ՝ կը խոնարհի, եւ ով որ ինք զինքը կը
խոնարհեցընէ՝ կը բարձրանայ:

Վաս կը խաբուինք մենք, երբ որ մեր ինչ ըլլալը հաս-

կընալ՝ ուզելով՝ մեզմէ աւելի մեղաւորները մեզի կը բազգատենք: Ադ բազգատութիւնն անանկ խարէական հայելի է, որ բօրը եղածը կը գոցէ և չեղածը կը ցուցընէ: Ինչ օգուտ է՝ որ ուրիշ մեղաւորներուն վիճակը մեզի ցուցընէ, որովհետեւ ուրիշ մեղաւորաց տեղ մենք պիտի չդատապարտուինք: Ինչ օգուտ է՝ որ մեր հոգւոյն վիճակն ալ մեզմէ գոցէ, որովհետեւ ուրիշ մեղաւորներն ալ մեր տեղը չեն դատապարտուիր: Աս հայելոյն մէջ նայելով՝ մենք զմեզ բոլորովին կը մոռնամի, եւ աշուշնիս ուրիշներուն գործոցը վրայ հաստատելով՝ ուրիշներուն վրայ լեզունիս կ'երկընցընենք: Եւ ասանկով չէ թէ մինակ մեր մեղաց մէջ կը մեռնինք, հասա մեղքերնիս ալ աւելցընելով կը մեռնինք, որովհետեւ ինքնահաւանութիւնը, սուս պարծանքը, կեզծաւորութիւնը, յանդուգն դատողութիւնն ու բամբասանքը մեր վրայ կը հաստատուին եւ զմեզ աւելի կը կուրացընեն: Աս բարձրամասութենէն ինչ կըլայ. Քրիստոսի Տերան մերոյ ըսածք: Փարիսեցին՝ որ իր վրայ չգըտնուած մեղքերը յիշելով՝ բարձրամանեցաւ, դատապարտեալ դարձաւ իր տունը. իսկ մաքսաւորն՝ որ մինակ իր մեղքերը յիշելով՝ իսնարշութեամին, աչքը գետինը կախելով՝ Աստուծմեթողութիւն ու քաւութիւն կը խնդրէր, արդարացեալ դարձաւ իր տունը:

Ինչ օգուտ է մեզի՝ որ մեր աչքն ուրիշն մեղաց վրայ հաստատենք: Դնենք թէ ուրիշներուն մեղքերն այնչափ մեծ ու շատ են՝ որ արդար պատիժնին գտնելու համար՝ բիւր հազար գժոխիքներու արժանի կ'ըլլան: Անոնք ճշմարիտ զղջամբ ու ճշմարիտ դարձով մը՝ յափտենական դատապարտութենէն կընան աղատիլ ու յափտենական փրկութեան հասնիլ: Ասոր ներհակ՝ զնենք թէ մեր մեղքը մինակ մէկ հատ է, ան ալ մահաւափ մեղքերուն մէջ քան զամենը պղամիկը: Թէ որ մենք աս մէկ հատիկ ու պղամիկ մահաւափ մեղաց վրայ չենք զղջար եւ ան մէկ բանին վրայ վարքերնիս չենք շակեր, ահա յափտենական արքայութեան փառքը կը կորսընցընենք ու յափտենական դատապարտութեան արժանի կ'ըլլանք: Ինչ կ'ըսէ Յակոբոս առաքեալ. (Գ. Բ. 10.) “Թէ որ մէկն ամէն օրէնքները պահէ, եւ մէկ հատը պահէլու ըլլայ, բոլոր օրինաց պարտական եղաւու. այս ինքն՝ Աստուծոյ դատութիրանները չպահածի պէս կը դատապարտուի:

Վարդ՝ որովհետեւ Յովհաննէս առաքելոյն ըսածին պէս՝ աթէ որ ըսելու ըլլանք որ ամեննեւն մեղք մը չունինք, մենք զմեզ կը խարենք ու մեր բերանը ճշմարտութիւն չըլլար, (Ա. Յ. Յ. Հ. Ա. Ա. 8.) աս ուստ խարէական հայելին վերցընենք, եւ

առջեւնիս ուրիշ ճշմարիտ ու անխար հայելի մը դնենք : Աս ճշմարիտ ու անխար հայելին՝ սուրբ Աստուածածնայ եւ ուրիշ սրբերուն վարդն է : Աս հայելոց մէջ միշտ նպինք եւ մեր վարդն անոնց վարուց հետ բաղդատենք : Ան ատեն մեր վրայ բիւրաւոր մեզքեր ու բիւրաւոր պակսութիւններ կը տեսնենք , որ անոնց վրայ չկայ . եւ ասոր ներհակ անոնց վրայ անանկ սրբութիւն , անանկ արդարութիւն եւ այնչափ առաքինութիւններ կը տեսնենք , որոնց ստուերն ալ մեր վրայ չիտանուիր : Ան ատեն սուտ պարծանքն ու փարիսենցւոյն բարձրամութիւնը մէկդի կը գնենք , եւ մաքսաւորին պէս մեր չար վարուց վրայ նայելով՝ կ'ամըշնանք կը խոնարհինք , անանկ որ աշուրնիս վեր վերցընելու ալ չենք համարձակիր . այլ գետինը նայելով , սրբութիւնիս կտոր կտօր ընելով , լարով արցունք թափելով , ձեռութիւնի կուրծքերնիս զարնելով՝ կ'աղաղակենք ու կ'ըսենք , “Աստուած , քաւեա զիս զմեզաւորս” : Ան ատեն փարիսենցւոյն դատապարտութենէն ազատելով ու մաքսաւորին պէս արդարանալու արժանի ըլլալով՝ Քրիստոսի ըսած զղչական խոնարհութենէն կը վերանանք կը բարձրանանք ի ճշմարիտ մէծութիւն սրբութենէն՝ որուն հետն է խոնարհութեան գերապանծ առաքինութիւնը , կը վերանանք կը բարձրանանք յերկնային լուսեղեն խորանն եւ կը ժառանգենք յաւիսենական ու անճառելի խնդութիւնը՝ աստուածային տեսութեամբ աստուածանման բարձրանալով . որուն արժանի ընէ զմեզ Տէրն մեր եւ փրկիւ Յիսուս Քրիստոս :



ՃՐԹԱԳԱԼՄԱԾ	ԾՆՆԴԵԱՆ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի	1
ԾՆՆԴԵԱՆ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		10
ԵՐԿՐՈՐԴ օր ԾՆՆԴԵԱՆ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի և Յօն Արքյն Ստեփանոսի		15
Աիրակի ԾՆՆԴԵԱՆ Ութօրեկց մէջ		22
Ութերրորդ օր ԾՆՆԴԵԱՆ և Յօն Թղթառութեան և Անուան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		26
Աիրակի ԾՆՆԴԵԱՆ Ութօրեկց ետեւ		31
Աստուածայայտնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		35
Երկրորդ օր Աստուածայայտնութեան		39
Աիրակի Աստուածայայտնութեան Ութօրեկց մէջ		44
Ա. Աիրակի Աստուածայայտնութենէն ետքը		48
Բ. Աիրակի Աստուածայայտնութենէն ետքը		54
Գ. Աիրակի Աստուածայայտնութենէն ետքը		59
Դ. Աիրակի Աստուածայայտնութենէն ետքը		64
Տեառնեղառաջ, որ է Քրիստոսի Տեառն մերոյ Քառասոնօրեայ Տաճար գլւԸ		67
Աիրակի, Առաջաւորաց բարեկենդան		77
Ա. Աիրակի Առաջաւորաց բարեկենդանէն ետքը		80
Բ. Աիրակի Առաջաւորաց բարեկենդանէն ետքը		85
Ա. Աիրակի Քառամնորդաց Պահոց, Բուռն բարեկենդան		89
Բ. Աիրակի Քառամնորդաց Պահոց		95
Գ. Աիրակի Քառամնորդաց Պահոց		102
Դ. Աիրակի Քառամնորդաց Պահոց *		109
Ե. Աիրակի Քառամնորդաց Պահոց		118
Զ. Աիրակի Քառամնորդաց Պահոց		125
Է. Աիրակի Քառամնորդաց Պահոց, Ծաղկազարդ		134
Աւետիք սրբոյ կուսին Մարիամու Աստուածանի		138
Աւագ Հինդշարթի		143
Աւագ Աւրբաթ, Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ Զարչարանաց Խաչելութեան և Մահուան վրայ		146
Աւագ Ծարբաթ, Ճարպալսց Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		167
Աիրակի, Զատիկի Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		173
Երկրէւարթի, Երկրորդ օր Զատիկի		175
Երեւարթի, Երրորդ օր Զատիկի		178
Բ. Աիրակի Զատիկէն ետքը, Խոր Աիրակի		182
Գ. Աիրակի Զատիկէն ետքը, Եվխորհամատան Աիրակի		188
Դ. Աիրակի Զատիկէն ետքը		195
Ե. Աիրակի Զատիկէն ետքը, Երեւան սրբոյ Խաչին		197
Զ. Աիրակի Զատիկէն ետքը		201
Զ. Հինդշարթի, Համբարձուան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի		206
Է. Աիրակի Զատիկէն ետքը, Երկրորդ Ծաղկազարդ		210
Աիրակի, Պէտականուէ, Գալւուստ Հագւոյն սրբոյ		215

Ա. Կիրակի Հոգեգալստէն եաբը	221
Բ. Կիրակի Հոգեգալստէն եաբը	226
Տօննդեան սրբոյն Յովհաննու Կարապետի	231
Գ. Կիրակի Հոգեգալստէն եաբը	236
Դ. Շարամի Հոգեգալստէն եաբը	240
Ե. Կիրակի Հոգեգալստէն եաբը	245
Լ. Կիրակի Հոգեգալստէն եաբը	249
Զ. Կիրակի Հոգեգալստէն եաբը	253
Այցելութիւն սուրբ Աստուածածնի առ Եղիսարելթ	257
Է. Կիրակի, Այլակերպութիւն Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի	261
Երկուշաբթի, Երկրորդ օր Վարդավառի	268
Ա. Կիրակի Վարդավառէն եաբը	271
Բ. Կիրակի Վարդավառէն եաբը	275
Գ. Կիրակի Վարդավառէն եաբը	281
Դ. Կիրակի Վարդավառէն եաբը	286
Կիրակի, Բարեկենդան Վերափոխման սուրբ Աստուածածնի	289
Կիրակի, Վերափոխման սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի	293
Երկուշաբթի, Երկրորդ օր Վերափոխման	298
Ա. Կիրակի, Ուժերորդ օր Վերափոխման	301
Բ. Կիրակի Վերափոխմանէն եաբը	302
Գ. Կիրակի Վերափոխմանէն եաբը	306
Կիրակի, Բարեկենդան սուրբ Խաչի	310
Ծննդանդ ամենօր Դնեալ Կուսին Մարիամու Աստուածածնի	314
Ա. Կիրակի, Տօն Վերացման սրբոյ Խաչի, օր կ'ըսուի Խաչվերաց	321
Երկուշաբթի, Երկրորդ օր Խաչի	326
Բ. Կիրակի Խաչէն եաբը	329
Գ. Կիրակի Խաչէն եաբը, Տօն Վարագոյ սուրբ Խաչին	332
Դ. Կիրակի Խաչէն եաբը	33
Ե. Կիրակի Խաչէն եաբը	339
Զ. Կիրակի Խաչէն եաբը	344
Է. Կիրակի Խաչէն եաբը, Գիւտ սրբոյ Խաչին	348
Ը. Կիրակի Խաչէն եաբը	353
Թ. Կիրակի Խաչէն եաբը	357
Ժ. Կիրակի Խաչէն եաբը	361
Ընծայումն սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի	365
Ա. Կիրակի, Յիսուսկաց բարեկենդան	371
Բ. Կիրակի Յիսուսկաց	376
Գ. Կիրակի Յիսուսկաց	381
Յզութիւն ամենօր Դնեալ Կուսին Մարիամու Աստուածածնի	385
Դ. Կիրակի Յիսուսկաց	389
Ե. Կիրակի Յիսուսկաց	394
Զ. Կիրակի Յիսուսկաց	398

